



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

ՍՏԵՓԱՆՆՈՍ ՊԱԼԱՍԱՆԵԱՆ

ՊԱՏՆԵՐԱԶԱՐՁ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍԿԻՋԵԼԵՆ ՄԻՆԶԵՆ ՄԵՐ ՕՐԵՐԸ

ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՍԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ



ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՍԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

9(47.925)  
Պ-13

Պ. ՊԱԼԵՍ  
Տպագր. ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ

1911

Handwritten text in Cyrillic script, possibly a signature or name, located in the upper right corner of the document.

2010 - 1 - 1

9147.9257  
7-13

ՊԿԻԹԷՄՊԵՐԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ, ԹԻԻ 8

Պ Ա Տ Կ Ե Ր Ա Ջ Ա Ր Դ

# Հ Ա Յ Ո Ց Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ս Կ Ի Ջ Բ Է Ն Մ Ի Ն Ջ Ե Ի Մ Ե Ր Օ Ր Ե Ր Ը

Պ Ա Տ Ր Ա Ս Տ Ո Ւ Ա Մ

Վ Ե Ր Ջ Ի Ն Հ Ե Տ Ա Ջ Օ Ց Ո Ւ Թ Ե Ա Ն Ց Հ Ա Մ Ե Մ Ա Ց



Գ. ՊՈԼԻՍ

Տպագր. ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ

1911

268

Ք Ա Ն Ի Մ Ը Խ Օ Ս Ք

Հին ռեժիսի առեկ Ազգ. Պատկերասրահի նշանակությունը բացարձակապես արդիական էր եւ Ազգ. Պատկերասրահի նշանակությունը գրառումն ու հետազոտություններն ալ պատշաճ կերպով պարկույր էին: Այն արտասովոր օրերուն մեջ ո՛չ մէկ հայ կը համարձակէր ի՛ր ազգին պատկերասրահը հետազոտել, այս մասին հրատարակուած գիրքերը ունենայ եւ այժմ անցընելը, որով 30է աւելի դժնդակ տարիներու ժամանակահատիցի մեջ Հայ ազգը իր նախահայրերուն փառապատիւ կենսական ուսումնասիրութեան գործի մնաց: Հինակ որ ազգային պատկերասրահը ծագած է Թուրքիոյ մեջ եւ առեկ ազգ իր ինքնուրոյն գոյութեան իրաւունքը կը վայելէ, ահա հրատարակ կը հանենք Պատկերասրահը Հայոց Պատկերասրահը-ը, որ մեծ պիտի մասնակցի կը շնորհէ: Այս գիրքին մեջ անհրաժեշտ են անհրաժեշտ միջնակ մեր օրերը պատկերասրահը բոլոր դասերն ու անհրաժեշտները, որոնք առկայութիւն ունին Հայուն անցեալին ու ներկային:

Գիրքին հետազոտական է խիստ հետաքրքիր անձնաստուգանքները եւ հրատարակչները առեկ գոհողութիւն ըրած են որպէսզի անքերի եւ մասնաւոր սպագրութիւնով մը ի յոյս ընծայուի այս խիստ շահեկան գործը:

Վասն ինչ քի Հայ ազգին բոլոր անհրաժեշտները, որոնք այնքան կը գորգորան իրենց տնտեսական պատկերասրահի վրայ, գոհ պիտի մնան այս հրատարակութեան, ինչ որ փոքր պիտի պատկեր հրատարակչներուն գոհողութիւնները:

Գիրքին պատկերները, որոնք մեծ խնամքով շնորհուած են, կը պատկերասրահին մասնագետներու կողմէ եւ քի օրէն հրատարակ պիտի հանուին մասնաւոր պատկերներով:

Անբոլոր գիրքին բաժանորդագրութիւնն է Պոլսոյ համար 13 դր.: Իսթանբուլ համար 15 դր.: Ձեռքէ պատկեր 10 փոյ.: Հասցէ՝ Պապր Այի, Իգսալ խան, «Կիւրթեպէրկ» Մատենաշար Ստեփանէ կ.Փ. Գիրքատեսի:



470-98

# ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## Ն Ա Խ Ա Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Հայասանի դիրքը եւ մակերեսայրը.— Նշանաւոր լեռները, լիճները եւ գետերը.— Քաղաքական բաժանումնք.— Երկրի կազմութեան ազդեցութիւնը քաղաքական կեանքի վրայ.— Հայոց պատմութեան օրջանները:

Հայաստան լեռնոտ երկիր մըն է, որ հին աշխարհի գրեթէ կեդրոնն է գետեզուած: Գտնուելով Սեւ<sup>ր</sup> ծովի, Կասպից ծովի ու Միջերկրականի մէջ, ան կարծես լեռնակղզի մըն է, որու բարձրաւանդակները 3-8000 ոտնաչափ բարձր են ծովուն մակերեսոյթէն: Կեդրոնական մասէն դէպի սահմանածայրերը՝ երկրին բարձրութիւնը երթալով կը հակի, կ'իջնէ հիւսիսէն Կուր գետի հովիտը, հարաւէն Եփրատի հովիտը, արեւելեան կողմէն՝ Կասպից ծովեզերեայ դաշտավայրերը, իսկ արեւմտեան կողմէն Փոքր Հայքի դաշտավայրերը:

Հայոց երկիրը կարնչի է համարել լեռնահանգոյց մը երեք աշխարհներու՝ Փոքր Ասիայի, Մարաստանի եւ Ասորեստանի մէջ: Այս լեռներուն ամենաբարձր գագաթն է հուշակաւօր Մասիսը, որ իր ձիւնապատ գլուխը մօտ 17,000 ոտնաչափ վեր կը բարձրացնէ ծովի մակերեսոյթէն: Անոր հիւսիսային կողմը կը գտնուի քառագագաթ Արագածը, որ 13,000 ոտնաչափէն աւելի բարձ-

բութիւն ունի՝ հաւասար Փոքր Մասիսի: Մասիսի արեւմտեան հարաւային կողմը աղեղնածեւ ձգուած են Բարդոզ, Սուկաւէտ, Սերմանց լեռները, որոնք ընդհանրապէս Տօրոսի շղթայի հիւսիսային ճիւղի մասերը կը կազմեն: Նոյն լեռնաշղթայի հարաւային ճիւղի մասերն են Սասնոյ լեռները, Գրգուռ, Ընձաքիտրս, Արտաս և այլն: Այստեղէն դէպի հարաւ՝ Հայաստանի սահմանածայրերուն վրայ ձգուած են Կորգուաց բազմաճիւղ լեռները, որոնք մէկ կողմէն կը միանան Տօրոսի և միւս կողմէն Ատորեստանի լեռներուն հետ: Նշանաւոր են նոյնպէս Հայաստանի հիւսիսային արեւմտեան կողմը՝ Հայոց, Բարձր Հայոց և Գուգարաց լեռները, և հիւսիսային արեւելեան կողմը՝ Արցախու և Սիւնեաց լեռները:

Այս տեսակ լեռնոտ երկիր մը բնականապէս հարուստ կ'ըլլայ մեծ ու փոքր լիճերով և մանաւանդ վազող ջուրերով, այն է գետերով ու գետակներով, որոնք ցանցի մը պէս կը ծածկեն բովանդակ Հայոց աշխարհը: Լիճերուն մէջ երեւելի են երեքը, որոնք իրենց մեծութեան համար ծով ալ կը կոչուին. Սեւանայ լիճ կամ Գեղամայ ծով, Վանայ լիճ կամ Բզնուենեաց ծով, և Արմիոյ լիճ կամ Կապուտան ծով: Երեք մայր գետեր ալ կան, որոնց մէջ կը թափին միւս գետերն ու վտակները՝ Եփրատ, Տիգրիս և Երասխ: Եփրատը Կարնոյ բարձրաւանդակէն բլլսելով՝ կ'ուռգէ Բարձր Հայքը և ապա կը գծէ Մեծ ու Փոքր Հայքի սահմանը, աջ կողմէն ընդունելով Գայլ գետը, իսկ ձախ կողմէն Արածանի մեծ գէտը կամ Հայկական Եփրատը, որ սկիզբ կ'առնէ Բագրեւանդայ լեռներէն և շատ գաւառներ կ'ուռգէ: Տիգրիսի աղբերավայրերը կրկին են. մէկը կը գտնուի Մովք լիճի հարաւային ափերուն մօտ (Ռարբերդի ներքեւ), իսկ միւսը Հաչտենից գաւառի Ոլոռ գիւղին մէջ: Երկու վտակները Ակլ գիւղին մօտ կը

խառնուին և կը կազմեն Տիգրիսի հզօր գետը, որ Աղձնեաց նահանգի վերնագաւառները սուղելով՝ շուտով կը հեռանայ Հայաստանի սահմաններէն: Բուն Հայկական գետ է Երասխը, որ սկիզբ կ'առնէ և հոսանքը կ'աւարտէ Հայոց երկրին մէջ: Եփրատի պէս Բարձր Հայքէն բլլսելով՝ Երասխը կ'ընթանայ դէպի արեւելք անվերջ դարձուածներով և աջ ու ձախ կողմերէն բազմաթիւ գետակներ ընդունելով՝ Մուրց, Ախուրեան, Մեծամօր, Քասախ, Հրազդան, Աղատ, Տղմուտ, Կարմիր գետ և այլն: Մուզանի անապատին մէջ Երասխը կը միանայ Կուր գետին հետ և կը թափի Կասպից ծով:

Հայաստան երկու գլխաւոր մասերու կը բաժնուի. Մեծ Հայք կամ բուն Հայոց աշխարհ և Փոքր Հայք: Մեծ Հայք իր ամենարեղարձակ ժամանակը հետեւեալ սահմաններն ունէր. հիւսիսէն՝ Եգերացոց, Վրաց և Աղուանից երկիրները, որոնցմէ կը բաժնուէր Մոսքիկեան լեռներով և Կուր գետով, արեւելքէն Կասպից ծովը, Պարսկաստանը և Մարաստանը, հարաւէն՝ Ատորեստանն ու Միջագետքը, արեւմուտքէն՝ Փոքր Ասիան, որոնցմէ կը բաժնուէր Եփրատ գետով: Հին բաժանմամբ Մեծ Հայքն ունէր 13 նահանգ 189 գաւառներով: Կեդրոնը կը գտնուի Արարատը, Հայոց տէրութեան բնավայրը. անոր արեւելեան կողմը՝ Սիւնիքը, Արցախը, Ուտին ու Փայտակարանը, հիւսիսային կողմը՝ Գուգարքն ու Տայքը, արեւմտեան կողմը՝ Բարձր Հայքն ու Չորրորդ Հայքը կամ Մոխայ աշխարհը, հարաւային կողմը՝ Տուրուբերանը, Վասպուրականը, Մոկքը, Աղձնիքը, Կորճայքն ու Պարսկահայքը, իսկ Փոքր Հայքը կը տարածուէր Եփրատէն մինչեւ Ալիւս գետը, և կը բաժնուէր 3 նահանգներու, Առաջին Հայք, Երկրորդ Հայք և երրորդ Հայք:

Եթէ ուշի ուշով հետազօտենք Հայոց երկրի ձեւակերպութիւնը, կը տեսնենք, որ զօրաւոր աղղեցութիւն

է ունեցած ազգի պատմական բազմի վրայ: Ամբողջ երկիրը կարտուած է մեծ ու փոքր լեռներով՝ որոնց կը հետեւին ձորեր ու հովիտներ, և բազմաթիւ դեռերու և վտակներու հոսանքներով, որոնք իրրեւ մէյ մէկ քնական պատուար՝ բնակիչները իրարմէ կ'անջատեն և հազորդակցութիւնները կը դժուարացնեն: Այս հանգամանքը նպաստեց ցեղական կեանքի զարգացմանը Հայոց մէջ, և առաջին օրերէն իսկ երկրի գոնազան կողմերը կազմուեցան բազմաթիւ մեծ ու փոքր իշխանութիւններ, որոնք առ հասարակ կը ձգտէին թագաւորութենէն անկախ ըլլալ: Արարատեան թագաւորները՝ որքան որ աշխատեցան, չկրցան կատարելապէս նուաճել այդ իշխանութիւնները: Ստիպուած ըլլալով մէկ կողմէն ներքին թշնամիրներու դէմ մաքառիլ, և միւս կողմէն Հայաստանի շուրջը հեռոճեակէ կազմուող զինուորական պետութիւններուն դէմ, ինչպէս ասորաբաբելոնական և մարապարսկական աէրութիւնները, Հայոց թագաւորները չյաջողեցան կեդրոնական հզօր միապետութիւն մը կազմել, որ իր իշխանութիւնը տարածէր բովանդակ երկրին վրայ: Ընդհակառակն ներքին երկպառակութիւնները, որ հայոց աէրութեան թերի կազմակերպութեան հետեւանքն էին, ընդհատեցին պետութեան զարգացումը, որով ան թույլ ու անպաշտպան մնաց արտաքին թշնամիրներուն առջեւ: Այսպիսով Հայաստանը որս դարձաւ նախ Հռոմայեցոց ու Պարթեւաց և ապա Բյւզանդական կայսրներու և Սասանեան թագաւորներու ձեռքը, յետոյ դատապարտուեցաւ կրել Արաբացոց լուծը և ասնակոխ ըլլալ Թուրքերէն ու Մոնղոլներէն, մինչև որ վերջապէս բաժնուեցաւ Օսմանցոց ու Պարսից և վերջերը նաև Ռուսաց մէջ:

Ուշ դարձնելով այն գլխաւոր փոփոխութիւններուն՝ որոնց ենթարկուեցաւ Հայ ազգը իր երկարատեւ դոյու-

թեան ընթացքին մէջ, Հայոց պատմութիւնը կարելի է վեց շրջաններու բաժնել.

Ա. Շրջան. — Մեր ազգի ծագումէն մինչև Պարթեւաց Հայաստան գալը (2300—150 Քրիստոսէ առաջ):

Բ. Շրջան. — Պարթեւաց Հայաստան գալէն մինչև քրիստոնէութեան հաստատութիւնը (150 Քրիստոսէ առաջ, 300 Քր. յետոյ):

Գ. Շրջան. — Քրիստոնէութեան հաստատութենէն մինչև Արաբացոց արշաւանքները (300—640):

Դ. Շրջան. — Արաբացոց արշաւանքներէն մինչև քաղաքական կեանքի անկումը (640—1080):

Ե. Շրջան (միջանկեալ). — Հայոց իշխանութիւնը Կիլիկիոյ մէջ (1080—1375):

Զ. Շրջան. — Քաղաքական կեանքի անկումէն մինչև մեր օրերը (1080—1885):

# ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ

ՄԵՐ ԱԶԳԻ ԾԱԴՈՒՄԷՆ ՄԻՆՉԵԻ ՊԱՐԹԵՒԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ  
ԳԱԼԸ (2300—150 ԲՐԻՍՏՈՍԷ ԱՌԱՋ)



## ԱՌԱՋԻՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԸ

1

Հայաստանը սրբան մարդկութեան. — Նոյի որդիք Սե-  
նաարի երկրին մեջ. — Հայկ. անոր գալուստը Հայաս-  
տան եւ Հայոց սեռութեան սկզբնաւորութիւնը (2300 Բ.  
Ա.) — Պատերազմ Բեյի հետ. — Հայք եւ Հայոց  
աւխարհ :

Հայոց ազգի հնագոյն աւանդութիւնները, Հայաս-  
տանի դրացի ազգերու նախնական զրոյցները, եկեղե-  
ցական հայրերու վկայութիւնները և վերջապէս արդի  
գիտնականներուն հետազոտութիւնները համաձայն Ս.  
Քրքի պատկառելի աւանդութեանը — «Եւ նստաւ տա-  
պանն ՚ի լեւրինս Արարատայ», միաբերան կը վկային թէ  
Հայաստանը մարդկային ազգի որորոցն է :

Բայց Նոյի սերունդը երկար ժամանակ չմնաց Արա-  
րատեան երկրին մէջ, Հայաստանի հարաւային կողմերը,  
Եփրատ և Տիգրիս գետերուն մէջ կայ ընդարձակ երկիր  
մը, որուն շուտով վրձակուեցաւ իր գիրկն ընդունելու  
Նոյի որդիքը. այս երկիրն է Միջագետքը : Այստեղ՝ Սե-

նաար կոչուած գաշտավայրին մէջ մարդիկ մտածեցին  
բարձր աշտարակ մը շինել, որու մէջ կարենային պա-  
արսպարուիլ, եթէ անգամ մըն ալ ջրհեղեղ ըլլար : Այս  
ամբարտաւան խորհուրդը լեզուներու խառնակութեան  
պատճառով զլուխ չեկաւ. աշտարակը կիսկատար մնաց  
և այս ձեւնարկութեան առաջնորդները սկսան այնու-  
հետեւ իրարու վրայ ձեռք բարձրացնել և զիրար նուա-  
ճելու հոսեւէ ըլլալ : Ամէնէն աւելի զօրացաւ Նեբրովթ  
կամ Բէլ անունով քով որսորդը, Բուչի որդին ու Բա-  
մի թուր, որու բնութիւններէն ստիպուած՝ հեռացան  
Սենաարի երկրէն միւս ցեղերը և սկսան իրենց համար  
նոր հայրենիք որոնել :

Ասոնց մէջ նշանաւոր էր Յարեթի թուան թորգոմի  
որդին՝ Հայկ, մեր ազգի տոհմապետը, որու Հայաստան  
գաղթելու մասին այսպէս կը պատմէ մեր ամենահին  
ազգային յիշատակարանը : Հայկ տեսնելով Բէլի բռնա-  
նայր միւս ցեղերու վրայ, չուզեր անոր լուծի տակ իյ-  
նալ, կը հաւաքէ իր ազաքներն ու թոռները, թուով  
իբր երեք հարիւր հօգի, և ուրիշ զօրաւոր մարդիկ,  
որոնք եկան միաբանեցան անոր հետ, և կը գլխէ Արա-  
րատեան երկիրը՝ իր հայրերուն ցանկալի հայրենիքը :  
Ճանապարհին կը պատահի լեռնոտ գաշտավայրի մը  
(Ասորեստանի սահմանազուլը), ուր ազգային աւան-  
դութիւններուն հայելով առաջուց կը բնակէին մարդիկ  
Սեմի ցեղէն, կը հնազանդեցնէ զանոնք, կը շինէ դաս-  
տակերտներ և կուտայ իր թառանը կազմոսի ժառան-  
գութիւն. իսկ ինքը ճանապարհը շարունակելով՝ կ'եր-  
թայ հիւսիսային արեւմտեան կողմերը և բարձր գաշտա-  
վայրի մը վրայ կը հաստատէ իր բնակութիւնը : Այստեղ՝  
ուր առաջին անգամ Հայկ իր տունով տեղով ոտք  
դրաւ, կոչեց Հարք, ուզելով ցոյց տալ թէ այդ տեղ  
բնակեցան այն ազգի հայրերը, որոնք իրենց սկիզբն  
կ'աւանն թորգոմէն : Յետոյ ձեռք գարկաւ դիւզ մը շի-

նելու, զոր իր անունով Հայկաչէն անուանեց: Այս դաշտի հարաւային կողմերն ալ Հայկ գտաւ ափ մը ժողովուրդ, որ ինքեակամ նազանդեցաւ անոր:

Սակայն Բէլ այդ միջոցին յաջողած էր իր իշխանութիւնը տարածելու միւս ցեղերուն վրայ: Երբ որ իմացաւ Հայկի ապստամբութիւնը և հիւսիսային կողմերը գողթելը, պատգամ ուղարկեց անոր ըսելով. «Պացիր ընակեցար ցուրտ սաւանմանիքի մէջ, լաւ կ'ընես, որ քու սառ նպարտութիւնդ մեղմացնես և գոտ հանգիստ ապրիս իմ ընդարձակ տէրութեանս մէջ, ուր որ կամենաս»: Հայկ խիստ պատասխանով ետ դարձուց պատգամաւորները դէպի Բաբելոն: Զայրացաւ Բէլ՝ Հայկի դիմադարձութեան վրայ, ժողովեց իր խառնիճաւ գանձ գործը և գնաց զԼնքով նազանդեցնելու զայն: Երբ կազմուի սահմաններուն մօտեցաւ, սա խողուց իր կայուածները և աճապարեց Հայկի մօտ՝ իրմէ առաջ մարդիկ ուղարկելով անոր բռնաւորի գալը յայտնելու. «Իմացած ըլլաս, ըսաւ, ո՛վ քաջ, որ Բէլը բարձրահասակ հսկաներով և քաջ սրտեբազմողներով քու վրագ կուգայ, ուստի ինչ որ պիտի ընես՝ շուտով բրէ»: Այս որ լսեց Հայկը, ժողովեց իր սակաւաւոր ցեղը և աներկիւզ թշնամիին առաջ գնաց: Հասնելով ծովակի մը մօտ, որուն շուրջ ադի է (Բընուսեաց ծով), քիչ մը կանգ առաւ, իր գունդը կարգաւորեց և յորդորեց որ քաջութեամբ կուրին, որպէս զի կամ յալթեն և սորկուրթենէ ազատ մնան, կամ մեռնին և մրայն այս կերպով բռնաւորը իրենց ստացուածքին ու երկրին տէր ըլլայ: Երկու կողմերը իրարու հանդիպեցան դաշտի մը մէջ որ շրջապատուած էր բարձր լեռներով, և կատաղարար իրարու վրայ յարձակեցան, բայց երկու կողմն ալ անպարտելի մնացին: Այս անակնկալ դիպուածէն զարուրած՝ Բէլ մտածեց ետ քաշուիլ, մինչեւ որ իր բոլոր բաղմութիւնը հասնի և նորէն վատերազմի սկսի: Այս

միջոցին Հայկ, որ միայն իր ցեղին ազատութիւնն ունէր իր աչքին առաջ, մօտեցաւ Բաբելոնեան հսկային և իր նետը հասցուց անոր գրահապատ կուրծքին. բռնաւորը ինկաւ անխնդան և անոր զօրքը ցիր ու ցոն եզաւ:

Պատերազմի դաշտին մէջ Հայկ շատակերտ մը շինեց և զայն անուանեց Հայր, որմէ ժամանակ անցնելով բոլոր գաւառը կոչուեցաւ Հայոց Զոր. Բէլի ընկած տեղն ալ կոչուեցաւ Գերեզմանք: Ատկից յետոյ Հայկ իրեններով վերադարձաւ Հարք, որ Բէլի մարմինը բարձր տեղ մը թաղել տուաւ, որ աղագայ սերունդները միշտ աչքի առաջ ունենան իր քաջութեան գործը:

Ահա այս կերպով սկիզբ առաւ այն աղբութիւնը, որ իր անմապետին անունով կոչուեցաւ Հայ, իսկ երկիրը Հայաստան կամ Հայոց աշխարհ:

2

Հայկի յաջորդները եւ անոնց գաղթականութիւնները. — Արմենակ. Արամայիս. Ամասիա. Գեղամ. Հարմա:

Հայկէն յետոյ մինչեւ Արամ որդոց որդի յաջորդեցին հինգ նահապետներ, որոնց միակ ջանքն ու հոգը եղաւ իրենց փոքրիկ, բայց հետզհետէ աճող ժողովուրդին նիւթական պէտքերը լեցնել, այսինքն ընակութեան տեղեր շինել ձմրան խստութենէն պատսպարելու համար իրենց ժողովուրդը և կենդանիներու երամակները, ինչպէս նաև նոր նոր արօտատեղիներ և բարերեր դաշտեր ճարել: Հեռու էին իրենցմէ ամեն տեսակ աշխարհակալ լթեան մտքեր, ատոր համար ոչ կարողու-

Թիւն ունէին և ոչ կարօտութիւն: Որովհետեւ իբրեւ  
 հովիւ ու երկրագործ նահապետներ, անոնք բացի նե-  
 աէն ուրիշ զէնք չէին ճանչնար: Ասկից զատ իրենց  
 ընտրած հայրենիքը հարուստ էր ամէն տեսակ բարիք-  
 ներով. միայն պէտք էր փնտռել ու գտնել զանոնք: Եւ  
 ահա Հայկի յաջորդները այս ներքին գաղթականու-  
 թեամբ պարապեցան: Բայց այս տարածման ժամանակ  
 ալ Հայկի սերունդը, իբրև արենակից եղբայրներ, մէկ  
 ընդհանուր նահապետի իրաւունքները ճանչցան, թէպէտ  
 և իւրաքանչիւր տոհմ առանձին ցեղապետ, անմիջական  
 իշխանութեան տակ կը գտնուէր:

Հայկազուն նահապետները իրենց ներքին գաղթա-  
 կանութիւններուն մէջ հարաւէն հիւսիս կ'երթային: Գաղթականութեան անդերը, ինչպէս բնական է, պիտի  
 ընտրուէին բնութենէն ամրացած տեղերը՝ գետերու և  
 ձովակներու ափերուն մօտ: Այս բնական աշխարհակա-  
 լութեան մէջ նահապետներու ազգաճամարի ու ծննդեան  
 կարգին հետ ձեռք ձեռքի սուսած կ'երթար Հայաստանի  
 հին երկրագրութիւնը: Գաղթականութեան մէջ հետեւ-  
 եալ կարգը կը պահուէր. երբ ցեղ մը կը բազմանար,  
 անդրանիկ որդւոյն կ'անցնէին հօր իրաւունքները և  
 բնակութիւնը, իսկ միւս որդիքը, որոնց հետ շատ ան-  
 գամ և հայրը, կը գաղթէին ուրիշ տեղեր: Այսպէս  
 անդգալի կերպով կը բաժնուէին ու կը տարածուէին:

Հայկի անդրանիկ որդին ու յաջորդն էր Արմենակ:  
 Արմենակ Հարք գաւառի մէջ ձգեց իր կողմ ու Մանա-  
 ւազ եղբայրները և Մանաւազի Բազ որդին, որոնցմէ  
 Մանաւազ մնաց Հարքի մէջ, անոր որդին Բազ գաղ-  
 թեց ալի ձովի արեւմտեան հիւսիսային կողմը և այնու-  
 հետեւ այն ձովը անոր անունով կոչուեցաւ Բզնունեաց  
 ձով, գաւառն ալ Բզնունեաց գաւառ, իսկ կողմ իր  
 ցեղին համար բնակութեան տեղ շինեց նոյն ձովի հիւ-  
 սիսային կողմերը: Ասոնցմէ ծագեցան երեք առանձին

տոհմեր՝ Մանաւազեանք, կողմուսեանք և Բզնունիք:  
 Իսկ Արմենակ առջ կ'երթալով դէպի արեւելեան հիւսի-  
 սակողմը, բարձր լեռան մը ստորոտը շինեց բնակու-  
 թեան տեղեր, որով այն լեռը իր անունով կոչուեցաւ  
 Արագած, կալուածն ալ Արագածոտն:

Արմենակի յաջորդը՝ Արամայիս, Գեհոն գետին եզրը  
 շինեց նշանաւոր աւան մը, որ իր անունով Արմաւիր  
 կոչուեցաւ, իսկ գետը Արաստ թուանը անունով ըսուե-  
 ցաւ Երասխ (Արաքս): Իսկ իր որդին՝ բազմածին ու  
 շատակեր Ծարան տունով տեղով ուղարկեց Արագած  
 լեռան հիւսիսային կողմերը Ախուրեան գետի մօտ պըտ-  
 ղաբեր ու ընդարձակ դաշտ մը, որ յետոյ անոր անու-  
 նով կոչուեցաւ Երիւսի: Ծարայի որկրամուտութիւնը հին  
 Հայոց մէջ տուածի կարգ անցած էր և մինչեւ քրիստո-  
 նէութեան դարերը կը յիշուէր. շատակեր մարդուն հայ  
 պիւղաջիք կ'ըսէին՝ «Թէ քո Ծարայի որկորն է, մեր Եր-  
 ւակայ ամբարքն չեն»: Այս առածէն կ'երևայ թէ Եր-  
 ւակ դաւառը հին ժամանակն ալ նոյնքան պտղաբեր էր  
 որքան այսօրուան Ծորագետը:

Արամայիսի անդրանիկ որդին Ամասիա բնակեցաւ  
 Արմաւիրի մէջ, որ այնուհետեւ քաղաքական կեդրոն  
 դարձաւ բոլոր Հայկազունեաց նահապետներու ու թա-  
 զաւորներու համար: Ամասիա ունեցաւ երեք որդի՝  
 Գեղամ, Փառսիս և Յուրակ, որոնց անդրանիկը թողուց  
 Արմաւիրի մէջ, իսկ Փառսիսն ու Յուրակը տարաւ Արա-  
 րաս լեռան ստորոտը և նոյն լեռան արեւմտեան հիւսի-  
 սային կողմը անոնց համար երկու աւան շինեց մէկ օր-  
 ուան ճամբով իրարմէ հեռու: Այդ աւանները անոնց  
 անունով կոչուեցան Փառսիստ և Յուրակերտ. Արարատն  
 ալ Ամասիայի յիշատակին համար Մասիս անուանուե-  
 ցաւ:

Գեղամ իր հօր օրինակին հետեւելով՝ Արմաւիրը  
 յանձնեց իր Հարմա որդւոյն, որ այս քաղաքը աշտա-


բակաւոր պարիսպներով ամրացուց. իսկ Գեղամ գնաց  
 ուրիշ լեռան մը ստորաջր արեւելեան հիւսիսային կողմը,  
 և այնտեղ ծովակի մը ափին վրայ աւան մը շինեց, որ իր  
 անունով Գեղամի կոչուեցաւ, կամ թոռանը անունով  
 Գառնի. իսկ ծովակը կոչուեցաւ Գեղամայ ծով, և անոր  
 հարաւային արեւելեան ափերը՝ Գեղարքունի: Այս տե-  
 ղերը մինչեւ երասիս գետը Գեղամ սուաւ իրբեւ ժա-  
 ոանդութիւն իր երկրորդ որդւոյն՝ Սիսակին, որ հօր  
 շինութիւններուն վրայ նոր շէնքեր աւելցնելով՝ բոլոր  
 երկիրը ընդունեց Սիսական կամ Սիւնիք անունը: Ինչ-  
 պէս կազմեանց՝ այսպէս և Սիսակեանց ցեղերէն ժա-  
 մանակ անցնելէ յետոյ կազմուեցան Հայոց աշխարհի  
 երկու գինւորական տոհմերը, որոնցմէ առաջինը կը  
 պահպանէր երկրի հարաւային սահմանները, իսկ եր-  
 կրորդը հիւսիսային արեւելեան կողմերը:

**ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՊԵՏՈՒԹԻՒՆ. — ԱՐԱՄ ԵՒ  
 ԱՐԱ ԳԵՂԱՅԻԿ**

3


Արամ նահապէս (1300). — Իր յաղթական պատերազմ-  
 ները Մարաց Նիւբար եւ Ասորոց Բաբելոն իշխաննե-  
 րուն դէմ. — Պայապիսի վրայ սարած յաղթութիւնը եւ  
 Հայաստանի արեւմտեան կողմը սիրած երկիրները. —  
 Արամի յարաբերութիւնը Նիւոսի հետ. — Արամի նշա-  
 նակութիւնը:

Հայկի յաղթողները իրենց նախահօր ընտրած կեդ-  
 րոնէն՝ Բղնունեսց ծովի ափերէն հեռանալով՝ քանի



գացին աւելի ու աւելի տարածուեցան ու ցրուեցան.  
 և այն ժողովուրդը՝ որ ի սկզբան մէկ կլիմայի տակ  
 բնակելով փակ ու միօրինակ կեանք կը վարէր, երբ որ  
 իրարմէ բաժնուեցան, զանազան կլիմաներու տակ ին-  
 կան և կեանքի հանգամանքներն ալ փոխուեցան: Հիւ-  
 սիսային և առ հասարակ լեռնոտ մասերու մէջ՝ բնակող  
 ցեղերուն մէջ զարգացաւ անկախութեան սգին, իսկ  
 գաշտային տեղեր բնակողները աւելի հանդարտ ու  
 խաղաղ կեանքի սովորեցան: Այս վերջինները բնակա-  
 նաբար վտանգի մէջ էին, երբ որ հետզհետէ տարածուե-  
 լով՝ սկսան դրացի ժողովուրդներու հետ շփուիլ, որոնք  
 Հայոց պէս նոր սկսեր էին կազմուիլ: Հայաստանի արեւ-  
 ելեան սահմաններուն վրայ Սարերը, հարաւային կող-  
 մէն՝ Ասորեստանցիներն ու արեւմտեան կողմէն Գամիր-  
 ները կամ Կապուղովկիացիները քիչ ժամանակէն սկսան  
 մեր երկիրը օտնակոխ ընել և միջեւ մեր ժողովրդի  
 վրայ հարկ դնել: Հայաստանը կարօտ էր այսպիսի անձի  
 մը, որ կարող ըլլար երկրի զօրութիւնները կեդ-  
 րոնացնելով՝ ասպատակութիւններուն առաջքը առ-  
 նել: Այս բաղդը վիճակուեցաւ Հարմայի որդւոյն՝ Արամ  
 նահապետին (1300). որ «աշխատասէր ու հայրենասէր  
 մարդ ըլլալով, կ'ըսէ պատմութիւնը, աւելի լաւ կը  
 համարէր իր հայրենիքի համար մեռնիլ, քան թէ Հա-  
 յաստանը տեսնել օտարներէն ստնակոխ եղած և իր հայ-  
 բնակիցիները օտար լուծի տակ ինկած»:

Արամի առաջին գործն եղաւ Հայաստանի զանա-  
 զան ցեղապետները հաւաքել իր դրօշակի ու իշխանու-  
 թեան տակ: Այս ցեղապետներուն օգնութեամբ Հայաս-  
 տանի զանազան կողմերէն ժողովեց մինչեւ 50,000 քաջ  
 երիտասարդներ, որոնք մինչեւ այն ժամանակ իրենց  
 նեան ու ազգը միայն որսորդութեան մէջ էին գոր-  
 ծածած, և անոնցմով հայրենիքը թշնամիներէն ազա-  
 տեց:



նախ Արամին յաղթուած և յետոյ Նինոսի մարդասիրութեամբ իր անօրը հաստատուած :

Արամի Անձնաւորութիւնը մեծ նշանակութիւն ունի Հայոց նախնական պատմութեան մէջ : Այս երեւելի իշխանն եղաւ, որ առաջին անգամ սարսկեց Հայոց ցեղական կեանքէն հրաժարիլ, և երկրին ներքին զօրութիւնները կեդրոնացնելով սրակառելի տէրութիւն մը կազմեց, որով ոչ միայն իր հայրենիքը օտար ասպատակութիւններէն ազատեց, այլ և անոր սահմանները ընդարձակեց : Իր տիրապետած երկիրներուն անբնակ ու ամայի տեղերը մինչև իր բնիկ սահմանները գաղթական ժողովուրդներով լեցուց, կարգաւորեց ու շէնցուց. իսկ իր ազգը շրջակայ թշնամիներու յարձակումներէն ապահովելով, Հայերը սկսան յարաբերութիւններ ունենալ արեւելքէն Մարաց հետ, հարաւէն Ասորեստանցոց ու Քարեղացոց հետ, իսկ արեւմտեան կողմէն Փոքր Ասիայի ժողովուրդներուն հետ : Այս կերպով բնականաբար երկրի մշակութիւնն ու գրացի ազգերու հետ վաճառականական հաղորդակցութիւնները կը զարգանային, այնպէս որ Ասիոյ ազգերը Արամի օրերուն սկսան ճանչնալ Հայերը, և այն նահապետին անունով մեր երկիրը Արմենիա կոչեցին և մեր ազգը Արմէն (\*):

(\*) Ոմանք այս անունները աւելի հին կը համարեն Հայկե Արմենակ որդեէն առաջ եկած, որ ըստ Աբել-Էնոսի եղաւ Բէլի հակառակորն ու ստաննողը :

Արա Գեղեցիկ, անոր պատերազմը Շամիրամի նեւ եւ մահը. — Արայի աւանդութեան նշանակութիւնը. — Շամիրամակերտի շինութիւնը :

Արամին լաջորդեց իր որդին Արա Գեղեցիկ, որուն հետ Նինոս Արամի հետ կապուած բարեկամութիւնը հաստատուն պահեց. բայց չուստով Նինոս մեռաւ և անոր իշխանութիւնը անցաւ Շամիրամի ձեռքը : Այս աշխարհակալ թագուհին իր ամուսնոյն նուաճած երկիրներուն վրայ աւելցուց Մարաստանը, Պարսկաստանը և ուրիշ երկիրներ. կը մտար Հայաստանը և այս գեղեցիկ երկրին տիրապելու առիթը առաջին կը պատմէ ազգային հին աւանդութիւնը : Շամիրամ շատոնց լսած ըլլալով Արայի գեղեցիկութիւնը, Նինոսի մահէն յետոյ կամեցաւ անոր հետ ամուսնանալ. մարդիկ զրկեց անոր մեծամեծ բնմաներով, և խրատացաւ որ եթէ իր կամքը կատարէ, Հայաստանի հետ Ասորեստանի վրայ ալ կը թագաւորեցնէ զայն : Արա Գեղեցիկ՝ որ Արդէն ամուսնական սիրով կապուած էր Նուարդ իշխանուհիին հետ, մերժեց Ասորեստանի դժխոյին առաջարկութիւնը : Շամիրամ դայրացած՝ մեծ զօրքով եկաւ Հայաստան, որպէսզի բռնի ստիպէ Արային իր առաջարկութիւնը ընդունելու : Պատերազմէն առաջ թագուհին հրամայեց իր զօրավարներուն, որ աշխատին Հայոց իշխանը չսպաննել, այլ ողջ բռնեն և իր մօտ բերեն : Բայց Արան իր զօրքին յաղթութիւնը տեսնելով՝ դիւցազնաբար ինկաւ խառնուրդին մէջ և իր ողջախոտութեան զոհ գնաց : Այն դաշտը, որ

ներկուեցաւ առաքինի նահապետին անունով, կոչուեցաւ Սրբաբանան դաշտ, որ յետոյ ամբողջ նահանգին վրայ փոխուեցաւ:

Պատերազմէն յետոյ Շամիրամ մարդիկ զրկեց, որ դիակներու մէջէն Արայի մարմինը գտնեն, և բարձր տեղ մը դնել տուաւ, յուսալով որ կախարչութեամբ կարողանայ կենդանացնել զայն. բայց երբ դիակը սկսաւ հոտիլ, հրամայեց ծածուկ փոսի մը մէջ թաղել: Հայերը իրենց սիրելի իշխանին մահուան վրայ զբոլուած՝ նորէն զէնք առին և կամեցան պատերազմը առաջ տանիլ: Թալուհին հետեւեալ հնարքը գործադրեց զանոնք հանդարտեցնելու համար. իր սիրելիներէն մէկուն Արայի զգեստները հագցուց և հեռուէն Հայոց ցոյց տալով՝ հուտացուց անոն, թէ ստառածները Արայի վէրքերը լքելով կենդանութիւն տուին անոր:

Արա Գեղեցիկի վրայ հիւսուած զրոյցը, ինչպէս ամէն ազգային աւանդութիւն, անտարակոյս իր պատմական հիմն ունի, որ այսօր մեզ համար մութ է, բայց և այնպէս գեղեցիկ կերպով կը փայլեցնէ Հայոց նախնական կեանքին բարոյական մէկ կողմը: Արայի գգաստութիւնը, որով ան անդրդուելի մնաց Ասորեստանի թագուհիին բոլոր հրապոյրներուն առաջ, ցոյց կուտայ հին Հայոց բնաանկան կեանքի մաքրութիւնը, առաքինութիւն՝ որ նոյն իսկ օտարներու վկայութեամբ մեր ազգի յատկանիշներէն մէկը համարուած է: Դարձեալ, այս աւանդութիւնը կ'ապացուցանէ, թէ հին Հայերը այնչափ կը գնահատէին անձնական քաջութիւնը, որ անոնց կարծիքով պատերազմի դաշտին մէջ մեռնող քաջերը, կարող էին յարութիւն առնել. ուրիշ խօսքով հայրենիքի պաշտպանութեան համար արիւն թափող դիւցազունները անմահ կը համարուէին: Այս կրօնական համոզումը այնքան խոր արմատ դրած էր հեթանոս Հայոց

մէջ, որ մինչև քրիստոնէական դարերը կենդանի մնացած էր:

Կը պատմուի թէ Շամիրամ ուրիշ երկիրներու պէս՝ Հայոց աշխարհին մէջ ալ կամեցաւ իր մեծագործութեան հետքը ձգել, Բզնունեաց ծովին արեւելեան ափին վրայ հոյակապ քաղաք մը և ամառանոց մը շինելով, որ իր անունով կոչուեցաւ Շամիրամակերտ (Վան քաղաք): Յայտնի է որ Հայկազանց առաջին բնակչութեան տեղերը, ինչպէս Հայկաշէն, Փառախոտ, Յուլիերտ, Գառնի և այլն՝ ոչ այլ ինչ էին՝ եթէ ոչ պարզ խրճիթներէ, բաղկացած գիւղեր, որոնց մէջ Հայկի սերունդը ձմեռ ժամանակ կը պատրաստուէր ցուրտին դէմ իր կենդանինքրու կրամակներովը և ամրան պաշարը կը վայելէր: Արմաւիրը ասոնցմէ ամենէն նշանաւոր աւանն էր, որ հետզհետէ մեծնալով ու զարդարուելով՝ Հայաստանի նշանաւոր քաղաքներէն մէկը դարձաւ: Իսկ կամոնաւոր ճարտարապետութեան առաջին ճաշակը մեր պատմութեան և բնեւագիր արձանագրութիւններու միաբան վկայութեամբ՝ Ասորեստանցիք մայուցին Հայոց մէջ: Շամիրամ, կ'ըսէ պատմութիւնը, իր համանուն Շամիրամակերտ քաղաքը շինելու համար հարկաւոր ճարտարապետներ չգտնելով Հայոց երկրին մէջ, 6,000 ճարտարապետ ու երեւելի արուեստադէտ և 12,000 գործաւոր բերել տուաւ Ասորեստանէն և ուրիշ հպատակ երկիրներէն, որոնք քանի մը տարի աշխատեցան այն հրաշակերտ քաղաքը շինելու: Քաղաքը զարդարուած էր կրկնայարկ և եռայարկ պալատներով և չքնաղ բաղնիքներով՝ տեսակ տեսակ և գոյնզգոյն քարերէ շինուած: Ժողովրդեան պիտոյքի, ինչպէս նաև բուրաստաններու և ծառատունկերու պահպանութեան համար՝ գետին մէկ մասը մեծ աշխատութեամբ քաղաք բերուած և լայնարձակ փողոցներէ անցուած էր: Նշանաւոր էին մանաւանդ ազաւածի մէջ փորուած անազին սենեակ-

ներն ու սրահները, որ Մովսէս Խորենացին «տաճարս և սենեակս օթից և տունս գանձուց» կ'անուանէ. իսկ նոր ճանապարհորդներու կարծիքով, այս ընդարձակ սրահները թագաւորներու և իշխաններու համար գերեզմանատեղի են եղեր, ինչպէս եգիպտական բուրգերը նովիւ թագաւորներու ժամանակ: Ամբողջ քարաբլուրը, որու վրայ գեռ կանգուն մնացած է Վանայ հռչակաւոր բերդը, ծածկուած է սեպածեւ արձանագրութիւններով, որոնց ընթերցումը կը խոտտանայ մեծ յոյս սիրելի նախնական դարերու Հայոց պատմութեան վրայ:

**ՀԱՅՍՏԱՆԻ ԱՍՈՐԵՍԱՆԻ ԳԵՐԻՇԵԱՆՈՒԹԵԱՆ Ժ. Ա. Մ. Ա. Ն. Ա. Կ**

5

Հայասան Արա Գեղեցիկէն յետոյ բոս մեր պատմութեան. — Ասորեստանի տեղեկները պատմութիւնը բերեալք արձանագրութիւններէն հանուած. — Նոյն արձանագրութիւնները Հայասանի քաղաքական կազմակերպութեան վրայ: Ուրարդի, Մաննա, Մուսասիր, կամ Արսիսա, Նայիրի, Միլիդ եւ Միլդիս. — Նայիրիի նուանումը թուրք-հարապ-ասար Ա. ի ձեռքով (1130). — Ասոր-նագիր-համբալի արեւանկները Նայիրիի, Կարբիի եւ Մաննայի վրայ (882—857). — Անոր յաջորդներուն պատերազմները Ուրարդիի քաղաքներու հետ Մաննայի տիրապետութեան համար (841—726). — Ասորեստանի քաղաքներու պատմութեան ազդեցութիւնը Հայասանի վրայ:

Սրայի մահով Հայաստանի Ասորեստանի իշխանութեան սակ ինկաւ, և կառավարուեցաւ բնիկ կուսա-

կալներու ձեռքով. որոնք իրաւունք ունէին հայ զօրք պահել և ազատօրէն վարել երկրին ներքին գործերը, տարուէ տարի նշանակուած հարկը վճարելով Նինուէի թագաւորներուն: Պատմութիւնը դժբաղդաբար գրի չէ անցուցած այս իշխաններուն գործերը, որոնց թիւը Արայի որդիներէն՝ Կարդասէն մինչեւ Պարոյր թագաւորը քսան և ութի կը հասնի, և գրեթէ լոկ անոնց անուններուն ցանկն է պահած (\*): Կարդաս, որուն Շամիրամ հօր յիշատակին համար Արա անուանեց, Ասորեստանի դշխոսի հետ միաբանելով՝ պատերազմեցաւ Նինուէսի դէմ ու մեռաւ: Անոր որդին Անուշաւան գերի տարուեցաւ Նինուէ: Բայց Հայկի այս շառախղը իր խելացի վարմունքով պալատականներուն սիրտը շահելով՝ յաջողեցաւ նախ Հայաստանի մէկ մասին և ապա բովանդակ երկրին իշխանութիւնը ձեռք բերել հարկատուութեամբ Ասորեստանեաց:

Այսպէս է մեր պատմութիւնը: Ասկայն արդի հասարակները, հիմնուելով Ասորեստանի յիշատակներուն և անոնց արձանագրութիւններուն վրայ, բոլորովին նոր պատմութիւն մը կը ներկայացնեն Ասորեստանի տէրութեան սկզբնաւորութեան և բարգաւաճման վրայ՝ տարբեր այն պատմական անուններէն ու անցքերէն, որ յոյն պատմիչները բերեր հասցուցեր են մինչեւ մեր օրերը: Եւ նախ Նինուս և Շամիրամ, որոնք վրայ հինները այն-

(\*) Ահաւասիկ անոնց անունները.— Կարդաս, (Արայեան Արա), Անուշաւան, Պարէտ, Արբակ, Զաւան, Փառնաս, Սուր, Հաւանակ, Վաշտակ, Հայկակ, Ամպակ, Առնակ, Շաւարշ, Նորայր, Վատակար, Գոռակ, Հրտնա, Ընձաք, Իղակ, Հորոյ, Զարմայր (որ Ասորեստանի Տետամոս թագաւորին առաջնորդութեամբ հայ ու Նիւովարցի զօրքով Պրիամսին օգնութեան գնաց Յունաց դէմ եւ Տրոյեայի պարիսպներուն տակ մեռաւ), Պերձ, Արբուն, Բազակ, Հոյ, Յուսակ, Կայակ, Ալայորդի:

քան բաներ կը պատմեն, ոչ միայն իրենց աշխարհակա-  
լութիւններէն ու մեծագործութիւններէն կը զրկուին, այլ և կատարեալ առասպելական անձեր կը համարուին, որոնց ժողովրդական զրոյցները այնպիսի աշխարհակա-  
լութիւններ կ'ընծայեն, որ Ասորեստանի շատ թագա-  
ւորներ զանազան ժամանակներու մէջ կատարեցին, ինչպէս նաև այնպիսի շինութիւններ՝ որոնցմով այլ և այլ ասիական իշխաններ իրենց երկիրները զարդարեցին։ Նորագոյն հետազոտութիւնները կը հաստատեն, որ Ասորեստանի առաջին իշխանները քուրմեր էին, որոնք թագաւորեցին 1800—1300 Քրիստոսէ առաջ։ Անոնցմէ շատերը հարկ կուտային Եգիպտոսի փարաւոններուն, որոնց իշխանութիւնը կը տարածուէր այն ժամանակները մինչև Տիգրիս գետը։ Այսուհետև կուգան Ասորեստանի բուն թագաւորները, որոնք Եգիպտոսի հարկատուութենէն ազատուելի և Բբբելոնը իրենց ազգեցութեանը ենթարկելէ յետոյ, ժ. Վ. դարու կէսէն կը սկսին աշխարհակալութեան զբաղիլ՝ շրջակայ երկիրները իրենց իշխանութեան տակ առնելով և հեռուստներուն վրայ հարկ գնելով։ Ահա այդ ժամանակներէն արձանագրու-  
թիւնները կը սկսին տեղեկութիւններ հաղորդել այն երկիրներուն վրայ, որոնց հետ Ասորեստանի թագաւորները յարաբերութիւն ու գործ ունեցեր են, այս երկիրներուն կարգէն է և Հայաստանը։

Արձանագրութիւններուն նայելով, Հայաստան հին ժամանակ դաշնակցական պետութիւն մը կը կազմէր, որ բազկացած էր այլ և այլ մեծ ու փոքր իշխանութիւններէ։ Ասոնց մէջ առաջին տեղն ունէր՝

Ա. Աւրադիի (Արարատեան) քաղաւորութիւնը, որ գրեթէ երկրին կեդրոնը կը գտնուէր և իր զօրութեան ու սահմաններուն ընդարձակութեան շնորհիւ իր ազգեցութիւնը կը տարածուէր շրջակայ իշխանութիւն-

ներուն վրայ, որոնց անունները յայտնի են, լայց սահմանները դժուար է ճշտութեամբ որոշել։ Ասոնք են՝

Բ. Մաննա (Վան), որ կը գտնուէր Վանայ ծովի հարաւային արեւելեան կողմը։

Գ. Մուսասիր (Մուշ) կամ Արսիսա (Արճէշ), նոյն ծովի հիւսիսային արեւմտեան կողմը, Արճէշէն մինչև Մուշ։

Դ. Նայիրի, որ կ'երկարէր Եփրատ ու Տիգրիս գետերուն վերին կողմերը. բովանդակելով Հայաստանի հարաւային արեւմտեան երկու նահանգները՝ Աղճնեաց և Մոփաց աշխարհները։

Ե. Միլիդ, որ կը գտնուէր Նայիրիի արեւմտեան կողմը՝ Մելիտինէ մայրաքաղաքով։

Զ. Միլդիս, որ կը կարծուի թէ կը բռնէր այժմեան Կարնոյ գաւառը։

Ասոնցմէ Մուսասիր և Միլդիս աւելի սերտ կապուած էին Աւրադիի հետ, որոնց թագաւորներուն առաջնորդութեամբ երկար պատերազմներ մղեցին Ասորեստանի աշխարհակալներուն դէմ։ Այս պատերազմներուն նպատակն էր Ասորեստանի ազգեցութենէն ազատել Հայաստանի հարաւային մասը, ուր կը գտնուէին Մաննայի և Նայիրիի թագաւորութիւնները։

Նայիրիի մէկ մասը արդէն շատոնց հարկատու էր Ասորեստանին։ Թուգլաթ-հաթալ-ասար Ա. (1130), Ս. Գրքի թագաթիփաղասարը, կամեցաւ այս երկիրը ամբողջապէս նուաճել. «Ես անցայ ամմապշիլի ճահիճներէ և Չերմոս երկիրներէ, կ'ըսէ այս աշխարհակալը, ուր առաջուան թագաւորներէն ոչ ոք երբէք ոտք կոխած չէ. գացի դժուարանցանելի ճամբաներով և խիտ անտառներով», վերին Եփրատի արեւելեան ափերուն վրայ բնակող ցեղերը մեծ ընդդիմութիւն ցոյց չտուին և գրեթէ առանց պատերազմի հպատակեցան։ Գժուարութիւնները սկսան երբ Թուգլաթ Եփրատն անցնելով Նա-

յիբիի երկիրը մատուցեալ նայիրի 23 թագաւորները ժողովեցին իրենց զօրքերը և քաջութեամբ ճակատեցան Ասորեստանցուց դէմ, բայց և այնպէս յաղթուեցան. անոնց սղաքները պատանդ տարուեցան:

Տիգրիսի ակունքի մօտ կանգնած կոթողի վրայ՝ Թուգլաթ արձանագրութիւն մը փորագրել տուաւ. որումէջ կը պարծենայ թէ երեք անգամ նուաճեց Նաիրիի երկիրը: Այս ցոյց կուտայ թէ Հայերը որպիսի յամառութեամբ կուեցան իրենց ազատութեան համար, և թէ յարձար առիթի պիտի սպասէին օտարական լուծը թօթափելու: Եւ յիշուի, Թուգլաթի թոյլ յաջորդներուն ժամանակ Նայիրին իր անկախութիւնը ձեռք բերաւ և երկար ժամանակ Ասորեստանցուց յարձակումներէն ազատ մնաց:

Սակայն Թ. դարւն Ասորեստանի թագաւորները զօրանալով՝ դարձեալ կը սկսին աշխարհակալութեան զբաղիլ և հետամուտ կ'ըլլան իրենց տէրութեան սահմանները ամէն կողմէն ընդարձակել: Այդ ժամանակներէն Նինուի թագաւորները շարունակ կը յարձակին Հայաստանի վրայ, բայց երկրին լեռնոտ դիրքը և բնակիչներուն քաջութիւնը թոյլ չեն տար անոնց սղգ կողմերը շատ առաջ երթալու: Անոնք կը լաջօրին իրենց իշխանութեան տակ պահել միայն Տրգրիսի հովիտի վերնագաւառը և Վանայ ծովը հարուային օփերը. և եթէ երբեմն սահմանները կ'անցնէին, այդ լոկ Սեւ ծովի և կասպիականի կողմերը ասպատակելու նպատակով էր: Ասուր-նազիր-հաբալ (882—857) առաջինն եղաւ, որ յարձակեցաւ արեւմտեան Հայաստանի վրայ՝ Նայիրի վերնագաւառը: Տեղացիք անկարող ըլլալով բաց տեղ պատերազմիլ, կ'ակնարկէ արձանագրութիւնը, «քաջութեան անմատչելի լեռներուն վրայ, և սպաւինեցան անոնց կատարներուն վրայ, որպէս զի ես չկարողանամ ետեւնուն հասնիլ, որովհետեւ այն մեծափառ կատար-

ները արածայր սուսերու պէս կը բարձրանան, և միայն երկինքի թռչունները ճարեղով կարող են հասնիլ այնտեղ... Երեք օրէն լերան գլուխը բարձրացայ, սարսափ տարածեցի անոնց սպաւինած տեղերը... անոնց դիակները ծառի տերեւներու նման ծածկեցին զառիվայրերը, իսկ մնացածները փոխան ապաւինեցան ժայռերու մէջ»: Ասոնց գիւղերը այրելէ յետոյ, Ասուր-նազիր-հաբալ յարձակեցաւ Կարգի կամ Կուրքիէ գաւառի վրայ, ուր «սուր քաջեցի, կ'րսէ ան, երկու հարիւր վաթսուն պատերազմող, գլուխները կտրեցի և անոնցմէ բուրգեր կազմեցի»: Այս արշաւանքը կը կրկնուի 880—879ին: Նայիրին ասպատակելէն և մեծամեծ անգլութիւններ գործելէ յետոյ, Ասուր-նազիր-հաբալ երկրորդ անգամ մտաւ Կարքիի երկիրը, որուն բնակիչները «ձգեցին իրենց ամբողջներն ու զգեակները, և իրենց կեանք՝ ազատելու համար՝ փոխան դէպի Մաանի զօրաւոր երկիրը: Ինկայ անոնց ետեւէն անոնց պատերազմողներուն հազարաւոր դիակները զանցի լերան վրայ, յետը ծածկեցի և խոռոչները լեցուցի դիակներով: Երկու հարիւր ուղ զերի ձեռքս ինկած էին. անոնց դաստակները կտրուցի»:

Այնուհետեւ Ասուր-նազիր-հաբալ իր ընթացքը կ'ուղղէ դէպի արեւելք՝ Մաննայի թագաւորութեան վրայ: Ճամբան հեղեղներու և դժուարանցանելի տեղերու հանդիպելով, կը ձգէ իր կառքերն ու ձիերը և ոտքով կը յառաջանայ: Մաննայի մէկ մասը նուաճելէ յետոյ, լուր կ'առնէ, որ արեւմտեան կողմերը դարձեալ ասպատամութիւն է ծագեր, ուստի ետ կը քաշուի և կ'ուղէ կրկին Նայիրիի վրայ երթալ. բայց աւելի վտանգաւոր ասպատամութիւն մը զայն կը ստիպէ դառնալ իր տէրութեան հարաւային կողմերը:

Անոր յաջորդեց Սազմանասար Գ. (857—822), որ Նայիրիի երկիրը նուաճեց ու մինչեւ մահը իր իշխանու-

Թեան տակ պահեց : Սաղմանասար Գ. իր հօր օրինակին հետևելով՝ կամեցաւ Մաննան նուաճել : Այս առիթով մեծ պատերազմ մը բացուեցաւ Ասորեստանցոց և Ուրարդիի թագաւորներու մէջ, պատերազմ՝ որ երկար տևեց և շատ արիւնահեղութիւններու պատճառ եղաւ : և թէպէտ արձանագրութիւններուն նայելով՝ նինուէի թագաւորները փառաւոր յաղթութիւններ տարին . բայց և այնպէս չկարողացան Ուրարդին նուաճել :

Ասորեստանցիք սուաջին անգամ սաք կոխեցին Ուրարդիի երկիրը 844ին : Այդ ժամանակները Ուրարդիի կը թագաւորէր Արամ, որ իր դաշնակիցներուն հետ միաբանած՝ ճակատեցաւ Սաղմանասարի դէմ, բայց յաղթուեցաւ : Նոյն բազմն ունեցաւ և անոր յաջորդը Սաղուրի. Սաղմանասար Գ. երկու անգամ յաղթեց զայն՝ 832ին և 829ին : Այս յաջողութիւններուն հետեւանքն եղաւ քաղաքներուն ու ամրոցներուն առումն ու կործանումը և ժողովուրդին ծանր հարկերու ենթարկուիլը . նոյնիսկ երկրին մայրաքաղաքը Արնիէ առնուեցաւ և կրակի մատնուեցաւ : Բայց այս բոլորը մեծ արդիւնք չունեցաւ . Հայերը անընկճելի մնացին և ոչ միայն Ուրարդին, այլ Մաննայի ու Նայիրիի թագաւորութիւնները շարունակեցին կռուիլ Ասորեստանցոց դէմ : Սաղմանասար Գ. ի որդին՝ Սամսի-Բին Գ. (822—840) քանի մը անգամ ասպատակեց Նայիրին, իսկ անոր թոռը Բին-Նիրարի Գ. (840—780) երկու արշաւանք յանձն առաւ Մաննայի վրայ : Սաղմանասար Գ. (780—770) իր թագաւորութեան տարիները անցուց Ուրարդիի դէմ պատերազմելով . վեց անգամ արշաւեց Հայաստանի այս հզօր թագաւորութեան վրայ, բայց ոչինչ յաջողութիւն չունեցաւ : Այնուհետեւ Հայաստանը ազատ մնաց Ասորեստանցոց արշաւանքներէն մինչեւ Թուգլաթ-հաբալ-ասար Բ. (745—726) : Այս աշխարհակալը երկու

անգամ գնաց Ուրարդիի վրայ, Սարգա թագաւորին յաղթեց և ստիպեց անոր հաշտութիւն խնդրել :

Այս սերտ յարաբերութիւնները Ասորեստանցոց պէս քաղաքակիրթ ազգի հետ ապարդիւն չեղան Հայաստանի համար . Հայերը իւրացուցին անոնց կրթութիւնը, արուեստները և մինչև իսկ գրութեան եղանակը : Ուրարդիի թագաւորներէն մէկը Բէլիդուրիս Ա. նինուէէն բերել առաւ դպիրներ, որոնք իրենց լեզուով ու բեւեաագրերով արձանագրեցին անոր գործերը : Ասորեստանի թագաւորներու յատուկ գովեստներ ու տիպոցներ շուայելով անոր : Այսպէսով նինուէի լեզուն քանի մը ժամանակ Ուրարդիի ուսումնական լեզուն եղաւ, մինչև որ Բէլիդուրիսի որդւոյն Իսբուխիս Ա. ի օրով Ասորեստանի բեւեաագրութիւնը փոփոխութիւններու ենթարկուեցաւ և տեղական բարբառներուն յարմարցուեցաւ, որով այնուհետեւ թագաւորական արձանագրութիւնները սկսան հայերէն լեզուով խմբագրուիլ :

6

Սարուիների պատերազմները Ուրարդիի Ուրսա քաղաւորին եւ անոր շրջակայքներուն դէմ (745—719) . — Խորասպատի արձանագրութիւնը . — Արգիսիսի յաջողութիւնները . — Հայաստանի վիճակը է. դարուն :

Ասորեստանի տէրութեան անեղ թշնամիներէն և էր երկրին մեծութեան նախանձորդներէն մէկն եղաւ Ուրարդիի Ուրսա (ըստ ոմանց Հրաչեայ կամ Հրչէ) թագաւորը : Ուրսան իր հաւատարիմ դաշնակիցներուն հետ միաբանած՝ միտքը դրաւ հարուսային Հայաստանը Ասորեստանցոց ազդեցութենէն ազատելու, և այս նպատ

տակին հասնելու համար առջին տեսակ միջոցներ գործադրեց: Ան փորձեց նախ Ասորեստանի դաշնակցութենէն անջատել Մաննայի Իրանզու թագաւորը, և երբ սա մերժեց, Ուրասն ձեռքի տակէն Մաննայի ժողովուրդը անոր դէմ ապստամբեցուց: Ասորեստանի Սուրաքին թագաւորը (721—704) շտապեց իր դաշնակցին օգնութեան հասնելու, յարձակումով առաւ Մաննայի Սուսնդաքուլ և Դուրդուքա քաղաքները, որոնք թշնամիներու կողմն էին անցեր, կրակի մասնեց զանոնք և բնակիչները Ասորոց երկիրը փոխադրեց (719): Այնուհետև ան կ'ուզէր պատերազմն առաջ տանել Ուրասայի և անոր դաշնակիցներուն դէմ, բայց իր տէրութեան զանազան նահանգներու մէջ ծագած ապստամբութիւնները ստիպեց Սարուքին ետ դառնալ: Երկու տարի պէտք եղաւ անոր այդ ապստամբութիւնները զսպելու, և երբ կրկին Հասաստան եկաւ, Մաննայի թագաւորը Իրանզու մեռած, անոր Ազա որդին խռովութեան մը մէջ սպաննուած և անոր յաջորդած էր Ուլլուսուն, որ ի նշան հաւատարմութեան քսաներկու յերդաքաւաք տուեր էր Ուրասային: Սարուքին վրայ հասաւ, Ուլլուսունը փախցուց և Ուրմիոյ ու Վանայ լիճերուն մէջ եղած երկիրը ասպատակեց: Բագադատտի (Աստուածատուր?), Միլդիս լեռան թագաւորը, ինկաւ անոր ձեռքը և ողջ ողջ մորթաղերծ եղաւ այնտեղ, ուր Ազան սպաննուեր էր: Ուլլուսուն վախնալով, որ իր գլուխն ալ նոյն դժբաղդութիւնը չգայ, «փախաւ թռչունի պէս», բայց յետոյ եկաւ յաղթողի ոտքն ինկաւ: Սարուքին ներեց անոր և կրկին իր թագաւորութեան մէջ հաստատեց: Ուրասն ալ ձեռք իյնալու վրայ էր, երբ նոր ապստամբութիւն մը ստիպեց Սարուքինը իր զէնքերը հարաւային կողմը դարձնելու (716): Այդ միջոցին Ուլլուսուն Ուրասայէն յորդորուած՝ դարձեալ գլուխ բարձրացուց, բայց Սարուքինի երեւիլը միայն բուռական եղաւ ապստամբութիւնը հանգարտե-

ցնելու (715): Մարաստանի հիւսիսային կողմերը նուաճելէ յետոյ, Սարուքին մտաւ վերջապէս Ուրասայի երկիրը (714): Ուրասն ճակատեցաւ անոր դէմ և չարաչար յաղթուելով փախաւ լեռները, ուր հինգ ամի չափ թափառեցաւ առանց ապահով ապաստան մը գտնելու: Անոր երկիրը աւարի մասնուեցաւ, քաղաքներէն չառը տրուեցաւ Ուլլուսունին: Յաղթուեցաւ նոյնպէս Մուսապիի թագաւորը՝ Ուրզանա, Ուրասայի վերջին դաշնակիցը: Այս ձախորդութիւններուն գոյժը առնելով, Ուրասն յուսահատութենէն ինքզինքը սպաննեց:

Այս անցքերը հանուած են Խորսապատի(\*) արձանագրութենէն, որ հետաքրքրական մանրամասնութիւններ պարունանակելուն համար՝ աւելորդ չենք համարիր առաջ բերել այս տեղ:

«Որչափ ատեն որ Իրանզու Վանեցին կենդանի էր, ան հնազանդ ու հաւատարիմ էր իմ տէրութեան. բայց ճակատողիլը զայն սարաւ: Անոր հպատակները գահի վրայ նստեցուցին անոր Ազա որդին: Ուրաս Ուրարգեցին Միլդիս, Զիկարտուի և Միսիանդի լեռներու ժողովուրդներուն ու Վանի մեծամեծներուն հետ միաբանած՝ հպատակներուն յորդորեց ապստամբիլ: Ասոնք իրենց սիրով մարմիւր թողուցին լեռներու կատարներուն վրայ: Ուլլուսուն Վանեցին, Ազայի եղբայրը, զոր գահն էին բարձրացուցած, հակեցաւ Ուրասայի կողմը և տուաւ անոր 22 ամուր քաղաքներ իրենց պահապան զօրքերով: Սրտիս բարկութեան մէջ հաշուեցի Ասուր աստծու բոլոր զօրքերը:

(\*) Խորսապատ փոքրիկ գիւղ մըն է Մուսուլի հիւսիսային արեւելեան կողմը, քանի մը մղոն հեռու հին նինուէի տեղէն: Այստեղ Բոտտա Ֆրանսացի հիւպատոսը դտաւ հին պալատ մը ակերտիները Քրեստոսէ 700 տարի առաջ շինուած Սուրուքին թագաւորի ձեռքով, որուն գործերը արձանագրուած են եղեր նոյն պալատին մէջ:

և առաջ դացի այն երկրին վրայ յարձակելու: Ուլլուսուն  
 Վանեցին իմ մօտենալը տեսնելով՝ դուրս եկաւ իր զօր-  
 քով և ապահով տեղ մը կեցաւ բարձր լեռներու խո-  
 առչներուն մէջ: Գրաւեցի և մօխիր դարձուցի անոր թա-  
 դաւորանիստ քաղաքը և իզիրիա ու Արմիտ անազին  
 ամրոցները: Քոյր Ուրսա Ուրարդեցիին կողմակիցները  
 սպաննեցի իրենց բարձր լեռներուն մէջ. իմ ձեռքովս  
 բռնեցի 250 նոզի անոր զերգաստանէն. Գրաւեցի 55  
 պարսպապատ քաղաքներ, որոնցմէ ութը՝ հասարակ քա-  
 ղաքներ էին, և տասնեւմէկը անմատչելի բերդեր: Ուլ-  
 լուսունի 22 ամուր քաղաքները, որ Ուրսան առեր էր,  
 միացուցի Ասորեստանի հետ: Այն ժամանակ Ուլլուսուն  
 թռչունի արագութեամբ իջաւ իր բարձր լեռներէն և եկաւ  
 ինձ պաղատելու: Ներեցի անոր իր անթիւ յանցանքնե-  
 րը, ետ տուի իր երկիրները և վերստին հաստատեցի իր  
 թագաւորական դահի վրայ: Ուրսայի առած 2 ամրոց-  
 ները և 22 մեծ քաղաքները տուի Ուլլուսունին, և շատ  
 աշխատեցայ անոր երկրին խաղաղութեանը: Իւրզանա,  
 Մուսասիր քաղաքին թագաւորը, Ուրսա Ուրարդեցիին  
 ապաւինելով մերժեր էր ինձ հպատակելու: Իմ զօրու-  
 թեամբ և խորագիտութեամբ տիրեցի Մուսասիր քաղա-  
 քին. և ան (Ուրզանան) փախչելով ապաւինեցաւ լեռ-  
 ները: Տիրաբար վարուեցայ Մուսասիրի դէմ. Ուրզա-  
 նայի կինը, որդիքն ու աղջիկները, անասունները և պա-  
 լաքը գտնուած բոլոր գանձերն առի և 2000 մարդ  
 զերի տարի: Առի Ուրսայի Հալլիա և Բագաբարտու  
 աստուածները, նոյնպէս և Ուրզանայի աստուածներն ու  
 անոնց նուիրական անօթները: Մուսասիրի առումը և  
 Հալլիա աստու յափշտակուիլը լսելով, Ուրսան դա-  
 շոյնով անձնասպան եղաւ իր մեծամեծներուն գիրկը»:

Ուրսայի մահով Ուրարդին ճուլակուեցաւ, անոր  
 յաջորդեց իր եղբայրը Արգիստիս (Ակայորդի?), որ պա-  
 տերազմը քաջութեամբ առաջ տարաւ Ասորեստանցոց

դէմ և եղբոր կորսնցուցած դաւառները ետ խլեց անոնց-  
 մէ: Ասորեստանցիք չկարողացան իրենց ձեռքը պահել  
 նոյն իսկ Մաննայի երկիրը, որուն համար պատերազմը  
 սկսուեր էր. Արգիստիս դուրս քշեց զանոնք այդ նա-  
 հանգէն և իր տէրութեան հետ միացնելով՝ Վանայ ծովի  
 ափին մէջ նոր քաղաք մը շինեց իր բնակութեան համար:  
 Այս նպատակով նիւուէէն շատ ճարտարագետներ բերել  
 առաւ, որոնք քաղաքը զարդարեցին փառաւոր շինու-  
 թիւններով: Վանայ արձանագրութիւններուն մէջ յիշ-  
 ուած Արգիստիսի անունն ու գործերը կարծել կուտայ  
 ումանց, թէ նոյնիսկ այս թագաւորին կառուցած քա-  
 ղաքն է եղեր Վանը:

Այնուհետեւ արձանագրութիւնները ոչինչ յիշատա-  
 կութիւն չեն ըներ Հայաստանի մասին մինչեւ Ասորես-  
 տանի պետութեան կործանումը (708—606): Կամ այն  
 է որ այդ հարիւր տարուան ընթացքին Հայերը բոլոր-  
 վին անկախ են եղեր և Հայաստանը ազատ է մնացեր  
 Ասորեստանի թագաւորներու ազդեցութենէն, կամ  
 դուցէ պատերազմներ եղեր են, բայց անյաջող ելք են  
 ունեցեր Ասորեստանցոց համար և այս պատճառով չեն  
 արձանագրուեր: Հայոց պատմութիւնը վկայութիւն մը  
 ունի, որով կը հաստատէ թէ Հայաստանը Ասորեստանց-  
 ոց իշխանութենէն ազատ էր **Ե.** դարուն: Սենեքերիմ  
 թագաւորի որդիները, Սւրբամէլէք և Սանասար, իրենց  
 հայրը սպաննելով՝ ապաւինեցան Հայաստան և սիրալիր  
 ընդունելութիւն գտան Պարսիի ձոր՝ Սկայորդիի կող-  
 մէն (680): Եթէ Ասորեստանցիք ունէ ազդեցութիւն  
 ունեցած ըլլային այդ ժամանակ Հայաստանի վրայ, ոչ  
 հայրասպան իշխանները կը համարձակէին փախչիլ այն  
 տեղ, և ոչ Սկայորդին կ'ընդունէր և բնակութեան տե-  
 ղեր կուտար անոնց իր երկրին մէջ:

ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹՅՈՒՆ

7

Ասորեստանի սեռութեան անկումը եւ Պարոյրի քաղաւորելը (606). — Հրաչեայի արեւաւանքը Պաղեստին (600—588). — Անոր յաջորդները :

Ութերորդ դարու վերջերէն Ասորեստանի հզօր տէրութիւնը կամաց կամաց դէպի իր անկման կը դիմէ : Հարկատու ազգերը այս թուրութենէն օգուտ քաղելով՝ կ'աշխատին օտարական լուծը թօթափել : Հայերը, ինչպէս տեսանք, դուրս քշեցին Ասորեստանցիները իրենց երկրէն. նոյնն ըրին և ուրիշ ազգեր, և ոչ միայն հեռաւոր նահանգներ իրենց ազատութիւնը գտան, այլ և Նինուէի անմիջական իշխանութեան տակ գտնուած երկիրները, ինչպէս էր Բաբելոնը, յաջորդեցան անկախութիւն ձեռք բերել : Բայց ամէնէն աւելի յառաջադէմ գտնուեցան Հայոց արեւելեան հարաւային դրացիները՝ Մարք, որոնց ազատիչն եղաւ Դիովկիս. իսկ ասոր որդին Փրաւորդէս այնչափ զօրացաւ՝ որ Պարսկաստանը նուաճեց, և սկսաւ մինչեւ Նինուէի վրայ արշաւանքներ գործել : Վերջապէս կիաքսար Ա. դաշինք կապեց Հայոց Պարոյր իշխանին հետ, որ միասին երթան Ասորեստանի թագաւորութիւնը կործանելու, խոստանալով որ այս օգնութեան փոխարէն թագաւորական թագստանայ : Իրաւակիցներու հետ միաբանեցաւ և Բաբելոնացոց նարուպաղասար իշխանը, և երեքն ալ գացին Նինուէի վրայ : Բաղաքը պաշարուածով առնուեցաւ ու կործանուեցաւ, և Ասորեստանի վերջին թագաւորը Սա-

րակոս՝ թշնամիներու ձեռքը չիցնալու համար՝ իր պալատին մէջ այրուեցաւ իր կանանց ու զանձերուն հետ (606) :

Այսպէսով Պարոյր, ըստ մեր պատմութեան, եղաւ Հայոց առաջին պատկալիր թագաւորը, և այնուհետեւ Հայաստան իր դաշնակցութիւնն անխախտ պահեց Մարաց և Բաբելոնացոց հետ մինչեւ Տիգրան Երուանդեան :

Պարոյրին յաջորդեց իր որդին Հրաչեայ, որ Բաբելոնացոց նարուպոգոնոսար թագաւորին օգնութեան գնաց Յուդայի թագաւորութիւնը կործանելու (600—588) :

Այս արշաւանքը լայն դուռներ բացաւ Հայոց վաճառականական գործունէութեան առաջ. Ասորոց, Հրէից, Փիւնիկեցոց, Եգիպտացոց երկիրները, որ տեղերէն որ անցաւ բաբելոնայական բանակը, առատ հունձեր կ'առաջարկէին Հայոց : Հրաչեան Պաղեստինէն փաքրիկ գաղթականութիւն մը բերաւ, որու մէջ նշանաւոր էր Շամբաթ անունով իշխանը. ասոր տոհմէն առաջ եկաւ Բագրատունեաց երեւելի նախարարութիւնը :

Հրաչեայի անմիջական յաջորդներ եղաւ՝ Փառնաւազ, Պաճոյճ, Կոռնակ, Փառոս, Հայկակ և Երուանդ Սակաւակեաց՝ Տիգրան Ա. ի հայրը, որոնց վրայ պատմութիւնը ոչինչ յիշատակութիւն չէ ըրած :

8

Տիգրան Ա. — Անոր արեւաւանքը Փոքր Ասիա. — Տիգրանի պատերազմը Առդահակի հետ եւ Մարաց քաղաւորութեան կործանումը (558). — Տիգրանի դաշնակցու-

քիւնը Կիւրոսին Լիւդիայի (530) եւ Բաբելոնի (540—538) արեւաւմեցեաց մեջ :

Տիգրան Ա. երուանդեան Հայկազանց թագաւորներու մէջ ամէնէն նշանաւորն էր իր իմաստութեամբ, քաջութեամբ և աշխարհաշինութեամբ: Ազգային երգիչները այս մեծ թագաւորին սխրագործութիւններով ոգեւորուած՝ խօսք չեն գտներ անոր բարեմասնութիւնները գովելու. «Մարմնով յաղթանգամ էր ան, դուարթերես ու քաղցրահայեաց. կերուխումի մէջ պարկեշտ և ցանկութիւններու մէջ չափաւոր. մեծիմաստ և պերճարան, և ամէն մարդկութեան հարկաւոր բաներու մէջ պիտանի: Արգարագատ ու հաւասարասէր ըլլալով՝ ոչ լաւերուն վրայ կը նախանձէր, և ոչ ալ նուաստները կ'արհամարհէր, այլ ամէնուն վրայ անխտիր կը տարածէր իր խնամքը»:

Իր երկրին պայծառութեան վրայ հոգ տանելով, Տիգրան առանձին ուշադրութիւն դարձուց զօրքի բարեկարգութեան վրայ: Հեծելազօրքը, որուն թիւը մինչև այն ատեն աննշան էր, բազմացուց ու կարգաւորեց. իսկ հետեւակ զօրքը կրթեց և ամէնուն ձեռքը սուր, տէգ ու նիզակ տուաւ. և այն զօրքը՝ որ մինչև այն ժամանակ աղեղ ու պարսաքար բանեցնելով կը պատերազմէր, այժմ վահանով ու երկաթի զրահներով կը պատրաստուէր: Այսպիսի կարգաւորեալ բանակի գլուխն անցնելով՝ Տիգրան Արամի ճամբովը գնաց դէպի արեւմուտք, և անկից ալ հեռու անցաւ մինչև Յունաց գաղթականներու երկիրները՝ Սեոդիա և Յոնիա, որոնց հարկ դնելով վերադարձաւ իր երկիրը: Այս գինական յաջողութիւններու արդիւնքն եղաւ երկրին քաղաքային կարգերու յառաջդիմութիւնը և վաճառականութեան բարգաւաճումը. այնպէս որ այնուհետեւ Հայերը ոչ միայն ամենօրեայ կեանքի հարկաւոր եղած նիւթերը կը

բերէին օտար երկիրներէն, ալ և շքեղութեան ու զարգարանքի իրեղէններ, ոսկին, արծաթը և պատուական քարերը, գոյնղգոյն և թանկագին կտակեղէնները գիշուեցան Հայաստանի երեւելի շահաստաններուն մէջ:

Տիգրանի ժամանակակից էր Մարաց Աժդահակ թագաւորին թուր Կիւրոս, որ իր պապէն թագաւորութիւնը խլելու գաղտնի միտք ունենալով՝ բարեկամական դաշինք կապեց Տիգրանի հետ: Երկու իշխաններու մտերմութիւնը կասկածի մէջ ձգեց ծերունի թագաւորը, այնպէս որ ցերեկը հանգիստ և գիշերը քուն չունէր: Այս տագնապին մէջ եղած ժամանակ Աժդահակ զարհուրելի երազ մըն ալ տեսաւ, որ անոր խռովութիւնը աւելի ևս սաստկացուց: Իբրև թէ Հայոց ձիւնապատ լեռներէն մէկուն գագաթը բարձրահասակ ու գեղեցիկ կին մըն էր նստած, որ ծննդականութեան ցաւէն բռնուելով՝ յանկարծ երեք չափահաս կտրիճներ ծնան: Առաջինը առիւծի վրայ նստաւ և արեւմտեան կողմը դիմեց. երկրորդը ինձի վրայ նստած՝ դէպի հիւսիս վազեց. իսկ երրորդը վիթխարի վիշապ մը սանձելով՝ Մարաց տէրութեան վրայ արշաւեց: Այս վերջինը հասնելով արքունի պալատին մօտ, որուն վրայ Աժդահակ իր աստուածներուն զօժ կը մատուցանէր, թռաւ տանիքին վրայ և կ'ուզէր կուռքերը կործանել: Թագաւորը մէջ մտաւ և կուռի բռնուեցաւ այն կտրիճին հետ՝ բայց յաղթուեցաւ ու սպանուեցաւ: Աժդահակ սարսափած արթնցաւ, գիշերով կանչեց խորհրդականները և տեսած երազը պատմելով՝ համոզուեցաւ, որ Տիգրան Հայոց թագաւորին կողմէն մեծ վտանգ կը սպառնայ իր տէրութեան: Խորհուրդի որոշման համեմատ՝ Աժդահակ դեսպան ուղարկեց ընծաներով Հայոց թագաւորին և խնդրեց, որ Տիգրանուհի քոյրը իրեն կնութեան տայ, յուսալով որ քրոջը ձեռքով հեշտութեամբ կը կարողանայ եղբայրը կործանել: Տիգրան հա-

վիշապներուն (գուցէ Մարաց գողթականութեան) հետ կուռած ու յաղթած համարեցին, որով վիշապաքաղ անունը ստացաւ: Հայերը այս գիւլազնի մարդկային ծնունդը մոռնալով՝ դերբնական ծագում տուին անոր, երկինքն ու երկիրը և ծիրանի ծովը մէկտեղ եկած և կրակէն ու բոցէն ծնուած երեւակայելով Վահագնը՝ ուստի և աստուածներու կարգը դասեցին զայն և Վրացիներուն հետ հաւասարապէս պաշտեցին: Տիգրանի միւս յաջորդներուն վրայ պատմութիւնը տեղեկութիւն չի տար մինչեւ Վահէ՝ Հայկազանց վերջին թագաւորը:

Սակայն Յունաց պատմիչներուն խօսքէն կ'երեւայ, որ այս թագաւորները միայն Հայաստանի հիւսիսային արեւելեան մասին վրայ իշխեցին, Կուր և Երասխ գետերուն հովիտին մէջ. իսկ հարաւային արեւմտեան մասը հպատակ էր Պարսից և Հոյն տէրութեան 20 նահանգներէն Արդը-ը կը կազմէր: Այս նահանգը բացի գրամական հարկէն, կուտար Պարսից թագաւորներուն 20,000 ձի, որոնք թէեւ մարմնով փոքր՝ բայց չափազանց կրակոտ էին:

Յոյն պատմիչներուն խօսքերը կը ստուգուին Բիսուսթուն(\*) ժայռի վերջին ժամանակներս կարգացուած

(\*) Քիրմանշահէն դրեթէ մէկ մղոն հեռու՝ դէպի հիւսիս կը գտնուի Բիսուսթուն ժայռը, որ 456 մէտր բարձրութիւն ունի: Անոր կողերուն վրայ փորագրուած են հսկայածեւ պատկերներ սեպածեւ արձանագրութիւններով շրջապատուած, որոնք այնքան բաղձաթիւ են, որ երկու ամիս ժամանակ պէտք է, կ'ըսէր Կէր Պորտըր անգլիացին, միայն օրինակելու համար այդ արձանագրութիւններն ու պատկերները: Այս քանդակներէն մէկը կը պատկերացնէ թագաւոր մը խաղաղ դրութեան մէջ, որուն առջեւ շարուած են թշնամիները շրթալուրով: Ան ոտնակոխ կ'ընէ յաղթուած թշնամիներէն մէկը: Այս թաղաւորը Վշտասպեան Դարեհն է, իսկ դերբները այն իշխաններն են, որոնք օգուտ քաղելով Նմերդ մարի պատճառով դուրս եկած խռովութիւններէն,

սեպածեւ արձանագրութիւններով, որ Վշտասպեան Դարեհնի հրամանով փորագրուած և անոր գործեր կը պատմեն (521—486): Այս արձանագրութիւններուն մէկ հատուածը Հայաստանի կը վերաբերի, և ցոյց կուտայ թէ Հայերը որպիսի յամառութեամբ կուռեր են Պարսից դէմ իրենց երկրի ազատութեան համար, որուն մէկ մասին վրայ կ'իշխէր Դարեհն:

Ահա այն հատուածը՝ այնպէս ինչպէս որ արձանագրուած է Պարսից թագաւորին բերնէն.

«...Յետոյ ուղարկեցի Հայաստան Դադարսէս հայը, որ իմ ծառաս է, և ըսի իրեն. «Գնա՛ և խորտակէ այն ապստամբ բանակը, որ ինձ չի հնազանդիր»: Դադարսէս զնաց Հայաստանը նուաճելու: Ապստամբները պատերազմեցան անոր դէմ, բայց Որմիզդ օգնութեան հասաւ ինձ, իմ բանակս շատ մարդ կոտորեց թշնամոյն բանակէն:

« Ապստամբները երկրորդ անգամ յարձակեցան Դադարսէսի վրայ: Որմիզդ շնորհեց ինձ օգնութիւն, իմ բանակը չարհար յաղթեց ապստամբներուն բանակը:

« Երրորդ անգամ ապստամբները ինկան Դադարսէսի վրայ: Որմիզդ շնորհեց ինձ օգնութիւն, իմ բանակը Դարձեալ շատ մարդ սպաննեց թշնամիներու բանակէն: Յետոյ Դադարսէս սպասեց Հայաստան մինչեւ իմ Մաբաստան դալս »:

Այս երեք պատերազմներով Պարսիկները (չնայելով Դարեհնի չափազանց խօսքերուն) չկարողացան զսպել Հայոց արիւթիւնը: Ընդհակառակն ասոնք, ինչպէս կ'երեւայ, քչեցին Պարսից մինչեւ Ասորեստան, և Դարեհն

բէն, ապստամբեր էին դրեթէ բոլոր նահանգներուն: Արձանագրութիւնը կը պատմէ Դարեհնի թագաւոր նստելը եւ կը թուէ անոր տէրութեան նահանգները:

ստիգուեցաւ նոր զօրավար և նոր բանակ ուղարկել  
Հայոց վրայ :

«Որմիսէս իմ ծառան է : Ես զայն ուղարկեցի Հա-  
յաստան և ըսի . «Գնա՛ , ոչնչացուր այն սպասամբ բա-  
նակը , որ ինձ չի հնազանդիր» : Որմիսէս գնաց Հայաս-  
տանին տիրելու : Ապստամբները Որմիսէսի առջև եկան  
պատերազմելու համար : Ասորեստանի մէջ երկիր մը կայ  
... անուշով . այնտեղ պատերազմեցան : Որմիզդ օգ-  
նութեան հասաւ ինձ . իմ բանակը շատ մարդ սպաննեց  
սպասամբներու բանակէն» :

«Երկրորդ անգամ թշնամիները ճամբայ ինկան Ու-  
միսէսի դէմ պատերազմելու համար : Հայաստանի  
մէջ երկիր մը կայ Անթիգարա (?) անուշով . այնտեղ  
կուուեցան : Որմիզդ շնորհեց ինձ իր օգնութիւնը իմ  
բանակը շատ մարդ կոտորեց թշնամիներէն : Յետոյ Ումի-  
սէս սպասեց Հայաստան մինչև իմ Մարայ երկիրը հաս-  
նիլը» :

Դժբազդաբար Դարեհ կը լսէ այդ պատերազմներու  
հետեւանքին վրայ , մինչդեռ միւս սպասամբող ազգե-  
րու նուաճուիլը յայտնի կը յիշուի արձանագրութեան  
մէջ , որոնց առաջնորդները Դարեհ սաստիկ տանջանքնե-  
րով սպաննեց :

Ինչ և իցէ , Դարեհի յաջորդները մինչև համանուն  
Դարեհ Կողոմանոս շարունակեցին իշխել Հայաստանի  
հարաւային արեւմտեան մասին վրայ , զոր կը կառավա-  
րէին պարսիկ կուսակալներու ձեռքով : Արաշէս Բ. ի  
թապաւորութեան ժամանակ (404—358) արեւմտեան  
Հայաստանը կը կառավարէր Պարսից երեւելի իշխաննե-  
րէն մէկը՝ Տերիբազ : Անոր պալատը , որ կը գտնուէր  
Եփրատի ափերուն վրայ , իր ճոխութեամբ թագաւորա-  
կան արքունիքէն չէր զանազանուէր : Այս կուսակալ-  
ները իրենց զօրքը կը հաւաքէին Հայաստանի լեռնոտ  
մասերէն՝ Խաղտեաց , Տայոց , Կորդուաց աշխարհներէն և

Արարտեան նահանգի Բասեան գաւառէն : Ասոնք թէ-  
պէս Պարսիկներէն ապստամբ էին , կըսէ Գանտֆոն , և  
իրենց կանոնց ու օրէւոց հետ սարերն ապաւինելով՝  
իրենց չէին մօտեցներ Պարսիկները , մեծամեծ քարեր  
զլորելով անոնց վրայ , բայց իբրև վարձկան զօրքեր  
կը ծառայէին արքայից արքային , որովհետև ունէին  
իրենց յատուկ երկաթէ զէնքեր , նետ , աղեղ , սաղա-  
ւարտ և վահան :

Անա այսպէս Ռիսութունի սեպածեւ արձանագրու-  
թիւնները և Յունաց պատմիչներու խօսքերը փոքր ի  
շատ կը լուսաբանեն Հայաստանի պատմութեան այն  
չըջանը , որ կը գրուէ Տրգարնի յաջորդներուն ժամա-  
նակը , որ կը գրուէ Տրգարնի յաջորդներուն ժամա-  
նակը մինչև Վահէ , Հակազանց վերջին շառաւիղը , որ  
50,000 հետեւակ և 7,000 ձիաւոր զորքով Դարեհ Կողո-  
մանոսին օգնութեան գնաց Պարսկաստանի և իր երկրին  
անխախտութիւնը պաշտպանելու համար : Արքելայի ճակա-  
տամարտը Ասիոյ բազղը վճռեց , և Հայաստանը Վահէի  
մահով ինկաւ Մակեդոնացի աշխարհակալին ձեռքը (330) :

ՀԱՅՍՏԱՆԻ ՄԱԿԵՂՈՆԱԿԱՆ-ՍԵԼԵՆԿԵՍԻ  
ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԺԱՄՈՆԱԿ

10

Հայաստանի վիճակը Արքելայի պատերազմէն յետոյ . —  
Միհրան կուսակալ (325) . — Փրասպիերնես եւ Նեո-  
պոզդոմես . — Արդուարդ Հայկազն . — Արսուազ . —  
Արսաւիաս եւ Զարիադէս . — Արսուազ :

Վահէի մահէն յետոյ Հայոց աշխարհին վիճակուե-  
ցաւ մակեդոնական-սելեւկեան իշխանութեանը ենթար-

կուրի մինչեւ գրեթէ Պարթեւաց Հայաստան գալը (330—150)։ Թէ ինչ վիճակի մէջ էր Հայոց երկիրը այս հարիւր ութսուն տարուան ընթացքին մէջ, երբ Ասիոյ մէկ մասը մակեդոնական զօրավարներու փառասիրութեան ասպարէզ էր դարձած, — որոշ յայտնի չէ, որովհետեւ ազգային պատմութիւնը այս միջոցին վրայ ոչինչ յիշատակութիւն չընր. ուստի հարկ է օտար աղբւրներու դիմել, որոնք թէեւ շատ մութ, երբեմն ալ մէկզմէկու անհամաձայն են, բայց և այնպէս փոքր ի շատէ լոյս կը սփռեն Հայաստանի վիճակին վրայ այն խառն ու մրրկալի միջոցին մէջ, երբ Խորենացիին լակոնական վկայութեանը նայելով՝ «այր զարամբ ելանէին տիրել աշխարհիս»։

Օտար պատմիչներու խօսքերէն կ'երեւայ, որ Հայաստանը ամբողջապէս չնուաճուեցաւ Յոյներէն, այլ միայն երկրին այն նահանգները, որ առաջուրնէ ալ Պարսից իշխանութեան տակ կը գտնուէին։ Որովհետեւ անոնք այս փոփոխական ժամանակներու պատմութիւնն ընելու ատենանոնք միայն Հայաստանի հարուային և արեւմտեան մասերուն կ'ակնարկեն, իսկ հիւսիսային կողմերուն վրայ այն ժամանակ միայն յիշատակութիւն կ'ընեն, երբ Արտաշէս հայ իշխանը Սելեւկիացիներէն ապահով մնալու համար՝ իր աթոռը հաստատեց վերին Հայաստանի մէջ։ Բացի ասկէ, յիշեալ պատմիչները որոշ կ'ըսեն, թէ Աղէքսանդրի մահէն յետոյ, երբ անոր զօրավարները Ասիոյ ամենազեղեցիկ երկիրները իրենց մէջ բաժնեցին, հիւսիսային նահանգները, որոնց կարգէն էր Հայաստանի մէկ մասը, ընիկ իշխաններու ձեռքով կառավարուեցաւ։ Գծադրաբար պատմութիւնը չէ պահած այս ազգային իշխաններուն ոչ գործերը և ոչ նոյն իսկ անունները, որոնք իշխեցին կուր և Երասխ գետերով պատասպարուած լեռնոտ հովիտին մէջ, ուր, ինչպէս տեսանք, Հա-

յոց անկախութեան ոգին շարունակ պահպանուեցաւ Ասիոյ աշխարհակալներէն։

Հարաւային արեւմտեան Հայաստանի մէջ Աղէքսանդր իր կենդանութեան ժամանակ կուսակալ նշանակեց Միտրան անունով պարսիկ իշխանը (325), որ Սարգայի ամբողջ յանձնած էր անոր։ Բայց մակեդոնացի աշխարհակալին կանխահաս մահէն յետոյ, երբ անոր տիրապետած երկիրները բաժնուեցան իր զօրավարներուն մէջ, հարաւային Հայաստանը բաժին ինկաւ Փրատափերնէսին։ Միեւնոյն ժամանակ Պերսիկաս, Աղէքսանդրի ժառանգներու խնամակալը, արեւմտեան Հայաստանը Նէոպտղոմէոս յոյն իշխանին յանձնեց։ Այս երկու իշխանները իշխեցին Հայաստանի այս մասին վրայ թագաւոր անունով։ Նէոպտղոմէոս իր չարաբարոյ բնուորութեամբ այնպէս կը նեղէր Հայերը, որ Արդուարդ հայկազն իշխանը խրախուսուելով Կապադովկիայի Արիարաթ արքայորդիէն (զօր Պերսիկաս իր հայրենի աթոռէն զրկելով երկիրը Եւֆէնէսին տուեր էր), հաւաքեց իր դրօշակին տակ հայ զօրք, Նէոպտղոմէոսը փախցուց Հայաստանէն և երկրին իշխանութիւնը ձեռք բերաւ։ Եւֆենէս Պերսիկասի յանձնարարութեամբ Հայաստան եկաւ զօրքով և Նէոպտղոմէոսը եկրորդ անգամ իր տեղը հաստատեց. բայց անհանգիստ Նէոպտղոմէոսը շուտով միացաւ Եւֆենէսի թշնամիներուն հետ ու պատերազմին մէջ անկէ սպաննուեցաւ։ Այսպէսով Հայաստանի իշխանութիւնը դարձեալ Արդուարդի ձեռքը անցաւ։ Շուտով Եւֆենէս ալ մեռաւ և Արդուարդ զօրք տուաւ Կապադովկիայի արքայորդիին, որ երթալ իր երկրին տիրէ։ Արիարաթ Հայոց օգնութեամբ Մակեդոնացուց չքեղ և հայրենի գահը բազմեցաւ։

Այս միջոցին տեղի ունեցաւ Իսպոսի հռչակաւոր ճակատամարտը Փոլսգիայի մէջ, որուն հետեւանքն եղաւ մակեդոնական երկիրներու երկրորդ բաժանումը։ Հա-

յաստան այս բաժանումով ուրիշ երկիրներու հետ ինկաւ Սեւեկեան թագաւորներու իշխանութեան տակ (304), որոնք իրենց աթոռը հաստատեցին Ասորուոց երկիրը, իսկ մըս երկիրները կառավարեցին իրենց զօրավարներուն կամ բնիկ իշխաններու ձեռքով : Այս ժամանակի առաջին հայ իշխանը եղաւ Արտաւազ, ըստ Պոլիւքի՝ Ստրպատականի թագաւոր : Արտաւազ օգուտ քաղելով Անտիոքոս Գ. ի պատերազմներէն, փորձեց Սեւեկեանց լուծը թօթափելու, բայց առանց պատերազմի ստիպուեցաւ հնազանդիլ անոր : Արտաւազի մահէն յետոյ, Անտիոքոս Հայերը զսպելու համար՝ Հայաստանը երկու կուսակալութիւններու բաժնեց . Մեծ Հայոց վրայ կարգեց Արտաշիաս կամ Արտաշէս Հայ իշխանը, իսկ Փոքր Հայոց և Ծոխաց նահանգըն վրայ Զատրիւքէսը կամ Զարեհը : Արտաշիաս այս շրջանի իշխաններուն մէջ ամենէն նշանաւոր անձն էր : Արուեսաներու, երկրագործութեան և վաճառականութեան պաշտպան ըլլալով, Արտաշիաս իր իմաստուն կառավարութեամբ Հայոց սէրը գրաւեց և շահուելով Անտիոքոս Գ. ի Մագնէսիայի մօտ Հռոմայեցիներէն կրած պարտութենէն, Սեւեկացեոց հպատակութենէն դուրս եկաւ և ինքնիշխան սիրեց իր երկրին վրայ թագաւոր անունով : Այս միջոցին էր որ Հռոմայեցեոց ռիւերիմ թշնամին ու կարգեղօնացեոց երեւելի զօրավար Աննիբազ Անտիոքոսի պաշտան փախչելով ազաւինեցաւ Հայաստան : Արտաշիաս սիրով ընդունեց Աննիբազը և անոր խորհուրդով շինեց Արտաշատ քաղաքը Երասխի ձախ եզերքին վրայ (189) : Բայց երբ հայ իշխանը իր երկիրը Սեւեկացիներէն ապահովելու համար Հռոմայեցեոց հետ դաշինք կապեց, Աննիբազ կասկածելով անոր բարեկամութեան վրայ փախաւ Բիւթանիա : Դաշինքով մը՝ որ 180ին կապուեցաւ Փոքր Ասիոյ իշխաններուն մէջ, Արտաշիաս Հայաստանի մեծ մասին տէր դարձաւ : Իսկ երբ Զատրիադէս մեռաւ,

Արտաշիաս ուզեց սպաննել անոր Դիւրոսարզան որդին և երկիրները գրաւել . բայց կապաղով փոյ Արտաթար թագաւորը ետ կեցուց զայն այս դիտաւորութենէն :

Արտաշիաս երկար ժամանակ իշխանութիւն վարելէ յետոյ՝ խաղաղութեամբ մեռաւ, իր տէրութիւնը թողլով անարժան Արտաւազդ որդիին, որու ժամանակ Հայերը իրենց արտամ գրութենէն ձանձրանալով՝ ստիպուեցան դիմել Պարթեւաց, որ քան ու իրենց երկրին տէրութիւն ընեն (130) :

**ՀԱՅՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ  
Հ Ի Ն Պ Ա Ր Ե Ր Ո Ւ Մ Է Ջ**

11

Հին Հայոց կրօնքը . — Կառավարութիւն . — Տնտեսական կեանք . — Երկրագործութիւն և անասնաբուծութիւն . — վաճառականութիւն :

Որքան խոյ թափանցենք ժողովրդական կեանքի հանգամանքներու մէջ, այնքան աւելի պիտի համոզուինք, որ իւրաքանչիւր ժողովուրդ գոյութեան ամենալին ժամանակներու մէջ պէտք կ'ըզայ կրօնք մը ունենալու, առանց անոր չկրնար ապրիլ, ինչպէս որ աննար է անոր ապրիլ առանց հացի ու ջուրի : Հայերը անչիշատակ ժամանակներէն հետեւած են բնութեան կրօնքին, որուն մէջ գլխաւոր տեղը կը բռնեն երկինքի երկու մեծ լուսաւորները — արեգակն ու լուսինը : Բնութեան այս և ուրիշ երեւոյթները, որոնց ստեղծողը երկինքն է, երկրիս վրայ պատահած ամենօրեայ դէպքեր

բու սկզբնապատճառն են համարուեր, արեգակի և լուսնի ընթացքը, աստղերու ծագիլն ու մայր մասնելը սովորեցուցեր էին մարդոց, օրերու, ամիսներու, եղանակներու, ասորինբու փոփոխութիւնները, երկրագործական աշխատանքներու և քաղաքական կեանքի պարապմունքներու կարգ կանոնը: Աստղերու շարժման, անոնց իրարու հետ ունեցած յարաբերութիւններու մէջ մարդիկ սկսան կարգաւ իրենց ճակատագրին գալստիքը: Այսպէս սկսաւ Հայերը շրջապատող ազգերու կրօնը, այսպէս և Հայոցը:

Արեգակը՝ իբրև արական սեռի աստուած, լուսինը՝ իբրև իգական աստուածութիւն — «կրակք ոյր» — և աստղերը անյիշատակ ժամանակներէ ի վեր կը պաշտուէին Հայերէն: Ասոնցմէ առաջինը՝ Արեգակը, որ ուրիշ երկու ձեւով ալ կ'երեւայ — Արեգ, Արեւ, այնպիսի խոր արմատ էր դրած Հայոց մէջ, որ չնայելով անոնց նեւեռոյնբու դէմ յարուցուած հալածանքներուն, «Արեւորդիք»ը քրիստոնէական դարերու մէջ ալ երկար ժամանակ շարունակեցին իրենց պաշտօնը: Նոյն խկ մեր եկեղեցական գրականութեան մէջ արեգակին անունը շատ անգամ կը յիշուի, իբրև բարի Աստուծոյ և Փրկչի համարժէք (Արեգակն արգարութեան): Հին Հայոց ամիսներէն մէկը այս աստուածութեան անունով կը կոչուէր Արեգ. նոյնպէս Հայաստանի գաւառներէն մէկը՝ Երասխի նիւսիսակողմը սաացաւ Արեւինք անունը, այսինքն Արեւի կուսակիցներ: Ոմանք մինչև անգամ կը կարծեն թէ Վանի սկզբնական անունը պէտք է կարգաւ Շահ-Միր-կերա, իբր Արեգակ աստուծոյ նուիրուած քաղաք (որովհետև Շահ-Միրզենդ լեզուով կը նշանակէ թագաւոր կամ աստուած Արեգակն), ինչպէս որ ուրիշ քաղաք մը Վանի հարաւակողմը — Ոստան՝ Լուսինն էր նուիրուած:

Այսպէս ուրեմն երկնային լուսաւորները, որոնց հետ կը միանար նաև ջուրի պաշտօնը — «ազրիւր եղ-

բայր», Հայոց նախնական բնութեան կրօնքին շրջանը կը կազմեն: Բայց ասով չվերջանար Հայոց կրօնքը: Ուշադրութիւն դարձնելով հայկական երկրորդական աստուածներու բնաւորութեանը (Յարլէզք, Բաջք, Պարիկ, Յուշկապարիկ, Համբարու և այլն), զոր քրիստոնէական գրականութիւնը պատահմամբ պահպաներ է մեզ, կ'արելի է ենթադրել թէ Հայերը ունեցեր են առանձին կրօնական դրութիւն մը, որուն գլխաւոր աստուածները ժամանակ անցնելէ յետոյ տեղի տուեր են ասորա-բարեխոսան և արիական ցեղերու աստուածներուն, թէև ասոնց ալ Հայերը առանձին բնաւորութիւն են տուեր: Անահիտ (ըստ Ասորեստանցոց Բելլիս կամ Բիլատ — արիկն), որ միեւնոյն անունով կ'երեւայ նաև Պարսից մէջ, Աստղիկ (ըստ Ասոր. Իշտար, ըստ Փիւն. Աստարտա), Նանէ (ըստ Ասոր. Նանա) և Բարշամ (ըստ Ասոր. Բար-Շլմ) Ասորեստանի աշխարհակալները մրտցուցին Հայաստան: Ասոնցմէ Անահիտ արիկնը ժամանակ անցնելով մեծ նշանակութիւն ստացաւ Հայոց մէջ, իբրև «մար ամենայն զգաստութեանց, փառք և կեցուցիչ ազգին, շունչ և կենդանութիւն աշխարհին Հայոց»: Իսկ Աստղիկ այնքան ժողովրդականութիւն գտաւ, որ Հայերը արժանի համարեցին զայն իրենց երևելի դիւցապնի՝ Վահագնի կնիք գառնալու: Տարօն գաւառի մէջ Արշակունեաց ժամանակ մեծեան մը կար Աստղիկն ըսծայուած, որ կը կոչուէր «Սենեակ Վահագնի»:

Աւելի յայտնի կ'երեւայ արիական ցեղերու կրօնական ազդեցութիւնը Հայոց վրայ՝ ոչ առանձին աստուածութիւններով, այլ ամբողջ վարդապետութեամբ: Մեր հին լեզուին մէջ քանի մը կրօնական անուններ կը գտնենք, որոնք Պարսից ու Հայոց յատուկ են և գրեթէ բոլոր գրազաչտական վարդապետութեան բովանդակութիւնը կը բացատրեն: Բարձրագոյն էակը կը կոչուէր Հայոց մէջ Արամազդ (ըստ Զենդ-Աւեստայի Անու-

րա-Մազդա) որ Զրադաշտի վարդապետութեան համաձայն կը համարուէր «երկնի և երկրի արարիչ», և թէեւ բարութեան սկզբի հակառակորդ չար էակը Արծնն (Արիման) չերեւար Հայոց հին կրօնքին մէջ, բայց անոր ծառայող ոգիները շատ անգամ կը յիշատակուին Այգէս և Հոնշտա, ու Դեւ (Ֆէրուէր կամ նոր ձեւով Ֆէրիշտէ և Դւա, ըստ Զենդ-Աւեստայի բարի և չար ոգիներ) և Դժոխք (Դուզախ — Դեւերու բնակարան) իրենց նախնական նշանակութեամբ Պարսկաստանէն Հայաստան անցած և քրիստոնէական գաղափարներու հետ միաւորուած են:

Կրակի պաշտօնը զրադաշտական վարդապետութեան մէջ մեծ տեղ բռնած էր: Հայերն ալ կը պաշտէին զայն միեւնոյն Մրհր անունով, իբրեւ որդի Արամազդի և ընդհանուր հրոյ նշանակ: Միայն Հայոց կրակը անտեսանելի «հուր» մըն էր, որ տարին անգամ մը կը ներկայացնէին խորոյկի ձեւով, իսկ Պարսիկները միշտ անշէջ կը պահէին նիւթական «կրակը»:

Ուրիշ աստուածութիւն մը, որ Պարսկաստանէն եկած կը համարուի, Տիւր աստուածն էր (Պարս. Տիր), որուն պարտաւորութիւնն էր հսկել մարդկանց վրայ և անոնց բառի ու չար գործերը արձանագրել «Կենաց գիրքին մէջ»: Ժողովուրդը Գրող աստուած կը կոչէր զայն, իսկ քուրմերը — Գրիչ Արամազդայ և ուսուցիչ ճարտարութեան (արուեստներու), և կը հաւատացնէին թէ մարդոց մեռնելէն յետոյ՝ անոնց հոգիները կը տանի Արամազդի առաջ, որոնց դատաստանը կը կատարուի Կենաց գիրքին մէջ գրուածներուն համաձայն: «Գրողը տանի քեզ, ճակատիս աս էր գրուած» ըսուածքները մինչեւ այսօր պահած են մեր ժողովուրդին մէջ այս աստուծոյ յիշատակը:

Հայկազանց ժամանակ աստուածներուն երկրպագութիւն ու զոհ մատուցանելու տեղերը անտառներն ու լեռներն էին: Շատ տարածուած չէր Հայոց մէջ աստ-

ուածներու արձաններ, բազիններ ու մեհեաններ կանգնելու սովորութիւնը, այդ սովորութիւնը մտած էր միայն քանի մը հարուային և արեւմտեան գաւառներու մէջ, իբրեւ հետեւանք Ասորեստանի և Փոքր Ասիոյ ազգերու ազդեցութեանը (\*): Արեւին երկար ժամանակ լեռներու գլուխը երկրպագութիւն ու զոհ կը մատուցանէին Հայերը, իսկ Լուսնին Սեպուհ լիբան գլուխը, Առ հասարակ ժողովրդական կեանքի սկզբնական ժամանակներուն մէջ քաղաքական իշխանները միեւնոյն ժամանակ կրօնական պաշտօնեաներ ալ են: Պատմութեան մէջ երկու ակնարկով թիւննեւրէն կ'երեւայ, թէ մեր մէջ առաջին նահագետները միանգամայն քրմայեաններ ալ եղեր են: Սօսեաց սրբազան անտառը, որուն տերեւներուն հանգարտ կամ սաստիկ խշխշոցէն զանազան գուշակութիւններ կ'ընէին, Արմենակն էր անկամ: Արայեան Արայի որդին՝ հանճարեղ Անուշաւանը Սօսեաց անտառի պաշտամանը նուիրուեց ու և այս պատճառով Սօսանուէր կոչուեցաւ: Վերջապէս Վահագնի սերունդը իրենց հօր աստուածանայէն յետոյ, Տիգրանի յաջորդներուն ժամանակ ստացան քրմայեանութեան պաշտօնը, և այսպէսով քաղաքական և կրօնական իշխանութիւնը իրարմէ լաճուեցան:

Կրօնքին պէս կառավարութեան սկիզբն ալ խօր հնութեան մէջ ծածկուած է: Իւրաքանչիւր ցեղ, իւրաքանչիւր ժողովուրդ, երբ միասին կը խմբուի ընկերութեամբ կեանք վարելու համար, պէտք է կարգաւորեալ կառավարութիւն ունենայ որոշ օրէնքներով:

(\* ) Վանի եւ Ասորեստանի արձանագրութիւնները կը յիշեն աստուածութիւն մը Հաղիա անունով, որուն գլխաւոր տաճարը Մուսսիիի մէջ էր, եւ Երկնքի (Պարնիս) ու Արեւի (Տիասպա) հետ կը կազմէր աստուածային երրորդութիւն մը. ուրեմն Հաղիա Լուսնի աստուածութիւնն էր:

Բայց կառավարութեան մէկ կամ միւս ձևը կախուած է երկրի դիրքէն, ժողովրդական կեանքի պայմաններէն և շրջակայ ազգերու բնաւորութենէն: Պատմութենէն կը տեսնենք, որ քարուտ և աւազուտ տեղերը և ծովեզերքներու մօտ բնակող ժողովուրդները, իրենց չոր ու ցամաք երկրին պատճառով, շուտով ստիպուած են դաշտային երկիրները աստատակել կողոպտելու դիտաւորութեամբ: Այս տեսակ ժողովուրդներու մէջ բնականապէս գերազայն իշխանութիւնը նոյնիակ սկիզբէն այն գերդաստանին ձեռքն է անցած, որոնցմէ դուրս եկած են քաջասիրտ և յաջողակ առաջնորդներ, կազմուած է ժառանգական հարստութիւն մը և միապետական իշխանութիւնը անզգայի կերպով հաստատուած է: Ուրիշ բան է պատահած հովուական ու երկրագործական խողազ ժողովուրդներու մէջ: Այստեղ առանձին գերդաստաններ միացած և ցեղական ընկերութիւններ կազմած են առանձին ցեղապետներու պաշտպանութեան տակ, որոնց պարտքն է հովուել իրենց ցեղը և պաշտպանել անոր սեպհականութիւնն ու աշխատանքի պատուը անիրաւութեան դէմ: Այս տեղ արիւնակից գերդաստաններ կամաց-կամաց ցեղական ընկերութիւններ կազմելով՝ գերդաստանի հօր իրաւունքներն ալ անցած են ցեղապետին, և այսպէսով կազմուած է կալուածական կամ տանուտիրական կառավարութիւնը, որ Հայոց ալ՝ իբրև հովուական ու երկրագործական ժողովուրդի, սեպհական էր սկզբնական ժամանակներու մէջ: Մեր առաջին նահապետները մինչև Արամ, ժողովուրդի համար ոչ այլ ինչ էին, եթէ ոչ հայրեր, որոնք կը խնամէին իրենց ցեղը այնպէս՝ ինչպէս որ գերդաստանի հայրը կը հոգայ իր որդւոց պիտոյքը, կամ ինչպէս այժմեան զիւղական կեանքի մէջ «տանուտէրը» կամ «ծերը» կը կառավարէ իր զիւղը: Զանազանութիւնը միայն հոն էր, որ մեր նահապետներուն մէջ կար մէկը,

որ ժառանգութեամբ կը ստանար ազգին ընդհանուր կառավարութիւնը և որուն հովանաւորութեան տակ կը գտնուէին միւս ցեղապետները: Այս առաւելութիւնն ունէին Հայկէն յետոյ ուղիղ գծով յաջորդող նահապետները, որոնց տանուտիրական իրաւունքներու ընդհանրութիւնը հիմնուած էր ժառանգական սեպհականութեան վրայ, որով մէկը իբրև գլխաւոր նահապետ՝ իր ուղածին պէս կամ հին սովորութեան համեմատ կը բաժնէր կալուածները արիւնակից ցեղերուն: Բայց այս գլխաւորութիւնը այնպէս անզգայի էր, որ երբեմն գլխաւոր տանուտէր նահապետը իր հայրերէն իրեն ժառանգինկած երկիրը կը ձգէր և ուրիշ տեղեր կը գողթէր: Ասոնցմէ կ'երեւայ, որ գլխաւոր նահապետին իրաւունքը շատ չէր զանազանուեր երկրորդական նահապետներու կամ ցեղապետներու իրաւունքէն:

Այս տանուտիրական խողազ ու պարզ կառավարութիւնը տեւեց Հայոց մէջ մինչև Արամ, որ բոլոր ցեղերը միացնելով՝ միապետական իշխանութեան հիմը դրաւ Հայոց երկրին մէջ: Արամի հաստատած միապետութիւնը արդէնաւոր հետեւանքներ կ'ունենար Հայաստանի համար, եթէ քաղաքական կեանքին այս բնական զարգացումը ընդհատուած չլլար Ասորեստանի տիրապետութեամբ, որուն շնորհիւ հայերը դարձեալ առաջուան ցեղերուն բաժնուեցան: Նինուէի թագաւորները, ուրիշ նահանգներու նման, Հայաստանի հարաւային և արեւմտեան մասերը կառավարեցին ընդ իշխաններու ձեռքով, որոնց գլխաւոր պարտականութիւնն էր հարկերը հաւաքել, մէկ մասը թագաւորին և միւս մասը տեղական պետքերուն համար: Անոնք իրենց ձեռքին տակ ունէին բազմաթիւ դատաւորներ, որոնք ցրուած էին երկրին գաւառները: Այս վերջինները ունէին իրենց տեղական կառավարիչները, որոնք առանձին խորհուրդի միջնորդութեամբ կը հոգային ժողովուրդին





# ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ

ՊԱՐԹԵՒԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԷ ՄԻՆՉԵՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ  
ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ (150 ՔՐ. ԱՌԱՋ 300 ՔՐ. ՅԵՏՈՅ)

ԱՐՇԱԿՈՒՆԵԱՅ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒԸ  
ՀԱՅՈՅ ԵՐԿՐԻՆ ՄԷՋ

12

Պարթեւաց ծագումը եւ հետզհետե գորանալը.— Արեակ Մեծ.— Վաղարշակ հիմնադիր Հայ-Արեակունեաց հարսուրեան (149).— Հայոց նոր տեղաբնակ սահմանները եւ նշանակութիւնը.— Պատերազմ Մարտիրոսի կիսի դիմ:

Մեր պատմութեան հայր Մովսէս Խորենացին Պարթեւները սերած կը համարէ Արքայամի երկրորդ կնոջ մէն՝ Բեատուրայէն: Իսկ օտարական պատմիչներու վկայութեանը հայելով՝ Պարթեւները իրենց ծագումը կ'առնեն այն բարբարոս ցեղերէն, զորս շատ շին ժամանակ Սկիւթացիները աքսորեցին միջին Ասիայէն: Անոնց անունը սկիւթական լեզուով կը նշանակէ եղեր ախարեալ: Իրենց բնակութիւնը հաստատելով Կասպից ծովի արեւելեան եւ հարուային լեռնոտ երկիրներու մէջ, Պարթեւները երկար ժամանակ Արեւելքի ամենամոտնջան ու անձանօթ ազգը եղան: Անոնք հպատակեցան հեազհետէ Ասորեստանցոց, Մարաց ու Պարսից, ապա նուա-

ճուեցան Աղեքսանդր Մալիգոնացիէն եւ վերջապէս Սելեւկեանց իշխանութեան տակ ինչպէս: Պարթեւաց երկիրը այն ժամանակ Սելեւկացոց ամենախեղճ նահանգներէն մէկն էր, բնակիչները գեռ եւս թափառական կեանք կը վարէին, բայց ձի նստելու եւ աղեւ բանեցրնելու մէջ շատ ճարտար էին: Չանձրանալով Սելեւկեան իշխանութենէն, Պարթեւները ՉՅՅին գլուխ բարձրացրին եւ Սելեւկիացի կուսակալները իրենց հայրենիքէն բռնեցին: Անտիոքոս Բ. Թէոս այս ապստամբութիւնը զսպեց, բայց անոր յաջորդ Սելեւկոս Բ. ի ժամանակ, քաջ ու ճարտար Պարթեւ Արշակ անունով մէկը, լսելով թէ Ասորեաց թագաւորը յաղթուեցաւ Գալլիացիներէն, յանկարծակի ինկաւ Ագաթոսիէս կուսակալին վրայ, որ զինքը անպատուեր էր, սպաննեց զայն եւ իր երկրին անկախութիւնը ձեռք բերաւ: Այս յաջողութենէն յետոյ Արշակ տառնց ժամանակ կորսնցնելու գրաւեց Հիւրկանիան եւ զօրաւոր բանակ մը կազմելով՝ պատրաստուեցաւ թէ Սելեւկացոց եւ թէ Բագտրիաւոց դէմ պատերազմելու, սրոնք կ'ապառնային իրեն: Բայց Բագտրիացոց թագաւորին մահը միացոց այս երկու ազգերը իրենց հասարակաց թշնամիին դէմ: Արշակ Բագտրիացոց օգնութեամբ յաղթեց Սելեւկոսին, եւ այնուհետեւ Պարթեւները իւրաքանչիւր տարի իրենց ազատութեան օրը տոնեցին (238): Արշակ այլ համարուեցաւ իրենացի Պարթեւաց իշխանութեանը, սրոնք ուզեցին որ իրենց բոլոր թագաւորները անոր անունը կրեն:

Արշակի յաջորդները կէս դարու ընթացքի մը մէջ իրենց լեռնոտ երկրին մէջ փակուած՝ Սելեւկացոց դէմ պատերազմեցան երկրին անկախութիւնը պահելու համար, մինչեւ որ վերջապէս եկաւ Միհրդատ Ա. կամ Արշակ Զ. Մեծ, որու ժամանակ Պարթեւները սլանալիս ինկալութեան նետամուտ ըլլալ: Սելեւկացոց

ակարութիւնը մէկ կողմէն և միւս կողմէն Բագարիաց-  
 ւոց ներքին երկպառակութիւնները թոյլ տուին անոր  
 իր տէրութիւնը ընդարձակելու արեւելքի և արեւմուտքի  
 մէջ մինչև Ինդոս և Եփրատ գետերը: «Այս թագաւորը,  
 կ'ըսէ Գրոզորոս Սիկլիտացին, գթութիւնը և բարութիւնը  
 ամէն բանէ բարձր կը համարէր. այս պատճառով  
 մեծ յաջողութիւն գտաւ ամէն տեղ: Ան մտաւ Հնդկաս-  
 տան մինչև և այն երկիրները: ուր թագաւորած էր Պորոս,  
 և ամենուն վրայ տարածեց իր ըշխանութիւնը առանց  
 արգելքի հանդիպելու: Իսկ հպատակներու հետ մարդա-  
 սիրութեամբ կը վարուէր և հակառակորդներուն դէմ  
 քաջութեամբ կը կռուէր. իր նուաճած բազմաթիւ ազգե-  
 րէն ամենաշու օրէնքները ընտրեց ու առաւ Պարթեւ-  
 ներուն»: Արշակ իր բնական թշնամիներուն՝ Սելեւկացուց  
 վրայ յարձակելու ամենայարմար առիթը գտաւ, այն  
 միջոցին երբ Անտիոքոս Եպիփանի յաջորդը՝ Դեմետրիոս  
 Սոտեր իր պալատը փակուած զեղխ ու անառակ կեանք  
 կը վարէր, Պարթեւաց թագաւորը Մարաց երկրին տէր  
 դարձաւ (160): Հիւրկանիայի բնակիչները ապստամբե-  
 ցան անոր դէմ և վերստին նուաճուեցան. նոյն բազմին  
 վիճակուեցան և Եղիմայիսի (բուն Պարսկաստանի) բնա-  
 կիչները, մինչև անդամ Սելեւկիան ինկան անոր իշխա-  
 նութեան տակ և Ասորեստանն ու Միջագետքը իրենց  
 տէր ճանչցան զայն:

Անա այս ժամանակներն էր, որ Հայերը իրենց խառ-  
 նակ ու անհատատ վիճակէն ձանձրացած՝ ապստինե-  
 ցան Պարթեւաց պաշտպանութեանը և անոնց հովանա-  
 ւորութեան տակ մտան: 149 թուին Արշակ ուղարկեց  
 Հայաստան իր եղբայրը՝ Վաղարշակ, որ Արշակունեաց  
 երկրորդ ճիւղի և Հայաստանի ամենափառաւոր հաստա-  
 տութեան հիմնադիրն եղաւ:

Արշակ ուղելով այս երկրորդ պարթեւական իշ-  
 խանութենէն հզօր պատուար մը կազմել բուն Պարթե-

ւաց և Սելեւկացուց տէրութեան մէջ, որ զեռ կենդա-  
 նութեան նշաններ ցոյց կուտար, Մեծ և Փոքր Հայաս-  
 տանի հետ միացուց հարաւային և արեւելեան կողմէն  
 Ասրպատականի, Ասորեստանի և Միջագետքի մէկ մասը,  
 արեւմտեան կողմէն երկրորդ Կասպողովկիան, իսկ Հիւ-  
 սիսէն Սեւ ու Կասպից ծովերու միջոցին մէջ գտնուած  
 երկիրները, այն է Եգերացուց, Վրաց, Ալուանից, Սկիւ-  
 թացուց և Կասպից երկիրները, մինչև Կովկասեան  
 սահմանները: Ասոնցմէ մեր ցեղակից Վրաց ազգին վրայ  
 Հայաստանի ազգեցութիւնը զօրացաւ մանաւանդ այն  
 ժամանակ, երբ յիսուն տարի յետոյ Արշակունի իշխան  
 մը Հայ զօրքերու օգնութեամբ քշեց Վրաստանէն Փառ-  
 նաւազեան հարստութեան վերջին թագաւոր Փառնա-  
 ւազը և նոր Արշակունի հարստութեան մը հիմնադիր  
 եղաւ Արշակ Ա. անուսով:

Այս ընդարձակ երկրէն կազմուեցաւ առանձին  
 հայ-պարթեւական տէրութիւն մը, անխախ բուն պար-  
 թեւական թագաւորութենէն: Այս բանը կը հաստատ-  
 ուի ազգային և օտար մատենագիրներու խօսքերով,  
 որոնք կը վկայեն թէ Հայերը չնուաճուեցան պարթեւնե-  
 րէն. այլ հրաւիրեցին զանոնք իրենց երկրին տէրութիւն  
 ընելու: Արշակ այ իր եղբոր գլուխը Հայաստանի թագը  
 դնելով՝ իրաւունք տուաւ անոր բոլորովին ազատ ու  
 անկախ գործելու իր տէրո թեան մէջ, «որչափ միտք  
 քո և քաջութիւն հասանն, զի սահմանք քաջաց զէնն  
 իւրեանց, որքան հատանէ՝ այնքան ունի»: Միայն որ-  
 պէս զի երկու տէրութիւնները սերտ կապակցութիւն  
 ունենան իրարու հետ, Արշակ դրամ կտրելու իրաւունքը  
 Պարթեւաց թագաւորներուն վերապահեց, և Հայոց թա-  
 գաւորութիւնը Պարթեւաց թագաւորութեան երկրորդն  
 անուանեց:

Թէեւ Վաղարշակ խաղաղութեամբ մտաւ Հայաս-  
 տան և երկրին գահը բազմեցաւ, բայց այսպիսի յեղա-

փոխութիւն մը չէր կարող առանց արինանհրովեան գլուխ գալ: Փոքր Ասիոյ այլ և այլ ժողովուրդները՝ Խաղտիք, Լազկիացիք, Պոնտացիք, Կապադովկացիք և Փուլսեացիք, որոնք ղեռ մակեղոնական իշխանութեանը հաւատարիմ մնացած էին, Կապադովկիայի Մորփիւղիկէս իշխանին առաջնորդութեամբ ղէնք առին Հայոց նոր թագաւորին ղէմ: Վաղարշակ Հայաստանի զանազան նահանգներէն զօրք ժողովեց և Երասխի եզերքը Արմաւիրի բլուրին մօտ մէկ քանի օր կանգ առնելով՝ իր բանակը կարգաւորեց ու կրթեց, և աօյա դիմեց թշնամիներուն վրայ: Պատերազմը տեղի ունեցաւ Կոլոնիայի մօտ՝ Փոքր Հայքի մէջ: Մորփիւղիկէս, որ յաղթանդամ ու քաջ մարդ էր, խուճաբ մը զաշաւարտած կտրիճներով առաջ եկաւ և ճամբան կտտրած ու աւեր սփռելով՝ հասաւ մինչեւ Վաղարշակի ամրացած տեղը: Հայ իշխանները իրենց թագաւորին սպառնացած վտանգը տեսնելով՝ ինկան Մորփիւղիկէսի վրայ ու սպաննեցին զան, զօրքն ալ մեծ կտտրածով ետ մղեցին ու փախցուցին: Այդ յաղթու-  
թեամբ Հայաստանի ազգեցութիւնը տարածուեցաւ դրացի ազգերուն վրայ, բայց այս ազգեցութիւնը տեւ-  
ւողական ընելու համար՝ հարկ էր մեր աշխարհին հաս-  
տատուն կարգեր ու օրէնքներ տալ, որոնք պիտի պատ-  
րաստէին Հայաստանի Արշակունեաց մեծութիւնը:

Հայոց պատմութեան գիւթը. — Վաղարշակի հաստատած կարգերը, նախաբարութիւնները եւ անոնց պատճառ-  
ները. — Զինուորական եւ քաղաքային կարգեր. — Ժա-  
ռանգութեան օրենք. — Վաղարշակի մահը (127). —

Արշակ Ա. (127 — 114). — Անոր արեւաւմեք Պոն-  
սացոց դէմ:

Իր ամբողջ Մծբին հաստատելէ յետոյ, որ այսպէսով  
եղբոր թագաւորութեան և միանգամայն Սելեւկեանց  
մօտիկ ըլլայ, Վաղարշակի առաջին զօրքն եղաւ իմա-  
նալ թէ որոնք են այն ազգին նախնիքը, որուն վրայ հրա-  
ւիրուեցաւ թագաւորելու, և ս'վ այն նախարարները՝  
որոնք Հայաստանի նահանգներուն վրայ կ'ըլլային, եւ  
որովհետեւ Հայոց երկրին մէջ այս մասին ուէ տեղե-  
կութիւն չգտաւ, թուլթ գրեց իր եղբորը՝ Արշակին և  
Մար-Աբաս Կատինա ասորի ուսումնականին յանձնեց,  
որ երթայ Նիւուէի հին դիւանատունը և Հայոց ծագման  
վրայ ճիշդ տեղեկութիւններ գտնէ: Հետաքրքրական են  
Վաղարշակի թուղթին այն խօսքերը, որով կը գանգատի  
եղբորը՝ Հայաստանի վրձակին վրայ. «Ոչ կարգք ինչ  
լեալ աստ յայտնի և ոչ մեհնից պաշտամունք, և ոչ  
գլխաւորաց աշխարհիս առաջինն յայտնի է և ոչ վեր-  
ջինն, և ոչ այլ ինչ օրինաւոր, այլ խառն ի խառն  
սովենայն և վայրենի»:

Արշակ սիրով ընդունեց Հայոց թագաւորին ուսում-  
նական դեռագանը և հրամայեց, որ թոյլ տան անոր Նին-  
ուէի դիւանատան ձեռագրերը քննելու: Մար-Աբաս  
գտաւ հին ձեռագիր մը, որուն քաղղէական բնագիրը  
Ալէքսանդրի ժամանակ և անոր հրամանով յունարէն  
թարգմանուած էր, և կը բովանդակէր հին ազգերու  
պատմութիւնը: Այս ձեռագրէն քաղեց հանեց Մար-  
Աբաս Հայոց ազգին պատմութիւնը իր ծագումէն մինչեւ  
Հայկազանց վերջին թագաւորը Վահէ, և ասորի թարգ-  
մանութեան հետ բերաւ Վաղարշակին յանձնեց, որ այս  
պիտի թանկագին յիշատակարանի մը յարգը ճանչնայով՝  
առաւ Մծբինի գանձատան մէջ դրաւ, իսկ անոր գլխա-  
ւոր հատուածները արձաններու վրայ փորագրել տուաւ,



սրսային կողմին կարգեց Գուգարաց բղեչխը, հիւսիսային արեւելեան կողմէն՝ Սիսակեանց, արեւելեան հարաւային կողմին՝ Կարմեանց, հարաւին՝ Աղձնեաց բղեչխը, և արեւմտեան կողմէն՝ Անգեղ տոսմին բղեչխը։ Այս կարգադրութեամբ, որ սկիզբ կ'առնէր հայկազուն նահապեաներու ժամանակէն, Վաղարշակիցոյց տուաւ թէ ոչ միայն աշխարհաշէն ու կենցաղագէտ մարդ մըն էր, այլ և զինւորական արուեստին հմուտ, սրովնեաւ Հայաստանի բուն սահմանները ծովէն ու լեռներէն անպատար ըլլալով, հարկ էր երկրին չորս կողմը հաստատուն զօրք պահել որ դրացի ժողովուրդներու և մանաւանդ հիւսիսային արեւելեան կողմերը բնակող Սարմատացոց ասպատակութիւններու առաջքն առնուի։ Իսկ քաղաքական օրէնքներու գործադրութեան համար՝ ամէն քաղաքի և գիւղի մէջ դատաւորներ նշանակեց և որցոյց տայ թէ որքան կը յարգէ արգարութիւնը և անիրաւութեան վրէժխնդիր է, իր պալատին մէջ երկու մարդ նշանակեց, որոնցմէ մէկը թագաւորի անիրաւութիւն գործած ժամանակը՝ իրաւունքը և արգարութիւնը պիտի յիշեցնէր անոր, իսկ միւսը միաքը պիտի ձգէր յանցաւորէն վրէժ առնել։ Նոյնպէս ուղեւորով ամէն բանի անձամբ վերահասու ըլլալ, միանգամայն և կարգապահութեան օրինակ տալ երկրին կառավարիչներուն, իմաստուն թագաւորը առանձին ժամեր որոշեց ընդունելութեան, խորհուրդի և զրօսանքի համար։

Վերջապէս Վաղարշակ յաջորդութեան իրաւունքն ալ օրէնքի տակ դրաւ, սահմանելով որ անդրանիկ որդին համարուի օրինաւոր ժառանգ թագաւորութեան, իսկ միւսները, իբրեւ արքայազն իշխաններ, թագաւորութենէն ստանան ուճիկ և ընտկո թեան տեղ։ Այս կարգադրութեան հիման վրայ իր մօտ պահեց անդրանիկ Արշակ որդին և Արտաշէս թոռը, իսկ միւս աղաքները Հաշակնից գաւառը ուղարկեց։ Այս օրէնքը երկար ժա-

մանակ պահեցին Վաղարշակի յաջորդները. միայն երբ որ Հաշակնից գաւառը արքայորդիներով լեցուեցաւ, Վասպուրական նահանգին երկու գաւառները՝ Աղիովիտը և Առբերանին ժառանգութիւն տրուեցաւ անոնց։

Այսպիսի յարեկարգութիւններէն յետոյ՝ առաջին Արշակունի թագաւորը խաղաղութեամբ մեռաւ Մծբին (127), մայրաքաղաքին մէջ, 22 տարի թագաւորելէ յետոյ (127), Վաղարշակի թագաւորութիւնը՝ նոյի և մինչեւ այն ժամանակ անձանօթ գործունէութեան ասպարէզ մը բացաւ Հայաստանի համար։ Այս պատճառով անոր յիշատակը անմոռանալի մնաց ազգին մէջ և անոր սահմանադրութիւնները միշտ իբրեւ հիմ ընդունուեցան Հայաստանի քաղաքական և զինւորական կառավարութեան մէջ, և այն ոչ միայն Արշակունեաց, այլ և Քաղբաստունեաց և մասամբ նաև Ռուբինեանց ժամանակ։

Վաղարշակ իր երրորդաստատ աթոռը թողուց Արշակ Առաջինին (127 — 114), որ իր տաներեք տարուան խաղաղ թագաւորութիւնը անցուց հօրը հաստատած կարգերը զարգացնելով իր տէրութեան մէջ, և միայն անգամ մը զէնքը ձեռքը Հայաստանի հիւսիսային արեւմտեան սահմաններուն վրայ երեցաւ՝ ապրստամբ Պոնտացիները հնազանդեցնելու համար։ Իր յաղթութեան յիշատակին համար՝ Արշակ Սեւ ծովին եզերքը կ'սթող մը կանգնեց և իր նիզակը ուժով մէջը խրեց։ Պոնտացիք այս արձանը երկար ժամանակ պաշտեցին, Պոնտացիք այս արձանը երկար ժամանակ կրկին իբրեւ աստուածներու գործ, բայց երբ Արտաշէս կրկին անոնց վրայ պատերազմի դրաց, բարկանալով ծովը ձգեցին։

որ պէտք էր անոր՝ իր սահմաններէն դուրս գրաւած երկիրները պահելու :

Արտաշէս Ա. բնութեամբ հպարտ ու պատերազմասէր ըլլալով՝ հորը գահը նստելուն պէս սկսաւ աշխարհակալութեան մտքերով զբաղիլ և իր տէրութեան արդէն շատ ընդարձակ սահմանները աւելի եւս տարածելու հետամուտ ըլլալ (114) : Այս դիտաւորութեամբ Արտաշէս իր բոլոր ուշքն ու միտքը դարձուց զինւորութեան վրայ, և իր հպատակներէն պատերազմական բանակներ կազմեց, որոնց բազմութեան վրայ գաղափար մը տալու համար՝ հինները կը պատմեն, որ եթէ իւրաքանչիւր զինւոր մէջ մէկ քար ձգէր տեղ մը, ահագին բլուր մը կը ձևանար, և եթէ մէջ մէկ նետ արձակէր՝ արեգակին լոյսը կը խաւարէր. այնպէս որ անոնց թիւը ոչ թէ համրելով այլ չափելով կարելի եղաւ որոշել : Արտաշէսի մեծ պատրաստութիւնները ցոյց կուտան թէ ինչ յանդուգն նպատակներ ունէր այս նոր Քսերքսէսը, — Յունաց աշխարհին տիրապետել : Ասոր համար պէտք էր անոր զօրաւոր դաշնակից մը գտնել ասիական թագաւորներուն. այդ դաշնակիցը եղաւ Պոնտոսի թագաւորը Միհրդատ Ե. Եւպատոր, որուն իր Արտաշամայ աղջիկը կնութեան տուաւ և կովկասեան ու Սևե ծովի երկիրներուն կառավարութիւնը յանձնեց : Իր որդին՝ Տիգրանը զինւորական արուեստին մէջ կրթելու յանձնեց Վարաժ անունով քաղ զինաշարժին, և յետոյ Արարատեան թագաւոր նշանակեց իր թագաւորութեան ժամանակ :

Այսպէսով իր երկիրը ապահովցնելէ յետոյ՝ Արտաշէս մտէնէն առաջ զէնքերը դարձուց իրեն ազգական Արշական կամ Միհրդատ Բ. Պարթեւաց թագաւորին դէմ, որմէ զէնքի զօրութեամբ խլեց առաջնութեան պատիւը : Արտաշէս «թագաւորներու թագաւոր» անունին հետ դրամ կտրելու իրաւունքն ալ յափշտակեց Արշականէ և

ԱՇԽԱՐՀԱՆՍԻ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԸ

Արշակի յաջորդներուն ձգտումները. — Արսաշես Ա. (114). — Անոր արձաւանգները եւ մահը (89) :

Երկու առաջին Արշակունի թագաւորները իրենց իշխանութեան տարիները ի գործ դրին Հայաստանը նոր կարգերով օժտելու, և թէպէտ Վաղարշակի անմիջական յաջորդին վրայ պատմութիւնը լռութեամբ կ'անցնի, բայց նոյն իսկ այդ լռութիւնը ցոյց կուտայ, թէ Արշակ Ա. ի բոլոր մտադրութիւնը դարձած էր երկրի ներքին բարեկարգութիւններուն վրայ, որ ժամանակի պատմիչներուն աչքին նշանակութիւն չունենալով՝ անյիշատակ մնացին : Այնուհետեւ եկող թագաւորներուն գործը պիտի ըլլար նոյն կարգերը արմատացնել երկրին մէջ, որով միայն կարելի էր ցանկացած արդիւնքը սպասել անոնցմէ : Սակայն Արշակ Ա. ի յաջորդները չեղեցան իրենց հայրերու գծած ճանապարհէն և աշխարհակալութեան հետամուտ ըլլալով՝ ժամանակ չթողուցին որ յիշեալ կարգադրութիւնները ամրանան ու ազգին կեանքին մէջ հաստատուին : Եւ թէպէտ անոնց փառաւոր աշխարհակալութիւնները մեծ փայլ աուրին Հայոց աշխարհին, բայց այդ փայլը ըլլացուցիչ ու ժամանակաւոր եղաւ, նման այն գիսաւոր ստողերուն, որոնք բողբէ մը կ'երեւան երկնքին երեսը և շուտով կ'անյայտան՝ ոչ մէկ հնաք չձգելով իրենց ետեւ. ըստ որում Հաստատանը սակաւին չունէր այն հաստատուն միութիւնը,

մինչեւ իսկ առանձին պալատ շինեց իրեն համար Պարսից երկրին մէջ: Այս կերպով Պարթեւաց թագաւորը ստորնացնելէ յետոյ՝ Արտաշէս Միհրդատի դաշնակցութեամբ անցաւ Փոքր Ասիա, Պոնտոսի ու Միջերկրականի մէջ եղած փոքր թագաւորութիւնները նուաճել, և այս ծովերը իր պատերազմական նաւատորմովը ծածկելով՝ Թրակիայէն անցաւ Բէսափա և բոլոր Ելլադայի վրայ այնպիսի ան ու սարսափ տարածեց, որ մինչեւ Հռոմայեցոց ականջը հասաւ: Սակայն Հռոմայեցիք այդ միջոցին դաշնաւորներու վաանգաւոր պատերազմովը զբաղած ըլլալով՝ ժամանակ չունէին այս անաւոր թշնամիին դէմ պատերազմ բանալու և ուրիշ միջոցի դիմեցին զայն կործանելու համար: Հռոմէական սակին շլացուց Արտաշէսի զօրավարներուն աչքը, որոնք դաւածանութեամբ սպաննեցին զայն իր երկրին սահմաններէն դուրս: Հզարտ ու փառասէր թագաւորը միայն վերջին շունչը տուած տանն հասկցաւ իր 25 տարուան թագաւորութեան վաղանցուկ փառքը և արտասուելով գոչեց. «Աւանգ փառացս անցաւորի (89):»

Տիգրան Բ. (89). — Պատերազմ Պարթեւաց հետ. — Տիգրան Ասորաց քագաւոր (85-63). — Անոր արեւաւեցի Պաղեսիս. — Տիգրան արեւայից արեւայ. — Միհրդատի առաջին պատերազմը Հռոմայեցուց հետ Հայոց դաւեակցութեամբ (88-86). — Երկրորդ Միհրդատեան պատերազմ (75). — Միհրդատի Հայաստան փախուսք (70). — Լուկուլլոս Հայոց երկրին մէջ. — Տիգրանակերտի և Արեսաւաի նախասմարտերը (69-68). — Տիգրանի և Միհր-

դատի յաջողութիւնները. — Պոմպէոս. — Միհրդատի պատերազմը եւ մահը. — Տիգրանի հաւատարմութիւնը Պոմպէոսի հետ (64):

Տիգրան Բ.: Տօրը գահին նա ժառանգեց նաեւ անոր գոռոզութիւնն ու փառասէր նպատակները (89): Հայաստան այս թագաւորին ժամանակ իր զօրութեան, մեծութեան ու փառքին վերջին ծայրը հասաւ: Ասոր մեծութեան ու փառքին ոչ միջոց կը պակսէր և ոչ հոգեկան համար Տիգրանին ոչ միջոց կը պակսէր և ոչ հոգեկան արիւթիւն. պատանեկութեան հասակէն ան իր կեանքը շինուորներու մէջ անցուցներ էր. Տօրը կենդանութեան ժամանակ արդէն սովորած էր իր կողմէն հրամայել և ուրիշներու կողմէն հնազանդութիւն տեսնել:

Տօրը մահուան և զօրքերուն ցրուելու լուրը առաւ թէ ոչ, Տիգրան անմիջապէս զօրք հաւաքեց և գնաց Յունաց վրայ, որոնք Հայաստանի հողին վրայ սոք Յունաց վրայ, որոնք Հայաստանի հողէն ցրուեց գահին դրած արդէն: Տիգրան հետազոտեմբ ցրուեց գահին և որպէսզի կրկին չսպասամբին, կապաղովկիան և բոլոր Փոքր Ասիան իր քեռայր ու նիզակակից Միհրդատին յանձնեց, և շատ զօրք ձգելով անոր մօտ դարձաւ Հայաստան: Այս միջոցին Արշական Պարթեւաց թագաւորը զէնքը ձեռքը կուգար իրեն գէմ եղած անպատուութեան վրէժն տունելու. Տիգրանէն նախագահութեան պատիւը ետ պահանջելով: Երկու թագաւորները ճակատեցան Երասխի ափերուն վրայ. դժբաղդ Արշականը այս պատերազմին մէջ սպաննուեցաւ թրակիացի զինուորէ մը և Ասիոյ գերբիշխանութիւնը մնաց Տիգրանի ձեռքը:

Այսուհետեւ Տիգրան իր բաղդին վրայ վստահաօգուտ քաղեց Սելեուկեանց թուրքութեան և սկսաւ խառնուել Ասորոց երկրի գործերու: Երկու եղբայր, Անտիոքոս Եւսեբոս և Փիլիպպոս, կ'աշխատէին իրարմէ խելիշխանութիւնը: Ժողովուրդը ձանձրանալով անվերջ

քաղաքական պատերազմներէն և ընտանեկան կռիւնե-  
րէն, Հայոց թագաւորին միջամտութեանը դիմեց և Սե-  
լեւկացոց թագը անոր առաջարկեց: Տիգրան զնաց Սե-  
տրոց երկիրը և առանց կաթիլ մը արիւն թափելու՝  
քշեց այնտեղէն Անտիոքոսը և իր տեղապահներուն ձեռ-  
քով կառավարեց Սելեւկեանց երկիրները 22 տարի շա-  
րունակ (85 — 63):

Տիգրան այս չտիով չբաւականացաւ: Ասորոց եր-  
կիրը նոր աշխարհակալութեան դուռներ բացած էր անոր  
առաջ: Սելեւկեան թագաւորութեան և Փիւնիկէին տէր  
դառնալէն ետք, ինչպէս որ անոնցմէ առաջ Փոքր Ասիոյ  
նշանաւոր մասը նուաճեր էր, Տիգրան իր արշաւանքը  
առաջ տարաւ, հասաւ մինչև Պաղեստին, Պաղոմայիս  
քաղաքը մէկ յարձակումով առաւ ու Կղէոպատրա թա-  
գունին գլխատեց որովհետև Կղէոպատրան Ասորոց ու  
Փիւնիկեցոց քանի մը քաղաքները ապստամբեցուցեր էր:  
Երուսաղէմի Աղէքսանդրա թագունին Հայոց զէնքերու  
յաջողութենէն զարհուրած՝ մեծ լինձաներով զնաց Տիգ-  
րանի առաջ ու անոր սիրտը շահեցաւ: Տիգրան դար-  
ձաւ Հայաստան բազմաթիւ Իսրայէլացի գերիներ հետը  
բերելով, զորս Արմաւիրի և Վարդգէսի աւանին մէջ  
տեղաւորեց:

Այս ժամանակները Տիգրան իր յաջողութեան վեր-  
ջին ծայրն էր հասեր. Ասիոյ մեծ մասը կը ճանչնար  
զայն իբրև թագաւորներու թագաւոր: Մարք, Արա-  
բացիք, Աղարբնացիք, Ասորպատականցիք, Վիրք, Աղ-  
ուանք, Բաբելացիք և ուրիշ աղգեր հպատակութեան  
հարկ կուտային այս զօրաւոր թագաւորին: Կլլիկոյ և  
Կապադովկիոյ Յոյները անոր կամքովը տեղափոխուե-  
ցան Միջագետքի ընդարձակ դաշտերը: Արանա-  
բնակ Արաբոցիներուն ալ իրենց սովորութիւնները  
փոխել առաւ և վրաններէն հանելով իր մօտ բնակե-  
ցուց և անոնց ձեռքով սկսաւ վաճառականութիւն ընել:

Սակայն Տիգրան իր գեղեցիկ փառքովը հպարտացած,  
կ'ըսէ Պլուտարքոս, այն աստիճան զուռուցեցեր էր, որ  
թագաւոր՝ իշխաններ կը ծառայէին անոր. չորս թա-  
գաւոր թիկնապահի պաշտօն կը վարէին, և երբ Հայ  
Սեսոստրը ձի կը հիծնէր՝ երկու կողմէն ոտքով կ'երթա-  
յին, իսկ գահը նստած կամ հրաման մը տուած ժամա-  
նակ՝ առաջը կը կանգնէին: Միհրդատի դաշնակցու-  
նակ՝ առաջը կը կանգնէին: Միհրդատի դաշնակցու-  
թիւնը աւելի վստահութիւն ու զօրութիւն էր տուած  
Ասիոյ վեհապետին. կարծես ոչ մէկ արգելքի չպիտի հան-  
դիպէր իր ճանապարհին վրայ, երբ Հռոմայեցւոց հետ  
կուուելու դժբաղգութիւնն ունեցաւ, որոնք իրեն ալ,  
անոր ահաւոր դաշնակցին զօրութիւնն ալ խորտակե-  
ցին:

Այս երկարատեւ պատերազմներու սկզբնապատ-  
ճառը եղաւ Պոնտոսի թագաւորը Միհրդատ: Միհրդատ  
արդէն իր թագաւորութեան առաջին տարիներուն մէջ  
Արտաշէս Ա.ի դաշնակցութեամբ մեծ յաջողութիւններ  
էր գտեր Պոնտոսի հիւսիսային երկիրներու մէջ, և սկսեր  
էր խառնուիլ Փոքր Ասիոյ թագաւորներու գործերուն:  
Արդէն Պափղագանիայի, Բիւթանիայի և Կապադովկիոյի  
տիրած էր, երբ Արտաշէսի յանկարծական մահը իր ձեռ-  
նարկութիւնները ժամանակ մը ընդհատեց, և Միհրդատ  
Հռոմայեցւոց ստիպմամբ Բիւթանիան ու Կապադովկիան  
և Արիոքարզանի, որոնք Հռոմայեցւոց կուսակիցներ  
էին: Բայց Պոնտոսի թագաւորը Տիգրան Բ.ի օգնու-  
թեամբ շուտով հալածեց Արիոքարզանը ու Նիկոմիդէս  
և անոնց երկիրները գրուելով՝ Հռոմայեցւոց դէմ պա-  
տերազմ հրատարակեց (88): Թշնամական յարաբերու-  
թիւնները շուտով սկսան: Նիկոմիդէս բոլորովին ջար-  
կուեցաւ Ամինտասի ափերուն վրայ: Կասսիոս հիւսա-  
տուց և անոր զօրավարները աւելի յաջողութիւն չի  
գտան: Անոնցմէ մէկը Ակուիլիոս ստիպուեցաւ մինչև

Պերգամա փոխելու. Ուզվիսս քչուեցաւ Պամիլիւլիայի սարերը, և հռոմէական նաւատորմիլը, որ Պոնտոսի մոտքը կը պահէր, բոլորովին խորտակուեցաւ: Միհրդատ ամէն տեղ յաղթող հանդիսանալով՝ անցաւ Յփեսոս, այնտեղէն ալ Պերգամա, որպէսզի պատերազմական գործողութիւններու վրայ աւելի լաւ հսկէ: Իր հրամանով 150,000 մարդ Արքեղայոս զօրավարին առաջնորդութեամբ Յունաստան անցան, որու բնակիչները ազրատամբեցան Հռոմայեցիներուն դէմ. բայց Պելոպոնէսը, ինչպէս նաև միջին Յունաստանը հնազանդեցան Միհրդատին:

Հռոմայեցիները առանց ժամանակ կորսնցնելու յանձնեցին Սիլլային հինգ լէգէոն Միհրդատին դէմ պատերազմելու համար: Սիլլա արագութեամբ հասաւ Յունաստան, ուր բազրը ամէն տեղ հետեւեցաւ իրեն: Այժմ քը պաշարուեցաւ և առնուեցաւ: Արքեղայոս այս անյաջողութենէն յետոյ 120,000 զօրքով անցաւ Բէոլիաի և յարձակեցաւ Սիլլայի վրայ. բայց այստեղ ալ մեծ անյաջողութեան հանդիպելով՝ ետ քաշուեցաւ: Միհրդատ Յունաստանէն քչուեցաւ և ստիպուեցաւ Սիլլայի հետ ամօթալի դաշինք մը կնքել, որու զօրութեամբ կուտար Հռոմայեցւոց 80 նաւ և պատերազմի ծախքերը, և կը պարտաւորուէր Բիւթանիան և Կապադովիան ետ գարծնել իրենց օրինաւոր թագաւորներուն (86):

Այս անպատուութենէն յետոյ Միհրդատ քանի մը տարի պատերազմի պատրաստութիւններ տեսաւ: Կովկասի, Սիլիւթիայի և Գանուբի եզերքները բնակող վայրենի ժողովուրդներուն հետ դաշինք կապեց, և Տիգրանը յորդորեց Կապադովիայի վրայ արշաւելու: Ան ալ գնաց, բայց նահանգին տիրեց և 20,000 մարդ գերի բերաւ Հայաստան: Այս եղաւ նշան երկրորդ և աւելի անաւր պատերազմի (73) մը: Երկու հինգամս

ըրկուեցան Ասիա Տիգրանի ու Միհրդատի դէմ, Կոստան Բիւթանիան կառավարելու, իսկ Լուկուլիոսը Կիլիկիան պաշտպանելու համար: Միհրդատ Լուկուլիոսը Կիլիկիոյ մէջ փակուած պահելու գործը յանձնեց Դիոփանէս զօրավարին, իսկ ինքը անձամբ գնաց Բիւթանիան զօրավարին, իսկ ինքը անձամբ գնաց Բաղկեդոն, ուր նաւաճելու: Կոստան փախցուց մինչև Քաղկեդոն, ուր 60 հռոմէական նաւ այրեց և մէջի զօրքը ջարդեց: Յետոյ դարձաւ Բիւթանիա Կիլիկիոն քաղաքը պաշարելու, որ Հռոմայեցւոց հաւատարիմ մնացեր է: Այլ միջոցին որ Հռոմայեցւոց հաւատարիմ մնացեր է: Տար-խորամանկ Լուկուլիոսը Կիլիկիայէն ազատուելու հար-քը գտնելով՝ 32,000 զօրքով Կիլիկիոնի օգնութեան եկաւ, բայց չհամարձակելով Միհրդատի բազմաթիւ եկաւ, բայց չհամարձակելով Միհրդատի բազմաթիւ զօրքերուն հետ պատերազմելու, մտածեց լեռներու կիրճերը բռնելով՝ անոր բանակին աւելի վարել, և Միհրդատ սովէն ստիպուեցաւ պաշարումը վերցնել և իր երկիրը քաշուիլ: Այն ժամանակ Լուկուլիոս յան-կարծակի ինկաւ Միհրդատի վրայ, բանակը ճեղքեց ու անկից առաջ Պոնտոս հասնելով՝ սկսաւ հոս ու հոն աս-պատակութիւններ ընել առանց կարեւոր պատերազմ մը ընելու: Երբ հռոմէական լէգէոնները սկսան տրանջալ այս նոր Փարսոս Կուսկտատորի դանդաղութեան վրայ, Լուկուլիոս ըսաւ անոնց. «Պատերազմը այսպէս ուշաց-նելուս պատճառը այն է, որ Միհրդատ նորէն զօրք ժողովէ ու գայ մեր վրայ, և ալ թէ փախչելով կովկասի սարերն ապաւինի: Գարձեալ Միհրդատի երկրէն շատ հեռու չէ Հայաստանը, ուր խաղաղ կեցած է Տիգրան արքայից արքան, որու զօրութիւնը շատ մեծ է... Երբ Տիգրանը անտարակոյս մեզի դէմ պատերազմ կը բանայ, եթէ Միհրդատ իրեն դիմելու ըլլայ. այն ժա-մանակ մենք մեծ վտանգի մէջ կ'ընանք... վասնզի մեզ շատ դիւրին է կողքիսացւոց ու Կապադովիայուց հետ կուտիլ, որոնց շատ անգամ յաղթած ենք. քան թէ Հայոց ու Մարաց հետ» Բայց իր զօրքը զբաղեցու-

լու համար՝ Պոնտոսի Ամիսոս բերդաքաղաքը պաշարեց ։ Միհրդատ այդ միջոցին անգործ չէր մնացեր . 40,000 զորք հաւաքելով կ'սպասէր ան Լուկուլլոսին Կաբբիէի դաշտերուն մէջ ։ Լուկուլլոս երկու անգամ յարձակեցաւ Միհրդատի զօրքերուն վրայ և երկու անգամ յաղթուեալով ետ քաշուեցաւ . բայց երրորդ պատերազմին մէջ , Ամիսոսի մօտ , Միհրդատ չարաչար յաղթուեցաւ , այնպէս որ ինքն ալ Հռոմայեցւոյ ձեռքը կ'իջնար , եթէ խորամանկութեամբ Հռոմայեցւոց մէջ չփոթութիւն ձգած չլուար՝ իր գանձերը տանող ջորիները անոնց առաջքը թողլով ։

Միհրդատ փախաւ ապաւինեցաւ Տիգրանի մօտ . բայց Հայոց թագաւորը զայրանալով վրան իր անյաջողութիւններուն համար , ոչ իսկ երեսը տեսնել ուզեց , այլ հեռաւոր տեղ մը պատուոյարեց զայն Հռոմայեցւոց ձեռքէն (70) ։ Երբ Լուկուլլոսի դեսպաններն եկան ու պահանջեցին Միհրդատը , Տիգրան մերժեց , յայտնելով թէ պատրաստ է զէնքով պատասխանելու Հռոմայեցոց ։ Լուկուլլոս այս լուրն առնելուն պէս՝ շտապեց Միջագետքէն Գոփաց գաւառը մտնել , և քանի մը աննշան կռիւներէ յետոյ եկաւ Տիգրանակերտը պաշարեց , ուր կը գտնուէին Հայոց թագաւորին գանձերը ։ Այդ միջոցին Տիգրան Միհրդատին 10,000 ձիաւոր տալով՝ Պոնտոս ուղարկեց , իսկ ինքը կարծելով թէ Լուկուլլոս դեռ Եփեսոս է , գլխաւոր տուաւ հայ զօրավար մը , որ Հռոմայեցոց Հայաստան մտնելու լուրը բերած էր ։ Բայց երբ այդ մասին ալ ոչ մէկ կասկած չ'մնաց , իր զօրավարներէն մէկը ուղարկեց Լուկուլլոսի ճամբան կտրելու , հրամայելով անոր , որ Հռոմայեցոց հրկայատուրը մեռած կամ կենդանի իր մօտ բերէ ։ Բայց ինքը՝ հայ զօրավարը յաղթուեցաւ ու սպաննուեցաւ ։ Այն ժամանակ Տիգրան եկաւ անձամբ Լուկուլլոսի դէմ պատերազմելու , ականջ չ'զննելով Միհրդատի խորհուրդին , որ կը յորդորէր զայն

հեծելազօրքով Հռոմայեցոց բանակին կերակուրը կտրել ։ 6,000 ձիաւորներու գունդ մը՝ Հռոմայեցւոց բանակը ճեղքեց և Տիգրանակերտ մտնելով՝ գանձերուն մէկ մասը աղտոեց և իր թագաւորին բերաւ ։

Հասաւ և Տիգրան իր զանազան ազգութիւններէ կազմած անեղ բանակովը , որ 260,000 ի կը համարէր , և Հռոմայեցոց սակաւութիւնը տեսնելով՝ «Ո՛րք են սոքա , դուքեց հեգնութեամբ , եթէ դեսպանութեամբ եկած են , խիստ շատ են , իսկ եթէ պատերազմելու համար՝ քիչ են» , և իր անագին բանակը կարգաւորելու անոգեկաւ ։

Այս անտեղի վստահութիւնէն օգուտ քաղելով , Լուկուլլոս յանկարծ ինկաւ Հայոց վրայ և իր յարձակումովը այնպիսի մեծ չփոթութիւն ձգեց անոնց մէջ , որ Տիգրան ժամանակ չունեցաւ իր ցրուած զօրքը հաւաքելու (69) ։ Յետոյ առանց ժամանակ կորսնցնելու զնաց Տիգրանակերտը պաշարելու , ուր Մուրենաս զօրավարը կը սպասէր իրեն ։ Քաղաքը առնուեցաւ մէջէ Յունաց մասնուէր իրեն ։ Քաղաքը առնուեցաւ մէջէ Յունաց մասնուէր իրեն , և Լուկուլլոս 8,000 տաղանդ և ուրիշ աւար թեամբ , և Լուկուլլոս 8,000 տաղանդ և ուրիշ աւար առնելով՝ մտաւ Հայաստանի խորերը ։ Տիգրան նախընթաց փորձէն իրատուած՝ շտապեց նոր բանակ մը կազմելու , առաջինէն աւելի կիրթ ու կարգաւորեալ , և եկաւ բանակեցաւ Արածանիի սփերուն վրայ իր միւս մայրաքաղաքը՝ Արտաշատը պաշտպանելու համար (68) ։ Այս նոր պատերազմին մէջ երկու կողմն ալ մեծ յամառութեամբ կռուեցան ու շատ մարդ կորսնցուցին , բայց Լուկուլլոսի բաղդն ալ փոխուեցաւ , անոր զօրքը այնչափ կոտորածներէ , երկարատեւ պաշարումներէ և մանաւանդ ճիւղնապատ անտառներու մէջէ անցնելով շատ թուլցաւ , այնպէս որ ստիպուեցաւ ետ քաշուիլ , և զնայ Միջագետքի Մծբին քաղաքը պաշարեց , որուն քաղապետն էր Տիգրանի եղբայրը՝ Գոռ ։ Ամբողջ ամառը ի զուրպիսեանէ յետոյ , ձմեռուոյ սկիզբը , մութ և անձրեւ

ւային գիշեր մը, մինչդեռ պարիսպի պահապանները քաղաքի երկկարգ ամրոթիւններուն վրայ վստահ՝ անհոգ կեցած էին, Հռոմայեցիք սանդուղիներով բարձրացան և առաջին պարիսպին տիրեցին: Գոռ ստիպուեցաւ անձնատուր ըլլալ, նախապէս երդում առնելով Լուկուլուսէն, որ քաղաքացոց ոչ մէկ վնաս չհասցնէ:

Մինչդեռ Լուկուլլոս Մծբնի պաշարուծով զբաղած էր, Տիգրան ժամանակ ունեցաւ ետ առնելու այն տեղերը՝ զոր Հռոմայեցիք դրասեր էին Հայաստանի արեւմտեան սահմաններէն: Յետոյ յարձակեցաւ Կապադովկիայի վրայ և Փաննիոս զօրավարը քշեց այնտեղէն: Միհրդատին ալ զօրք յանձնեց և սեղարկեց Պոնտոս՝ Լուկուլլոսի թողած զօրավարներուն դէմ: Իր բանակը դրասի իշխաններէ օգնութեան եկած գունդերէ ստուարացնելով, Միհրդատ ինկաւ նախ Յարիոսի վրայ և անոր զօրքը ջարդեց ու փախցուց: Աւելի յաջող չգտնուեցան Սառնատ և Տրիարիոս զօրավարները, որոնց վրայ Միհրդատ փառաւոր յաղթութիւն մը տարաւ. 7.000 հոգաւորացի ինկան պատերազմը դաշտը, որոնցմէ 24 հազարացի և 150 հարբարացի, և գուցէ ամբողջ հռոմէական բանակը ջնջուէր, եթէ Միհրդատի ստացած վերջին պատճառով անոր զօրավարները կատարածը չի գաղտնցնէին: Այս միջոցին Լուկուլլոս անցործ մնացած էր Սեմեթրիոսը՝ որովհետեւ զօրքերը ապստամբած էին և չէին ուզեր Միհրդատի ու Տիգրանի դէմ պատերազմի երթալ: Այսպէսով Տիգրան վերափն հաստատուեցաւ Կրիիկոյ մէջ, Միհրդատ ալ իր երկիրներուն տիրեց և սկսաւ գործնալ մեծնալ:

Հռոմայեցիք շուարեցան այս ճախորդութիւններուն լուրն առնելով: Կրիերոն ձերակոյտին մէջ ազդու ճառ մը խօսեցաւ, որով կը համոզ'ր Հռոմայեցիները՝ Լուկուլլոսի տեղ երիտասարդ Պոմպէոսը նշանակել, «որպէս զի այս ծանր ու վտանգալի պատերազմը առաջ տանի

երկու զօրաւոր թագաւորներու՝ Միհրդատի ու Տիգրանի դէմ. որովհետեւ մինչեւ այն ժամանակ նշանակուած զօրավարները լոկ յաղթութեան նշաններ ցոյց տուած էին և ոչ կատարեալ նուաճուած» (67): Արդարեւ Պոմպէոս իր նախորդներէն յաջող գտնուեցաւ և այնպէս ջարդ տուաւ Միհրդատին՝ եփրոտի տիրեալ վրայ, որ ան հաղիւ հազ 800 ձիաւորով կարողացաւ Հայաստան փախիլ. բայց Տիգր ն չընդունեց զայն: Դժբաղդ Միհրդատ առանց յուսանատելու Կովկասեան ազգերուն դիմեց, այնտեղ Ակիւմացիներէն զորք կազմելով՝ կը մտածէր Աննիբալի նման Ալպեան լեռներն անցնիլ և Հռոմայեցոց հետ՝ իրենց երկրին մէջ պատերազմիլ. բայց այս յանդուգն ձեռնարկութիւնը զարձուրեցոց իր զօրքը: Միւս կողմէն ալ հարողոս որդին Փառնակ ապստամբեցաւ իր հօր դէմ, և Միհրդատ լեռքի մը մէջ պաշարուած՝ ստիպուեցաւ ինք իր ձեռքով՝ իր սուրբ անձնասպան ըլլալ, որ Հռոմայեցոց ձեռքը չիմոյց (64):

Իսկ Պոմպէոս Միհրդատի վրայ տարած փառաւոր յաղթութենէն յետոյ՝ անկողող համարեց անոր ետեւէն ելնալ. ալ շտապեց երթալ Տիգրանի հետ գտնուելու: Երբ Հայաստան մտաւ, Տիգրանի որդին՝ Փոքր Տիգրանը, որ ստամոց տրդէն իր հօր դէմ ապստամբեց և Պոմպէոսեց Սրբէս թագաւորի հետ մտնանք էր, Ակա Պոմպէոսի մտաւ և հրապարակեալ միտցուաւ անոր հետ: Տիգրան ինքզինքը պաշարուած տեղանկով արտաքսն և ներքին թշնամիներէ, խոճեմութիւն համարեց անոնց պատերազմի հաշտութիւն կնքել: Պոմպէոսի հետ և ան ձամբ գնաց Հռոմայեցոց բանակը, ուր արժանաւոր պատիւներով ընդունուեցաւ, և խողազութեան դաշինք կնքեց: Այս գաշտարուեմեամբ Տիգրան կը հրաժարէր Գաղատիայէն, Կապադովկիայէն, Կրիիկաէն, Ասորոց երկրէն և Փիւնիկիէն, որոնք հռոմէական նահանգներ պարձան. Փոքր Հայոց մը քանի գաւառները

առանձին տէրութիւններ կազմեցին բնիկ թագաւորներու իշխանութեան և Հռոմայեցոց պաշտպանութեան սակ: Տիգրանին մնաց ամբողջ Մեծ Հայքը և Հայոց Միջագետքը, միայն Կորդուաց և Ծովաց նահանգները Պոմպէոս՝ Տիգրանի հաճութեամբ ուզեց Փոքր Տիգրանին սալ: Գաւազան որդին, որ իր հօր գահը ստանալու յոյժ ունէր, դժգոհ մնաց. Պոմպէոս ալ հասկնալով անոր գաղանի յարաբերութիւնները Պարթեւաց թագաւորին հետ, շղթայի դարկաւ գոյն և պահեց իբր զարդ իր յաղթութեան (64):

16

Հայոց եւ Պարթեւաց դաւեակցութիւնը Հռոմայեցոց դեմ. Խառանի յաղթութիւնը (53). — Նոր արեւաւակ Բարգափրան Ռեսուկեաց նախարարի սպարապետութեամբ (54). — Երուսաղէմի անցեերը եւ հրեական գերութիւնը (39). — Վեներդիոսի եւ Բակուրի կոխը. — Տիգրանի մահը (36):

Տիգրանի ու Պոմպէոսի միջեւ կայացած հաշտութիւնը լոկ վինագադար մըն էր Հայոց թագաւորին համար, որ յարմար ժամանակի մը կը սպասէր Հռոմայեցիներէն վրէժ առնելու համար: Պոմպէոս երբ հեռացաւ Ասիայէն, անմիջապէս Տիգրան դարձեալ իր ուշադրութիւնը դարձուց Ասորոց երկիրին: Պոմպէոսի փոխանորդը Գաբրիանոս առանց Տիգրանին պատգանելու Եգիպտոսի կողմերը քաշուեցաւ, և անոր հետ ծածուկ հաշտութիւն կնքելով՝ Միհրդատի համանուն որդին՝ որ Հռոմայեցոց քով պատանդ էր, անոր վերագարձուց:

Հոռոմ չէր կարող ապահով ըլլալ անոր գրաւած երկիրներու տիրապետութեան վրայ: քանի Հայոց և Պարթեւաց զօրութիւնը կանգուն էր: Ուստի երբ ետպահաները հոռոմէական տէրութեան նահանգները իրենց մէջ բաժնեցին, ընչաքաղց կրասոս ընտրեց Ասորոց երկրի կուսակալութիւնը, որ Հայոց ու Պարթեւաց վրայ ալ շաւէ ու անոց հարուստ աւարներով յղկանայ: Տիգրայաւէ ու անոց հարուստ աւարներով յղկանայ: Տիգրանի շտապեց Ուրդէս Գ. Պարթեւաց թագաւորի հետ բարեկամութեան դաշինք կապել, նախագահութեան պատուր եւ դարձնելով անոր և իր ազնիկը Բակուր արքայորդիին կնութեան տալով: Պարսից և Հայոց բանակին հրամանատար նշանակուեցաւ Պարթեւաց թագաւորութեան թագապի Սուրէն ասպետը, որ կրասոսի 40,000 զօրքը ամայի ու աւազուտ տեղերէ պտտցնելէ յետոյ՝ Խառանի մօտ մեծ ջարդ տուաւ անոնց: Այս առաջին պատերազմին մէջ կրասոսի որդին՝ համանուն կրասոսը թշնամիներու ձեռքը չիշնալու համար ինքզինքը սպաննեց: Պարթեւները անոր գլուխը կտրեցին ու Հռոմայեցոց ցոյց տուին: Ասոնք վհատեցան, բայց սրբեկորոս հօր խօսքերէն սիրտ առած՝ պատերազմը նորոգեցին: Հայոց և Պարթեւաց հեծելազօրքը՝ իրենց ճարտար նետաձգութեամբ այս անգամ ալ յաղթեցին և ստիպեցին թշնամիներուն պատերազմի դաշտէն քաշուել: Այնուհետեւ խորամանկ Սուրէնը մտածեց ուրիշ կերպով մը կրտսար ձեռք ձգել: Երբ ետպետը Խառան նստած՝ նոր պատերազմի վրայ կը մտածէր, Պարթեւաց զօրապետը հրատարակեց իր անգամ իր բանակը՝ հաշտութեան վրայ խօսելու պատրուակով: Սրդէն կրասոս Սուրէնի ուղարկած ձին հեծած անոր բանակը երթալու վրայ էր, երբ Հռոմայեցի զօրավարները Պարթեւաց դաւաճանութեան վրայ կասկածելով՝ ուղեցին եւ դարձնել գոյն: Ասոր վրայ կոխ բացուեցաւ Հռոմայեցոց և Սուրէնի մարտոց միջեւ. Պարթեւները ինկան կրասոսի վրայ և սպաննեցին գոյն

առանձին տէրութիւններ կազմեցին բնիկ թագաւորնե-  
րու իշխանութեան և Հոռոմայեցոց պաշտպանութեան  
ուսկ : Տիգրանին մնաց ամբողջ Անձ Հայքը և Հայոց  
Միջագետքը . միայն Կորդուաց և Ծոփաց նահանգները  
Պոմպէոս՝ Տիգրանի հաճութեամբ ուզեց փոքր Տիգրա-  
նին առլ : Դաւաճան որդին , որ իր հօր գահը  
ստանալու յոյսը ունէր , դժգոհ մնաց . Պոմպէոս ալ հաս-  
կնալով անոր գաղտնի յարաբերութիւնները Պարթեւաց  
թագաւորին հետ , շղթայի զարկաւ զայն և պահեց իբր  
զարդ իր յաղթութեան (64) :

## 16

Հայոց և Պարթեւաց դաւեակցութիւնը Հոռոմայեցոց դեմ .  
Խառանի յաղթութիւնը (53) . — Նոր արժաւանք Բար-  
գափրան Ռեսուեաց նախարարի սպարապետութեամբ  
(54) . — Երուսաղէմի անցեերը և հրեական գերութիւնը  
(39) . — Վեղիղիոսի և Բակուրի կոխը . — Տիգ-  
րանի մահը (36) :

Տիգրանի ու Պոմպէոսի միջեւ կայացած հաշտու-  
թիւնը լոկ զինադադար մըն էր Հայոց թագաւորին հա-  
մար , որ յարմար ժամանակի մը կը սպասէր Հոռոմայե-  
ցիներէն վրէժ առնելու համար : Պոմպէոս երբ հեռացաւ  
Ասիայէն , անմիջապէս Տիգրան գարձեալ իր ուշադրու-  
թիւնը գարձուց Ասորոց երկիրին : Պոմպէոսի փոխանորդը  
Գարբանոս առանց Տիգրանին պաշտօնելու Եգիպտոսի  
կողմերը քաշուեցաւ , և անոր հետ ծածուկ հաշտու-  
թիւն կնքելով՝ Միհրդատի համաձայն որդին՝ որ Հոռ-  
մայեցոց քով պատանդ էր , անոր վերադարձուց :

Հոռոմ չէր կարող ապահով ըլլալ անոր գրաւած եր-  
կիրներու տիրապետութեան վրայ : Քանի Հայոց և  
Պարթեւաց զօրութիւնը կանգուն էր : Ուստի երբ եռա-  
պետները հոռոմէական տէրութեան նահանգները իրենց  
մէջ բաժնեցին , ընչաքաղց Կրասոս ընտրեց Ասորոց  
երկրի կուսակալութիւնը , որ Հայոց ու Պարթեւաց վրայ  
այշաւէ ու անոնց հարուստ աւարներով յլիանայ : Տիգ-  
րան շտապեց Որոգէս Գ . Պարթեւաց թագաւորի հետ  
բարեկամութեան դաշինք կապել , նախագահութեան պա-  
տիւր ետ դարձնելով անոր և իր աղջիկը Բակուր արքա-  
յորդին կնութեան տալով : Պարսից և Հայոց բանակին  
հրամանատար նշանակուեցաւ Պարթեւաց թագաւորու-  
թեան թագադիր Սուրէն ասպետը , որ Կրասոսի 40,000  
զօրքը ամայի ու աւազուա տեղերէ պատցնելէ յետոյ՝  
Խառանի մօտ մեծ ջարդ տուաւ անոնց : Այս առաջին  
պատերազմին մէջ Կրասոսի որդին՝ համանուն Կրասոսը  
թշնամիներու ձեռքը չիյնալու համար ինքզինքը սպան-  
նեց : Պարթեւները անոր գլուխը կտրեցին ու Հոռոմայե-  
ցոց ցոյց տուին : Ասոնք վհատեցան , բայց սրգեկորոս հօր  
խօսքերէն սիրտ առած՝ պատերազմը նորոգեցին : Հայոց  
և Պարթեւաց հեծելազօրքը՝ իրենց ճարտար նետաձգու-  
թեամբ այս անգամ ալ յաղթեցին և ստիպեցին թշնա-  
միներուն պատերազմի դաշտէն քաշուիլ : Այնուհետեւ  
խորամանկ Սուրէնը մտածեց որիչ կերպով մը Կրասոսը  
ձեռք ձգել : Երբ ետապետը Խառան նստած՝ նոր պա-  
տերազմի վրայ կը ժողովէր , Պարթեւաց զօրապետը հրա-  
ւիրեց զայն իր բանակը՝ հաշտութեան վրայ խօսելու  
պատրուակով : Արդէն Կրասոս Սուրէնի ուղարկած ձին  
հեծած անոր բանակը երթալու վրայ էր , երբ հոռոմայեցի  
զօրավարները Պարթեւաց դաւաճանութեան վրայ կաս-  
կածելով՝ ուզեցին ետ դարձնել զայն : Ասոր վրայ կռի-  
ւաբացեցաւ Հոռոմայեցոց և Սուրէնի մարդոց միջեւ .  
Պարթեւները ինկան Կրասոսի վրայ և սպաննեցին զայն

իր զօրավարներուն հետ: Հռոմայեցիք առանց առաջ-  
նորդի մնալով՝ ցիր ու ցան եղան. Պարթեւները ինկան  
անոնց վրայ և ս'րը կատորեցին, ս'րն ալ գերի բռնեցին: Այս արշաւանքի ժամանակ Հռոմայեցիք մեծ կորուստ  
ունեցան. 20,000 հոգի սպանուեցան, 10,000 ալ գերի  
տարուեցան, պատերազմական հարուստ աւարի հետ  
շատ արծուէնչան գրոշակներ ալ ինկան յաղթողներուն  
ձեռքը: Սուրէն՝ կրաստի գլուխն ու ձեռքը և երուսա-  
ղէմի տաճարէն ու այլ և այլ մեծեաններէն ժողուած  
գանձերը Տիգրանի արքունիքը ուղարկեց, ուր եկեր էր  
և Որոզէս Բակուր արքայորդիի հարսանեկան հանդէսին  
ներկայ ըլլալու (33):

Կրաստի տեղ շուտով նշանակուեցաւ Կասիոս՝ Տիգ-  
րանի առաջքը առնելու համար, որ կ'ուզէր դարձեալ  
ձեռք բերել Ասորոց երկիրը: Սակայն Հայոց թագաւորը  
արդէն ծերացած ու հիւանդ ըլլալով՝ չէր կարող ան-  
ձամբ առաջնորդել իր բանակը. ուստի Որոզէսէն օգնա-  
կան զօրք խնդրեց և ստացաւ Բակուրի զօրավարու-  
թեամբ, և զօրաւոր բանակ մը կազմելով՝ Բարզափրան  
Ռշտունեաց նախարարի սպարապետութեամբ Ասորոց ու  
Պաղեստինացոց կողմերն ուղարկեց, պատուիրելով անոր  
որ տելական ժողովուրդներուն հետ քաղցրութեամբ  
վարուի (34): Բարզափրան անորգել առաջ երթալով՝  
եփրատ ու Որոսդ գետերու մէջ եղած երկիրը զրաւեց և  
Անտիօքի մէջ պաշարեց Կասիոսը, որ ստուշտ հայ զօ-  
րագետի ձեռքը կ'ըյնար, եթէ օգնութեան հասած չըլ-  
լար անոր հռչակաւոր կրկնորը, որ նոյն տարին Կի-  
լիկիոյի հիւպատոս էր կարգուած: Այսուհետեւ և կար  
կռիւներ տեղի ունեցան, ուր երբեմն մէկ և երբեմն միւս  
կողմը յաղթող էր, մինչեւ որ վերջապէս Հայոց սպարա-  
պետը մեծ ջաղ տուաւ հռոմէական լեղէններուն և  
մէկ մասը ծովը փախցուց, մինչդեռ միւս մասը ամուր  
քաղաքներն ապաւինեցաւ (40):

Այս յաղթութենէն յետոյ Ասորիքն ու Փրնիկէն  
Տիգրանի իշխանութիւնը ճանչցան, և Բարզափրան Պա-  
ղեստինի վրայ դիմեց: Հիւրկանոս քահանայագետի կը-  
բօրորդին՝ Անտիգոնոս զիմաւորեց Հայոց սպարապետը և  
1,000 քանքար սկի խոտանալով, խօսք առաւ անկէ  
որ զինքը թագաւորեցնէ Հրէից վրայ: Հասան և Հիւր-  
կանոսի հաշտութեան դեագանները, և Բարափրան Գոնէլ  
Երուսաղէմ, որպէս թէ Հիւրկանոսի հետ բարեկամական  
տեսակցութիւն ընէ, բայց իրօք Անտիգոնոսը անոր  
տել նստեցնելու համար Հիւրկանոս՝ Գոնէլը 500 ժողով  
միտի քաղաք ընդունեց. բայց յետոյ Բարզափրանի  
տուած երդումին վստահացած՝ յանձն տուաւ անձամբ  
չլիթայի զարկին: Գոնէլ բոլոր զօրքովը մտաւ Երու-  
սաղէմ, Անտիգոնոսը թագաւոր հռչակեց և Հիւրկանոսի  
պտացուածքէն 300 քանքար առնելով ետ դարձաւ,  
ճանապարհին սպառախելով այն քաղաքները, որ Հիւր-  
կանոսի հաւատարիմ մնացեր էին: Այնուհետեւ Բար-  
զափրան զօրքի հրամանատարութիւնը յանձնեց Բակու-  
րին և ինքը վերադարձաւ Հայաստան Հիւրկանոսի հետ  
բազմաթիւ Հրէաներ գերի տանելով, զորս Տիգրան  
հրամայել բնակեցնել վաս քաղաքի մէջ (39):

Հռոմայեցիները Բարզափրանի ձեռքէն փախեր  
նորդ Հերովդէսէն, որ Բարզափրանի Ասորիք վերդրիտի  
էր Հռոմ, նոր զօրք գրկեցին Ասորիք վերդրիտի  
առաջնորդութեամբ: Ան երկու յաջող կռիւ ունեցաւ  
Բակուրի հետ, սպաննեց զայն և բռնեց Հայերը Ասորի-  
քէն. սպա Սիլան զօրավարին յանձնեց եփրատի  
գոնոսի վրայ (37): Հայերն ու Պարթեւները նոր ուժով  
յարձակեցան Սիլանի վրայ և փախցուցին զայն վերդու-  
րիտի մօտ, մինչեւ որ վերջուպէս Անտիոս ետս յետը

ւային գիշեր մը, մինչդեռ պարիսպի պահապանները քաղաքի երկկարգ ամրութիւններուն վրայ վստահ՝ անհոգ կեցած էին, Հռոմայեցիք սանդուղներով բարձրացան և առաջին պարիսպին տիրեցին: Քոս ստիպուեցաւ անձնատուր ըլլալ, նախապէս երգում առնելով Լուկուլոսէն, որ քաղաքացոց ոչ մէկ վնաս չհասցնէ:

Մինչդեռ Լուկուլլոս Մծրինի պաշարուածով զբաղած էր, Տիգրան ժամանակ ունեցաւ ետ առնելու այն տեղերը՝ զոր Հռոմայեցիք գրաւեցին Հայաստանի արեւմտեան սահմաններէն: Յետոյ յարձակեցաւ Կապադովկիայի վրայ և Փաննիոս զօրավարը քշեց այնտեղէն: Միհրդատին ալ զօրք յանձնեց և ուղարկեց Պանտոս՝ Լուկուլլոսի թողած զօրավարներուն դէմ: Իր բանակը գրաւեց իշխաններէ օգնութեան եկած գունդերէ ստուարացնելով, Միհրդատ ինկաւ նախ Յարիոսի վրայ և անոր զօրքը ջարդեց ու փախցուց: Աւելի յաջող չգտնուեցան Սուսաա և Տրիարիոս զօրավարները, որոնց վրայ Միհրդատ փառաւոր յաղթութիւն մը տարաւ. 7,000 հոգ մայեցի ինկան պատերազմի դաշտը, որոնցմէ 24 հազարապետ և 150 հարւրապետ, և դուքէ ամբողջ հռոմէական բանակը ջնջուէր, եթէ Միհրդատի ստացած վէրքին պատճառով անոր զօրավարները կտորածը չի դադրեցնէին: Այս միջոցին Լուկուլլոս անգործ մնացած էր իր ձմերանոցը, որովհետեւ զօրքերը ապստամբած էին և չէին ուզեր Միհրդատի ու Տիգրանի դէմ պատերազմի երթալ: Այսպէսով Տիգրան վերստին հաստատուեցաւ Կիլիկիայ մէջ, Միհրդատ ալ իր երկիրներուն տիրեց և սկսաւ դարձեալ մեծնալ:

Հռոմայեցիք շուարեցան այս ձախորդութիւններուն լուրն առնելով: Կրիտոն ձերակոչային մէջ ազդու ճառ մը խօսեցաւ, որով կը համոզւի Հռոմայեցիները՝ Լուկուլլոսի տեղ երիտասարդ Պոմպէոսը նշանակել, «որպէս զի այս ծանր ու վտանգալի պատերազմը առաջ տանի

երկու զօրաւոր թագաւորներու՝ Միհրդատի ու Տիգրանի դէմ. որովհետեւ մինչեւ այն ժամանակ նշանակուած զօրավարները լսկ յաղթութեան նշաններ ցոյց տուած էին և ոչ կատարեալ նուաճուած» (67): Արդարեւ Պոմպէոս իր նախորդներէն յաջող գտնուեցաւ և այնպէս ջարդ տուաւ Միհրդատին՝ Եփրատի ափերուն վրայ, որ ան հաղիւ հազ 800 ձիաւորով կտրուցաւ Հայաստան փախչիլ. բայց Տիգր ն չընդունեց զայն: Իժարազ Միհրդատ առանց յուսահատելու Կովկասեան ազգերուն դիմեց, այնտեղ Ակիւթացիներէն զօրք կազմելով՝ կը մտածէր Աննիբալի նման Ալպեան լեռներն անցնիլ և Հռոմայեցոց հետ իրենց երկրին մէջ պատերազմիլ. բայց այս յանգագն ձեռնարկութիւնը դարձուրեցաւ իր զօրքը: Միւս կողմէն ալ հարողաւ սողեն Փառնակ ապստամբեցաւ իր հօր դէմ, և Միհրդատ թեպէ մը մէջ պաշարուած՝ ստիպուեցաւ ինք իր ձեռքով իր սուրով անձնասպան ըլլալ, որ Հռոմայեցոց ձեռքը չհիմայ (64):

Իսկ Պոմպէոս Միհրդատի վրայ տարած փառաւոր յաղթութենէն լետոյ՝ աւելորդ համարեց անոր ետեւէն ինտոյ, ալ շտապեց երթալ Տիգրանի հետ զարնուելու: Երբ Հայաստան մտաւ, Տիգրանի որդին՝ Փոքր Տիգրանը, որ առաջուց սրղէն իր հօր դէմ ապստամբեր և Պարթեւաց Որոչէս թագաւորի հետ մտերմութիւն էր, եկաւ Պոմպէոսի մօտ և հրապարակաւ միացաւ անոր հետ: Տիգրան՝ ինքզինքը պաշարուած տեսնելով արտաքին և ներքին թշնամիներէ, խոճեմութիւն համարեց առանց պատերազմի հաշտութիւն կնքել: Պոմպէոսի հետ և անձամբ գնաց Հռոմայեցոց բանակը, ուր արժանաւոր պատիւներով ընդունուեցաւ, և խողապութեան դաշինք կնքեց: Այս դաշնագրու մեծութիւն Տիգրան կը հրաժարէր Պողոտախաչէն, Կապադովկիայէն, Կիլիկիայէն, Ասորոց երկրէն և Փիւնիկիէն, որոնք հռոմէական նահանգներ դարձան. Փոքր Հայոց մը քանի գաւառները

անձամբ եկաւ Հայոց ու Պարթեւաց միաբան զօրութեան դէմ պատերազմելու :

Նոյն ժամանակները Տիգրան, որ այս բոլոր պատերազմներուն շունչն ու կեանքն էր, մեռաւ խորին ծերութեան մէջ 53 տարի փոփոխակի բաղդով թագաւորելէ յետոյ (36) :

## 17

Արտաւազդ Ա. (36). — Անոր յարաբերութիւնը Անտոնիոսի հետ. Գերութիւնը եւ մահը (33 — 34) :

Արտաւազդ Ա. իր հօրմէն ժառանգեց տէրութիւն մը, որ անընդհատ պատերազմներէն տկարացած ու աղքատացած էր (36) : Այս վէրքերը բաւժելու համար Հայոց, երկիրը կարօտ էր երկարատև խաղաղութեան և խոհեմ թագաւորներու կառավարութեան, որոնք հրաժարէին բոլորովին աշխարհակալութեան ձգտումներէն և ամփոփուէին իրենց բնիկ սահմաններուն մէջ, որովհետև Հայաստանը հանգամանքներուն բերմամբ յանկարծ գտնուեցաւ երկու հզօր և իրարու թշնամի տէրութիւններու՝ Հռոմայեցոց ու Պարթեւաց մէջ : Այս փափուկ դրութեան մէջ դժուար էր առաջնորդել հայ ազգին բազուրը, Արտաւազդ թէև հօր կենդանութեան ժամանակ երկար տարիներ զանակից էր եղած անոր, բայց ի բնէ զքօսասէր ըլլալով՝ աւելի որսերու ու կերութեամբի ետեւէն էր ընկած քան տէրութեան գործերով զբաղած :

Անտոնիոս երեւնալուն պէս՝ Արտաւազդ շտապեց հաշտութիւն խօսելու անոր հետ, և խոստացաւ նաև օգնութիւն տալ անոր Պարթեւաց դէմ յանձն առած արշաւանքին ժամանակ : Բայց ծածուկ խօսք կապեց Պար-

թեւաց Հրահատ Գ. թագաւորին հետ, գրգռուելով մանաւանդ Անտոնիոսի իշխանակից Ոկտաւիանոսէն, որ կը յորդորէր զայն չօգնել իր թշնամիին : Արտաւազդ Հռոմայեցոց լեզէնները երկար ժամանակ անձանօթ ճանապարհներ պտտցնելէ յետոյ՝ ինքը պատուակով մը ետ քաշուեցաւ : Չնայելով որ տարուան ամենայարմար ժամանակը անցեր էր, Անտոնիոս ուզեց արշաւանքը շարունակել և գնաց Ասորպատականի Պրասպ քաղաքը պաշարեց. զօրարածին մըն ալ Մարաց կողմերն ուղարկեց : Բայց չուտով պաշարի պակասութիւնը զբացուեցաւ, Մարաստան ուղարկուած զօրքն ալ անյաջողութիւններու հանդիպեցաւ, Անտոնիոս՝ կրասոսներու գլխուն եկած դժբաղդութիւնը մտաբերելով՝ հաշտութիւն առաջարկեց Պարթեւաց թագաւորին, այն պայմանով որ Խառանի պատերազմէն դերի բռնուած Հռոմայեցիներն ու արծուէնչան դրօշակները ետ տրուին : Հրահատ խոստացաւ միայն թոյլ տալ Հռոմայեցոց, որ անվնաս ետ դառնան : Բայց երբ ասոնք վնասելով սկսան ետ քաշուիլ, Պարթեւները ինկան անոնց ետեւէն. սովը մէկ կողմէն և թշնամիներու սուրը միւս կողմէն՝ այնպիսի կոտորած գործեցին Հռոմայեցոց մէջ, որ երբ Երուսալմի անցան՝ 24,000 մարդ էին կորսնցուցեր : Անտոնիոս առանց Հայոց երկիրը ձեռնելու՝ իր բանակին միանալով անցաւ Միջագետք, այնտեղէն ալ գնաց Եգիպտոս, դնելով որ վերջը վրէժ լուծել Հայոց թագաւորէն այս արշաւանքին համար (34) :

Սակայն Հռոմայեցիները Միջագետքը զբաւեր էին, և Արտաւազդ իր զօրքէն ստիպուած՝ մեծ բանակ մը կազմեց Ասորպատականի, կովկասեան լեռներու, Աղուալից ու Վրաց բնակիչներէն, և Միջագետք ժամելով դուրս քշեց այնտեղէն Հռոմայեցիները : Այս բանին վրայ զայրացած՝ Անտոնիոս մեծ զօրութեամբ եկաւ Արտաւազդի վրայ, աւելի ևս գրգռուելով կղէտպատրա թա-

գուհիէն, որ Հայոց դէմ սխալած էր իր անուանակիրը ազգականի Տիգրանին ձեռքէն կրած աղէտնե-  
րուն համար: Հայերը յաղթուեցան ու ետ քաշուե-  
ցան: Անտոնիոս ամէն անակ նենդաւոր ննարքներ  
ի գործ դրաւ Արտաւազը բռնելու. մարդ ուղարկեց  
անոր և առաջարկեց իր աղջիկներէն մէկը Հայոց արքա-  
յորդին կնութեան առ, կամ իր Աղէքսանդր որդին  
Արտաւազը յաղկան հետ ամուսնացնել: Երբ այս խոր-  
գախտութիւնը չյաջողեցաւ, Անտոնիոս զօրքով մտաւ  
Հայաստան և մասամբ քաղցրութեամբ, մասամբ ալ  
սպառնալիքներով համոզեց Հայոց թագաւորը իր բա-  
նակը գալու: Անտոնիոս իր հետ պտտցուց զայն Հայաս-  
տանի բոլոր բերդերը, որպէս զի անոնց մէջ եղած դան-  
ձերն այ ձեռք ձգէ, ամէն տեղ հաւատացնելով թէ այդ  
հարստութիւնները Հայոց երկրի պէտքերուն համար  
պիտի գործածուին: Բայց տեսնելով որ բերդապահները  
չեն խորուիր, Արտաւազը ոսկի շղթաներով կապեց և  
բոլոր տունով տարաւ Աղէքսանդրիս Կղէպատարս թա-  
գուհիին պարգեւեց (33):

Անտոնիոս իր յաղթութեան յիշատակին համար ոսկի  
և արծաթ դրամներ կտրել առաւ, որոնց մէկ կողմը իր  
գլուխը կայ՝ առջևը Հայոց արքայական թագը գրած և  
շաւքը այսպիսի արձանագրութիւն. Անտոնիոս, Հայաս-  
տան յաղթուած. իսկ միւս կողմը Կղէպատարայի պառ-  
կերը այս ընծայարեութեամբ՝ Թագաւորներու քաղուհի  
Էդեպատարային:

Արտաւազը քանի մը ժամանակ բանտի կապանք-  
ներու մէջ մնալէ յետոյ Կղէպատարայի ձեռքով դիտա-  
ուեցաւ, և գլուխը ուղարկուեցաւ Մարայ Արտաւազը  
թագաւորին, որ Արտաւազը սխրեմ թշնամին էր (34):

ԱՐՏԱՒԱԶԻ ԱՌԱՋԻՆԻ ՅԱՅՈՐԳՆԵՐԸ  
ԸՍՏ ՕՏԱՐ ՊԱՏՄԻՉՆԵՐՈՒ

Արտաւազի եւ տնմային պատմիչներու անմիաբանութիւնը  
Արտաւազի յաջորդներուն վրայ. — Արտաւազ Բ. (33). —  
Անոր մահը (21). — Տիգրան Բ. (20). — Տիգրան Փոքր  
եւ Երանոյ (5). — Արիոբարզան (2 Քրիստոսէ յետոյ). —  
Տիգրան Գ. — Երանոյ քաղուհիի երկրորդ անգամ (15).  
— Ոնոն Պարթեւաց քաղաւորը Հայոց երկրին մեջ (16).  
— Արտաւազ Գ. (18). — Արեակ Բ. Պարթեւ քաղաւոր  
Հայոց. — Միհրդատ վրաց իշխանը Արեակի տեղ. անոր  
կալանաւորութիւնը եւ վերստին գահի վրայ հաստատու-  
ութիւնը (35):

Արտաւազը յետոյ Հայաստանի քաղաքական պատ-  
մութեան մէջ այնպիսի խառնակութիւն կր տիրապետէ,  
որ մեր այժմեան ունեցած անդեկութիւններով անհարին  
ոչ զայն պարզաբանելու կարոն և յոյն պատմիչները Հայաս-  
տանի վրայ իշխող և Արտաւազ մայրաքաղաքը նստող թա-  
գաւորներու պատմութիւնը կ'ընեն, որոնց ոչ գործերը և  
ոչ անուններն անգամ յիշատակուած են մեր տոհմային  
պատմութեան մէջ: Միւս կողմէն ազգային պատմիչները,  
առաջիններէն բոլորովին անկախ, կր պատմեն Մծրին  
և յետոյ Եղեսիոս նստող թագաւորներու գործերը, որոնք  
արտաքին պատմագրութեան յիշած թագաւորներու գոր-  
ծերուն հետ ոչ մէկ նմանութիւն չունին: Առաջինները  
իրենց պատմածներուն ստուգութեան վրաներ ունին այ  
թագաւորներու անունով կարուած և մինչև մեր օրերը

հասած դրամները, որոնք իրենց վրայի պատկերներով պատմուած անցքերը կը ներկայացնեն: Իսկ ազգային պատմութիւնը իր ճշմարտութեան համար նոյնպէս հաստատուն վկաներ ունի. նախ՝ ազգային պատմիչներու համաձայն խօսքերը և մանաւանդ ազգին մէջ պահուած աւանդութիւնները և այս շրջանի թագաւորներու անունով մնացած քաղաքները, ինչպէս են՝ Երուանդակերտ, Երուանդաւան, Վաղարշապատ և այլն:

Այս դժուար խնդիրը լուծելու դիւրին ու բնական միջոցը կ'ըլլար միեւնոյն ժամանակ երկու թագաւորութիւն դնել Հայոց երկիրը, հիւսիսային՝ մինչև Կորդուաց լեռները, և հարաւային՝ յիշեալ լեռներէն մինչև Սասնաստան, առաջինը սալով առանձին թագաւորներու Հռոմայեցոյ իշխանութեան տակ, իսկ երկրորդը օրինաւոր թագաւորներու գայիսոնի տակ, որոնք Մծբինէն կամ Եղեւսիայէն կ'իշխէին ստորին Հայաստանի վրայ, մինչև որ այս թագաւորութեան հինգերորդ յաջորդը, Երուանդ Արշակունին, Հայոց Միջագետքը Հռոմայեցոց սալով՝ անոր տեղը ստացեր է բուն Հայաստանը և այսպիսով Հայոց թագաւորութեանը միութիւն տուեր է: Բայց օտարազգի պատմիչները Երուանդի ժամանակէն ետքն ալ մեր պատմիչներէն անկախ՝ շատ հայ թագաւորներու յաջողութեան վրայ կը խօսին մինչև քրիստոնէութեան երրորդ դարուն վերջերը, որոնց գոյութիւնը ուրանալ անհնարին է: Ուր թողունք որ Հայոց երկիրն այս բաժանման մասին փոքր տկոնարկութիւն մը անգամ չերեւար ոչ ազգային և ոչ արտաքին պատմագրութեան մէջ: Ընդհակառակը Մովսէս Խոնանցին բովանդակ երկիրը մինակ Արշակունի թագաւորներու իշխանութեան տակ կը դնէ, զորս թէպէտ կը նստեցնէ հարիւր տարուան միջոցին մէջ Մծբին կամ Եղեւսիա, բայց բուն Հայաստանը կը կառավարուէր վերակացուի ձեռքով, հարկը կը տրուէր Հռոմայեցոց ամբողջ Հայաստանէն և հիւսիսային ամուր

ներդերը՝ Անի, Սպեր, Բաբերդ անոր իշխանութեան տակ կը գտնուէին: Դարձեալ արտաքին պատմիչները Արտաշատ նստող թագաւորներու կուտան նոյնպէս բովանդակ Հայաստանը, որուն հարաւային ամուր բերդը՝ Տիգրանակերտ յականէ անուանէ կը յիշէ Տակիտոս, իբրև պատերազմներու սաստիկ այս թագաւորներուն և Հռոմայեցոց ու Պարթևաց մէջ:

Այսպէս ուրեմն այս երկու պատմութիւնները թէպէտ առանձին առնելով՝ վաւերական ու ստույգ են, բայց անկարելի է իրարու հետ հաշտեցնել, այնպէս որ թէ մէկի և թէ մյուսի պարզութիւնը չխանդարուի: Ուստի այս խնդրի լուծումը ապագային ձգելով, առաջ բերենք նախ արտաքին պատմութեան աւանդանքները Արտաւազդի յաջորդներուն վրայ, և ապա մեր պատմութեան թելը շարունակենք ազգային պատմագրութեան համաձայն:

Անտոնիոս՝ Արտաւազդը իր բոլոր տունով գերի տանելէ յետոյ, Հայաստանի վրայ թագաւորեցուց Կղէտ պատրայէն ունեցած որդին՝ Աղէքսանդրը, Մարաց թագաւորի խնամակալութեան տակ, որուն ազջկան հետ ամուսնացաւ Աղէքսանդր: Բայց Հայոց զօրքը այս օտարազգի իշխանը չընդունեց և Արտաւազդի անդրանիկ որդին Արտաշէս Բ. ը, որ Հռոմայեցոց ձեռքէն ազատուեր էր, թագաւոր նստեցուց (33): Արտաշէս՝ Անտուտուեր էր, թագաւոր նստեցուց Պարթևաց Հրահատ նիստէն քշուելով սպաւինեցաւ Պարթևաց Հրահատ թագաւորի մօտ և անոր հետ մրաբանած եկաւ Մարաց թագաւորին վրայ, և թէպէտ առաջները ձախորդութիւններու հանդիպեցաւ, բայց յետոյ թշնամիներուն յաղթեց և վերստին հաստատուեցաւ իր գահին վրայ, որովհետև Անտոնիոս Ոկտաւիանոսի հետ պատերազմի բռնուած ըլլալով՝ չկարողացաւ օգնութեան հասնիլ Մարաց: Դիշ յետոյ երբ Անտոնիոս իր հակառակորդէն յաղթուելով անձնասպանութեամբ վերջ տուաւ իր կեանքին, Ոկտաւիանոս՝ Արտաւազդի տղաքները Աղէք-

անդրիաէն Հում փոխադրեց. իսկ Արտաշէսի հանգիստը երբեք չաւրեց, Բայց և այնպէս Արտաշէս երկար չվայելեց իր թագաւորութիւնը. ան զո՛հ եղաւ Հոռմանեցոց դէմ ունեցած ասելութեանը, որոնք այնպիսի անարգախան մահով սպաններ էին իր հայրը, ինքն ալ դաւաճանութեամբ սպաննուեցաւ անոնց կուսակալներէն (21):

Ամբշապէս նախարարները մարդ ուղարկեցին Հում և Օգոստոս Սկտաւիանոս կայսրէն խնդրեցին, որ Արտաւազդի միւս որդին՝ Տրգրանը իրենց թագաւոր տայ: Կայսրը Հայոց մեծամեծներուն խնդիրքին զիջանելով՝ իր Տրեբրոս որդեգիրը լեզէոններով Հայաստան ուղարկեց, որ եկաւ երկիրը նուաճեց և Տրգրան Բ.ը նրապարտկաւ թագաւոր պսակեց (20): Բայց գահը երկար ժամանակ չմնաց այս թագաւորին, ինչպէս նաև անոր որդւոյն՝ Փոքր Տրգրանի ձեռքը իր Երասոյ քրոջ հետ (Յ): Ասանց անը Հումէն եկաւ Արտաւազդ իշխանը, զոր Փոքր Տրգրան Պարթևեաց օգնութեամբ յաջողեցաւ քշել և կրկին անգամ իշխանութիւնը ձեռք առնել: Այս բոլոր լեզափոխութիւնները անհրաժեշտ հետեանք էին այլ և այլ կուսակցութիւններու, որոնք անգաղար կ'ազմկէին երկիրը: Հայ իշխաններէն ոմանք Հոռմայեցոց կողմը կը հռչէին, այլք Պարթևեաց կողմը, ուր շնոր վերջապէս հայրենասիրտ յան ոգւով վառուած՝ ոչ Հոռմայեցոց և ոչ Պարթևեաց միջամտութեան կը փափաքէին:

Իրիստոսի թուականին 2-րդ տարին Օգոստոսի միւս որդեգիրը Գայիոս՝ կայսեր նրամանով եկաւ Հայաստանը խաղաղեցնելու: Պարթևները ևս քաշուեր էին, Տրգրան սպաննուեր էր դրացի ազգերու դէմ մղած պատերազմին մէջ, Հոռմայեցիները դրդուած էին անոր դէմ, իսկ Երասոյ առ ժամանակ նրաժարուած էր: Գայիոս նախարարներու հաւանութեամբ Հայոց գահին վրայ տառեցոց Մարաց թագաւորն Արիորատոս որդին, որ

իր բարեմասնութիւններով սիրելի եղած էր ժողովուրդին: Սակայն ազգին մէկ մասը այս քնարութենէն դրժգոհելով՝ գէնքի դիմեց, և մինչդեռ Գայիոս Արտաղես ամբոյն մտայեցր էր բերդականներու հետ խօսելու հաճար, ամբոցին նրամանատարը՝ Աղդոն եկաւ և սուրով վերաւորեց զայն: Հոռմայեցիները բերդը պաշարուեով առին ու այրեցին, և Աղդոն թշնամիներու վրէժխրնդրութենէն ազատելու համար՝ ինկաւ կրակին մէջ ու այրուեցաւ:

Այսպէսով երկիրը ժամանակ մը խաղաղեցաւ: Բայց շատ չանցաւ Արիորատոսն մեռաւ և անոր որդին դահէն մերժուեցաւ: Այն ժամանակ Օգոստոս Հայոց թագաւորներու տոհմէն Տրգրան Գ. իշխանը զրկեց, որմէ յետոյ Երասոյ թագուին երկրորդ անգամ կառավարութեան սանձը ձեռք առաւ (15): Հայերը կին թագաւորի վարժուած չլլալով՝ շուտով քշեցին զայն, և քիչ մը ժամանակ անիշխանութեան մէջ մնալէ յետոյ՝ երկրն թագը առաջարկեցին Պարթևեաց Ռոմն թագաւորին, որուն նպատակները զինք քշեր էին իր օրինակէն (16): Բայց Արտաւան Գ. անոր յաջորդը պատերազմ սպառնաց անոր՝ եթէ ընդունի: Հայերը այնքան դորոթիւն չունէին որ կարողանային պահպանել Ռոմնը, Հոռմայեցիներն ալ այդ ժամանակ չէին համարձակէր օգնել իրեն. ուստի Ասորիներու կուսակալը Սիլանոս Ռոմնը իր քով նրաւիրեց և պատուով պահեց մինչև որ կայսրը Գերմանիկոսը զրկեց Հայաստանը բարեկարգելու, որ առանց թագաւորի էր մնացել: Այն ժամանակ ազգը իր կամքը յատնեց, խնդրելով որ իրենց թագաւոր տան Պտատսի Պոլեմոն թագաւորի որդին՝ Չենանը, որ փոքր հասակէն Հայոց վարքով ու սովորութիւններով մեծցած և անոնց արտերուն ու զուարճութիւններուն բնակեցած ըլլալով՝ նախարարներուն և ժողովուրդին սիրտը գրաւեր էր: Գերմանիկոս եկաւ Արտաշատ և Չեն-

նսնը թագաւոր պսակեց : Ժողովուրդը սղջունեց իր նոր թագաւորը Արտաշէս Գ. անունը տալով իրեն (18) :

Արտաշէսի մահէն յետոյ Արտաւան արհամարհելով Տիրեբրոսի ծերութիւնը, մտաւ Հայաստան իր Արշակ Բ. որդին բռնի թագաւորեցաւ այնտեղ, ուզելով այս կերպով երկիրը իր իշխանութեան տակ առնել : Տիրեբրոս հեռոյնեակ երկու հակառակորդ հանեց անոր դէմ, Հրատատ և Տրդատ, երկուքն ալ Արշակունի իշխաններ, և Վրաց Փարսման թագաւորին եղբորը՝ Մինրդատին յանձնեց Հայաստանը նուաճել և նոյն երկրին մէջ թագաւորել : Մինրդատ Փարսմանէ օգնութեան խառնում առնելով՝ Արշակի մերձաօրէնքը կաշտեց և սպաննել տուաւ զայն : Վրացիները մտան Հայաստան և Արտաշատ մայրաքաղաքը առին. յետոյ Պարթեւաց զօրութեան դէմ դնելու համար՝ Սարմատացի վարձկան զօրք բերին Հայաստան և Կասպից կամ Ալանաց դուռները զգուշութեամբ պահեցին, որ Պարթեւներն ալ անոնցմէ օգնութիւն չտանան, որովհետեւ Սարմատացոց իշխանները սովորութիւն ունէին դրամով երկու պատեւրազմով կողմերուն եւս ծառայել : Պարթեւաց արքայորդին Որոզէս, որ ուզարկուեր էր իր եղբոր մահուան վրէժն առնելու, չարաչար յաղթուեցաւ, նոյն բազդն ունեցաւ և Արտաւան, որ անձամբ եկաւ Վրացիները Հայաստանէն քշելու : Մինչդեռ Պարթեւաց թագաւորը կը մտածէր պատերազմն առաջ տանիլ, Հոռմայեցոց զօրապետը Վիտելիոս սպառնաց անոր սահմանները կոխել : Արտաւան ստիպուեցաւ եւս դառնալ և պաշտպանուիլ իրեն հակառակորդ Տրդատի դէմ, որ Պարթեւաց մեծամեծները իր կողմը դրուելով՝ երկրին գլխաւոր քաղաքներուն, արեւց և հասաւ մինչեւ Տիգրոսն մայրաքաղաքը, ուր և թագաւոր պսակուեցաւ : Արտաւան ապաւինեցաւ Սկիւթացոց սահմանները և այնտեղէն զօրք ժողկելով՝ եկաւ Տրդատը քշեց, ապա շտապեց Կալի-

զուլա կայսեր հետ հաշտութիւն կնքել իր Վաղարշորդին Հոռմ պատանդ ուղարկելով :

Այս հաշտութեան հետեւանքն այն եղաւ, որ Մինրդատ Հայաստանէն կանչուեցաւ ու վար դրուեցաւ Հոռմ, և Պարթեւները դարձեալ դրուեցին Հայոց կրկիրր : Սակայն Կալիզուլայի յաջորդը Կլոդիոս Մինըրդատը բանտէն հանեց և զօրք յանձնելով անոր՝ Հայաստան ուղարկեց : Մինչդեռ հոռմէական լեզէսները ամբողջներու և քաղաքներու առումով դրաւոճ էին, Վրացիք դաշտային տեղերը դրուեցին, և Պարթեւները ստիպուեցան իրենց երկիրը քաշուիլ : Այսպիսով Մինրդատ վերստին հաստատուեցաւ իր թագաւորութեան մէջ (35) :

19

Հուդամիզդ Հայոց երկրին մեջ. — Վաղարշ Ա. Պարթեւաց քաղաւորին Հայաստան արեւաւանք. — Հուդամիզդի փախուսք. Ջենոբիա քաղուհի. — Կորբուդոն. Արտաւանի աւերումը եւ Տիգրանակեռքի առումը. Տիգրան Գ. — Վաղարշակի յաղթութիւնը Հոռմայեցոց վրայ. — Տրդատի ուղեւորութիւնը Հոռմ եւ Ներոն Կայսրէն Հայոց քաղաւոր պսակուիլը (66). — Ալանաց պատերազմը (75) :

Տաննելվեց տարի թագաւորեր էր արդէն Մինրդատ, երբ փառասէր ու քաջ Հուդամիզդ եղբորորդին (Փարսմանի որդին) եկաւ Հայոց արքունիքը, պատճառ բռնելով թէ իր հօր և մանաւանդ խորթ մօր ատելութենէն կը փախչի : Մինրդատ սիրով ընդունեց զայն և մեծամեծ

պատիրոսերու հասցուց : Այս բնորոշներու շահուել  
լով՝ Հռադամիզդ հասախարարներու մտորանութեամբ  
գառաւանութիւն նիւթեց հրեղաքորը դէմ, յետոյ վերա-  
դարձաւ իր հօր մօտ, որու հետ առաջուրնէ խօսք մէկ  
ըրեր էր, և վրացի գորքով եկաւ Հայոց թագաւորին  
վրայ : Այս անակնկալ գործը տեսելով, Միհրդատ ա-  
պուլնեցաւ Գառնի բերդը, որու պահպանութիւնը  
Հառմա եցոց յանձնուած էր : Հռադամիզդ Գառնին պա-  
շարեց, բայց չկարողացաւ առնել. ուստի բերդին հրա-  
մարտատար կաշառեց և յարգորեց, որ Միհրդատը հա-  
մոզէ իր մօտ գայու և հաշտութիւն ընելու : Թագաւորը  
յանձն առաւ բերդէն դուրս գալ, և գնաց Հռադա-  
միզդի հետ տեսնուելու անառի մը մէջ, ուր իրբե թէ  
աստուածներու ներկայութեամբ խաղաղութեան դաշինք  
պիտի հաստատուէր : Բայց որոշուած տեղը հասնե-  
լան պէս, ամէն կողմէ վրան ինկան, սաբերը շլթայե-  
ցին և ծանր զգեստներու տակ խեղդեցին, տղաքն ալ  
սպաննեցին, և Հռադամիզդ յափշտակեց Հայաստանի  
թագը :

Այս գարշելի դաւաճանութիւնը Հռոմայեցոց ան-  
քերուն առաջ էր կատարուոր : Ստնցմէ ոմանք կ'ու-  
զէն որ դաւաճանը անպատիժ չմնայ, բայց շա-  
տերը Հռադամիզդի ըրածին : հակառակ չէին : «Օտորա-  
կաններու կատարած բոյոր չարութեան գործերը, կ'ըսէ  
Տակիտոս, պէտք է սրբախութեամբ բնորոշուին. պէտք  
էր տակութիւնները գրգռել, հետեւելով կայսերու օ-  
րինակին, որոնք Հայաստանը ըստ երեւութին իրբե  
պարզեւ՝ իսկ արդեամբ լոկ իրբե երկարաակութեան  
առարկայ տուեր էին : Հռադամիզդն այ այնքան չէր  
ծառայեր Հռոմի շահերուն, եթէ իր թագը փոտաւոր  
գործերու պարտական ըլլար» : Այս կարծիքը յաղմոզ  
հանդիսացաւ :

Սակաւն Վաղարշ Ա. (Վուրդէս) Պարթևաց թագա-  
ւորը յարմար առիթ համարեց Հայաստանը նուաճելու,  
որ իր նախորդներուն իշխանութեան տակ կը գտնուէր,  
և դաւաճանութեամբ օտարականներու ձեռքն էր ընկած :  
Այս դիտաւորութեամբ ան զօրք հուարեց և պատրաս-  
տուեցաւ Հայոց գահին վրայ նստեցնելու իր Տրդատ  
եղբայրը : Պարթևները Հայաստանի հողին վրայ ոտք  
կոխելուն պէս, վրացիք առանց պատերազմելու ետ  
քաշուեցան, և երկրին նշանաւոր քաղաքները՝ Արտա-  
շատ ու Տիգրանակերտ անձատուր եղան : Բայց ձեռ-  
ուն խստութիւնը և պաշարի պակասութիւնը ստիպեցին  
Վաղարշը ետ դառնալ : Այս որ լսեց Հռադամիզդ, նու-  
րէն եկաւ Հայաստան ու թագաւորութիւնը ձեռք առաւ,  
և սկսաւ առաջուրնէ աւելի խստութեամբ վարուիլ Հա-  
յոց հետ, որոնք իր դէմ ապստամբեր և Պարթևներու  
կողմնէին անցեր : Զայրացաւ ժողովաւորը ու զէնք  
առաւ բռնաւորին դէմ, և Հռադամիզդ պաշարուելով  
իր պալատին մէջ՝ հազիւ կարողացաւ փախչիլ իր Զե-  
նորխա կնոջ հետ : Դժբաղդ թագուհին յղի ըլլալով  
նպուարութեամբ կը հետեւէր իր ամուսնին, և կը թա-  
խանդէր որ պատուաւոր մահով ազատէ զինքը ամօ-  
թալի գերութենէ : Հռադամիզդ երկար ընդդիմանալէ  
յետոյ՝ դաշոյնով հարուածեց դայն, քաշելով քաշքշելով  
աարաւ մինչեւ Երասխի ամիւր և գետը ձգեց, որպէս զի  
անոր դիակը չնախատուէր, և ինքը փախչելով ապաւի-  
նեցաւ վրաստան : Բայց արիքները ավը քշեցին Զե-  
նորխան դեռ եւս կենդանի. անձանով հովիւներ պա-  
տահելով անոր, վէրքերը պատեցին և տարին Արտաշատ,  
ուր քիչ յետոյ Տրդատ Պարթևաց զօրքով եկաւ բնա-  
կութիւն հաստատեց, և թագուհին արքայական պատ-  
ուով պահեց իր պալատին մէջ (42) :

Այս ըլլոր անցքերը Հռոմայեցոց ականջը հասնելով,  
ներուն կայսրը յանձնեց կործանելու զօրպետին երթալ

Հայաստան և հոռմէական ազգեցութիւնը վերահաստատել : Այս յաջողակ զօրավարը օգտուելով Վրկանաց ապրտամբութենէն, որոնց հնազանդեցնելու էր գացեր Վաղարշ, Տրդատը քշեց և Արտաշատն առնելով՝ այրեց ու կործանեց, որովհետեւ քաղաքի պահպանութեան համար շատ զօրք պէտք էր, և ինքը չէր ուզեր իր զօրութիւնը բաժնել : Յետոյ զնաց Տիգրանակերտի վրայ, ճանապարհին պատահած ամրոցներուն տիրելով և խրատութեամբ վարուելով ժողովուրդի այն մասին հեռ, որ իր ստացուածքն առած՝ անտառներն ու ձորերը ապաւինած էր : Տիգրանակերտցիք առանց ընդդիմութեան անձնատուր եղան և Կորբուզոնի առջեւ ոսկի պսակ բերին ի նշան հաշտութեան : Հռոմայեցիք երեք փաստ չհասցուցին քաղաքին, միայն միջնաբերդը, ուր խուճր մը քաջ երիտասարդներ ամրացած էին, երկար դիմադրութենէ յետոյ յարձակումով առնուեցաւ : Այնուհետեւ Կորբուզոն Հայոց վրայ թագաւորեցուց Կապագովկիայի Արքեղայոս թագաւորին թուր՝ Տիգրան Կ. զոր ներոն կայսրը Հռոմէն ուղարկել էր Հայաստան, և նորընտիր թագաւորի պաշտպանութեան համար զօրք ձգելով՝ ինքը անցաւ Ասորիք (60) :

Վաղարշ Վրկանաց արշաւանքէն վերադառնալով, երբ իր եղբօր Հայաստանի թագաւորութենէն մերժուելը և անոր անդ օտարականի մը կարգուիլը իմացաւ, սաստիկ զայրացաւ, մանաւանդ որ Տիգրան յոյսը Հռոմայեցոց վրայ դնելով՝ սկսեց էր Ատրպատականը ապատակել. ուստի կանչեց Տրդատը և իր մեծամեծներու ներկայութեանը զլխուն թագ դնելով՝ զօրքով Հայաստան ուղարկեց : Պարթեւները եկան պաշարեցին Տիգրանակերտը, ուր ամրացած էր Տիգրան, բայց չկարողացան առնել : Կորբուզոն մարդ ուղարկեց Վաղարշին, որ ուրիշ բանակի մը գլուխն անցած՝ Մծբինի առջեւ հասած էր, և առաջարկեց որ գործը խաղաղութեամբ վեր-

ջացնեն : Բայց բանակցութիւնները անյաջող ելք ունեցան, և Պետոս զօրապետը ուղարկուեցաւ Հայաստանը Պարթեւներէն պաշտպանելու, մինչդեռ Կորբուզոն եփրատի եղերքը բռնեց, որ Պարթեւները չկրնան Ասորիք անցնիլ : Վաղարշ զինքը թողուց և բոլոր զօրութեամբ Պետոսի վրայ գնաց, որ քանի մը ամրոցներ առնելէ յետոյ՝ զօրքը ցրուեց և Հռոմ լուր էր ուղարկել թէ պատերազմը յաջողութեամբ վերջացուց : Պարթեւները ինկան ցիր ու ցան եղած Հռոմայեցոց վրայ և այնպիսի ջարդ մը տուին անոնց, որ Պետոս հարկադրուեցաւ հաշտութիւն խնդրել և բոլոր զօրքովը Հայաստանի սահմաններէն դուրս ելլալ :

Մինչդեռ Հռոմի մէջ Պետոսի առած յաղթութեան աւետիսը կը տօնուէր, հասան Վաղարշի դեսպանները, որոնք վերջին դէպքերը ծանուցին կայսեր և խնդրեցին որ Տրդատի թագաւորելուն հաւանութիւն տայ, բաւական համարելով որ արքայուղին հոռմէական բանակը երթայ և կայսերական պսակերին առջև թագաւոր պսակուի : Խռովեցաւ ներոն և ծերակոյտին հեռ խորհուրդ ընելով՝ վճռեց պատերազմը շարունակել՝ քան ամօթալի հաշտութիւն յանձն առնել : Կորբուզոն, որ Պետոսի հեռ կարգուեցաւ Պարթեւաց դէմ, զօրքով մտաւ Հայաստան, բայց գործը առանց արխնահեղութեան վերջացաւ, որովհետեւ Վաղարշ համաձայնեցաւ Հռոմայեցոց պահանջը կատարել և թող տալ, որ Տրդատ անձամբ Հռոմ երթայ ու կայսրէն ստանայ Հայաստանի թագը, Քայն պարմանով միայն՝ որ ան ազատ մնայ ամէն բաներէ՝ որ ծառայութիւն կը համարուի, սուրը ձեռքէն չառնեն, գաւառներու կառավարիչները չմերժեն համբուրելու զայն և սպասել չիտան իրենց դրան առջեւ, և վերջապէս Հռոմի մէջ հրեպատոսական պատուով բնակուի : Վաղարշ, կ'աւելցնէ Տակիտոս, չէր հասկնար Հռոմայեցոց քաղաքականութիւնը, որ իշխանութեան

գորութիւնը կ'ուզէ և անոր սնուցի կողմերը կ'անսուգէ :  
Տրդատ մեծ բազմութեամբ գնաց Հոռոմ, ուր ներսն  
փառաւոր նանդէսով թագաւոր պսակեց զայն և Հա-  
յաստան ուղարկեց (66) :

Տրդատի առաջին գործը եղաւ Արտաշատը նորոգել  
ու զորդարել, որուն նամար Հոռոմէն բազմութիւ ար-  
ուեստագէտներ էր բերած : Քանի մը տարիէն յետոյ ան  
գնաց Ալանաց դէմ, որոնք Մարաց երկիրը ասպատա-  
կելով Հայաստան էին մտած : Այս արշա անքին ժամա-  
նակ Տրդատի կեանքը վտանգի մէջ ինկաւ . Ալանք  
պարան ձգելով բռներ էին զայն, բայց Հայոց թագա-  
ւորը պարանը կտրեց ու ազատուեցաւ (75) : Հոռոմայե-  
ցիները կը պատրաստուէին օգնութեան զայլ Հայոց,  
բայց ալ պէտք չեղաւ, որովհետեւ լեւոնականները շու-  
տով քաշուեցան իրենց երկիրը (\*):

**ՄԻՋԱԳԵՏՅԵՒ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՆՈՐՆԵՐԸ**

20

Արեամ (33—3 Քր. առաջ) . — Հիւրկանոսի փախուսք  
դէպի Պաղեսիւն . — Բագրատունեաց հաւատարմութե-  
ւորները

(\*) Առոնցմէ յետոյ արտաքին պատմիչները ուրիշ շատ մը  
հայ թագաւորներու անուններ կը հաղորդեն, բայց անոնց վրայ  
այնպիսի կցկտուր ու անկապ տեղեկութիւններ կուտան, որ անհնա-  
բին է անոնց ըսածներէն ամբողջ բան մը կողմեր Ահաւտակ  
աչք թագաւորներու անունները . — Աշխադար (81), Պարթամա-  
սիր (107), Պարթամասպատ (117), Աքեմենիդ (140), Սոյեմոս  
(160), Սանատրուկ, Վաղարշ (195), Տրդատ Բ. (284), Արտաւազդ  
Գ., Տրդատ Գ. (297):

բիւնը . — Արեամի գծնութիւնը Հրէից Հերովդես բագա-  
ւորին հետ . — Աբգար (3 Քրիստոս առաջ) . — Թրե-  
նամութիւն եւ պատերազմ Հերովդեսի հետ . — Աբ-  
գարի ապստամբութեան խորհուրդը . — Աբգարի յարա-  
բերութիւնը Քրիստոսի հետ եւ անոր մկրտութիւնը . —  
Աբգարի վերջին գործերը եւ մահը (35—Քր. յետոյ):

Մինչդեռ երկու եռապետները Ոկտուբրեանս և Ան-  
տոնիոս իրարու հետ կը կռուէին իշխանութեան համար,  
Հայաստանը ժամանակ մը Հոռոմի արթուն հսկողութե-  
նէն ազատ մնալով՝ շտապեց իր վիճակը ապահովել :  
Մէկ կողմէն Արտաւազդի անդրանիկ որդին Արտաշէս  
Պարթեւներու օգնութեամբ նվախացին Հայաստանի իշ-  
խանութիւնը ձեռք բերաւ, և միւս կողմէն Միջագետքի  
մէջ դասուած զորքերն ու նախարարները Մծքիւնի մէջ  
թագաւոր նստեցուցին Արտաւազդի հորեղբորորդին Աշ-  
խադար, որուն Ասորիները իրենց թագաւորներուն անուն  
չամբ, որուն Ասորիները իրենց թագաւորներուն անուն  
համեմատ Մանուկ անունը տուին (33—3 Քր. առաջ) :  
Արշամ իր իշխանութիւնը և երկրին հանգստութիւնը  
չատ թանկ գինով գնեց, ստիպուելով զաշխակից և  
հարկատու ըլլալ Հոռոմայեցոց, որոնց միանձեման տէրը  
զարծեր էր Օգոստոս կայսրը :

Արշամի օրով ենանոս Բագրատունի նախարարը  
Հրէից Հիւրկանոս քահանայապետը ծածուկ Պաղեսիւն  
փախցուց : Այս առիթէն օգտուելով՝ Արշամ ուզեց  
գլուխ հանել այն մասդրութիւնը՝ որուն սկիզբէն ի վեր  
հետամուտ եղեր էին Արշակունի թագաւորները, այն է  
Բագրատունեաց ասմին հրէութիւնը ձգել տալ և Հա-  
յոց կրօնին դարձնել, որպէս զի ասպետով աւելի սեր-  
տութեամբ կապուին անոնք Հայոց արքունիքի շահե-  
րուն հետ : Արդէն Վաղարշակ յորդորեր էր Բագրատու-  
նի իշխանը Մովսիսական կրօնէն հրաժարիլ և նիխանու-  
տութիւնն ընդունել . բայց երբ ան յանձն չատու, իր

կամքին թողուց : Վաղարշակի յաջորդը Արշակ Ա. Բա-  
 գարատի երկու որդիները, որ չուզեցին կուռքերուն  
 պաշտօն մատուցանել, նահատակեց. միւսները թագա-  
 ւորին բարկութենէն ազատելու համար՝ յանձն առին  
 շարձթ օրը որսի ու պատերազմի երթալ, և իրենց որ-  
 դիները չթիփատել : Տիգրան Բ. Ասուդ Բագրատունիի  
 լեզուն կտրեց կուռքերը անարգելուն համար. միւս  
 Բագրատունիները յանձն առին զոճուած միս և խողի  
 միս ուտել՝ առանց սակայն անձամբ զոճ մատուցանելու  
 աստուածներուն, ուստի թագաւորը զօրքին սպարապե-  
 տութիւնը խլեց անոնցմէ, և միայն թագադրութիւնը  
 թողուց : Այժմ Արշամ աւելի հեռու գնաց : Երբ Ենանոս  
 Բագրատունին չկարողացաւ Հիւրկանոսի խոստացած 100  
 քանքար փրկանքը թագաւորական դանձարանին տալ  
 (որովհետեւ Հիւրկանոսը Հերովդէսէն սպանուեր էր),  
 Արշամ Ենանոսը պատուէ զրկեց և բանտարկել տուաւ :  
 Թագաւորին զայրոյթը մեծ եղաւ մանաւանդ՝ երբ Զօրա  
 Գնթունեաց նախարարը Ենանոսը ամբաստանեց, իբրև  
 թէ Ենանոսի միտքը թագաւորին դէմ ապստամբիլ էր և  
 տունով տեղով Հրէաստան գաղթել, և թէ սոյն դիտու-  
 ւորութեամբ Հիւրկանոսը արձակեր էր, որպէսդի Հերով-  
 դէսէն բնակութեան տեղ ինչ իր ցեղին համար : Այս  
 բանին վրայ Ենանոս դառն տանջանքներու մասնուե-  
 ցաւ. եւք մը կը մնար անոր, կամ իսպառ հրաժարիլ  
 հրէութենէն, և կամ բնաջինջ ըլլալ : Արդէն իր ազգա-  
 կաններէն մէկը սպաննուեր էր, և մինչ որդիներն ալ կը  
 բերուէին տանջանքի տեղը, Ենանոս իր կրներուն թախան-  
 ձանքին զիջանելով՝ յանձն առաւ թագաւորին կամքը կա-  
 տարել և բոլոր ազգատոհմին հետ կուռքերուն երկրպա-  
 գութիւն ընել : Արշամ վերստին հաստատեց զայն իր  
 պատիւներուն մէջ, բայց զգուշութեան համար Միջա-  
 դեաքէն հեռացուց և վերակացութեան պաշտօնով Հա-  
 յաստան ուղարկեց :

Քիչ յետոյ Արշամի և Հրէաստանի Հերովդէս թա-  
 գաւորի մէջ գծուութիւն ինկաւ : Հերովդէս շատ շինու-  
 թիւններ ընելէ յետոյ, ուղեց սալալատակել Ասորոց  
 Անտիօք քաղաքը, որուն փողոցները տիղմով ու ալտե-  
 դութեամբ լի էին, և այս բանին համար Արշամէն գոր-  
 ծաւորներ խնդրեց : Արշամ յանձն չառաւ այս անտեղի  
 պահանջը կատարելու, և պարատուեցաւ զէնքով դէմ  
 դնել Հերովդէսին. միեւնոյն ժամանակ Հոմ դեադաններ  
 ուղարկեց Օգոստոսին գանդատելու : Բայց կայսրը ոչ  
 միայն չարդարացուց զայն, այլ և բոլոր Միջագետքի  
 վերահայեցողութիւնը Հերովդէսին յանձնեց, և Արշամ  
 պարտաւորուեցաւ Հերովդէսի կամքը կատարել :  
 Այս վիճակին մէջ ձգեց Արշամ դարը իր որդւոյն,  
 որուն հայ անունը անձանօթ է և միայն ասորական Ար-  
 գար անունով յայտնի է պատմութեան մէջ (Յ Քր. Ա.) :  
 Արգարի թագաւորութեան տաւջին տարիները Օգոստոս  
 կայսեր հրամանով աշխարհալիք եղաւ Հոմայեցոց հար-  
 կատու նահանգներուն մէջ : Հայաստանն ալ այս աշխար-  
 հագրով կանոնաւոր հարկաւորութեան տակ ինկաւ :  
 Բայց անոր թագաւորները, ինչպէս վերին՝ նոյնպէս և  
 ստորին Հայաստանի մէջ, այնքան ազատութիւն ունէին  
 որ կարող էին իրենց մասնաւոր թշնամիներուն դէմ պա-  
 տերազմիլ առանց կայսեր միջամտութեան : Այս տեսակ  
 կառավարութիւնը հետեւանք էր կայսրերու քաղաքակա-  
 կանութեան, որոնք հարկատու ազգերու մէջ ատելու-  
 թիւնն ու թշնամութիւնը գրգռելով՝ մէկ կողմէն կը  
 սակարացնէին զանոնք և միւս կողմէն աւելի իրաւունք  
 կը ստանային անոնց ներքին գործերուն մէջ խառնուելու :  
 Արտաշատի թագաւորութեան պատմութիւնը ամէն մէկ  
 քայլափոխին երեւան կը հանէ այս կորստարեւ քաղա-  
 քականութեան հետեւանքները : Նոյն քաղաքականու-  
 թիւնը ի գործ կը դնեն Հոմայեցիք՝ Միջագետքի Հա-  
 յոց թագաւորներու վերաբերմամբ, որոնք իրենց ազգա-

կրց Պարթեւներէն հետու պահելու համար՝ բաւական չհամարեցին Ասորոց երկրին մէջ առանձին հոռոմայեցի վերակացու պահել, այլ անգագար կ'աշխատէին անոնց դէմ յարուցանել Երուսաղէմի փոքրիկ թագաւորութիւնը, ինչպէս որ վերին Հայաստանի մէջ Վրաց թագաւորութիւնը նոյն նպատակին կը ծառայէր:

Ինչ որ պատահեցաւ Արշամի ժամանակ, նոյնը կրկնուեցաւ և Արգաթի օրով: Երբ Հոռոմայեցի գործակալները Օգոստոս կայսեր պատկերը բերին և Հաստանի մեհեմենները դրին, Հերովդէս պահանջեց որ իր պատկերն ալ կայսեր կենդանագրին քով դրուի: Արգաթ մերժեց: Այն ժամանակ Հերովդէս թշնամացաւ անոր հետ և Պարթեւաց վրայ դացող Թրակացի և Գերմանացի վարձկան զօրքերուն հրամայեց, որ փոխանակ Արաբիոյ անապատէն անցնելու՝ Արգաթի երկրէն անցնին: Արգաթ ընդգլխացաւ, և Հերովդէս բանակ մը ուղարկեց անոր վրայ իր եղբորորդիին զօրավարութեամբ, որ չարաչար յաղթուեցաւ ու սպանուեցաւ Բուզան գաւառին մէջ: Ասով թշնամութիւնը աւելի ևս պիտի սաստկանար երկու թագաւորներու մէջ, եթէ յանկարծ Հերովդէս չմեռնէր: Հոռոմայեցիներն ալ ժամանակ մը լռեցին, բայց յետոյ վրէժ առին Արգաթէն, անպատուելով անոր զեապանները, որոնք Պարթեւաց զեապաններուն հետ գացեր էին Հոռոմ Տիբերիոսի գահակալութիւնը շնորհաւորելու:

Այս նախապիսքը չկարողանալով տանել, Արգաթ միտքը դրաւ Հոռոմայեցիներուն դէմ ապստամբիլ: Այս դիտաւորութեամբ իր աթոռը Գերմանիոյ փոխադրեց Եգիպտոս, և այս քաղաքը ամէն կերպով ամրացնելէ յետոյ՝ մտածեց Պարթեւաց հետ դաշինք կնքել: Բայց որովհետեւ այն ժամանակները Արշաւիր թագաւորը մեռեր էր և անոր երեք որդիքը գահակալութեան համար կը կրուուէին, ստիպուեցաւ անձամբ Պարսկաստան երթալ և խաղաղեցնել զանոնք: Իմաստուն թագաւորը գահակա-

լութեան խնդիրը յաջողութեամբ կարգադրեց, բայց դաշնակցութիւնը, հետեւապէս և ապստամբութեան գործը գլուխ չեկաւ: Արգաթ ծանր ախտով (ըստ Ասորոց բորստութեամբ) հիւանդացաւ և դարձաւ իր երկիրը:

Մայիսն Արգաթի ճանապարհորդութիւնը կտակածի մէջ ձգած էր Հոռոմայեցիները, որ ալ աւելի զբոսցին Հայոց թագաւորին թշնամիները, մանաւանդ Հերովդէս Չորրորդագետը, որովհետեւ Արգաթ օգնական զօրք էր ուղարկած Հերովդէսի դէմ Արաբացոց Արեւ թագաւորին նստրան Արծրոնի զօրավարութեամբ: Արգաթ իր թշնամիներուն բերանը զոցելու համար՝ Հոռոմայեցոց Մարինոս վերակացուին ուղարկեց իր և Պարթեւաց օրքայորդիներուն մէջ հաստատած դաշինքի պատճէնը: Մարինոս մեծ պատուով ընդունեց Արգաթի զեապանները Ելեւթերպոլ քաղաքին մէջ, և այս կերպով ամէն կտակած փարատուեցաւ:

Բայց այս բանագնացութիւնը ուրիշ անակնկալ հետեւանք մըն ալ ունեցաւ: Արգաթի զեապանները Երուսաղէմ հանդիպելով, ակնատես ելան Յիսուսի հրաշալագործութիւններուն և եկան իրենց ախրով պատմեցին: Թագաւորը որ դեռ հիւանդութենէն բժշկուած չէր, շտապեց իր հաստարով Մեանէ սուրճանդակի ձեռքով թուղթ ուղարկել Փրկչին, Աստուած կամ Աստուծոյ Որդի դաւանելով զԱյն, և խնդրելով որ գայ զինքը բժշկէ և Հրէից հալածանքներէն ազատուելու համար իր պալատը բնակի: Փրկչի յաւանքեց թո՛ւստ առաքելոյին պատասխանել թէ՛ ինքը պէտք է կատարէ այն ամէնը՝ ինչ բանի համար որ եկեր է, իսկ համբառնալէն յետոյ աշակերտներէն մին կուգայ և կը բժշկէ զայն: Թագէտ առաքելոյին վիճակուեցաւ գալ Եգիպտոս, որ բժշկէ Արգաթը, միտքեց զայն իր պալատականներուն և բոլոր Եգիպտոց հետ, և Արգէ անունով պաատական խոյրարորը ելիս-



մօր կողմէ Արշակունի, զոր Սանատրուկ իր տէրութեան վերին կողմերուն վերակացու էր նշանակած: Երուանդ իր խոնարհութեամբ և առատաձեռնութեամբ այնպէս զբաւեր էր ամէնուն սիրտը, որ երբ Սանատրուկ որսի մէջ պատահմամբ սպաննուեցաւ, յաջողեցաւ թափառ-րական դանը բարձրանայ, բայց Բագրատունի նախա-բարներէն ոչ ոք յանձն առաւ գլխուն թագ դնել (65):

Այս բանէն կասկածելով, Երուանդ իր ազանովու-թեան համար Սանատրուկի բոլոր ցեղը ջնջեց: Միան մանուկ մը Արտաշէս անունով՝ իր ստնառելին ձեռքով ազատուեցաւ և տարուեցաւ Հեր գաւառը ուր անոր գայեակը՝ Սմբատ Բիւրտանա՝ Բագրատունին հասաւ Սպեր գաւառէն, և Երուանդի ուղարկած ինդրակներուն ձեռքը շինալու համար՝ երկար ժամանակ արքայորդիին նեա ծպտեալ սար ու ձու պտտեցաւ հովիւներուն մէջ, մինչև որ յարմար միջոց մը գտաւ Պարսից սահմանն անցնելու: Պարթեւաց Դարեհ թագաւորը սիրով ընդու-նեց թագազուրկ իշխանը և պատուով պահեց իր պալա-տին մէջ Պարթեւ արքայորդիներուն հետ, Սմբատին ալ ընակութեան տեղ շնորհեց Մարաստանի Քաս և Ողտն գաւառները:

Երուանդ շատ անգամ փորձեց Արտաշէսը ձեռք ձգել: Մէկ կողմէն Դարեհին դեսպաններ ուղարկելով՝ կ'աշխատէր հաւտացնել, թէ Արտաշէս ոչ թէ Սանատ-րուկի, այլ Մոս հովուի որդի է, միւս կողմէն Սմբա-տին անդադար մարդիկ կ'ուղարկէր, ըսելով թէ սարն-տուն խաբուելով՝ հովուի որդին իր դէմ կը սնուցանէ: Երբ այս նախքերը չյաջողեցան, Երուանդ Սմբատի կծու պատասխաններէն զայրացած՝ զօրք ուղարկեց Բարերդի վրայ, ուր Սմբատ թողած էր իր Սմբատանոյշ և Սմբա-տունի աղջիկները, պահապանները կոտորել տուաւ, իսկ օրիորդները գերի առնելով՝ փակեց Անիի ամրոցը:

Այս իր իշխանութիւնը Պարթեւաց զօրութենէն ապա-հովելու համար՝ Հռոմայեցոց նեա բարեկամութեան կա-պերը ամրապնդեց, անոնց աչով Միջագետքը, և իր արժուր Հայոց նախնական մայրաքաղաքը Արմաւիր փո-խադրեց: Բայց տեսնելով Արմաւիրի անպատասպար դրու-թիւնը, մանաւանդ որ Երասխ գետն ալ քաղաքէն հե-ռացած էր և ընակիչները ջուրի նեղութիւն կը կրէին, ուստի Արմաւիրի արեւմտեան կողմը երասխի սփը բար-ձրադիր տեղ մը ընտրեց և այնտեղ շինեց Երուանդաշատ քաղաքը, զոր պարիսպներով ամրացուց, Միջնաբերդը ամրացած էր բարձր պարիսպով և պղնձէ դուռներով: Երկու տեսակ երկաթէ սանդուղներ կային միջնաբերդը բարձրանալու համար, մէկը ցերեկուան՝ արքունի սպա-սաւորներու և սովորական անցուղարձ ընողներու հա-տաւորներու և սովորական անցուղարձ ընողներու հա-մար, իսկ միւսը գիշերային՝ որսգայթաւոր, որպէս զի մար, իսկ միւսը գիշերային: Այստեղ փոխադրեց Երուանդ գաւառները մէջը բռնուին: Այստեղ փոխադրեց Երուանդ իր արքունիքը և Արմաւիրի բոլոր հարստութիւնները, բացի կուռքերէն, վախնալով որ մի գուցէ կրօնական տօնի առիթով հաւաքուող խառնիճաղտն թագմութեան մէջ դաւադրութիւն մը ըլլայ իր անձին դէմ, այլ Եր-մէջ դաւադրութիւն մը ըլլայ իր անձին դէմ, այլ Եր-ուանդաշատէն 40 մղոն դէպի հիւսիս՝ Ախուրեան գետին ուստի շինեց Քաղարան քաղաքը, և աստուածներու ար-վրայ շինեց Քաղարան քաղաքը, և աստուածներու ար-ձանները այնտեղ տարաւ, քրմական դասն ալ իրեն կու-սակից ունենալու համար՝ հարազատ եղբայրը՝ Երուազը քրմապետ կարգեց:

ԱՐՏԱՇԷՍԲ. ԵՒ ԵՐ ՈՐԳԻՆԵՐԸ, ՎՍԳՆԱՐԵՒ, ԽՈՍԲՈՎ  
Ա., ՏՐԿԱՏ՝ ՄԻՆԸՅԵՒ ԹՎԱՍՒՈՐՈՒԹԵԱՆ  
Ս Կ Ի Զ Բ Ը

ԱրՏԱՇԷՍԻ դարձր դէպի Հայաստան. — Երուանդի պարսուքիւնը եւ մահը. — ԱրՏԱՇԷՍԻ քաղաւորելը եւ իր երախտաւորները վարձատրելը (85). — Դաշեակցութիւն Հռոմայեցիներուն հետ. — Ալանաց արեւաւանգը. — ԱրՏԱՇԷՍԻ խնամութիւնը անոնց քաղաւորին հետ. — ԱրՏԱՇԷՍԻ բարեկարգութիւնները. անոր ընտանեկան անյաջողութիւնները. — Պատերազմ եւ հաշտութիւն Հռոմայեցիներու հետ. — ԱրՏԱՇԷՍԻ մահը (131):

Մինչդեռ Երուանդ իր դահը ամբաստանու միջոցնէնըուն վրայ կ'աշխատէր, Արտաշէս արքայորդին խաղաղ կը մեծնար Պարթեւաց արքունիքին մէջ, իսկ դայեակը՝ Սմբատ Բագրատունին՝ հաւատարմութեամբ կը ծառայէր Դարն՝ թագաւորին, քաջութեամբ կռուելով անոր թշնամիներուն դէմ: Վերջապէս թագաւորը իր մեծամեծներուն միջնորդութեանը զիջանելով, հաւանեցաւ Սմբատի վազեմի իղձը կատարել, և զօրք տուաւ անոր որ երթայ Արտաշէսը հայրենի աթոռը նստեցնէ: Երուանդ Ուտի գաւառն էր՝ երբ Սմբատի գալուն լուրը առաւ. ունտի նախարարներուն մէկ մասը այնտեղ թողուց սահմանները պահպանելու, իսկ ինք շտապով վերադարձաւ Երուանդաշատ՝ պատերազմի պատրաստութիւն տեսնելու. համար: Եւ որովհետեւ զարնան ժամանակ էր, յաջողեցաւ

չուտով գունդ մը կազմել Հայերէն Վրացիներէն, որոնց կապազովկիոյ և Միջագետքի վարձկան զօրք խառնեց: Նախարարները իր կողմը պահելու համար՝ առաա առաա պարգեւներ բաշխեց, մանաւանդ Արգամ Մուրացան (Մարաց գաղթականութեան) հզօր նախարարին, որուն առաջուրնէ արդէն շնորհեր էր երկրորդական դահը, զօր Տիգրան Յ. անոնցմէ խլած էր: Բայց այս բոլորը զուր եղաւ: Արտաշէս ու Սմբատ երբ երեւցան Ուտէացիներու սահմաններուն վրայ, այնտեղի զօրքն ու նախարարները, անոնց կողմն անցան: Այս որ լսեցին միւս նախարարները վնասեցան և կը մտածէին Երուանդէն բաժնուիլ, մանաւանդ որ Հռոմացիներուն լեզէններն կ'ուշանային իրենց դաշնակից թագաւորին օգնութեան հասնելու:

Երկու բանակները ճակատեցան Երուանդաշատէն դէպի հիւսիս՝ Ախուրեան գետին մօտ: Չնայելով Երուանդի զօրքին բազմութեանը, Սմբատ վստահ էր յաղթութեան վրայ. միայն Մուրացան նախարարին զօրութեանէն կը կ'ապաւովէր. Արտաշէս պատգամաւորի բերնով խոստացաւ երկրորդական դահի հետ ուրիշ պատիւներ ալ շնորհել անոր, եթէ Երուանդէն հեռանայ: Արտաշէսի գրօշակները երեւալուն պէս՝ Արգամ իր զօրքով մէկ կողմ մական փողերը հնչեցնել, Երուանդին բանակի աջ ու ձախ թեւերու վրայ եղած նախարարները Արտաշէսին կողմն անցան. Երուանդ մնաց միայն վրացի և վարձկան զօրքերով, բայց և այնպէս կռիւը արևնահեղ եղաւ: Վրացիները իրենց Փարսման թագաւորին առաջնորդութեամբ բուռն յարձակում գործեցին, բայց շտնորդութեամբ բուռն յարձակում գործեցին:

պաննեն, զիմեցին արքայորդիին վրայ: Արտաշէսի ըս-  
տընառի որդին Գիսայ, մէջ մտաւ ու ազատեց զայն,  
բայց իր դէմքի կէսը սուրով կտրուելով՝ մեռաւ:

Երուանդ իր զօրքին յաղթուիլը տեսնելով՝ փախաւ  
Երուանդաշատ, ճամբան անդադար ձի փոխելով որ  
թշնամիին ձեռքը չիմայ, որովհետեւ Սմբատ թեթեւ  
գումարտակով մը ետեւէն ինկած՝ կը հալածէր զայն  
մինչեւ որ գիշերով հասաւ քաղաքի դռներուն առջև:  
Իսկ Արտաշէս գլխաւոր բանակովը գիշերը անցուց պա-  
տերազմի գաշտին մէջ, որ ի յիշատակ նոյն օրուան  
յաղթութեան Երուանդավան կոչուեցաւ: Հետեւեալ ա-  
ռաւօտ մեռելները թաղել տաղէ յետոյ՝ Երուանդաշատի  
վրայ գնաց, ուր կէսօրէն առաջ հասաւ և հրամայեց  
զօրքերուն միաբերան կանչել՝ Մար ախա, որ կը նը-  
շանակէ Մարն եկաւ, ուղեւով յիշեցնել այն նախատին-  
քը, որ Երուանդ հասցուցեր էր իրեն: Անմիջապէս պա-  
տերազմը սկսաւ քաղաքի հետ. բերդականները թեթեւ  
զիմադրութենէ յետոյ անձնատուր եղան, Արտաշէ-  
սի զօրքը մտաւ քաղաքը, ուր զհնուրներէն մէկը Եր-  
ուանդին պատահելով գլուխը ջախջախեց և ուղեզը յա-  
տակի վրայ ցրուեց: Արտաշէս, որ Երուանդի յիշատա-  
կը ջնջելու համար Երուանդաշատի անունը Մարմէտի  
փոխեց, վեհանձնութեամբ վարուեցաւ անոր դիակին  
հետ, հրամայելով որ իբրև Արշակունի արեան խառնուրդ՝  
մահարձան մը կանգնեն անոր վրայ:

Արտաշէս մտաւ Երուանդի արքունիքը, և Սմբատ  
գանձատան մէջ գտնելով Սանատրուկի թագը՝ իր սա-  
նին գլխուն դրաւ և թագաւորեց: Հայոց վրայ (85),  
Նորապետի թագաւորին առաջին գործը եղաւ իր երախ-  
տաւորներուն արժանաւոր հատուցում ընել, և նախ  
Պարթևաց զօրքին առատ պարգևներ բաշխեց և իրենց  
երկիրը ուղարկեց: Արգամին՝ երկրորդական զահի հետ  
չնօր ունեցաւ յակնթակապ պատկ, երկու ականջին օղեր

և մէկ սօքին կարմիր յօշիկ, նոյնպէս և ոսկի դգաւ,  
պատառաքող ու բաժակ գործածելու իրաւունք: Սմբա-  
տին՝ թագադրութեան և արեւմտեան զօրքի հետ յանձ-  
նուեցաւ յոլոր զօրքերուն սպարապետութիւնը, ինչպէս  
նաև երկրի գործակալներուն և արքունի տան վերակա-  
ցութիւնը: Գիսայի որդին Ներսէս նախարարներու կար-  
գը դատուեցաւ, ցեղին անունն ալ Գիսայի անձնուիրու-  
թիւնը յաւերժանցնելու համար՝ Գիմաքսեան կոչուեցաւ:  
Առանձին նախարարութիւն կազմեցին նոյնպէս Տրուսիք,  
Տուր անունով մէկէ մը զոր Երուանդ սպաննել տուեր էր  
իր գաղանիքները Սմբատի ծածուկ հաղորդելուն համար:  
Թագաւորին հրամանով Սմբատ գնաց Բագարան, Երուա-  
ղը բռնեց և վզին քար սըր կապելով Ախուրեան գետը  
ձգեց. իսկ անոր տեղը քրմապետ կարգեց Մոզպաշտէ  
անունով մէկը, որ Արտաշէսի մտերիմն էր, և Երուանդի  
գանձերը, անոր 500 ծառաները, և մեհենական հարըս-  
տութիւնները բերաւ յանձնեց Արտաշէսին: Թագաւորը  
Երուանդի ծառաները Սմբատին պարգևեց, իսկ գանձե-  
րուն վրայ ուրիշ թանկագին ընծաներ աւելցնելով Արմ-  
բատի ձեռքով ուղարկեց Պարթևաց Գարն՝ թագաւո-  
րին: Իր աթոռը հաստատելով Արտաշատի մէջ, զոր Երաս-  
խի անառանքուն փայտերով նորոգեց ու հոյակապ շի-  
նութիւններով զարդարեց, Արտաշէս Բագարանէն այնտեղ  
փոխադրեց աստուածներու արձանները, նոյնպէս և այն  
բոլոր զարդերը և Հրէից զերինները, զոր Երուանդ Ար-  
մաւրէն Երուանդաշատ էր տարեր:

Ինչո՞ւ Սմբատ Պարսկաստանէն չէր վերադարձած, որ  
հառան կայսերական հարկահանները: Հռոմայեցիք մին-  
չև այն ժամանակ հեռուէն ականատես էին եղեր իրենց  
դաշնակցին անկմանը և ոչ մէկ օգնութիւն չէին հասցու-  
ցեր անոր, դուրսէ այն պատճառով որ Պարթևաց հետ  
պատերազմ չուենան. «որովհետև Հռոմը փառքէ կըշ-

տացած՝ այն կէտին էր հասած, որ հանգստութիւն կը  
ցանկար մինչև անգամ օտար ազգերու համար»։ Բայց  
այժմ որ ամէն բան վերջացած էր, անոնք շտապեցին  
իրենց յարաբերութիւնները վերսկսելու նոր թագաւորին  
հետ և իրենց պահանջումներուն ոյժ տալու համար՝ բազ-  
մաթիւ զօրք հանեցին Հայաստանի սահմաններուն վը-  
րայ : Արտաշէս յանձն առաւ Հռոմայեցոց դաշնակցու-  
թիւնը՝ կրկին հարկ խոստանալով, և ըզգէտները ետ  
քաշուեցան :

Նոր էր Արտաշէս իր թագաւորութեան մէջ հաստա-  
տուեր, երբ Ալանները Կովկասեան լեռնակամներուն և  
Վրաստանի կէս մասին հետ միաբանած՝ արշաւեցին Հա-  
յաստան : Արտաշէս ճակատեցաւ անոնց դէմ Կուր գե-  
տի ափին վրայ, այս առաջին կուռի մէջ լեռնակամնե-  
րը ետ մղուեցան և գետի ձախ կողմին վրայ կանգ ա-  
ռին, իսկ Հայերը աջ ափը բռնեցին : Ալանաց թագաւորը  
առաջարկեց մշտնջենաւոր հաշտութեան դաշինք կնքել  
Հայոց թագաւորին հետ և խոստացաւ, որ Ալանները  
այլևս Հայոց երկիրը չասպատակեն, այն պայմանով որ  
իր գերի ընկած որդին ետ արուի : Բայց Արտաշէս յանձն  
չառաւ : Այն ժամանակ Ալանաց թագաւորին ազջիկը  
Սաթենիկ գետափը եկաւ և հեռուէն թարգմանի բերնով  
համոզեց Արտաշէսը որ իր եղբայրը ազատէ : Թագաւորը  
Սաթենիկի իմաստուն խօսքերէն ու գեղեցիկութենէն  
հրապուրուելով, Սմբատի հետ խորհուրդ քրաւ և ուզեց  
օրիորդը իրեն կին առնել : Անմիջապէս Ալանաց թագա-  
ւորի վրանը ընծայ ուղարկուեցաւ շատ ոսկի և կարմիր  
մորթ, որ լեռնակամներուն մէջ յարգի էր : դաշինքը  
կնքուեցաւ և Սաթենիկ մեծ պատուով բերս եցաւ Հա-  
յոց թագուհի Ելլալու(\*) :

(\*) Վրաց հնագոյն պատմական յիշատակարանը (Քարթլիս  
Յիսօլքէթա — Վրաստանի կեանք) Ալանաց այս պատերազմի պատ-  
ճառն ու հետեւանքները հանդամանքօրէն կը պատմէ, որոնք նա-

Արտաշէս Ք.ի նշանակութիւնը կը կայանայ գլխա-  
ւորապէս այն գործունէութեան մէջ, որ այս մեծ թագա-  
ւորը ցոյց տու ււ խաղաղութեան տարիներուն մէջ իր թո-  
ւոր խնամքը դարձնելով երկրի ներքին բարեկարգութեան  
և ժողովուրդի բարօրութեան վրայ : Օտար երկիրներէ  
բազմաթիւ գաղթականութիւններ բերելով՝ Հայաստանի

յեղով պատմութեան ընթացքին՝ բոլորովին կը ստուգուին եւ կը  
լրացնեն Մովսէս Խորենացիի այս մասին ըսածները : — Արտաշէս  
երուանդե դաշնակից Փարսման թագաւորէն վրէժ առնելու և  
Հայաստանի ազդեցութիւնը Վրաստանի վրայ նորոգելու համար՝  
Սմբատը ուղարկեց Վրաց երկիրը, որ գնաց յարձակմամբ առաւ-  
երկրին երկու երևելի բերդերը, եւ յետոյ վերադարձաւ առաւ-  
զօրք եւ Արմազէսի, Ստերու եւ ուրիշ լեռնակամներու օգնու-  
թեամբ արշաւեցին հիւսիսային Հայաստանի վրայ, Սմբատ եր-  
կիրը անգամ անցաւ Կուր գետը, Վրաստանը նուաճեց եւ Մե-  
կորդ անգամ անցաւ Կուր գետը, վրաստանը բերդապատճ զօրք  
սիւսի մէջ շինեց Դեմնթ ամրոցը, ուր հայ բերդապատճ զօրք  
ճգեց եւ ինքը վերադարձաւ : Սակայն Վրաց թագաւորները այ-  
նուհետեւ ալ հանդիստ ջոհեցին Այն ժամանակ Արտաշէս անձամբ  
գնաց անոնց վրայ, Մցեթ քաղաքը հինգ ամիս պաշարելէ յե-  
տոյ առաւ եւ ստիպեց զանոնք հպատակութեան գնով խաղա-  
ղութիւն դնել : Իսկ երբ Հայոց թագաւորը դառնալով լեռնակամ-  
յեցոց հետ պատերազմելով, Վրացիք միաբանելով լեռնակամ-  
ներու հետ՝ պատրաստուեցան արշաւել Հայաստան : Արտաշէս  
անոնց առջև ուղարկեց իր Զարեհ որդին, որ Զովարէթի մէջ  
ենկաւ թշնամիներու ձեռքը եւ բանտարկուեցաւ Դարխաւանի  
մէջ : Երբ Զարեհ յետոյ, երբ Արտաշէս վերջացուց իր պատե-  
րազմները Հռոմայեցոց ու Պարթեւաց հետ, իր երեք որդիները  
ուղարկեց Զարեհ պաշտելու, անոնք հասան մինչև Թրիալէթ  
եւ առանց պատերազմելու հաշտութեան դաշինք կնքեցին :  
Այս դաշնագրութեան զօրութեամբ Վրացիք պարտաւորեցան  
Զարեհը արձակել, Հայոց դաշնակից ըլլալ, եւ Արտաշէսի պատ-  
կերով ու անունով դրամ կտրել : Հայերն ալ ետ դարձուցին իրենց  
Վրաստանէ գրաւած բերդերն ու երկիրները : (Համեմատել Զա-  
րեհի բանուելու անցքը Խորենացիի պատմածներուն հետ . Գր. Բ.  
Գլ. ԾԳ.) :

ամայի տեղերը բնակեցուց ու շէնցուց, և բոլոր գլխաւորն ու ազարակները որոշ սահմաններով բաժնեց՝ սահմանադրութիւններու վրայ քառակուսի քարեր հաստատելով: Բացի Ամատունեաց նախարարութենէն, որ Ահմատանի կողմերէն եկած էր, և Առաւելեան նախարարութենէ, որ Սաթենիկի ազգականներն էին և անոր հետ եկեր էին, Ալանաց երկրէն մեծ գողթականութիւն մը բերուեցաւ Արտաշէսի աներոջ մահէն յետոյ, երբ բռնաւոր իշխան մը երկիրը խռովելով՝ արքայորդի՝ ձեռքէն գահը խլեր էր. Սմբատ զօրքով ուղարկուեցաւ Ալանաց երկիրը, ուր Սաթենիկի եղբայրը թագաւորեցուց և հակառակորդներու երկրէն շատ գերիներ բերաւ Հայաստան: Արտաշէս հրամայեց բնակեցնել զանոնք Ծաւարշան գաւառը, որ այնուհետև գողթականներու ծննդեան տեղին անունով՝ Արտազ կոչուեցաւ: Արտազեան գաղթականութենէն աւելի մեծ բազմութիւն բերաւ Սմբատ կասպիական երկիրներէն, երբ այդ ծովեզերեայ ժողովուրդները Պարսկաստանի խռովութիւններէն զրգուելով՝ ապստամբեր էին Արտաշէսէն: Այս բոլոր գաղթականները Հայաստանի այլև այլ կողմերը տեղաւորելով, թագաւորը առանձին փոյթ տարաւ երկրին մշակութեան և արուեստներու բարգաւաճման վրայ, կամուրջներ շինեց, ծովակներն ու գետերը նաւերով լեցուց, և ընդհանրապէս այնպիսի գործունէութիւն մացուց Հայոց մէջ, որ պատմութիւնը կ'ըսէ թէ Արտաշէսի ժամանակ երկիր չէր մնացեր որ անմշակ ըլլայ, մարդ չէր մնացեր որ դատարկ ու անգործ շրջի: Բացի ասոնցմէ Արտաշէսի օրով շինուեցան մեծեաններ, հաստատուեցան մարզաբաններ, գրի գործածութեան հետ մտաւ շարափներու, ամիրաներու և սարիներու սեպհական հաշիւը պահելու սովորութիւնը, ինչ որ մինչև այն ժամանակ օտարներու հայրուով կ'ըլլար: Այս բոլորը այնպիսի տպաւորութիւն գործեց ժողովուրդին վրայ, որ ազգային երգիչ-

ները այս երեւելի թագաւորին կեանքին մանրամասն դէպքերը անմահացուցին իրենց երգերուն մէջ:

Այս երգերուն յայելով, Արտաշէս, յաջող իր բոլոր ձեռնարկութիւններուն մէջ, շատ ձախորդութիւններու հանդիպեցաւ բնասնական շրջանակի մէջ: Եւ նախ Սաթենիկ օրիկներ, որ այնքան փառքով բերուեր էր Հայոց արքունիքը, ամուսնական հաւատարմութեան մէջ կասկածուեցաւ: Նոյնպէս արքայորդիները այնչափ խռովութիւններ հանեցին, որ երկրի անդորրութիւնը վրդովեցին և հօրը նիրաւը վշտացուցին: Ասոնցմէ անգրանիկը փառասէր ու նախանձոտ Արտաւազդը, Արգամի երկրորդական գահին վրայ աչք ունենալով՝ հօրը բարկութիւնը շարժեց անոր վրայ, որպէս թէ Արգամի միաքը թագաւորական իշխանութեան հասնիլ է, և անգամ մը երբ Արտաշէս Արգամի մօտ ճաշի հրաւիրուած էր, արքայորդաւորութեամբ թագաւորը սպաննել, ու բուն իսկ այնտեղ սեղանին վրայ ինկան ծերունը նախարարին վրայ ու մազերը փետտեցին: Արտաշէս սաստիկ խռովեցաւ, դարձաւ Արտաշատ և իր Մաթան որդւոյն գունդ մը յանձնեց որ երթայ Արգամին ցեղը կոտորէ, պալատն այրէ և սասցուածքը արքունիք գրաւէ: Թէև երկու տարի յետոյ թագաւորը Արգամի ծերութեանը խնայելով ստացուածքը ետ գարձուց, բայց նոր դժբաղդութիւն մը կը սպասէր անոր: Արտա ազդ երկրորդութեան պատուով չքաւարանանալով, յափշտակեց Արգամէն նախիջեան քաղաքը և երասխի հրախօսոյն կողմն ունեցած բոլոր կալուածները, և երբ Արգամի որդին ուղեց զէնքով ընդդիմանալ, Արտաւազդ՝ հայրը և որդին բոլոր ցեղովը ջնջեց, միայն քանի մը հօգի Արտաշէսի պալատն սպաւնելով ազատեցան:

Արտաւազդի նախանձէն ազատ չմտց և Արտաշէսի սասն քարնարը՝ բազմադիւն Սմբատ Բագրատունին,

զոր ապերախտ արքայորդին միտքը դրաւ սպաննել : Վրդովեցաւ թագաւորը, բայց վեհանձն ասպետը առանց տրտնջելու քաշուեցաւ Տմորիս՝ Ասորեստանի սահմաններուն վրայ, և Արտաւազդը զօրքն սպարապետութիւնը իր վրայ առաւ : Արտաւազդին միւս եղբայրները իրենց կնոջմէն գրգռուելով՝ նախանձեցան իրենց անդրանիկ եղբոր վրայ, որ այսպէտով ամէն պատիւ իրեն սեպհականած էր : Արտաշէս իր աղաքը խողաղեցնելու համար՝ ամէնուն մէջ մէկ պաշտօն տուաւ : Վրայրը արքունի տան հազարապետ և Մաժանն ալ քրմապետ կարգելէ յետոյ, բոլոր զօրքը հին սովորութեամբ չորս ժասի բաժնեց. արեւելեան բանակը Արտաւազդին յանձնեց, արեւմտեանը Տիրանին, հիւսիսայինը Զարեհին և հարաւայինը Սմբատին : Զարեհ որ որսի մէջ ճարտար՝ բայց պատերազմի մէջ դանդաղ էր, Վրայ Քարձամ թագաւորէն բռնուեցաւ և Կովկասի սարերը քանտարկուեցաւ : Արտաւազդը և Տիրան Սմբատին հետ գացին և պատերազմով իրենց եղբայրը ազատեցին բանաէն :

Ասոնցմէ յետոյ Արտաշէս օգուտ քաղելով Հռոմայեցոց մէջ ծագած շփոթութիւններէն, ապստամբեցաւ և որոշուած տուրքը չտուաւ : Հռոմայեցիք մտան արեւմտեան Հայաստան և Տիրանի հետ պատերազմելով՝ մինչև Բասենի հովիտը հալածեցին : Այստեղ վրայ հասան Արտաւազդը և միւս եղբայրները արեւելեան և հիւսիսային զօրքերով, և կռիւը նորոգեցին : Հայոց կողմը ակարանալու վրայ էր, երբ փորձառու Սմբատ Բագրատունին թարմ ոյժերով հասաւ, արքայորդիները ազատեց և թշնամիները ջարդելով՝ մինչև կապադովկիոյ սահմանները քշեց : Այս յաջողութիւններէն խրախուսուած՝ Հայերն ու Պարթեւները ասպատակ սփռեցին հռոմէական երկրներու վրայ, անոնց օրինակին հետեւելով՝ ուրիշ հարկատու ազգեր ալ ապստամբեցան : Վերջապէս Տրաքիանոս կայսրը մեծ բանակի մը գլուխը անցած՝ եկաւ

Ասիա, Եգիպտացիները ու Պաղեստինցիները նուաճեց, և ապա իր զէնքերը Պարթեւներու դէմ դարձուց : Արտաշէս աճապարեց կայսեր առաջ մեծամեծ ընծաներով, և առաջին տարիներու հարկն ալ հատուցանելով՝ հաշտեցուց զայն : Պարթեւական արշաւանքը յաջողութեամբ վերջացնելէ յետոյ՝ Տրայանոս դարձաւ Ասորեստան, ուր անոր առջև եկաւ Մաժան և Արտաւազդի ու Տիրանի վրայ ամբաստանութիւններ քրաւ, ուզելով այս կերպով Սմբատի նախատինջի վրէժը լուծել և արեւմտեան զօրքին սպարապետութիւնը ձեռք ձգել : Բայց կայսրը ակամջ չդրաւ անոր : Եղբայրները Մաժանի քրած չարութիւնը իմանալով՝ որսի ժամանակ սպաննեցին զայն :

Իսկ Արտաշէս այնուհետեւ իր գաշնակցութիւնը հաստատ պահեց Հռոմայեցիներու հետ : Մինչ Ադրիանոս կայսեր առաջարկութեամբ կ'երթար Պարթեւներու երկիրը գաշինք կնքելու համար, ճամբան Մարանդ գաւառի Բակուրակերտ աւանի մէջ հիւանդացաւ : Արեղեան տոհմի Արեղոյ նախարարը, որ չողոքորթ ժարդ մըն էր, հրաման առաւ որ երթայ Երիզայ Անահիտ զիցուհիէն առողջութիւն և երկայն կեանք խնդրելու թագաւորին համար, բայց դեռ չվերադարձած՝ Արտաշէս մեռաւ և փառաւոր յաղարկաւորութեամբ թաղուեցաւ : Ամբողջ երկիրը ողբաց այս նշանաւոր թագաւորին կորուստը. ոմանք ալ անոր գերեզմանին վրայ կամաւոր մահով մեռան (131) :

Արտաւազ Բ. (131). — Տիրան Ա. (131-151). — Տիրան Գ. (151-193). Արեւաւնք Փոքր Ասիա. — Վաղարշ (193-213). Իրաւաբանութիւնը. — Խաղարաց ու Բասիլաց արեւաւնք. Խոսրով Ա. (213). — Վաղարշի մահուան վրէժխնդրութիւնը. — Պարսկաստանի քաղաքական յեղափոխութիւնը (226). — Արաւելի Սասանեան. — Խոսրովի պատերազմները Արաւելիի դէմ. — Իր մահը (261):

Արտաւազի նազնետէ յաջորդեցին իր երեք որդիները: Արտաւազ Բ. հազիւ քանի մը օր թագաւորեց, որովհետեւ երբ անգամ մը ձի նստած Արտաւազի կամ մուջէն կ'անցնէր որսի երթալու, յանկարծ խելագնորեցաւ և ձիով մէկտեղ խոր վիհի մը մէջ ինկաւ անբեւոյթացաւ: Անոր տեղ անցաւ իր եղբայրը Տիրան Ա. (131—151), զոր Արտաւազը անորդի ըլլալով իր մօտ պահած էր իբրև ժառանգ, իսկ միւս եղբայրներն ու ջորիները զրկեր էր Ազիովիտ և Առքերանի գաւառները ընկելու: Տիրան երկրորդական գահին պատիւը և արեւելեան գոնդի զօրավարութիւնը շնորհեց Անձեւացեաց Երախնաւու անունով քաջ ու համեստ իշխանին, որ Արտաւազի վերջին կնոջ հետ ամուսնացեր էր, իր երանհակ աղջիկն ալ Տրդատ Բագրատունի իշխանին կնութեան տուաւ: Իսկ ինքը թագաւորը արքունիքը կեկեղեաց գաւառի Չրմէս առանին մէջ հաստատելով՝ օրսով ու զբօսանքով կ'անցնէր իր օրերը, և մեռաւ ճամբան ձիւնին տակ թաղուելով:

Տիրանին եղբայրը Տիրան Գ. (151—193) Հռոմայեցիներուն հարկատուութենէն ազատելով, միաբանեցաւ Պարթեւներու Պերոզ թագաւորին հետ և միասին արշաւեցին հռոմէական նահանգներուն վրայ: Պերոզ անցաւ Ասորուց երկիրը և մինչդեռ Տիրանն ալ կը պատրաստուէր արեւմտեան կողմը երթալ, Սեւերիանոս Կապադովկիոյ իշխանը անոր դէմ եկաւ, բայց չարաչար յաղթուեցաւ ու սպաննուեցաւ: Այս յաղթութենէն յետոյ Տիրանն դիմեց Փոքր Ասիա, ուր յոյն իշխանուհի մը խարդախութեամբ բռնեց զայն ու բանտարկեց: Հուկիոս Վերսո կայսրը մեծ զօրութեամբ եկաւ արեւելք. Հայաստանը նուաճեց, Տիրանը բանտէն արձակեց և իր ազգականներէն Ռոփի անունով կոչը կնութեան սալով անոր՝ իր աթոռին վրայ հաստատեց: Ժամանակ անցնելէ յետոյ Տիրան Ռոփին թողուց և անկէ ունեցած որդիները Արշակունեաց տոհմին հետ չխառնելու համար՝ առանձին նախարարութիւն կարգեց Ռոփեան անունով:

Վաղարշ, Տիրան Գ.ի որդին ու յաջորդը, իր թագաւորութիւնը շինութիւններով սկսաւ և պատերազմով վերջացուց (192—213): Իր ծննդավայրին՝ Բասեն գաւառի մէջ, այն տեղ ուր Մուրց և Երասխ գետերը կը խառնուին, քաղաք մը շինեց և իր անունով Վաղարշաւան անուանեց: Նոյնպէս Վարդգէսի առանք ամուր պարիսպով պատեց և աթոռը այն տեղ փոխադրելով Վաղարշապատ անուանեց: Վաղարշ Հայոց տարեմուտն՝ նաւասարդ ամսոյն առաջին օրը ազգային տօնը հաստատեց, որ ամէն տարի մեծ հանդէսով կը կատարուէր Բագաւանի մէջ՝ իր հօրեղբոր Մոժան քրմապետի գերեզմանին վրայ, ուր Տիրան Գ. բազին մըն էր շինել տուած՝ անցորդները այնտեղի զօներէն կերակրելու և գիշերը պատսպարելու համար:

Վաղարշի թագաւորութեան վերջերը Խաղարաց և Բաւոյց սարմատական ցեղերը, որոնք կովկասի հիւսի-

սային մասին մէջ կը բնակէին, կուր գետն անցնելով՝ ասպատակեցին Հայոց երկիրը: Վաղարշ մեծ շարդ առ-  
 ւաւ անոնց և մինչև Ճորայ կապանի (Գարբանդի կիրճ)  
 այն կողմը հալածեց, ուր լեռնականները նորէն ձակա-  
 տելով՝ յաղթուեցան ու ցրուեցան. բայց Վաղարշ նո-  
 րէն հարուած բնդունելով մեռաւ:

Անոր որդին Սոսրով Ա. (213) անմիջապէս ժողովեց  
 Հայոց զօրքերը և գնաց հօրը մահուան վրէժն առնելու.  
 անցաւ կովկասը, յարձակեցաւ թշնամիներուն վրայ բուն  
 խկ իրենց երկրին մէջ, խորասկեց անոնց զօրութիւնը և  
 յոյն գրեթով արձան կանգնելով ի յիշատակ իր յաղթու-  
 թեան՝ հարկւրէն մէկը պատանդ առաւ և դարձաւ իր  
 երկիրը: Այնուհետև Սոսրով խաղաղութեամբ վարեց իր  
 իշխանութիւնը Պարթեւներու և հռոմայեցիներուն հետ  
 քարեկամական յարաբերութիւններ պահպանելով, և բու-  
 լորովին չեզոք մնաց յիշեալ տէրութիւններու իրարու  
 հետ ունեցած կռիւներուն մէջ. մինչև որ մեծ յեղափո-  
 խութիւն մը, որ տեղի ունեցաւ Պարսից երկրին մէջ,  
 ստիպեց զայն մեծամեծ պատերազմներու մէջ խառնուելու:

Պարսկաստանի Պարթեւական իշխանութիւնը շա-  
 տոնց արդէն կը մօտենար իր անկման: Ներքին խռո-  
 վութիւնները, որ մասամբ ժողովրդի անհանգիստ քնա-  
 ւորութենէն և մասամբ քաղաքական կարգերու թերու-  
 թենէն առաջ կուգային, հետզհետէ ակարացուցեր էին եր-  
 կիրը: Թէև կառավարութիւնը միապետական էր և ժա-  
 ուանգական, բայց ժառանգութեան իրաւունքը որոշ  
 օրէնքներով սահմանուած չէր. ուստի միշտ կարելի էր  
 թագաւորող տունէն դուրս մէկը գահ բարձրացնել,  
 բաւական էր միայն որ Արշակունեաց ցեղէն ըլլար: Եթէ  
 նախարարները դժգոհ ըլլային թագաւորէն, հակառա-  
 կորդ մը կը յարուցանէին անոր դէմ, որ զէնքով կ'աշ-  
 խատէր իշխանութեան հասնիլ: Ասոնցմէ կը ծագէին  
 անընդհատ երկպառակութիւններ և ներքին պատերազմ-

ներ, որոնք առիթ կուտային Հռոմայեցոց անդադար  
 Պարթեւաց գործերուն խառնուելու: Այս օտարական  
 միջամտութիւնը, Պարթեւաց գոռոզութիւնն ու անգլթու-  
 թիւնները, անոնց հելլենամուլութիւնը, անոնց ապական-  
 եալ վարքն ու բարքը, այս բոլորը այնքան զզուեցուց  
 Պարսիկները, որ անոնք ուշ կամ կանուխ պէտք էր  
 գլուխ բարձրացնէին Պարթեւաց դէմ և աշխատէին  
 պարսկական տէրութիւնը վերականգնել: Ապստամբու-  
 թեան գլուխ կանգնեցաւ Արտաշիր Ստաճրացին, Սա-  
 սան պարսիկի որդին, որ հզօր կուսակցութիւն մը կազմե-  
 լով՝ ոտքի հանեց նախ Միջագետքը, Մարաստանը և ապա  
 բովանդակ Պարսկաստանը: Ապստամբութեան մէջ պարսիկ  
 իշխաններու հետ խառն էին նաև պարթեւական տոճի երկու-  
 ճիւղերը, այն է Սուրէնեան և Ասպահապետեան Պահլա-  
 ւունիք, որոնք թշնամական աչքով կը նայէին թագա-  
 ւորող կարենեան տան վրայ: Ի զուր Արտաւան Գ. թա-  
 ւորող կարենեան տան վրայ: Ի զուր Արտաւան Գ. թա-  
 զաւորը սպանաց սոսկալի ասնջանքներով սպաննել  
 իր ապստամբ հպատակը. Արտաշիր շարունակեց իր եր-  
 կրին ազատութեան գործը, և շուտով այն աստիճանի  
 զօրութեան հասաւ, որ կարողացաւ Արտաւանի դէմ  
 կուռիլ: Պարթեւները երեք մեծ ձակատամարտի մէջ  
 յաղթուեցան: Վերջին կռիւին մէջ Արտաւան սպաննուե-  
 ցաւ և Արտաշիր նոր հարստութեան մը հիմնադիր դար-  
 ձաւ, որ իր հօր անունով Սասանեան կոչուեցաւ (226):

Պարսկաստանի յեղափոխութիւնը բնականաբար մեծ  
 վտանգ կը սպաննար Հայոց երկրին, ուր կը թագաւոր-  
 ւէին նոյնպէս Արշակունիք: Սոսրով Ա. Արտաւանի  
 ձախորդութիւնները լսելով՝ շտապեց իր ազգակցին օգ-  
 նութեան հասնիլ: Արդէն Ասորեստանի խորերն էր հա-  
 սեր, երբ Արտաւանի մահուան գոյժն առնելով՝ աղբա-  
 մութեամբ ետ դարձաւ և սկսաւ պատերազմի պատրաս-  
 տութիւն տեսնել: Մինչ մէկ կողմէն Սոսրով՝ Ադէբասնդը  
 Սեւերոսի օգնութեան կը դիմէր, միւս կողմէն հասան

ասյին մասին մէջ կը բնակէին, Կուր գետն անցնելով՝ ասպատակեցին Հայոց երկիրը: Վաղարշ մեծ Չարդ տը-  
 ւաւ անոնց և մինչև Ճորայ կապանի (Գարբանդի կիրճ)  
 այն կողմը հալածեց, ուր լեռնականները նորէն ճակա-  
 տելով՝ յաղթուեցան ու ցրուեցան. բայց Վաղարշ նո-  
 րէն հարուած ընդունելով մեռաւ:

Անոր որդին Խոսրով Ա. (213) անմիջապէս ժողովեց  
 Հայոց զօրքերը և զնաց հօրը մահուան վրէժն առնելու.  
 անցաւ Կովկասը, յարձակեցաւ թշնամիներուն վրայ բուն  
 իսկ իրենց երկրին մէջ, խորտակեց անոնց զօրութիւնը և  
 յոյն գրերով արձան կանգնելով ի յիշատակ իր յաղթու-  
 թեան՝ հարիւրէն մէկը պատանդ առաւ և դարձաւ իր  
 երկիրը: Այնուհետև Խոսրով խաղաղութեամբ վարեց իր  
 իշխանութիւնը Պարթեւներու և հռոմայեցիներուն հետ  
 բարեկամական յարաբերութիւններ պահպանելով, և բո-  
 լորովին չեզոք մնաց յիշեալ տէրութիւններու իրարու  
 հետ ունեցած կռիւններուն մէջ. մինչև որ մեծ յեղափո-  
 խութիւն մը, որ տեղի ունեցաւ Պարսից երկրին մէջ,  
 ստիպեց զայն մեծամեծ պատերազմներու մէջ խառնուելու:

Պարսկաստանի Պարթեւական իշխանութիւնը շա-  
 տոնց արդէն կը մոտենար իր անկման: Ներքին խռո-  
 վութիւնները, որ մասամբ ժողովրդի անհանդիստ ընա-  
 ւորութենէն և մասամբ քաղաքական կարգերու թերու-  
 թենէն առաջ կուգային, հետզհետէ սկստացուցեր էին եր-  
 կիրը: Թէև կառավարութիւնը միապետական էր և ժա-  
 ոանդական, բայց ժառանգութեան իրաւունքը որոշ  
 օրէնքներով սահմանուած չէր. ուստի միշտ կարելի էր  
 թագաւորոջ տունէն դուրս մէկը գահ բարձրացնել,  
 բաւական էր միայն որ Արշակունեաց ցեղէն ըլլար: Եթէ  
 նախարարները դժգոհ ըլլային թագաւորէն, հակառա-  
 կորդ մը կը յարուցանէին անոր դէմ, որ զէնքով կ'աշ-  
 խատէր իշխանութեան հասնիլ: Ասոնցմէ կը ծագէին  
 անընդհատ երկպառակութիւններ և ներքին պատերազմ-

ներ, որոնք առիթ կուտային Հռոմայեցոց անդադար  
 Պարթեւաց գործերուն խառնուելու: Այս օտարական  
 միջամտութիւնը, Պարթեւաց գոռոզութիւնն ու անգլթու-  
 թիւնները, անոնց հելլենամուսթիւնը, անոնց ապական-  
 եալ վարքն ու բարքը, այս բոլորը այնքան զգուցեց  
 Պարսիկները, որ անոնք ուշ կամ կանուխ պէտք էր  
 գլուխ բարձրացնէին Պարթեւաց դէմ և աշխատէին  
 պարսկական տէրութիւնը վերականգնել: Ապստամբու-  
 թեան գլուխ կանգնեցաւ Արտաշիր Սասնրայցին, Սա-  
 սան պարսիկի որդին, որ հօր կուսակցութիւն մը կազմե-  
 լով՝ սաքի հանեց նախ Միջագետքը, Մարաստանը և ապա  
 բովանդակ Պարսկաստանը: Ապստամբութեան մէջ պարսիկ  
 իշխաններու հետ խառն էին նաև պարթեւական տոմարի երկու  
 ճիւղերը, այն է Սուրէնեան և Ասպահապետեան Պարսի-  
 ւորոջ կարենեան տան վրայ: Ի զուր Արտաւան Գ. թա-  
 գաւորը սպառնաց սոսկալի սանջանքներով սպաննել  
 իր ապստամբ հպատակը. Արտաշիր շարունակեց իր եր-  
 կրին ազատութեան գործը, և շուտով այն աստիճանի  
 զօրութեան հասաւ, որ կարողացաւ Արտաւանի դէմ  
 կուռլի: Պարթեւները երեք մեծ ճակատամարտի մէջ  
 յաղթուեցան: Վերջին կռիւին մէջ Արտաւան սպաննուե-  
 ցաւ և Արտաշիր նոր հարստութեան մը հիմնադիր դար-  
 ձաւ, որ իր հօր անունով Սասանեան կոչուեցաւ (226):

Պարսկաստանի յեղափոխութիւնը բնականաբար մեծ  
 վտանգ կը սպառնար Հայոց երկրին, ուր կը թագաւո-  
 րէին նոյնպէս Արշակունիք: Խոսրով Ա. Արտաւանի  
 ճախորդութիւնները լսելով՝ շտապեց իր ազգակցին օգ-  
 նութեան հասնիլ: Արդէն Ատրեստանի խորերն էր հա-  
 սեր, երբ Արտաւանի մահուան գոյժն առնելով՝ տըրա-  
 մութեամբ ետ դարձաւ և սկսաւ պատերազմի պատրաս-  
 տութիւն տեսնել: Մինչ մէկ կողմէն Խոսրով՝ Աղէ բասնդը  
 Սեւերոսի օգնութեան կը դիմէր, միւս կողմէն հասան

Արտաշիրի զեապանները, որ կը պահանջէին կայսրէն հռոմէական զօրքերը Ասիայէն հանել: Ազէքսանրդը ոչ այնքան Արտաշիրի սպառնալիքներէն վախցաւ, որքան Հայաստանի վրայ ունեցած ազդեցութիւնը կորսնցնելէն, ուստի շտապեց Հայոց թագաւորին օգնութեան հասնել: Որովհետեւ յայտնի է թէ հռոմայեցոց կայսրերը Օգոստոսի քաղաքականութեանը հաւատարիմ մնալով՝ կ'աշխատէին միշտ Հայաստանի անկախութիւնը անխախտ պահել: Ծերակոյտը՝ այս երկիրը հռոմէական նահանգներուն համար լաւ պատուար մը կը համարէր՝ արեւելեան կողմէն՝ Պարսից դէմ, իսկ հիւսիսային կողմէն՝ Կովկասեան լեռնաշխարհներուն դէմ: Արտաքին պատմիչներուն խօսքով՝ Ազէքսանրդը Սեւերոս անձամբ եկաւ Արեւելք, և հայ-հռոմայեցի բանակը երեք կողմէն յարձակեցաւ Արտաշիրի 120,000 զօրքէ բազկաացած բանակին վրայ: Իսկ առձեռն պատմութիւնը կ'ըսէ թէ Խոսրով առանց կայսեր անձնական մասնակցութեան յարձակեցաւ Արտաշիրի վրայ, Ասորեստանն ասպատակեց և հասաւ մինչեւ Տրդրոն Հռոմայեցոց օգնութեամբ, զոր իբր թէ Փիլիպպոս կայսրը և Ս. Սեւերոս ուղարկեր էին իրեն: Ինչ և իբէ, Խոսրով նախ Հռոմայեցոց օժանդակութեամբ և ապա մինակ շարունակեց կռուիլ Արտաշիրի դէմ, մինչեւ որ փախցուց զայն Հնդկաստան:

Արտաշիրը այս մեծ վտանգէն ազատել յանձն առաւ Սուրէնեան տոհմի իշխաններէն մէկը, երեւելի իր դաւաճանութեամբ և որդւոյն փառքովը, Անակ Պահլաւունին, որ Քուշանաց թագաւորը ըլլալու իրեն արուած խոստումէն հրապուրուած՝ բոլոր ընտանիքովը ապաւինեցաւ Հայաստան, այնպէս կեղծելով որ իբր թէ Արտաշիրի ձեռքէն կը փախչի. Պարսից զօրքն ալ կտեւէն ընկած՝ հայածեց զայն մինչեւ Ատրպատականի սահմանազրուիլը: Խոսրով սիրով ընդունեց Անակը իր ձեռնառնոցը՝ Ուստի գաւառին Խաղխազ քաղաքին մէջ: Գարունը րացուելուն պէս

արքունիքը տեղափոխուեցաւ Վաղարշապատ, և որ մը երբ Խոսրով որոր գացած էր, Անակ խաբէութեամբ թափաւ որը նախարարներէն հեռացուց, իբրեւ թէ ծածուկ բան մը ըսելու համար, և մահացու հարուած մը տալով անոր փախաւ: Նախարարները հասան գաւառանի ետեւէն Արտաշատի կամուրջի վրայ, բռնեցին զայն իր եզրօր հետ և երկուքն ալ երասխ գեւոր ձգեցին: Նոյն պէս և Անակի ցեղը՝ մեռնող թագաւորի վերջին հրահանգի համեմատ՝ կոտորուեցաւ (261):

## 24

Արաւելի Հայոց երկրին մէջ (261). — Հայաստան Պարսից տիրութեան նահանգ (261—287). — Արաւելի սահմանաւ կարգերը. Տրդատի մանկութիւնը. — Անոր Հայաստան դարձը եւ քաղաւորութեան մէջ հաստատուիլը. — Հին պատմութեան վախճանը:

Խոսրովի մահով Արտաշիր ազատեցաւ իր անարկութիւնամբն, և այնուհետեւ Հայաստանի ճամբան բաց էր անոր առջեւ: Թէեւ Հայոց նախարարները Փոխաբայէն հռոմէական զօնդեր բերելով՝ քիչ մը ընդդիմութիւն ցոյց տուին անոր, բայց շուտով ստիպուեցան տեղի տալ Պարսից զօրութեան առջեւ: Արտաշիր մտաւ Հայաստան, հռոմէական զօրքը փախցուց և երկիրն մեծ մասը իր իշխանութեան տակ առաւ: Նախարարները անոր վրէժխնդրութենէն ազատելու համար՝ մասամբ բերդերն ապաւինեցան, մասամբ ալ Յունաստան փախան: Արտա ազդ Մանդակունին՝ Տրդատ արքայ որդին փախցուց Հռոմ, իսկ Օտա Ամասունի նախարարը թափաւ որական գանձերը առաւ և Խոսրովի դուխտ արքայու

դըստեր նեա ապաւինեցաւ Անիի ամրոցը : Արտաշիր՝ Ման-  
գակունեաց բոլոր, ցեղը ջնջեց . Աղաանցաւ միայն Ար-  
տաւազգի քոյրերէն մէկը , զոր Տաճաւ Աշոցայ իշխանը  
փախցուց Կեսարիա և անոր հետ ամուսնացաւ :

Այս միջոցին Հռոմայեցիք պատերազմի մէջ էին  
Ալիւթական ազգերու հետ , որոնք արեւմտեան նահանգ-  
ները կ'ապագատակէին . ուստի Վաղերիանոս կայսրը  
չկարողացաւ օգնութեան հասնիլ Հայոց . նոյնպէս և անոր  
անմիջական յաջորդները կարճատեւ թագաւորութեամբ  
իրարու յաջորդելով՝ ժամանակ չունեցան արեւելեան  
գործերով զբաղելու : Վերջապէս Տակիտոս կայսրը եկաւ  
Պարսից վրայ , բայց յաղթուեցաւ և շուտով ալ դաւա-  
դրութեամբ սպաննուեցու . իսկ անոր յաջորդը Պրոքոս  
Պարսից հետ հաշտուելով՝ վիճելի երկիրները իրարու մէջ  
բաժնեցին : Այս հաշտութեամբ Հայաստանը Սասանեան  
թագաւորութեան նահանգ ձանցուեցաւ և 26 սարի  
կառավարուեցաւ պարսիկ գործակալներու ձեռքով  
(261—287) :

Արտաշիր Հայոց աշխարհին տէր դառնալով , ձեռք  
գարկաւ երկիրը բարեկարգելու : Արշակունեաց տոհմի  
իշխանները առաջուան պէս Այրարատ նահանգի մէջ  
բնակեցոց , և արքունի գանձարանէն ոռճիկ կապեց  
անոնց : Նոյնպէս գաղթած նախարարները եւ դարձուց ,  
բերդերն ապաւինածներն իջեցուց և ամէնքն ալ իրենց կալ-  
ուածներու մէջ վերահաստատեց . միայն Օտոս Ամատու-  
նին Անիի ամրութեան վրայ վստահացած՝ չուղեց անձ-  
նատուր ըլլալ , և երկար տարիներ ապահով մնաց այն-  
տեղ պարսիկներէն : Արտաշիր Հայաստանը իր տէրու-  
թեան հետ աւելի սերտօրէն կապելու համար՝ Ար-  
տաշէս Բ. ի հաստատած սահմանաքարերը փոխեց և իր  
անունով Արտաշիրական անուանեց , նոյնպէս Արշակունե-  
եաց աստուածներու արձանները խորտակեց և հրամայեց  
որ Որմզդական կրակը անչէջ պահուի Թագաւանի մէջ :

Տուրքերու քանակութիւնը որոշեց , և ընդհանրապէս  
Վարչութեան այն եղանակը սահմանեց , որով կը կառա-  
վարուէին միւս հպատակ նահանգները :

Այս միջոցին Տրդատ արքայորդին ժաքով և  
մարմնով կը զարգանար Հռոմի մէջ Լիկիանոս կոմսին  
նովանաւորութեան տակ , որուն շուտով շա՛տ սիրելի  
եղաւ իր քաջութեան և անձնութեան համար : Իր  
արտաքոյ կարգի ուժովը և ճարտար զինաշարժութեամբը  
Տրդատ մեծ անուն հանեց Հռոմայեցոց մէջ : Յաճախ  
Ողիմպիական խաղերու մասնակից կ'ըլլար և իր փոյ-  
եանները գերազանցելով յաղթութեան մրցանակը կը  
տանէր : Այսպէս անգամ մը վայրենի ցուլի մը եղջիւրները  
մէկ ձեռքով բռնելով՝ դուրս քաշեց , վիզն ալ ոլորեց ու  
սպաննեց : Ուրիշ անգամ մըն ալ Հռոմի մէջ կառար-  
չաւի ժամանակ , մինչ հակառակորդը առաջ անցնելու  
համար՝ ճարպիկութեամբ կառքէն վար ձգած էր դիւքը ,  
Տրդատ վազեց հակառակորդին կառքին ետեւէն և այնպէս  
պինդ բռնեց , որ ձիերը տեղնուտեղը կանգնեցան : Մեծ  
եղան նոյնպէս Տրդատի գործած քաջութիւնները Հռո-  
մայեցոց բանակին մէջ , Գոթաց դէժ պատերազմի մը  
ատեն առիթը ունեցաւ Լիկիանոսը մահէն ազատելու . մինչ  
Հռոմայեցիները սովէն կատաղած՝ իսկան Պրոքոս կայսեր  
վրայ ու սպաննեցին , Տրդատ մրայնակ Լիկիանոսի զը-  
բան առաջ կանգնած՝ թոյլ չտուաւ որ ապստամբ զին-  
ւորները ներս մտնեն (282) : Գարձեալ էր կարս կայսրը  
Պարսից վրայ պատերազմի գնաց , Տրդատ , որ Հռոմա-  
յեցոց բանակին մէջ էր , քաջութեամբ կուռեցաւ . բայց  
կայսրը յաղթուեցաւ և լեզէոնները ցրուեցան , Տրդատ  
չկարողացաւ փախչողներուն ետեւէն երթալ որովհետեւ  
ձին պատերազմին մէջ սպաննուեր էր , ուստի իր զէն-  
քերն ու ձիուն սարքը շալակն առած՝ Եփրատը լողալով  
անցաւ և անվնաս հասաւ Հռոմայեցոց բանակը (284) :  
Վերջին քաջութեան գործն եղաւ Գիոկղեոսիանոս կայ-

սեր տեղ Գոթաց Հոչէ թագաւորին նեա մենամարտիլը , որուն յաղթելով բանեց ու կայսեր առջեւ բերաւ :

Ասոնցմէ քիչ յետոյ Գրիգորեանոս կայսրը Տրդատին զօրք տուաւ և Հայաստան ուղարկեց , որ իր հօրը թագաւորութիւնը ձեռք բերէ : Կեսարիոյ մէջ զիմաւորեցին զինքը շատ մը հայ նախ օրարներ , որոնցմէ շրջապատուած Հայաստան մտաւ : Այստեղ անոր առջև եկաւ Օտա ամասունին , բերելով Սոսրովիդուխա օրիորդը և թագաւորական գանձերը , զորս մինչեւ այն ժամանակ պահեր էր Անիամրոցին մէջ : Տրդատ Օտայի հաւատարմութիւնը վարձատրելու համար՝ տէրութեան հազարապետ կարգեց զայն : Իսկ Արտաւազդ Մանդակունիին , որ իր ազատարարն էր եղած , զօրքի սպարապետութիւնը յանձնեց : Տաճաան ալ Աշոցայ նախարար անուանեց : Այնուհետեւ Տրդատ իր ձեռքին տակ ունեցած հայ և հռոմէյեցի զօրքով ինկաւ Պարսից վրայ , Հայաստանէն հալածեց և բոլոր երկիրը իր իշխանութեան տակ առաւ : Յաջորդ տարին արշաւեց Պարսկաստան և մինչեւ երկրին ներսերը հասաւ իր յաղթական բանակով : Այս արշաւանքին ժամանակ Տրդատ քաջութեան նրաշքներ գործեց , շատ անգամ անձամբ կռուելով և իր կեանքը վտանգի ենթարկելով : Այս սխրագործութիւններէն յափըշտակուած հայ ժողովուրդը առակի պէս կ'ըսէր . «Իբրեւ զսէգն Տրդատ՝ որ սիգալովն իւրով աւերեաց զթումբս զետոց , և ցամաքեցոյց իսկ 'ի սիգալ իւրում զյորձանս ծովուց» :

Պարսկական պատերազմէն յետոյ՝ Տրդատ Սմբատ Բագրատունին ուղարկեց , որ Աշխաղար թագաւորին Աշխէն ազջիկը իրեն կնութեան բերէ , և Արշակունի գրելով զայն՝ թագ ու ծիրանի հագցուց և Հայոց թագուհի հռչակեց : Սակայն պատերազմը դեռ երկար ժամանակ տևեց Պարսից նեա , մինչեւ որ Հայաստանը բալորովին ազատեցաւ անոնց ազդեցութենէն և երկու

կողմերուն մէջ հաշտութիւն եղաւ : Այս խաղաղութեան տարիներուն Աւետարանը քարոզուեցաւ Հայաստանի մէջ , և Հայերը ազգովին ընդունեցին քրիստոնէութիւնը :

Այստեղ իսկապէս կը վերջանայ մեր ազգին նին պատմութիւնը , որ կը պարունակէ նեթանասական կրօնի տիրապետութիւնը Հայաստան աշխարհի վրայ : Կրօնքը ամենագորաւոր կերպով կը ներգործէ այն ազգերուն կեանքին վրայ , որոնց մէջ քաղաքակրթութիւնը և բարոյական զարգացումը այն կէտին չեն հասած , որ կարողանան իշխել մարդոց իդձերուն և գործողութիւններուն վրայ : Քրիստոնէութիւնը նոր և ճշմարիտ քաղաքակրթութեան ստղարեղ բացաւ Հայոց առջև , և Աւետարանի լոյսը այնպիսի յեղափոխութիւն մը յառաջ բերաւ ազգին մէջ , որ անոր թէ՛ ներքին կեանքի պայմանները և թէ՛ քաղաքական յարաբերութիւնը բոլորովին կերպարանափոխ եղան , ինչպէս որ չուտով պիտի տեսնենք :

**ՆԵՐՅԻՆ ԿԵՍԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԵԹԱՆՈՍ ԱՐՇԱԿՈՒՆԵՍՅ ԵՍՄԱՆՍԿ**

Տերութեան կազմակերպութիւնը . բազաւոր , նախաբարներ և ժողովուրդը . — Զօր և զինուորական արուեստ . — Արեակունեաց աշխարհափոխութիւնը . — Ռուսերու նշանակութիւնը . — Արեակունեաց հեղինակութիւնը . — Բազմակնութիւն . — Յուդարկաւորութեան

հանդէս. եղբրամարտ եւ ձայնարկու կուսանք. — Կրօնք եւ քրմական դաս. — Քաղաքական եւ մեհենական դիւաններ :

Արշակունենաց կառավարութեան ձեռք ինչպէս Պարսից՝ նոյնպէս եւ Հայոց երկրին մէջ նոյնն էր — ազնուապետական միապետութիւն: Թագաւորը Հայաստանի տէր ու իշխանն էր եւ անոր իշխանութիւնը ժառանգական. բայց այդ միապետութիւնը իսկապէս անունով էր միայն, որովհետեւ թագաւորին իշխանութիւնը կը սահմանափակուէր ուրիշ ազնուապետական իշխանութեամբ մը, որ մեր մէջ նախարարութիւն կը կոչուէր: Նախարարութիւնը այնքան չին է, որքան Հայոց ազգութիւնը, եւ Վաղարշակ հաստատելով այս ազնուապետական դասակարգը, վաւերացուց այն կարգը՝ որուն նշանութիւնը եւ երկարատեւ սովորութիւնը օրէնքի զօրութիւն տուեր էին: Բոլորով այն ցիղական իշխանութիւններէն՝ որոնք Հայաստանի աշխարհագրական դիրքին շնորհիւ անյիշատակ ժամանակներէն իսկկազմուեր էին երկրին զանազան կողմերը, նախարարութիւնները հետզհետէ զարգացան ու զօրացան, եւ Հայոց չին թագաւորներու բոլոր ջանքերը զուր եղան նուաճելու եւ կեդրոնական իշխանութեան հպատակեցնելու զանոնք: Երբ Վաղարշակ ձեռնարկեց Հայաստանը բարեկարգելու, ստիպուեցաւ օրինաւոր համարել այն չին կարգը՝ որ ըստ ինքեան թագաւորական իշխանութեան համար վասնգաւոր ու վնասակար էր, նորոգելով իւրաքանչիւր նախարարութեան իրաւունքները ժառանգութեամբ ստացած կալուածներու վրայ: Անոր միայն աշխատութիւնն այն եղաւ, որ նախարարներու վայելած արածութիւններու փոխարէն՝ ջանք մը պարտաւորութիւններ դնէ անոնց վրայ եւ այս պէտով փոքր իշատէ արքունիքին՝ հետ կապել զանոնք՝

Վաղարշակեան կարգադրութեամբ նախարարները (որոնք ընդհանուր անուամբ կը կոչուէին «ազատ» եւ «ազատորեար», այսինքն ազնուական, հակառակ հասարակ ժողովրդեան, որ կը կոչուէր «անազատ») երկու զլիւսաւոր դասի կը լաճնուէին. աւագ եւ կրտսեր նախարարներ: Առաջինները կը զանազանուէին կրտսերներէն իրենց իրաւունքներով եւ թագաւորէն կ'ընդունէին «բարձ եւ պատիւ աւագութեան», որով իրաւունք կը ստանալին արքունիքը՝ թագաւորին ներկայութեանը նստիլ բարձի վրայ արեւելեան սովորութեամբ: Բայց նոյն իսկ աւագ նախարարներու մէջ մէկը մըւսէն նախապատիւ կը համարուէր, նայելով իւրաքանչիւրի ազգեցութեանը եւ երկրին ընդարձակութեանը, այս է որ մեր պատմագիրները կ'անուանեն «առաջին գահ», երկրորդ գահ, երրորդ գահ», եւ այլն:

Բոլոր նախարարները կալուածներու տէր չէին, անոնց մէջ կային՝ որ միայն արքունի պալատին մէջ ծառայելով, ազատ ու նախարար կը կոչուէին: Իսկ կալուածատէր նախարարները, որոնց զլիւսաւորը կը կոչուէր «Տէր» կամ «Տանուատէր» եւ «Նահապետ», իրաւունք ունէին՝ Ա. թագաւորէն անկախ իշխել ժառանգութեամբ ստացած երկրներուն վրայ. Բ. իրենց երկրի բնակիչներու դատերը տեսնել, Գ. հարկ առնել իրենց հպատակներէն: Այս իրաւունքներէն կ'երեւոյ, որ թագաւորը ամենեւին չէր խաւնուեր նախարարներուն երկրի կառավարութեան մէջ: Բայց ստոր փոխարէն նախարարները հպատակութեան պարտքերով կապուած էին թագաւորին հետ. անոնք պարտական էին Ա. զօրքով օգնել թագաւորին պատերազմի ժամանակ եւ Բ. հարկ նել թագաւորին պատերազմի ժամանակ: Միայն թէ այս պարտականութիւնները միշտ տալ անոր: Միայն թէ այս պարտականութիւնները միշտ ճշտութեամբ չէին կատարուեր, եւ ասանցմէ մեծամեծ չարիքներ առաջ կուգային:

Նախարարներէն յետոյ կուգար ժողովուրդը, որ Վաղարշակի օրէնքներուն նախելով՝ երկու դասի կը բաժնուէր. քաղաքացիք և գիւղացիք: Առաջինները կը բնակէին քաղաքներու մէջ և գիւղացիներէն բարձր կը համարուէին, որոնք պարտական էին քաղաքացիները պատուել իբրև «իշխաններ»: Հարկերը և տուրքերը կը ծանրանային գլխաւորապէս ստորին կարգի ժողովուրդին կամ գիւղացիներուն վրայ, որոնք այնքան պիտի հատուցանէին, որ երկու արքունիքի — թագաւորին և նախարարներուն պէտքերը հոգացուէին: Բայց ասան յմէ, Արշակունեաց ընդունած սովորութեամբ՝ շինական դասը սակաւ առ սակաւ կը զրկուէր իր հողէն և երկրին հաբրատութիւնը կը կեդրոնանար քանի մը անհամներու ձեռքին մէջ: Վաղարշակի յաջորդները չաւանանանալով եղած նախարարական տուներով, հետզհետէ նորաւոր նախարարութիւններ ստեղծեցին: Թագաւորը որ և իցէ հպատակի մը անձնուէր հաւատարմութիւնը և պատերազմի ժամանակ ցոյց առած քաջութիւնը վարձատրելու համար՝ նախարարական պատուին կը հասցնէր զայն և շատ անգամ առանձին կալուածներ կը շնորհէր (Վարաժնունիք, Դիմաքսեանք, Տրունիք, Առաւելուեանք, Ամատունիք և այլն): Միայն վերջերը, քրիստոնէութեան շրջանին՝ թագաւորը երբեմն անհաւատարիմ և ապստամբ նախարարներուն կալուածներով կը վարձատրէր իր սիրելիները:

Արշակունիք օտարական թշնամիներու հետ պատերազմելու համար մեծամեծ բանակներ կը պահէին: Չյիշելով յոյն պատմիչներու փոխաբերական խօսքերը Արտաշէս Ա. ի զօրքի առասպելական բազմութեան վրայ, այս յայտնի է, որ Տիգրան Բ. ի ժամանակ Հայոց զօրքը մեծ բազմութեան կը հասնէր: Պլուտարքոս կը հաշուէ 260,000, ուրիշները այս թիւին կրկնապատիկն ու եռապատիկը կը հաշուեն: Արտաւազդ Ա. էն յետոյ, երբ Հո-

յաստանի քաղաքական միութիւնը խզուեցաւ, զօրքի թիւն ալ նուազեցաւ, թէև Արտաշէս Բ. ի և Խոսրով Ա. ի թագաւորութիւնները թոյլ կուտան ենթադրել բաւական մեծ զինուորական զօրութիւն:

Բայց զօրքի բազմութիւնը միշտ զօրութեան նշան չէ, եթէ կրթութիւնը և բարեկարգութիւնը կատարելութեան հասած չեն, և այս կողմէն հեթանոս Արշակունիք իրենց զինական յաջողութիւններով ու անյաջողութիւններով խրատական օրինակ կը ներկայացնեն: Արտաշէս և Տիգրան իրենց պատերազմական զօրութեամբ շատ երկիրներ նուաճեցին, անոնց յաջորդներն ալ մեծամեծ յաղթութիւններ տարեր են ասիական թագաւորներու վրայ, բայց Հռոմայեցոց լեգէոններուն առջ շատ անգամ տեղի են տուեր: Տիգրանակերտի պատերազմին մէջ Կուկուլլոս 20,000 զօրքով Տիգրանի անագին բանակը հրուեց, նոյնպէս և Արտաշատի պատերազմը մեծ հետեւանք չունեցաւ Հայոց համար: Կովկասեան լեռնապետներուն վրայ երկու անգամ սարսափ ձգող Արտաշէս կաններուն վրայ երկու անգամ սարսափ ձգող զօրքը, ի. ի զօրքը, թէև Հռոմայեցոց լեգէոններն ալ քշեց, բայց շուտով Արտաշէս ստիպուեցաւ կայսր զօրութիւնը ճանչնալ: Մէկ խօսքով Հայոց զօրքը հեթանոս Արշակունեաց ժամանակ միշտ յաջողակ կը գտնուէր ասիական կարգախօսութիւններ ի դարձ կը դնէր, և յաճախ կը յաղթուէր՝ երբ դարձ ունէր հռոմէական լեգէոններու հետ: Մեծ երկիւղ կը պատճառէին Հռոմայեցոց՝ Հայոց և Պարթևաց հեծելազօրքը, որոնք կամ յանկարծ յարձակելով՝ չորս կողմէն կը պաշարէին թշնամին, կամ երբեմն փոխյլ կը ձեւացնէին և յետոյ կրկին անոնց վրայ իննալով կը կոտորէին. բայց գրեթէ միշտ բաց ու կանաւոր պատերազմէն կը խուսափէին: Անոնց գլխաւոր նոտաւոր պատերազմէն կը խուսափէ մը որ երկու մասերէ զէնքը նեան էր, մահաբեր գործիք մը որ երկու մասերէ կը բաղկանար. մէկը հաստատուն և բունի վրայ ամրա-

Նախարարներէն յետոյ կուգար ժողովուրդը, որ Վաղարշակի օրէնքներուն նայելով՝ երկու դասի կը բաժնուէր. քաղաքացիք և գիւղացիք: Առաջինները կը բնակէին քաղաքներու մէջ և գիւղացիներէն բարձր կը համարուէին, որոնք պարտական էին քաղաքացիները պատուել իբրև «իշխաններ»: Հարկերը և տուրքերը կը ծանրանային գլխաւորապէս ստորին կարգի ժողովուրդին կամ գիւղացիներուն վրայ, որոնք այնքան պիտի հատուցանէին, որ երկու արքունիքի — թագաւորին և նախարարներուն պէտքերը հոգացուէին: Բայցի սասն յմէ, Արշակունեաց ընդունած սովորութեամբ՝ շինական դասը սակաւ առ սակաւ կը զրկուէր իր հողէն և երկրին հարստութիւնը կը կեդրոնանար քանի մը անհամներու ձեռքին մէջ: Վաղարշակի յաջորդները չբաւականանալով եղած նախարարական տուներով, հետզհետէ նորանոր նախարարութիւններ ստեղծեցին: Թագաւորը որ և իցէ հպատակի մը անձնուէր հաւատարմութիւնը և պատերազմի ժամանակ ցոյց առած քաջութիւնը վարձատրելու համար՝ նախարարական պատուին կը հասցնէր զայն և շատ անգամ առանձին կալուածներ կը շնորհէր (Վարաժնունիք, Գլմաքսեանք, Տրուսիք, Առաւելուեանք, Ամասունիք և այլն): Միայն վերջերը, քրիստոնէութեան շրջանին՝ թագաւորը երբեմն անհաւատարիմ և ապստամբ նախարարներուն կալուածներով կը վարձատրէր իր սիրելիները:

Արշակունիք օտարական թշնամիներու հետ պատերազմելու համար մեծամեծ բանակներ կը պահէին: Չյիշելով յոյն պատմիչներու փոխաբերական խօսքերը Արտաշէս Ա. ի զօրքի առասպելական բազմութեան վրայ, այս յայտնի է, որ Տիգրան Բ. ի ժամանակ Հայոց զօրքը մեծ բազմութեան կը հասնէր: Պլուտարքոս կը հաշուէ 260,000, ուրիշները այս թիւին կրկնապատիկն ու եռապատիկը կը հաշուեն: Արտաւազդ Ա. էն յետոյ, երբ Հա-

յաստանի քաղաքական միութիւնը խզուեցաւ, զօրքի թիւն ալ նուազեցաւ, թէև Արտաշէս Բ. ի և Խոսրով Ա. ի թագաւորութիւնները թոյլ կուտան ենթադրել բաւական մեծ զինուորական զօրութիւն:

Բայց զօրքի բազմութիւնը միշտ զօրութեան նշան չէ, եթէ կրթութիւնը և բարեկարգութիւնը կատարելութեան հասած չեն, և այս կողմէն հեթանոս Արշակունիք իրենց զինական յաջողութիւններով ու անյաջողութիւններով խրատական օրինակ կը ներկայացնեն: Արտաշէս և Տիգրան իրենց պատերազմական զօրութեամբ շատ երկիրներ նուաճեցին, անոնց յաջորդներն ալ մեծամեծ կազմութիւններ տարեր են ասիական թագաւորներու վրայ, բայց Հռոմայեցոց լեգէոններուն առջ շատ անգամ սեղի են տուեր: Տիգրանակերտի պատերազմին մէջ Լուկուլլոս 20,000 զօրքով Տիգրանի անաղին բանակը հրուեց. նոյնպէս և Արտաշատի պատերազմը մեծ նետեանք չունեցաւ Հայոց համար: Կովկասեան լեռնաշխարհներուն վրայ երկու անգամ սարսափ ձգող Արտաշէս Բ. ի զօրքը, թէև Հռոմայեցոց լեգէոններն ալ քշեց, բայց շուտով Արտաշէս ստիպուեցաւ կայսեր զօրութիւնը ճանչնալ: Մէկ խօսքով Հայոց զօրքը հեթանոս Արշակունեաց ժամանակ միշտ յաջողակ կը գտնուէր ասիական պատերազմներուն, որոնց մէջ ամէն տեսակ պատերազմական խարդախութիւններ ի գործ կը դնէր, և յաճախ կը յաղթուէր՝ երբ գործ ունէր հռոմէական լեգէոններու հետ: Մեծ երկիւղ կը պատճառէին Հռոմայեցոց՝ Հայոց և Պարթեւաց հեծելազօրքը, որոնք կամ յանկարծ յարձակելով՝ չորս կողմէն կը պաշարէին թշնամին, կամ երբեմն փախչիլ կը ձեւացնէին և յետոյ կրկին անոնց վրայ իջնալով կը կոտորէին. բայց գրեթէ միշտ բաց ու կախնալով կը կոտորէին. բայց գրեթէ միշտ բաց ու կախնալով կը կոտորէին. անոնց գլխաւոր նստաւոր պատերազմէն կը խուսափէին: Անոնց գլխաւոր շէնքը նեան էր, մահաբեր գործիք մը որ երկու մասերէ կը բաղկանար. մէկը հաստատուն և բունի վրայ ամրա-

ցած, իսկ միւսը շարժական և առաջին սլաքին վրայ հակած. այնպէս որ եթէ նետը վէրքէն հանուելու ըլլար, շարժական սլաքը մարմնին մէջ կը մնար, և վէրքը ամենեւին չէր բժշկուեր:

Բոլոր զօրքին մէջ թէ բազմութեամբ և թէ նշանակութեամբ երեւելի էին չորս կողմնակալ կամ սահմանակալ գունդերը, որոնք առանձին զօրավարներու հրամանատարութեան տակ էին, թէեւ կար մէկ ընդհանուր սպարապետ կամ միագլխապետ բոլոր զօրքերուն վրայ: Հայաստանի սահմանները մշտակալ զօրքով պահպանելու սովորութիւնը, զօր Վաղարշակ հաստատեր էր, քանի մը անգամ խախտուեցաւ, բայց դարձեալ նորոգուեցաւ իբրեւ անհրաժեշտ պաշտպանողական միջոց երկրի մը համար, ուր բացի ուրիշ անյարմարութիւններէ հողորդակցութիւնը դժուարութեամբ կը կատարուէր: Միւս բոլոր գունդերը նահանգներու կամ նախարարութիւններու անունով կը կոչուէին. այսպէս էին առաջիններէն Այրարատեան գունդը, իսկ երկրորդներէն՝ Մարդպետականը:

Արշակունիք մեծ սէր ունէին քաղաքներ շինելու, որոնցմէ ոմանք քաղաքական նպատակներով կը շինուէին, բայց աւելի շատ թագաւորներու զուարճութեան համար՝ իբրեւ ամառանոց, ձմեռանոց և արքայանիստ քաղաք. գրեթէ չկայ թագաւոր մը որ քաղաքի մը շինութեամբ ուզած չըլլայ իր անունը անմահացնել: Թէ այս ախար որքան պիտի ծանրանար երկրին անտեսական վիճակին վրայ, ամէն ճարտար լեզուէ աւելի գեղեցիկ կ'ապացուցանէ Աննատրուկի իր անունով Մծրինի մէջ կանգնել տուած արձանը, որ ձեռքը բռնած ունէր դրամ մը, որպէս թէ ցոյց տալու համար՝ թէ քաղաքի նորոգութեան վրայ սէրութեան գանձարանը սպառեցաւ, և միայն դրամ մը մնաց:

Արշակունեաց ամենասիրելի դրօսանքը որսերն էին: Բայց որսորդութիւնը լոկ դրօսասիրական նպատակ չունէր, այլ Յունաց Ողիմպիական խաղերուն նման՝ գլխաւորապէս արքայորդիներու և արքունական անձերու իբր գինւորական կրթութիւն կը ծառայէր, և այս սովորութիւնը Պարթեւները՝ Պարսիկներէն փոխ առած էին: Պարսից հին թագաւորները, կ'ըսէ Քսենոֆոն, որսորդութիւնը պատերազմի պատկեր համարելով, ամիսը մէկ զուժիւնը պատերազմի նախարարներու որդիները քանի անգամ որսի կ'երթային՝ նախարարներու որդիները որսորդութեամբ զինաշարժութեան և ձիավարութեան մէջ կրթելու համար: Մերկններուն որսորդութեան առ պարէջը անառններն էին, որոնցմէ մէկ քանին ծանր աշխատանքով կը տնկուէին, երէներով կը լեցուէին և պարիսպով կը շրջագատուէին:

Այսպիսի պատերազմական կրթութիւններով դաստիարակուող արքայորդիները երբեմն ժամանակ կը գրտախարակուող արքայորդիները երբեմն ժամանակ կը գրտանէին յունական լեզուով ու գրականութեամբ պարագանէն, բայց այս անոնց կրթութեան սովորական շրջանէն դուրս էր և միայն մէկ քանիին անձնական հետաքրքրութեան և ուսումնասիրութեան պտուղ կրնար համարուիլ: Պատմութենէն յայտն է Արշակունեաց չափազանց սէրը Յատմութենէն յայտն է Արշակունեաց չափազանց սէրը Յունաց լեզուի, սովորութիւններու և կրթութեան վրայ, անոնց գրամներուն արձանագրութիւնները ըստ մեծի մասին յունարէն են, իրենք ալ ուրիշ տիպոսներու հետ նաև հելլենասեր անունը կը կրեն: Տիգրան Բ-ի պալատը կը զարդարէին, շքեղ թատրոններ, ուր յոյն պարտեր կը զարդարէին, իրենց սղերբակ բաղերասաններ կը ներկայացնէին իրենց սղերբակ բաղերասանները հասուածները: Պլուտարքոս կ'ըսէ, թէ նաստեղծներու հասուածները, Պլուտարքոս կ'ըսէ, թէ Տիգրանի սրդին Արտաւազդ և Պարթեւաց Որոգէս թագաւորը մեծ մտերմութիւն ունէին իրարու հետ, երկու գաւորը մեծ մտերմութիւն ունէին իրարու հետ, երկու թագաւորները փոփոխակի խնջուքներ կուտային իրարու, որոնց մէջ սովորաբար յունարէն ոտանաւորներ կը կարդացուէին, որովհետև Որոգէս յունաց լեզուի ու



գրականութեան տեղեակ էր, իսկ Արտաւազդ զանազան ողբերգութիւններ, ճառեր և պատմութիւններ կը գրէր նոյն լեզուով: Երբ կրասոսի զլուխը բերուեցաւ Տիգրանի արքունիքը, Արտաւազդ և Ռոտէս այս առիթով ողբերգութիւն մը գրեցին ու ներկայացնել տուին յունարէն լեզուով:

Այս և ուրիշ յունական սովորութիւններու հետ Արշակունեաց արքունիքը՝ խառն կը տիրապետէին նաև արեւելեան սովորութիւնները և մասնաւորապէս բազմակնութիւնը, զոր, ինչպէս կ'երևայ, Արշակունիք առաջին անգամ մտցուցին Հայաստան, և անոնցմէ տարածուեցաւ նախարարներուն՝ բայց ոչ ժողովուրդին մէջ: Հայոց բնածին և ամէն ժամանակներու յատուկ բարեխառնութիւնը և բնածանկան կեանքի մաքրութիւնը, ինչպէս նաև Հայկազանց իշխաններէն մէկուն՝ Արա Գեղեցիկի վրայ պատմուած և իր հնութեամբը պատկառելի եղած աւանգութիւնը, կը վկայեն, որ Հայկազանց հարստութեան իշխանները և հայ ազգը բնդհանրապէս անծանօթ էին բազմակնութեան: Իսկ Արշակունիք այնքան հետեւող էին բազմակնութեան, որ քրիստոնէութեան դարերուն ալ պահեցին այս պժգալի սովորութիւնը: Բայց և այնպէս հեթանոսական շրջանին անդամ թագաւորի «կանանց գլուխը» իր դրութեամբը և նշանակութեամբը կը զանազանուէր երկրորդական կիներէն, կամ հարձերէն: Թագուհին կամ «տիկինը» կը գրուէր Արշակունի, անոր կը հագայէին, ծիրանի, գլխուն թագ կը դնէին և երբ արքայական զոյգը պալատին դուռը կը հասնէր, թագաւորը ոսկի կը ցրուէր ժողովուրդին, իսկ թագուհին առագաստը մտնելուն՝ մորդարիա շալ կուտար:

Մեծ շքեղութեամբ կը կատարուէր նոյնպէս թագաւորներու և մեծամեծ իշխաններու յուզարկաւորութեան հանդէսը: Արիստոն Փելլացի ականատես յոյն պատմիչը այսպէս կը նկարագրէ Արտաշէս Բ. ի թաղումը.

«Դադաղը սկեղէն էր, անկողինը բեհեզեայ, մարմնին վրայ փռուած վերարկուն՝ սկիւթել, գլուխը թագ էր դրած և առջեւը ոսկի զէնքը: Դադաղին շուրջը կանգնած էին որդիները և բազմաթիւ ազգականները, անոնցմէ յետոյ կուգային զինուորական պաշտօնեաները, նախարարական տոհմի նահապետները, բազմաթիւ նախարարներ ու զօրքի զուեղեր, բոլորն ալ գինուած և պատրասալբբեւ թէ պատերազմելու համար: Առջևէն փողերը կը հնչէին, և ետեւէն ձայնարկու կոյսերը և ողբացող կիները՝ սեւեր հագած, ամէնէն վերջը կ'երթար ռամիկներու բազմութիւնը»:

Յուզարկաւորութեան ժամանակ պատահած յուսահատական ողբերն ու գործողութիւնները, որ ապագայ կեանքին չհաւատացող ժողովուրդին հոմար հասկնալի են, քրիստոնէութեան դարերուն ալ երկար ժամանակ տեւեցին: Փողի, փանդիւի և ուրիշ երաժշտական գործիքներու տխուր ձայներու հետ կ'ընկերանային «ձայնարկու կուստնաց» կամ «եղերամարց» ողբերը, որոնք ննջեցեալին կեանքի արկածները պատմելով՝ յուզարկաւորներու արտասուքը կը շարժէին: Իսկ ազգականներու յուսահատութեան չափը չկար. անոնք մաղերնին կը փետտէին կուրծքերնին կը ձեծէին, երեսնին կը պատուէին, այրերը և կիները անտակ մը ծանր պար բռնելով՝ կը դառնային և ծափ կը զարնէին և այդպիսով իրենց սրտին ցուր կ'արտայայտէին:

Արշակունեաց հելլենասիրութեան արդիւնքը պէտք է համարել և այն հանգամանքը, որ իրենց Հայաստան նաստուելէն կէս դար յետոյ արդէն սկսած են մտցնել Յունաց աստուածներու պաշտամունքը Հայոց մէջ, Արտաշէս Ա. Փոքր Ասիա և Յունաստան կատարած արշաւանքին ժամանակ՝ բերել տուաւ այն տեղերէն յունական սուստուածներու արձանները իրենց քուրմերուն հետ, զորս Տիգրան Բ. հրամայեց տեղաւորել հայ մեհաններուն մէջ

ազգային աստուածներուն քով: Չեւար դրուեցաւ Անիի ամրոցը՝ Արամազդի մօտ, Աթենասը՝ Թիլ աւանը՝ Նանէ գիցուհիի մեհեանին մէջ, Արտեմիսը՝ Երիզայ Անահիտի արձանին քովը, Հեփեսոսը՝ Բագայառին՝ գիւղը Մինրի արձանին մօտ, Ափրոզիստէն՝ Աշտիշատի մէջ Աստղիկի քով: Հայերը այս կուռքերուն իրենց աստուածներուն յատկութիւնները վերագրելով, սովորական պաշտամունքն ու զոհերը կը մատուցանէին անոնց:

Բրմութիւնը Հայոց մէջ առանձին դասակարգ կը կազմէր: Բրմապետութեան պաշտօնն ալ Վահուռեաց (Վահագնի սերունդ) ձեռքն էր մինչև Տիգրան Բ. որ զրկեց զանոնք այս պաշտօնէն՝ Հերակլէսի արձանը առանց հրամանի իրենց գիւղը տանելնուն համար: Այսուհետև քրմապետութիւնը վարեցին զանազան անձեր, որոնց մէջ երբեմն կը գտնուէին Թագաւորական գերդաստանի անդամներ (երուազ, Մատան):

Բուրմերը միւս կալուածատէր նախարարներու նման ունէին իրենց առանձին զօրքը—«զօրք քրմաց» և սեպհական կալուածները—«երկիր քրմաց»: Միայն Նեղկահան գաղթականութեան մեհեանները և անոնց պաշտօնեաները Տարօն գաւառի մէջ վեց ընդարձակ գիւղեր (12,000 բնակիչներով) ունէին և մօտ 8,000 զօրք:

Հեթանոս Արշակունեաց օրով Հայոց միակ ուսուցնալայրերը դիւանատուններն էին, ուր կը գրուէին և կը պահուէին անոնց մտաւոր գանձերը: Երկու տեսակ դիւաններ կային. քաղաքական և կրօնական: Առաջինները Թագաւորներու պալատներու մօտ էին շինուած. անոնց պահապանները կը կոչուէին «դիւանագիր», որոնց պաշտօնն էր ժամանակակից Թագաւորներու գործերը գրել ժամանակագրական կարգով և դիւաններու մէջ պահել: Հայոց երկրին մէջ, ինչպէս և Պարսից մէջ, այս գրքերը ընդհանուր անուամբ կը կոչուէին «Մատան Թագաւորաց», Պարսկերէն՝ Շահնամէ: Բացի այս գիրքերէն,

որոնք երկրին քաղաքական պատմութիւնը կը կազմէին, Թագաւորական դիւաններու մէջ կը պահուէին կառավարութեան, կալուածներու և ուրիշ խնդիրներու վերաբերեալ թուղթեր ու դաշնագրութիւններ: Թագաւորական մատեանէն յետոյ կուգոր «Մեհենից մատեանը» կամ «Մեհենական պատմութիւնը», որուն Նեղինակներն ու պահապանները քուրմերն էին և կը գտնուէին մեհեաններու մօտ, գլխաւորապէս Գարանաղի գաւառի Անի ամրոցին մէջ: Մեհեն սկան պատմութիւնը կը զանազանուէր Թագաւորական մատեանէն, սա բանով որ անոր առաջին տեղը կը բռնէր դիւանական պատմութիւնը, իսկ քաղաքական անցքերը երկրորդաբար միայն կը յիշատակուէին: Մ. Խորենացիի վկայութենէն կ'երևայ, որ Թագաւորական և մեհենական մատեանները մինչև իր օրերը հասեր էին, որովհետև շատ անգամ կը յիշէ զանոնք և Մար-Արասէն յետոյ անոնցմէ շատ բան է քաղած: Նոյն պատմագրին խօսքերէն կ'երևայ գարձեալ, թէ նին ժամանակ ինչ մեծ յորգ ունէին դիւաները և թէ ինչ զարմանալի կարգ ու կանոն կը տիրէր անոնց մէջ, այնպէս որ ձեռագրերը շատ նեշտութեամբ կարելի էր գտնել, որովհետև ամէն մէկ մատեան և գրուած թուահամարով նշանակուած էին:

## ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

ԳՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԵՆԷՆ ՄԻՆՉԵԻ  
ԱՐԱԲԱՅՈՑ ԱՐՇԱԻԱՆՔՆԵՐԸ (300-640)



ԳՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՄԷՋ.-  
ՏԵԳՍԱՏ ԵՒ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ

26

Աւեսարանի առաջին փարոսքիւնները եւ ֆրիսոնեաներու կրած հալածանքները. — Գրիգոր Լուսաւորիչ, անոր ծնունդը եւ կրօնքիւնը. — Ս. Գրիգորի անջանքները եւ Խոր-Վիրապ ձգուիլը (287). — Հոփսիսիւնեանց նահապետքիւնը. — Ս. Գրիգորի Վիրապէն դուրս հանուիլը եւ Հայոց դարձը (304). — Մեհեանեաներու փառքուր. — Ս. Գրիգորի ձեռնադրուքիւնը. Տարօնի պատեհազմը. — Թագաւորին եւ ժողովուրդին մկրտուիլը. — Գրիսոնեական դպրոցներու բացումը. — Արիսակես հայրապետ (317):


Դեռ Փրկիչը երկրին վրայ էր, որ անոր առաջին քարոզութիւնները արձագանգ գտան Հայոց մէջ, և Աբգար Հայոց թագաւորը հեթանոս իշխաններու մէջ առաջինն եղաւ որ հաւատաց թէ ան Աստուծոյ Որդի է: Քրիստոսի համբաւուիլէ անմիջապէս յետոյ Աւետարանը

քարոզուեցաւ: Հայոց մէջ Թագէտս առաքեալին ձեռքով, որուն շուտով ընկերացաւ. նաև Քարդուղիմէոս առաքեալը, ասոնց աշխատութեամբ հիմնուեցան առաջին եկեղեցիները: Հայոց աշխարհին մէջ, Բայց քրիստոնէութիւնը խոր արմատ չգրաւ հեթանոս Հայոց մէջ, որոնք դեռ պատրաստ չէին Աւետարանի բարոյական սկզբունքները հասկնալու: Բացի ասոնցմէ, նոր կրօնական շարժումը իսկապէս երկրէն դուրս՝ Միջագետքի մէջ տեղի ունեցաւ, և մենք պատմութենէն կը տեսնենք որ քրիստոնէութիւնը այնտեղ աւելի յաջողութեամբ կը տարածուէր ուրտեղ քաղաքական իշխանութիւնը ձեռնառու և օգնական է եղած քարոզիչներու: Նոյն իսկ Եդեսիոյ մէջ, Աբգարէն յետոյ, անոյ յաջորդները եկեղեցիները կործանեցին և մեհեանները կրկին բացին. հեթանոսութիւնը վերահաստատուեցաւ իր բոլոր զօրութեամբ և անոր առաջին զօներն եղան Թագէտս և Քարդուղիմէոս առաքեալները:

Թէև այս կերպով չին կրօնը դեռ եւս երեք դար տեւեց Հայոց մէջ, բայց և այնպէս քրիստոնէութիւնը բուրբուրովն չանհեացաւ: Հայոց աշխարհէն, այլ ծածուկ կերպով կը քարոզուէր անոր բնակիչներուն: Նոյն իսկ Թագէտոսին աշակերտած կը համարուին Ոսկեանք, որոնք երկար ժամանակ ճգնելով Ծաղկէոյ լեռներու մէջ՝ իջան Արտաշատ և մինչև Արտաշէս Բ. ի պալատը մուտ գտան, ու Սաթենիկին աղագականներէն սմանք—Սուքիասեանք ու Տաթենիկին աղագականներէն, այսպէս և Սուհեանեանցան անոնց: Ինչպէս Ոսկեանք, այսպէս և Սուքիասեանք նահատակուեցան Արտաւազդ արքայորդիի ձեռքով: Այս նահատակութիւնները փոխանակ սակաւաւոր հաւատացողները վհատեցնելու՝ աւելի եւս արժարձեցին անոնց եռանդը, և քրիստոնէաներու թիւը հեռոջնեռէ կ'աճէր: Տերտուղիանոս կը վկայէ, թէ երբորդ դարու սկիզբէն արդէն բազմաթիւ հաւատացեալներ կային Հայոց մէջ, իսկ Փիլիմուլիանոս կ'ըսէ թէ քրիստոն

# ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

ԳՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԵՆԷՆ ՄԻՆՉԵԻ  
ԱՐԱՐԱՑՈՑ ԱՐՇԱԲԱՆՔՆԵՐԸ (300-640)



ԳՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՄԷՋ.-  
ՏՐԿԱՏ ԵՒ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՆՈՐԻՉ

Աւետարանի առաջին քարոզութիւնները եւ քրիստոնեաներու կրած հալածանքները. — Գրիգոր Լուսաւորիչ, անոր ծնունդը եւ կրթութիւնը. — Ս. Գրիգորի քանդակները եւ Խոր-Վիրապ ձգուիլը (287). — Հռիփսիւսեանց նահապետութիւնը. — Ս. Գրիգորի Վիրապին դուրս հանուիլը եւ Հայոց դարձը (301). — Մենեաներու քանդակները. — Ս. Գրիգորի ձեռնադրութիւնը. Տարօնի պատկերները. — Թագաւորին եւ ժողովուրդին մկրտուիլը. — Գրիստոնեական դպրոցներու բացումը. — Արիստակես հայրապետ (317):

Դեռ Փրկիչը երկրին վրայ էր, որ անոր առաջին քարոզութիւնները արձագանդ գտան Հայոց մէջ, և Աբգար Հայոց թագաւորը հիթանոս իշխաններու մէջ առաջինն եղաւ որ հաւատաց թէ առ Աստուծոյ Որդի Գրիստոսի համբաւմայէ անմրջապէս յետոյ Ա. Եւստորածը

քարոզութեցաւ. Հայոց մէջ Թաղէոս առաքեալին ձեռքով, որուն շուտով ընկերացաւ. նաև Բարդուղիմէոս առաքեալը. ասոնց աշխատութեամբ հիմնուեցան առաջին եկեղեցիները Հայոց աշխարհին մէջ. Բայց քրիստոնէութիւնը խոր արմատ չգրաւ. հիթանոս Հայոց մէջ, որոնք դեռ պատրաստ չէին Աւետարանի բարոյական սկզբունքները հասկնալու. Բացի ասոնցմէ, նոր կրօնական շարժումը իսկապէս երկրէն դուրս՝ Միջագետքի մէջ տեղի ունեցաւ, և մենք պատմութենէն կը տեսնենք որ քրիստոնէութիւնը այնտեղ աւելի յաջողութեամբ կը տարածուէր ուրտեղ քաղաքական իշխանութիւնը ձեռնառու և օգնական է եղած քարոզիչներու. Նոյն իսկ եղեսիոյ մէջ, Աբգարէն յետոյ, անոր յաջորդները եկեղեցիները կործանեցին և մեհեանները կրկին բացին. հիթանոսութիւնը վերահաստատուեցաւ իր բոլոր զօրութեամբ և անոր առաջին զոհերն եղան Թաղէոս և Բարդուղիմէոս առաքեալները:

Թէև այս կերպով ինչ կրօնը դեռ եւս երեք դար տեւեց Հայոց մէջ, բայց և այնպէս քրիստոնէութիւնը բոլորովին չանհետացաւ Հայոց աշխարհէն, այլ ծածուկ կերպով կը քարոզուէր անոր բնակիչներուն. Նոյն իսկ Թաղէոսին աշակերտած կը համարուին Ոսկեանք, որոնք երկար ժամանակ ճգնելով Մազկէոյ լեռներու մէջ՝ իջան Արտաշատ և մինչև Արտաշէս Բ. ի պալատը մուտ գտան, ու Սաթենիկին աղղականներէն ունինք—Սուքիասեանք ու հետեւեցան անոնց. Ինչպէս Ոսկեանք, այսպէս և Սուքիասեանք նահատակուեցան Արտաշատէ արքայորդիի ձեռքով: Այս նահատակութիւնները փոխանակ սակաւաւոր հաւատացողները վհատեցնելու՝ աւելի եւս արժարծեցին անոնց եռանդը, և քրիստոնեաներու թիւը հեղձնեալէ կ'ածէր: Տիրաւորիմոս կը վկայէ, թէ երբորդ դարու սկիզբէն արդէն բազմաթիւ հաւատացեալներ կային Հայոց մէջ, իսկ Փիրմիլանոս կ'ըսէ թէ քրիստո-





Հոփոսիմէի թագաւորաւայել զգեստներ հազգնելու և պալատ տանելու: Կոյսը ընդդիմացաւ, և քաշքշելով բերուեցաւ Տրդատի մօտ: Արդէն հարսնիքի հանդէսը սկսուեր էր և ժողովուրդի բազմութիւնը պալատի շուրջը խոնուեր, երբ Հոփոսիմէ քանի մը ժամ Տրդատի հետ կռուելէ յետոյ՝ սենեակէն դուրս փախաւ, ամբօխը ճեղքեց և իր ընկերներուն բնակարանն եկաւ: Հասան ետեւէն դահլիճները ջահերով, կապեցին զայն չորս ցիցի վրայ, աչքերը հանեցին, մարմինն այրեցին և կտոր կտոր բրին: Անոր հետ միասին սպանուեցան 33 հոգի իր ընկերներէն: Հետեւեալ օրը Գայիանէ կոյսը որ պալատ բերուած էր Հոփոսիմէն համոզելու համար, սաստիկ տանջանքներով սպանուեցաւ ուրիշ երկու ընկերներու հետ, որով նահատակուեցան ընդամենը 37 հոգի: Գնացած քանի մը հասն ալ ցրուեցան:

Այս քան անմեղներու մահուան վրայ թագաւորի խիղճը սկսաւ տանջուիլ. տեսակ մը մեղամալձութիւն եկաւ վրան, և երբ քոնի մը օր յետոյ իր իշխաններուն հետ որսի կ'երթար, կառքէն դուրս թռաւ և վայրենի գաղաններու պ'ս սկսաւ թափառիլ անտառները. նոյն պատիժը եկաւ նաև շատ մը պալատականներու վրայ: Այդ միջոցին Տրդատի քոյրը Խոսրովիդուխա երազ մը տեսաւ. լուսազգեստ մարդ մը կ'ըսէր անոր, թէ միայն Գրիգոր կարող է բժշկել թագաւորն ու իշխանները այդ սաստուածային պատուհասէն. բայց ո՞վ կը հաւատար թէ այնքան տարի անցելէ յետոյ՝ ան կենդանի մնացած կ'ըլլայ Վիրապին մէջ: Երբ երազը կրկնուեցաւ, Օտա Ամատունին ուղարկուեցաւ Արտաշատ. պտրան մը իջեցուցին Վիրապին մէջ և Գրիգորին ձայն տուին. չուսնը շարժուեցաւ և Աստուծոյ նահատակը դուրս բերուեցաւ այն մութ ու խոնաւ բնակարանէն: Այս սքանչելիքը շուտով տարածուեցաւ Հայոց աշխարհին մէջ: Վաղարշապատի ճանապարհի վրայ Ս. Գրիգորի առաջ եկաւ

ախտացեալ թագաւորը իր իշխաններուն հետ: Սուրբ ծունկ չոգելով՝ աղօթեց անոնց համար և անոնք փոքր ինչ թեթեւութիւն զգացին: Յետոյ Հոփոսիմէան կոյսերու նահատակութեան տեղը երթալով, մարմինները ժողովեց, անոնց բնակած հնձանը տարաւ և խրաքանչիւրը իր պատառատուն զգեստներուն մէջ պատելով այն տեղ տեղաւորեց: Երկրորդ օրը թագաւորը, նախարարները և երկրի ամէն կողմէն հաւաքուած բազմութիւնը եկան Ս. Գրիգորի մօտ, որ համոզեց զանոնք հեթանոսութիւնը ձգել և քրիստոնէական հաւատն ընդունելու: Այնտեղ՝ հնձանի մէջ Լուսաւորիչը սկսաւ քարոզել անոնց խօսելով Աստուծոյ արարչագործութեան, Գրիգորի մարդեղութեան և Եկեղեցիի հաստատութեան վրայ (301):

Այս նախապատրաստութենէն յետոյ, որ երկու ամիս տեւեց, Ս. Գրիգորը նորահաւատ ժողովուրդի օգնութեամբ ձեռնարկեց երեք վկայարան շինելու կոյսերուն պատուին համար. մէկը Հոփոսիմէի նահատակուած տեղը, մ. էսը Գալիանէի, երրորդը կոյսերու բնակած հնձանի տեղը: Մեծ էր ժողովուրդի ցոյց տուած ջերմեռանդութիւնը այս աստուածահաճոյ գործի մէջ. ինքն իսկ թագաւորը բանը ձեռքը՝ կոյսերու գերեզմանատեղերը կը փորէր, իսկ Աշխէն արկիւնը և Խոսրովիդուխա ար իրենց փէշերովը հողը դուրս կը քաշէին: Ասանցմով չբաւականանալով, Տրդատ եօթը օրուան ճամբայ գնաց, Մասիսի վրայ ելաւ և այնտեղէն ութը խոշոր քարեր բերաւ Հոփոսիմէի վկայարանի վրայ շէնք շինելու համար: Վկայարանները շինուելէն և կոյսերու մարմինները անոնց մէջ ամփոփուելէն յետոյ, հասարակաց մալթանքներ կատարուեցան, և այնտեղ ուր Միածին Արդիի շքնորճիւ թագաւորը և ուրիշ հիւանդներ բժշկուեցան, առաջին եկեղեցիի հիմը դրուեցաւ (եջմիածնի Մայր Եկեղեցին):

Այնուհետև Տրդատ՝ Ս. Գրիգորի հետ սկսուե պրտը-  
 ախլ Հայաստանի ամէն կողմերը, ուր նոր կրօնի համբաւը  
 անսնցմէ առաջ հասեր էր: Կործանուեցան և այրուեցան  
 աստուածներու մեհենները, բազմներն ու արձանները.  
 մեհեններու տեղերը՝ եկեղեցիներու շինութեան համար  
 որոշուեցան, և անոնց գանձերէն աղքատներուն մասն  
 ու բաժինը հանուեցան: Թագաւորը՝ որ երբեմն այնպէս  
 նախանձախնդիր էր հեթանոսական կրօնի պահպանու-  
 թեանը, այժմ ամէնը կը յորդորէր ու կը ստիպէր հրա-  
 ժարիլ հին կրօնի սնտախ պաշտամունքէն և Քրիստոսի  
 քաղցր լուծը ընդունիլ:

Ղաղարչապատ վերադառնալով, թագաւորը հասա-  
 րակաց հաւանութեամբ որոշեց Ս. Գրիգորը Հայոց աշ-  
 խարհին ընդհանուր հովիւ կարգել: Տասնեվեց երեւելի  
 նախարարներու յանձնուեցաւ Լուսաւորիչը արքունի  
 հրովարտակով տանիլ Կեսարիա, ուր Ղեւոնդ մետրապո-  
 լիտը իր ձեռքի տակ եղած եպիսկոպոսներով ձեռնադը-  
 րեց զայն Հայոց եպիսկոպոսապետ (302): Այնտեղէն Յով-  
 հաննէս Մկրտիչի և Սթանազինէս վկայի մասունքներն  
 առնելով՝ վերադարձաւ Հայաստան, հետը բերելով բազ-  
 մաթիւ ասորի և յոյն կրօնաւորներ, որոնք պիտի օգ-  
 նէին անոր Աւետարանի քարոզութեան մէջ: Տարօն հաս-  
 նելով, Ս. Գրիգոր ուղեց Դեմետր և Գրսանէ հնդիկ  
 աստուածներու մեհենը կործանել: Այս լսելով, Արձան  
 քրմապետը և իր որդին Դեմետր զինուած՝ քուրմերով  
 դարան մտան բլուրի մը վրայ, և երբ Լուսաւորիչը  
 քանի մը իշխաններու հետ նոյն տեղին մօտեցաւ, քուր-  
 մերը յանկարծ ինկան անոնց վրայ և բլուրէն վար քը-  
 շեցին: Այս անակնկալ դիպումով վրայ նախարարները  
 Ս. Գրիգորն ու անոր հետ եղած քահանաները Ողկան  
 բերդը փախուցին: Բայց խառնուրդի մէջ Արձանը սպան-  
 նուեր էր Անդեղ տան իշխանի ձեռքով: Անոր տեղ ան-  
 ցաւ Դեմետր: Երկրորդ կուռի մէջ, ուր քուրմերը 7000էն

աւելի զօրք ունէին, քրիստոնեաներու կողմը յաղթող  
 նանդիսացաւ և Դեմետր սպաննուեցաւ: Տարօնի պատե-  
 ռազմը միակ դէպքն էր, ուր հեթանոս Հայերը զէնք  
 առին իրենց կրօնի պաշտպանութեան համար: Ս. Գրի-  
 գոր կուռքերը և մեհենները կործանեց, անոնց աւե-  
 ռակներուն վրայ եկեղեցիներ շինեց և Ս. Յովհաննէսի  
 մասունքներուն մէկ մասը այնտեղ դնելով՝ ճամբան շա-  
 րունակեց:

Սուրբ Գրիգորի վերադառնալու լուրը հասածին  
 պէս՝ Տրդատ թագաւորը իր ընտանիքով և զօրքով գը-  
 նաց Բագրեւանդի Բագաւան քաղաքը զայն դիմաւորե-  
 լու: Այստեղ ամիս մը ժողովուրդը պատրաստելէ յետոյ,  
 Լուսաւորիչ հետը բերած քահանաներու գործակցութեամբ  
 մկրտեց ու հայորդեց թագաւորը իր ընտանիքով, զօր-  
 քերը և բոլոր լազմութիւնը. եօթն օրուան մէջ շորս մի-  
 լիունէն աւելի մարդ մկրտուեցաւ:

Ասկէ յետոյ անխնջ մշակը սկսաւ շրջիլ Հայաս-  
 տանի հեռաւոր գաւառներն ու քաղաքները, անդադար  
 քարոզելով ու մկրտելով և մեհեններու տեղ եկեղեցի-  
 ներ ու վանքեր հաստատելով: Գործի յարատեւութեան  
 համար՝ արքունի հրամանով քրիստոնէական դպրոցներ  
 հիմնուեցան, յոյն և ասորի դպրութեամբ, որոնց մէջ  
 յառաջադէմ գանուողները քահանայ ու եպիսկոպոս  
 ձեռնադրուեցան: Այսպէսով գործերը փոքր ինչ թեթեւ-  
 նալով, սուրբը ժամանակ առ ժամանակ կ'առանձնանար  
 և որպէսզի ժողովուրդը առանց հովուապետի չմնայ,  
 թագաւորին առաջարկութեամբ անոր որդիները կեսա-  
 ռիայէն բերուեցան և կրտսերը Արիստակէս հօրմէն եպիս-  
 կոպոս ձեռնադրուելով՝ անոր տեղապահ կարգուեցաւ  
 (317):

Տրդատի եւ Լուսաւորիչի նախապահորդութիւնը  
 Հոռոմ (319). — Սղուկի ապստամբութիւնը եւ Հիւսիսա-  
 կանաց արեաւանքը. — Մամիկոնեան նախարարութեան  
 ծագումը. — Պասեռազմ Պարսից հետ. — Արիստակէս  
 Նիկիոյ ժողովին մէջ (325). — Ս. Գրիգորի մահը (332).  
 — Տրդատի մահը (342):

Քրիստոնէութեան հաստատութեամբ Հայոց բարե-  
 կամութիւնը առժամանակ ընդհատած էր իրենց արեւ-  
 մտեան դաշնակիցներուն հետ: Եւսեբիոս Կեսարացիի  
 վկայութեամբ՝ Հայերը մեծ պատերազմ ունեցան Մաք-  
 սիմիոս կայսեր հետ, որ կ'ուզէր բռնութեամբ հեթա-  
 նոսութիւնը վերահաստատել անոնց մէջ (311): Այսպիսով  
 ինքնիրեն լուծուեր էր այն դաշինքը՝ զոր Հռոմայեցիները  
 ունէին Հայոց թագաւորութեան հետ, երբ յանկարծ նոյն  
 կրօնքը Կոստանդիանոսի հետ կայսերական գահին վրայ  
 բազմեցաւ: Տրդատ օգուտ քաղելով այս յաջող հանգա-  
 մանքէն, մտածեց անձամբ երթալ Հոռոմ եւ բարեկամու-  
 թեան դաշինքը նորոգել քրիստոնէայ կայսեր հետ: Այն  
 փառաւոր ուղեւորութեան մասնակից եղան Ս. Գրիգոր,  
 Արիստակէս, շատ նախարարներ եւ բազմամիլ զօրքեր՝  
 որոնց թիւը Ազաթանգեղոսի ըսելով՝ 70,000ի կը հաս-  
 նէր: Կոստանդիանոս եւ Սեղբեստրոս Պապը սիրալիր ըն-  
 դունելութիւն ցոյց տուին Տրդատին եւ Ս. Գրիգորին՝  
 երկու թագաւորներու մէջ քաղաքական դաշինք կապ-  
 ուեցաւ, Լուսաւորիչ ալ իր կրօն շարժարանքներուն հա-  
 մար մեծ պատիւներ գտաւ եկեղեցական գտտի կողմէն:

Պարսից թագաւորը Շապուհ, Տրդատի բացակայու-  
 թիւնը յարմար առիթ համարելով, պատրաստուեցաւ Հա-  
 յաստանի վրայ յարձակելու. միեւնոյն ժամանակ Սղուկու-  
 կաց Սղուկ իշխանը յորդորեց ապստամբիլ իր թագա-  
 ւորին դէմ եւ սկիւթական ցեղերն ձլ դրդեց հիւսիսային  
 կողմէն արշաւել Հայոց երկրին վրայ: Սղուկ սպաննելով  
 ձերուհի Օտա իշխանը որ իր փեսան էր, գրաւեց անոր  
 Ողկան բերդը Տարօն գաւառի մէջ եւ Սիմ լերան բնա-  
 կիչները իր կողմը ձգելով՝ կ'ազմկեր երկիրը: Հասաւ  
 Տրդատ, ժողովեց իր զօրքը եւ որովհետեւ ինքը կ'ու-  
 ղէր աւելի վտանգաւոր թշնամիներու առաջը կտրել,  
 խոստացաւ Սղուկի երկիրները անոր տալ, ով որ ապս-  
 տամբը բռնէ: Գարգարացոց դաշտին մէջ Տրդատ ճակա-  
 սեցաւ Հիւսիսականաց դէմ եւ իր սովորական քաջու-  
 թեամբ զարկաւ կտորեց թշնամիներու բանակը, որոնց  
 կ'առաջնորդէր Քաւլաց Գեղրեհոն թագաւորը: Գեղրե-  
 հոն իր զօրքին յաղթուիլը տեսնելով, նետեց իր կաշե-  
 պատ չուանը, որ Հայոց թագաւորը բռնէ. Տրդատ մէկ  
 հարուածով երկու կտոր ըրաւ Քաւլաց թագաւորը եւ  
 անոր խոռոնիճաղանձ զօրքը մինչև Հոնաց աշխարհը հա-  
 լածեց:

Մինչ յողթութեամբ եւ պատանդներով ետ կը դաւ-  
 նար իր երկիրը, լուր առաւ թէ Տարօնի ապստամբու-  
 թիւնը զսպուած է: Մամգուն արքայազուն իշխանը, որ  
 ձենաց թագաւորին վրէժխնդրութենէն նախ Պարսից եւ  
 ապա Հայոց աշխարհն էր ապաւինած, Տրդատի խոս-  
 տումը լսելով՝ իբր նորէն ապստամբած դիմեց Սղուկի  
 մօտ եւ անոր վտահոնութիւնը գրաւելով որսի ժամա-  
 նակ սպաննեց զայն, բերդին արեւց եւ բոլոր յեղը կո-  
 տորեց, որոնցմէ միայն երկու հոգի կարողացան աղաւ-  
 ուել: Թագաւորը իր խոստման համեմատ Տարօն գաւա-  
 ռը Մամգունին նուիրեց եւ անոր ցեղը նախարարութեան



ՏՐԿԱՏԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՅԱՋՈՐԿՆԵՐԸ

Հայասանի քաղաքական հանգամանք Տրդատէն յետոյ .  
 — Տրդատի յաջորդներու քուլուրքիւնք . Եկեղեցական դասի  
 նեանակուրքիւնք . — Ներքին խռովութիւններ եւ ապրս-  
 սամբութիւններ . — Խոսրով Բ. (343) . — Ապսամբներու  
 նուաճումք . — Հիւսիսականաց արշաւանք եւ պար-  
 տութիւնք . — Պատերազմ Պարսից հետ . Խոսրովի մահք  
 (352) . — Մոռողի ճակատամարտք . — Տիրան Բ. (353) .  
 Անոր յարաբերութիւնք երկու դրացի պետութիւններու  
 հետ . — Տիրանի գահընկեցութիւնք (364) :

Որչափ առնն որ Պարթեւները կը թագաւորէին Պարսից  
 երկրին մէջ և Հայերը նեթանոս էին , Հայաստանը , հան-  
 դամանքներուն նայելով , երբեմն Հռոմայեցոց դաշնակից  
 կ'ըլլար , բայց աւելի առաջիններուն կողմը կը հակէր ,  
 որովհետեւ երկու երկիրներու վրայ միեւնոյն պարթեւա-  
 կան-արշակունի հարստութիւններն էին որ կ'իշխէին և  
 երկու ազգերուն մէջ միեւնոյն քաղաքական և բնկերական  
 կարգերը կային : Իսկ երբ Պարթեւներու գահին վրայ Սա-  
 սանեանները նստան Պարսկաստանի մէջ և նեթանոսութեան  
 փլատակներու վրայ քրիստոնէութիւնը բարձրացաւ Հռո-  
 յոց աշխարհին մէջ , անհաշտ թշնամութիւն ինկաւ նախ  
 երկու արքունիքներուն և ապա երկու ազգերուն մէջ , որ  
 քանի զնաց սաստկացաւ և տեւեց մինչև Արարացոց պատ-  
 մա՛յան ասպարէզին վրայ երեւնալը . Քրիստոնեայ Արշա-  
 կունիները Սասանեանց վրայ կը նայէին ոչ միայն իբրև

իրենց ազգակիցներու գահը յափշտակողներու , այլ և  
 իբրև այլակրօններու ու քրիստոնէութեան թշնամիներու  
 վրայ . մինչդեռ ասոր հակառակ՝ ամէն բան կը հու-  
 կեցնէր զիրենք այժմ դէպի հռոմէական պետութիւնը , թէ  
 կրօնի նայնութիւնը , թէ յունական կրթութիւնը , որ Լուս-  
 սաւորչի յաջորդներուն աշխատութեամբ սկսաւ մուտ  
 գանել Հայոց մէջ , և նոյն իսկ յաճախակի ինսամութիւն-  
 ները , զորս կայսրերը կ'ընէին Հայոց թագաւորներու հետ՝  
 զանոնք Պարսիկներէն հեռու պահելու գիտաւորութեամբ :  
 Բայց և այնպէս Պարսկական բարքն ու սովորութիւնները  
 այնպէս խոր արմատ դրած էին Հայոց ներքին կեանքին մէջ ,  
 որ անկարելի էր իրենց բոլորովին բաժնուիլ Արեւելքէն  
 և վերջն սկանապէս միանալ արեւմուտքի հետ : Ան այս  
 պատճառով կը տեսնենք որ Տրդատի յաջորդները յաճախ  
 կը տատանին իրենց ընտրութեան մէջ այն մեծ կռուին  
 ժամանակ , զոր Սասանեան թագաւորները և Բիւզանդիոնի  
 կայսրերը իրարու դէմ կը մղէին , մինչև որ վերջապէս  
 երկու ոտիները հաշտութեան ուրիշ ելք չգտնելով՝ Հա-  
 ստատոնը իրարու մէջ կը բաժնեն և Հայոց ազատու-  
 թիւնը կը ջնջեն :

Այս դժբաղդութեան առաջքը կարող էր առնել մի-  
 այն Հայոց թագաւորներու արդար և իմաստուն ընթաց-  
 քը ներքին կառավարութեան մէջ և աշտըջութիւնն ու  
 խոնձմութիւնը արտաքին քաղաքականութեան մէջ :  
 Դժբաղդարար Տրդատի յաջորդները զուրկ էին այս բա-  
 ըմաստութիւններէն , անոնք մեծ մասամբ տէրութեան  
 զործերով զբաղելու տեղ՝ լսկ կերուխուժի ու զուար-  
 ճութիւններու ետեւէն էին լինլած , Արեւելքոց յատուկ  
 մոլորութիւններու հետ խառնելով նա և Հռոմի ստակալի  
 վարքն ու բարքը : Իրենց կեանքը սրբերու ու կանանոց-  
 ներու մէջ անցնելով , անոնք ոչ երկրին բարեկարգու-  
 թեան խնամք կը տանէին ոչ ալ անձամբ մասնակից  
 կ'ըլլային այն պատերազմներուն , որոնց ասպարէզն էր

Հայաստանը : Ճիշդ այս պատճառով արքունի հրամանները մեծ ազդեցութիւն չունէին փառամով նախարարներու վրայ, որոնք մեծամեծ կալուածներով ու պատիւներով ճոխացած՝ մեծ ակնկալութիւն մը չունէին թոյլ ու մերկ թագաւորներէն և կը ձգտէին ինքնազուխ ըլլալու : Ապաւինելով իրենց բերդերուն անոնք յաճախ իրարու հետ կը կռուէին, և երբեմն այ իրարու հետ կը միաբանէին թագաւորին դէմ, և մինչև անգամ բացայայտ կերպով Պարսից կամ Յունաց կողմը կ'անցնէին և անոնցմէ զանազան իրատու մենք կ'ընդունէին :

Կեդրոնական իշխանութեան այս թուլութեան պատճառով իւրաքանչիւր թագաւորի մահուան ժամանակ գահին վտանգ կ'սպառնար, և եթէ Արշակունեաց թագաւորութիւնը Տրդատէն յետոյ մտաւորապէս դար մը կանգուն մնաց, այդ վերագրելու է դրէն երկու դրացի պետութիւններու ոսոխութեան, որոնցմէ իւրաքանչիւրը աչք ունէր Հայաստանի վրայ, իսկ ներսէն՝ եկեղեցիի պաշտօնեաներ, որոնք յիշեալ հանգամանքէն օգուտ քաղելով՝ հայրենասէր իշխաններու աջակցութեամբ կ'աշխատէին երկրին զօրութիւնները խարխլած գահին շուրջը կեդրոնացնել : Սակայն անարժան թագաւորները չգիտցան գնահատել իրենց երախտաւորներու ծառայութիւնները զորս իրենց ծառայութեանց փոխարէն կ'անարդէին և կ'սպաննէին իսկ :

Տրդատի եզերական մահէն յետոյ սահմարձակ նախարարները իրենց կիրքերուն կատարեալ ազատութիւն պուին. անոնք իրարու երկիրները ոսնակոխ ընելով՝ կատաղարար կը պատերազմէին իրարու դէմ՝ մեծ տառապանք պատճառելով ժողովուրդին : Այս կախիւներուն ժամանակ Բզնունեաց, Մանաւազեանց և Սրբունեաց հին նախարարական տոհմերը խաղաւ ջնջուեցան : Բայց այս արիւնահեղութենէն աւելի վտանգաւոր էին երկրին հիւսիսային և հարաւային մասերուն մէջ գրգռուած ապստամբութիւնները, որոնց մէջ կար նաև Պարսից թագա-

ւորին մատր : Սանատրուկ Արշակունի իշխանը, որ Տրդատի կողմէն իրրև վերակացու գրկուած էր Ալուանից երկիրը, ինքնազուխ թագաւորեց Փայտախարանի մէջ, և Վրթանէսի որդին՝ Գրգորիս կաթողիկոսը՝ ձեռ մը պաշին կապելով նահատակեց Վասնեան զաշտին մէջ : Անոր օրինակին նետեւելով, Բակուր Աղձնեաց բղեշխը ապստամբեցաւ և ուզեց ինքնազուխ լինել իր երկիրներուն վրայ :

Այս անկարգութիւնները տեսնելով, քանի մը հայրենասէր իշխաններ Վրթանէս կաթողիկոսը հետ խորհուրդ ըրին, և Մար ու Գաթ Մոխաց ու Հաշտենից նախարարները դեսպանութեամբ ուղարկեցին Կոստանդկայսեր մօտ, խնդրելով որ վերջին զաշտագրութեան համեմատ՝ օգնական զօրք ուղարկէ և Տրդատի որդին Սասարը թագաւորեցնէ : Անտիոքոս, կայսերական տան վերակացուն, լէգէտներով եկաւ Հայաստան, հետը թագաւորական թագ և ծիրանի բերելով : Սասարով Բ. նասաւիր ձօր գահը (343), և անմիջապէս Տրդատի կարգած չորս զօրավարները իրենց պաշտօնին մէջ հաստատուեցան : Մանածիր Ռշտունին ուղարկուեցաւ Ասորեստանի և Միջագետքի կողմերը, Վասն Ամատունին գնաց Ատրբայտականի սահմանները պահպանելու, իսկ ինքը Անտիոքոս Բագարատ ասպետի և Միհրան Բղեշխի հետ միմեկից Սանատրուկի վրայ, Փայտախարանէն Պարսկաստան քեց զայն և Հայաստանի հարկերը ժողովելով վերադարձաւ կայսեր մօտ :

Միեւնոյն ժամանակ հարաւի մէջ Մանածիր՝ Աղձնեաց ապստամբութիւնը զսպեց և Պարսից օգնական զօրքը հալածեց. Բակուր սպաննուեցաւ և անոր Հէշա որդին թագաւորին ուղարկուեցաւ : Բայց Ռշտունեաց իշխանը թագաւորին ուղարկուեցաւ Աղձնեաց և Միջագետքի անգլութեամբ վարուեցաւ Աղձնեաց և Միջագետքի բնակիչներուն հետ, յանցաւորներուն հետ շատ մը անմեղ մարդիկ կոտորելով ու գերելով : Ի զուր Ս. Յակոբ Մըծ-

բնայ հայրապետը յորդորեց զայն որ կալանաւորուած անմեղները արձակէ. երբ հայրապետը թագաւորին բողոքեց, Մանածիւր զայրացած՝ անոր ութը սարկաւազները, որ գերիներուն մէջն էին, հրամայեց ծովը ձգել, և սուրբը անիծեց անոր գաւառը:

Երբ այս կերպով երկիրը խաղաղեցաւ, Խոսրով սկսաւ զբոսանքի ու որսորդութեան ետեւէ բլլալ. այս նպատակով ան անկել սուաւ Սգատ գետի ափը արուեստական անտառ մը, որ իր անունով Խոսրովակերտ կոչուեցաւ. շինեց նոյնպէս Գաին քաղաքը և իր պալատը այնտեղ փոխադրեց: Հայոց թագաւորին անհագութիւնը տեսնելով, Շապուհ Բ. ուրիշ փորձ մը փորձեց Հայաստանի խաղաղութիւնը վրդովելու. անոր զրդմամբ հիւսիսային լեռնակամներէն 20,000 հոգի Մազբթաց Սանեասան թագաւորին առաջնորդութեամբ արշաւեցին Հայաստան, Մլհրանի զօրքը ջարդեցին, զինքն այ սպաննեցին և անարգել եկան Վաչարչապատ քաղաքը պաշարեցին: Վրայ հասան Բագարատ և Վահան արեւմտեան և արեւելեան դունդերով, և առանց ժամանակ տալու թշնամինեւուն արձակ դաշտին մէջ նետաձգութեամբ պատերազմելու քշեցին զանոնք մինչեւ Օշական գիւղի քարուտ տեղերը. այստեղ Վահան Ամատունին ինկաւ Մազբթաց թագաւորին վրայ, ձիէն վար ձգեց զայն ու սպաննեց. անոր զօրքը յողթուեցաւ ու փախաւ: Այս միջոցին թագաւորը Վրթանէս կաթողիկոսի հետ Ծափաց գաւառի Գարեւնից բերդը ապաւինած՝ պատերազմի ելքին կը սպասէին: Եկան զօրավորները յողթութեան աւետիար բերին իրենց տիրոջ, և արդարաւէր Բագարատ ասպետը պատմեց անոր Վահան Ամատունիի սխրագործութիւնը: Խոսրով պարգեւեց Վահանին Օշական գիւղը. իսկ Մլհրանի տեղ՝ հիւսիսային դունդի զօրապետ կարգեց Գորջոյ Խորխուունին:

Հիւսիսականաց արշաւանքէն յետոյ յայտնի թշնա-

մութիւն ինկաւ Հայոց և Պարսից մէջ: Խոսրով Շապուհի մեքենայութիւններէն զրգուում՝ դադրեցաւ հարկ տալ՝ և Պարսից զօրքը մտաւ Հայաստան: Հայերը դիմաւորեցին զանոնք Հեր և Զարեանդ գաւառին մէջ, ուր մեծ կտորած եղաւ և երկու կողմէն շատ զօրավարներ ինկան, որոնց մէջ էր նաև Արտաւազը Մանգալունիի սրգի Վաչէն, որուն յանձնուած էր հայ զօրքի սպարապետութիւնը: Ինքը Խոսրով ալ այնուհետեւ երկար չտպրեցաւ. անոր վերջին զործը ելաւ Վաչէի սրբոցն՝ պատանի Արտաւազիւն պատուաւոր սպարապետութիւնը տալ (332): Այսպէսով Խոսրով թէեւ հօրը քաջութիւնը չունէր, բայց անոր բարեպաշտութենէն և զգաստասէր բարքէն անմասն չեղաւ. իր աննախանձ բնաւորութեամբ ան գիտցաւ զնահասել հաւատարիմ իշխաններու անձնութիւնները, որոնք Հայաստանը թշնամիներէ ազատեցին և իր գահի նեցուկներն եղան:

Անմիջապէս Վրթանէս կաթողիկոսը նախորարներու խորհուրդ գումարեց, և որոշուեցաւ երկրին վերակազմութիւնը ժամանակագրապէս յանձնել Արշաւիր Կամարախանին, մինչեւ որ Տիրան արքայորդին Կոստանդնուպոլսէն վերադառնայ, ուր կաթողիկոսին հետ գնաց Կոստանդ կոյսրէն Հայաստանի թագն առնելու: Այս ներսեհ հանգամանքէն օգուտ քաղելով, Շապուհ Բ. իր ներսեհ եղբայրը բազմաթիւ զօրքով ուղարկեց, որ Հայերը նուաճէ և երկիրը գրաւէ: Արշաւիր Կամարական դուրս եկաւ Ներսեհի առաջ և Մուղ դաշտի վրայ ջարդելով եկաւ Ներսեհի առաջ և Մուղ դաշտի վրայ ջարդելով Պարսիկները՝ քշեց անոնք իրենց երկրին սահմանները:

Տիրան Բ. որ հօրը նման թոյլ էր առանց անոր աւաքինութիւնները ունենալու, գահ բարձրանալուն պէս (333) Շապուհ Բ. ի հետ հաշտութիւն կնքեց, և կրկնակի հարկ տալով Յունաց և Պարսից՝ խաղաղ կեանք կը վարէր: Շապուհ Յունաց հետ պատերազմելու դիտաւովարէր: Շապուհ Յունաց հետ պատերազմելու հաստատ պառութիւն ունենալով, իր բարեկամութիւնը հաստատ պա-

նեց Տիրանի նեա. մինչև անգամ, երբ հիւսիսային սզգերը իրենց սովորութեան համեմատ արշաւեցին Հայաստան, Հայոց թագաւորին օգնեց՝ անոնց ասպատակութիւններուն առաջը առնելու համար:

Բայց և այնպէս Տիրան չկարողացաւ մինչև վերջը իր չէզոքութիւնը պահել երկու աէրութիւններու մէջ: Կոստանդի յաջորդը Յուլիանոս Ուրացոյ մեծ զօրութեամբ Պարսից վրայ գալով, Տիրան ստիպուեցաւ օգնել Յունաց՝ Եփրատի կամուրջէն անցնելու, և թէպէտ պատերազմի չգնաց, բայց իր երրորդ որդին Տրդատը և Տիրիթի թուր պատանդ տուաւ կայսեր, ինչպէս նաև դունդ մը օգնական զօրք Զօրա Ռչտունեաց նախարարի առաջնորդութեամբ: Միւսնոյն ժամանակ ի նշան հպատակութեան՝ կայսեր պատկերը բերաւ և Մոփաց գաւառի թագաւորական եկեղեցիին մէջ կախեց: Յուսիկ, Վրթանէսի որդին ու յաջորդը, որ շատ անգամ թագաւորը յանդիմաներ էր իր անկարգ վարքին համար և մինչև իսկ եկեղեցիին դուռները անոր առջև փակեր էր, կայսեր պատկերը օտնակոխ ըրաւ: Տիրան զայրացած՝ հրամայեց բրածեմ ընել զայն, մինչև որ հայրապետը հոգին աւանդեց: Երբ Դանիէլ ձերունի քահանան յանդիմանեց զինքը իր անօրէնութեան համար, թագաւորը զայն ալ խեղդել տուաւ:

Այս անցքերը լսելով և Ուրացոյ կայսեր համար պատերազմի չուզելով, Զօրա նախարարը համոզեց իր զօրքը եւ դառնալ Հայաստան: Ան քաջուեցաւ Տմորիս գաւառը, ուր Հայ մարդպետը (ներքինապետ) եկաւ և նարէութեամբ հրաւիրեց զայն որ թագաւորի մօտ երթայ: Եւ որովհետև զօրքը ցրուեր էր, Զօրա ակամայ շնաց և Տիրանի հրամանով բոլոր ցեղովը սարմնուեցաւ: Անոր տեղ հարուային գունդի զօրապետ կորուեցաւ Մաղամուտ Անձաայ իշխանը:

Իսկ Յուլիանոս իր բանակով Պարսիկներէն

նեղը իյնալով, Տրդատնի սոջև չարաչար յալթուեցաւ ու սպաննուեցաւ: Եապուհ Յոյները հալածելէ յետոյ, Տիրանը բարեկամաբար իր մօտ հրաւիրեց և զօրքերուն առջև նախատելով զայն իր ուխտադրութեան համար, աչքերը հանեց և զրկեց կուշ տւանը (364):

Արեակ Բ. (364). — Անոր յարաբերութիւնը Հռոմայեցոց եւ Պարսից հետ. — Տիգրանակերտի պաշարումն ու առումը. — Ներսէս Մեծի անտորը. — Գեղ. անոր սպանումը. — Փառանձեմ բագուհի. — Արեակաւանի շինութիւնը. — Կասաւարկանաց կոսորածը. — Արեակի կալաւաւորութիւնը. — Փառանձեմի եւ Արեակի վախճանը (282):

Պարսից թագաւորը իր վրէժխնդրութիւնը յագեցնելէ յետոյ, Հայոց սիրտը շահելու և միանգամայն իր ազդեցութիւնը Հայաստանի վրայ զօրացնելու համար, Տիրանի տեղ թագաւորեցուց անոր որդին Արշակ Բ.ը (364): Միւսնոյն ժամանակ իր ապահովութեան համար Վահան Ամատունիի տեղ արեւելեան գնդի զօրապետ կարգեց Պարսից կուսակից Վալիւ ալ Միւսնցին, և ինքը վերադարձաւ իր երկիրը հիւսիսային ազգերու արշաւանքին առաջն առնելու համար: Վաղինտինոս կայսրը Հայոց երկրի անցքերը իմանալով, դեսպան ուղարկեց Արշակին յորդորելով որ Պարսից դաշնակցութենէն եւ կենայ և յորդորելով որ Պարսից թագաւորը Յունաց դեսպանները անպատուութեամբ եւ դարձուց, կայսրը զայն քաջաւ և Արշակի եղբայր Տրդատը, որ իր քով պատանդ բացաւ և Արշակի եղբայր Տրդատը, որ իր քով պատանդ էր, սպաննեց, միանգամայն Թէոփոս զօրապետը զօրքով

Հայաստան ուղարկեց : Չարձուրեցաւ Արշակ և Ներսէս Մեծի (Յուսիկի թոռ) միջնորդութեանը դիմեց կայսեր հետ հաշտուելու համար : Վաղենտինոս զիջաւ և իր մօտ եղած պատանդները արձակելով՝ կայսերական տունէն Ողիմպիադա անունով օրիորդը՝ Արշակին կուսթեան ուղարկեց, որպէս զի այսպիսով Հայոց թագաւորը Բիւզանդիոնին արքունիքի հետ կապէ :

Շապուհ հարկաւ չէր կրնար անտարբերութեամբ նայիլ Հայոց քաղաքականութեան փոփոխութեան վրայ : Ուստի հիւսիսային ազգերու պատերազմը վերջացնել առաւ և յետոյ սկսաւ Հայաստանի վրայ արշաւելու պատրաստութիւն տեսնել : Արշակ աճապարեղ Տիրիթի եղբօր որդին՝ իր զինակիր Վարդան Մամիկոնեանի հետ Տիգրան ուղարկել հաշտութիւն խօսելու համար . Շապուհ, որովհետեւ կայսեր հետ պատերազմելու դիտաւարութիւն ունէր՝ համաձայնեցաւ, այն պայմանով որ Հայոց թագաւորն ալ իր զօրքով Յունաց վրայ երթայ : Արշակ մտածեց ոչ Բիւզանդիոնի հետ յայտնի թշնամանալ և ոչ Սասանեան թագաւորի կամքը չհատարած համարուի . ուստի գանազան պատճառներ բերելով՝ անձամբ պատերազմի չգնաց, այլ միայն փոքրիկ օգնական գունդ մը ուղարկեց Պարսից . և որովհետեւ Տիրիթն ու Վարդանը դրբեր էին Շապուհը Հայոց դաշնակցութիւնը հաշտութեան պայման դնելու, սաստիկ նախատեց դանոնք : Վիրաւորուած իշխանները Արշակի պաշտաէն հեռացան և ճամբայ ելան Շապուհի մօտ երթալու . բայց Վասակ՝ Վարդանի եղբայրը թագաւորին հրամանով ետեւսուն հասաւ և երկուքն ալ սպաննեց :

Այդ միջոցին Շապուհ Հայաստանի հարաւային կողմէն անցնելով՝ Յունաց վրայ կ'երթար : Երբ Տիգրանակերտի մօտ հասաւ, ուղեց քաղաք մտնել, որ իր բանակին համար պաշար առնէ . բայց Անգովկ Աիւնեաց իշխանը քաղաքին դուռները փակեց Պարսիկներու առ-

ջեւ : Շապուհ ժամանակ չկորսնցնելու համար իր ճամբան շարունակեց, միաքը գնելով դարձին Տիգրանակերտցիները պատեղլ, ինչպէս որ ըրաւ ալ : Քաղաքը մեծ բնդդիմութենէ յետոյ առնուեցաւ յոյն զերիներու օգնութեամբ . բնակիչներէն մէկ մասը կոտորուեցան, մէկ մասն ալ Պարսկաստան գերի տարուեցան :

Մինչ Պարսիկները՝ Հայաստանի մէկ սահմանէն աւարով ու գերիներով դուրս գ'ելլային, միւսէն կը մտնէն Յոյները թէոդոսի առաջնորդութեամբ, որ կուգար Արշակի վրայ՝ Պարսից օգնութիւն տալուն համար : Արշակ դարձաւ Ներսէս Մեծի միջնորդութեանը դիմեց, որ թէոդոսը համոզեց և Արշակի արդարացուցիչ նամակովը և շատ բնծաներով գնաց կայսեր մօտ : Վաղէս կայսրը ոչ Արշակի թուղթը կարդաց, ոչ ալ Ներսէսը ուղեց տեսնել . այլ հրամայեց անտարգանակ կղզի մը աքտրելի գայն : Այսպիսով Արշակ իր երկդիմի քաղաքականութեամբ չկրցաւ ոչ Տիգրանի և ոչ Բիւզանդիոնի բարեկամութիւնը գրաւել . ընդհանրապէս՝ զանդիոնի բարեկամութիւնը գրգռեց իր դէմ և եթէ երկու կողմի թշնամութիւնը գրգռեց իր դէմ և եթէ երկու անգամ կայսեր բարկութենէն ազատուեցաւ, Պարսից թագաւորը նոյն դժբաղդութիւնը՝ պիտի բերէր անոր գլխին, որուն փորձը արդէն տեսեր էր յայրը՝ Տիգրան :

Հայոց թագաւորին փրկութեան միակ յոյսը՝ երկրին ներքին անդորրութիւնն ու իշխաններու սէրն ու միաբան գործակցութիւնն էր . բայց դժբաղդաբար թէ՛ նախարարներուն և թէ՛ ի, ազգականներուն հետ գժտութեան մէջ էր Արշակ : Ներսէս Մեծի խնդրանք Բիւզանդիայէն արձակուած պատանդներէն մէկը, Գնէլ (Տրդատի որդին) հիւպատոսութեան պատուով ու գանձերով ճախացած՝ վերադարձեր էր Հայաստան իր նախանձոտ հօրեղբոր որդիի Տիրիթին հետ : Գնէլ բնակեցաւ Կուաշ տանը իր կուրցած պապին մօտ, որ Տրդատի անմեղ մահուան

վրայ վշտացած՝ իր բոլոր կալուածները թողանք պարգևեց: Շուտով Գնէլ ամուսնացաւ Սիւնեաց Անգովկ նախարարի դստեր՝ գեղեցիկ ու հնարագէտ Փառանձեմի հետ և թագաւորովայն հարսանիք ըրաւ. և նախարարները, որոնց Գնէլ իր բարեմասնութիւններով և առատածեռութեամբ սիրելի էր եղած, իրենց աղաքը երկառատարդ իշխանի պալատը ուղարկեցին: Այս բանէն օգտուելով, Տիրիթ Վարդան Մամիկոնեանի հետ միաբանած՝ Արշակի սիրտը կասկած ձգեցին, որ իբրև թէ Գնէլ կը մտածէ զայն սպաննել և թագաւորութիւնը յափշտակել: Թագաւորի հրամանով Գնէլ նախարարներու աղաքը արձակեց և ինքը Այրարատէն քաշուեցաւ իր մայրենի ժառանգութիւնը՝ Շահապիվան: Տիրան իր թոռանը եղած անիրաւութեան վրայ նեղացած՝ սաստիկ յանդիմանութիւն ուղարկեց Արշակին, և սա անգթաբար խեղդել տուաւ իր հայրը: Ապա Գնէլի փարթամ կեանքի վրայ նախանձելով և անոր կոտորակ վրայ աչք ունենալով, միաքը գրաւ զայն սպաննել, և անգամ մը երբ եղբորորդիին հիւր էր գացած՝ Վարդան Մամիկոնեանը որսի ժամանակ թագաւորի հրամանով սպաննեց Գնէլը իբրև թէ սխալմամբ: Արշակ իր չարագործութիւնը ծածկել ուզելով, սուգ բռնեց Գնէլին համար և անոր մարմինը մեծ հանդէսով թաղել տուաւ. բայց յետոյ իրականութիւնը պարզուեցաւ, երբ թագաւորը անոր փառանձեմ կրնը՝ իրեն հարձ առաւ: Այս փառասէր կրնը իր անգթութեամբ Արշակէն վար չմնաց. ուզելով Ողիմպիադայի տեղը բռնել, Մըջիւնիկ անունով քահանայի մը ձեռքով թունաւորեց զայն հաղորդութեան ժամանակ. նոյնպէս Վաղինակ Սիւնեաց իշխանը սպաննել տուաւ և անոր տեղը իր Անդովկ հայրը կարգել տուաւ:

Քիչ յետոյ Արշակ նախարարներուն հետ ալ թշնամացաւ: Այս թշնամութեան պատճառն եղաւ Արշա-

կաւան քաղաքը, զոր թագաւորը մտածեց չինել Մասիսի ստորտը. և որպէս զի չուտով բազմամարդանայ, հրաման հանեց որ այնտեղ ապաստանող յանցաւորները դատաստանէ ազատ մնան: Կարճ մըջոյի մը մէջ Արշակաւանը լեցուեցաւ ամէն տեսակ չարապործներով, որոնք նախարարներու երկիրներէն փախեր և ապաւիններ էին այնտեղ: Նախարարները բողոքեցին, և երբ տեսան որ թագաւորը չչսեր զիրենք, դիմեցին Պարսից օգնութեանը, որոնք այդ ժամանակ Յսնաց արշաւան քէն վերադարձած՝ Տիգրանակերտի պաշարումով զբողած էին: Շապուհ գունդ մը օգնական զօրք ուղարկեց, որոնք Անի ամրոցն առին, թագաւորական զանձերը կողտրտեցին և մինչեւ անգամ Արշակունի թագաւորներուն ոսկորները գերեզմանէն հանեցին, որ հետերնին Պարսկաստան տանին, բայց նախարարները ձեռքերնուն առին և Աղցք աւանը թաղեցին: Յետոյ հայ իշխանները իրենց զօրքով ինկան Արշակաւանի վրայ, բնակիչները անխնայ կոտորեցին և քաղաքը կործանեցին: Հասաւ ներսէս կաթողիկոսը և անոնց ձեռքէն ազատեց կաթնակեր մանուկները, զորս նախարարները իբրև գերի իրենց մէջ բաժնիր էին: Նախարարներուն ըրածէն նեղանալով Արշակ, որ Պարսից հալածանքէն փախեր էր վրաստան, այժմ իր սակաւուսումնականներով և վրայի գունդով եկաւ հայ իշխաններու վրայ, որոնք ներսէս կամսարականի առաջնորդութեամբ պատերազմի բռնուեցան թագաւորին հետ: Այն ժամանակ կաթողիկոսը, որ Գնէլի սպաննութենէն յետոյ արքունիքէն հեռացեր էր, շատերու խնդրանքով մտաւ և թագաւորը նախարարներուն հետ հաշտեցնելով՝ ազգամիջեան կռուին վերջ տուաւ. միայն Մեղսեան Արծրունին և Վահան Մամիկոնեանը չուղեցին բաժան Արծրունին և Վահան Մամիկոնեան մէջ մտան: հաշտուիլ, և գացին Պարսից ծառայութեան մէջ մտան: Մտկայն Արշակ նախարարներու դէմ սխ էր պահեր, և ներսէսը աքսորելէ յետոյ իր խօսքը դիմելով՝ շա-

տերէն վրէժ առաւ, և առաւելոյցէս Կամսարա-  
կաններէն, որոնք բոլոր ցեղով կոտորուեցան, մարմն-  
ները գաղաններուն կերակուր ձգուեցան և կալուած-  
ները արքունիք գրաւուեցան. միայն Սպանդարաթ  
(Ներսէի եղբորդին) իր առնով ազատուեցաւ և Փա-  
խաւ Յունաստան: Գիւղացի սոյլորդները, որոնց նրա-  
մայրամ էր Կամսարականներու գանձերը երաւանդա-  
շատէն Արմաւիր փոխադրել, ճամբան իրենց տէրերու  
սկիորները ածանելով՝ ժողվւցին ու թաղեցին, և թա-  
գաւորը նրամայից կոխել զանանք:

Այսպիսով Արշակի թագաւորութեան վերջին տարի-  
ները նախարարներուն սիրտը պազած էր թագաւորէն,  
և իրաւու ետեւէ կը դիմէին Պարսից արքու-  
նիքը, ուր մեծամեծ պատիւներ գտնելով կը վերադառ-  
նային իրենց երկիրը: Վերջապէս Ալանոզան պարթեւ  
իշխանը զօրքով ուղարկուեցաւ Հայոց թագաւորը բռնե-  
լու: Արշակ իրեններէն անօգնական մնացած՝ փորձեց  
Պարսից զօրավարին սիրտը զանազան խոստումներով  
գրաւելու, բայց բոլորը զուր եղաւ. Ալանոզան թոյլ  
չտուաւ իրեն Յունաց երկիրը փախչելու, և Արշակ նեղը  
մնալով՝ անձնատուր եղաւ և տարուեցաւ Շապուհի  
մօտ, ուր պատուով պահուեցաւ, մինչեւ որ Փառանձեմ  
և բոլոր նախարարներու կիները Պարսից դուռը բերուէին:  
Բայց նախարարները Շապուհի դիաւաւորութիւնը հաս-  
կնալով, զըջացին իրենց ըրածին վրայ, ինկան հալածեցին  
Հայաստան եկած պարսիկ դունդը և իրենց ընտանիք-  
ները առած Յունաստան փախան: Իսկ Փառանձեմ թա-  
գաւորական գանձերն առնելով՝ գնաց ամրացաւ Արատ-  
զերս բերդը, սպասելով որ որդին Պապ Բիւզանդիայէն  
չուտով օգնութեան հասնի:

Այս լսելով, Շապուհ սաստիկ բարկացաւ, նրամայեց  
Արշակը չղթայակապ ընել և խուժաստանի Անյուշ բերդը  
սանիլ, և Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոն-

եանը զօրքով Հայաստան ուղարկեց: Արտագերբը պա-  
շարուեցաւ և առնուեցաւ. թագուհին գերի տարուեցաւ  
Ասորեստան և այնտեղ ցիցի վրայ հանուեցաւ: Արշակ  
Անյուշ բերդին մէջ այս թշուառութիւնները լսե-  
լով, յուսահատութենէն անձնասպան եղաւ (382),  
իրմէ առաջ մորթազերծ մահով սպաննուեր էր ան-  
վենիւր Վասակ Մամիկոնեան սպարապետը:

30

Մերուժան Արծրունիին գործերը. — Պապ (382). Չիրաւի  
ճակատաւարքը. — Ներսէս Մեծի մահը (383). — Պապի  
ապստամբիւր կայսրի դէմ եւ գլխատուիւր (388). — Վա-  
րագրատի չորսամեայ քաղաւորութիւնը (391 — 394):

Արշակ Բ. ի գերութենէն յետոյ Հայոց երկրին մէջ  
կրկնուեցան Տրդատի և խորով Բ. ի մահէն յետոյ պա-  
տանած անցքերը: Շապուհ միաքը դրաւ Հայոց թագա-  
ւորութիւնը իսպառ կործանել և այդ երկիրը Պարսկաս-  
տանի հետ միացնել: Ան յոյս ունէր այս մտադրութիւնը  
յոջուցութեամբ ի գլուխ հանել, որովհետեւ նախարար-  
ներուն մեծ մասը, ինչպէս և կաթողիկոսը, հայրենիքէն  
չուրս էին և երկիրը բոլորովին անպաշտպան էր մնացած:  
Իր Որմղըս խաբարը Մերուժան Արծրունիին կնու-  
թեան առլով, Շապուհ մեծ պատրաստութեամբ Հա-  
յաստան ուղարկեց զայն, խոստանալով որ եթէ Հայերը  
նուաճէ և Պարսից կրօնին դարձնէ, Հայաստանի թա-  
գաւորութիւնը իրեն կուտայ: Մերուժան եկաւ և անոր  
առաջին գործն եղաւ արժանաւոր եկեղեցականները  
զանազան պտոճառներով կալանաւորել և Պարսկաստան

ուղարկել: Յետոյ, Հայոց և Յունաց մէջ եղած հաղորդակցութիւնը կտրելու մաքով, ամէն տեղ գտած յունարէն գիրքերը այրեց և յոյն լեզուի ուսումը խափու արգիւնց: Փարձեալ, ցրուած նախարարներուն երկիւղ ազդելու և իր կողմը դարձնելու դիտաւորութեամբ, անոնցմէ շատերուն Հայաստան մնացած կիները բունց ու բերգերու մէջ փակեց:

Հայաստանի թշուառ վիճակը իմանալով, Ներսէս Մեծը, որ աքսորէն նոր վերադարձած Բիւզանդիոն կը գտնուէր, միջնորդեց Թէոփոս Ա. կայսեր առջև, որ գտնէ արեւելեան քրիստոնէութեան պաշտպանութեան համար Պապը թագաւորեցնէ Հայոց վրայ և Հայաստանը Պարսից ձեռքէն ազատէ: Կայսրը համաձայնեցաւ և Տերենտիանոս զօրապետին լեզէտներ յանձնելով Պապին հետ ուղարկեց Հայաստան (382): Նորապսակ թագաւորին հետ վերադարձան իրենց հայրենիքը կաթողիկոսն ու պանդուխտ նախարարները: Մերութան Յունաց և Հայոց միաբան զօրութեան առաջ տեղի տուաւ և փոխաւ Պարսկաստան, բերդապահներուն նախապէս պատուէր տալով, որ նախարարներու կիները բերգերու պարիսպներէն կտանէ:

Շապուհ չվհատեցաւ, այլ հպստակ ազգերէն զօրք ժողովելով՝ Մերութանի ձեռքով ուղարկեց Հայաստան: Միւս կողմէ և կայսր Տերենտիանոսի թելադրութեամբ օգնական դուռներ հասցուց Աղբէ կոմսի զօրավարութեամբ: Երկու կողմի զօրքերը իրարու դէմ բանակեցան Չիրաւ դաշտին վրայ, Նպատ լեռան մօտ, որուն դագաթէն հայրենասէր հայրապետը թագաւորին հետ կանգնած՝ բազկատարած կ'աղօթէր Հայոց ղէնքերուն յաջողութեան համար: Պատերազմը կատարի եղաւ, որով հետեւ երկու կողմն ալ քաջութեամբ կռուեցաւ: Բայց յաղթութիւնը քրիստոնեաներու կողմը մնաց, վամուղի զօրավարներուն սազմագիտութեամբ Հայոց

հեծելազօրքը այն առաւելութիւնն ունէր Պարսիկներէն, որ կը պաշտպանուէր Յունաց վահանակիրներուն հետ: Կուրին տաքցած ժամանակը Սպանդարատ Կամարականը սպաննեց Ղեկաց Շերգիր թագաւորը, իսկ Մուշեղ Մամիկոնեան վիրաւորեց Աղուանից Ունայր թագաւորը: Պարսիկները փախան. քաջն Սմբատ Բագրատունին հասաւ Մերութանի հետեւէն, որուն ձին վիրաւորուած ըլլալով ետ էր մնացած, և հրաշէկ շամփուրը պսակածեւ բոլորած գլխին դնելով՝ ըսաւ հեգնուութեամբ. «Ահաւասիկ կը պսակեմ քեզ, ո՛վ Մերութան, որովհետեւ դու կը փախաքէիր Հայոց թագաւոր ըլլալ, և ես իբրեւ թագադիր ասպետ պէտք է հայրական պաշտօնս կատարեմ»: Այսպիսի վախճան ունեցաւ դաւաճան Մերութանը. անկէց առաջ մեռած էր իրեն գործակից 'Վահան Մամիկոնեանը՝ Սամուէլի հարազատ որդիներէն սպաննուելով:

Պատերազմէն յետոյ կաթողիկոսը հաշտութեան միջնորդ ըլլալով՝ յորդորեց թագաւորը որ իր հօր քրած փեսաները հատուցանէ նախարարներուն և հայրաբար վարուի անոնց հետ, որ նախարարները հաւատարմութեամբ ծառային իրենց տիրոջը: Թագաւորը ետ դարձուց բոլոր նախարարներու գոյքերը. Սպանդարատին՝ իր քաջութեան փոխարէն տուաւ Կամարականաց երկիրները, Շիրակայ և Արշարունակայ դաւառները, զօրքի սպարապետութիւնն ալ յանձնեց Մուշեղ Մամիկոնեանին: Բայց շուտով Պապ իր զեղխ ու անտուակ կեանքով ցոյց տուաւ որ իր նախորդներուն արժանաւոր սերունդն է: Ի զուր Ներսէս կաթողիկոսը յորդորեց զայն որ իր ընկնացքը փոխէ. թագաւորը անոր խրատներէն ձանձրացած՝ ծածուկ թունաւորեց զայն: Ներսէս Մեծի անուան հետ կապուած են այն բարեգործական հաստատութիւնները, որոնք նպաստեցին աւետարանական սկզբունքները արմատացնելու Հայոց մէջ: Բացի հարիւ-

բաւոր վանքերէ, Ներսէս բաղմաթիւ հիւանդանոցներ, աղքատանոցներ, որբանոցներ և հիւրանոցներ շինեց երկրին զանազան կողմերը, և այս ամէն հիմնարկութիւնները հաստատուն եկամուտներով ապահովեց:

Հայրենասէր կաթողիկոսի տարապարտ մահը շատերու սրտին մեծ ցաւ պատճառեց և պաղեցուց թագաւորէն, որ իր անկարգութիւններուն համար քանի կ'երթար աւելի առելի կը դառնար: Եւստով գիտութիւն ինկաւ Պապի և Տերենտիանոս զօրապետի մէջ, որ զօրքով Հայաստան կը մնար իրր Հայոց թագաւորի պաշտպան, բայց իրօք սնոր արարքներուն վրայ մտէն իրական համար: Այս դրութիւնը անտանելի երեւցաւ Պապին և մտածեց ազատուիլ Յունաց խնամակալութենէն և Պարսից կողմը հակիլ: Օգուտ քաղելով Յունաստանի մէջ ծագած խռովութիւններէն, Պապ կայսերական զօրքերը Հայաստանէն դուրս քշեց և սկսաւ պատերազմի պատրաստութիւն տեսնել: Բայց Տերենտիանոս առանց ժամանակ տալու անոր՝ նոր զօրքով հասաւ, բռնեց թագաւորը ու տարաւ Կոստանդնուպոլիս, ուր կայսեր հրամանով Պապ գլխատուեցաւ 7 տարի թագաւորութիւն ընելէ յետոյ (388): Փառտոս Բիւզանդացիի պատմութեամբ՝ Պապ դաւաճանութեամբ սպաննուեցաւ իր թագաւորութեան մէջ, երբ յոյն զօրավարին վրանը անհող նստած՝ կերտխուժով կը զուարճանար:

Պապի տեղ կայսրը Հայոց թագաւոր ուղարկեց անոր եղբորորդին Վարազդատը, որովհետեւ սպաննուած թագաւորին որդիքը անչափանաս էին: Վարազդատ Արշակ Բ.ի բռնուելէն յետոյ ուրիշ նախարարներու հետ Պարսից ձեռքէն փախեր էր Յունաստան և անձնական ոյժով ու քաջութեամբ մեծ անուն էր հանած բռնամարտի ու գողանամարտի, ինչպէս նաև Լոնդրարդացուց զէմ մղուած պատերազմի մէջ: Յունաստան ան-

ցուցած տարիները բաւական երաշխաւորութիւն կը հաստատուէին որ ան հաւատարիմ պիտի մնայ կայսրութեանը: Բայց Վարազդատ Հայաստան գալով՝ Պապի օրինակին հետեւեցաւ և ուզեց Յունաց խնամակալութենէն ազատուիլ, ուստի ծածուկ բանակցութեան սկսաւ Եւպուէ Բ.ի հետ և խնդրեց որ իր աղջիկներէն մէկը իրեն կնութեան տայ, խոստանալով որ Հայաստանը Յունաց իշխանութենէն ազատէ և Պարսից հովանաւորութեան տակ դնէ:

Այս բանը կայսեր ականջը հասնելով, յոյն զօրավարներուն հրաման եկաւ Վարազդատը բռնել և Կոստանդնուպոլիս դրիել, եթէ ինքը չհամաձայնէր: Վարազդատ յուսալով որ կարող է իր անձը արգարացնել, իր կամքով գնաց. բայց Թէոդոս և ոչ իսկ տեսութեան արժանի ըրաւ Հայոց թագաւորը, այլ շղթայել տուաւ և աքսորեց զայն Թուրիս (Իսլանտա) կղզին (394):

ՎԵՐՋԻՆ ԱՐՇԱԿՈՒՆԻՔ

31

Արշակ Գ. եւ Վաղարշակ Բ. (394). — Հայաստանի բաժանումը Պարսից եւ Յունաց մեջ. Խոսրով Գ. (396). — ԳժՏՈՒՔԻՆԵ ԵՒ ԱՅՏԵՐԱՎՄ ԱՐՇԱԿԻ ԵՒ ԽՈՍՐՈՎԻ ՄԵՋ. — Խոսրով Գ. առանձին (399). — Խոսրովի կալանաւորումը (400):

Թէոդոս կայսրը՝ Հայաստանը հպատակութեան մէջ պահելու համար, Վարազդատի տեղ թագաւորեցուց

Պապին երկու որդիները՝ Արչակ Գ. ք. և Վաղարշակ Բ. ք., որոնք Կոստանդնուպոլիս պատանդ էին և անոնց Զարմանդուխտ մայրը իր մօտ պահելով՝ զիրենք յոյն զօրքով Հայաստան ուղարկեց (394)։ Արչակ իր աթոռը հաստատեց Գուբին քաղաքը, իսկ Վաղարշակ Ե. իրենց գաւառի Երիզայ քաղաքը. բայց նոյն տարին կրտսեր եղբայրը մեռաւ, և Արչակ Գ. թագաւորեց մինակ բոլոր Հայաստանի վրայ։

Շուտով մեռաւ և Թէոփոս՝ Նոսթական ընդարձակ կայսրութիւնը կտակով իր երկու որդոց մէջ բաժնելով. Արեւմտաքը ստացաւ Մոսրիսոր, իսկ Արեւելքը Արկադիոսը, որ իր թուրուքեանքը պալատականներու ձեռքը խաղալիկ դարձաւ։ Սորամանկ Շապուհը Արկադիոսի հետ բանակցութեան մէջ մտաւ, և երկու կողմն ալ համաձայնեցան Միջագետքն ու Հայաստանը իրարու մէջ բաժնելու։ Այս բաժանմամբ Հայաստանի արեւելեան մեծագոյն մասը Պարսից ձեռքն անցաւ, իսկ արեւմտեան փոքրագոյն մասը Յունաց ձեռքը։ Արչակ Գ. չուզելով հեթանոս թագաւորին ձեռքին տակ մանել, Այրարատը թողուց և Յունաց մասը անցաւ. անոր հետ գացին և շատ նախարարներ իրենց ընտանիքով, աւելի լաւ համարելով իրենց կալուածներէն զրկուել, քան թէ պարսիկ մարզպանի իշխանութեան տակ մնալ։ Շապուհ ստիպուեցաւ Պարսից մօտի Հայաստանի վրայ թագաւոր կարգել Սոսրով Գ. Արչակունի իշխանը (396), միանգամայն գաղթող նախարարները հյովարտակով հրաւիրեց որ իրենց տեղերը վերադառնան, և սպաննաց հակառակ պարագային անոնց կալուածները գրաւել։ Այս լսելով նախարարներուն մեծ մասը գացին մօտն Սոսրովի իշխանութեան տակ. Արչակի մօտ մնացին անոր քանի մը մերձաւոր իշխանները, Դարա Սիւնեաց իշխանը՝ Թագաւորի աներորդին, Քազաւան Կամսարական՝ Սպանդարատի որդին և ուրիշները։

Սահակ Բ. թագաւորն ի սպասար, Վաղարշակ Բ. ի աները, զոր Արչակ իր կնոջմէն գրգռուած՝ անպատուեր էր, իբր թէ անոր քով թագաւորական զօրքեր կան մնացած իր փեսայէն, նոյնպէս գնաց Սոսրովի քով, քնայելով որ իր կալուածները Յունաց բաժնին մէջ էին։ Արեւելեան թագաւորը մեծ պատուով ընդունեց զայն և իր զօրքին վրայ սպարապետ կարգեց, Արչակի մօտ մնացած նախարարներու կալուածներէն մաս հանելով անոր։ Շուտով Սահակ սպասար ատիժ ունեցաւ իր պատեհադմական ընդունակութիւնները։ ցոյց ապուս Վանանդեցի սպասաակներ Տայոց լեռները ապաւինած՝ երկու թագաւորներու երկիրները սահակոյս կ'ընէին։ Սոսրով ուղարկեց անոնց վրայ Սահակ սպասար, որ յաղթեց անոնց, մէկ մասը ջարդեց և մնացածները հալածեց մինչև Մանանաղի գաւառը։ Այստեղ պատահամբ հանդիպեցաւ Սամուէլ Մամիկոնեանին, որ Արչակի զօրքով ինկեր էր քանի մը նախարարներու ետեւէն, որոնք թուրքերու խօսք կրօնք էին Սահակին հետ, և այժմ Արառաջուց խօսք կրօնք էին Սահակին հետ, և այժմ Արչակի գանձերը լախշտակած Սոսրովի մօտ կ'երթային։ Սահակ Սամուէլը ըջեց և նախարարները իրենց սպասարներէն զուրս բերելով՝ ասարաւ հասցուց Սուսընում արբերէն դուրս բերելով՝ ասարաւ հասցուց Սոսրովի մօտ, որ բերուած գանձերուն մէկ մասը Պարսից թուրքի մօտ, որ բերուած գանձերուն մէկ մասը Պարսից թագաւորին ուղարկեց և անոր հաճութեամբ իր մօտ եկած նախարարներուն կալուածներ պարգեւեց։ Արչակի գանձերը ետ պահանջեց, և երբ Սոսրով մերժեց, պատեհաւոր զանձերը անոր վրայ։ Սոսրով շտապեց ասաջ տերազմի գնաց անոր վրայ, Սոսրով շտապեց ասաջ գալու, որպէս զի հակառակորդին ժամանակ չտայ իր երկրին սահմանները կոխելու. բայց Արչակ արդէն հակարդը տեղի ունեցաւ։ Արեւմտեան թագաւորը յաղթեց և զօրքը ցրուեցաւ։ Սահակ սպասար ինկաւ Արչակի ետեւէն, զոր անշուշտ պիտի բռնէր, եթէ Քազաւան

կամսարականը ժամանակ առ ժամանակ ետ դառնալով և հայաժողովներուն վրայ յարձակելով՝ թագաւորին փախչելու ժամանակ առաւ չըլլար :

Այս պատերազմէն յետոյ Արշակ մեռաւ Եկեղեցացի գաւառը՝ առանց որդի ձգելու (399), և կայսրը անոր տեղ ուրիշ թագաւոր չկարգեց, այլ իր բաժնի Հայաստանը յոյն գործակալներու ձեռքով կառավարեց, որոնք կոմս անունը կը կրէին : Սակայն Յունաց մասի նախարարներուն ծանր թուեցաւ առանց թագաւորի մնալ, ուստի Գաղաւթն կամսարականի միջնորդութեամբ բանակցութեան մէջ մտան Սոսրով Գ. ի հետ և յանձն առին հպատակելու անոր, եթէ կը ներէ իրենց յանցանքին, կալուածները ետ կը դարձնէ և խօսք կուտայ պաշտպանելու Յունաց գործակալներէն այն նախարարները, որոնք անոնց մասին մէջ կալուածներ ունին : Սոսրով ընդունեց այս պայմանները և բոլոր նախարարները անցան անոր երկիրը Գաղաւթնի առաջնորդութեամբ, որուն թագաւորը խոստացիր էր Արշակունի գրել : Միայն Սամուէլ Ամմիկոնեան, իր հայրն ու մայրը հաւատարացութեան պատճառով սպաննած ըլլալուն համար, վախցաւ Պարսից մասը երթալու. այլ երկու կողմերու թուղթերը ձեռք ձգելով գնաց Յունաստան կայսեր մօտ : Սոսրով շտապեց իր կողմէն դեպքան ուղարկել Արկադիոս կայսեր, ինդրելով որ Յունաց մասի տեսչութիւնն ալ իրեն յանձնէ՝ հարկ տալու պայմանով : Կայսրը վախնալով որ մի՛ գուցէ Հայերը ժիւղանին իր մասը Պարսից ձեռքը տալու՝ ընդունեց անոր առաջարկութիւնը, և այսպիսով Սոսրով բոլոր Հայոց վրայ թագաւորեց :

Բայց երկար ժամանակ չմնաց այնուհետեւ իր գահին վրայ : Կայսեր հետ կապած բարեկամութիւնը Տիգրանի արքունիքը կասկածէ մէջ ձգեց. այս կասկածը սաստկացաւ մանաւանդ այն ժամանակ, երբ Սոսրով ա-

ռանց Պարսից թագաւորի հաճութիւնն առնելու՝ Հայոց վրայ կաթողիկոս կարգեց Ներսէս Մեծի որդին՝ Սահակ Պարթևը, որուն վրայ, ինչպէս ընդհանրապէս կուսաւորչի բոլոր սերունդին վրայ, Պարսիկները կը նայէին իբրև կայսերական քաղաքականութեան ջերմ կուսակցներու վրայ : Սոսրով Շապուհին սպառնալիքներուն պատասխանեց Արկադիոսի հետ նոր բանակցութեան պահելով, որուն արդիւնքը պիտի ըլլար ամբողջ Հայաստանը Յունաց հովանաւորութեան տակ դնել, եթէ ամեն ինչ յայտն յանձն առնէր անոր օգնելու : Հայոց թագաւոր այս դիտաւորութիւնը նախարարներէն ոմանք ծածուկ հասցուցին Պարսից գուռը : Անսխտապէս Արտաշատը արքայորդին զօրքով ուղարկուեցաւ Հայաստան, և իր արքայորդին զօրքով ուղարկուեցաւ Հայաստան, և Սոսրով, որ ոչ կայսրէն և ոչ հիւսիսային ազգերէն կարողացաւ օգնութիւն գտնել, ստիպուեցաւ երթալ Արտաշատի մօտ, որ զրկեց զայն թագաւորութենէ և Գաղաւթնի մօտ, որ զրկեց զայն թագաւորութեան զաւան կամսարականին հետ շղթայակապ Պարսկաստան տարաւ (400) : Գաղաւթնի եղբայրը Շաւարշ և Պարթև Սամատունին ուղելով իրենց թագաւորն ազատել, 700 խառնուրդով ինկան Արտաշատի զօրքին վրայ. բայց Շաւարշ կատին մէջ սպաննուեցաւ, իսկ Պարթև բռնուելով՝ մորթողերմ եղաւ :

Վառմապոն (400 — 421). — Սահակ Պարթևի Պարսից դուռը երբալը. — Սոսրով Գ. երկրորդ անգամ (421). — Շապուհ Պարսիկ. — Անիթխանութիւն. Սահակ Պարթև Յունաց մասին մէջ. — Արտաշատ Գ. կամ



Արսաշի (426). — Արսաշեսի գահընկեցութիւնը (432) — Արեւիկունեաց բազաւորութեան բարձուր :

Մինչ դժբաղդ Խոսրով Գ. Անյուշ բերդը կ'երթար : Հայոց տէրութեան սանձը ձեռք առաւ անոր եղբայրը Վառձապուն : զոր հպատակութեան մէջ պահելու համար՝ Արտաշիր պարսկական գունդ մըն էր ձգած Հայոց երկիրը : Վառձապունի ՉԱ տարուան խաղաղ ու արդիւնաւոր թագաւորութիւնը (400-421) ցոյց կուտայ թէ ինչ բարիքներ կարող է ընել իշխան մը որ խնայաւորութեամբ և զգուշութեամբ կ'առաջնորդէ իր ազգը : Ճանչնալով իր փափակ դրութիւնը զրացի հզոր պետութիւններու մէջ : Եւ արդարեւ Վառձապուն իր խնայեմութեամբ այն աստիճանի վստահութեան արժանացաւ Տրզրանի և Երզրանդիոնի արքունիքներուն կողմէն որ անգամ մը երբ Պարսից և Յունաց գործակալներուն մէջ գժտութիւն ինկաւ Միջագետքի մէջ : Հայոց թագաւորը յիշեալ տէրութիւններուն հրաւերով Գնաց տեղին վրայ երկու կողմին վէճերը քննեց և գործը արագութեամբ կարգի դրաւ :

Վառձապունի թագաւորութեան երկու լուսափայլ աստղերն էին Սահակ Պարթև , Լուսաւորչի ցեղին վերջին շառաւիղը , և Մեսրոպ Մաշտոց : Սահակ , որ Խոսրով Գ.ի հետ կաթողիկոսութենէն զրկուեր էր , Վառձապունի օրով դարձեալ բարձրագու հայրապետական ասթուր : Իր միամօր Սահականոյ զուարթ ամուսնացնելով Համազասպ Մամիկոնեանի հետ , կաթողիկոսը Սահակ Բազրատունիին մահէն յետոյ՝ քանի մը անգամ միջնորդեր էր Խոսրով Գ.ի մօտ , որ սպարապետութեան պատիւը իր փեսային շնորհէ . բայց թագաւորը տկնածելով Գաղաւոն կամսարականէն՝ չկատարեց անոր խնդիրը : Երբ Վառձապուն թագաւոր նստաւ , հայրապետը նորոգեց իր խնդիրը : Զգուշաւոր թագաւորը իր

նախորդի օրինակէն խրատուելով՝ խոնձութիւն չհամարեց առանց Պարսից թագաւորին գիտութեանը այդպիսի կարգադրութիւն մը ընել , այլ յանձնարարական թուղթ տալով Սահակին՝ ուղարկեց Արտաշիրի մօտ , որ հօրը տեղը թագաւոր էր նստած : Արտաշիր մեծ պատուով ընդունեց Հայոց կաթողիկոսը , որ Լուսաւորչէն սկսելով այս առաջին անգամն էր որ կ'երթար Պարսից դուռը , և առանձին հրովարտակով Հայոց թագաւորին պատուիրեց սպարապետութիւնը տալ Համազասպին և Մամիկոնեանց տունը՝ նախարարութեան նիւղերորդ աստիճանին բարձրացնել . իսկ կամսարականաց և Ամատունեաց կայսրածնները , Սահակի միջնորդութեան համաձայն՝ ետ դարձնել , առանց անոնց նախկին աստիճանը տալու :

Վառձապուն մեռաւ՝ ձգելով դեռահասակ որդի մը որ հաղիւ տալը տարեկան էր . ուստի Սահակ Պարթևը նախարարներու համաձայնութեամբ զնաց Պարսից դուռը և Յազկերտ Ա. թագաւորէն խնդրեց , որ Խոսրով Գ.ը Անյուշ բերդէն արձակէ և կրկին Հայոց վրայ թագաւորեցնէ : Խոսրով վերագործաւ Հայաստան , բայց հաղիւ տարի մը սպրեցաւ և քանը դարձեալ անթագաւոր մնաց (421) :

Այնուհետեւ Յազկերտ չուզեց Արշակունի թագաւոր տալ Հայոց , այլ իր Շապուհ որդին Հայոց թագաւոր անուանելով՝ ուղարկեց Հայաստան մտածելով որ մեծամեծները անոր պալատը երթեւեկելով և Պարսից հետ ինամութիւն ընելով՝ կամաց կամաց Արեւոյ կրօնին ու սովորութիւններուն կ'ընտելանան , և այսպիսով հայ ազգը անզգալի կերպով Պարսից հետ կը ձուլուի : Հայերը յայտնի ընդդիմութիւն ցոյց չտուին Շապուհին , նորովհետեւ Համազասպ Մամիկոնեան սպարապետ մեռած էր և չկար մէկը , որ առաջնորդէր զիրենք . ուստի Պարսից արքայորդին անարգել մտաւ երկիրը՝ հետը



հետ միաբաներ է և կ'ուզէ Պարսից թագաւորին դէմ ապստամբել: Վ.ռամ կանչեց իր մօտ Հայոց թագաւորը ու կաթողիկոսը և առանց անոնց խօսքերը լսելու՝ առաջինը զրկեց թագաւորութենէ, իսկ երկրորդը հայրապետութենէ, և երկուքն ալ Պարսկաստան գահեց. ապա Վեհմիհրջապուհ անունով պարսիկը մարզպան (կուսակալ) անուանեց, Սուրմակն ալ կաթողիկոս, և նախարարներու հետ միասին Հայաստան զրկեց (432):

Այսպէս վերջացաւ Հայաստանի Արշակունեաց թագաւորութիւնը 382 տարի տեւելէ յետոյ, ինչպէս և հայրապետութիւնը՝ Լուսաւորչի ցեղին՝ 132 տարի տեւելէ յետոյ: Այնուհետեւ կաթողիկոսական օթոսի վրայ բարձրացան հետզհետէ Սուրմակ, Բրքիշոյ և Շմուէլ (վերջին երկուքը ասորի) անարժան հովիւները, որոնց անօրէնութիւնները եկեղեցիին և եկեղեցականներու վարկը ժողովուրդին աչքին կոտորելու նպատակով Տիգրանի արքունիքը շտեմնելու կուգար: Ազգին մէկ մասին խնդիրքով, Վ.ռամ՝ Բրքիշոյէն յետոյ՝ Սահակ Պարթեւին թոյլ տուաւ իր հօսին հոգեւոր պիտոյքները հոգալ, բայց ոչ կաթողիկոսական իշխանութիւնը վարել, որուն համար նշանակուեցաւ Շմուէլ:

**ԱՌՍՋԻՆ ԿՐՕՆԱԿԱՆ ՊՍՏԵՐԱԶՄ**

Արեակունեաց քաղաւորութեան անկման նպաստող հանգամանքները.— Պարսից դիսաւորութիւնը Հայաստանի բիսուսներէն ջնջելու.— Յազկերտ Բ.ի արեւանքը Յունաց վրայ.— Միհրներսէն հազարապետ.—

Վասակ Սիւնի եւ Վարազվադան.— Հոնաց արեւանքը (442-449).— Գեեւապուն պարսիկի գործերը Հայոց երկրին մեջ.— Միհրներսէնի բուլքը եւ Հայոց պատասխանը.— Նախարարներուն Պարսկաստան կանչուիլը եւ առերեսու ուրացումը.— Անոնց դարձը Հայաստան մագերով (450):

Արշակունեաց թագաւորութեան անկումով վերջացէս գլուխ եկաւ այն նենգաւոր քաղաքականութիւնը, որուն այնքան յամառութեամբ հետեւեր էին Սասանեան թագաւորները. Հայոց ազգը զրկուեցաւ իր քաղաքական կեանքէն: Այս յեղափոխութիւնը առաջ զաքական կեանքէն: Այս յեղափոխութիւնը արեւելիկ մէկ կողմէն անձնատէր ու փառատէր նախարարներու ձեռնասու յարմար, որոնք ինքնազուլիս ըլլալու և Հայոց թագաւորութիւնը ձեռք ձգելու խարուսիկ յոյսերէն դրդուած՝ Հայաստանի թշնամիներուն ձեռքը անարգ գործիք էին դարձած, իսկ միւս կողմէն Արշակունի թագաւորներու վաստակութեամբ, որոնց դրութիւնը վերջերը այն աստիճանի խեղճութեան էր հասնել, որ անոնց իշխանութիւնը լոկ անուանական էր և ոչ մէկ նշանաւոր կարգադրութիւն չէին կրնար ընել իրենց երկրին մէջ առանց արքայից արքայի կամքին: Այս վիճակին մէջ թագաւորութիւնը մեծ վարկ չէր կարող ունենալ ազգին մեծամասնութեան աչքին, որ անտարբերութեամբ ականատես եղաւ զանին խորատկմանը՝ առանց իր կողմէն ընդդիմութիւն մը ցոյց տալու: Պարսից և Յունաց անդադար միջամտելը Հայոց դործերուն մէջ, հայ թագաւորներուն անոնց ձեռքով գահէն ու կեանքէն զրկուիլը, անիշխանութեան ժառանգներու յաճախ կրկնուիլը, — այս բոլորը կամաց կամաց պատրաստեց ազգը՝ հլուութեամբ ընդունելու այն փոփոխութիւնը իր կեանքին մէջ, որ արդէն հեռուէն մարդիկ կանուխէն նախաստեղծ էին:





քատացնելու նպատակով, Դենչապուն եկեղեցիներու և վանքերու վրայ հարկ դրաւ և երկրին տուրքերը ծանրացուց. որպէս զի այսպիսով Հայերն ակամայ ափսոսին մոգութեան օրէնքն ընդունելու: Ասկէ զատ նախարարներու մէջ բանասրկութեամբ խռովութիւն սերմանեց. վաճան Ամատունիի դէմ ալ, որ երկրին հաղարապեան էր, ամբաստանեց և պաշտօնէն հեռացնելով՝ անոր տեղ պարսիկ մը բերաւ Հայաստան. հոգեւորական ասեաններն ալ խափանելու մտքով՝ մոգպետ մը դատաւոր նշանակեց:

Այս ամէն բանէն յետոյ, Միհրնբրսնը մոգպետի գործակցութեամբ թուղթ մը գրեց Հայոց մեծամեծներուն, որուն մէջ զբաղաշտական վարդապետութեան սկզբունքը ներկայացնելէ և քրիստոնէական կրօնը պախարակելէ յետոյ, պատուիրած էր անոնց կամ իր նամակին պատասխանել և կամ անմիջապէս Պարսից դուռը գալ: Ազգին եկեղեցական և աշխարհական գլուխները Յովսէփ կաթողիկոսի նախադաճութեամբ ժողով գումարեցին Արտաշատի մէջ և զօրաւոր պատասխան մը գրեցին հաղարապետին, յայտնելով թէ աշխարհային գործերու մէջ պատրաստ են ինչպէս միշտ հնազանդելութեամբ լինելու, իսկ կրօնի մասին ո՛չ նա իրաւունք ունի հակառակ հրաման տալու, և ո՛չ իրենք պարտաւոր են հնազանդելու: Նամակը կը վերջանար հետեւեալ վճռական խօսքերով. «Այս հաւատքէն մեզ ոչ ոք չէ կարող շարժել, ոչ մարդիկ, ոչ հուր և ոչ սուր: Մեր բոլոր հարատւութիւնը քու ձեռքդ է, մարմիննիս այ քու առաջքդ, ըրէ՛ ինչ որ կ'ուզես. քեզնէ տանջանք և մեզմէ համբերութիւն, քու սուրբ և մեր պարանոցները»:

Բարկացաւ թագաւորը Հայոց յանդուութեան վրայ և իսկոյն հրովարտակ ուղարկեց նախարարներուն, որ զան իրեն ներկայանան: Աստիք խորհուրդ ըրին և վրձուեցին երթալ, նախապէս խօսք տալով կաթողիկոսին.

որ իրենց հաւատքին վրայ հաստատուն կը մնան: Գացողներուն գլխաւորներն էրն վասակ մարզպանը, վարդան Մամիկոնեան սպարապետը, նախորդ հաղարապետ Վաճան Ամատունին, Ներչապուն Արծրունին, Գաղիչոյ վարդապետն և ուրիշներ. շատերը արդէն առաջուց Պարսից արքունիքին կամ բանակին մէջ էին: Յազկերտ սովորական պատուով չընդունեց նախարարները, այլ խստութեամբ վարուեցաւ անոնց հետ, սպառնալով որ եթէ իր կամքը չկատարեն ամէն անակ տանջանքներ կուտայ անոնց. Հայաստան զօրք կ'ուղարկէ անոնց կիներն ու սրգիները կը ջարդէ և բոլոր ազգը բաջրնջ կ'ընէ: Նախարարները տեսնելով որ թագաւորը բնաւ կ'ընէ, նախարարները տեսնելով որ խնդրեցին. չուզեր խօսք լսել, մտածելու ժամանակ խնդրեցին. անոնք յոյս ունէին որ պարսիկ իշխաններուն պարզեաներ խտտանալով՝ կը կարողանան կերպով մը այդ որոնք գայթէն ազատուիլ. բայց ոչինչ չօգնեց: Անձրկամ՝ վրձուեցին երեսանց քրիստոնէութիւնն ուրանալ, որպէս զի կարողանան երթալ իրենց երկրը վերահաս վտանգէն ազատել, ամէնքէն վերջը համաձայնեցաւ իր ընկերներուն հետ վարդան Մամիկոնեան սպարապետը:

Նախարարներուն որոշման վրայ թագաւորը չափազանց ուրախանալով, առատ պարգեւներ շնորհեց անոնց և մեծ պատուով ետ ուղարկեց. միայն ապահովութեան համար պատանդ պահեց իր մօտ վասակի երկու սրգիքը: Նախարարներուն հետ զուեղ մըն ալ զօրք դրաւ և 700 մոգ, որոնք պատուէր ստացան բոլոր եկեղեցիները փակել և սպանները արքունի գանձարանին յանձնել. քանանները չպիտի համարձակէին ուսուցանել ժողովուրդին, այլ ամէն կարգի մարդիկ ու կանայք աշխարհականի հազուստ պիտի հաղնէին, անոնցմէ ինչ որ հաստատուէր, պիտի բարձուէր և բազմակիւթիւնը հաստատուէր, որպէս զի հայ ազգը ածի ու բազմանայ: Գեռ իրենց տեղերը չհասած՝ մոգերը վրձակ կը ձգէին թէ ո՛ր ազգը որ խուճրին աշակերտ պիտի դառնայ (450):

Նախարարներուն ուրացութեան գոյժը Հայոց երկրին մեջ. — Մոզպեսի առաջին փորձին անյաջողութիւնը. — Վասակի նենգութիւնը. — Ուխտապահ նախարարներուն միաբանութիւնը. — Մոզերու կոտորածը. — Հայոց գործին բաժանումը եւ Վարդանի յաղթութիւնը Աղուանից երկրին մեջ (450). — Վասակի ուխտանենգութիւնը. — Վարդանի դարձը :

Դեռ նախարարները Պարսկաստան էին, երբ Հայոց բանակին մէջ եղած քահանաները շտապով մարդ զրկեցին Հայաստան անոնց ուրացութեան գոյժը տանելու : Ամբողջ երկիրը մէկ ծայրէն միւսը զզրեցաւ. Հայերը հասկցան վտանգին բոլոր մեծութիւնը և ազգովին զէնքի դիմեցին. ոչ միայն մարդիկ՝ այլ և կանայք, հաստատ վճռելով քաջութեամբ մեռնել քան թոյլ տալ որ իրենց եկեղեցիին ձեռք գայցնեն : Ընդհանուր ոգեւորութիւնը մինչեւ այնտեղ հասաւ, որ որոշուեցաւ ամենամօտ ազգականներուն անգամ չինայել կրօնի փրկութեան համար. եղբայրը եղբոր գէժ պիտի կուռէր, որդին հօր գէժ, կինը իր ամուսնոյն գէժ՝ եթէ ասոնք ուրանային ազգային եկեղեցին :

Այս տրամազրութեան մէջ էր երկիրը, երբ նախարարները մոգերուն հետ հասան Հայաստան և բնակեցան Ծաղկոտ գաւառի Անգղ գիւղը, ուր մոզպեսը ուզելով առաջին փորձն ընել, կիրակի օր մը մոգերու և զինուորներու բազմութեամբ գնաց եկեղեցին կործանելու : Ղեկնող երէցը, որ այլ միջոցին պատարագ կը մատու-

ցանէր, եկեղեցականներուն և ժողովուրդին գլուխն անցած՝ փայտերով մոգերուն գլուխները ջարդեց ու ետ քէց : Տրամեցաւ ու վնասեցաւ մոզպեսը և Վասակը մեղադրելով, որ գործին զրուծիւնը ինչպէս որ պէտք էր չէր հասկցուցած Պարսիյ թագաւորին. «Թագաւորին պիտի գրեմ, ըսաւ, որ ետ կենայ իր դիտաւորութենէն, սրով հետեւ եթէ իրենք՝ աստուածներն ալ օգնութեան գան մեզ, անհարկն է մոգութեան օրէնքները հաստատել Հայոց մէջ. անգէն մարդիկ որ այսպիսի ոյժ ի գործ դրին, եթէ զինուորներն ալ միաբանեցնեն իրենց հետ, ո՞վ կարողանայ անոնց գէժ կանգնիլ» : Վասակ հանդարտ կը կարողանայ անոնց գէժ կանգնիլ : Անտեցուց մոզպեսը և յորդորեց որ ինչ մը համբերէ : Անթիկունք և օգնութիւն ըլլալու համար. յետոյ սկսաւ խորհել սմանք քաղցր խօսքերով, ուրիշներուն պարզեւներով, մէկ քահանանին ալ սպառնալիքներով. մրեւնոյն ժամանակ նախարարներուն առեւտրը մոգեր կը նոյն ժամանակ նախարարներուն առեւտրը և արեգակին բաժնէր, ստիպելով որ գո՛ւած միս ուտեն և արեգակին երկրպագութիւն ընեն. ինքն ալ ամբողջ գիշերները երկրպագութեամբ և անվայել պարէրով կը լուսեցնէր. որպէս զի այսպէսով մարդոց սրտերը գրաւէ և թուլցնէ : Վասակ այս բոլորը այնպէս մը կ'ընէր, որ իբր թէ իր մատը բանը մը մէջ չէր. բայց շտտերը կը կասկածէին անոր վրայ. ոչ միայն անոր համար որ որդիքը պատանդ էին, այլ որովհետեւ գիւղէին անոր փառասիրութիւնը :

Եկեղեցական դասը, որ այս ազգային շարժման շունչն ու հոգին էր, տեսնելով Վասակի նենգութիւնները բազմութեամբ գլխից Ծանապիվան քաղաքը, ուր սպարապետը նախարարներուն հետ խորհուրդի նստած էր, և կը յորդորէր որ կատարուած անօրէնութիւններուն և կը յորդորէր որ կատարուած անօրէնութիւններուն և կը յորդորէր որ կատարուած անօրէնութիւններուն վրէժն առնուի : Վարդան հասկնալով որ շատ թոյլ մնալէն գործը կրնայ միասուել գոչեց ամբողջին ներկա-

քատացնելու նպատակով, Գենչապուհ եկեղեցիներու և վանքերու վրայ հարկ դրաւ և երկրին տուրքերը ծանրացուց. որպէս զի այսպիսով Հայերն ակամայ ստիպուին մոգութեան օրէնքն ընդունելու: Ասկէ զատ նախարարներու մէջ բանասարկութեամբ խռովութիւն սերմանեց. Վահան Ամատունիի դէմ ալ, որ երկրին հաղարապետն էր, ամբաստանեց և պաշտօնէն հեռացնելով՝ անոր տեղ պարսիկ մը բերաւ Հայաստան. հոգեւորական ասեաններն ալ խափանելու մտքով՝ մոգպետ մը դատաւոր նշանակեց:

Այս ամէն բանէն յետոյ, Միհրնբերտը մոգպետի գործակցութեամբ թուղթ մը գրեց Հայոց մեծամեծներուն, որուն մէջ զրադաշտական վարդապետութեան սկզբունքը ներկայացնելէ և ջրխտոնէական կրօնը պախարակելէ յետոյ, պատուիրած էր անոնց կամ իր նամակին պատասխանել և կամ անմիջապէս Պարսից գուռը գալ: Ազգին եկեղեցական և աշխարհական գլուխները Յովսէփ կաթողիկոսի նախագահութեամբ ժողով գումարեցին Արտաշատի մէջ և զօրաւոր պատասխան մը գրեցին հաղարապետին, յայտնելով թէ աշխարհային դործերու մէջ պատրաստ են ինչպէս միշտ հնազանդելու թագաւորին, իսկ կրօնի մասին ո՛չ նա իրաւունք ունի հակառակ հրաման տալու, և ո՛չ իրենք պարտաւոր են հնազանդելու: Նամակը կը վերջանար հետեւեալ վճռական խօսքերով. «Այս հաւատքէն մեզ ոչ ոք չէ կարող շարժել, ոչ մարդիկ, ոչ հուր և ոչ սուր: Մեր բոլոր հարստութիւնը քու ձեռքդ է, մարմիննիս ալ քու առաջքդ, ըրէ՛ ինչ որ կ'ուզես. քեզնէ տանջանք և մեզմէ համբերութիւն, քու սուրբ և մեր պարանոցները»:

Բարկացաւ թագաւորը Հայոց յանդիմութեան վրայ և իսկոյն հրովարտակ ուղարկեց նախարարներուն, որ գան իրեն ներկայանան: Աստիք խորհուրդ բրին և վրձուեցին երթալ, նախապէս խօսք տալով կաթողիկոսին.

որ իրենց հաւատքին վրայ հաստատուն կը մնան: Գացողներուն զխաւորներն էին Վասակ մարզպանը, Վարդան Մամիկոնեան սպարապետը, նախորդ հաղարապետ Վահան Ամատունին, Ներշապուհ Արծրունին, Գագիչոյ Խորխոռունին և ուրիշներ. շատերը արգէն առաջուց Պարսից արքունիքին կամ բանակին մէջ էին: Յաղկերտ սովորական պատուով չընդունեց նախարարները, այլ խտուրթեամբ վարուեցաւ անոնց հետ, սպառնալով որ եթէ իր կամքը չկատարեն ամէն անակ տանջանքներ կուտայ անոնց. Հայաստան զօրք կ'ուղարկէ անոնց կիներն ու որդիները կը ջարդէ և բոլոր ազգը բնաջինջ կ'ընէ: Նախարարները տեսնելով որ թագաւորը ընտելուեր խօսք լսել, մտածելու ժամանակ խնդրեցին. չուզեր խօսք լսել, մտածելու ժամանակ ինչպիսիք անոնք յոյս ունէին որ պարսիկ իշխաններուն պարգևանքներ խոստանալով՝ կը կարողանան կերպով մը ալդ որոնք կարողանան ելիմալ իրենց երկիրը վերահաս վտանգէն ազատել. ամէնքէն վերջը համաձայնեցաւ իր ընկերներուն հետ Վարդան Մամիկոնեան սպարապետը:

Նախարարներուն որոշման վրայ թագաւորը չափազանց ուրախանալով, առատ պարգևներ շնորհեց անոնց և մեծ պատուով ետ ուղարկեց. միայն ապահովութեան համար պատանդ պահեց իր մօտ Վասակի երկու սրբիքը: Նախարարներուն հետ գունդ մըն ալ զօրք դրաւ և 700 մոգ, որոնք պատուէր ստացան բոլոր եկեղեցիները փակել և սպասները արքունի դանձարանին յանձնել. քանանները չպիտի համարձակէին ուսուցանել ժողովուրդին, այլ ամէն կարգի մարդիկ ու կանայք աշխարհայինի հազուաու պիտի հագնէին, անուսնութեան օրէնքը պիտի բարձուէր և բազմակիւթիւնը հաստատուէր, որպէս զի հայ ազգը աճի ու բազմանայ: Դեռ իրենց անդերը չհասած՝ մոգերը վիճակ կը ձգէին թէ ո՛ր ազգը սր խումբին աշակերտ պիտի դառնայ (450):

յուժեանք. «Մինչև ե՛րբ պիտի համբերենք և ճշմարտութիւնը ծածկենք»: Բոլոր նախարարները Աւետարանի վրայ երդուընցան հաւատարիմ մնալ եկեղեցիին և իրենց արիւնք չինսայել անոր պաշտպանութեան համար: Անոնցմէ մէկը՝ Զանդազան, իրենց հետ միաբանիլ չուզելուն համար՝ բռնուեցաւ ու քարկոծուեցաւ. այդ դէպքը մեծ ազդեցութիւն բրաւ ամէնուն վրայ: Այնուհետև նախարարները սպարապետին հետ գացին մարզպանին մաս և ստիպեցին որ իր միտքը յայտնէ: Վասակ հարկադրուեցաւ անոնց հետ միաբանելու և ի նշան հաւատարմութեան մատանիով աւետարանը կնքեց. նոյնն ըրին բոլորը՝ որոնց մատանիով աւետարանը կնքուած էր:

Այս եղելութիւններէն սարսափած՝ մտապետը իր զօրութիւնը կեդրոնացուց Զարհուան քաղաքին մօտ՝ Բազրեւանդ գաւառը: Նշակուած օրը Հայերը յարձակեցան մտքերուն վրայ, շատերը կատորեցին, մնացածները ցրուեցին և կրակատունները քանդեցին: Յետոյ ինկան այն բերդերուն ու քաղաքներուն վրայ, որ Պարսիկները գրաւեր էին, և ամէն տեղէ քշեցին զանոնք՝ այս առաջին յաջողութենէն յետոյ, Յովսէփ կաթողիկոսը մարզպանին, սպարապետին և բոլոր աւագ նախարարներուն հետ միաբանած՝ Ատոմ Գեուանի և Հմայեակ Մամիկոնեանի ձեռքով նամակ գրկեցին Թէոդոս Բ. կայսեր, խնդրելով որ ի սէր քրիստոնէութեան օգնէ Հայոց այս մեծ ճգնաժամին մէջ: Նոյն մարով զանազան թուղթեր գրկուեցան Յունաց Հայաստանի հայ իշխաններուն և Անախոքի Անաղոյ սպարապետին:

Ըայց դէպքերը այնպէս արագ իրարու կը յաջորդէին, որ անկարելի էր պատասխանի սպասել: Գունդ մը պարսկական զօրք ճորայ մարդպան Սերուխտի առաջնորդութեամբ Հոնաց երկիրը ուղարկուած էր 300

ցիւներ: աւերել ու անոնց տեղ կրակատուններ շինել: Այլուանից կաթողիկոսն ու հազարապետը եկան Հայերէն օգնութիւն խնդրելու այն պայմանի զօրութեամբ, որ կնքուած էր երեք ազգերու՝ Հայոց, Վրաց և Այլուանից մէջ: Հայերը անմիջապէս իրենց զօրքը երեք մասի բաժնեցին. առաջին գունդը յանձնեցին Ներշապուհ Արծրուհիին և գրկեցին Ատրպատականի կողմը, որ Հայաստանի սանձանը Պարսիկներէն պահպանէ. երկրորդ գունդը տրուեցաւ Վարդանին, որ Վրաստանի ճամբով Այլուանից օգնութեան գնաց, իսկ երրորդ գունդը առաւ ինքը Վասակ, իբր թէ Հայաստանի կեդրոնը պահպանելու համար. յայց իրօք ան չընպատուեցաւ իրեն համախոհներով և սկսաւ վասակ ընդհանուր գործին:

Մարդ գրկեց Սերուխտին յայտնելու, թէ Հայերը մաս մաս բրաւ ու տկարացուց, և թէ ան համարձակ կարող էր յառաջանալ Վարդանի հետ պատերազմելու: Սերուխտ անց ու կուր գետը և երկու բանակները իրարու հանդիպեցան Արաքսալ քաղաքին մօտ: Առաջին յարձակմամբ Հայերը պարսից գունդին աջ թեւը խորտակեցին և փախստականները մինչև Լովինաս գետը հայածելով՝ կատորեցին կամ գետին մէջ խեղդեցին: Նոյնպէս և Պարսից մեծամեծները՝ մինչ նաւակներով կը փախչէին, կուր գետին մէջ խորասուզուեցան: Իսկ հայ զօրավարներէն միայն Մուշ Դիմաքսեանը ճախճախուտ տեղերը պատանելով սպաննուեցաւ:

Այնուհետև Վարդան հետզհետէ առաւ Այլուանից երկրի այն բերդերն ու քաղաքները որ Պարսիկները կորցրուած էին, մտքերը կատորեց և կրակատունները կործանեց: Այլուանից իշխաններն ու զիւլականները, ուրանք Պարսից վախէն սարերն էին ապաւինած, եկան խառնուեցան Հայոց զօրքին հետ, և միասին գացին հասան մինչև Հոնաց սանձանազուխը, քանդեցին ճոճայ դուռը, որ Պարսից թագաւորը շինած էր լեւանա-

կանները զսպելու համար, և Վարդան Հոնաց մօտ դեսպան զրկելով՝ դաշինք կապեց անոնց հետ, որ Հայոց օգնեն Պարսից դէմ (450):

Այս յաջողութիւններու ժամանակ յանկարծ դեսպան հասաւ Հայաստանէն և յայտնեց Վարդանին, թէ Վասակ իր երգումը գրեց, բերդերու պահպանութիւնը իր կողմի մարդկանց յանձնեց, շատ քաղաքներ ու գիւղեր այրեց, եկեղեցիներ քանդեց և քահանաներ բանտարկեց, ուխտապահ նախարարներու գերդաստանները իրենց քնակութեան տեղերէն հալածեց և անոնց որդիները Սիւնեաց երկրի ամրոցներուն մէջ փակեց, և այս բոլորը անարգել գործեց ան, որովհետեւ արևելեան գունդը չկրցաւ օգնութեան հասնիլ:

Վարդան աճապարեց Հայաստան վերադառնալու. բայց Վասակ, սպարապետի յաղթութեան լուրը առնելով, բռնաձգեց իրները ու հարուստ աւարները թողած գիշերով Այրարատէն փախած էր իր երկիրը: Այսպիսով Այրարատը իր ամրութիւններով դարձեալ ուխտապահ նախարարներու ձեռքն անցաւ: Որովհետեւ ձմեռը վրայ հասած էր և բաւական պաշար չկար, սպարապետը զօրքին մեծ մասը ցրուեց, պատուիրելով որ գործնան նորէն հաւաքուին. իր մօտ միայն քանի մը գունդ պահեց, զօրանք շուտ շուտ կ'ուղարկէր՝ սաստատակաւ Սիւնեաց երկիրը:

Պատերազմի պատճառներին. Վասակի նոր նենգութիւնները.— Հայոց հաստատման փոխարէն.— Միմեքսիսի փայտակարանի մեջ.— Պարսից եւ Հայոց խմբուիլը Արսա-

զու դատեին մեջ.— Աւարայրի հակասամարտը (451).— Մանր Կռիւնք.— Ասրուսիդը մարզպան. խոսուսմի բողոքեան.— Նախարարներու Պարսկաստան երթալը:

Զմեռը երկու կողմէ պատրաստութիւններու, մէջ անցաւ, Վասակը Սիւնեաց երկրէն ամէն տեսակ միջոցներ ի գործ կը դնէր Հայոց մարտանութիւնը քանդելու և իր բանակը ստուարացնելու նորանոր կուսակիցներով: Անդադար նամակներ կը գրէր Հայոց իշխաններուն, գիւղակիներուն ու քահանաներուն, հաւատացնելով թէ թագաւորը թոյլ կուտայ քրիստոնէութիւնը պաշտելու. ապստամբութեան և մոգերու սպանման համար ալ անյիշաչար կ'ըլլայ՝ եթէ հեռու մնան Վարդանէն և անոր ընկերներէն: Իսկ գուրը աշխատեցաւ և յաջողեցաւ հեռու պահել Հայերէն վրացիները և Աղուանները, ինչպէս և Յունաց մասի հայ իշխանները, որոնցմէ Աղձնեաց իշխանը մտադիր էր օգնելու Հայոց: Հանրին ալ անգործ պահելու համար՝ արքունի զօրք բերել տուաւ ճորտ պահակը պահպանելու համար:

Բայց և այնպէս Վասակ չկարողացաւ Հայերը վտանգնել, ազգին մեծագոյն մասը իր իշխաններուն և բովանդակ հոգեւորական դասին հետ անյողդող մնաց իր սրտման մէջ՝ մինչև վերջին շունչը պաշտպանել ազգային կրօնն ու եկեղեցին: Գործին իսկական դրութիւնը Պարսից թագաւորին հասկցնելու համար՝ Հայերը պարսիկ մը կապանքէն արձակեցին և պատգամաւոր զրկեցին անոր մօտ, յայտնելով թէ Հայաստանը քարուքանդ ըլլալու և արքունի զօրքը կտորուելու պատճառը քահանան ակամայ իրենց հայրերու կրօնէն բաժնուիլ, թէ Վասակ՝ թագաւորը խաբէր է, հաւատացնելով որ իբր թէ Հայերը յօժար են մոգութիւնն ընդունելու: Յազկերտ մեղմացաւ կամ դոնէ այնպէս ձեւացուց, որովհետեւ



ալ պատերազմական խորհուրդին համաձայն՝ իր զօրքը  
չօրս գունդի բաժնեց. առաջին գունդը յանձնեց Ներ-  
շապուհ Արծրունիին, երկրորդը Խորէն Խորխոռունիին,  
երրորդը Թաթուլ Վանանդեցիին, իսկ չորրորդ գունդը  
պահեց իրեն՝ օգնական առնելով Արշալիր Կամսարա-  
կանը և Համազասպ եղբայրը:

Պատերազմը սկսու նետաձգութեամբ գետին երկու  
կողմէն: Հայերը իրենց զօրագետին ձայնէն խրատու-  
ուելով՝ անցան դետը և սկսան ջարդել պարսիկները՝  
Վարդան կոտորեց Թշնամիներուն աջ թեւը և մինչեւ  
անգամ Մատեան գունդին մէջ շփոթութիւն ձգեց. պար-  
սիկները փախչելու վրայ էին: Այդ տագնապին ժամանակ  
Հայոց զօրքին մէկ մասը թուլցաւ և ետ քաշուեցաւ:  
Պարսից զօրավարը սիրտ առաւ, քաջալերեց իր զօրքը  
պահեստի փիղեր բերելով՝ շրջապատեց Վարդանը իր  
ընկերներով: Դիւցազնը ինկաւ, և պատերազմը վերջա-  
ցաւ ամբողջ օրը տիւեյէ յետոյ: Վարդանի հետ այս ան-  
մուսնայի ճակատամարտին մէջ մեռան Խորէն Խորխո-  
ռունին, Արտակ Պալունին, Հմայեակ Գլմաքսեանը,  
Ներսէս Քաջբերունին, Վահան Գնունին, Արսէն Ընծա-  
յեցին, Գարեգին Արուանձտեանը և շատ զինուորներ  
ընդամենը 1036 հոգի: Իսկ Պարսից կողմէն ինկան 354  
մարդ, որոնցմէ ինը զօրավար (431 յուլիս 2):

Այսպէսով պատերազմին դաշտը թէև Պարսից մնաց  
և Հայերը ցրուեցան, բայց յաղթութիւնը սուղ արժեք  
անոնց: Հայերը յաղթուեցան պարսկական ոյժերու  
առեւելութենէն, բայց բարոյապէս անընկճելի մնացին  
չարունակեցին մաքառիլ Թշնամիներուն դէմ: Սակայն  
որովհետեւ սպարապետը և շատ զօրավարներ մեռած էին  
կարելի չէր այնուհետև բաց դաշտին մէջ պատերազմի  
ուստի մնացած զօրքերը քաշուեցան երկրին բերդերն  
բնական ամրութիւնները և հայկական սովորութեան  
սկսան մանր կռիւներ ընել Պարսից դէմ: Հարաւ

Տնօրիսի ամուր բերդերէն յարձակելով պարսկական սահ-  
մաններուն վրայ, շատ տեղեր կ'ապաստակէին, կը կո-  
ղպտէին ու կ'այրէին: Հիւսիսէն՝ Արցախի խիտ ան-  
տառներուն մէջ ապաւինողները դեսպան ուղարկեցին  
դաշնակից Հոնաց մօտ, որոնք արշաւեցին Պարսկաս-  
տանի վերին կողմերուն վրայ և շատ դաւառներ աւերե-  
ցին: Միջին Հայաստանի բերդերը պաշարուեցան Պար-  
սիկներէն, բայց շատը անվնաս մնացին, մանաւանդ Կա-  
պոյտ լեռան հօր ամրութիւնները, որոնց մէջ ապաստա-  
նողները մեծ տագնապ կը բերէին Պարսից: Զօրաւոր  
խումբեր կազմուած էին Նոյնպէս Խաղտեաց սահմանին  
վրայ Հմայեակ Մամիկոնեանի ձեռքով, որ Պարխար լե-  
ռան ամրութիւններէն անդադար կը յարձակէր Տայոց  
ձորագաւառին վրայ և մեծ կոտորածներ կուտար այնտեղ  
գտնուող Պարսից. այստեղ երկար ժամանակ պիմանալէն  
յետոյ՝ քաջութեամբ ինկաւ Վարդանի եղբայրը արիւնու-  
նեղ կուռի մը մէջ: Մուշկան Նիւսայուուրտ իր կրած  
վնասները տեսնելով՝ զօրքը կեղբորնացուց և գործին  
դրութիւնը յայտնեց Տիգրան՝ բոլոր ձախորդութիւններուն  
յանցանքը Վասակին վրայ բարդելով, որուն խորհուրդով  
յանձն առած էր բերդերուն պաշարումը:

Յագկերտ շփոթեցաւ իր ձեռնարկութեան անյաշոյղ  
կէքը տեսնելով, արտմեցաւ մանաւանդ Հոնաց ամրու-  
թիւնները աւրուելուն վրայ, որոնք այնքան դժուա-  
րութեամբ շինուած էին: Հրաման զրկեց Մուշկան Նիւ-  
սայուուրտին, որ պատերազմական գործողութիւնները  
ապաւերաբար և Հոնաց վրայ երթայ:  
Դադրեցնէ Հայոց երկրին մէջ և Հոնաց վրայ երթայ:  
Ատորոմիդքն ալ մարդպան կարգեց Վասակի տեղ, որուն  
պատուիրուեցաւ անյապաղ Գուսը քալ: Ատորոմիդը  
Թագաւորէն ստացած յանձնարարութիւններուն համե-  
մատ, հրամայեց որ եկեղեցիները բացուին և ամէն մարդ  
իր կրօնը ազատ պաշտէ, ակամայ մոգութիւնն ընդու-  
նողներն ալ իրաւունք ունենան իրենց առաջուան կրօնը

ալ պատերազմական խորհուրդին համաձայն՝ իր զորքը  
չորս գունդի բաժնեց. առաջին գունդը յանձնեց Ներ-  
շապուհ Արծրունիին, երկրորդը Խորէն Խորխոռունիին,  
երրորդը Թաթուլ Վանանդեցիին, իսկ չորրորդ գունդը  
պահնց իրեն՝ օգնական առնելով Արշալիր Կամատրու-  
կանը և Համադասպ եղբայրը:

Պատերազմը սկսաւ նետաձգութեամբ գետին երկու  
կողմէն: Հայերը իրենց զորագետին ձայնէն խրատուա-  
տելով՝ անցան դետր և սկսան ջարդել պարսիկները՝  
Վարդան կատրեց թշնամիներուն աջ թեւը և մինչև  
անգամ Մատեան գունդին մէջ շփոթութիւն ձդեց. պար-  
սիկները փախչելու վրայ էին: Այդ տաղնապին ժամանակ  
Հայոց զօրքին մէկ մասը թուլցաւ և ետ քաշուեցաւ:  
Պարսից զօրավարը սիրտ առաւ, քաջալերեց իր զօրքը և  
պահեստի փիղիւր բերելով՝ շրջապատեց Վարդանը իր  
ընկերներով: Իւրեցազնը ինկաւ, և պատերազմը վերջա-  
գաւ ամբողջ օրը տրեւէ յետոյ: Վարդանի հետ այս ան-  
մուսնալի ճակատամարտին մէջ մեռան Խորէն Խորխո-  
ռունին, Արտակ Պալունին, Հմայեակ Գիմաքսեանը,  
Ներսէն Բաջբերունին, Վահան Գնունին, Արսէն Ընծա-  
յեցին, Գարեգին Սրբանձտեանը և շատ զինուորներ  
ընդամենը 1036 հոգի: Իսկ Պարսից կողմէն ինկան 3544  
մարդ, որոնցմէ ինը զօրավար (431 յուլիս 2):

Այսպէսով պատերազմին գաշաղ թէև Պարսից մնաց  
և Հայերը ցրուեցան, բայց յաղթուեցանը սուղ արժեք  
անոնց: Հայերը յաղթուեցան պարսկական ոյժերու  
առեւելութենէն, բայց բարոյապէս անընկճելի մնացին  
չարունակեցին մաքառիլ թշնամիներուն դէմ: Սակայն  
որովհետև սպարապետը և շատ զօրավարներ մեռած էին  
կարելի չէր այնուհետև լայց դաշտին մէջ պատերազմի  
ուստի մնացած զօրքերը քաշուեցան երկրին բերդերն  
ընական ամրութիւնները և հայկական սովորութեան  
սկսան մանր կռիւներ ընել Պարսից դէմ: Հարաւ

Տմորիսի ամուր բերդերէն յարձակելով պարսկական սահ-  
մաններուն վրայ, շատ տեղեր կ'ապագատակէին, կը կո-  
ղակէին ու կ'այրէին: Հիւսիսէն՝ Արցախի խիտ ան-  
տառներուն մէջ ապաւինողները դեսպան ուղարկեցին  
դաշնակից Հոնաց մօտ, որոնք արշաւեցին Պարսկաս-  
տանի վերին կողմերուն վրայ և շատ գաւառներ աւերե-  
ցին: Միջին Հայաստանի բերդերը պաշարուեցան Պար-  
սիկներէն, բայց շատը անվնաս մնացին, մանաւանդ Կա-  
պիկներէն, բայց շատը անվնաս մնացին, որոնց մէջ ազատա-  
պոյտ լերան հօր ամրութիւնները, որոնց մէջ ազատա-  
նողները մեծ տաղնապ կը բերէին Պարսից: Զօրաւոր  
խումբեր կազմուած էին Նոյնպէս Խաղտեաց սահմանին  
վրայ Հմայեակ Մամիկոնեանի ձեռքով, որ Պարխար լե-  
րան ամրութիւններէն անդադար կը յարձակէր Տայոց  
քան ամրութիւններէն անդադար կը յարձակէր Ծայոց  
ձորագաւառին վրայ և մեծ կոտորածներ կուտար այնտեղ  
գտնուող Պարսից. այստեղ երկար ժամանակ պիմանալէն  
յետոյ՝ քաջութեամբ ինկաւ Վարդանի եղբայրը արիւնա-  
հեղ կուռի մը մէջ: Մուշկան Նիւսալուուրա իր կրած  
վնասները տեսնելով՝ զօրքը կեզդրուացուց և գործին  
դրութիւնը յայտնեց Տիզբան՝ լոյրը ձախորդութիւններուն  
յանցանքը Վասակին վրայ բարդելով, որուն խորհուրդով  
յանձն առած էր բերդերուն պաշարումը:

Յազկերտ շփոթեցաւ իր ձեռնարկութեան անյաջող  
ելքը տեսնելով, արտօնեցաւ մանաւանդ Հոնաց ամրու-  
թիւնները աւերուելուն վրայ, որոնք այնքան դժուա-  
րութեամբ շինուած էին: Հրաման դրկեց Մուշկան Նիւ-  
սալուուրտին, որ պատերազմական գործողութիւնները  
դադրեցնէ Հայոց երկրին մէջ և Հոնաց վրայ երթայ.  
Ատարամիզէն ալ մարդպան կարգեց Վասակի տեղ, որուն  
պատուիրուեցաւ անյապաղ Գուռը գալ: Ատարամիզը  
թաղաւորէն ստացած յանձնարարութիւններուն համե-  
մատ, հրամայեց որ եկեղեցիները բացուին և ամէն մարդ  
իր կրօնը ազատ պաշտէ, սկսածայ մոգութիւնն ընդու-  
նողներն ալ իրաւունք ունենան իրենց առաջուան կրօնը

դառնանելու, նոյնպէս խոստացաւ հարկերը թեթեւցնել և Հայոց երկիրը պահպանող Պարսից զօրքը նուազեցուց: Իսկ բերդերուն մէջ ապաւինած նախարարները և զիւզականները քաղցրութեամբ որսալու համար՝ թագաւորին կողմէն մարդիկ զրկեց որ դանկ ամէնքը իրենց ստացուածքին աէր դառնան. միայն Յովսէփ կաթողիկոսը և Աւետիգ երէցը՝ իբրև ապստամբութեան յորդորդներ և Ռշաուենեաց Սահակ եպիսկոպոսը և քանի մը քահանաներ կրակատուններ քանդելու համար, ինչպէս նաև Մամիկոնեան և Կամսարական տոններու մանուկները, կայանաւորուեցան և ջորիներու վրայ կապուած ուղարկուեցան Պարսկաստան: Անոնցմէ յետոյ ճամբայ ելաւ Վասակ՝ իր ծառայութիւններուն փոխարէն Հայոց թագաւորութիւնը ստանալու համար: Ծանապարհին Աւետիգ երէցը սթափեցուց զայն իր ցնորքէն՝ երբ կեղծաւորութեամբ ողջուեցելով կ'անցնէր կապեալներու մօտէն. ետեւէն կանչելով. «Սիւնեաց Տէր, եթէ դու կարողանաս գլուխդ ուսերուդ վրայ մէջ մին ալ Հայաստան վերագառնալ, այն ժամանակ թո՛ղ Աստուած պատիժս առայ»:

Շուտով նախարարներն ալ կանչուեցան Պարսկաստան. և ասոնք տեսնելով որ երկրին մէջ խաղաղութիւն կը տիրէ, յանձն առին երթալ և բոլոր մեասներուն պատճառը հասցնել թագաւորին:

Նախարարներու և Վասակի դատասանը արեւոյն ասեանիս առջեւ. — Վասակի դատապարտութիւնը եւ մահը. — Քահանաները և նախարարները Նիւսապուրի

բերդին մէջ. քահանաներու նահաւակութիւնը (454). — Նախարարներուն ազատութիւնը եւ դարձը Հայաստան (463):

Երբ կաթողիկոսը քահանաներու ու իշխաններու հետ հասան արքունի ձմեռանոցը, Միհրնբոծնի Յազկերտի հրամանով նախ ընդհանուր հարցումորձ քրաւապա ատեան բացուեցաւ, և թագաւորը անձամբ դատաւոր նստաւ նախարարներուն ու Վասակին մէջ: Ուխտագահ իշխանները Յազկերտին առջեւ կայուած բէրուեցան՝ իբրև ապստամբներ, իսկ Վասակ եկաւ իր բունը նշաններով զարդարուած. հագած էր թագաւորէն ստացած պատուական հագուստը, դուխր սկեկէն խոյր դրած էր, մէջքին մարգարտազարդ և ականակուռ ոսկեծոյլ կամար: ականջներուն օգեր, վզին գումարտակ և ուսերուն սամոյր. միայն արքայական պատիւն էր պակաս, և այն ալ յոյս ունէր շուտով ստանալու: Հայ իշխանները Արշալիր Կամսարականին բերնով ներկայացուցին թագաւորին իրենց դատը բոլոր պարագաներով: Կարդացուեցաւ այն նամակը, որ Վասակ գրած էր Վարդանին, երբ սա Պարսկաստանէն վերադարձած՝ իր ընտանիքով կ'երթար Յունաց երկիրը. Վասակ խորդախութեամբ ետ դարձուց զայն ճանապարհէն, որ զայն Պարսից դէմ պատերազմելու, բսելով որ եթէ ոչ Յունաց կայսրը, գոնէ Հոնայ թագաւորը անպատճառ կ'օգնէ Հայոց: Մէջ բերուեցան նոյնպէս կայսեր և Անադոլ սպարապետին անուան գրուած թուղթերը, ինչպէս նաև Յունաց Հայոստանի հայ իշխաններուն զրկուած նամակները, բոլորն ալ Վասակի սեպհական մատանիովը կրնքուած, որոնք կը ներկայացնէին զայն իբր ապստամբութեան զիխաւոր առաջնորդը: Մոգերը հաստատեցին, թէ Վասակի մատը խառնուած էր իրենց ընկերներուն սպանման գործին մէջ Չարհատանի մէջ: Մուշկան Նիւսապուրը

դաւանելու, նոյնպէս խոստացաւ հարկերը թեթեւցնել  
 և Հայոց երկիրը պահպանող Պարսից զօրքը նուազեցուց :  
 Իսկ բերդերուն մէջ ապաւինած նախարարները և զիւզա-  
 կանները քաղցրութեամբ որսալու համար՝ թագաւորին  
 կողմէն մարդիկ զրկեց որ գան և ամէնքը իրենց ստաց-  
 ուածքին տէր դառնան. միայն Յովսէփ կաթողիկոսը և  
 Ղեւոնդ երէցը՝ իբրեւ ապստամբութեան յորդորողներ և  
 Ռշտունեաց Սահակ եպիսկոպոսը և քանի մը քանոնա-  
 ներ կրակատուններ քանդելուն համար, ինչպէս նաև  
 Մամիկոնեան և Կամսարական տոհմերու մանուկները,  
 կալանաւարուեցան և ջորիներու վրայ կապուած ուղար-  
 կուեցան Պարսկաստան : Անոնցմէ յետոյ ճամբայ ելաւ  
 Վասակ՝ իր ծառայութիւններուն փոխարէն Հայոց թագ-  
 աւորութիւնը ստանալու համար : Ծանապարհին Ղեւոնդ  
 երէցը սթափեցուց զայն իր ցնորքէն՝ երբ կեղծաւորու-  
 թեամբ ողջուելով կ'անցնէր կապեալներու մօտէն. ետե-  
 ւէն կանչելով. «Միւռնեաց Տէր, եթէ դու կարողանաս  
 գլուխդ ուսերուդ վրայ մէյ մըն ալ Հայաստան վերա-  
 դառնալ, այն ժամանակ թո՛ղ Աստուած պատիժս  
 տայ» :

Շուտով նախարարներն ալ կանչուեցան Պարսկաս-  
 տան. և ասոնք սեսնելով որ երկրին մէջ խաղաղութիւն  
 կը սիրէ, յանձն առին երթալ և բոլոր քիսաններուն  
 պատճառը հասցնել թագաւորին :

Նախարարներու և վասակի դասասանը արժուեք  
 ասեանին առջեւ. — վասակի դասապարտութիւնը և  
 մահը. — Քահանաները և նախարարները Նիւսեպուհի

բերդին մէջ. քահանաներու նահաւանութիւնը (454). —  
 Նախարարներու և ազատութիւնը և դարձը Հայաս-  
 տան (463) :

Երբ կաթողիկոսը քանոններու ու իշխաններու  
 հետ հասան արքունի ձմեռանոցը, Միհրնբոսէ՛ր Յազ-  
 կերտի հրամանով նախ ընդհանուր հարցոյփորձ ըրաւ.  
 ապա ատեն բացուեցաւ, և թագաւորը անձամբ դա-  
 տաւոր նստաւ նախարարներուն ու վասակին մէջ : Ուխ-  
 տագան իշխանները Յազկերտին առջեւ կապուած բէր-  
 ուեցան՝ իբրեւ ապստամբներ, իսկ վասակ եկաւ իր բռ-  
 լոր նշաններով զարդարուած. հազած էր թագաւորէն  
 ստացած պատուական հագուստը, դուրը սկզբէն խոյր  
 դրած էր, մէջքին մարգարտազարդ և ականակուռ ու-  
 կեծոյլ կամար, ականջներուն օղեր, վզին գլուճարտակ  
 և ուսերուն սամոյր. միայն սրբայական պատիւն էր  
 պակաս, և այն ալ յոյս ունէր շուտով ստանալու : Հայ  
 իշխանները Արշաւիր կամսարականին բերնով ներկայա-  
 ցուցին թագաւորին իրենց դատը բոլոր պարագաներով :  
 Վասակ դրած էր վար-  
 կարդացուեցաւ այն նամակը, որ վասակ դրած էր վար-  
 դանին, երբ սա Պարսկաստանէն վերադարձած՝ իր ըն-  
 տանիքով կ'երթար Յունաց երկիրը. վասակ խորհա-  
 տանիքով կ'երթար Յունաց երկիրը. որ զայ  
 խուժեմբ ևս դարձուց զայն ճանապարհէն, որ զայ  
 Պարսից դէմ պատերազմելու, բռնիով որ եթէ ոչ Յունաց  
 կայսրը, գոնէ Հոնայ թագաւորը անպատճառ կ'օգնէ  
 Հայոց : Մէջ բերուեցան նոյնպէս կայսեր և Անաբոյ  
 սպարապետին անուան դրուած թուղթերը, ինչպէս նաև  
 Յունաց Հայաստանի հալ իշխաններուն զրկուած նստակ-  
 ները, բոլորն ալ վասակի սեպհական մատանիովը կրն-  
 քուած, որոնք կը ներկայացնէին զայն իրր ապստամբու-  
 թեան գլխաւոր առաջնորդը : Մոգերը հաստատեցին, թէ  
 վասակի մատը խառնուած էր իրենց ընկերներուն սպանման  
 գործին մէջ Չարհնաւանի մէջ : Մուշկան Նիւսապուսը-

տին ամբաստանութենէն ալ ստուգուեցաւ, որ ան անհաւատարիմ գտնուեց ու արքունի հարկերու մատակարարութեան մէջ: Նոյն իսկ Վասակի ազգականները հրապարակ հանեցին անոր խարդախութիւնները և վկայեցին, թէ ան նենգութեամբ սպաննել տուաւ իր Վաղինակ հորեղբայրը Սիւննաց երկրին իշխանութիւնը ձեռք ձգելու համար:

Թագաւորը՝ Վասակին երեսը տուաւ իր բոլոր խարդախութիւնները, հրամայեց բանտարկել զայն և անոր տան վրայ անազին տուգանք դրաւ արքունի հարկերուն պակասը լրացնելու համար: Հանեցին անոր փառաւոր զարդերը և մահապարտի հագուստ հագցնելով՝ ձեռքն ու ոտքը կապեցին, կանացաբար մատակ ձիու վրայ նստեցուցին և տարին մութ բանտի մէջ փակեցին: Այնտեղ քանի մը տարի մնաց զանն տանջանքներու և ալքատութեան մէջ, այնպէս որ ծառաները հաց կը մուրային և կը բերէն անոր. մինչեւ որ վերջապէս սոսկալի ցաւերու մէջ ինկած՝ որդնտակով մեռաւ, գերեզմանի տեղ անգամ ունենալու չարժանանալով այն երկրին մէջ, որուն վրայ մատնութեամբ կ'ուզէր թագաւորել: Իսկ Սիւննաց երկրին իշխանութիւնը Վասակի դատապարտութեան օրը ստացաւ անոր փեսան՝ Վարազ-վաղան Սիւնին:

Իսկ քանանները շիթայակապ պահուեցան նախ այնտեղ արքունի ձմեռանցին մէջ, և ապա Աստուր աշխարհի նիւշապուճ քաղաքի բերդին մէջ: Անոնց հետ Յազկերտ իր երգ Լոն հակառակ բանտարկեց բոլոր նախարարները, թուով 33 հոգի, որոնք առ հասարակ Արծրունեաց, Մամիկոնեանց, Կամսարակեանց, Սմատունեաց, Գնունեաց և ուրիշ տոհմերէ էին: Կապուած քանանները շուտով արժանացաւ մարտիրոսական պատին քնուռնելու: Երբ Յազկերտ Քուշանաց գէմ յանձն առած արշաւանքի անաջողութեան պատճառները կը փնտռէր, մոգերը Միհր-

նրանի դրդումով բոլոր մեղքը քրիստոնեայ քանաններուն վրայ ձգեցին, որոնք այնքան կրակատուններ կործաներ էին և դեռ աստուածներու վրէժը չէր առնուած անոնցմէ. և թագաւորը հրամայեց սաստիկ տանջանքներով սպաննել սուրբերը, ոմանք այնտեղ բանակին մէջ, մեծ մասն ալ Նիւշապուճ քաղաքէն դուրս անապատ տեղ մը, որպէս զի քրիստոնեաները անոնց մարմինները չգտնեն (434):

Նախարարները այնուհետեւ դեռ քանի մը տարի ալ անտրտունջ կրեցին բանտի տանջանքները իրենց հայրենիքէն ու գերդաստաններէն հեռու: Անոնց կիները թէև ազատ էին, բայց կամաւոր նեղութիւններու ենթարկեցին ինքզինքնին իրենց ամուսիններուն սիրոյն համար. անոնք իրենց ձեռքի աշխատութեամբ կը կերակրուէին, և արքունիքէն նշանակուած ոսծիկը կ'ուղարկէին իրենց ամուսիններուն. միեւնոյն ժամանակ խնամք կը տանէին իրենց զաւակներու կրթութեան, յորդորելով զանոնք որ իրենց հայրերուն հետեւող ըլլան: Վերջապէս Նիւշապուճ իշխանին միջնորդութեամբ Յազկերտ հաւանեցաւ ազատել նախարարները բանտի կապանքներէն, ոսծիկ կապեց և խոստացաւ զրկել իրենց երկիրը տալով ամէն մէկուն իր հայրենի իշխանութիւնը. բայց մահը թոյլ չտուաւ անոր իր խոստումը կատարելու: Անոր երկու զուակները գահակալութեան համար երարու հետ պատերազմելով, կրտսերը Պերով սպաննեց անդրբանդի Որմզդատ եղբայրը և նստաւ հօրը տեղ: Այս խռովութիւնը և Աղուանից թագաւորին ապստամբութիւնը Հայոց նախարարներուն դեռ երկար ժամանակ Պարսկաստան մնալու պատճառ եղան: Աղուանից թագաւորը զղջալով իր հաւատարացութեան վրայ՝ միաբաներ էր վերական թագաւորներուն հետ և պատերազմ հրատարակեր էր Պարսից գէմ, որոնց երեսին կուտար Հայոց դէմ գործած ապերախութիւնը. «Այնքան սիրոյ և ծա-

տին ամբաստանութենէն ալ ստուգուեցաւ, որ ան անհաւատարիմ դանուեց ու արքունի հարկերու մատակարարութեան մէջ: Նոյն իսկ Վասակի ազգականները հրապարակ հանեցին անոր խարդախութիւնները և վկայեցին, թէ ան նենգութեամբ սպաննել տուաւ իր Վաղինակ հորեղբայրը Սիւնեաց երկրին իշխանութիւնը ձեռք ձգելու համար:

Թագաւորը՝ Վասակին երեսը տուաւ իր բոլոր խարդախութիւնները, հրամայեց բանտարկել զայն և անոր ասն վրոյ անագին տուգանք դրաւ արքունի հարկերուն պակասը լրացնելու համար: Հանեցին անոր փառաւոր զորքերը և մանապարտի հագուստ հագցնելով՝ ձեռքն ու ոտքը կապեցին, կանացաբար մատակ ձիու վրայ նստեցուցին և տարին մութ բանտի մէջ փակեցին: Այնտեղ քանի մը տարի մտաց գտնուեց անոր անհաւատութեան մէջ, այնպէս որ ծառաները հաց կը մտրային և կը բերէին անոր, մինչև որ վերջապէս ստակալի ցաւերու մէջ ինկած՝ որդնտակով մեռաւ, գերեզմանի տեղ անգամ ունենալու չարժանանալով այն երկրին մէջ, որուն վրոյ մտանութեամբ կ'ուզէր թագաւորել: Իսկ Սիւնեաց երկրին իշխանութիւնը Վասակի դատապարտութեան օրը ստացաւ անոր փեսան՝ Վարազվազան Սիւնին:

Իսկ քահանաները շիթայակապ պահուեցան նախ այնտեղ արքունի ձմեռանցին մէջ, և ապա Ասորս աշխարհի Նիւշապուհ քաղաքի բերդին մէջ: Անոնց հետ Յազկերտ իր երգեան հակառակ՝ բանտարկեց բոլոր նախարարները, թուով 35 նոգի, որոնք առ հասարակ Արծրունեաց, Մամիկոնեանց, Կամսարականաց, Ամասունեաց, Գնունեաց և ուրիշ տոհմերէ էին: Կապուած քահանաները չուտով արժանացաւ մարտիրոսական պատիւ ընդունելու: Երբ Յազկերտ Քուշանաց դէմ յանձն առած արշաւանքի անաջողութեան պատճառները կը փնտռէր, մոզերը Միհր-

անբանի դրդումով բոլոր մեղքը քրիստոնեայ քահանաներուն վրայ ձգեցին, որոնք այնքան կրակատուններ կործաներ էին և դեռ աստուածներու վրէժը չէր առնուած անոնցմէ. և թագաւորը հրամայեց սաստիկ տանջանքներով սպաննել սուրբերը, ոմանք այնտեղ բանակին մէջ, մեծ մասն ալ Նիւշապուհ քաղաքէն դուրս անապատ տեղ մը, որպէս զի քրիստոնեաները անոնց մարմինները չգտնեն (434):

Նախարարները այնուհետեւ դեռ քանի մը տարի ալ անարտուճ կրեցին բանտի տանջանքները իրենց հայրենիքէն ու գերդաստաներէն հեռու: Անոնց կիները թէև ազատ էին, բայց կամաւոր նեղութիւններու ենթարկեցին ինքզինքնին իրենց ամուսիններուն սիրոյն համար. անոնք իրենց ձեռքի աշխատութեամբ կը կերակրէին, և արքունիքէն նշանակուած ոսծիկը կ'ուղարկէին իրենց և արքունիներուն. միւսնոյն ժամանակ խնամք կը տամուսիններուն. միւսնոյն ժամանակ, յորդորելով զուսէին իրենց զուտիներու կրթութեան, յորդորելով զուսնք որ իրենց հայրերուն հետեւող ըլլան: Վերջապէս Շղոմշապուհ իշխանին միջնորդութեամբ Յազկերտ հաւանեցաւ ազատել նախարարները բանտի կապանքներէն, ոսծիկ կապեց և խոտացաւ զրկել իրենց երկիրը տալով ամէն մէկուն իր հայրենի իշխանութիւնը: Բայց մահը թող չտուաւ անոր իր խոտաւմը կատարելու: Անոր երկու զուտիները գահակալութեան համար լուս Անոր երկու զուտիները գահակալութեան համար անդրանիկ Որմուզատ եղբայրը և հասաւ հօրը անդ: Այս խոտովութիւնը և Աղուանից թագաւորին ապստամբութիւնը Հայոց նախարարներուն դեռ երկար ժամանակ Պարսկաստան մնալու պատճառ եղան: Աղուանից թագաւորը շղջալով իր հաւատարմութեան վրայ՝ միաբաներ էր վեհական թագաւորներուն հետ և պատերազմ հրատակուեցաւ իր Պարսից դէմ, որոնց երեսին կուտար Հայոց բակեր էր Պարսից դէմ, որոնց երեսին կուտար Հայոց դէմ գործած ապերախութիւնը. «Այնքան սիրոյ և ծա-

ապուստոլներու փոխարէն, կ'ըսէր ան, փոխանակ լա-  
ւութիւն ընելու Հայոց՝ արեւէն զրկեցիք զանոնք:» Հաշ-  
տութիւնը գոյացաւ Աղուանից թագաւորին քրիստոնեայ  
մեալուն պայմանով և հայ իշխանները կարողացան վեր-  
ջապէս դառնալ իրենց հայրենիքը 12 տարի բանախ ու  
պանդխտութեան մէջ անցնել յետոյ (463):

ՍԵՆՏՐՈՐԿ ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Պարսից նոր փորձը Հայերը հաւատարմութիւն ընելու. —  
Գիւն կաթողիկոս (463 — 475). Գեսպանութիւն Լեւոն Ա.  
կայսեր. — Հմայեակ Մամիկոնեանի զաւակները. վա-  
հան Մամիկոնեան. — Վրաստանի անցները եւ Հայոց  
ապստամբութիւնը. Սահակ Բագրատունի մարզպան եւ  
Վահան Մամիկոնեան սպարապետ (481):

Տեսանք թէ ինչպէս Պարսից զօրութիւնը խորտա-  
կուեցաւ Հայոց միաբանութեան առջև. գրող Յազկեր-  
տի բունն հալածանքը փոխանակ ընկճելու Հայերը, ընդ  
հակառակն իրախուսեց զանոնք աւելի յամառութեամբ  
պաշտպանելու իրենց ազգային իրաւունքները: Հայերը  
անգամ մը եւս հաստատեցին այն ճշմարտութիւնը, թէ  
բարոյական ոյժը նրկականէս գերազանց է, որքան և  
այս վերջինը զօրաւոր ըլլայ: Տիգրանի արքունիքը համո-  
զուեցաւ որ իր ձեռնարկութեան մէջ յաջողելու համար  
պէտք է քաղաքականութիւնը փոխէ, ուստի և նոր հրա-  
հանգներ ու զարկից Գուլիսի մարզպանին, Արդէն Ատորը-

ժիզդ պատուէր ստացած էր արքունիքէն քաղցրութեամբ  
վարուելու Հայոց հետ և անոնց սիրտը չտնջիլ: Այժմ անոր  
յաջորդը Ատրվչնասպ կ'աշխատէր առանց դժկամակեցնե-  
լու Հայերը՝ կամաց կամաց թուլցնել անոնց եռանդը և  
անդգալի կերպով տարածել անոնց մէջ արեգակի ու կրա-  
կի պաշտօնը. անոր խորհրդակից ու օգնական կ'ըլլան  
ուրացոյ նախարարները. որոնց գլխաւորներն էին այդ-  
ժամանակ Գաղիչոյ Խորխոռունին և Գրիհոն Սիւնին՝  
Վարողվաղանի յաջորդը: Ստոր ու անարժան անձեր  
առաջ կը տարուէին հաւատարացութեան համար, իսկ  
արժանաւոր մարդիկը, որքան և մեծ ծառայութիւններ  
մատուցանէին, կ'անարգուէին, եթէ քրիստոնէութեան  
մէջ հաստատ մնային. փառք, պատիւ, պաշտօն, տա-  
նուէրութեան իշխանութիւն չնայաբար կը արուէին  
նուախիր ամէն տեսակ անպիտան անձերու, որոնք հա-  
ւատարմութիւն յանձն կ'առնէին: Այսպէսով ինչ որ  
յաջողեցաւ ընել ժամանակ մը քանտն ու սուրբ, այժմ  
գլուխ կը բերուէր պատիւներու ու մեծութեան հրա-  
պոյրներով: Ուստի պէտք էր տեսնել, կ'ըսէ ժամանա-  
կակից պատմագիր Ղազար Փարպեցին, թէ ինչպէս հե-  
ռացեր էր Հայաստանէն յաւուրութիւնը, ինչպէս կոր-  
սուած էր իմաստութիւնն, մեներ քաջութիւնը, ծած-  
կուած քրիստոնէութիւնը: Հայոց զօրքը, որ ժամանակ  
մը ամենէն քաջանունը կ'երեւար և զօրագլուխները  
անուանի ու յողթող, այժմ ամենուն համար ծաղրի ու  
կատակի առարկայ դարձեր էին: Մինչև անգամ ինչը՝  
Պերոզ թագաւորը յայտնի կ'ըսէր թէ՛ «անպիտան մարդ  
կամ յիանալ զօրք եթէ իմ տէրութեանս մէջ կայ՝ Աստ-  
րին և, բայց Ատորիներէն ալ անպիտանն ու յեանալը  
Հայն է:»

Ժամանակի կաթողիկոսը՝ Գիւն (463 — 476) իրրեւ  
արթուն հովիւ կը հակէր իր հօտին վրայ, յորդորելով  
ամէնքը որ ուղիղ ճանապարհէն չչեղին և իրենց հայ-



բերուն առաքինութեանը հետեւող ըլլան: Բայց վտանգը մեծ էր և պէտք էր աւելի ազդու միջոցներու դիմել առնոր առաջին առնելու համար: Առաքինի իշխաններէն ամանք խորհուրդ ըրին կաթողիկոսին հետ որ Յունաց օգնութեամբ ազգը ապստամբեցնեն: Երկու անգամ ծածուկ դեպպաններ ուղարկուեցան Լեւոն Ա. կայսեր, բայց գործը երկարեցաւ և ապստամբութեան խորհուրդը յետաձգուեցաւ: Կաթողիկոսը սկսաւ այնուհետեւ յայտնապէս զգուշացնել ժողովուրդը Պարսից լարած թակարդներէն. վարանոսները կը համոզէր հաստատ մնալ իրենց կրօնքին մէջ, և ուրացողները ծանր խօսքերով կը յանդիմանէր: Գաղիչոյ Խորխոսեանին իր անպատուութեան վրէժն առնելու համար՝ զնոց մասնեց զայն Պերօզին: Գիւտ կանչուեցաւ Գուր և կաթողիկոսութենէն զրկուելով՝ վերադարձաւ Հայաստան:

Սակայն Հայաստանի փրկութիւնը պիտի գար դարձեալ այն սոսմէն, որ անգամ մը ազատեր էր զայն վերանաս վտանգէն: Վարդան արու զուակ չձգելով, Մամիկանեան նախարարութեան տանուտէրութիւնը անցաւ Հմայեակի որդւոց, զորոնք Պարսից ձեռքէն ազատեր էր Վրաց Աշուշա բղեչիւր, Հմայեակի փեսան, և յանձներ էր իրենց Զուիկ մօրը (454): Այնպէս վրաստանի մէջ անցան երեք եղբայրներուն՝ Վահանի, Վասակի և Արտաշէսի մանկութեան առաջին տարիները իրենց իմաստուն մօր խնամակալութեան տակ. իսկ կրտսեր եղբայրը՝ Վարդ մնացեր էր գայեակներուն քով Տայոց երկիրը: Յետոյ Հայաստան գալով, Գիւտ կաթողիկոսի կրթութեան խնամքը վայելեցին Արշաէր Կամսարականի որդւոց հետ: որոնք մօտ ազգակցութիւն ունէին անոնց հետ: Մամիկանեան եղբայրները իրենց խելքով և ճարտարութեամբ շուտով ամէնուն ուշադրութիւնը իրենց վրայ գարծուցին, մանաւանդ անդրանիկը՝ Վահան, որ իր խոհմութեամբ և ոսկեհատի գործին մէջ ցոյց տուած հաւատար-

մութեամբ այնքան սիրելի եղաւ արքունի գործակալներուն, որ համբաւը մինչեւ թագաւորին ականջն հասաւ: Բայց նախնեաց գործերուն յիշատակը թող չէր տար անոր արժանաւոր պատիւ ընդունելու, մանաւանդ որ անոր նախանձորդները անդադար կը վախոյնէին Պարսիկները շտկով. «Երբ որ ալ ըլլայ աս ալ նոյն խոսվութիւնները պիտի հանէ ձեր գլխուն»:

Վահան չարախօսներուն բերանը գոցելու ուրիշ հնար չգտնելով՝ զնաց Գուր և հաւատն ուրացաւ: Բայց այս հաւատախօսութիւնը, որ փր հօրեղբոր նման առ երես յանձն էր առած, մտատանջութեան մէջ ձգեց զայն և ան այնուհետեւ յարմար առիթի մը կը սպասէր ազատելու իր անձը խղճահարութենէն, միանգամայն և իր ազգը Պարսից նեղութիւններէն:

Առիթը շուտով ներկայացաւ: Վասիթանգ Վրաց բռնէլը, օգտաւ քողելով Պերօզի Հեփթաղաց դէմ ունեցած պատերազմէն, սպաննեց Վազգէն ուրացող թագաւորը, որ Վարդանի դստեր Եւաշտիկի այրն էր, և Վրացիները ապստամբեցուց Պարսից դէմ: Հայոց զօրքը որ առ փամանակ Աղուանից երկրին մէջ գումարուած էր Հանաց դէմ, եկաւ բանակ դրաւ Շիրակայ դաշտին մէջ, որպէսզի պատրաստուի վրաստանի վրայ երթալ: Բանի մը նախարարներ, որ Վահանի դիտաւորութիւնը գիտէին, եկան առաջարկեցին անոր որ հանգամանքներէն օգուտ քարէ և ապստամբութեան դրոշակը բարձրայնէ: Խորազէտ Վահանը բացէ ի բաց մերշակը բարձրայնէ: Խորազէտ Վահանը բացէ ի բաց մերշակը, պատճառ բռնելով Պարսից զօրութիւնը և Հայոց անօգնական վիճակը. «Բայց ամէնէն աւելի դուք ձեզ վախցէք, ըսաւ աս, որովհետեւ խաբեբայ ու վախկոտ մարդիկ էք. լաւ է որքան որ ձեր դատարկ ու անպէտ խորհուրդներուն համար ինձ նեղութիւն չի տաք»:

Այս կծու խօսքերը Վահան, սպասած ազդեցութիւնը գործեցին իշխաններու վրայ. բոլորն ալ ոտքի



Թիւն տեսան գարնան համար: Սպարապետը մարդիկ  
 զրկեց ամէն նախարարութիւններուն, յայտնելով անոնց  
 բոլոր եղելութիւնները և նրաւիրելով սր գան միարա-  
 նին իր նեա՝ հասարակաց թշնամիին դէմ: Բայց այս նրա-  
 էրը շատ քիչերու կողմէ պատասխանուեցաւ. միայն  
 Յովհան Անձեւացիին և Ներսէն Երուանդունին իրենց զօր-  
 քերն առած՝ գացին Գուին: Նոյնպէս և Վախթանգ իբր  
 իր խոստումը կատարելու համար՝ տեղէ մը 300 Հոն  
 ժողովեց և ուղարկեց Հայաստան. բայց ամէս մը յետոյ  
 այն ալ ետ կանչեց զանազան պատճառներ բերելով:

Գարնան սկիզբը Պարսիկները Ասորներսնի առաջ-  
 նորգութեամբ մտան Հեր և Զարեանդ գաւառը, անոնց  
 գլխաւոր ուղեցոյցն էր Գղիհոն Սիւնին: Վահան աճա-  
 պարեց իր զօրքով և մարդ զանին ու կաթողիկոսին ու-  
 ղեկցութեամբ հասաւ հոչակաւոր Արտազ գաւառը, ուր  
 երեսուն ասորի առաջ Հայերը այնքան արիւթեամբ  
 կռուեց ին մրեւնոյն թշնամիներուն դէմ և նոյն սուրբ  
 գործին համար: Այստեղ, կաթողիկոսին օրհնութիւնը  
 առնելէ յետոյ, Ներսէնապատ գիւղին մօտ սպարապետը  
 զօրքը կարգի գրաւ և պատերազմը սկսաւ: Կռուին  
 սկիզբը Հայոց զօրքը Պարսից բուռն յարձակումէն չփո-  
 թեցաւ, աջ թեւը ետ մղուեցաւ և սկսաւ փախչիլ: Վա-  
 հան տեսնելով որ իր նրամանները լսող չկայ, երեսը խաչ-  
 հանեց և Կամսարական եզրայրներուն նեա ինկաւ Պար-  
 սից ձախ թեւին վրայ: Եւ մեծ կոտորածով ետ մղեց.  
 փախստականները քաջաւերուած ետ կը դառնան և նոր  
 զօրութեամբ կը յարձակին թշնամիներուն վրայ: Յաղթու-  
 թիւնը կատարեալ էր, Պարսիկները ցրուեցան՝ պատե-  
 րազմին դաշտը դիակներով ծածկելէ յետոյ. ինկաւ  
 նաև Ասորվչնասպ մեծ իշխանը, Երբ յաղթութեամբ և  
 աւարով կը վերադառնային կաթողիկոսին օրհնութիւնն  
 առնելու, բանակին մէջ լուր տարածուեցաւ թէ սպա-  
 րապետին եղբայրը Վարդ, որ Պարսկաստան պատանդ

էր մնացած, բանտէն ազատուելով եկաւ իր ծառաներուն  
 նեա (482):

Հայոց զօրքը Արտազէն գացեր էր Մաղկոսն գա-  
 ւառը քիչ մը հանգստանալու, երբ յանկարծ Վախթան-  
 գէն զեսպան եկաւ դաշնակից Հայոց օգնութիւնը խըն-  
 դրելու Պարսից դէմ, որոնք Միհրանի զօրավարութեամբ  
 պաշարեր էին Վրաց երկիրը, և թագաւորը չկարողանա-  
 լով դէմ դնել անոնց, սպառններ էր Հայոց սահմա-  
 նակից լեռները. զեսպանը կը հաւատացնէր թէ մինչեւ  
 Հայոց գալը Հոնաց գունդն ալ կը հասնի: Հայերը առանց  
 ժամանակ կորսնցնելու գացին բանակ դրին սահմա-  
 նազուլիսի բարձրութիւններուն վրայ, ուրտեղէն Վախ-  
 թանգ խաբէական խօսքերով տարաւ զանոնք ծարձա-  
 թանգի դաշտը Կուր գետին եզերքը, ուր իրրեւ թէ Հոները  
 կը սպասէին Հայոց: Բայց Հոնաց տեղ չուտով եկաւ  
 Միհրան իր զօրքով և Կուր գետին միւս կողմ կանգ  
 առաւ: Վախթանգի խարդախութիւնը պարզուեցաւ,  
 բայց ալ ճար չկար. պէտք էր պատերազմիլ Պարսից ա-  
 հագին բաղմութեան նեա, որոնց զօրավարը Հայոց գուն-  
 դին մէկ մասէն խօսք էր առած առաջուց անգործ մնա-  
 լու: Վահան, որմէ այդ դաւը ծածկուկ էր մնացած, իր  
 սովորական քաջութեամբ ինկաւ Պարսից վրայ, երբ ա-  
 նոնք Կուր գետը կ'անցնէին, և մեծ կոտորած տուաւ:  
 Բայց այդ միջոցին Հայոց և Վրաց զօրքին մէկ մասը  
 երեսները դարձուցին և սկսան փախչիլ նենգութեամբ  
 կանչելով. «Հայերը փախան, գլուխնիդ ազատեցէ՛ք»:  
 Այս ազաղակը պատերազմող զօրքին մէջ խառնակու-  
 թիւն ձգեց, և ամէնքը առ հասարակ փախչող փախչողի  
 եղան: Պարսիկները ինկան Հայոց և Վրաց ետեւէն և  
 անոնցմէ շատ մարդ կոտորեցին: Այս դժբաղդ կռուին  
 մէջ Հայերը մեծ կորուստ ունեցան. Սահակ մարզպանը  
 և Վասակ Մամիկոնեանը սպաննուեցան, Հրահատ կամ-

սարականոք գերի ինկու, իսկ Բարգէն Սիւնին վիրուոր  
գտնուեցաւ և ազատուեցաւ Վահանի ձեռքով :

Այնուհետեւ պիտի սկսէին Վահանի բուն դժուար  
բուժիւնները, որոնց մէջ ակնյայտնի փայլեցան անոր  
աչաղջութիւնը, անվեհերութիւնը և ռազմագիտական  
ընդունակութիւնները: Չկրնայով բաց դաշտին մէջ պատե-  
րազմի, առանց զօրքի և միայն փոքրիկ խումբեր ունենա-  
լով իր ձեռքին տակ, արտաքին և ներքին թշնամիներով  
չըջագատուած, անդադար տեղէտեղ փոխուելով, ցե-  
րեկը հանգիստ և զիշերը քուն չունենալով, որպէսզի  
թակարդի մը մէջ չիյնայ, — այս դարմանայի մարդը  
իր յանկարծական յարձակումներով կը յոգնեցնէր և կը  
թուլցնէր Պարսից բանակները, այնպէս որ վերջապէս  
ա՛ն ու սարսափ ձգեց թշնամիներուն վրայ. Պարսից զօ-  
րավարներուն բոլոր ջանքերը զուր եղան զայն բռնելու  
կամ դաւաճանութեամբ սպաննել տալու: Վրաստանի  
պատերազմէն յետոյ Միհրան իր բոլոր զօրութեամբ ին-  
կաւ Վահանին ետեւէն, որ Տայոց կողմերը ապաւինած՝  
հազիւ հարիւր մարդ ունէր իր հետ: Յուսալով որ սպա-  
րապետը առանց ընդդիմութեան անձնատուր կ'ըլլայ,  
Միհրան բաժնակցութեան մէջ մտաւ անոր հետ, բայց  
այդ միջոցին հրաման եկաւ անոր Պարսկաստան վերա-  
դառնալու, և ճամբայ ելաւ գերիները հետը ստանելով:  
Ճամբան Հրահատ Կամսարական յաջողեցաւ փախչելով  
ազատիլ անոր ձեռքէն:

Վահան դարձաւ Այրարատ նահանգը և վաղարշա-  
պատի մայր եկեղեցիին մէջ ուխտապահ նախարարներուն  
հետ Աստուծոյ գոհունակութիւն մատուցանելէ յետոյ,  
Դուին գնաց ձմեռը անցունելու համար: Վրացիք ան-  
գամ մը եւս փորձեցին խաբել Հայոց սպարապետը,  
սուտ լուր զրկելով անոր թէ՛ Սահակ Մարզպանը և  
Վասակ Մամիկանեանը մեռած չեն, այլ պատերազմին  
մէջ վիրուորուած՝ քանանայ մը ազատեց տարաւ դա-

նոնք իր վանքը և այժմ ձորերու մէջ կը ծածկուին թըշ-  
նամիէն, որ ետեւնուն ինկած է: Վահան կրէք հաւասար  
չընծայեց այս խօսքերուն. բայց շատերը, մանաւանդ  
յիշեալ նախարարներուն ընտանիքը, համոզեցին Մուշեղ  
Մամիկոնեանը որ գունդով մը երթայ ազատէ զանոնք,  
չնայելով սպարապետին իմաստուն խորհուրդներուն, որ  
կը հաւատացնէր թէ այդ արշաւանքը միայն այն օգուտը  
կ'ունենայ, որ Հայոց քիչ զօրութիւնն ալ կը բաժնէ և  
մեծ դժբաղդութեան պատճառ կարող է ըլլալ այսպիսի  
տագնապալից ժամանակի մէջ:

Շուտով Վահանի գուշակութիւնը կատարուեցաւ:  
Դարունը բացուելուն պէս Զարմիր Հաղարաւուխտ զօ-  
րապետը մեծ բանակով մտաւ Հայաստան և Արտաշատի  
մօտ երասխը անցնելով՝ այնտեղ ուխտանենք նախա-  
րարներէն խնացաւ որ Հայոց գունդին կէսը վրաստան է  
գացած, ուստի ուղղակի Դուինի վրայ գնաց: Սպարա-  
պետը չկարողանալով իր քիչուր զօրքերով պատերազ-  
միլ, քաշուեցաւ Սաղսեաց ամառ տեղերը. հոն եկաւ  
հաւ Մուշեղ՝ ամբողջ ձմեռը վրաստանի զանազան  
կողմերը ի գուր թափափելէ յետոյ: Հաղարաւուխտ ին-  
կաւ Վահանի ետեւէն, հասաւ մինչև Յունաց բաժնի  
Հայաստանը, ուր լրտեսներէն տեղեկացաւ թէ սպարա-  
պետը վարաւարոյ գիւղն է յոյնի մը տունը. բայց հոն  
գտաւ միայն Կամսարականներու կիները. զորոնք գերի  
առաւ, յուսալով թէ անոնցմով կը կարողանայ Վահանը  
որսալ, և դարձաւ Բասէն գաւառը: Հոս Տիգրանէն  
հրաման եկաւ յանոր որ երթայ վրաստան և թող չտայ  
Վախթանգին միաբանելու Հեփթաղաց հետ, որոնց վրայ  
կարշաւէր Պերդա վրաստանն ալ Հայաստանի պէս երկ-  
պառակութեան մէջ էր. Պարսից կուսակից իշխանները  
միաբանեցան Հաղարաւուխտի հետ և Վախթանգ փա-  
խաւ Եգեթացոց երկիրը: Իսկ իր տեղը Հաղարաւուխտ  
մարդգան թողուց Եապուն Միհրանեանը, պատուիրե-

բով անոր որ Վահանը ողջ կամ մեռած ձեռք ձգէ. անոր օգնական տրուեցաւ Գրիհոն Սիւնին:

Վահան այս նոր զօրավարն ալ երկար ժամանակ խաղցուց՝ անակնկալ յարձակումներով վնասելով Պարսից զօւնդերուն, որոնք այս ու այն կողմը ցրուած ի գուր կ'աշխատէին բռնել զայն: Արշարունեաց գաւառի Երէզ գիւղն էր երբ յանկարծ իմացաւ որ Շապուհ իր բոլոր զօրքով կը մօտենայ նոյն գիւղին: Հնարագէտ Վահան ժողվեց Երէզի բնակիչներն և իր գունդին հետ խառնելով՝ գիշերով ինկաւ Պարսից բանակին վրայ և այնպիսի չիթութիւն ձգեց անոնց մէջ, որ սկան զիրար կոտորել: Իսկ ինքը անվնաս գնաց Շտէ գիւղին գամերուն մէջ՝ գիշերուան մնացած մասը անցունելու համար Սուաւօտուն տեսաւ որ Շապուհ ևս ետէն հասեր է. ժողվեց իր փոքրիկ զօւնդը, քանի մը քաջաբերական խօսքեր ըսաւ և երբ կ'ուզէր յարձակիլ, շատերը վհատած թողուցին ու փախան. մնացին միայն Մուշեղ և կամսարական եղբայրները 40-ի չափ զինուորներով: Թուճէն մէկը ձայն տուաւ. «Զգո՛յ՛ջ եղիր տէր, անձը պահպանէ»: «Ալ զգո՛յ՛ջ ըլլալու ժամանակ չէ», կանչեց Վահան և երեսը խաչակնքելով առաջ գիմեց: Հուստարիմ խուճը հետեւեցաւ անոր, ճեղքեց անցաւ Պարսից մէջէն ալ ու ձախ մահ սփռելով: Ինկածներու մէջ էր նաև հպարտ Գրիհոն Սիւնին, որ կը կը պարծենար թէ «ես Վահանի ու բոլոր այդ Հայոց հետ ոչ թէ նետով կը կոուրիմ այլ նետիս կոթովը բոլորը կը ցրուեմ»:

Շապուհ վհատեցաւ, մանաւանդ որ այնուհետեւ շուտով լուր առաւ թէ Պարսիկները մեծ անյաջողութիւն ունեցան Հեփթաղաց արշաւանքին մէջ, ուր Պարսից սպաննուներ էր, և ինչպէս Հաղարաւուխտ Վրաստանէն, այսպէս և Շապուհ Հայաստանէն կը կանչուէր պետական խորհուրդին ներկայ ըլլալու համար: Սովո-

բական մաղթանքներ Վաղարշապատի մէջ կատարելէ յետոյ, սպարապետը Դուրին գնաց, ուրտեղէն ուշադրութեամբ կը հետեւէր Պարսկաստանի անցքերուն (483):

Հաւատարման առաջարկութիւն Պարսից կողմէն. — Նուարսակի դաւեաղութիւնը (484). — Վահան Պարսից երկրին մէջ. — Վահան մարզպան (485):

Պարսից մեծամեծներուն ժողովը՝ գոռոզ Պերդին տեղ՝ գահին վրայ նստեցուց անոր հեղ ու խաղատէր Վաղարշ եղբայրը: Նորընտիր թագաւորին մանրամասնորէն ներկայացուցին Հայոց երկրին հանգամանքները, և Վաղարշ Հաղարաւուխտին ու Շապուհին խորհուրդով՝ Նիխոր իշխանին յանձնեց երթալ Հայաստան և հաշտութիւն կնքել Վահանին հետ: Նիխոր եկաւ զգուշութեան համար հետը զօրք բերելով, և չվստահելով երկրին ներսերը մտնելու՝ կանգ առաւ Հեր և Զարեանդ գաւառի նուարսակ գիւղը. այստեղէն պատգամաւոր ուղարկեց Դուրին իր գալստեան նպատակը յայտնելու: Վահան ժողվեց իր հաւատարիմ ընկերները՝ որոնք նեղութեան օրերուն անբաժան մնացած էին իրմէն, և անոնց հաւանութեամբ հաշտութեան պայմանները հետեւեալ երեք կէտերուն մէջ ամփոփեց. 1. Բրիստանէութիւնը Հայոց աշտարին օրինաւոր կրօնը պիտի ճանչցուի, ոչ մէկ հայ բունի չպիտի ստիպուի կրօնափոխ ըլլալ և ոչ ոքի հաւատութեան համար մեծութիւն ու իշխանութիւն չպիտի տրուի, կրակատուններն ալ ամէն տեղ պիտի կոր-

ճանաչին: 2. Արժանաւոր ու անարժան անձանց մէջ  
խտրութիւն պիտի ըլլայ, անպիտան ու վնասակար մար-  
դիկը հետու պիտի պահուին և լաւերն ու օգտակար-  
ները առաջ պիտի քաշուին: 3. Թագաւորը ամէն ամբաս-  
տանութիւններուն չպիտի հաւատայ, այլ ինքն անձամբ  
պիտի քննէ ամէն բան և այնպէս դատաստան ընէ: «Եթէ  
այս պայմանները կ'ընդունիք, ըսաւ Վահան պատգա-  
մաւորներուն դառնալով, կը հաշտուինք ձեզ հետ և  
դարձեալ կը հնազանդինք ձեզ. իսկ եթէ չէք ընդունիր,  
պատրաստ ենք մինչև մեր վերջին շունչը կոտելու, և  
աւելի ուրախութեամբ կը մեռնենք, քան պարսիկ մար-  
դուն առջև գլուխնիս խոնարհեցնենք»:

Նիխոր ուրախութեամբ ընդունեց հաշտութեան նա-  
խապայմանները և Վահանը իր մօտ հրօւիրեց վերջնական  
դաշնագրութիւնը կնքելու համար: Սպարապետը ուխ-  
տագած նախարարներուն և զօրքին հետ գալով Արտազ  
դաւառի Եղմուզ գիւղը. Նիխորէն պահանջեց ու ստա-  
ցաւ իբրև պատան, Պարսիկ մեծամեծներէն ութ հօգի,  
և ապա զնոց պարսկական բանակը՝ դրօշակները պար-  
զելով և պատերազմական փողերը հնչեցնելով: Պարսիկ-  
ները այլապե՛ս, կարծելով թէ Վահան խաբէութեամբ  
պատերազմելու կուգայ. առաջ եկան հրաւիրակները Պար-  
սից զօժապետին կողմէն, հասկցնելով անոր թէ մեայն Արեաց  
սպարապետը իրաւունք ունի փողեր հնչեցնելով բանակ  
մօտել: «Ի՞նչ առաջ ինձ Արեաց թագաւորին հպատակ  
ըրէ, պատասխանեց խորխտ Մամիկոնեանը, յետոյ ա-  
ռանց քու ըսելուդ՝ ես ինքս ալ լաւ գիտեմ ձեր երկ-  
րին կարգն ու կանոնը»: Նիխոր մեծ պատուով ընդու-  
ւոր հացկերոյթ տալով և ուրախութիւն ընելով անոնց  
հետ, մինչդեռ ուխտանենդները դուրսը կայնած մնա-  
ցին ամօթաճար: Հաշտութիւնը Վահանի ուղածին պէս

կնքուեցաւ և երկու կողմի իշխանները գոհ սրտով բաժ-  
նուեցան իրարմէ (484):

Ինչ ժամանակէն յետոյ Վահան առիթ ունեցաւ  
ցոյց տալու իր հաւատարմութիւնը Պարսից թագաւորին:  
Պերոպի Զարեհ որդին Վաղարշի դէմ ապստամբելով,  
կ'ուզէր թագաւորութիւնը խել անկէ: Վահան Նիխորի  
խնդրանօք գունդ մը օգնական զօրք ուղարկեց Պարս-  
կաստան Վրէն Վանանդեցիին առաջնորդութեամբ: Զա-  
րեհ յաղթուեցաւ ու սպաննուեցաւ: Արդէն ամէն բան  
վեջացեր էր: Երբ հասաւ Իուսը Վահան իր զօրքով:  
Ան ներկայացու թագաւորին և Նուարսակի դաշնա-  
դրութեան հաստատութեան հետ ստացաւ Մամիկոնեան  
տոհմի տանուաէրութիւնը և հայ զօրքերու սպարապե-  
տութիւնը. անոր խնդիրքով Հրահատին ալ շնորհուե-  
ցաւ Կամսարականաց տանուաէրութիւնը: Ապա Վահան  
վերադարձաւ Հայաստան, որ Յովհան կաթողիկոսը  
դիմաւորեց զայն և բոլոր ուխտագանները, և Վաղար-  
շագոտի մէջ գոճարանական մազթանքներ ընելէ յե-  
տոյ՝ ամենքը միասին գացին Իւսին մայրաքաղաքը:

Այսպիսով Հայաստանը խաղաղեցաւ չորս տարի  
պատերազմներու ասպարէզ ըլլալէ յետոյ: Անդեկան  
պարսիկը, որ նոյն տարին մարզպան ուղարկուեցաւ  
Հայաստան, խորհուրդ տուաւ թագաւորին մարզպա-  
նութիւնը հայ մարդու մը յանձնել, որ օտարէն լաւ  
կը ճանչնայ երկրին բոլոր կարօտութիւնները. մտաւ  
կը ճանչնայ Վահանի նման խելացի ու արդարաւէր մարդ  
մը կալ, կ'ըսէր ան. «անչարմօք է որիչ մարդպան  
նշանակել»: Վաղարշ համոզուեցաւ և մարզպանութեան  
իշխանութիւնը հրոշարտակով յանձնեց Վահանին: Ար-  
քունի հրովարտակը ստացուելուն պէս՝ Վահան բոլոր  
նախարարներուն հետ եկեղեցի դիմեց Աստուծոյ փոռա-  
բանութիւն մատուցանելու համար, և Յովհան կաթո-  
ղիկոսը խուռն բազմութեան ներկայութեան հոգեշունչ

ճար մը խօսեցաւ, որով կը շնորհաւորէր ուխտապահները իրենց տարած յաղթութիւնը և կը յորդորէր զանոնք ներողամիտ ըլլալ և գթութեան ձեռք կարկառել ուխտանենդներուն (485):

ՊԵՐՍԱԿԱՆ ԻՇԵԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԸ

Հայաստանի վիճակը՝ պարսկական տիրապետութեան վերջին օրջանին մէջ.—Յունաց կրօնական ասելութեան սկիզբը.—Կաւաքի հանած հալածանքը Հայոց դէմ. Վահան Մամիկոնեանի դիմադրութիւնը (493).—Վարդ. Մժեժ Գնունի (518—548).—Սուրէն. Հայոց ապստամբութիւնը և նուաճումը. Վղոն ձիւր մարզպան (578):

Վարդանանց և Վահանեանց փոթորկալի ժամանակներէն յետոյ Հայաստանը մէկ ու կէս դարի չափ դարձեալ մնաց Սասանեանց իշխանութեան տակ: Այս շորջանի Պարսից թագաւորները, մանաւանդ առաջինները, հետեւեցան իրենց նախորդներուն քաղաքականութեանը և աւելի կամ պակաս խիստ միջոցներով աշխատեցան ի գլուխ հանել այն ձեռնարկութիւնը, որուն համար Յագկերտի ու Պերոզի օրով այնքան արիւնհեղութիւններ եղեր էին: Հայ մարզպաններուն սեղ կուգան շարք մը պարսիկ մարզպաններ, որոնց վարչական գլխաւոր գործունէնութիւնը հայ ազգը կրօնափոխութեամբ պարսկացնելու անպտուղ ջանքերուն մէջ կը կայանայ: Բայց կամաց կամաց հանգամանքները կը փոխուին: Պարսկաստանը ներքին երկպառակութիւններով և գահակա-

լութեան համար մղուած կռիւներով այն աստիճան կը տկարանայ, որ Տիգրանի արքունիքը կը ստիպուի ոչ միայն քաղցրութեամբ վարուիլ Հայոց հետ, այլ և անոնց օգնութեանը դիմել ներքին և արտաքին թշնամիներուն դէմ: Պարսիկ մարզպաններուն սեղ կը բռնեն հայ իշխանները, որոնք իրենց սուրը կը գործածեն երբեմն Արեաց թագաւորը իր գահին վրայ պահպանելու:

Այդ միեւնոյն ժամանակներուն մէջ Իլիզանդրոսի կայսրութիւնը արեւմտեան ազգերու արշաւանքներէն ազատուելով՝ իր ուշադրութիւնը կը դարձնէ Արեւելքի վրայ: Նշանաւոր կայսրեր, որպիսի են Անաստաս, Մուրիկ, Հերակլ (Ե—Է դար) իրենց պատերազմներով կայսրութեան ինկած վարկը բարձրացուցին արեւելքցիներուն առջեւ: Հայերը բնականաբար պարսկական բռնութիւններէն ազատուելու համար՝ պիտի յարէին քրիստոնեայ յոյն ազգին և ոչ միայն կայսրերուն հովանաւորութիւնը խնդրէին, այլ նոյն իսկ անոնց իշխանութեան տակ մտնելու յօժարութիւն պիտի ցոյց տային: Սակայն իրենց Յունաստանի ազգակիցներուն վիճակը կը դժգոհացնէր զանոնք Յոյներէն, որովհետեւ առանձին անհատներ մեծամեծ պատիւներու կը հասնէին այնտեղ, անոնցմէ մէկը Մօրիկ՝ Զ. դդ դարու վերջերը մրնչե կայսրութեան գահը բարձրացաւ, բայց ժողովուրդը կը տանջուէր յոյն գործակալներու հարստահարութենէն: Հայերը չուտով հասկցան նենգաւոր Յունաց քաղաքականութեան նպատակը, անոնք տեսան թէ պայմանով մը միայն կարող են կայսրերու օգնութեան վրայ յոյս դնել, այն է կրօնական միութեան կամ նոյն է՝ ազգային միութեան պայմանով, որովհետեւ քաղաքական կեանքի անկումէն յետոյ, Եկեղեցին՝ ազգային ինքնապահպանութեան միակ գրաւականն էր որ կը մնար Հայոց համար: Մինչեւ այդ ժամանակները Հայերը մասնակից եղեր էին տիեզերական ժողովներուն, իսկ Քաղ-

կ'դոնի ժողովին անոնք ներկայ չգտնուեցան, նախ՝ որովհետեւ պէտք մը չկար և երկրորդ՝ որովհետեւ երբ որ Յոյներն ու Հատինները աստուածաբանական նուրբ վէճերով զբաղած էին, Հայերը պատերազմի դաշտին մէջ կը պաշտպանէին քրիստոնէութիւնը: Բիւզանդիոն իր քաղաքական նպատակներուն հասնելու գլխաւոր արգելք համարելով այս հանգամանքը, սկիզբէն ամենայն յամառութեամբ աշխատեցաւ ընդունիլ տալ Հայերուն Քաղկեդոնի որոշումները և Վաղարշապատի ժողովը որ գումարեց Բարգէն կաթողիկոսը և ուր նրա պարկաւ մերժուեցաւ Քաղկեդոնի ժողովը, եղաւ սկիզբն այն մեծ ատելութեան Յունաց և Հայոց մէջ, որ տեւեց մինչև նորագոյն ժամանակները և մեծամեծ դժբաղդութիւններու պատճառ եղաւ (491): Այս հանգամանքներուն մէջ Հայերը քրիստոնէայ Յոյներէն լաւ համարեցին հեթանոս Պարսից իշխանութեան տակ մնալ, երբեմն խաղաղ կեանք վարելով, երբեմն ալ մաքառելով անոնց անիրաւութիւններուն դէմ, մինչև որ վերջապէս է. ըզ դարուն Մամեռակոնութիւնը երեւցաւ Արաբիոյ մէջ և այս բոլոր կտիւններուն վերջ դրաւ՝ Հայաստանը Պարսկաստանի հետ Խալիֆաներո նաճանգ դարձնելով:

Հայաստանը Վաղարշի թագաւորութեան ժամանակ խաղաղութիւն վայելելով, անոր մահէն յետոյ դարձեալ վրդովեցաւ: Կաւատ՝ արիւնհարու Պերոզի որդին, մագերուն դրդմամբ իր նախորդներուն տուած արտօնութիւնները ջրեց և նոր հարստանք հանեց Հայոց դէմ: 493ին Հայաստանը կրկին մագերով լեցուեցաւ, որոնք եկան կրակատուններ շինելու և մոգութեան ուսում սերմանելու Հայոց մէջ: Վահան ստիպուեցաւ երկրորդ անգամ զէնք տանել այն սուրբ դործին համար, որուն պաշտպանութեանը նուիրեր էր իր կեանքին ամենալաւ տարիները. նախարարներուն հետ միաբանած ճակատեցաւ Պարսից դէմ, զօրքն ու մոգերը կտտրեց և կրա-

կատունները կործանեց, Կաւատ զայրացած՝ կը պատրաստուէր անձամբ արշաւել Հայաստան, երբ յանկարծ ներքին ապստամբութեամբ գահէն զրկուեցաւ, և թէպէտ շուտով կրկին թագաւորութիւնը ձեռք ձգեց, բայց պարտաւորուեցաւ հաշտութիւն կնքել Հայոց հետ, և անոնցմէ օգնութիւն տանելով գնաց Յունաց վրայ, որոնք կ'ողզէին վերստին հաստատուիլ Միջագետքի մէջ: Այնուհետեւ Վահան խաղաղութեամբ անցուց իր իշխանութեան տարիները և մեռաւ 510ին՝ 25 տարի խոհեմութեամբ և իմաստութեամբ ալիք կառավարելէ յետոյ:

Անոր տեղ մարզպան նստաւ իւր Վարդ եղբայրը, Բայց շուտով Կաւատ ամբաստանութիւններ հանել տուաւ Վարդի դէմ և իշխանութենէն զրկելով՝ պարսիկ մարզպան կարգեց: Թէև քանի մը տարի յետոյ Կաւատ ստիպուեցաւ պարսիկ իշխանը ետ կանչել և Հայոց մարզպանութիւնը յանձնել Մէէժ Գնունի քաջ իշխանին (518 — 548), որ Հոնաց՝ Հայաստան յանձն առած արշաւանքին առաջը կարելով մեծ համարում ստացեր էր, բայց Մէէժէն յետոյ դարձեալ Գննչապուն պարսիկ երաւ: Ի դոնր Մովսէս Բ. կաթողիկոսը, Հայոց Տոմարի նորոգիչը, Խոսրով Եւրշիբան թագաւորին բողոքեց նոր մարզպանի անիրաւութիւններուն դէմ, յիշելով Վաղարշի կրօնական ազատութեան համար տուած հրովարտակրօն կրօնական ազատութեան համար բայց անոր յաջորդեցին Գննչապուն ետ կանչուեցաւ, բայց անոր յաջորդեցին քանի մը պարսիկ մարզպաններ, մէկը միւսէն աւելի դաժան մարդիկ, մանաւանդ վերջինը՝ Սուրէն, որ անօրէնութիւններուն չափն անցուց, ժողովուրդը չարբէնութիւններուն չափն անցուց, ժողովուրդը չարբէնութիւններուն հափն անցուց, որոնցմէ Մաշարելով և նախարարներուն հետ իյնալով, որոնցմէ Մանուէլ Մամիկոնեանը սպաննեց, Հայերը ստիպուեցան նուէլ Մամիկոնեանը սպաննեց, Հայերը ստիպուեցան նուէլ Մանուէլի եղբայրը Վարդան Մամիկոնեան, որ նեցաւ Մանուէլի եղբայրը Վարդան Մամիկոնեան, որ Յուստինոս կայսեր խոստման վրայ վստահացած՝ նախա-



բանակ գնելով՝ 8,000 հոգևով գնաց Մեղախի և Աստե-  
կոն բերդին վրայ: Մուշեղ անոր դէմ զրկեց իր ազգա-  
կան Վահանը, որ իր անօրինակ քաջութեան համար  
Գայլ մականուանուած էր: Այս փորձառու և հնարագէտ  
զօրավարը չուզելով իր բոլոր զօրութիւնը վտանգի են-  
թարկել, գնաց Միհրանի մօտ և բարեկամ ձեւացաւ  
անոր, իսկ ծածուկ առանձին գունդերով կը յարձակէր  
Պարսից վրայ և շարաչար կը կոտորէր: Նոյն Օձ քաղա-  
քին մօտ ջարդեց 4,000 հոգի, յետոյ ուրիշ 2,000 ալ  
նոյն հնարքով. ապա Մեղախ գետին մօտ 1,000 մարդ  
կոտորեց, ուրիշ 1,000 մըն ալ նոյն օրը դարան մտած  
Հայոց սպաննել տուաւ: Այս ամէնը այնպէս ծածուկ և  
արագութեամբ գլուխ բերաւ, որ ժամանակ չտուաւ  
Պարսից իր խորհրդատուները հասկնալու: Նոյն իսկ  
Միհրան չազատուեցաւ Գայլ Վահանի դարանակալու-  
թենէն, որ իբրև բարեկամ երթալով Պարսից զօրագե-  
տին մօտ, ինչոյքի ժամանակ սպաննեց զայն իր օգնա-  
կաններուն հետ: Այս բոլոր գործողութիւնները կատար-  
ուեցան 604 թուականին, նոյն տարին մեռաւ Մուշեղ,  
և Տարօնի իշխանութիւնը անցաւ 88 տարեկան Գայլ  
Վահանին ձեռքը:

Խոսքով թէև շատ պատերազմներու մէջ զբաղած  
էր, բայց իր զէնքերուն անպատուութիւնը չկարողանա-  
լով տանիլ, նոր բանակ մը ուղարկեց Տարօն: Գալ Վա-  
հան, որ 28,000 բնակիչ զօրք պատրաստած ունէր՝ խո-  
րամանկութեամբ նստած էր Մուշ և կենդանութեան  
նշան ցոյց չէր տար: Պարսից զօրագետը Վախձանգ՝  
Վահանի անշարժութիւնը երկիւղի տեղ դնելով, 4,000  
մարդ զրկեց անոր վրայ: Գորս եկաւ Վահան իր Սմբատ  
որդուն հետ, և թշնամիները պաշարելով՝ գիշերով այն  
պիսի ջարդ մը տուաւ անոնց, որ հազիւ 50 հոգի ազատ  
ուեցան, Յկան ուրիշ 5,000 հոգի. Վահան և Սմբատ  
ասանք ալ չարաչար ջարդեցին: Այդ միջոցին մեռաւ ան-

խոնջ Գայլ Վահանը և անոր տեղ անցաւ իր որդին Սմբատ  
(606): Վահանի մաշը մեծ վստահութիւն տուաւ Վախ-  
թանգին. գնաց անձամբ Սմբատին վրայ, որ 10,000  
զօրքով դուրս եկաւ անոր առջև, խորտակեց ու ցրուեց  
Պարսից բանակը. Վախթանգն ալ սպաննեց և ան ր  
կրնն ու գուակները գերի տարաւ:

Այնուհետև Պարսիկները դարբեցան Տարօնի վրայ  
արչաւելէ, մինչև որ 20 տարի յետոյ Վախթանգի եղ-  
բայրը Սուրէն՝ եկաւ իր եղբոր մահուան վրէժն առնելու  
և անոր ընտանիքը գերութենէն ազատելու. բայց անոր  
զօրքը կոտորուեցաւ. և ինքն ալ սպաննուեցաւ (627):  
Նոյն յաղթն ունեցան ուրիշ երկու զօրավարներ, որոնք  
հետզհետէ եկան Սմբատին վրայ: Սմբատ մեռաւ 632ին  
և անոր յաջորդեց Տարօնի իշխանութեան մէջ՝ որդին  
Վահան, որ իր կնոջ տոհմին անունով կամարական կը  
կոչուէր:

Երբ Տարօն անընդհատ պատերազմներու ասպարէզ  
էր, Հայաստանը ընդհանրապէս խաղաղ կը կառավար-  
ուէր հոյ մարդպաններու ձեռքով: Սմբատ Բագմա-  
յազթի տեղ Խոսրով՝ Հայոց վրայ մարդպան կարգեց  
Դաւիթ Ահառունին (600), որ վերջերը կառկածի տակ  
իյնալով իբրև Յունաց կուսակից, ընտանիքն առաւ և  
դնաց Յունաստան 23 տարի մարդպանութիւն ընելէ յե-  
տոյ: Անոր տեղ Խոսրով՝ մարդպան կարգեց Սմբատ Բագ-  
մայազթի որդին՝ Վարդգաթից Բագրատունին, որ իր  
կեանքը նոյնպէս վտանգի մէջ տեսնելով Պարսից նեն-  
գութենէն, տունով տեղով Յունաց երկիրը տեղափոխ-  
ուեցաւ: Պարսկաստան այդ ժամանակ ներքին խռովու-  
թիւններու մէջ ըլլալով՝ Յունաց ազդեցութիւնը սկսաւ  
զօրանալ Հայոց երկրին մէջ, և Հերակլ կայսրը Դաւիթ  
Սահառունին Հայաստանի կառավարիչ կարգեց կիւրա-  
պաղատ անունով (630): Բայց հազիւ թէ երեք տարի  
այս նոր իշխանութեան մէջ մնաց Դաւիթ, որ նախարար-

ները դուրս քրին գայն, և իրենք սկիան իրարու հետ  
 հակառակիլ և Հայաստանի խաղաղութիւնը վրդովել:  
 Ի դուր թէնդորոս Ռշտունի կ'աշխատէր այս խռովու-  
 թիւններուն առաջըն առնել և իշխանները միաբանեցնել  
 արտաքին թշնամիներուն դէմ. ետականութիւնը օտար  
 տիրապետութեան շնորհիւ այնքան զօրացած էր այդ  
 ժամանակ Հայոց մէջ, որ հասարակաց օգուտը մոռա-  
 ցութեան տուած էր և ամէն մարդ իր անձնական շա-  
 հերուն վրայ կը մտածէր:

**ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՍԵՆՉՈՐԸ ՍԻ  
 ԲԱՐԳԱՒԱՃՈՒՄԸ**

42

Քրիստոնէութիւնը իբրեւ սկիզբ լուսաւորութեան. — Մես-  
 րոպ Մաեսոց եւ հայ ջառեռուն գիւսը (406). — Դպրոց-  
 ներու բացումը (408). — Ս. Գրքի բարգմանութիւնը (414  
 — 436) սոյն բարգմանութեան նշանակութիւնը. — Սա-  
 հակի եւ Մեսրոպի աեակերսներուն ուսումնական ու-  
 ղելորութիւնը:

Քրիստոնէութեան սկիզբը լուսաւորութեան սկզբնա-  
 ւորութիւնն եղաւ Հայոց համար. առաջին դպրոցները  
 Հուսաւորչի աշխատութեամբ հաստատուեցան մեր մէջ:  
 Սակայն Ս. Գրքի գործի հիմնած դպրոցները ազգային կըր-  
 թութեան համար չէին և չէին կարող ըլլալ, շախ այն  
 պատճառով որ անոնց մէջ պատանդուած ուսումը օտար  
 (ասորի և յոյն) լեզուներով կ'ըլլար, և երկրորդ՝ անոնց  
 գլխաւոր նպատակն էր Աւետարանի քարոզիչներ և եկե-

ղեցական պաշտօնեաններ պատրաստել: Այս առաջին  
 փորձէն յետոյ յաջորդ վճռական քայլն առնելու մեծ  
 արգելք մը կար, այն է հայ լեզուի սեպհական տառե-  
 րուն պակասութիւնը, և ահա այս պակասը վիճակուե-  
 ցաւ լրացնել Մեսրոպ Մաշտոցին:

Տարօն գուտարի Հացիկ գիւղէն էր Մեսրոպ: Փոքր  
 հասակին ներսէս Մեծին աշակերտելով, ուսումնասիրեց  
 յոյն ասորի և պարսիկ լեզուները, և ապա դիւանագրի  
 պաշտօնով արքունիք մտաւ: Բայց ան շուտով հեռա-  
 ցաւ արքունիքէն և աշխարհէն իրաժարելով՝ ճգնաւո-  
 րական կեանք վարեց իր քանի մը աշակերտներուն հետ,  
 որոնց ձեռնառութեամբը սկսաւ Աւետարանը քարոզել  
 Հայաստանի այն կողմերը, ուր դեռ քրիստոնէութիւնը  
 արմատացած չէր: Այդ ժամանակները Ս. Գիրքը և ընդ-  
 հանրապէս բոլոր ժամասացութեան գիրքերը յունարէն և  
 մանաւանդ ասորերէն լեզուով կը կարդացուէին հայ ե-  
 կեղեցիներուն մէջ, և ժողովուրդը այդ օտար լեզուները  
 չհասկնալով՝ անմխիթար դուրս կ'ելէր Աստուծոյ տա-  
 ճարէն: Այս անտեղութեան առաջըն առնելու համար՝  
 Ս. Մեսրոպ իր առաքելութեան մէջ ստիպուած էր Աստ-  
 ուածաշունչը նախ ասորերէն կարդալ և ապա հայե-  
 րէնի թարգմանել իր ունկնդիրներուն, որով և գործը  
 կը դժուարանար, մանաւանդ իր աշակերտներուն համար:  
 Այս հանգամանքն էր որ Ս. Գիրքը հայերէն թարգմա-  
 նելու և հետեւապէս հայ լեզուին տառերը գտնելու գե-  
 ղեցիկ միտքը ներշնչեց Մեսրոպին: Իր խորհուրդը Սա-  
 հակ Պարթեւին յայտնելով, կաթողիկոսը ժողով մը գու-  
 մարեց Վազարշատպատի մէջ, որուն նպատակն էր հայերէն  
 լեզուին գիրքը ստեղծելու միջոցներուն վրայ խորաակ-  
 ցիլ: Վաճառապուհ թագաւորը, որ այս ժողովին ներկայ  
 էր, յայտնեց թէ Ասորեստան եղած ժամանակը լրած էր  
 թէ Դանիէլ անունով ասորի եպիսկոպոսի մը քով հայ  
 լեզուին հին տառերը կային: Անմիջապէս մարդ զրկուե-

ցաւ ասորի եպիսկոպոսին, և յիշեալ տառերը բերուեցաւ: Սահակ և Մեսրոպ աշակերտներ ժողովեցին և փորձեցին այն տառերը սովորեցնել անոնց: Երկու տարի անընդհատ աշխատելէ յետոյ, անոնք տեսան որ այդ նշանագրերը բաւական չեն՝ մեր լեզուին բոլոր հնչումները բացատրելու: Կակաս էին եօթը ձայնաւորները և եօթը բաղաձայն զիրեր, որոնք հայերէնի յատուկ հնչումներուն կը վերաբերէին: Ս. Մեսրոպ դիմեց Հայաստանէն դուրս այլ և այլ ձեռննոս անձերու օժանդակութեանը, բայց ոչ մէկ անգէ օգնութիւն չգտաւ: Իր բոլոր ակնկալութիւններուն մէջ խաբուելով, Մեսրոպ ամենեւին չվհասեցաւ, այլ ինչն իր մէջ կեդրոնանալով գիշերցերեկ կը խորհէր իր դիւտին վրայ, մինչև որ վերջապէս հասաւ իր բաղձանքին, պատմագրին գեղեցիկ խօսքերուն համեմատ՝ «Երևութացեալ հոգւոյն աչաց թաթ ձեւին աչոյ՝ գրելով ի վերայ վրոյի (406)»:

Մեսրոպեան տառերուն գիւտը նոր դարադուռն մը կը կազմէ հայ աղբիւն տարեգրութիւններուն մէջ, անկէ ծնունդ կ'առնեն աղբային կրթութիւնն ու աղբային ճոխ գրականութիւնը, որոնց շնորհիւ Հայերը քաղաքական կեանքի անկուռն յետոյ՝ իրենց գոյութիւնը պահպանեցին իբրև առանձին ազգութիւն: «Եթէ, կ'ըսէ Նէյման գերմանացին, Հայերը բոլոր այն փոխորիկներուն մէջ՝ որ Ե. դարէն սկսեալ զգրեցին Ասիան և մասնաւոր Հայաստանը, կարողացան իբրև անկախ քրիստոնէայ ազգ մնալ, պատճառը գլխաւորապէս աղբային լեզուին տառերու գիւտին վերագրելու է, որով կարելի եղաւ սեպական գրականութիւն ունենալ և առանձին հոգեւոր կազմութիւն մը պահպանել»:

Տառերու գիւտին ամբողջական արդիւնքն եղան այն դպրոցները, որ Սահակ ու Մեսրոպ Վառաձապուհի ձեռնտուութեամբ բացին Հայաստանի այլ և այլ գաւառ-

ներուն մէջ (408): Ասոնց մէջ ժամանակով և նշանակութեամբ առաջին տեղը կը բռնէ Վաղարշապատի դպրոցը, որ տեսակ մը մայր ուսումնարան կամ ուսուցչանոց էր միւս դպրոցներուն համար: Այստեղ կրթուեցան Սահակի և Մեսրոպի այն աշակերտները, որոնք տառերու գիւտին ժամանակ երիտասարդ էին. և կարող էին իրենց վարդապետներուն գործակից ըլլալ թէ ուսումնաստութեան և թէ թարգմանութիւններուն մէջ, Այսպէս են՝ Յովսէփ Վայոց Չորէն և Ղեւոնդ երէց Վանանդեցին, կրօնական պատերազմին երկու մեծ արայեանները, Եղիշիկ Կողպատեցացի և ուրիշները, որոնք ընդհանուր անուամբ Եկեղեցացի և ուրիշները, որոնք ընդհանուր անուամբ կը կոչուին առաջինն աւակերտ կամ բարգմանիչ: Ասոնք իրենց վարդապետներուն առաջնորդութեամբ ցրուեցան Հայաստանի այլեւայլ կողմերը, ժողովեցին բազմաթիւ «ուժեղ և քաջասուն, փափկածայն և երկարոգի» մանուկներ, և նորաբաց դպրոցներուն մէջ մատակարարեցին անոնց նոյն ժամանակի կրթութիւնը: Այս կարգի աշակերտներէն են Մ. Խորենացի, Մամբրէ, Դաւիթ Անյազլի, Գիւտ, Եղիշէ, Յովնան Մանդակունի, Ղազար Փարպեցի և ուրիշ շատերը, որոնք ծանօթ են մեզ կրօսք բարգմանիչ անունով: Այս ուսումնասիրութեամբ կրթութեան ծրագիրը ընդհանրապէս կրօնական-աստուածաբանական ընաւորութիւն ունէր. Ս. Գիրքը, եկեղեցական պաշտաման զիրքերը, նշանաւոր Ս. Հայտնութեան պաշտաման էին հայ պատանիներուն ուսումնարանը գրաւածներն էին հայ պատանիներուն ուսումնասիրութեան առարկաները, որոնք անհրաժեշտ էին եկեղեցականութիւնը ընդունողներուն համար: Այսպիսով հոգեւորական դասը իր կրթութեամբ և բարոյական արժանատւութիւններով աղբիւն յառաջողէմ մասը կազմելով, ժողովրդական լուսաւորութեան ղեկավարութիւնը իր վրայ առաւ: Ամէն բանէն աւելի քրիստոնէական սկզբունքները ասրածելու և մեր հայրենիքին հոգեւոր պիտոյք-

ները լրացնելու հոգ տանելով, բնական է՝ որ անոնք ժողովուրդին մտաւոր շարժմանը կրօնական ուղղութիւն տային, և այս ուղղութիւնը ինչպէս կրթութեան՝ այսպէս և գրականութեան վրայ տարածեց իր հզօր ազդեցութիւնը:

Գարոյցներուն հաստատութեան հետ Ս. Սահակ և Մեսրոպ սկսան եկեղեցական գիրքերու թարգմանութեան զբաղիլ՝ յոյն և ասորի լեզուներէն, սկիզբ դնելով այն գրական շարժմանը՝ որ այնպիսի եռանդով շարունակեցին անոնց աշակերտները, և որուն նմանը այնուհետև կրէէք չտեսաւ Հայաստանը: Այս գործունէութեան ամենամեծ արդիւնքը եղաւ Ս. Գրքի թարգմանութիւնը, որ նոյն խիղճ օտարներուն վկայութեանը կը համամարտէ «թագուհի բոլոր թարգմանութիւններուն»: Երկու անգամ թարգմանուեցաւ Ս. Գիրքը հայերէնի. նախ ասորական օրինակէն թարգմանուեցան այն հատուածները որ անհրաժեշտ էին եկեղեցական պաշտամունքին համար (441), և ապա Եօթնամասնից կոչուած ընտիր յոյն օրինակին վրայ սրբագրուեցաւ և մնացած մասերն ալ հայերէնի վերածուեցան (436): Ընդհանրապէս Հին կտակարանի թարգմանութիւնը ամբողջապէս Ս. Սահակին կը պատկանի, բացի Առակաց գիրքէն, որ նոր կտակարանին հետ թարգմանեց Ս. Սեսրոպը. երկուքին ալ գործակցեցան երիցագոյն աշակերտներէն տմանք:

Ս. Գրքի հայկական թարգմանութիւնը բացի իր կրօնական նշանակութենէն՝ ունի դարձեալ մեծ նշանակութիւն հայ լեզուի զարգացման՝ պատմութեան մէջ: Յայտնի է որ հայերէն լեզուն շատ ինչ ժամանակներէն այլևայլ գաւառաբարբառներու էր բաժնուած, առաւել կամ նուազ ասորերութեամբ իրարմէ, ինչպէս որ կը ասորերին արդի հայ գաւառաբարբառները, որոնք ոչ այլ ինչ են՝ եթէ ոչ ինք գաւառալեզուներուն նորագոյն սերունդները: Հեթանոսութեան վերջին դարերուն մէջ

այս գաւառալեզուներէն մէկը՝ Արարատեան նահանգի բարբառը, որ ինչպէս յայտնի է՝ քաղաքական և մտաւոր կեանքի կեդրոնը եղած է միշտ, իշխեց միւս բարբառներուն վրայ: Այս արեւելի կամ ուսանիկ բարբառը գործածուելով իրրեւ իսուուն լեզու թագաւորական պալատին և նախարարական տուններուն մէջ, և իրրեւ գրաւոր լեզու քաղաքական ու կրօնական դիւաններուն մէջ, հետզհետէ կոկուեցաւ ու մշակուեցաւ: Գ. դարու սկիզբը այդ լեզուն արդէն բաւական կատնաւորուած էր և զանազան գաղափարներ բացատրելու ընդունակ, ինչպէս որ կ'երեւայ նոյն դարու հեղինակներուն գրուածներէն. թէև ան դեռ բոլորովին զերծ չէր արեւելեան շատախօսութենէն, միութենէն ու անորոշութենէն որ մեծ մասամբ ասորական լեզուի ազդեցութեան հետեւանք էին: Տաւերու գիւտէն յետոյ հայերէն լեզուն իր պատմութեան նոր շրջանին մէջ կը մտնայ: Այստեղ Ս. Գրքի և ուրիշ ինքնագիր ու թարգմանական գրուածներու մէջ, հեղինակներու թարգմանիչներու և կիրթ ճաշակի ու մեծ հմտութեան շնորհիւ, լեզուն իր կատարելութեան ամենարարձր կէտին կը հասնի. կը կոկուի ու կը հարստանայ, պարզ ու ճշգրիտ, միանգամայն ճոխ և ամփոփ կերպարանք մը կը ստանայ, և այս յատկութիւնները նոյն լեզուին ու կրթութեան արդիւնքն էին, որոնք նոյն ժամանակները մուսա գտան Հայոց մէջ:

Արդէն Գ. դարուն շատ մը հայ երիտասարդներ անձնա՛յան ուսումնասիրութենէ թեկադրուած՝ սկսեցին յաճախել Յունաց երկիրը՝ գիտութեան աղբիւրէն իրենց ծարաւը յագեցնելու համար: Այժմէնքի ճեմարանին մէջ նոյն դարուն բազմաթիւ հայ սուսնողներ կային, որոնք իրենց գիտութեամբ ու բնատուր ձիրքերովը Յունաց նախածը կը շարժէին: Անոնց մէջ նշանաւոր եղաւ մանաւանդ Պրոքիբեսիոս կամ Պարոյր Հայկազն, Գրիգոր Նաղիանդացիին և Բարսեղ Կեսարացիին ուսուցիչը, որուն

հանճարին վրայ զարմացած՝ Հռոմայեցիք պղինձէ արձան մը կանգնեցին անոր նուիրուած՝ այս կերպ արձանագրութեանով, «Յագաւորներու թագ լինի Հռոմ՝ պերճախօսութեան թագաւորին» (Regina rerum Roma, regi eloquentiae), Հայ գիտնականութեան այս առաջին կարապետներուն Ե. Դարուն ու իշխեր յաջորդեցին Ս. Սահակ և Մեսրոպ տեսնելով որ կարելի չէ բուականանայ այն կրթութեամբ՝ զոր իրենց աշակերտները ստացեր էին հայ դպրոցներուն մէջ, ընտրեցին անոնցմէ քառասունի չափ յառաջադէմ և ընդունակ երիտասարդներ, մէկ մասը Աղէքսանդրիա և միւսը Աթէնք ու Բիւզանդիա ուղարկեցին, որպէս զի յոյն կրթութեան այդ կեդրոններուն մէջ հետադարձ, իմաստասիրական և պատմական գիտութիւններ ուսանին, և ապա վերադառնան՝ արեւմտեան լոյսը իրենց հայրենիքին մէջ ծաւալելու: Մօտ եօթը տարի մնացին հայ ուսանողները Յունաց երկրին մէջ և այդ միջոցին անոնք մէկ կողմէն իրենց ուսուցիչներուն դաստիարակութիւնը կը լսէին, և միւս կողմէն պիտանի գիրքերու թարգմանութեամբ կը զբաղէին, յոյն լեզուին և գիտութեան կատարեալ հմտութեամբ յոյն ժամանակի ուսումնականներուն մէջ համբաւաւոր, շարաքերութիւններու և թէ մանաւանդ հրապարակային վիճաբանութիւններու մէջ, որ այն ժամանակները շատ սովորական էին: Իրենց ուսումնական պարապմունքները աւարտելէ յետոյ, Աղէքսանդրիոյ ուսանողները, որոնց պարագլուխն էր Մ. Սորենացին, ուղեւորեցան Աթէնք իրենց ընկերներուն քով երթալու. բայց ճանապարհին ալէկոծութեան պատահելով, Քլաւր ձգեց զանոնք Իտալիոյ ամերուն վրայ: Այս առթիւ Հռոմ եւս հանդիպեցան, ուր քիչ մը մնալէ յետոյ անցան Աթէնք, առին իրենց ընկերակիցները և Բիւզանդիոյն ճամբով վարձան

Հայաստան հետերնին բազմաթիւ յոյն գիրքեր և հայ թարգմանութիւններ բերելով:

Սակայն իրենց սակաւամեայ պանդխտութեան միջոցին բոլորովին տախուժրայ եղած էր Հայոց աշխարհը: Արշակունեաց թագաւորութիւնը կործանած էր, ընտանի երկպառակութիւններ կը կեղեքէին երկիրը, և պարսկական քաղաքականութիւնը կը պատրաստուէր նորաւոր աղէտներ բերել Հայոց գլխուն: Այսպիսի ալմկալի ժամանակուան մէջ Աղգը կարող չէր ուսման վրայ մտածել, կամ նորեկ ուսումնականներուն արժանիքը գնահատել: Ան կը պատրաստուէր պաշտպանուիլ կատալի պատերազմէ մը, որուն մէջ թոյլ ու անօդնական քրիստոնէութիւնը բարոյական մեծ յաղթանակ նկատուեալ տանէր խորխտապանծ մոգութեան վրայ: Այսպիսի դժնդակ պարագաներու մէջ հայ ուսումնականներուն ոչինչ չէր մնար ընել, բայց եթէ անձանթի տեղեր քաշուիլ հայրենիքի թշուառութիւնը սղբայու և իրենց ամբարած մտաւոր գանձերը ապագայ սերունդներուն աւանդելու համար:

Այս րդհանուր տեսութենէն յետոյ թուենք համառօտապէս քրիստոնէութեան սկիզբէն մինչեւ Արաբացոց ժամանակները ծաղկած մատենագիրներուն անունները և անոնց գրաւոր վաստակները:

Բանաստեղծութիւն. — Պատմագրութիւն. — Վարդապետական գրուածներ. — Իմաստասիրութիւն:

Բանաստեղծութիւնը, որ ամբողջ գրականութեան նշանաւոր մէկ ճիւղը կը կազմէ, հեթանոսութեան ան-

կումով մեծ փոփոխութեան ենթարկուեցաւ ինչպէս նրբութի, այսպէս և ձեւի կողմէն: Ազգային երգերը հին կրօնին վրայ հիմնուած և անոր գաղափարներով տողորուած ըլլալով, չէին կարող քրիստոնէական կրօնի խիստ պահանջունութեան հետ հաշտուիլ. քաջութիւնն ու սէրը երգող բամբինն ու քնարը լռեցին, անոնց տեղ սկսան հնչել նոր տեսակ երգեր, որոնց նպատակն էր քրիստոնէական բարձր սկզբունքները ի յայտ բերել և այդ սկզբունքներուն համար նահատակուող մարտիրոսները փառաբանել: Այսպիսով հայ հանճարին ստեղծական զօրութիւնը ամբողջութեամբ բացառուեցաւ կրօնական շրջանին մէջ, և արդարեւ արտադրեց վսեմ տաղեր և հոգեբուլիս երգեր, որոնք յայտնի են մեզի շարական, մեղեդի և գանձ անուններով:

Ս. Սահակ և Մեսրոպ եղան այս կրօնական բանաստեղծութեան առաջին հեղինակները: Սահակ Պարթե երգեց Առաջ շաբաթի շարականները, որոնք նշանաւոր են իրենց պարզ ու յոտակ լեզուով, գեղեցիկ իմաստներով և բանաստեղծական հանճարով. իսկ Մեսրոպին կը վերագրեն Աղուճացին կամ ապաշխարութեան օրերուն շարականները: Անոնց աշակերտներէն Մ. Խորենացին յօրինեց աէրունական գլխաւոր սօներու՝ այն է Ծննդեան, Տեսաքնդառաջի և Յարութեան շարականները և Յովհան Մանգալունի՝ Ս. Անտոնի, Դաւիթ մարգարէին և Նախովկայի շարականները: Կոմիտաս կաթողիկոսը կը փակէ այս շրջանին սակաւաթիւ բանաստեղծներուն ցանկը Հռիփսիմեանց նրաշալի շարականներով, որ իր ընտիր լեզուով, չքնաղ իմաստներով և գեղեցիկ նմանութիւններով եկեղեցական բանաստեղծութեան գլխաւոր արտադրութիւններէն մէկը կրնայ համարուիլ:

Պատմագրութիւնը մեր հին գրականութեան գլխաւոր տարրն է, և այս շրջանի պատմիչները իրենց վայելուչ կարգաբանութեամբը, ընտիր լեզուովն ու ոճովը

և ճշմարտասիրութեամբը մեծ յարգանք կը վայելեն: Առաջին քրիստոնէայ պատմագիրն եղաւ Ագաթանգեղոս Նոսմայեցին, Տրդատի «Ղուլ քարտուղարը», որ թագաւորին նրամանով գրեց Հայոց շարժի պատմութիւնը մանրամասն պարագաներով. գիրքին նշանաւոր մէկ մասը կը բռնեն Լուսաւորչի բերանացի քարոզութիւնները: Կենդանի ու աշխոյժ ոճ ունի Ագաթանգեղոս և ընտիր Կենդանի ու աշխոյժ ոճ ունի Ագաթանգեղոս և ընտիր բայց թիչ մը մութ լեզու: Նոյն գէպքերը համառօտապէս կը կրկնէ իր գրքովին մէջ՝ Զննոր Գլակ ասորին, Ս. Կարապետի վանքին առաջին վանահայրը, աւելի մանրամասնաբար խօսելով Տարօնի կրօնական պատերազմին և Տրդատի Հիւսիսականաց դէմ մղած պատերազմին վրայ: Բնագիրը Ասորոց համար գրուած ըլլալով՝ հաւանական է որ անոնց լեզուով ալ շարադրուած է, և ապա հեղինակը կամ ուրիշ մէկը հայերէնի թարգմանած է: Փաւստոս Բիւզանդացին ընդարձակ ոճով կը պատմէ Տրդատի յաջորդներուն պատմութիւնը մինչև Հայաստանի բաժանումը Պարսից և Յունաց մէջ, ինչպէս նաև Լուսաւորչի տոմարն պատմութիւն, առանձին զուգանքներ և յուշերով ներսէս կենթի գործունէութեանը: Փաւստոսի գիրքին մէջ շատ պարագաներ կան, որոնք Խորենացիին պատմութեան հետ ամենեւին նմանութիւն չունենալով՝ ընդհանրապէս անվաւեր կը համարուին, և այս բանին ոչ սակաւ կը նպաստեն հեղինակին սէրը արտաքայ կարգի բաներ պատմելու և անոր չափազանց անտաքայ կարգի բաներ պատմելու և անոր չափազանց անտաքայ կարգի բաներ պատմելու: Լեզուն ճիշտ է և լի ընտիր բաներով (թիւերու մէջ), սակայն տեղ տեղ ու կենդանի դարձուածքներով, սակայն տեղ տեղ կը պատահին կրկնութիւններ, որոնք ձանձրոյթ կը պատճառեն: Կորին՝ գրեց Մեսրոպ Մաշտոցին կենսագրութիւնը, որուն մէջ իր վարդապետի կեանքին առաջին մասը զանց կ'առնէ և միայն երկրորդ մասին վրայ կը խօսի, երկարօրէն պատմելով անոր արդիւնաւոր գործերը: Ագաթանգեղոսի ոճին հետ մեծ նմանութիւն ունի

Գալ Վահանին յազնութիւնները Պարսից դէմ: Ախորժելի պատմիչ մըն է Յովհան, և իր աշխոյժ ու պարզ լեզուն կարող է նոյն ժամանակի խօսուն լեզուին տիպարը համարուել: Բայց անոր գրչին տակ պատմական ստոյգ դէպքերը երբեմն առասպելի կերպարանք կը ստանան: Աւելի մեծ կարեւորութիւն ունի իբրեւ պատմիչ Սերէոս Բագրատունի եպիսկոպոսը, որ Ս. Խորենացիէն յետոյ առաջին անգամ փորձեց ամբողջական պատմութիւն մը գրել: Սակայն սմանք այս աշխատութեան առաջին երկու մասերը Սերէոսի գործը չեն համարէր, այլ ուրիշ հին անձանօթ մնացած գիրքերէ հանած հատուածներ, ինչպէս որ անոնց հին ու վսեմ ոճը կ'ապացուցանէ: Սերէոսի բուն գործը կը սկսի Վահանի մարդպանութենէն և կը պատմէ ամբողջ Զ. դարուն և է. ի սկիզբի անցքերը, Հերակլ կայսեր արշաւանքը Պարսից դէմ, Մասանեան թագաւորութեան կործանումը Արաբացոց ձեռքով, ասոնց պատերազմները Յունաց, Պարսից և Հայոց աշխարհներուն մէջ մինչև 660 թիւը: Ընդհանրապէս համառոտախօս և անաչառ պատմիչ մըն է Սերէոս, անձնական խորհրդածութիւններէն աւելի իրերու և անձանց ճշգրիտ պատկերներ կայացնելու հետամուտ լեզուն ալ մաքուր ու կանոնաւոր է:

Վարդապետական մասը նոյնպէս մեծ տեղ կը բռնէ մեր հին մատենագրութեան մէջ, և այս առաջ կուգայ գրականութեան ընդհանուր բնաւորութենէն և ներդրակներու կոչումէն, որ էր կրօնի և բարոյականութեան սկզբունքը արմատացնել աղգին մէջ: Առաջին պատկասելի ներդրակը այս մասին մէջ կը հանդիսանայ նոյն ինքն Ս. Գրիգոր Լուսաւորիչ իր Յաճախապատում կոչուած ճառերով, որոնց մէջ Արարչին իր արարածներուն վրայ ունեցած խնամքը ցոյց տալէ յետոյ, կ'անցնի մարդկային պակասութիւններուն վրայ խօսե-

լու, և մեզմ խրատներ կուտայ ամէն աստիճանի ու հասակի մարդաց: Ինչպէս իր բերանացի քարոզութիւններուն և բոլոր գործունէութեան մէջ, այսպէս և այստեղ Ս. Գրիգոր յամառողներուն ոչ այնքան սպառնալիքներ կը կարգայ, որքան քաղցր խօսքերով կը յորժիքներ կը կարգայ, որքան քաղցր խօսքերով կը յորժորէ առաքինութեան նետեող ըլլալ: Յաջորդ դարուն մէջ Եղիշէն գրեց Միանձանց խրատը իրեն արմանի լեզուով ու իմաստներով: Խորենացին՝ Հովհաննէ կուսի ներքողը և Վարդավառի ճառը. անոր կրտսեր եղբայրը Մամբրէ ճառեց Ղազարոսի յարսութեան և Քրիստոսի երուսալէմ մանկուն վրայ: Իսկ Խորենացիի քերական Գաւիթ Անյաղթը՝ յօրինեց Խաչին գեղեցիկ բնար ոճով և իմաստներով գրուած:

Վարդապետական և իմաստասիրական գրուածներուն մէջ տեղ կը բռնէ Եգնիկի եզժ աղանդոցը, որուն մէջ հմուտ ներկնակը իմաստասէրներու յատուկ ոճով կը խօսի Հեթանոսներուն, Պարսից Յունաց և Մարկիոնի աղանդին դէմ, կրօնական ճշմարտութիւնները իբրեւ գլխաւոր զէնք բանեցնելով անոնց մոլորութիւնները հերքելու համար: Լեզուի նկատմամբ Եգնիկը անգուղական մատենագիր մըն է, և գուցէ միայն Եղիշէն կարողանայ համեմատուիլ անոր հետ: Բայց բուն իմաստասէր է Գաւիթ Անյաղթը, յայտնի Աքիստոտէի գրուածներուն թարգմանութեամբ և Սահմանք իմաստասիրութեան ինքնագիր աշխատութեամբ, Պիոնոն իմաստասէրի հետեւողներուն դէմ գրած, որոնք ամէն բանի վրայ կը տարտկուէին և մինչև իսկ մարդկութեան գոյութիւնը կասկածի տակ կը գնէին: Հին յուսական փիլիսոփայութեան կատարեալ հմտութիւն ցոյց

կուտայ Գաւիթ այս աշխատութեան մէջ. ափսոս միայն որ իմաստասիրական գաղափարները հայացնելու աւելի հոգ տարած չէ, որով անոր գրուածներուն շատ տեղերը, մանաւանդ թարգմանութիւններուն մէջ, այսօր անհասկնալի կը մնան:

## ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

ԱՐԱՐԱՑՈՑ ԱՐՇԱԻԱՆՔՆԵՐԷՆ ՄԻՆՉԵՒ ԲԱՂԱԲԱԿԱՆ  
ԿԵԱՆՔԻ ԱՆԿՈՒՄԸ (640-1080)

ԱՐԱՐԱՑՈՑ ԱՐՇԱԻԱՆՔՆԵՐԸ  
ԵՒ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

44

Պատմութեան բնաւորութիւնը այս երջանին մէջ. — Արաբացոց առաջին արշաւանքը (640). — Անոնց բռնամտիքները Յունաց հետ Հայաստանի տիրապետութեան համար (647—693):

Եօթներորդ դարու սկիզբը Արաբացիք դուրս ելլելով իրենց երկրէն՝ սկսան աշխարհակալութեան ետեւէ ըստ և Մանձետականութիւնը տարածել: Պարսկաստան եղաւ առաջին երկիրներէն մէկը, որ անոնց իշխանութեանը ենթարկուեցաւ. Յազկերտ Գ. Սասանեան վերջին թագաւորը որմզդական կրակը առած փախաւ Բակարիա, և իր երկիրը այս նոր աշխարհակալներուն ձեռքը ձգեց:

Պարսկաստանէն յետոյ կարգը եկաւ Հայաստանին: Խալիֆաները Պարսկոց տէրութեան այս ժառանգութիւնը



գըթօրէն կոտորեց ու այրեց և 35,000 հոգի գերի տարաւ :

Այս արշաւանքը լոկ նախապատրաստութիւն մըն էր երկրին դրութեանը ծանօթանալու : Արաբացիք ետ բաշտեցան և կոտորեցին կայսրը Հայոց վրայ, կիւրապաղատ կարգեց Վարազդիւրոց Բաղրատունին և անոր Սմբատ որդին, Թէոփորոս Ռչտունիին ալ սպարապետութեան իշխանութիւն տուաւ. բայց ամենեւին փոյթ չտարաւ Հայոց երկրին սահմանները պաշտպանելու : Քիչ ժամանակէն յետոյ, Արաբացիք անկող պատրաստութեամբ երկրորդ անգամ մտան Հայաստան և հուր ու սուր սփռելով եկան գրաւեցին Այրարատը՝ Հայոց աշխարհին սիրտը : Հայերը չկարողանալով անոնց դէմ դնել, Յոյներէն ալ օգնութեան յոյս չունենալով, Օսման ամիրապետին հետ բանակցութեան մէջ մտան և հպատակեցան անոր (647) : Այս որ լսեց կոտորանք կայսրը, զօրքերով եկաւ Հայերէն վրէժ առնելու. բայց Ներսէս Գ. կաթողիկոսի միջնորդութեամբ բարկութիւնը իջաւ, և Դուրինի մէջ պահպան զօրք ձգելով ետ դարձաւ : Վրայ հասան Արաբացիք, Յունաց զօրքը Հայաստանէն բռնեցին մօտ 2,000 հոգի պատանդ տարին նշանաւոր տոհմերէն և ժողովուրդին վրայ անտանելի հարկեցին : Հայերը այս սուրքերուն ծանրութենէն նեղացած՝ վերստին կայսեր իշխանութեան տակ մտան, և Համազասպ Մամիկոնեանը կիւրապաղատ կարգուեցաւ : Զայրացաւ ամիրապետը, բոլոր հայ պատանդները կոտորել տուաւ, ինքն ալ կը պատրաստուէր անձամբ Հայաստան դալու, բայց զինուորներուն մէջ ծագած ապստամբութենէն սպանուեցաւ, և անոր տեղ ամիրապետ նստաւ Մուավրան : Օմէյեան հարստութեան հիմնադիրը : Նոր ամիրապետը իր մայրաքաղաքը փոխադրեց Դամասկոս, և այսպէսով Արաբացոց զօրութիւնը աւելի մտանցաւ Հայաստանին : Հայերը չսպասեցին որ Արաբացիք նորէն ողողեն իրենց

երկիրը. Յունաց պաշտպանութեան արժէքը լաւ գիտնալով, մանաւանդ թէ անոնցմէ զգուած ըլլալով իրենց կրօնական տեսչութեան պատճառով, ընդունեցին Արաբացոց հպատակութիւնը (657) : Ամիրապետը Հայաստանի կառավարիչ կարգեց Համազասպին եղբայրը՝ Գրիգոր Մամիկոնեանը, որ 25 տարի երկիրը խաղաղութեան մէջ պահեց : Այնուհետեւ Յոյները սկսան դարձեալ պահանջել, որ Հայերը իրենց իշխանութեան տակ մտնեն, և ջել, որ Հայերը իրենց իշխանութեան տակ մտնեն, և առիթ իրենց ասպատակութիւններով Արաբացոց ալ առիթ տուին Հայաստանը ստնակոխ ընելու : Յուստինիանոս Բ. իր զօրավարներուն գործած աւերումներէն ու կոտորածներէն չկտանալով, անձամբ եկաւ Հայաստան և շատ անգթութիւններ ընելէ յետոյ՝ երկիրը նուաճեց, Ներսէս անգթութիւններ ընելէ յետոյ՝ երկիրը կարգեց և 30,000 կամարականը Հայոց վրայ պատրիկ կարգեց և 30,000 կանապան զօրք ձգելով՝ ետ դարձաւ նախարարներու պահպան զօրք ձգելով : Բայց կամաց կատաղներ իր հետ պատանդ առնելով : Բայց կամաց կատաղացաւ, և մայր Արաբացոց ազդեցութիւնը վերստին զօրացաւ, և Յունաց զօրքերը հետզհետէ քաշուեցան Հայաստանէն : Յունաց զօրքերը՝ Աբդալ-Մելիք ամիրապետին օրով Այնուհետեւ Հայերը՝ Աբդալ-Մելիք ամիրապետին տակ վերջնականապէս մտան Արաբացոց իշխանութեան տակ (693) :

Ոսիկաները. — Ապսուլլան ոսիկան (694). Վարդանանքի ճակատամարտը. — Մեհմեթի պարտուիլն ու ճակատամարտը. — Կաւմի եւ իր յաջորդներուն անօրհուհաւորութիւնը. — Աբասեմեթ. եգիս եւ Հայոց թիւնները (704 — 742). — Աբասեմեթ. եգիս եւ Հայոց թիւնները (758 — 760). — Պեհլիսի ապստամբութեան խորհուրդը (758 — 760). — Պեհլիսի եւ Հասանի գործերը. Հայոց ապստամբութիւնը եւ





կաթողիկոսի միջնորդութեամբ փորձեց համոզել նայ իշխանները, որ այդ գործէն ետ կենան. բայց անոնք չհամաձայնեցան, և Հոլ 2,000 հոգիով յանկարծ ինկաւ անոնց զօրքին վրայ ու ցրուեց: Սահակ իշխանը մեռաւ, Յեւադան փախաւ, իսկ Սմբատը կաթողիկոսին միջնորդութեամբ հաշտուեցաւ ոստիկանին հետ:

Քանի մը տարի յետոյ Հոլ ետ կանչուեցաւ և անոր անդ կարգուեցաւ Քաղարատ Բագրատունի պատրիկը: Մաստասին ամիրապետին դրութիւնը վատ էր, անոր ընդարձակ աէրուժեան մէջ ամէն անդ ասպտամբուժեան ոգին կը տիրէր: Բարան պարսիկ իշխանը ուզելով իր երկրին թագաւորութիւնը վերականգնել, քանի մը անգամ պատերազմեցաւ Արարաց դէմ, յետոյ գաղտնի միացաւ Քաղարատ պատրիկին հետ, եկաւ Հայաստան և իր զօրքը կեդրոնացուց Սիւնեաց երկրին մէջ (839): Ամիրապետը անոր դէմ զրկեց Աֆշին զօրապետը, որուն հետ միաբանեցաւ Սմբատ Բագրատունի սպարապետը իր զօրքով: Արարատի կողմը մեծ պատերազմ եղաւ, որուն մէջ Բարան յաղթուեցաւ և Սմբատի Սահ որդիէն բռնուելով Աֆշինի քով տարուեցաւ: Դարձաւ զօրապետը Պաղտատ և ամիրապետին առջեւ գովութեամբ խոսեցաւ Սահի և Սմբատի վրայ, իսկ Քաղարատ պատրիկը ամբաստանեց իբրև խարդախ ու անհատատարիմ մարդ: Եկաւ Ապուսէթ ոստիկանը, խարդախութեամբ բռնեց Բագարատը Տարօն գաւառին մէջ և շղթայակապ զրկեց ամիրապետին դուռը: Այս բանին վրայ Սասունեցիք կատղած՝ ինկան Աբուսէթին վրայ, զինքն սպաննեցին և զօրքն ալ ցրուեցին (849):

Ամիրապետը զայրացաւ Հայաստանի անցքերը լսելով, և անմիջապէս Բուղա անունով անսիրտ մարդը զօրքերով զրկեց, որ Հայերը պատժէ: Բուղան արիւնով ողտկեց Հայոց երկիրը. ամէն գաւառ ասպատակներ սփռեց, քաղաքներուն ու գիւղերուն բնակիչները ան-

խնայ կոտորեց, անհամար գերիներ բռնեց, որոնց մեծ մասը սաստիկ տանջանքներով նահատակուեցան: Եւ այս գործին մէջ անորէն ոստիկանին օգնական ու գործակից եղաւ Սմբատ Բագրատունին, որ կը կարծէր թէ այդպիսով անոր բարկութենէն կ'ազատուի. բայց Բուղան միւս նախարարներուն հետ Սմբատն ալ խաբէութեամբ տաքաւ Պաղտատ: Ամիրապետը խստութեամբ յանդիմանեց նայ իշխանները և պատուիրեց բանտարկած պահել զանոնք մինչեւ որ հաւատքնին ուրանան: Իշխաններէն ամենաքթուցան և ազատուեցան, ուրիշները հաւատարիմ մնացին իրենց հաւատքին և չարձակուեցան: Ասոնց մէջ էր նաև Սմբատ Բագրատունին, որ բանտի կապան շնորուն մէջ իր մասնութեան յանցանքը քաւեց և այս պատճառով եռոսովանող կոչուեցաւ:

**ՌԱԿՐԱՏՈՒՆԵԱՅ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՍԵՂՐԵԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ**

46

Արաբական տերութեան բուլուքիւնը. — Հայասանի գլխաւոր նախարարութիւնները. Բագրատունեաց յառաջդիմութիւնը. — Միւս տոմարուն ձգտումները:

Քաղաքական յեղափոխութիւնները, կրօնական հերձուածները և ներքին պատերազմները արդէն սաստիկ գզրդեր էին Մէհմետի յաջորդին լայնածաւալ պետութիւնը, որ Թ. դարէն սկսեալ դէպի իր անկումը կը դիմէր: Անցեր էին առաքելի էօմէրի և Ապու-Պէքրիի



խարարութիւններու կարգը դասեր էր: Բագարատի յա-  
ջորդները քաղաքական և զինուորական պաշտօններու  
մէջ մտան և իրենց ընդունակութեամբն ու հաստատու-  
թեամբը ամենաբարձր աստիճաններու հասան. անոնց  
մէջէն դուրս ելան շատ իմաստուն կառավարիչներ և  
և քաջ զօրավարներ, որոնք Բագրատունեաց անունը  
փառաւորեցին: Արծրունեաց և Սիւնեաց նման՝ Բագրա-  
տունիք ալ ժամանակէ մը սկսան ձգտիլ առաջագահու-  
թեան, բայց ամենամեծ խոհեմութեամբ և զգուշու-  
թեամբ, աշխատելով միշտ ազգին իղձերուն համաձայն  
վարուիլ և անոր համարումին արժանի ըլլալ. այնպէս  
որ արդէն Արշակունեաց թագաւորութեան անկման ժա-  
մանակ հեռաւեռ մարդիկ կը գուշակէին թէ Բագրա-  
տունիք որ մը պիտի վերսկսնաին Հայոց թագաւորու-  
թիւնը (\*): Այդ ժամանակէն այս սոհմը սկսաւ առաջ-  
նահարգ դեր խաղալ Հայ նախարարներուն մէջ՝ Հայաս-  
տանը հետզհետէ կառավարելով մարզպանի, կիւրապա-  
ղտանի և սատիկանի անունով, մինչեւ որ թ. դարու  
վերջերը յաջողեցան վերջապէս թագաւորի տիագոսն  
առնել:

Հագիւ թէ Բագրատունիք իրենց տիրապետութիւնը  
հաստատեցին Արարատեան երկրին մէջ, որ միւս իշխա-  
նական տնտեսն ալ արքայական թագի տակէն ինկան:  
Արծրունիք առաջինը եղան որ ժ. դարու սկիզբը Վաս-  
պուրականի մէջ անկախ տէրութիւն մը հիմնեցին (908):  
Ատոնցմէ վախճուն տարի յետոյ նոյն իսկ Բագրատունեաց  
տունը երկպառակեցաւ, և Վանանդ գաւառին մէջ ա-  
ռանձին թագաւորութիւն ձեւացաւ Կարս մայրաքաղա-  
քով (968). ինչպէս որ Արծրունեաց երկրին մէջն ալ  
ձեւացան Ռչտունեաց և Անձեւացեաց անկախ իշխանու-

(\*) Մովսէս Խորենացին՝ Սահակ Արծրունիին գրած նա-  
մակին մէջ:

թիւնները: Նոյն ժամանակները հետզհետէ կազմուեցան  
Սիւնեաց թագաւորութիւնը (970) և Կիւրիկեան Բագ-  
րատունեաց թագաւորութիւնը Լոսի մէջ (988). Թո՛ղ  
ուրիշ մանր մունր իշխանութիւնները, որոնցմէ ամէն  
մէկը իր անկախութեան նախանձախնդիր էր:

Այս բազմաթիւ իշխանութիւնները ինքնըստինքեան  
այնքան յնասակար չէին ըլլալ, եթէ իրենց ներքին կա-  
ռավարութեան մէջ անկախութիւն պահպանելով՝ ընդ-  
հանուր խնդիրներու մէջ, որպիսի է օրինակի համար  
հասարակաց հայրենիքին պաշտպանութիւնը, իրենցմէ  
հզօրագոյնին՝ այն է Բագրատունեաց գերիշխանութիւնը  
ձանչցած ըլլալին: Բայց ղժբաղդութիւնն այն է որ ա-  
նոնք միշտ թշնամութեան ու պատերազմի մէջ էին, և  
այդ գժտութիւնները յետին թշուառութեան մէջ ձգե-  
ցին Հայոց երկիրը:

Առոս Բագրատունի իշխանաց իշխան (859). — Առոսի  
կալուածները եւ գօրքը. — Ջահապ պարսիկի արեա-  
ւանքը դէպի Հայաստան. — Առոս Ա. բագաւոր (885). —  
Անուր գօրծերը. — Առոսի ուղեւորութիւնը դէպի Կոս-  
տանդուպոլիս եւ մահը (889):

Բուզան Հայաստանէն հեռանալով՝ իր տեղը ստի-  
կան Շէխի անունով Պարսիկը թողեր էր: Միեւնոյն ժա-  
մանակ Աշոտ Բագրատունին՝ Սմբատ Խոստովանողի որ-  
գին, թէեւ լոկ սպարապետի անուն ունէր, սկսաւ  
խնամք տանիլ երկրին, աւերեալ տեղերը նորոգելով և  
ժողովուրդը խաղաղեցնելով: Շուտով Աշոտ իր քաղցր

վարմունքով և առատաձեռնութեամբ ամէնուն սիրտը գրուեց, Պաղտատի դրանն այցոյց տուած հաւատարմութեամբ համարուեմը այնքան մեծցաւ, որ Մանուէլ-Ճաֆէր Ամիրապետը, Ալի-Էրմէն սատիկանին ձեռքով իշխանաց իշխան պատուանուէրը դրկեց անոր (859): Գերի իշխանները Աշոտի միջնորդութեամբ բանտէն ազատուեցան և Հայաստան գալով՝ սիրալիբ ընդունելութիւն գտան անկէ: Աշոտ Հայաստանի գլխաւոր երկու նախարարութիւնները Սիւնեայն ու Արծրունեացը իր կողմը շահելու համար՝ խնամութեամբ կապուեցաւ անոնց հետ: Իր երկու աղջիկներէն մէկը տուաւ Սիւնեաց Վասակ-Քաբուս իշխանին, իսկ միւսը՝ Արծրունեաց Գրիգոր-Գերեւնիկ իշխանին: Այս երկու իշխանները զօրաւոր կերպով նպաստեցին իրենց աներոջ բարձրանալուն:

Աշոտի նախնիքը իմաստուն նախարարութեամբ ահագին ժառանգութիւն թողիք էին անոր թէ՛ դրամով և թէ՛ երկիրներով: Հաստատուելով նախ Բարձր-Հայքի Սպեր գաւառին մէջ, կամաց կամաց ընդարձակեցին իրենց կալուածները դրամով գնելով Կամսարոսկանաց, Մամիկոնեանց և ուրիշ նախարարութիւններուն կալուածները, այնպէս որ այդ բոլոր երկիրները միասին առնելով՝ պատկառելի տէրութիւն մը կրնային ձեռացնել: Բացի Աբարատեան և Տայոց նաճանգներէն, որոնց կէսէն աւելի Աշոտի սեպհականութիւնը կը կազմէին, ան ունէր մեծամեծ կալուածներ Տուրուբերանի, Բարձր-Հայքի և Գուգարքի մէջ, ասոնց մէջ կը մտնէին Գարեւնից բերդը, Բագարան, Մուշ, Կողբ, Կարս, Շիրակաւան, Անի, Սպեր, Ախալցխա, Արդուին, Արտանան և ուրիշ շատ մը քաղաքներ: Աշոտ միայն իր սեպհական երկիրներէն մինչև 40,000 զօրք ունէր հաւաքած, որոնց վրաս սպարապետ կարգած էր իր Աբաս ելլայրը:

Շուտով Աշոտ առիթ ունեցաւ ցոյց տալու, թէ ինչպէս իմաստուն կառավարիչ էր, այսպէս և երկրին

սահմանները զիտէր պաշտպանել արտաքին յարձակումներէն: Զահապ պարսիկը, այն սպասամբ իշխաններէն մէկը՝ որոնք այդ ժամանակները օգուտ քաղելով Պաղտատի ամիրապետին թուլութենէն կ'ուզէին ինքնագլուխ 80,000 զօրքով Հայաստան մտնել: Անոր դէմ ըլլալ, 80,000 զօրքով Հայաստան մտնելու զօրքով: ըրկուեցաւ Աբաս սպարապետը հայագունդ զօրքով: Պատերազմը տեղի ունեցաւ Երասխի եզերքը: Զահապ չարաչար յաղթուեցաւ և ստիպուեցաւ փոխիչիլ:

Այս փառաւոր յալթութիւնը, Աշոտի անընդհատ խնամքը երկրին բարեկարգութեան վրայ, անոր հայրաբարոյ վարմունքը իշխաններուն հետ, վստահութիւն տուին այս վերջիններուն՝ Յիսէ սատիկանին միջնորդութեամբ ինդրել ամիրապետէն, որ Աշոտը թագաւորեցնէ Հայաստանի վրայ, խոստանալով որ առաջուան պէս հաւատարիմ կը մնան Պաղտատի դրան: Ամիրապետը տեսնելով որ Աշոտ արդէն այնքան բարձրացրէ, որ այնուհետեւ ալ կարելի չէր զոյն պարզապէս հպատակ տեղ դնել, ստիպուեցաւ Հայոց խնդիրքը կատարել: 885 թոյն Յիսէ բերաւ Անի քաղաքը թագ ու թագաւորական զգեստներ և Աշոտին հագցնելով գահին վրայ իսուռն բաղմութեան ներկայութեանը թագաւոր օծեց զայն: Նոյն տարին Վասիլ Արչակունի Յուսաց կայսրն ալ ինչան ուրախակութեան թագ և արքայավայել ընծաներ զրկեց Աշոտին:

Աշոտ իր աթոռը հաստատելով Բագարանի մէջ, նորոգեց Արչակունեաց թագաւորութեան կարգերը իր պալատի զօրքին և բոլոր վարչութեան մէջ: Ան փոյթ տարաւ երկրագործութիւնը, վաճառականութիւնն ու արուեստները ծաղկեցնելու. հարիւրաւոր քաղաքներ ու գիւղեր, որոնք երկարատեւ պատերազմներէ քանդուել և ամայացել էին, նորոգեց ու գալթակոններով բնակեցուց, և որպէս զի իր ժողովուրդը խաղաղութեան

բարիքները վայելել կարողանայ. շրջակայ թագաւորնե-  
րուն ու իշխաններուն հետ խաղաղութեան դաշինք  
կնքեց: Երբ այս գործերով զբաղած էր, Վանանդի և  
Փուգարքի բնակիչները ապստամբեցան անոր դէմ: Աշոտ  
առաջիններուն վրայ զրկեց Աբաս սպարապետը, իսկ  
երկրորդներուն վրայ իր անդրանիկ Սմբատ օրդին, որոնք  
կարճ ժամանակի մէջ հնազանդեցուցին զանոնք:

Այնուհետեւ թագաւորը իր երկիրը շրջագայելով,  
անցաւ Փոքր-Հայք և այնտեղէն զնաց Կոստանդնուպո-  
լիս Լեւոն կայսեր տեսութեան, որուն հետ քաղաքական  
և առեւտրական դաշինք կնքեց: Ետ դառնալուն ճամ-  
բան հրեանդացաւ և Շիրակ գաւառին մտերը մետաւ,  
Տ ատրի թագաւորելէ և ընդհանրապէս 32 ատրի իշխելէ  
յետոյ:

**ՍՄԲԱՏ Ա. ԵՒ ԱՇՈՏ Բ. ԵՐԿԱՌ**

Աւոսի յաջորդներու ձգտումը. — Սմբատ Ա. (892). —  
Աբասի ապստամբութիւնը. — Աճեիս ոսիկանը Հայոց  
երկրին մէջ. — Դոդսի կռիւր. — Վասպուրականի անց-  
եւեր. — Գագիկ բռնաւորին դաւաճանութիւնը. — Աճ-  
եիկի նոր արեւանկեր. — Նուսուճ ոսիկան. դաւադ-  
րութիւն Սմբատի դէմ. — Գծուքիւն Սմբատի եւ Գագիկ  
Արծուների միջեւ. Նուսուճի արեւանկեր. — Սմբատ  
Կապոյս բերդին մէջ. անոր մահը (914):

Աշոտ Ա. մեռնելուն թողուց փոքրիկ՝ բայց բաւա-  
կան զօրաւոր տէրութիւն մը: Իր անմիջական յաջորդ-

ներուն բոլոր ջանքը պիտի ըլլար այդ տէրութիւնը ըն-  
դարձակել և իրենց իշխանութիւնը հետզհետէ ամբողջ  
Հայաստանի վրայ տարածել: Բայց գահակալութեան  
համար մղուած պատերազմները, որոնց կը հետեւէին  
ներքին ապստամբութիւնները, ինչպէս նաև արաբական  
ոստիկաններու անընդհատ միջամտութիւնը Հայոց գոր-  
ծերուն մէջ, այդ յոյսերը խորտակեցին: Հայաստան իր  
իշխաններուն փառասիրութեամբ պառակտուեցաւ, անոր  
զօրութիւնները սպառեցաւ և ան խողաղալիք դարձաւ  
իր թշնամիներուն ձեռքը:

Սմբատ Ա. հօրը մահուան գոյժը առնելով՝ Փուգարաց  
երկրէն աճապարեց Շիրակաւան գալու, ուր մեծ սուգ  
բունեց, և հազիւ 9 Էորդ կաթողիկոսն ու Վրաց Ատրներ-  
բունեց, և հազիւ 9 Էորդ կաթողիկոսն ու Վրաց Ատրներ-  
սն իշխանը կարողացան համոզել զայն, որ սուգի  
զգեսաները հանէ և Պոնը բարձրանայ. իսկ թագաւո-  
րութեան հանդէսը յետաձգուեցաւ մինչև որ ըստ սովո-  
րութեան՝ Ատրպատականի Աֆշին ոստիկանը թագին հետ  
ամիրապետին հաճութիւնը բերաւ (892):

Ինչ որ էր Սմբատ կառավարութեան սանձը ձեռք  
առած, որ իր հօրեղբայրը՝ Աբաս սպարապետը քանի մը  
կուսակիցներու օգնութեամբ ուզեց թագաւորութիւնը  
անկէ յափշտակել: Ի զուր Գէորդ կաթողիկոսը յորդորեց  
զայն, որ իր դիտաւորութենէն ետ կենայ. երկու իշ-  
խանները իրարու վրայ դիմեցին և ազգամիջեան կռուի շար  
օրինակը տալով՝ շատ հայերու արիւն թափեցին, գիւղեր ու  
քաղաքներ կործանեցին, մինչև որ Աբաս բերդի մը մէջ  
պաշարուելով՝ Սմբատի գթութեան անձնատուր եղաւ:

Հազիւ թէ թագաւորական տան մէջ խաղաղութիւն  
ինկաւ, որ Աֆշին ոստիկանը իր զօրքին գլուխն անցած՝  
Ատրպատականէն Հայաստան մտաւ, կասկածելով այն  
դաշնադրութենէն որ Սմբատ իր հօրը օրինակին հետե-  
ւելով նորոգեր էր Լեւոն կայսեր հետ: Սմբատ հասկցուց  
անոր որ այդ դաշնադրութիւնը ամենեւին քաղաքա-

կան նպատակ չունի և միայն վաճառականութեան դիւ-  
րութեան համար կապուած է, և Աֆշին ոչ այնքան Հա-  
յոց թագաւորին խօսքերէն՝ որքան անոր զօրութենէն  
համոզուելով, խաղաղութեամբ ետ դարձաւ: Այս բա-  
րոյական յաղթութենէն խրախուսուած՝ Սմբատ մտածեց  
իր իշխանութեան տակ առնել երկրին այն կողմերը որ  
դեռ նուաճուած չէին, և նախ ոստիկանութեան մայրա-  
քաղաքէն սկսու. Դուին երկու տարի պաշարուելէ յե-  
տոյ առնուեցաւ, և անոր մահմետական հրամանատար-  
ները բռնուելով՝ Լեւոն կայսեր զրկուեցան: Իայց տարի  
մը յետոյ Դուին և իր բնակիչները մեծ շքանս կրեցին  
(894):

Դուինի առումը և Սմբատի ուրիշ յաջողութիւնները  
չաա անհանգիստ կ'ընէին Աֆշինը, որ Հայոց թագաւո-  
րին զօրութենէն ակնածելով՝ մտածեց թակարդի մէջ  
ձգել զայն: Սուք հանեց որ իբր թէ ուրիշ տեղ պատե-  
րազմի պիտի երթայ և յանկարծ Հայաստան մտաւ, հա-  
սաւ Նախիջեւան, այնտեղէն ալ արագութեամբ եկաւ  
Դուինի առջեւ բանակ դրաւ: Սմբատ անպատրաստ ըլ-  
լալով՝ քաշուեցաւ ամուր տեղեր, մինչև որ իր զօրքերը  
հաւաքեց ու կարգի դրաւ և Դոդս գիւղին մօտ ճակա-  
տեցաւ Աֆշինի դէմ. ոստիկանին զօրքը բոլորովին ջար-  
դուեցաւ, ինքն ալ ամօթահար դարձաւ Ստրպատական՝  
հետը տանելով Գէորդ կաթողիկոսը, որ պատերազմէն  
առաջ իբրեւ հաշտութեան միջնորդ եկեր էր իր մօտ,  
և որուն համար մեծ փրկանք առնելով գերութենէն  
ազատեց:

Սակայն Աֆշին չուտով հասկցաւ թէ ինչ որ ինքը  
կարող չէ ընել, նոյնը կարելի է յաջողութեամբ դուրս  
հանել հայ իշխաններուն ձեռքով: Վասպուրա-  
կանի Աշոտ Արծրունի իշխանը, Սմբատ թագաւորի քե-  
ռորդին, Աֆշինի օգնութեան վրայ յոյսը դնելով՝ ապրա-  
տամբեցաւ թագաւորին դէմ: Անոր աները Գակիկ բռնեց

իր Գուրգէն եղբոր հետ բանտարկեց, և ինքը պիտի  
անոր երկրին՝ Սմբատ արքայի իշխանութեան ներքեւ:  
Թագաւորը ձայն չհանեց այս անիրաւութեան դէմ,  
բայց չուտով դառն կերպով պիտի զղջար իր ներդա-  
մտութեան վրայ: Այդ ժամանակները Միջնադարի Ահ-  
մէտ ոստիկանը Աղձնապ հասնողին տէր գտնուելով՝  
մտեր էր Տուրուբերան և Տարօն գաւառը զրաւեր էր:  
Սմբատ 60,000 զօրքով գնաց անոր վրայ, և Գաղիկ  
բռնաւորը իբրեւ այն կողմի ճանապարհներուն ծանօթ՝  
յանձն առաւ առաջնորդել թագաւորական զօրքը. ամ-  
բողջ բանակը քար-քարոտ ու անջրդի տեղերէ պտոցնե-  
լէ յետոյ, յոգնած ու ծարաւ բերաւ գիշերով Ահմէտի  
հետ առաջուցնէ պայմանադրած տեղը կանգնեցուց:  
Իայց Հայերը իրենց թագաւորին օրինակէն խրախուս-  
ուած՝ այնպիսի քաջութեամբ կուռեցան թշնամիներուն  
դէմ, որ յաղթութիւնը տանկու վրայ էին, երբ գաւա-  
ճան Գաղիկը ձայն հանեց թէ անհնար է թշնամինե-  
րու բազմութեան դէմ կայնել, և իրեններով թողաց  
ու փախաւ: Այսպիսով Հայերը վհատեցան, և Սմբատ  
ստիպուեցաւ ետ քաշուիլ: Ահմէտ չհամարձակելով ետե-  
ւէն երթալ, ետ դարձաւ: Իսկ նենդաւոր Գաղիկ չու-  
տով իր դաւաճանութեան պատիժը ստացաւ. մինչ ջորի  
նստած կը զրօններ Վանի հրապարակին վրայ, Գաղիկ  
Արծրունին՝ Աշոտի եղբայրը սպաննեց զայն, և իր եղ-  
բայրները բանտէն ազատելով՝ երեքը միասին երկրորդ  
անգամ իշխեցին Վասպուրականի վրայ:

Սմբատի պարտութիւնը նոր առիթ տուաւ Աֆշի-  
նին Հայաստանի վրայ արշաւելու, մանաւանդ որ նա-  
խկաւ խաբարներն ալ իրարու հետ ինկած էին: Թագաւորը  
ճայոց կողմերը քաշուեցաւ, և ոստիկանը բոլոր զօրու-  
թեամբ գնաց կարսը պաշարեց, ուր ստրպատ էին  
թագաւորին, թագաւորահարսը և ուրիշ պալատական  
կանայք: Բերդականները չուտով անձնատուր եղան և



Գաղթիկ խղճահարուեցաւ այս թշուառութիւնը տեսնելով, ան մտածեց որ իր վիճակն ալ լաւ չըլլար՝ եթէ Հայաստանը Եռուսեֆի ձեռքը մնայ. ուստի ծածուկ առաջարկեց Սմբատին սասիկանին դէմ անոր հետ միաբանելու: Բայց թագաւորը արդէն վհատած էր. ամիրայեանին դրկած դեպքանութիւնը անյաջող ետ դարձեր էր, Յունաց կողմէ ալ Լեւոն կայսեր մահուան պատճառով օգնութեան յոյս չկար: Այսպէսով ամէն կողմէ ալ անօգնական մնացած, իր սեպհական իշխաններէն ալ մոռցուած, Սմբատ խումբ մը հաւատարիմ քաջերով ապաւինեցաւ Կապոյտ բերդը, որ Եռուսեֆ շուտով պաշարեց: Բերդապահ զօրքը թագաւորին ներկայութեամբը ոգևորուած՝ Եռուսեֆի քանի մը յարձակումները քաջութեամբ ետ մղեց, մեծ կոտորած տալով անոր բանակին, որու ճակատը քրիստոնեաներէ բաղկացած էր: Տարի մը յետոյ՝ Սմբատ սովէն նեղուած և քրիստոնեաներու թափուած արևանը ինայելով, անձնատուր եղաւ այն պայմանով որ բոլոր բերդականներուն կեանքը անխնայ մնայ (913): Երդմնազանց Եռուսեֆ Սմբատը ամբողջ տարի մը բերդի մէջ տանջելէ յետոյ, անարդ մահով սպաննեց զայն Երնջանկի բերդին առջև, որուն երկար դիմադրութենէն զայրացած՝ իր բարկութիւնը թագաւորին գլխուն վրայ թափեց (914): Այնուհետև Երնջակն ալ շուտով աւնուեցաւ:

49

Աշոտ Բ. Երկար և իր սասցիկ յաղորդիւնները (915). — Եռուսեֆի նոր արշաւները. սով (918). — Աշոտ Կուստանդնուպոլսոյ մէջ. — Աշոտի պատերազմները Նախակնու և Աշոտ սարսապետին ձեռ. — Նախարարներու սպտարները. — Եռուսեֆ Վասպուրականի մէջ. — Աշոտ Սեւանայ կղզիին մէջ իր մահը (928):

Եռուսեֆ Սմբատը ձերբակալելով ժամանակ մը Հայաստանի տէր դարձաւ և անոր զօրքերը շատ ամուր բերդեր գրաւեցին: Աշոտ, որ սասիկանին կատաղութենէն ազատուած էր, հօրը աղէտալի մահէն յետոյ արգար վրէժխնդրութեամբ բարբոթած՝ իր ձեռքին սակունեցած զօրքով յարձակեցաւ թշնամիներուն վրայ և կարճ միջոցի մը մէջ Հայաստանը մաքրեց անոնցմէ. գրեթէ բոլոր ամուր քաղաքները ու բերդերը, զորս օտար զօրքերը գրաւած էին, հետզհետէ աւնուեցան և անոնց մէջի զօրքերը սուրէ անցուեցան: Այս յաղթութիւններու համարուը նախարարներուն համերակ, որոնք իրենց բերդերուն մէջ փակուած էին, եկան հաւաքուեցան և Աշոտը զահլ վրայ նստեցուցին (915):

Աշոտ Բ., որ իր զարմանալի ուժին և քաջութեան համար Երկար մականունը ստացաւ, իր թագաւորութեան տարիները անընդհատ պատերազմներու մէջ անցուց, արտաքին թշնամիներու և ներքին ապստամբութիւններու դէմ, որոնց պատճառով Հայաստանը քարուքանդ եղաւ: Եռուսեֆ իր պահապան զօրքերուն ջարդուիլն ու Հայաստանէն արտաքսուիլը տեսնելով, նոր

գորք զրկեց առաջունէ աւելի մեծ պատրաստութեամբ, որոնք երկրին զանազան կողմերը ցրուելով՝ ամէն տեսակ անզխութիւններ զործեցին, շատ անմեղ մարդիկ կոտորեցին, քաղաքներ ու գիւղեր աւերակ դարձուցին, և այս թշուառութիւններու առաջքը աննկ չկարողացաւ Աշոտ, որովհետեւ նախարարներէն շատերը իրարու հետ գժտութեան և կռուի մէջ էին: Փոքր ինչ յետոյ ռատիկանն ալ եկաւ, իր բնակութիւնը հաստատեց Գուրնի մէջ, ուրտեղէն անձամբ կ'առաջնորդէր իր գորքը ասպատակութիւններու: Այդ ասպատակութիւնները քանի մը տարի տեւեցին, որոնց պատճառով վարուցանը փճանալով՝ սարսափելի սով մը սռաջ եկաւ: Յուսահատութիւնը այնտեղ հասաւ, որ ծնողքները իրենց զաւակները կը ծախէին, որպէս զի անոնց գնով գոնէ իրենք կարողանան վերահաս մահէն սղատուիլ. գըտնուեցան մինչև անգամ մայրեր, որոնք իրենց զաւակները եփեցին ու կերան (918):

Հայաստանի այս թշուառութիւնը արձագանք գտաւ վերջապէս Բիւզանդիոնի մէջ: Յովհաննէս կաթողիկոսը, որ անգամ մը մեծ փրկանքով աղատեր էր Եռսուֆի ձեռքէն և հիւսա սպառնալովեան համար այս ու այն կողմը թափառական կը պտտէր, Վրաց թագաւորի պալատին մէջ մխիթարական թուղթ մը ստացաւ Յունաց Նիկողայոս պատրիարքէն, որու մէջ կոստանդին Պորփիրոսէն կայսեր կողմէն օգնութեան յոյս կը տրուէր Հայոց: Կաթողիկոսի գրած թախանձանաց թղթին վրայ, կայսրը հրաւեր ուղարկեց Հայոց թագաւորին և հայրագետին կոստանդնուպոլիս գալու: Աշոտ զնաց և գունդ մը օգնական գորք ստացաւ կայսրէն. իսկ կաթողիկոսը խոհեմութիւն չհամարեց ուղեկից ըլլալ անոր, կասկածելով թէ մի գուցէ իր ներկայութիւնը, մանաւանդ Հայաստանի այդ ճգնաժամին, Բիւ-

զանդիոնի արքունիքին ու կղերին առիթ տայ կրօնական միութեան խնդիրը արժարծելու:

Շփոթեցաւ Եռսուֆ Յունաց օգնութեան համարը առնելով, այնպիսի խորհուրդ մը յղացաւ, որ իր բանակներէն աւելի պիտի նպաստէր անոր ցանկացած նպատակին հասնելու: Աշոտի հօրեղբորդի համանուն Աշոտ սպարապետի գլուխին թագ դրաւ և Հայաստանի թագաւոր անուանեց: Այսպիսով երկրի մէջ նոր պառակտում մը ձգեց և ինքը մէկ կողմ քաշուեցաւ: Շատ պատերազմներ եղան երկու Աշոտներու մէջ և Հայոց արիւնքը թափուեցաւ ոչ թէ երկրին օգտին համար, այլ երկու իշխաններու փառասիրական նպատակներուն համար: Յովհաննէս կաթողիկոսը երեք-չորս անգամ մէջ մտաւ, մինչև որ վերջապէս յաջողեցաւ հաշտեցնել զանոնք: Հաշտութիւնը գոյացաւ Գուրնի մէջ և կնքուեցաւ փոռաւոր հանդէսներով, որոնք հարկաւ չկրցան ջնջել այնչափ անօգուտ արիւնահեղութիւններու վնասակը:

Աշոտ սպարապետի վարմունքը իր հետեւորները ունեցաւ: Գուգարաց Վասակ և Աշոտ իշխանները, Ուտեացւոց Մովսէս իշխանը և առհասարակ ամէն մեծ ու փոքր նախարարները պարծանք համարեցին իրենց ասպատակիլ թագաւորին դէմ և ինքնագլուխ ըլլալ. մինչև անգամ Աշոտ երկաթի աները՝ Սահակ իշխանը կրկու անգամ դէնք ստաւ իր փեսին դէմ, իսկ Աբաս կրկու անգամ դէնք ստաւ իր փեսին դէմ, իսկ Աբաս թագաւորեղբոր ստեղծութիւնը այն ատիճանի հասաւ, որ Աշոտի կեանքին դէմ դաւաճանութիւն կազմեց: Աշոտ զարմանալի արիութեամբ զսպեց այդ ասպտաւբութիւնները և դաւաճաններու լողոր խորհուրդները լուծութիւնները և դաւաճաններու լողոր խորհուրդները և ինչպէս էին Մովսէս և խորտակեց, զլիսուորներն ալ, ինչպէս էին Մովսէս և Սահակ իշխանները, աչքերու լոյսէն զրկեց:

Այդ միջոցին Եռսուֆ զարձակալ ասպատակած էր ամիրապետին դէմ և պատերազմի մէջ բռնուելով բան-

տարկուած էր. բայց իր վարպետութեամբը շուտով յաջողեցաւ իր տիրոջ սիրտը գրաւել և ստաջուան իշխանութիւնը ստանալ: Սարսառատական գաղուն պէս, այս դաժան մարդը իր ուշադրութիւնը դարձուց Վասպուրականի վրայ, ուր Աշոտի երկրին հակառակ կատարեալ խաղաղութիւն կը տիրէր: Գագիկ թագաւորը համոզուով անոր չար դիտատրութիւնը, իր պատրաստութիւնները տեսաւ, և երբ Եուսուֆ Վասպուրական եկաւ, անրնակ երկիր մը գտաւ (որովհետեւ Գագիկ գգուշութեան համար ժողովուրդը ամուր տեղեր տարեր էր) և բանակ մը պատրաստ իր գէժ կռուելու. ուստի ծանր հարկեր առնելով բաւականացաւ, և եւս դարձաւ նորր անուանով մէկը ոստիկան թողլով Հայոց վրայ, որուն շուտով յաջորդեց Բէշիր:

Այս երկու սասիկաններու զլիսաւոր ջանքն եղաւ Աշոտ թագաւորը և Յովհաննէս կաթողիկոսը բռնել: Աշոտ ներքին և արտաքին թշնամիներէ չըջապատուած՝ քաշուեցաւ Սեւանայ կղզին. միայն Գէորգ Մարգպետունի հաւատարիմ իշխանը խուճի մը քաջերով գէժ եկաւ օտարական սապատակներու դէմ, որունք կամաց կամաց կը մօտենային Գեղամայ ձաւին: Վերջապէս Բէշիր մեծ պատրաստութեամբ եկաւ Աշոտի վրայ, վատահ բլպով թէ այս անգամ անշուշտ ձեռք կը ձգէ գաջն: Թագաւորը, անվհեր ինչպէս միշտ, հրամայեց տառ նաւակ պատրաստել, իւրաքանչիւրի մէջ եօթ-եօթ հողի նստեցուց, գիւմեց թշնամիներուն վրայ և արագ նստաձգութեամբ այնպիսի չիտիութիւն ձգեց անոնց մէջ՝ որ թողուցին ու ցրուեցան: Միւս կողմէն Գէորգ Մարգպետունին իր գումարաւով ինկաւ Բէշիրի կանէն և սաստիկ ջարդ մը տարով անոր՝ մինչեւ Բուին փախցուց: Այնուհետեւ Աշոտ յաղթանակով դուրս եկաւ Սեւանէն և երբ փոքր ինչ հանգիստ պիտի վայելէր՝ մտաւ 14 տարի փոթարկալի թագաւորութիւն ընելէ յետոյ (928):

ԱՐԱՍ, ԱՇՈՏ Գ., ՍՄԲՍԵ Բ., ԳԱԳԻԿ Ա. —  
ԱՆԻ ԾԻՆՈՒԹԻՒՆԸ

50

Աշոտ Երկարի յաջորդներուն ուղղութիւնը. — Արաս (928-951). իր յարարերութիւնը Արարացոց նկատ. — Պատերազմ Արխագներու դեմ. — Աշոտ Գ. Որդուած (952-977). Կարսի քաղաւորութեան սկզբնաւորութիւնը. — Աշոտ Գ.-ի աշխարհապէս և ուրդուած գործերը. — Իր յարարութիւնը Հաւնուս գորսպետին վրայ. Յովն. Չմշկիկ կայսրը Հայոց երկրի գորսպետին վրայ. Յովն. Չմշկիկ կայսրը Հայոց երկրի վրայ. — Սմբատ Բ. (977-990). պատերազմ Կարսի Մուսէլի քաղաւորին դեմ. — Գագիկ Ա.-ի աշխարհապետութիւնը (990-1020):

Բագրատունեաց առաջին թագաւորներու բոլոր ջանքերը Հայաստանի մէջ զօրաւոր քաղաքական մարջան մը կազմելու ոչ միայն չյաջողեցան, այլ բոլորովին մին մը կազմելու ոչ միայն չյաջողեցան, երկիրը բաժան բաժան հակառակ հետեւանքի հասցուցին: Երկիրը բաժան բաժան եղաւ, փոխադարձ ատելութեան ու թշնամութեան սերմերը անոր բոլոր անկիւններուն մէջ բոյն դրին. յայտնի էր որ այս ճանապարհով այլ եւս անկարելի էր առաջ կրթալ: Եւ յիշաւի Աշոտ Երկարի յաջորդները առաջ կրթալ: Եւ յիշաւի Աշոտ Երկարի յաջորդները բոլորովին հրաժարեցան իրենց նախորդներու քաղաքապետութեան հրաժարեցան իրենց սոճական կանութեան. անոնք բաւականացան իրենց սոճական հեղինակութեամբ և աշխատեցան լսի իրենց բարոյական հեղինակութիւնը տարածել միւս երկրորդական իշխանութիւններու վրայ: Այսպէսով ազգամիջեան պատերազմ-



Այս պատկառելի զօրութեամբ Աշոտ փառաւոր պատե-  
րազմ մը տուաւ և պատերազմէն ալ պատուով դուրս  
կրաւ: Համտուն զօրապետը ամիրապետէն ապստամբե-  
լով, Միջագետքը ու Ատրպատականը տակնուվրայ ըրած  
էր և նոյն դիտաւորութեամբ Հայաստանի սահմաննե-  
րուն կը մտնեար: Աշոտ գնաց անոր դէմ, արիւնահեղ  
պատերազմի մէջ յողթեց անոր, զայն ալ բռնեց ու  
գլուխը կտրեց: Այս դէպքը բնականաբար ամիրապետին  
հաճելի ըլլալով, նպատակեց բարեկամական յարաբերու-  
թիւնները աւելի եւս ամրապնդելու անոր և Աշոտի մէջ:

Քանի մը տարի յետոյ Յովհաննէս Չմշկիկ կայսրը  
Միջագետքի կողմերը գալով Արարացոց հետ պատե-  
րազմելու, յանկարծ ետ դարձաւ և գնաց բանակեցաւ  
Տարօն գաւառի մէջ՝ սպառնալի դիրք բռնելով: Հայերը  
ամէն կողմէ եկան հաւաքուեցան իրենց սիրելի թագա-  
ւորին դրօշակին տակ. նոյն իսկ Աշոտ Բ. Արծրունին,  
Վասպուրականի թագաւորը, գունդ մը օգնական զօրք  
դրեց անոր: Այսպիսով Աշոտ 80,000 զօրքով գնաց  
կայսեր տոջեւ, որ ակնածելով անոր զօրութենէն՝ 10  
հազար հեծերազօր օգնութիւն խնդրեց Աշոտէն և Հա-  
յաստանի սահմաններէն հեռացաւ: Այնուհետեւ Աշոտ  
քանի մը տարի ալ թագաւորեց և մեռաւ 26 տարի իր  
ազգը հայրաբար խնամելէն յետոյ:

Աշոտ Գ. ի որդին Սմբատ Բ., հօրը շաղովը ընթա-  
նալով, իր 10 տարուան թագաւորութիւնը աշխարհա-  
շինութեամբ և իր տէրութեան ապահովութեան վրայ  
հող սանելով անցուց: Այս նպատակով Անի քաղաքը  
դուրսէն ամրացուց, ներսն ալ փառաւոր շինութիւննե-  
րով զարդարեց: Այս խաղաղ զբաղմունքները ընդհատ-  
ուեցան պատերազմով, ուր Սմբատ պարտաւորուեցաւ  
ընկ իր անհանգիստ հօրեղբոր՝ Կարսի Մուշեղ թագա-  
ւորին դէմ: Սմբատ զայն պատժելու համար՝ մտաւ  
անոր երկիրը և Շառիկ բերդը դրաւ եց. բայց Մուշեղ

Տայոց Դաւիթ Կիւրապաղատի օգնութեամբ ետ քշեց իր  
եղբորորդին, և երկու թագաւորները ստիպուեցան հաշ-  
տութիւն կնքել: Սմբատ իր թագաւորութեան վերջին  
օրերը անարժան գործ մը ըրաւ՝ եկեղեցական կանոն-  
ներու հակառակ իր քրոջ աղջկան հետ ամուսնանալով:

Գագիկ Ա. Սմբատ Բ. ի եղբայրը ու յաջորդը իր  
խմաստութեամբ և մեծագործութեամբ Բագրատունեաց  
տան փառքն աւ պարծանքը եղաւ (990-1020): Անոր  
երեսնամեայ թագաւորութիւնը մշտնջենական խաղաղու-  
թեան և ազգային յառաջդիմութեան ժամանակ եղաւ.  
արտաքին թշնամիները անոր զօրութենէն պատկառելով  
չհամարձակեցան անհանգիստ ընել զայն. իսկ սահմա-  
նակից Հայ իշխանները օգնութիւն գտնելով անորմէ՝  
«էր ու յարգանք կապեցին անոր վրայ: Այսպիսով Գա-  
գիկ միջոց ունեցաւ իր գործունէութիւնը ամբողջապէս  
ժողովուրդին բարոյական ու նիւթական զարգացմանը  
նուիրելու: Բարեգործական հաստատութիւնները, որոնք  
Աշոտ Գ. ի և Սմբատ Բ. ի ժամանակ հիմնուած էին,  
Գագիկ Ա. ի օրով աւելի եւս բազմացան ու ճոխացան.  
հարիւրաւոր վանքեր ու դպրոցներ նպատակեցին ժողո-  
վուրդին ամէն դասերու մէջ քրիստոնէական լոյսը և  
ուսումը տարածելու: Երկրագործութիւնը և վաճառա-  
կանութիւնը Գագիկի ջնորհիւ նոյնպէս բարգաւաճեցան.  
Հայաստանի բազմամարդ ու վաճառաչա՝ քաղաքները՝  
Անի, Արծն, Բաղէշ, Նախիջևան, Հնդկաց, Պարսից  
և Արարացոց հարուստ ապրանքներու շահմարանները  
եղան: Գագիկ, որ եկեղեցիներուն և եկեղեցականներուն  
մեծամեծ եկամուտներ կապեց, կը սիրէր եկեղեցի յա-  
ճախել և շատ անգամ անձամբ ժամերգութեանց մաս-  
նակից կ'ըլլար: Իր մահը, որ պատահեցաւ 1020ին,  
ընդհանուր ցաւ պատճառեց:

Անի քաղաքի ծագումը և շինությունները :

Բագրատունեանց մեծագործութեան ամենագեղեցիկ արդիւնքը եղաւ Անին, «Հաղար և մէկ եկեղեցիներու» քաղաքը, իր զարմանալի պարիսպներով ու աշտարակներով, իր հրաշակերտ պարտներով ու տաճարներով : Այս փառաւոր մայրաքաղաքը, որու ընակիչներութիւնը իր ծաղկած ժամանակը, եւրոպացի ճանապարհորդներու կարծիքով, մէկ միլիոնի պիտի հասած ըլլայ, Հայաստանի ուրիշ քաղաքներու համեմատութեամբ նոր ծագում ունի : Աւթերորդ դարուն վերջերը Աշոտ Մասկեր, Բագրատունեանց Թագաւորութեան հիմնադրին պատը, Շիրակայ դաւաւր Կամարականներէն գնելով, իր ընտանիքով ընտեկեցտ Անիի մէջ, որ այն ժամանակ փոքրիկ աւան մըն էր : Կամաց կամաց Անին շէնցաւ ու ընդարձակուեցաւ Սմբատ Բ.ի ու Գագիկ Ա.ի օրով, այսինքն երկու հարիւր տարուան ընթացքին մէջ, ամենամեծ փառաւորութեան հասաւ :

Աշոտ Գ. Ոգորմած առաջին անգամ աթոռը հաստատեց Անիի մէջ, և նոր մայրաքաղաքի պաշտպանութեան համար ամուր բերդ մը շինեց : Անոր կինը, Խոսրովանոյշ Թագուհին, որ Հաղարայ ու Մանահնի հոյակապ վանքերը կառուցած է, անշուշտ իր մեծագործութեան յիշատակը թողած պիտի ըլլայ իր ամուսնոյն սիրած քաղաքին մէջ : Սակայն Անիի սքանչելի շինութիւններու մեծ մասը կը վերաբերին Սմբատ Բ.ի

Թագաւորութեանը : Իր աթոռանիստը արեւելեան և հարաւային կողմերէն Ախուրեան գետով պաշտպանուած ըլլալով և արեւմտեան կողմէն Ծաղկոցաձորով, Սմբատ հիւսիսային կողմէն ամրացուց գայն կրկին պարիսպներով ու բոլորակ աշտարակներով և բայն ու խոր քարաշէն փոսով, որոնց շինութիւնը ութը տարի տեւեց : Պարիսպներու բազմաթիւ մուտքերէն այսօր 11ը կը նշմարուին : Երկու պատերու զլխաւոր մուտքերը մէկ ուղղութեամբ շինուած չեն այլ ներքինը արտաքինին ձախ կողմը՝ բաւական հեռու ինկած է, և այս անշուշտ ձախ կողմը՝ բաւական հեռու ինկած է, և այս անշուշտ սիրէր, նոր արդիւթի հանդիպէր քաղաքը մտնելու : հաւանական է որ մնացած մուտքերն ալ նոյն կերպով շինած էին : Արտաքին պարսպին զլխաւոր մուտքին առջեւ բարձրացող պատը ծածկուած է՝ արձանագրութիւններով, և այս արձանագրութիւններուն մէջ խաչքարի վրայ առիւծ մը փորագրուած է, որ կը յիշեցնէր հայ զինուորներուն թէ՛ իր յայտը խաչին և իր բազուկին զօրութեան վրայ դնելու է :

Թագաւորը քաղաքին մէջ հռչակաւոր Տրդատ ճարտարապետին մեծամեծ եկեղեցիներ ու պալատներ շինել տուաւ, որոնց աւերակները վիճելու այսօր կ'ստչեցնեն ճանապարհորդները : Արքունի պալատը իր հաւայոյղ արեւմտեան մասին վրայ : անոր ճակատը հարուստ քանդակներով զարդարուած էր, մեծ դուռը արարական ամենագեղեցիկ ոճով շինուած էր : Տրդատի հանձարին գործն է ի միջի այլոց հրաշալի մայր եկեղեցին, որուն վրայ արեւատաղէաներու կարծիքով արարական և բիւզանդական ոճի խառնուրդ կ'երեւայ : Տաճարը, որուն սրածայր յարկը քառակուսի խոշոր քառակուսիներով ծածկուած է, ներսէն բարձրաբերձ կամարներով վրայ հաստատուած է և բացի կաթուղիկէն՝ դրեթէ

անարատ մնացած է: Շէնքին դուրսի կողմը կ'ապշեցնէ իր զարդերու գեղեցկութեամբ և քանդակներու նրբութեամբ, իսկ ներսի կողմը՝ իր սրարգութեամբ: Ամբողջ տաճարը երեք մասէ բաղկացած է. միջին զբլխաւոր մասը և երկու կողմնական թեւերը. միջին մասը 107 տանաչափ երկայնութիւն ունի և 66 տանաչափ լայնութիւն: Սմբատ Բ. սկսաւ շինել այս եկեղեցին և աւարտեց Գագիկ Ա. ի ամուսինը Կատարամիտէ թագուհին. իսկ Գագիկ շինեց ուրիշ մեծ ու փառաւոր եկեղեցի մը՝ Գրիգոր Լուսաւորչի անունով:

**ՅՈՎ. ՀԱՆՆԷՍ-ՍՄԲԱՏ ԵՒ ԳԱԳԻԿ Բ. —  
ՍԵՂՃՈՒԳԵԱՆՅ ԱՐՇԱՒԱՆՔՆԵՐԸ**

52

Յովնանէս-Սմբատ (1020). Կոխ գանակադարեան համար.— Սեղճեղեանց սրշաւակքը դէպի Հայաստան.— Վասպուրականի քաղաքադարեան վախճանը (1021). — Անիի վաճառան յետկարք. — Յովնանէս-Սմբատի մահը (1040):

Գագիկ Ա. երկու որդի թողուց. Յովնանէս-Սմբատ և Աշոտ: Անդրանիկը դանդաղ, երկչոտ և սքառեաղմական գործերու անհմուտ էր, իսկ կրտսերը ընդհակառակը ամէն ընդունակութիւնները ունէր իր երկիրը երջանիկ ընելու և անոր քաղաքական գոյութիւնը ապահովելու. ոն առողջ, քաջ ու ճարտար երիտասարդ էր: Բայց անդրանիկութեան իրաւունքը յաղթեց և Յով-

նանէս-Սմբատ ժառանգեց իր հօր արժուը (1020): Այն ժամանակ Աշոտ ժողովեց իր շուրջը քանի մը կուսակիցներ և անմիջապէս թշնամական յարաբերութիւններ սկսաւ իր եղբոր հետ: Վասպուրականի Սենեքերիմ թագաւորն ալ իր կողմը շահելով, անորմէ ստացած օգնութեամբ իր գունդը ստուարացուց և ուղղակի Անիի վրայ քաշեց: Թագաւորը թէեւ 60,000 զօրք ունէր ձեռքին տակ և մայրաքաղաքին ամրութիւնները իր ետեւ, բայց և այնպէս չկրցաւ դիմանալ Աշոտի յանդուգն յարձակմանը, որ ջրուեց ու փախցուց անոր անազկն բանակը: Նախարարները երկու եղբայրները իրարու հետ հաշտեցնելու համար՝ դիմեցին Պետրոս Գեաղարծ կաթողիկոսի և Վրաց Գէորգ թագաւորին միջնորդութեանը: Սաղաղութիւնը կայացաւ այն պայմանով՝ որ Յովնանէս-Սմբատ թագաւորէ Անիի և անոր չրջականերուն վրայ, իսկ Աշոտ Պարսկաստանի և Վրաստանի սահմանակից երկիրներուն վրայ, և առաջինն մահէն յետոյ երկրորդը միայնակ իջիւէ բոլոր տէրութեան վրայ:

Սակայն Աշոտի փառասիրութիւնը չէր կարող դռն մնալ այս որոշումով. սկսաւ ձեռքի տակէ աշխատել իր բողձանքին հասնելու: Իր կողմնակիցներէն մէկուն բանասրկութեամբ Գէորգ թագաւորը զրգուեց իր եղբոր դէմ, և անգամ մը երբ Յովնանէս-Սմբատ մայրաքաղաքէն դուրս տեղ մը մնացեր էր գիշերը անցնելու, դաքէն դուրս տեղ մը մնացեր էր գիշերը անցնելու, Վրացիք յանկարծ յարձակեցան, բռնեցին զայն և իրենց Վրացիք յանկարծ յարձակեցան, բռնեցին զայն և իրենց թագաւորին տարին: Գէորգ կալանաւորեց Յովնանէս թագաւորը և միայն երեք բերդ տանելով անորմէ բանտէն ազատեց: Այս անյաջողութիւնը տեսնելով, Աշոտ ուրիշ թակարդ մը բարեց իր եղբոր համար. ծանր հիւանդ ձեւանալով, մարդ գրկեց անոր մօտ և խնդրեց որ գայ վերջին անգամ իրեն հետ տեսնուի: Միամիտ որ գայ վերջին անգամ իրեն հետ տեսնուի:

Հայոց Պատմութիւն

նար, ինկաւ առաջուց պատրաստուած թակարդին մէջ  
և սկսաւ թախանձել եղբորը, որ խնայէ իրեն: Իշխան  
Սպիրտա՝ թագաւորը դակարթէն հանեց, որ իրբև թէ  
Սշոտի պատուէրին համեմատ անձանօթ սեղ տանի  
զայն և սպաննէ, բայց տարաւ Անի և իր ամուսնը նըս-  
տեցուց. իսկ ինքը Սշոտի վրէժխնդրութենէն ազատ-  
ուելու համար՝ ապաւինեցաւ Դուխնի Արուստար ամի-  
րայի մօտ, ուր ոմանց շարախօսութեամբ կասկածի  
տակ իջնարով սպաննուեցաւ:

Մինչ այսպէս երկու եղբայր գահի համար կը վի-  
ճէին իրարու հետ, նոր փոթորիկ մը կը պատրաստուէր  
Հայաստանի համար: Տուրքի-պէյ, Սելճուգեան թուր-  
քերու իշխանը, որուն նախորդը Հոտան Տիգրիս գետը  
անցեր Միջագետքը տակնուվրայ էր ըրեր, իր խտանի-  
ճաղանճ բազմութիւնը արձակեց Հայաստանի վրայ:  
Այս բարբարոսներու կատարութեան առաջին գոհը եղաւ  
Վասպուրականը: Ի գուր Սենեքերիմ թագաւորը իր  
բոլոր զօրութիւնը Շապուհ զօրավարին և Դաւիթ ար-  
քայտորդին առաջնորդութեամբ զրկեց թշնամիներուն  
առջև. անոր զօրքը յաղթուեցաւ և Տուրքի իր ար-  
շաւանքը շարունակելով Յովհաննէս-Սմբատի երկիրը  
մտաւ: Վասակ Պահլաւունի սպարապետը, որ նոյն ժա-  
մանակ Նիզ գաւառի Բջնի բերդին մէջն էր և հազիւ  
500 հոգի ունէր իր ձեռքին տակ, քաջութեամբ ձեղքեց  
թշնամիներու բազմութիւնը և Սերկելի լեռը բարձրա-  
ցաւ որ քիչ մը հանգստանայ: Այդտեղ գաւաճանու-  
թեամբ սպաննուեցաւ ան, ըստ ոմանց քնացած ժա-  
մանակը սարէն վար գլորուելով, իսկ ըստ այլոց աղօթք  
ընելուն՝ քար մը եկաւ և գլուխը ջախջախեց:

Այս առաջին արշաւանքէն յետոյ Տուրքի կա քաջ-  
ուեցաւ, անցաւ Պարակտտան, և բոլոր երկիրը նուա-  
ճելով՝ վերականգնեց Պարսից թագաւորութիւնը—նոր  
սպառնալիք բաժանուած ու սկարացած Հայաստանի

համար: Արդէն Վասպուրականի Սենեքերիմ թագաւորը  
զգալով որ անկարող պիտի ըլլայ իր տէրութիւնը այս-  
պիսի անարկու հարեւանի դէմ պաշտպանելու, առա-  
ջարկեց իր թագաւորութիւնը սալ Յունաց Վասիլ Բ.  
կայսեր և անոր փոխարէն ստանալ Սերաստիոյ քաղաքը  
իր չրջականերով: Կայսրը ընականաբար սիրով ընդու-  
նեց այս առաջարկութիւնը, և Սենեքերիմ իր բոլոր  
տունով, իշխաններով ու զօրքով տեղափոխուեցաւ Սե-  
բաստիա (1021): Եթէ այդ ժամանակ Անիի գահուն  
վրայ ուրիշ աւելի արժանաւոր մարդ մը նստած ըլլար,  
հաւանական է որ Սենեքերիմ չէր յուսահատեր, այլ  
պաշտպանողական դաշինք կը կապէր անոր հետ, և  
Հայաստանի միւս իշխանները երկու թագաւորներու  
օրինակին հետեւելով՝ գուցէ կը միանային անոնց՝ հետ  
հասարակաց թշնամիին դէմ դնելու համար: Բայց Յով-  
հաննէս-Սմբատի վրայ յոյս դնել չէր կարելի, քանի որ  
ան թոյլ ու անհոգ մարդ էր և աւելի իր հանգիստ  
կեանքին քան տէրութեան շահերուն վրայ կը մտա-  
ձէր:

Դէպքերը շուտով կատարելապէս արդարացուցին  
այս ճշմարտութիւնը: Վասիլ կայսրը Վրաց Գէորգ թա-  
գաւորին ապստամբութիւնը զսպելու համար՝ 1023  
կաւորին ապստամբութիւնը եկաւ նուաճեց զայն և սկսաւ  
թիւին բազմաթիւ զօրքով եկաւ նուաճեց զայն և սկսաւ  
Հայաստանի սահմաններուն մօտենալ: Յովհաննէս-Սմբ-  
ատա, որ ձեռքի տակէ մեծ օգնութիւններ ըրեր էր  
Գէորգին, վախցաւ կայսեր վրէժխնդրութենէն և  
առանց իր եղբոր խորհուրդ հարցնելու, որ հաստատուն  
դաշնադրութեամբ թագաւորութեան ժառանգն էր,  
Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ձեռքով երգման յեա-  
կար զրկեց կայսեր, որով կը խտատանար Անին իր մա-  
հէն յետոյ անոր սալ: Կայսրը այս անակնկալ յաջողու-  
թեան վրայ ուրախացած՝ վերադարձաւ իր երկիրը ու  
անց Յովհաննէս թագաւորը անհանգիստ ընելու:

Քանի մը տարի յետոյ Վասիլի յաջորդը Կոստանդին՝ մահուան անկողնին մէջ խղճահարուելով իր եղբոր անիրաւութենէն, կանչել տուաւ Կիրակոս անունով հայ քահանան, որ կաթողիկոսարանին ծանօթ մարդ էր, և Յովհաննէս-Սմբատի նամակը յանձնեց անոր ըսելով. «Տա՛ր այս թուղթը տո՛ւր քու թագաւորիդ և ըսէ՛ անոր իմ կողմէս, թէ ինչպէս ամէն մահկանացու՝ ես ալ յաւիտենականութեան շէքին վրայ կանդնամ՝ չեմ ուզեր ուրիշ սեփականութիւնը յափշտակել. թո՛ղ ուրեմն ետ առնէ՛ իր թագաւորութիւնը և իր սրբուցը տայ» (1029): Անարժան քահանան այս թուղթը իր մօտ պահեց, և երբ Կոստանդին մեռաւ և անոր տեղ նստաւ Միքայէլ Ե., տարաւ մեծ գնով նոր կայսեր ծախեց (1034): Այս գործը՝ որ հայ մարդու մը և մահաւանդ Սատուծոյ պաշտօնէի մը ձեռքով կատարուելուն համար մեծ ամօթ ու նախատինք կը բերէ, դառն հետեւանքներ ունեցաւ Հայաստանի ազաւոյցին համար:

Այս հանգամանքներուն մէջ մեռաւ Յովհաննէս-Սմբատ թագաւորը. անկէ քիչ մը ստաջ մեռած էր և անոր եղբայրը Աշոտ, թողլով որդի մը Գագիկ անունով, որ թէև դեռ 14 տարեկան պատանի էր, բայց իբր բարեմասնութիւններով մեծ յոյս կուտար (1040):

Միքայէլ կայսեր Անին պահանջէր. Վեստ Սարգիս և Վանրաւ Պահրաւուհի.— Հայոց յարաբերեցեալը Յունաց վրայ.— Գագիկ Բ.ի բազաւորէր (1042).— Վեստ Սարգիսի դաւաձանորիւնը.— Յունաց կրած նոր պարտութիւնը.— Գագիկի Կոստանդնուպոլիս երրայր և սցևտեղ արգիլութիւնը (1045).— Պետրոս Գեուապարձ կարողիկոսի արարքները.— Յունաց մուտքը Անի:

Յովհաննէս-Սմբատի մահով անկարգութիւններու դուռը բացուեցաւ. նախարարներու մէջ տարաձայնութիւններ ինկան, և երկիրը անպաշտպան մնալով՝ արտաքին թշնամիներու յարձակումներուն ենթարկուեցաւ: Այդ միջոցին Միքայէլ կայսեր գեապաններն ալ հասան, որոնք իրենց սիրով կողմէն եկեր էին Անին իր չրջակայ գաւառներով պահանջելու: Այս վտանգին առջեւ հայ իշխանները առժամանակեայ միաբանեցան և միաբերան մերժեցին կայսեր պահանջը կատարելու: Բայց ասիկա երկար չտևեց, շուտով կիրքերը նոր գօրութեամբ արժարժուեցան և չափաի հանդարտէին մինչև որ Հայաստանը կորստեան անդունդը չձգէին: Երկու կուսակցութիւն կը կեղեքէին այդ ժամանակ մայրաքաղաքի բնակիչները. մէկուն գլուխն էր Վեստ Սարգիս Միւնին, տէրութեան խնամակալը, իսկ միւսինը՝ Վասակ Պահրաւունիի եղբայր Վահրամ սպարապետը: Վեստ Սարգիս փառամեղ մարդ մըն էր, որ տէրութեան գանձերը ձեռք ձգելով և շատ բերդեր ու քաղաքներ իր կողմնակից զօրքերով բռնելով՝ կ'ուզէր



մար՝ աճապարեց ընծաներով զինաթափ ընել Այուլալարը և բոլոր զօրքը կեդրոնացուց Յուճայ դէմ, որոնք այս անգամ յոյս ունէին անշուշտ Անիին տիրելու: Կսիւք երկար չսեւեց Հայերը իրենց երկրին ազատութեամբ ողբերուած՝ այնպիսի զօրութեամբ ինկան թշնամիներուն վրայ, որ Յոյները չկարողանալով անոնց բուռն յարձակմանը դիմանալ, ստիպուեցան ձգել ու փախչիլ:

Այս հարուածներէն յետոյ Մոնոմախոս տեսներով որ զէջքով ոչինչ չէ կարող ընել, հետեւեալ խորամանկութեանը դիմեց, որուն մէջ խառն էր և Վաստ Սարգիսի մտոր. Գազիկին բարեկամական թուղթ գրեց և հրաւիրեց որ Կոստանդնուպոլիս գաց իր հետ տեսուերու, որպէս զի երկու կողմերուն մէջ մշտնջենուէր խաղաղութեան դաշինք հաստատուի: Իր կեղծուորութիւնը աւելի լաւ քաղաքիկու համար՝ կայսրը Հայոց թագաւորին պատգամաւորներուն ներկայութեանը Մաչի ու Աւետարանի վրայ երդուընցաւ որ իր խօսքին հաւատարիմ կը մնայ: Գազիկ թէեւ դեռ անփորձ՝ բայց յունական նենգութեանը անցեալէն ծանօթ ըլլալով, կը դժուարանար կայսեր հրաւերն ընդունելու: Այն ժամանակ Վաստ-Սարգիսեանք չբժապատեցին զայն և Պետրոս կաթողիկոսին հետ միաբանած՝ սկսան համոզել որ երթայ, խտտոնալով որ ամենայն հաւատարմութեամբ կը պաշտպանեն անոր իրաւունքները, և որպէս զի ամէն կասկած փարատեն, երդման թուղթ գրեցին և Քրիստոսի արիւնով ստորագրելով թագաւորին մատուցին: Ի դուր Վահրամանք յորդորեցին զայն զգուշանալ արտաքին և ներքին թշնամիներու դարանակալութենէն. Գազիկ չսեց անոնց խորհուրդը և զնաց Կոստանդնուպոլիս: Մոնոմախոս արքայալայել ընդունելութիւն ըրաւ Հայոց թագաւորին, բայց քանի մը օր յետոյ սկսաւ պահանջել որ Անին իրեն տայ. և երբ Գազիկ յանձն չառաւ, ընդդէմ ամենայն մարդկային իրաւունքներու Մարմարայի կղզիներէն մէկուն մէջ արգիլեց զայն:

Այս դժբաղդութեան լուրը Հայաստան հասնելով, նախարարները հաւաքուեցան խորհուրդ ընելու, և մինչ ոմանք կ'ուզէին Անին Գաւթի Անհողինին տալ, իսկ ոմանք կ'ուզէին Անին Գաւթի Անհողինին տալ, իսկ ուրիշները Վրաց և Աբխազաց Բաղարատ թագաւորին, Պետրոս կաթողիկոսը, որուն քով ձգած էր Գազիկ Անիի բանալիները, Սամուատի յայն իշխանին միջնորդութեամբ յայտնեց կայսեր թէ պատրաստ է Անին անոր թեամբ յայտնեց կայսեր թէ պատրաստ է Անին անոր յանձնել, եթէ արժանաւոր հատուցում ընեն իրեն: Կաթողիկոսը չուտով ստացաւ իր ցանկացածը, և Անիի քաղաքին բանալիները զրկուեցան Կոստանդնուպոլիս, հետն ալ նամակ մը, որուն մէջ տիրաննեց իշխանները կ'ըսէին (Հայաստանը) իրեն կուտան»: Գժբաղդ թագաւորը իր իշխաններէն դաւաճանուած թէեւ այնուհետեւ ալ շարուսակեց իր իրաւունքները պաշտպանել, բայց վերջապէս հարկադրուեցաւ կայսեր կամքը կտարել. 1045ին Գաւթի հրաժարեցաւ իր թագաւորութենէն և անոր փոխարէն ստացաւ Կասաղաղկիոյ Բիզու քաղաքը, ուր և ամուսնացաւ Սերաստիոյ Գաւթի թագաւորին աղջկան հետ:

Պարսկամանուս ներքինին անմիջապէս զօրքով զրկուեցաւ Յուճայ կայսեր նոր ժառանգութիւնն ընդունելու. բայց երբ Անիի առջև հասաւ, դուռները փակ գտաւ և բոլոր զօրքերը պատրաստ իրենց թագաւորին մայրաքաղաքը պաշտպանելու: Պաշարումը սկսաւ. Հայոց զօրքը, որոնց հետ ընկերացիր էին և քաղաքացիք, զօրաւոր յարձակում մը ըրին պաշարողներու վրայ, խորտակեցին անոնց բանակը և ցիր ու ցան ըրին: Այդ միջոցին գոյժ հասաւ թէ Գազիկ թագաւորութենէն հրաժարի է և այլ եւս իր երկիրը չպիտի վերադառնայ: Բոլոր քաղաքը խորին տրտմութեան մէջ ընկղմեցաւ, և Պարսկամանուս ետ կանչուեցաւ Անիին տէր ըլլալու:

Յունաց փարձուները Հայոց մետ.—Սերձուզեանց կոր սրչա-  
 ւանքը.—Սմբատաբերդի և Արծնի առուներ (1049).—Յու-  
 նաց սևչաչոյ դիւնադրուքներ.—Վանուսի պատերազմը.  
 Թարուզ.—Մանուկերտի ընդդիմութիւնը և Արծկէի առուներ.  
 —Արիսարան.—Անիի առուներ և կործանուներ (1064).—  
 Կարսի քաղաքորտերեան փոխմանը (1065).—Աշխարանի  
 սրչաւանքը Փարս Ասիա.—Յունաց քարաքանդակ սխալը.—  
 Գագիկ Բ.ի մանր (1079):

Յոյնները Հայաստանին տէր ըլլալէ յետոյ, մեծամեծ  
 անդթութիւններ գործեցին: Հայոց զօրքը ցրուեցին և  
 նշանաւոր քաղաքներու ու բերդերու մէջ իրենց պա-  
 հապան գտնողերը դրին. իշխաններն ալ ամէն տեղէ  
 հալածեցին, սմանց սուրով, ուրիշները թոյնով սպան-  
 նեցին և ժողովուրդը անպաշտպան մնալով՝ անաանկի  
 սուրքեր վճարելու հարկադրուեցաւ: Նոյն իսկ կաթո-  
 դիկոսական իշխանութեանը համարձակեցան ձեռնամերձ  
 ըլլալ. Պետրոս Գեառադարձ կաթողիկոսը, որ Մնին յանձ-  
 նած էր անոնց, բռնուեցաւ և Կոտտանդնուպոլիս  
 դրկուեցաւ: Այս չարութիւններէն կ'երևար որ Յունաց  
 զլխաւոր նպատակը Հայերը լոկ հպատակութեան մէջ  
 պահել չէր, այլ աւելի անոնց ազգութիւնը ջնջել և  
 Յունաց մէջ ձուլել:

Տուրքիւ-պէյ Հայաստանի վիճակը իմանալով՝ դրկեց  
 իր զօրքերը ասպատակելու, որոնք մինչև և կրկրին արև-  
 մրտեան սահմանները տարածուելով՝ վեց եօթը տարի  
 չարունակ անխնայ կոտորեցին, քանդեցին ու այրեցին

առանց արգելքի մը հանդիպելու իրենց ճանապարհին  
 վրայ. ամէն հասակի ու ստիճանի մարդիկ սուրի  
 կամ գերութեան մատնուեցան, չէն քաղաքները ու ա-  
 ւանները մէյ մէկ մոխրակոյտ դարձան: Սմբատաբերդ  
 ամուր քաղաքը, ուր մեծ բազմութիւն մը իրենց  
 ստացուածքովը ապաւինած էին, այս կտառի գաղան-  
 ներէն առնուեցաւ ու թալանուեցաւ, բնակիչներն ալ  
 ծերերէն սկսեալ մինչև կաթնակեր մանուկները, անտ-  
 դորմարար սպաննուեցան կամ գերի տարուեցան: Նոյն  
 բաղդը ունեցաւ նաև Արծն քաղաքը, հարուստ ու  
 վաճառաշահ քաղաքը, որ քիչ մը ժամանակ ընդդի-  
 մութիւն ցոյց տալէ յետոյ՝ անձնատուր եղաւ և կրակի  
 մատնուեցաւ, իսկ բնակիչները, որոնց թիւը 150,000ի  
 կը հասնէր, մասամբ չարդուեցան կամ այրուեցան,  
 մասամբ ալ գերի տարուեցան (1049):

Յոյնները որ Հայաստանի տէրերն էին, երկար ժա-  
 մանակ անտարբերութեամբ ակամատես եղան այս վայ-  
 րենութիւններուն, մինչև որ վերջապէս կամենտա զօ-  
 րավարը 60,000 զօրքով բանակ մը կազմեց. անոր հեա  
 միարանեցան Արաբիա վրաց թագաւորը, Ահարն  
 Վանի վերակացուն և Գրիգոր Մազիսարսը իրենց զօր-  
 քերով: Բրիտաններուն բանակը Արձուզեանց գէմ  
 ձակատեցաւ Բաբերդի մօտ, բայց զօրավարներու մէջ  
 ծագած անհամաձայնութիւններու պատճառով յաղ-  
 թուեցաւ ու ցրուեցաւ, վրաց թագաւորն ալ գերի  
 բռնուեցաւ:

Այս արիւնահեղութիւններն ու կործանումները բա-  
 ւական չհամարելով, Տուրքիւ անձամբ եկաւ Հայաստան  
 և բոլոր զօրութիւնը Ապստոնեանց գաւառին մէջ կեդ-  
 րոնացնելով՝ իր ասպատակները ցրուեց այն գաւառները,  
 որոնք առաջին կոտորածներէն ազատ էին մնացեր:  
 Սուլթանին զօրքերը անարգել արշաւեցին ուր որ կամե-  
 ցան և ամէն տեսակ անդթութիւններ գործեցին. միայն





## ՀԱՅՈՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՒՆԸ ԱՅՍ ՇՐՋԱՆԻՆ ՄԷՋ

55

Արարական ազդեցութիւնը մեր գրականութեան վրայ.—  
Պատմագրութիւնը.— Բանաստեղծութիւնը.— Վարդապետական  
գրութիւնը:

Յոյն լեզուի և գրականութեան ուսումնասիրութիւնը, որ քաղաքական ճախորդ հանդամանքներու և կրօնական խնդիրներու (Բագիկեղոսի ժողով) ծագած ատելութեան պատճառով առժամայէս ընդհատուած էր, է. դարուն մէջ վերստին սկսաւ արժարժուիլ, թէև ոչ առաջուան հոսանքով: Բայց նոյն դարուն վերջերը և մանաւանդ յաջորդ Ը. դարու սկիզբէն երևան կուգայ նոր ազդեցութիւն մը, արարականը, որ հետեւանք է այդ ազգի տիրապետութեանը Հայաստանի վրայ: Այդ ժամանակներէն հայ գրականութիւնն ու գեղարուեստը (յատկապէս ճարտարապետութիւնը) կը սկսին ենթարկուիլ Արարացոց ազդեցութեանը. սակայն կրօնական մեծ անջրպետը արգելք կ'ըլլայ մեր մատենագիրներուն իշխող ազգին մտաւոր արդիւնքներէն օգտուիլ և անոնցմով մեր գրականութիւնը ձօնացնել\*: Ազդեցութիւնը այստեղ գլխաւորապէս հեղինակներու լեզուին ու ոճին վրայ կ'երևայ. բառերու կուտակում, իմաստներու

\* Այսպիսի փոխառութիւններ մեր գրականութեան կ'ըլլան այն ժամանակ երբ Հայաստանը բոլորովին կ'արատի Արարացոց քաղաքական ազդեցութենէն:

յորդութիւն, բացարձակեան խրթնութիւն և երկայնարանութիւն,— ահա այն յատկութիւնները, որ կ'երբէին այս շրջանի հայ մատենագիրներու երկասիրութիւններուն մէջ: Այսպէսով սակեղարեան ընտիր լեզուն կամայ կամայ կը կորսնցնէ իր պարզութիւնն ու յստակութիւնը և աղաւաղութեան առաջին շրջանին մէջ կը մտնէ:

Պատմագրութեան նկատմամբ այս և նախորդ շրջանին պատմիչներու էական տարբերութիւնն այն է որ ասոնք ընդհանրապէս զուրկ են Ե. դարու հեղինակներուն հմտութենէն և իմաստասիրական ուղղութենէն, որով փոխանակ քաղաքական իրողութիւններու պատճառներն ու հետեւանքները հետազօտելու՝ յաճախ կը բաւականանան Սաղմոսի, մարգարէներու ու Աւելի տարանի վկայութիւնները մէջ բերելով, և ամէն բանի մէջ առհասարակ Նախաինձամութեան մտաբ կը տեսնեն: Այս կրօնական-բարոյական ուղղութիւնը, որ մեր հին գրականութեան ընդհանուր յատկանիշն է, հետզհետէ արեւելի կը զօրանայ, բայց և այնպէս հայ պատմագրութիւնը կը շարունակէ մինչև և վերջը հաւատարիմ մնալ իր գլխաւոր սկզբունքներուն, այն է՝ ճշմարտասիրութեանը և ժամանակագրական ճշտութեանը, և այս կողմէն է որ ան արեւմտեան գիտութեան մտադրութեանը արժանի համարուած է:

Մովսէս Կաղանկատուացին է այս ժամանակի առաջին պատմիչը, որ գրեց Աղուանից ազգի պատմութիւնը, միակ գրուածքը իր տեսակին մէջ, ուստի և առանձին ուշադրութեան արժանի: Աղուանից լուսական ազգը, որուն ծագումը և նախնական պատմութիւնը մթութեան քօղով ծածկուած է, Արշակունեաց ժամանակ նախ Հայաստանի քաղաքական սպա նաև կրօնական և կրթական ազդեցութեանը ենթարկուեցաւ Քրիստոնէութիւնը Հայաստանէն մտաւ անոնց երկիրը, և Լուսաւորչի



պատմութեան շատ դէպքեր առաջ կը բերէ. բայց ասոր հակառակ լուսթեամբ կ'անցնի մեր ազգին սկզբնաւորութեան և ընդհանրապէս Հայկազանց հարստութեան վրայ, և բնաւ յի սիւներ Հայաստանի առաջին երկու հարստութիւններու միջին ժամանակներուն վրայ, ինչպէս նաև Վահէի ու Վաղարշակի միջև եղած անիշխանութեան ժամանակին վրայ: Այս մեղադրանքէն ազատ կը մնայ հեղինակը, երբ կուգայ պատմելու իր ժամանակի անցքերը (Գ. գիրք), ընդարձակօրէն խօսելով և նորանոր դէպքեր հազարովիով Բագրատունեաց թագաւորութեան ծագման և այս հարստութեան աշխարհաշէն կարգերուն ու գործերուն վրայ, մինչև Գագիկ Ա. (1004), որու հրամանով շարադրած է Ասողիկ իր պատմութիւնը:—Վերջապէս ԺԱ. դարու կէսին Արիտակէս Լաստիվերացին գրեց իր ողբերգական պատմութիւնը Բագրատունեաց թագաւորութեան անկման և այս ցաւալի դէպքին հետևող Հայաստանի թշուառութեան վրայ:

Կրօնական բանաստեղծութիւնն ալ ունի իր քանի մը ներկայացուցիչները, որոնց ընտիր տաղերը մինչև այսօր կ'երգուին հայ եկեղեցիներուն մէջ: Այսպէս, Մահակ Զորափորեցի կաթողիկոսը (Է. դար) յօրինեց Ս. Խաչի շարականները, վսեմ ու սքանչելի խմաստներով, որոնց մէջ Խաչը նկարագրուած է որպէս նշան յաղթութեան և միանգամայն որպէս ապաւէն փրկութեան: Յովհան Իմաստասէր կաթողիկոսը (Ը. դար) երգեց Աւագ Տօներու, այն է Դաւիթ մարգարէի, Յակոբ առաքեալի, Ս. Նախավկայի, Պօղոս և Պետրոս առաքեալներու և Որդւոց Որոտման շարականները: Ստեփան Սիւնեցի (Ը. դար) նուազեց Աւագ Օրհնութեանց (Յարութեան) հոգեբուղիս և խմաստալից շարականները, որոնք մեր Շարակնոցի գեղեցիկ զարդերն են: Գրիգոր Նարեկացի յօրինեց այլ և այլ գանձեր, տաղեր և մե-

ղեղիններ, նշանաւոր իրենց բանաստեղծական աշխուժով և ինքնուրոյն կենդանի դարձուածներով: Պետրոս Գեաղարձ կաթողիկոսին կը պատկանին Մարտիրոսաց և Հանդատեան շարականները, նոյնպէս և ուրիշ շարականներ, ընտիր թէ լեզուի և թէ բովանդակութեան կողմէ, որոնք ընդհանուր անուամբ Մանկունք կը կոչուին: Առանձին տեղ կը բռնէ այս ժամանակի հեղինակներու Մուսնիկն տեղ կը բռնէ այս ժամանակի հեղինակները, գրուած մէջ Գրիգոր Մագիստրոսը՝ իր հմտութեամբը, գրուածներու նիւթովը ու լեզուովը: Բացի Խաչի ոտանաւորներու հարցումը և հազարտողական քերթուածներէն, որ Հին և ներքողէն և հազարտողական քերթուածներէն է, Մագիստրոս Նոր Կտակարաններու համառօտութիւնն է, Մագիստրոս Նոր Կտակարաններու համառօտութիւնն է, մասամբ արձակ և մաթողած է 80ի չափ թուշիկեր, մասամբ արձակ և մասամբ ալ ոտանաւոր, այլ և այլ վարդապետական խմաստապիբական և բնասանկական նիւթերու վրայ: Կեղուի մաստապիբական և բնասանկական նիւթերու վրայ: Կեղուի կողմէն Մագիստրոսի գրուածները ընդհանրապէս շատ խրթին ու մութ են, միայն վարդապետականները քիչ շատ հասկնալի են:

Բուն վարդապետական ճիւղին վերաբերեալ զըրուածքներով այս շրջանը, ինչպէս ընդհանրապէս մեր ուսումնականները, շատ հարուստ է. գրեթէ չկայ բոլոր գրականութիւնը, շատ հարուստ է. գրեթէ չկայ մասնագիր մը որ մէկ կամ աւելի ճառեր յօրինած և սրբազան գիրքերու մէկ կամ միւս մասը մեկնած չլարայ: Մենք միայն այն գրուածքները կը մշինք որ ժամանակի կրօնական խնդիրներու արդասէք են, կամ առանձին գրական արժէք ունին:

Այս երկու նկատումներով առաջին և ամենապատուաւոր տեղը ունի Յովհան Խմաստասէր Օձնեցի իր ուսումնականներով, որոնց մէջ հաւասար կը փայլին հեղեկերը ճառերովը, որոնց մէջ հաւասար կը փայլին հեղեկները աստուածաբանական խորին հմտութիւնը, զօրանակին աստուածաբանական խորին հայկարանութիւնը, և ևոր պերճախօսութիւնը և ընտիր հայկարանութիւնը, և այս յատկութիւններուն համար է որ Օձնեցի նշանաւոր այս յատկութիւններուն համար է: Առաջին ճառն է Դուինի ժողովին մէջ համարուած է:

խօսած ասոնախօսութիւնը (719), որով կը յորդորէ ժողովականները հսկել Եկեղեցիի բարեկարգութեան վրայ և թոյլ չտալ որ եկամուտ ազանդները ճարակին ժողովրդրդեան մէջ: Երկրորդն է ընդդէմ Երեւութականաց ճաւր, որով կը պարտաէ կարգ մը ազանդաւորներու մտորութիւնը, որոնք Քրիստոսի սնօրէնութիւնները առ աչօք կը համարէին: Երրորդ ճառն է ընդդէմ Պաւլիկեանց խօսածը, որոնք Խաչին և սուրբերու պատկերներուն յարգանք մատուցանելը կուսպաշտութիւն կը համարէին: — Ստեփ. Սիւնեցիի երկունշանաւոր թուղթ թողուց, մէկը Դաւիթ Ա. կաթողիկոսին հրամանով գրուած Յոննաց Գերմանոս պատրիարքին, և միւսը Անաիոքի պատրիարքին, որոնցմով կը պաշտպանէ Հայոց եկեղեցիին դաւանութիւնը, ծիսական աւանդութիւններն ու տօնախմբութիւնները, և կը մերժէ Յունաց պահանջը Քաղկեդոնի որոշումներուն հպատակելու: — Խոսքով Անձեւացեաց կաթիկոսոսը (Ժ. դար) դրեց ժամագիրքի և Պատարագի խորհուրդին մեկնութիւնը, պարզ և ընտիր լեզուով նպատակը և եղած է իր հօտին լուսաբանել այն վսեմ աղօթքներն ու մաղթանքները՝ որ հաւատացեալները ամէն օր կ'ուզեն Սատուծոյ: — Անձեւացեաց կաթիկոսոսի որդւոյն հուշակաւոր Գրիգոր Նարեկացիի բազմաթիւ վարդապետական երկասիրութիւններէն ամենանշանաւորներն են Երգ-երգոցի մեկնութիւնը, որ նոյն իսկ օտար բանասէրներու վկայութեամբ իր տեսակին մէջ նմանը չունի, և մանաւանդ հանրաժանօթ Աղօթագիրքը կամ Նարեկը, 95 գլուխներէ կազմուած, որոնց ընդհանուր վերնագիրն է «Ի խորոց սրաից խօսք ընդ Աստուծոյ»: Որչափ առաջին երկասիրութեան լեզուն պարզ ու հասկնալի է, այնչափ երկրորդինը միջին ու դժուարիմաց է. սակայն Նարեկը իր խրթնութեամբն հանդերձ այնպիսի սքանչելի գեղեցկութիւն և ոճի քաղցրութիւն ունի, որ ընթերցողը կը գմայլի, և կարծես

կարգացածը հրեշտակային օրհներգութիւն մը ըլլայ և ոչ սովորական աղօթքներ: — Անանիա Սանահեցիի (ԺԱ. դար) վարդապետական երկասիրութիւններուն մէջ թէ՛ նիւթի և թէ՛ մանաւանդ լեզուի կողմէն մտադրութեան արժանի է Բան հակաճառութեան ընդդէմ Երկարնաւարժանի է Բան հակաճառութեան հրամանով գրուած, կաց, Գետաղարձ կաթողիկոսին հրամանով գրուած, որուն մէջ կը խօսի ժամանակի այն խնդիրներուն վրայ, որ Հայոց և Յունաց մէջ վիճաբանութեան նիւթ եղած են, այն է կրօնական անխարականութեան դէմ, Փրկչի մարմինը ապականացու համարողներուն դէմ, Քաղկեդոնի ժողովին դէմ, վրայ բաժանման վրայ, միւսոնի, բաղարջի, Քրիստոսի ծննդեան տօնին և երեք սրբասացութիւններու վրայ:

# ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇՐՋԱՆ

ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԻԼԻՍԻՈՑ ՄԷՋ

( 1080 — 1375 )

## ՌՈՒԹԻՆԵԱՆ ԻՇԽԱՆԱԳԵՏՆԵՐ

Կիլիկիոյ դիրքը, աշխարհագրական բաժանուէր եւ գիտաւոր քարտեքները.— Այս երկրի ստանալու բարոր.— Հայոց հարաւորակցութիւնը Կիլիկիոյ հետ.— Ռուբէն Ա. հիսկապիտ հայկական իշխանութեան Կիլիկիոյ մէջ (1080-1095).— Կուստանդիս Ա. (1095-1100). Հայոց յարաբերութեան սկիզբը արեւմտեան ազգերու հետ:

Կիլիկիան՝ Փոքր Ասիոյ հարաւային արեւելեան մասը կը կազմէ: Անոր հին սահմանն էր հիւսիսէն Կապադովկիան, արեւմուտքէն Պամփիլիան, արեւելքէն Սատրիքը եւ հարաւէն Միջերկրական ծովը: Կիլիկիան երկու մասի կը բաժնուի, 1) Իաշտային Կիլիկիա, պաղաւբեր, զուարճալի եւ անտառախիտ երկիր մը՝ մանաւանդ հիւսիսային մասը. 2) Լեռնային կամ Քարային Կիլիկիա, որ աւելի ցուրտ ու անբեր երկիր մըն է, բայց շքեղ

անտառներով ծառկուած էր: Կիլիկիոյ նշանաւոր քաղաքներն էին՝ Տարսոն, որուն մէջէն կ'անցնէր Կիսնոս գետը, Սիս, որուն շրջակայքը կը գտնուէին հուշակաւոր Իրադարկ եւ Արքակաղին վանքերը, եւ ուր մինչև այսօր կը նստի Կիլիկիոյ կաթողիկոսը, Անարզաբա, Ասանա, Մամեսաիա կամ Մսիս, Այաս ծովեզերեայ վաճառաչահ քաղաքը, Գերմանիկ կամ Մարաշ, Ունիս՝ այսօրուան Ջէյխունը եւ Ալէ՝ այսօրուան Հաճինը. իսկ բերդերէն երեւելի էին Վահկա, Բարձրբերդ, Կապան, Սիմանակիայ, Լամբրոն եւ ուրիշ շատ ամրոցներ ու գղեակներ:

Կիլիկիան իր բնական ամրութիւններով՝ անմատչելի լինելով ու կիրճերով սազմագիտական յաջող գիրք ունենալով, ամենահին ժամանակներէն աշխարհակալ պետութիւններուն ուշադրութիւնը գարծուցեր էր իր վրայ: Սատրեստանի ու Բաբելոնի աշխարհակալներէն յետոյ, այս երկիրը Պարսկաստանի Արեւմտեան իշխանութեանց տակ ինկաւ. ապա Աղեքսանդր Մակեդոնացիին ձեռքն անցաւ եւ վերջապէս Սելեւկեան թագաւորութեան հետ միացաւ: Մեր թուականէն դար մը առաջ՝ Կիլիկիոյ ափերը ծովային աւազակներու որջեր գարձան, որոնք իրենց ասպատակութիւններով ահ ու սարսափ կը ձգէին Միջերկրականի եզերքը բնակող ժողովուրդներուն վրայ: Պոմպիլիոս այդ չարագործ խումբերը բնաջինջ ըրաւ եւ այսպիսով Կիլիկիան հռոմէական պետութեան նահանգ դարձաւ: Երբ կայսրութիւնը բաժնուեցաւ՝ այս նահանգը արեւելեան ինքնակալութեան բաժին ինկաւ, եւ այնուհետեւ Յոյները այս երկիրին բնիկ տէրերը համարուեցան:

Հայերը շատ կամուխ ժամանակներէն սկսան երթեւեկուել ընդ Կիլիկիա, որ Ս. Դրբի վկայութեան հաւանաբար յերով՝ անոնք կ'երթային առուտուր ընկալ Փիւնիկեցոյ ու Եգիպտացոց հետ: Այդ առեւտրական հարգակցութիւնները աւելի ընդարձակուեցան Արամի ու Տիգրանի յաղթական արշաւանքներէն յետոյ, որոնց հետեւանքն

եղաւ Հայոց արեւմտեան կողմը ցրուիլը և Փոքր Ասիոյ գաւառներուն մէջ հաստատուիլը: Արշակունեաց թագաւորութեան անկումէն յետոյ՝ Մարգարաններուն ու Ռափկաններուն օրով, ինչպէս նաև Բագրատունեաց փոթորկալի իշխանութեան ժամանակ և յետոյ, հայերը Պարսից, Յունաց, Արարացոց և Սելճուգեանց բռնութենէն նեղուելով՝ հեազնեաէ գաղթեցին Կիլիկիա և իրենց բնակութիւնը հաստատեցին Տաւրոսի բարձրութիւններուն վրայ, այնպէս որ ՃԱ. դարուն սննք իրենց բազմութեամբ կրնային մրցիլ տեղացի Յոյներուն հետ: Այդ ժամանակները Տաւրոսի ընդարձակ ճիւղի մը վրայ, որ հին դարերէն ծանօթ էր Ամանոս անուամբ, և որուն Հայերը քարքրոտ երկրին պատճառով Սեւ Լիւս անունը տուին\*), յոյն և ասորի մենաստաններուն հետ բազմաթիւ հայ վանքեր կային, որոնց մէջ հայ կրօնաւորները իրենց լեզուով ու ձէսով պաշտօն կը մատուցանէին և ուսման ու գիտութեան կը զբաղէին: Այս մասաւորական կեդրոններուն հետ՝ հայ գաղթականներուն առաջնորդները քանի մը ամուր տեղեր գրաւեցին Կիլիկիոյ մէջ և փոքրիկ իշխանութիւններ կազմեցին մասամբ ինքնազուլիս, մասամբ ալ Բիւզանդիոսի կայսերու հովանաւորութեան տակ, որոնք կը մտածէին այսպիսով պատուար մը բարձրացնել մահմետական սուլթաններուն և ամիրաներուն զօրութեանը դէմ: Այսպէս էին Վասիլ, Քեսուսի իշխանը, որ պատմութեան մէջ յայտնի է Գոյ մականուամբ. Օշին, բնիկ Արցախեցի որ Լամբրոնը իրեց մահմետականներէն և զղեակը ժառանգութիւն ստացաւ Ալեքս Կոմնենոս կայսրէն, իսկ անոր եղբայրը՝ Բագուսի Տարսոսի տէր դարձաւ. վերջապէս Ապիրատը, Ներսէս Ենորհայիին հայրը, որ իր բնակութիւնը հաստատեց վերին Եփրատի կողմերը՝ Ծովք ամուր զղեակին մէջ:

\* Այսօր Կեսպոսը Տաղ կը կոչուի:

Այս փիճակին մէջ էր Կիլիկիա երբ Ռուբէն քաջ իշխանը, Գագիկ Բ. ի մերձաւոր ազգականը, վճնեց Բագրատունեաց վերջին թագաւորին անարգական մահ-նաւան փրէժը առնել Յոյներէն և իր ազգը անոնց հարըուան վրէժը առնել Յոյներէն ազատել: Իր մտադրութիւնը գիտահարութիւններէն ազատել համար՝ Ռուբէն ընտրեց Տաւրութեամբ գլուխ հանելու համար՝ Ռուբէն ընտրեց Տաւրոսի բարձրութիւնները, ուր թէ Հայոց բազմութիւնը և թէ տեղի յարմար դիրքը յաջողութիւն կը խոստանային իրեն: 1080-ին քանի մը կուսակիցներով դնաց հային իրեն: 1080-ին քանի մը կուսակիցներով հաստատեց Գոսամարը և իր բնակութիւնը հաստատեց Գոսամարը գիւղին մէջ՝ Բարձրաբերդի շրջակայքը: Տեղացի Հայերը շուտով եկան խմբուեցան Ռուբէնի շուրջը և անոր դրօշակին տակ մտան: Անոնց օգնութեամբ Ռուբէն կարճ ժամանակի մէջ Տաւրոսի լեռները Յոյներէն մաքրեց և իր տիրապետութիւնը այն կողմին վրայ հաստատեց:

Տասնևհինգ տարի վարեց իր իշխանութիւնը Ռուբէն. և այդ միջոցին անոր բոլոր ջանքն եղաւ իր հսկողութեան տակ եղած ժողովուրդը հայրաքար վանաւորութեան տակ կրօնականութիւնը ճանչցնել մօտակայ հայ իննամիլ և իր գերիշխանութիւնը ճանչցնել մօտակայ հայ իշխաններուն, որոնք իր նորահաստատ տէրութեան անհիշխաններուն, որոնք իր նորահաստատ տէրութեան անհիշխաններուն պատկանեցին: Անոր յաջողութեան ու զօրանալուն մեծապէս նպաստեցին: Անոր յաջողութեան որդին Կոստանդին Ա. (1095), որ իր հօր ձգած ժառանգութիւնը ընդարձակեց՝ Յունաց ձեռքէն քանի մը ամուր բերդեր առնելով, և իր իշխանական արժանիքը հաստատեց Վանկայ ամրոցին մէջ:

Կոստանդինի օրով Հայերը սկսան ուղղակի յարաբերութիւն ունենալ արեւմտեան ազգերուն հետ, որոնք նոյն ժամանակները բազմութեամբ գիմեցին Արեւելք Ս. Երկիրը Եփրատացոց ձեռքէն ազատելու համար: Այս յարաբերութիւնները սկիզբները որչափ որ նպաստաւոր եղան Ռուբինեան իշխանութեան հաստատութեան և ընդարձակութեան համար, վերջերը այնչափ իրաւակար և աղէտարեր եղան: Կոստանդին բարեկամական դայինք



ուր յետոյ շատ հայ թագաւորներու ու թագուհիներու մարմինները ամփոփուեցան: Անոր յաջորդեց եղբայրը Լեւոն Ա., որովհետեւ իր միակ որդին դեռ իր կենդանութեան ժամանակ մեռած կամ ըստ ոմանց՝ Լեւոնի իշխանութիւնը ցանկացողներէն թունաւորուած էր: Լեւոն Ա. եղբոր օրինակին հետեւելով, Յոյներէն առաւ Մամեստիան և նոյն իսկ Տարսոն մայրաքաղաքը, և այսպիսով գրեթէ ամբողջ Կիլիկիոյ տէր դարձաւ. ափսոս միայն որ Թորոսի քաջութեան հետ անոր խոհմութիւնը չունեցաւ, որով իր դժբախտութեան և Ռուբինեան տէրութեան ժամանակաւոր բարձման պատճառ եղաւ:

Լեւոն նախ միաբանելով Անտիոքի Ռոմեր իշխանին հետ՝ օգնեց անոր Թուրքերու ձեռքէն Ազազ բերդաքաղաքը առնելու. բայց յետոյ իր նիզակակցին հետ թշնամացաւ, Թուրքերու հետ դաշինք կապեց և Անտիոքի վրայ երթալով՝ ըստին իշխանը մեծ նեղութեան մէջ ձգեց (1130): Բանի մը տարի յետոյ Ռոմերի յաջորդը Պոհեմոնդ, Մարաշի Պալաուին կոմսին հետ խօսք մէկ ընելով, Լեւոնը թակարդի մէջ ձգեց և տարաւ Անտիոք բանտարկեց (1135): Լեւոն իր ազատութիւնը գտնելու համար՝ հարկադրուեցաւ Ատանա ու Մամեստիա քաղաքները և 60,000 դահեկան տալ իր մէկ որդին ալ պատանդ թողուլ. բայց չուտով տուած քաղաքները պատերազմով ետ իսկեց և Անտիոքցոց երկիրը առաւտակելով՝ Պոհեմոնդը ստիպեց առած պատանդը ետ դարձնել և իրեն հետ հաչաուիլ:

Նոյն ժամանակները Յովհաննէս Կոմնենոս կայսրը կը փափաքեր Անտիոքի իշխանին Կոստանդիա անուսնով արձկել իր մէկ որդւոյն կնութեան տալ, որպէսզի այս կերպով Անտիոքը դարձնալ իր իշխանութեան տակ ձգէ: Անտիոքցիք անոր դիտաւորութիւնը հռակնալով՝ մերժեցին, և կայսրը ճանապարհ ինկաւ այս անգար-

առուիեան վրէժը զէնքով առնելու: Անտիոքցիք անձարացած՝ Լեւոնի օգնութեանը դիմեցին, և սա հայ ու լատին զօրքերու գլուխը անցած՝ անխոհմարար գնաց Սեիւկիան պաշարելու: Խորագէտ կայսրը Սեիւկիան թողլով՝ Կիլիկիան ըստած դռներէն Լեւոնի երկիրը մտաւ և սիսաւ գլխաւոր քարաքներուն վրայ յարձակիլ. Մամեստիա, Տարսոն և Ատանա հետզհետէ առնուեցան առանց մեծ ընդդիմութիւն ցոյց տալու, և կայսերական զօրքերը արդէն Անարզարայի առջեւն էին, երբ Լեւոն եկաւ անձամբ այդ քաղաքը պաշտպանելու: Անարզարայի քաջութեամբ պատերազմեցան Յունացիք մեծամեծ քարեր տեղացնելով անոնց վրայ և պաշարդէմ՝ մեծամեծ քարեր տեղացնելով անոնց վրայ, որով ման գործիքները տաքցած երկաթներով այրելով, որով անոնց բոլոր ջանքերը անպտուղ կը մնային: Կայսրը յուսահատած պաշարուած վերջին տուաւ անոր վերջին փորձ մը հակ որդին խորհուրդ տուաւ անոր վերջին փորձ մը փորձել և մեքենաները անվլաս պահելու համար կաւով ձեռնիկ տալ: Այս հնարքը յաջողեցաւ և Լեւոն տեսնելով որ չպիտի կարողանայ քաղաքը պահել, քաջուեցաւ և իր զօրութիւնը կեդրոնացուց Վանկա բերդին մէջ: Կայսրը Անարզարան նուաճելով՝ չուտով գնաց Վանկան ալ պաշարեց: Այդ միջոցին Անտիոքցիք քանի մը լատին իշխաններու հետ միաբանած՝ եկան Լեւոնին մը թողլով՝ օգնելու: Կայսրը Վանկայի մօտ գունդ մը թողլով՝ մնացած զօրքով Անտիոքի վրայ քալեց, որով Լատինացիները ստիպեց որ Լեւոնը թողուն և իրենց գլուխին ճարը տեսնեն: Այսպիսով գաշնակիցները իրարմէ բաժնելով՝ կայսրը երկու կողմն ալ տկարացուց և նուաճեց: Անտիոքցիք հարկադրուեցան Բիւզանդիոնի գերիշխանութիւնը ճանչնալ. իսկ Լեւոն երկար ատենի համար պաշար չունենալով՝ անձնատուր եղաւ և շղթայակապ Կոստանդնուպոլիս գրկուեցաւ իր երկու որդւոց Ռուբէնի ու Թորոսի հետ (1136): Այնտեղ իր անդրանիկ որդւոյն

տառապանքներուն ականատես ըլլալով, որուն կասկածոտ Յոյնները աչքերուն լոյսէն և ապա նաև կեանքէն զրկեցին, դժբախտ Լեւոնը սրտին ցաւէն մեռաւ բանտի կապանքներուն մէջ (1144):

58

Կիլիկիոյ վերստին նուաճիլը Թորոս Բ.-ի ձեռքով (1145). — Անդրոնիկոս Կոմնենոսի արշաւանքը և պարտութիւնը (1152). — Գոնիայի Մարտառ սուրբանիկն անշարդ արշաւանքը (1154). — Թորոսի պատերազմը Անտիոքի իշխանի հետ. — Թորոսի նոր յարաբարեակերպը. — Մանուէլ Կոմնենոս կայսեր Կիլիկիա արշաւանքը և Թորոսի հետ հաշտութիւնը (1159). — Թորոսի օգնութիւնը Սալակի իշխաններուն. — Ստեփանէի սպաննուիլը և Թորոսի վրէժխնդրութիւնը Յոյներէն (1163). — Անդրոնիկոսի նոր պարտութիւնը. — Թորոսի մահը (1168):

Ռուբինեանց իշխանութիւնը Լեւոնի գերութեամբ ջնջուել էր և Կիլիկիան դարձեալ ինկած էր կայսեր իշխանութեան տակ: Յոյնները իրենց վրէժխնդրութեան կատարեալ ազատութիւն տալով, կոխեցին բերդերն ու քաղաքները և մինչև ևկեղեցին ու վանքերը կողոպտեցին ու աւերեցին: Կայսերական տեղակալները երկրին պահպանութեամբ հոգ չտանելով, թուրք և լատին իշխաններուն միջոց տուին հետզհետէ զբաւելաւ Թորոս Ա. ի և անոր կըրօր Լեւոնի նուաճած երկիրները: Ահմէտ Մալէք անունով թուրք ամիրան մանաւանդ այնքան զօրացաւ, որ Յունաց ձեռքէն խլեց Վանկան և Կասպանը

և ուրիշ ամրոցներ ու քաղաքներ: Այս հանգամանքը Յովհաննէս Կոմնենոսը հարկադրեց դարձեալ Կիլիկիա զալ. իր հետ գնաց նաև Թորոս, որ հօրը մահէն յետոյ բանտէն ազատուել և կայսերական բանակին մէջ ընդունուել էր: Բայց այս արշաւանքին մէջ կայսրը սպանուեցաւ և զօրքը ետ դարձաւ: Թորոս ալ յարմար առիթէն օգուտ քաղելով՝ ծածկապէս հեռացաւ բանակէն և գնաց հայ քահանայի մը յայտնեց իր մ'վ ըլլալը: Հայերը, որ Յունաց բռնութենէն զգուած էին, երբ Լեւոնի որդւոյն գալստեան աւետար առին, եկան հաւաքուեցան իրեն շուրջը: Եկան նաև Թորոսի երկու եղբայրները՝ Ստեփանէ և Մլեհ, որոնք մինչև այն ժամանակ Հալէպի նուրէտտին Սուլթանի պալատն էին: Այսպէսով կարծ միջոցի մէջ 10,000ի չափ կորիճ Հայեր հաւաքուեցան և իրենց իշխանին գրոջակին տակ (1145): Թորոս իր զօրութիւնը տարաւ նախ լեւոնային ամրոցներուն վրայ և ամենէն առաջ ձեռք ձգեց Վանկա բերդը՝ իր հայրերուն ամենէն սուղ ձեռք ձգեց Սիմանակա և Առիւծ բերդերը: Ապա լեւոններէն կամաց կամաց իջնելով՝ Ատասկաւ դաշտային քաղաքներուն վրայ յարձակիլ: Ատասկաւ, Անարզարա, Թիլ և Մամեստա իրարու հետէ նա, Անարզարա, Թիլ և Մամեստա իրարու հետէ առնուեցան, որոնց մէջի Յոյնները կոտորուեցան կամ քշուեցան և Հայոց անկախութիւնը նորէն հաստատուեցաւ Կիլիկիոյ մէջ:

Մանուէլ Կոմնենոս (Կիլ Մանուէլ) կայսրը Կիլիկիոյ անցքերը լսելով, շտապեց Հունգարացոց հետ ունեցած պատերազմը վերջացնել և իր Անդրոնիկոս հօրեղբորորդին կեասր անուանելով՝ Կիլիկիա զրկեց Թորոսը նուաճելու (1152): Թորոս տեսնելով թշնամիներու լազնուածիւնը, որոնց հետ միաբանել էին նաև քանի մը հայ իշխաններ, խոհեմութիւն համարեց պաշտպանուողա-

կան դիրք բռնել և քաշուեցաւ Մամեստոյ մէջ, որ յոյները չուտով եկան պաշարեցին: Այս քաղաքը, ուր առաջ կը նստէին կայսեր կուսակալները, ամուր պարիսպով պատած էր, բայց բաւական պաշար և պատրաստութիւն չուննալով՝ թորոս զգաց որ չպիտի կարողանայ երկար ժամանակ դիմանալ, անձնատուր ըլլալն ալ անտանկի էր իրեն. ուստի բանակցութեան մէջ մտաւ Անդրոնիկոսի հետ և խոստացաւ ուրիշ հայ իշխաններուն պէս Յունաց գերիշխանութիւնը ձանձնալ, եթէ կայսրն ալ կը ձանձնայ իր հայրերուն իրաւունքը: Իսկ գոռոզ Անդրոնիկոսը պատգամաւորներուն ամէն խօսքերուն միայն պատասխան մը կուտար, թէ թորոս անպայման պիտի անձնատուր ըլլայ, որպէս զի կապէն զայն այն չլթմաներով որով իր հայրը կապեր էին: Վրդովեցաւ թորոս այդ վիրաւորիչ խօսքերէն, և մուտ ու անձրեւային գիշեր մը, մինչդեռ Անդրոնիկոս կերուխուամի ու գրօսանքի ետեւէ էր, պարիսպին մէկ կողմը քանդեց, զօրքը գգուշութեամբ քաղաքէն դուրս բերաւ և բանակին ետեւի կողմէն թշնամիներուն վրայ իջնալով՝ այնպիսի կոտորած տուաւ անոնց, որ 12,000 յոյներէն շատ քիչեր միայն Անդրոնիկոսի հետ փախչելով ազատեցան: Թորոս հալածեց զանոնք մինչև Անտիոքի սահմանները և յաղթութեամբ ու գերինետով դարձաւ Մամեստիա, ուր հասարակ զինուորները զինաթափ ընելով արձակեց, իսկ բարձրաստիճանները կապեց և աւելի նուաստացնելու համար՝ առաջարկեց որ իրենց ազատութեան զինը կրտսերն: Յոյները թեթեւ զինով ազատուելու յոյսով թոյլ տուին որ յաղթողը իրենց ազատութեան արժէքը որոշէ. ան ալ պատասխանեց. «Եթէ ինձ համար բան մը արժէիք, ես ձեզ չէի արձակեր»: Այս նախատական խօսքը ստիպեց Յոյներուն ծանր փրկանքներ նշանակել իրենց համար, որ թորոս անոնց ներկայութեանը ամբողջապէս իր զօրքերուն բաժնեց. և երբ անոնք կը զարմանային,

պատճառը յայտնեց. «Որպէս զի ուրիշ անգամ ալ զօրքերս ձեզ բռնեն»: Գերիներուն մէջ կար նաև Լամբրոնի տէր Օշինը, առաջին Օշինի թուր և Ներսէս Լամբրոնացին հայրը, որ իր փրկանքին կէսը 20,000 ոսկի տալով, միւս կէսին տեղ անդրանիկ Հեթում որդին պատանդ պին, որ իրեն փեսայացուցիր աղջկան հետամուտացնելով, և Օշինի մնացած պարտքը իր զաւկին օփա համարելով և Օշինի մնացած պարտքը իր զաւկին օփա համարելով կայսրիսով իր տոհմին կապել:

Մանուէլ կայսրը իր զօրքերուն պարտութեան լուրն առնելով, Գոնիայի Մաղսուտ սուլթանը թորոսի դէմ գրգռեց: Մաղսուտ բիւզանդական ոսկիներու փայլումէն շրացած՝ մտաւ Կիլիկիա, բայց թորոսի պատրաստութիւնը տեսնելով՝ առանց պատերազմի ետ քաշուեցաւ: Երկրորդ անամ աւելի մեծ բազմութեամբ եկաւ, բայց երկրորդ զօրքերով ողողեց և Մամեստիա ու Անարպարա երկիրը զօրքերով ողողեց և Մամեստիա ու Անարպարա քաղաքները ապարդիւն պաշարեւէ յետոյ, եկաւ կանգնեցաւ թիլ ամրոցին առջև. գունդ մըն ալ զօրք իր ներքեւ թիլ ամրոցին սուտա որ երթայ ուրիշ տեղեր ու անապատակներն ալ թորոսի եղբոր Ստեփանէի զօրագունդէն զին հանդիպեցան ու գրեթէ լոյրն ալ իրենց զլխաւորին զին հանդիպեցան ու գրեթէ լոյրն ալ իրենց զլխաւորին զին հանդիպեցան: Եռաբեցաւ Մաղսուտ և իր զօրքը հետ կոտորուեցան: Եռաբեցաւ ետ դառնալ. մինչպահել չկարողանալով՝ տիպուեցաւ և դառնալ. մինչդեռ թորոս՝ սուլթանին չիթութիւնէն օգուտ քաղելով՝ սասպատակ էր սիուեր անոր երկիրը, և իր բերած աւարներէն աւելի զտաւ թիլ ամրոցին առջև (1154):

Այս ճախորդութիւնէն յետոյ, Մանուէլ կայսրը նոր թշնամի մտաւեց ու զտաւ թորոսին դէմ՝ Բլնո-որ-Շոթի իշխանի միտուեց ու զտաւ թորոսին ինձամակալը, որուն անակակալ դիւրսն Անտիոքի իշխանին ինձամակալը, որուն անակակալ յարձակման առաջ թորոս ստիպուեցաւ տեղի տալ, մինչ-

չեւ որ զօրքերը ժողվեց և Աղէքսանդրիոյ մօտ արիւնահնդ պատերազմ բացաւ անոր դէմ: Բայց երբ Բրնօ զանազան կարգաւոր ասպետներ օգնութեան կանչեց, Թորոս խոհեմութիւն համարեց քանի մը բերդեր առ անոնց Անախորի սահմաններուն վրայ ու հեռացնել. Բրնօն ալ մինակ մնալով և խոտոացուած կաշառքը կայսրէն չստանալով, հաշտուեցաւ Թորոսին հետ և իր գէնքերը Յունաց դէմ դարձուց: Պատրաստեց քանի մը նաւ և ինկաւ Կիպրոսի վրայ, որ այն ժամանակ զեռ կայսեր իշխանութեան տակ էր, աւերեց, կողոպտեց և մեծ անգլխութիւններ գործեց անպաշտպան բնակիչներուն վրայ: Իսկ Թորոս համարձակ տրեց բոլոր Կիլիկիոյ, և ոչ այնչափ միայն, այլ և Փրիւզիայի և Իսաւրիայի լեռնային մասերը իր աէրութեան հետ միացուց:

Սակաջն Մանուէլ կայսրը այնուհետեւ ալ հանգիստ չմնաց, այլ նորանոր զօրավարներ զրկեց Թորոսի վրայ, որոնք ոչինչ չհանեցան և միայն հայ իշխանին անունն ու համբաւը բարձրացուցին: Այսպէս, երբ Անդրոնիկոս Եւփերբեն կ'աշխատէր Տարսոնը գրաւել, Թորոս ինկաւ Յունաց վրայ և 3,000 մարդ կոտորեց, մնացածները փախցուց. Եւփերբեն բռնուեցաւ և միայն Երուսաղէմի թագաւորին միջնորդութեամբ զերութենէն ազատուեցաւ: Կայսրը վճռեց վերջապէս այսքան անյաջողութիւններու վրէժը անձամբ առնել Թորոսէն: Սիկիլիացոց հետ հաշտութիւն ընելով, ձայն հանեց թէ Թուրքերու վրայ պիտի արշաւէ և մեծ նաւատորմով եկաւ իջաւ Պամփիլիայի ափերը, այնտեղէն փոքրիկ գնդով մը անապարանքով առաջ գնաց, մտաւ Կիլիկիոս և ուղղակի Տարսոնի վրայ քարեց, ուր անկասկած նստած էր Հայոց իշխանապետը: Բարերախտաբար լատին ուխտաւոր մը յայտնեց Թորոսին Յունաց գալը և ան իսկայն քաշուեցաւ լեռները. իր ընտանիքը և զանձը ապահովեց Տաճկի-Քար կոչուած բերդին մէջ, իսկ ինքը

խուսը մը կտրիճ ձիաւորներով անդադար մէկ տեղէ միւսը կը փոխուէր, որ չլլայ թէ իր հօր պէս թակարդի մը մէջ էջնայ: Մանուէլ իր խարսիլը հասնալով, բերել տուաւ զօրքերը և նուաճեց երկրին նշանաւոր քաղաքները՝ Անարգարա, Թիլ, Տարսոն և Մամիստիա: Այստեղ Երուսաղէմի թագաւորը Մանուէլ կայսեր տեսութեան եկաւ, և ուրիշ լատին իշխաններու հետ միջնորդ ըլլալով՝ Թորոսը հաշտեցուց անոր հետ: Թորոս կայսերական հրովարտակով հաստատուեցաւ իր իշխանութեան մէջ և Պանսեպաստոս տիտղոսը ստացաւ. իշխանութեան մէջ և Պանսեպաստոս քաղաքները կայսրը միայն Անարգարա և Մամիստիա քաղաքները կայսրը իրեն պահեց և վերջինին մէջ յոյն իշխան մը պահապան դրաւ (1159):

Թորոս քանի մը անգամ օգնութեան գնաց Խաշակիր իշխաններուն՝ Հալէպի սուլթան Նուբէտովինի դէմ, որու նախորդը Չանգլին Եղեպիան աւեր էր անոնցմէ, այժմ ինքն ալ կ'ուսրանար Ասորոց երկրին քրիստոնեայ իշխանութիւններուն. Թորոս օգնեց ասոնց Կեսարիա քաղաքը առնելու սուլթանին ձեռքէն: Այս արշաւանքներուն հետ եղած ժամանակը, Թորոսի եղբայրը Ստեփանէն, Գոնիայի և Սերաստիոյ սուլթաններու հակափանէն, Գոնիայի և Սերաստիոյ սուլթաններու հակափանէն օգուտ քաղելով, յարմար առիթ նկատեց անոնց քրիստոնեաներէն իրած քաղաքները նուաճել, և Սեւ Կերան կողմերը առանձին իշխանութիւն մը հաստատեց: Ստեփանէն յառաջդիմութեան վրայ նախանձեղով, կայսեր տեղակալը Անդրոնիկոս Եւփերբեն նմուշ գութեամբ ճաշի հրաւիրեց զայն և ետացած կախալի մէջ ձգեց ու սպաննեց (1163):

Այս բարբարոսական անգլխութիւնը Յունաց հետ նոր թշնամութեան և կոտորածներու դուռ բացաւ: Թորոս և Միհր ինկան Կիլիկիոյ Յունաց վրայ և իրենց եղբոր վրէժը լուծեցին՝ 10,000 հոգի սպաննելով անոնցմէ: Ասոր վրայ Անդրոնիկոս կոմենենոս դարձեալ Կիլիկիոս



Թորոսի մահը լսելուն պէս՝ Մլին՝ Նուբէտախնի հետ դաշինք կապեց անոր համար նպաստաւոր պայմաններով, և օգնական զօրք աւանելով սուլթանէն շտապով եկաւ Կիլիկիա իր եղբոր տէրութիւնը ձեռք ձգելու համար։ Հայերը՝ որ արդէն զգուած էին անորմէ, զէնք առին և Անտիոքի իշխանին ու Երուսաղէմի թագաւորին օգնութեամբ դուրս քշեցին զայն։ Մլին՝ Նուբէտախնի գիմեց, և սա Հայոց դաշնակիցներու սահմանները կոխեց ու ստիպեց զանոնք ետ քաշուիլ։ Այսպիսով Մլին՝ նորէն մտաւ Կիլիկիա, և թուրք զօրքերէն աւելի անգթութիւններ գործեց. իր հակառակորդները բանտարկեց և ստացուածքները յափշտակեց. եկեղեցական անձերը անպատուութեամբ ձեռնեց ու տանջեց, և առ հասարակ ամէնուն վրայ ա՛ն ու սարսափ ձգեց, ապա Նուբէտախնի զօրքը առատ պարգևներով ետ գրկեց, և բռնութեամբ նստաւ իշխանական այժուր (1170)։ Թովմաս պալը անոր վրէժխնդրութենէն փախաւ Անտիոք՝ հետը տանելով Ռուբէնը. այնտեղէն ալ աւելի սարսնուլութեան համար գրկեց զայն Հռոմկայ Ն. Շնորհալիին մօտ, ուր և քիչ ժամանակէն յետոյ մեռաւ։

Մլին՝ Թուրքերու հետ միարանեցաւ ընդդէմ արեւմտեան քրիստոնեաներու, Տաճարական ասպետներու Կիլիկիոյ մէջ ունեցած կալուածները խլեց ու երկրէն դուրս քրաւ զանոնք, և ընդհանրապէս ամէն առիթներու մէջ իր թշնամութիւնն ու ատելութիւնը ցոյց կուտար Խաչակիր իշխաններուն։ Անգամ մը, որ Երուսաղէմի թագաւորը պարտաւոր դեպքանութիւն կը զըրկէր Մանուէլ կայսեր, Մլին՝ Մամեստիայի մօտ դեպքանները բռնեց ու կողպտեց, և գրեթէ միակ արձակեց որ ձամբանին շարունակեն։ Ռուբէլ անգամ մըն ալ Պաղեստինի կողմերը ասպատակեց, և միայն ասպետներու զօրութեան առջեւ ստիպուեցաւ ետ քաշուիլ։ Ընդհակառակն Նուբէտախնի հետ այնքան սերտ բարեկամ էր,

որ եղբայր կ'անուանէին զիրար. Գոնիայի սուլթանին հետ ալ բարեկամութեան դաշինք կապեց Մանուէլ կայսեր դէմ, որ մտադիր էր Կիլիկիա արշաւելու, և առանց յայտնի պատերազմ հրատարակելու Յունաց' սուլթանը դրոյեց Փոքր Ասիոյ յունական գաւառները ասպատակելու, որով կայսեր ուշադրութիւնը ուրիշ կողմը դարձուց։ Իսկ իր տէրութեան մէջ Մլին՝ իր անգութ դարձուց։ Իսկ իր տէրութեան մէջ Մլին՝ իր անգութ ու անարժան գործերով այնքան ատելի եղաւ, որ հայ իշխանները միարանեցան և սպաննեցին զայն Սիւ քաղաքին մէջ (1175)։

Մլինի տեղ իշխանները նստեցուցին Ստեփանէի անդրանիկ որդին Ռուբէն Բ.ը, որ իր իմաստուն կառավարութեամբը ժողովուրդին սէրը գրաւեց, երկիրն ալ արտաքին թշնամիներու յարձակումներէն ազատ պահեց. միայն անգամ մը ստիպուեցաւ զէնքի դիմել Համբրոնի տէր Հեթում իշխանին պատճառով, որ ներկայիս իսաղաղութիւնը վրդովեց էր։ Կիլիկիոյ մէջ սկիզբէն ի վեր կային քանի մը հայ իշխանութիւններ, ուրոնք Յունաց հպատակութիւնը ընդունած էին և չէին ուզեր Ռուբինեանց տիրապետութիւնը ճանջնալ։ Ասոնք իրենց ծածուկ մեքենայութիւններով աւելի վտանգաւոր էին նորահաստատ Ռուբինեան տէրութեան համար, քան թէ դրացի օտար ազդութիւններու յայտնի թշնամութիւնը. ուստի և ընականարար Ռուբէն Ա.ի յաջորդները պիտի աշխատէին զսպել զանոնք և իրենց ազգեցութիւնը տարածել անոնց վրայ։ Թորոս Բ.ի յաղթական պատերազմներէն յետոյ, այդ իշխանները մեծ մասամբ ընկճուեցան և ստիպուեցան անոր գերիշխանութիւնը ընդունիլ։ Ասոնցմէ ամենազօրաւորն էր Օշին՝ Համբրոնի տէրը, որուն հետ զգուշութեան համար խնամութիւն էր հաստատած Թորոս. լայց քանի մը տարի յետոյ երկու իշխաններուն մէջ դարձեալ զժողովուրդին ինկաւ, և միայն

Ներսէս Ենորհալիին միջնորդութիւնը կարողացաւ հաշտեցնել զանոնք: Թորոսի մահէն յետոյ, Օշինի որդին Հեթում իր ցեղական առեկութիւնը ցոյց տուաւ՝ իր կինը իրմէն հեռացնելով, զոր միայն աներոջ վախէն կը պահէր: Մլին իբրեւ վրէժինդէր եղբոր պատուին՝ ասպատակեց Հեթումի երկիրը և անոր բերդը պաշարեց, բայց չկարողացաւ առնել: Այժմ Ռուբէն Բ. ալ չհասկցուի թէ արդեօք նոյն առիթով կամ թէ ուրիշ պատճառով թշնամացաւ Հեթումին հետ, և զնաց Լամբրոնը սաստիկ պաշարեց: Հեթում անձարացած՝ Անտիոքի Պոհեմոնա իշխանին օգնութեանը դիմեց, որ նենգութեամբ Ռուբէնը Անտիոք հրաւիրեց և ընդդէմ ամենայն մարդկային իրաւանց բռնեց զայն ու բանտարկեց: Ռուբէնի եղբայրը Լեւոն զայրացած՝ հայ զօրքին գլուխն անցաւ և քաջութեամբ երկիրը պաշտպանեց Պոհեմոնաի դէմ, որ իր դաւաճանութեան յաջողութենէն խրախուսուած՝ կը մտածէր Կիլիկիոյ իշխանութիւնն ալ ձեռք ձգել. Հեթումն ալ հարկադրեց հաշտութիւն խնդրել, և անոր միջնորդութեամբ Ռուբէնը գերութենէն ազատեց:

Ռուբէն Կիլիկիա վերադառնալով՝ շարունակեց առաջուան պէս իր ժողովուրդը հայրաբար խնամել: Քիչ ժամանակէն յետոյ աշխարհային գործերէն ձանձրանալով՝ կառավարութիւնը իր եղբոր Լեւոնին յանձնեց, և ինքը վանք քաշուեցաւ, ուր և մեռաւ 1185ին:

## ԼԵՆՈՆ Բ. ԹԱԳԱՒՈՐ ԿԻԼԻԿԻՈՑ

60

Կիլիկիան միեւն Լեւոն Բ. (1185).—Լեւոն Բ. Անոր յարոտրիւնները շրջակայ մանուտակակ իշխաններու շրջակայ (1186-1187).—Լեւոնի բարեկարգութիւնները.— Լեւոնի յարաբերութիւնը Ֆրեւտերիք Պարպարուսս կայսեր նետ. Լեւոն Բ.ի բազարութիւնը (1198).—Անոր մերձադարձութիւնը Լատիւացոց նետ և մերձադարձութեան նետները:

Ամբողջ դար մը անցեր էր այն ժամանակներէն, որ Ռուբէն Ա. Հայոց անկախութեան հիմը դրած էր Տաւրոսի բարձրութիւններուն վրայ, և այդ հարիւր տարուան միջոցին մէջ անոր յաջորդները մեծ աշխատանք ու ճարտարութիւն ի գործ դրին. շատ հայ արիւն թափեցին, մինչև որ բովանդակ Կիլիկիոյ տէր եղան և Յունաց կայսրերը ստիպեցին այդ երկրէն բոլորովին նաւոր կարգեր սահմանել երկրին մէջ և քաղաքակիրթ տէրութեան ձեւ տալ: Այս մեծ գործը վիճակուեցաւ կատարել Լեւոն Բ.ի, որ որքան քաջ ու յաջողակ գորակետ էր պատերազմի դաշտին մէջ, նոյնքան իմաստուն կառավարիչ և աշխարհային իշխան հանդիսացաւ իսաղազութեան ժամանակ. որով իր երկարատեւ իշխանութեան յիշատակը անջնջելի մնաց Հայոց պատմութեան մէջ:





Անտիոքի ժառանգորդական վեճը և Լեւոնի դերը այս խեղդիկ մէջ (1199 — 1211). — Լեւոնի բշխանիկերուն դարանակարարիներ և Լաւրրոնի Հերոս իշխանիկ սպստակարարիներ. — Յարրոքիներ Հայկաի ստորակիկ վրայ (1212). — Պատերազմ և հաշտութիւն Գոնիսի ստորակիկ հետ (1217). — Լեւոնի մահը (1219):

Լեւոն Բ. ի թագաւորութեան առաջին տարիներուն Անտիոքի իշխանութեան ժառանգութեան առիթով մեծ վէճ մը ծագեցաւ, որ 12 տարի տեւեց և շատ արիւնահեղութիւններու պատճառ եղաւ: Անտիոքի Պոնեմոնտ իշխանի որդին Ռէյմոնտ մեռնելու առնն՝ երդումով խօսք առաւ հօրմէն երկրին իշխանութիւնը իր որդւոյն Ռուբէնին տալու, որ Լեւոնի Ռուբէն եղբոր Ալիզա աղջիկէն ունեցած էր: Այսպիսով Պոնեմոնտի մահէն յետոյ՝ իշխանական գահին վրայ բարձրացաւ Ռուբէն-Ռէյմոնտ, որուն Անտիոքիք գետ իր պապին կենդանութեան ժամանակ հարստակութեան երդում տուեր էին: Սակայն Պոնեմոնտի երկրորդ որդին՝ համանուն Պոնեմոնտ Միականին, Տրիպոլի կոմսը, Տաճարական և Հիւրընկալ սպաններուն հետ միաբանելով, Ռուբէնը Անտիոքէն քշեց և նոյն երկրին իշխանութիւնը ձեռք ձգեց: Այն ժամանակ Լեւոն Բ. դուրս եկաւ պաշտպանելու իր ազգականին իրաւունքները, քանի մը անգամ հակառակորդը Չարդեց և Անտիոքն առնելով՝ Ռուբէնը գահին վրայ

հաստատեց (1203): Բայց երբ Կիլիկիա դարձաւ, Տրիպոլի կոմսը նորէն մտաւ Անտիոք և եղբորորդին այնտեղէն հալածեց. Լեւոնի զօրութիւնն ալ բաժնեկու համար՝ Գոնիսի Ռուբէնատին սուլթանը բնծանելով յորդոբեց Կիլիկիա արշաւելու: Թագաւորը թշնամիներէն չքապատուած՝ 20,000 բիւզանդական ոսկի տարով Տաճարականները օգնութեան կանչեց զանոնք ալլաղդիներուն գէմբայց պատերազմէն առաջ սասկանները դաւաճանութեամբ ևս քաշուեցան և Լեւոն մինակ մնաց Ռուբէնատինին առջև, որուն բանակը չկարողացաւ գիմանալ հայկական գունդին յարձակմանը և մեծ կորուստով ևս քաշուեցաւ:

Այնուհետեւ Լեւոն իր գէնքերը նորէն Տրիպոլի կոմսին գէմ դարձուց և տնտեսելով որ խնդիրը իր կարծածէն ծանր կերպարանք ստացաւ, միանգամայն իր պաշտպանած զօրքին արդարութեանը վրայ վստահացած՝ Իննոկենտիոս Գ. սրային դեպքան զրկեց և դատին սրջուճը անոր յանձնեց: Եկան Սուրբա և Պետրոս կարախանները երբ Լեւոն Անտիոքը պաշարելու վրայ էր, և գուցէ գործը խաղաղութեամբ վերջանար, եթէ պապին երկրորդ նուիրակը հակառակ կողմէն կաշառուելով՝ բնոյգէմ ամենայն իրաւունքի Լեւոնի և անոր թագաւորութեան գէմ նորովք արձակած չըլլար, որով թշնամութիւնը աւելի ևս սաստկացաւ: Յովհաննէս Մեծարարոյ կաթողիկոսը հրատարակաւ մերժեց ալլ նորովքը՝ իրրեւ սպորինի գործ, Լեւոն ալ զայրացած պաշարուճը սաստկացուց և սուսնց սպանելու ելուստովէմի թագաւորին և նոյն քաղաքին ու Անտիոքի պատրիարքներուն վճիռին, որոնց յանձները պապը զօրքին քննութիւնը, բողաքն առաւ և յաղէր պապը զօրքին քննութիւնը, բողաքն առաւ և յաղէր թմանակով ներս մտաւ: Անտիոքի մեծամեծները ցնծու-



Թեամբ դիմաւորեցին Լեւոնն ու Ռուբէնը և մեծ հանդէսով երկրին իշխանութիւնը յանձնեցին իրենց օրինաւոր տիրոջը (1211): Լեւոն դարձաւ Կիլիկիա և Տաճարականներուն կալուածները գրաւելով՝ բոլորն ալ երկրէն դուրս քշեց:

Այսպէս վերջացաւ այս երկարատեւ պատերազմը, որ այնքան տարիներ զրկեց Կիլիկիան իր թագաւորին խնամատարութենէն: Բայց Լեւոնի թշնամիները այնուհետեւ ալ հանգիստ չմնացին, Լեւոն երկրորդ ամուսնութեամբ խնամացեր էր Կիպրոսի Լուսինեանց հետ, որոնք երրորդ Պաշակրաց արչաւանքի ժամանակ Երուսաղէմը թողլով նոյն կղզին գաղթել և առանձին թագաւորութիւն հիմնած էին այնտեղ: Անգամ մը որ Հայոց թագաւորը թագուհին ազգականներուն տեսութեան դնաց, թշնամիները պատերազմական նաւերով դարան մտան, և երբ անկասկած ետ կը գառնար, յանկարծ թափեցան անոր վրայ: Լեւոն ճարտարութեամբ ազատեցաւ անոնց ձեռքէն, դարձաւ Կիպրոս և նաւախումբ մը առնելով՝ ինկաւ թշնամիներու վրայ, անոնց նաւերուն մեծ մասը ընկղմեց, մնացածը՝ ցիր ու ցան բրաւ: Կիլիկիա հասնելով, իմացաւ որ Լամբրոնի տէրը Հեթում իր բացակայութեան ժամանակ ապստամբեր է և երկիրը ոտնակոխ կ'ընէ: Թագաւորը շտաբով հասաւ, ապստամբը իր երկու որդւոց հետ բռնեց և Սիսի մէջ բանտարկեց:

Քիչ մը յետոյ Լեւոնի հակառակորդները ուրիշ թշնամի մը յարուցին անոր դէմ, բայց փոխանակ վնասելու անոր՝ աւելի եւս մեծցուցին անոր փառքը: Հալչալի սուլթանը Ղայսաէտափն Ղազի առանց թշնամութեան առիթ մը ունենալով՝ դեպքան զրկեց Հայոց թագաւորին, պահանջելով որ կամ իրեն հպատակի և կամ պատերազմ կ'ուղէ. միեւնոյն ժամանակ իր բանակը Կիլիկիոյ վրայ տարաւ: Լեւոն ժամանակ չահելու

համար՝ իր մարդոց պատուիրեց որ դեպքանները քանի մը օր այս ու այն կողմը դրաղեցնեն, մինչեւ որ ինքը զօրք ժողվեց, արագութեամբ հասաւ սուլթանին վրայ, որ անհոգ կը սպասէր դեպքաններու դարձին, և իր անակնկալ յարձակումովը այնպիսի սարսափ ձգեց թըշնամիներուն վրայ, որ ամէն կողմ ցրուեցան ու փախան՝ ամբողջ բանակը Հայոց ձեռքը թողլով. և սուլթանը պարտաւորուեցաւ իր պահանջած հարկէն աւելի հատուցանել Հայոց թագաւորին (1212):

Այսքան յաջողութիւններէ յետոյ, Լեւոն իր թագաւորութեան վերջին տարիներուն մէջ դժբախտ պատերազմ մըն ալ ունեցաւ Գոնիայի իզտափն-Քէյքաուս սուլթանին դէմ, որուն չար հետեւանքներէն հնար գտաւ իր երկիրը ազատելու: Ինքը հիւանդ ըլլալով և բաւական պատրաստութիւն չունենալով, փոքրիկ գունդ մը յանձնեց Կոստանդին աւազ պարոնին և Ադամ պալլին և զրկեց Իզզէտափնի դէմ, որ Կապան բերդը պաշարեր էր, պատուիրելով անոնց որ պաշտպանողական գիրք բռնեն: Սուլթանը չկրնալով բերդը առնել և վախնալով որ ճանապարհը չկարեն, պաշարումը վերցուց և սկսաւ խորամանկութեամբ ետ քաշուիլ: Այս հնարքով հայ գունդը իր ամբարցած տեղէն առաջ քաշելով, յանկարծ գունդը իր ամբարցած տեղէն առաջ քաշելով, յանկարծ իր բանակը Հայոց վրայ դարձուց և մեծ ջարդ տուաւ անոնց: Կռուի ժամանակ երկու հայ զօրապետներու մէջ ամոնց: Կռուի ժամանակ երկու հայ զօրքով ետ քաշուեր գժտութիւն ինկեր էր և Ադամ իր զօրքով ետ քաշուեր ևր առանց պատերազմին մասնակից ըլլալու. իսկ Կոստանդին թշնամիին ձեռքը ինկաւ: Մինչ Իզզէտափն իր յաջթութեամբ ուրախացած եկեր էր Կապանը նորէն պաշարելու, յանկարծ գոյժ հասաւ անոր թէ Լեւոնը պաշարելու, յանկարծ գոյժ հասաւ անոր թէ Լեւոնը Գոնիան կ'ապստակէ, ամբողջ գիւղեր ու քաղաքներ աւարի ու կրակի կը մատնէ, բնակիչները կը կոտորէ ու գերի կը վարէ: Սուլթանը աճապարեցով դնաց իր երու գերի կը վարէ: Սուլթանը աճապարեցով դնաց իր երկիրը պաշտպանելու, բայց առանց պատերազմի հաշ-



եռեւէն, բռնեց զայն և Սիւս բերելով բանտարկեց: Պատգամաւոր զրկուեցաւ. Անտիոքի իշխանին, որ Հայոց գանձերը ետ զրկէ և որդին ազատէ. բայց ազահ ու անսիրտ հայրը յանձն չառաւ տալ, և Փիլիպպոս մեռաւ բանտի կապանքներուն մէջ (1225):

Այն ժամանակ Կոստանդին ուղեց կաթողիկոսին և իշխաններուն հաւանութեամբ Չապէլը ամուսնացնել իր Հեթում որդւոյն հետ. բայց թագուհին չհամաձայնեցաւ և քաշուեցաւ Սեղեկիա իր մօր մօտ, միտքը գնելով որ աշխարհային կեանքէն հրաժարի և վանք առանձնանայ: Ի դուր աշխատեցաւ Կոստանդին համոզելու զայն որ մայրաքաղաք դառնայ. երբ տեսաւ որ քաղցրութեամբ ոչինչ չկրնար ընել, գնաց Սեղեկիան պաշարեց: Այսպիսով Չապէլ ստիպուեցաւ իր հաւանութիւնը տալ, և Սիւս գալով ամուսնացաւ Հեթումին հետ, որ մեծ հանդիսով թագաւոր օծուեցաւ (1226):

Հեթումին թագաւորելովը Կիլիկիոյ իշխանութիւնը Ռուբինեան տոհմէն անցաւ Պապիւօնի Հեթումեանց (\*) ձեռքը, և Հեթում Ա. իր 44 տարուան խոնկ և իմաստուն կառավարութեամբը ցոյց սոււաւ որ արժանի էր այդ բարձր աստիճանին: Տէրութեան կարգադրութիւնը յանձնեց իր փորձառու ու գործունեայ հօրը, որ անդրաձիկ Սմբատ որդին զօրքին վրայ սպարապետ նշանակեց, Լեւոն որդին ալ մարաշխա կամ թագաւորութեան իշխան կարգեց, իսկ ինքը՝ իբրև թագաւորահայր, գործերուն ընդհանուր ղեկավարութիւնը ինք ստանձնեց: Կոստանդին՝ Լամբրոնացիները շահելու յոյսով, համաձայն Կոստանդին իշխանը իր հայրական ժառանգութեան մէջ հաստատեց. իսկ դուրսը Գոնիայի Ալաէտտին սուլթանին

(\*) Պապիւօնի Հեթումեանք Լամբրոնի Հեթումեանց ազգական էին, բայց անոնց պէս թշնամի չէին Ռուբինեանց տոհմին հետ:

հետ խաղաղութեան դաշինք կնքեց. Հնայելով որ ան Լեւոն Բ: ի մահէն յետոյ իսաւրիայի մէկ մասը յախշտակեր էր: Հեթում պարտաւորուեցաւ ընել այս զիջողութիւնը սուլթանին՝ ժամանակի ծանր հանգամանքներուն պատճառով. այդ ժամանակ Ասորոց երկրին քրիստոնեայ իշխանութիւնները մասամբ կործանուեց, մասամբ ալ մահմետական տէրութիւններուն հարկատու դարձեր էին. Կիլիկիան ալ թշնամիներէն չըջապատուած էր և ոչ մէկ կողմէն օգնութեան յոյս չկար:

Սակայն հանգամանքները չուտով փոխուեցան: Արդէն դադարները դուրս եկած էին իրենց երկրէն և հուր ու սուր տիպերով շատ մը ազգեր իրենց լուծին ծառայեցուցեր էին: Պարսկաստանը և Հայաստանը ոտնակոխ ընելէ յետոյ, անոնք անցան Փոքր Ասիա, ուր Ղայաւէտտին Քէյ-Սիւսրէյ Գոնիայի սուլթանը անոնց առջև ելաւ իր տէրութիւնը պաշտպանելու՝ նախապէս իր ընտանիքը Կիլիկիա զրկելով. բայց սուլթանը յաղթուեցաւ և իր երկրին մեծ մասը կորսնցուց Կապադոկիոյ և Ասորիքի մէջ: Հեթում Գոնիայի Սելճուգեանց անկման վրայ ուրախացած՝ թաթարաց Բաշու զօրապետին առաջարկեց պաշտպանողական և յարձակողական դաշինք կազմել մահմետականներու դէմ: Բաշու Հեթումի առաջարկելու ընդունեց այն պայմանով որ Ղայաւէտտինի կուլթիւնը ընդունեց այն պայմանով որ Ղայաւէտտինի թաթարաց առաջնորդին կամքը կատարել և դաշինք կնքուեցաւ: Ղայաւէտտին Հեթումէն վրէժ առնելու համար Լամբրոնի Կոստանդին իշխանը զրոյեց անոնցմէ ապտամբելու և թաղաւորական երկիրները ասպատակելու: Հեթում զայրացած՝ ասպտամբին կալուածները կոխեց և գնաց Լամբրոնը պաշարեց: Կոստանդին նեղը լեյնալով ասպախեցաւ Գոնիա և Ղայաւէտտինը հետն առած՝ մեծ պատրաստութեամբ մտան Կիլիկիա: Հեթում

իր քաջ զօրքերով և հօրը աջակցութեամբ երկու թշնամիներն ալ խորտակեց: սուլթանը պատերազմի մէջ սպաննուեցաւ, իսկ Կոստանդին եօթն անգամ զարնուելէ յետոյ ընկճուեցաւ և հպատակեցաւ իր թագաւորին (1237):

Հեթում Լեւոն Բ. ի քաղաքականութեան հաւատարիմ մնալով՝ բարեկամական յարաբերութիւններ պահպանեց արեւմտեան քրիստոնեաներու հետ: Երբ Լուզովիկոս Թ., Պրանսայի թագաւորը, Կիպրոս կղզին հասաւ, Հեթում դեսպանը զրկեց անոր զայրուտը հորհաւորելու և առաջարկեց անոր իր գործակցութիւնը մահմէտականներու դէմ յանձն առած արշաւանքին մէջ: Սակայն համալրով որ Եւրոպայի օգնութեան վրայ հեռուորութեան պատճառով մեծ յոյս կարելի չէ զնել, միւս կողմէ թաթարներու մեծ յառաջդիմութիւնը տեսնելով, Հեթում մտածեց հաստատուն և տեսական դաշինք մը կապել ասոնց ինքնակալին հետ: Այս նպատակով նախ իր Սմբատ եղբայրը դեսպանութեամբ զրկեց թաթարներու մեծ խանի մօտ և անոր հաւանութիւնն առնելէ յետոյ՝ անձամբ գնաց Մանգոյ խանին իր յարգանքը մատուցանելու (1253): Խանը մեծ պատուով ընդունեց Հայոց թագաւորը և մշտնջենաւոր դաշնակցեցաւ անոր հետ: Դաշնադրութեան զօրութեամբ Մանգոյ խանը յանձն առած էր օգնելու Հեթումի իր թըշնամիներուն դէմ և Սելճուգեանց յափշտակած երկիրները ետ դարձնելու անոր: Հեթում ալ իր կողմէն պարտաւորուած էր օգնական զօրք տալ անոր Երուսաղէմը Մամլուքներու ձեռքէն առնելու և ընդհանրապէս թաթարներու թշնամիներուն դէմ պատերազմելու համար: Հեթում երեքուկէս տարի օտարութեան մէջ մնալէ յետոյ՝ դարձաւ իր երկիրը Մանգոյ խանի եղբայր Հուլաղու գօրապետին հետ: Հուլաղու անցաւ Ստորոց կողմերը, իսկ ինքը գնաց Իզգէստին սուլթանին վրայ, որ Հայոց ու թաթարաց դաշնակցութիւնէն կասկածելով՝

Հեթումի յացակայութեան ժամանակ արշաւած էր Կիլիկիա և մէկ քանի տեղեր բռնած էր: Թագաւորը ինկաւ սուլթանին զօրքերուն վրայ, ցրուեց զանոնք և հեռոջհեռ տիրեց Գերմանիկուպոլիս, Բեհեսանի, Մունդաս և Մարաս բերդաքաղաքներուն, ինչպէս նաև բարձր Իսաւրիային:

Մի քանի տարի յետոյ Հուլաղուէն հրաւեր եկաւ Հեթումին որ Ասորեստան գայ և միասին երթան Երուսաղէմը Մէմլուքներու ձեռքէն ազատեն: Հեթում 40 հազար հետեակ և 12,000 ձիաւոր զօրքով հասաւ Եգեսիա, ուրտեղէն դաշնակիցները գացին նախ Հալէպի Մէլիք-Նազար սուլթանին դէմ: Քաղաքը յարձակումով առնուեցաւ, սուլթանը գերի ինկաւ և իր ընտանիքով կրկուեցաւ Պարսկաստան, իսկ անոնց երկիրները դաշնակիցներուն մէջ բաժնուեցան: Մինչ Հուլաղու և Հեթում կը պատրաստուէին Ս. Երկիրը երթալու, յանկարծ Մանգոյ խանի մահուան լուրը եկաւ և այս ձեռնարկութիւնը խափանեց. Հուլաղու փութով դարձաւ թաթարիստան՝ միայն 20,000 զօրք թողլով իր Ապաղաղուց իշխանութեան տակ (1259):

Պիրարս կամ Յնտխտար, Եգիպտոսի սուլթանը, Հուլաղուի ետ քաշուելէն սիրտ առած՝ մտաւ Ասորոց երկիրը, թաթարներուն յաղթեց և շատ տեղերու տիրեց, մինչև իսկ Անտիօքը քրիստոնեաներու ձեռքէն իրկեց: Ապա դեսպան զրկեց Հեթումին՝ պահանջելով Ասորոց դուռները ազատ թողու իր մարդոց անցնելու, և հարկ տայ իրեն: Հարգելէ Կիլիկիայէն ցրեն հանելու, և հարկ տայ համար՝ Հեթում իր դաշնակիցներուն կասկած չտալու համար՝ մերժեց սուլթանին հետ բանակցութեան մասել. իր ունեցած զօրքը յանձնեց երկու որդւոցը՝ Լեւոնին ու Թոբոսին, պատուիրելով որ ծովիցերքի ու լեռներու միջոցը պահեն, իսկ ինքը գնաց թաթարներէն օգնութիւն

ուղերու: Մէմուքները բազմութեամբ մտան Կիլիկիա, արքայորդիներուն բոլոր ջանքերը ի գուր եղան անոնց առջեւը կտրելու: Թորոս քաջութեամբ ինկաւ պատերազմի դաշտին մէջ, իսկ Լեւոն գերի բռնուեցաւ: Թշնամիները Կիլիկիոյ մէկ մասը աւերեցին, մինչև անգամ թագաւորներու սակորները գերեզմաններէն հանեցին ու այրեցին, և մեծ աւարով ու գերիներով ետ դարձան: Ուշ հասաւ Հեթում թաթար զօրքերով, երկրին աւերումը և որդւոց կորուստը մեծ կակիծ պատճառեցին իրեն: Բայց բերած օգնութիւնը այնքան քիչ էր՝ որ չէր կարող թշնամիներուն վրայ երթալ: Նորէն դիմեց Ապաղա խանին և անոր նիզակակցութիւնը խնդրեց, բայց ան Պարսկաստանի կողմից պատերազմ ունենալով՝ չկրցաւ թագաւորին խնդիրքը կատարել: Հեթում ուրիշ միջոց չգտաւ իր որդին գերութենէն ազատելու, բայց եթէ Հայէսը սալով Պիրարսին և Սօգօր եգիպտացի զօրավարը թաթարաց ձեռքէն ազատելով: Այսպիսով Լեւոն դարձաւ Կիլիկիա՝ 22 ամիս գերութեան մէջ մնալէ յետոյ: Անոր ազատութիւնը այնչափ ուրախութիւն պատճառեց ձերացած հօր սրտին, որ այնուհետև աշխարհային գործերէն քաշուելով՝ կառավարութեան բեռը Լեւոնին յանձնեց, իսկ ինքը վաճաք մտաւ և կրօնաւորական կեանք վարեց՝ Մակար անուանով, ուր քիչ յետոյ մեռաւ 44 տարի թագաւորելէ յետոյ (1270):

Լեւոն Գ. (1270). — Դաւադրութիւն Լեւոնի դեմ. — Բիրարսի արշաւանքը Կիլիկիա (1274). — Լեւոնի նոր ձախորդութիւնները. — Բիրարսի երկրորդ արշաւանքը և պարտութիւնը (1276). — Յաղթութիւն Գոնիայի սուլթանին վրայ (1278). — Արշաւանք եգիպտացոց դեմ թաթարաց դաշակցութեանը (1282). — Լեւոնի բազաւորութեան վերջին տարիները. անոր մահը (1289):

Հօրը մահը այնպիսի խորին սուգաւորութեան մէջ ընկղմեց Լեւոնը, որ ան ծանր կերպով հիւանդացաւ: Ամէն կողմէն պատուաւոր պատգամաւորութիւններ եկան զայն մխիթարելու. Կիլիկիոյ այլ և այլ քաղաքները, թաթարաց խանը և նոյն իսկ Եգիպտոսի սուլթանը ցաւակցութիւն կը յայտնէին արքայորդիին իր կրած մեծ կորուստին համար: Լեւոն երեք ամիսէն յետոյ առողջաւորով կառավարութեան սանձը ձեռքը առաւ և 1270ին թագաւոր օծուեցաւ Տարսուսի մէջ, ուր և հաստատեց իր աթոռը:

Լեւոն Գ. իր թագաւորութեան օրը նշանաւոր եղաւ քաղաքական յանցաւորներուն ընդհանուր ներում չունելով և աղքատներուն առատ ողորմութիւն բաշխելով: Սակայն չնայելով թագաւորին արդարասէր ու քաղցրաբարոյ բնաւորութեանը, չաա չանցաւ և հայ իշխանները դաւաճանութիւն մը կազմեցին անոր դէմ, որուն մէջ խառն էին նաև անոր ազգականները: Լեւոն յաջողեցաւ դաւաճանութեան պարագլուխները բռնել, բայց իր սովոր-



Թաթարաց ու Եգիպտացուց մէջ, և Լեւոն պարտաւորուեցաւ իր դաշնակիցներուն օգնութեան երթալու: Միաբանելով Մանդո-Թամուր զօրապետի հետ, որուն Ապաղախանը 30,000 զօրք յանձնած էր այդ պատերազմին համար, դաշնակիցները անարգել հասան մինչեւ Համս քաղաքը (Անտիոքի մօտերը), ուր Սէյֆէտտին-էլ-Ալֆի իր բանակը կարգի դրած անոնց կ'սպասէր: Պատրաստուեցան ասոնք. զլիաւոր հրամանատարութիւնն իր վրայ առաւ Մանգօ-Թամուր և կանգնեցաւ բանակին մէջտեղը, աջ կողմը բռնեց Հայոց թագաւորը իր գունդով, իսկ ձախ կողմը Ալմախ թաթար զօրավարը: Պատերազմի նշանը տրուելուն պէս՝ Լեւոն և Ալմախ բուն զօրութեամբ ինկան Մէմլուքներու աջ ու ձախ թեղերուն վրայ, բուն բանակէն բաժնեցին և մէկ քանի մղոն տեղ հալածելով կոտորեցին. իսկ Մանգօ-Թամուր, ըստ ոմանց վախնալով, իսկ ըստ այլոց Ալֆիէն կաշառուած ըլլալով, առանց պատերազմելու Եփրատի կողմերը քաշուեցաւ: Սուլթանը՝ որ արդէն յուսահատած փախչելու վրայ էր, սիրտ առաւ և իր մնացած զօրութիւնը բլուրի մը վրայ կեդրոնացուց: Երբ Լեւոն և Ալմախ յաղթութեամբ ետ դարձան, տեսան որ զօրապետը պատերազմի գաշտէն հեռացեր է, ուստի իրենք ալ ստիպուեցան անոր ետեւէն երթալ: Հայոց գունդը պաշարի պակասութենէն նեղացած և Եգիպտացոց յարձակումներուն ենթարկուելով՝ մեծ դժուարութեամբ հասաւ Կիլիկիա՝ բաւական զգալի կորուստներ ընելէ յետոյ (1282): Ապաղախանը այս արշաւանքէն ետ դարձող Թաթարները խստութեամբ պատժեց. հասարակ զինուորները նախատելով հրամայեց կանացի զգեստ հագցընել, իսկ զօրավարները և նոյն իսկ իր եղբայրը՝ Մանդո-Թամուրը զլիաատել տուաւ:

Այս անյաջող պատերազմէն յետոյ, Լեւոն 7 տարի ալ ապրեցաւ և հանդիստ կերպով մեռաւ իր երկրին

մէջ՝ մեծ ցաւ պատճառելով ազգին (1289): Լեւոն իր թագաւորութեան վերջին տարիները իր ազգին բարոյական և նիւթական վիճակին վրայ հոգալով անցուց, մասնաւոր խնամք տանելով իր հիմնած դպրոցներուն և հիւանդանոցներուն վրայ, ինչպէս նաև երկրագործութեան ու վաճառականութեան բարգաւաճման համար: Ուշադրութեան արժանի է Լեւոն Գ. ի օրինակել տուած հայկական գրականութեան նշանաւոր արդիւնքները՝ որ դանազան տեղեր ցրուեց ուսումնականներու գործածութեան համար. իրեն կը պարտինք որ շատ մը հայ ձեռագիրներ անկորուստ հասած են մինչեւ մեր օրերը:

**ՀԵԹՈՒՄ Բ. ԵՒ ԻՐ ԵՂԱՍԵՐՆԵՐԸ, ԼԵՒՈՆ Գ., ՕՇԻՆ, ԼԵՒՈՆ Ե.**

64

Կիլիկիոյ քաղաքական անգամակները ԺԴ. դարու սկիզբիս. — Հերոտ Բ. (1289). Եգիպտացոց արշաւները եւ Համկիսի գրաւումը (1291—92). — Թորոս Գ. (1293). — Հերոտ 2րդ անգամ. — Մերստ իշխանին արարքը. Հերոտ 3րդ անգամ (1299). — Պատերազմ Դանակոսի սուլթանին հետ եւ արշաւներ Եգիպտացոց դէմ Թարսաց դաշնակցութեան (1302). — Այրազիներու ասպատակութիւնները Կիլիկիոյ մէջ. — Սիսի կրօնական ժողովը եւ Հերոտի ու Լեւոն Գ.ի մանր (1307):

ԺԳ. յոգ դարու վերջերը և մանաւանդ ԺԴ. ի սկիզբին Կիլիկիոյ քաղաքական հանգամանքները զգալի կերպով

պով կը փոխուին: Թաթարաց մեծ պետութիւնը ներ-  
քին պատերազմներէն թուլցած՝ կամաց կամաց կը սկսի  
քայքայուիլ և խաները ոչ միայն իրենց օգնութիւնը  
կը դաճան հայոց թագաւորներուն, այլ նաև մահմե-  
տականութիւնը ընդունելով՝ կը թշնամանան իրենց հին  
դաշնակիցներուն հետ և մեծամեծ վնասներ կը հասցնեն  
անոնց: Միւս կողմէն Եգիպտոսի սուլթանները, Պաղես-  
տինի և Սաորեստանի տէր ըլլալէ յետոյ, իրենց բոլոր  
զօրութիւնը կը դարձնեն Կիլիկիոյ վրայ և կ'աշխատին  
նուաճել Հայերը, որ միակ քրիստոնեայ տէրութիւնն էր  
մնացած այն կողմերը: Հայերը անկարող ըլլալով մինակ  
պաշտպանուիլ զօրաւոր թշնամիներու դէմ, իրենց փր-  
կութեան յոյսը կը դնեն Հռոմի արքունիքին վրայ,  
որու միջնորդութեամբ անդադար կը դիմեն արեւմտեան  
քրիստոնեաներու օգնութեանը. պատերը օգուտ քաղե-  
լով այդ գրութեանէն իրենց ազդեցութիւնը կը զօրաց-  
նեն Կիլիկիոյ մէջ և կ'աշխատին Հայոց եկեղեցին Հռոմի  
իշխանութեանը ենթարկել: Այս քաղաքականութեան  
հետեանքն այն եղաւ, որ ազգին բարոյական զօրու-  
թիւնը անպտուղ վէճերու մէջ սպառեցաւ և փոխադարձ  
թշնամութեան ու ատելութեան սերմերը բոյն դրին հա-  
մարին եղբայրներու մէջ:

Ահա այս հանդամանքներուն մէջ Կիլիկիոյ գահին  
վրայ բարձրացաւ Լեւոն Գ. ի որդին Հեթում Բ. (1289),  
որ կարծես աւելի կրօնաւոր քան թագաւոր ըլլալու հա-  
մար էր ծնած: Եւ յիրաւի Հեթում Բ. այնքան թոյլ ու  
անհաստատ կամքի տէր մարդ մըն էր, որ 16 տարուան  
միջոցին երեք անգամ Գահէն հրաժարեցաւ կրօնաւորա-  
կան տարող հազնելու համար և երեք անգամ երկիրը  
աակնուվրայ ընելով՝ թագաւորական գահը նստաւ: Հա-  
զիւ մէկ երկու տարի Կիլիկիան խաղաղութիւն կը վայե-  
լէր Հեթում Բ. ի իշխանութեան տակ, որ Մէլիք-Իւլ-Էշ-  
րէֆ, Աֆիի յաջորդը, իր հրոսակներուն գլուխն անցած՝

սկսաւ մօտենալ անոր սահմաններուն: Հեթում շտապեց  
մէկ կողմէն իր սակաւաւոր զօրքերը դրկել սահմանա-  
գլուխները պահպանելու, իսկ միւս կողմէն թաթարաց  
Արղու խանի և Նիկողայոս Գ. պապին օգնութեանը դի-  
մեց: Բայց խանը այդ մտամտակ պատերազմներու մէջ  
ըլլալով՝ չկարողացաւ օգնութիւն հասցունել Հայոց. իսկ  
պապը դիմեց Ծրանապի Փիլիպպոս Գեղեցիկ թագաւո-  
րին, որ ունայն խոստումներով՝ ետ դարձուց զեպան-  
ները: Այդ միջոցին Մէլիք Էշրէֆ մտնելով Կիլիկիա պա-  
շարած էր Հռոմիլան՝ Հայոց կաթողիկոսներու աթոռա-  
նխար: Այս ամուր բերդաքաղաքը երկար զիմադրու-  
թեանէ յետոյ անուսկցաւ. բնակիչները անգթաբար կո-  
տորուեցան, ժողովրդեան մէկ մասն ալ Ստեփաննոս  
կաթողիկոսին հետ գերի տարուեցան Եգիպտոս, ուր  
սուլթանը շտապով վերադարձաւ իր մայրաքաղաքը  
քրիստոնեաներու ձեռքէն ազատելու համար, որոնք  
պապէն յորդորուած՝ գացած էին Աղեքսանդրիան պա-  
շարելու: Հեթում պարտաւորուեցաւ հաշտուիլ Սուլթա-  
նին հետ՝ քանի մը ամուր բերդեր տալով անոր. կաթու-  
ղիկոսը գերութեանէն ազատեցաւ, բայց օտարութեան  
մէջ մեռաւ, իսկ Լուսաւորչի Աջը ետ բերուեցաւ Կի-  
լիկիա (1291-1292):

Եգիպտական արշաւանքէն յետոյ, Հեթում իշխա-  
նութիւնը յանձնեց իր Թորոս եղբօրը և ինքը վանք  
քաշուեցաւ: Բայց երկու տարիէն յետոյ Թորոս ալ եղ-  
բօրը օրինակին հետեւեցաւ, և Հեթում վերադին երկիրն  
կառավարութիւնը ձեռք առնելով՝ գնաց թաթարաց  
Ղազան խանի հետ հին դաշնակցութիւնը նորոգելու:  
Այնտեղէն վերադառնալով, իր Մարիամ քոյրը Անդրու-  
նիկոս Յունաց կայսեր Միքայէլ որդւոյն կնութեան  
տուաւ, ինչպէս քիչ առաջ Չապէլ քոյրը տուեր էր Կիպ-  
22

Հայոց Պատմութիւն





Օչին իր նախորդներուն օրինակէն չխրատուելով՝ ուզեց անոնց սկսած կրօնական գործը գլուխ հանել: Այս դիտաւորութեամբ 1316ին Ասանայի մէջ ժողով մը գումարեց, ուր վերստին քննուեցան և ժողովականներուն ստորագրութեամբ ընդունուեցան Սիսի սահմանադրութիւնները. բայց անոնք ամենեւին չգործադրուեցան, որովհետեւ ազգին մէջ մեծ խռովութիւն ինկաւ, և թագաւորը տեսնելով որ անհնարին է որ և է փոփոխութիւն մտցնել ազգային եկեղեցիին մէջ՝ իր մտադրութենէն հրաժարեցաւ: Եկեղեցական ինչկորով գրազած ժամանակը՝ Օչին մէկ կողմէն Կիպրոսի հետ ինչնամութեան մէջ ըլլալով, մյուս կողմէն Մամուլքներուն անեղ պատրաստութիւնները տեսնելով հետզհետէ երկու պետականութիւն զրկեց Եւրոպա՝ Յովհաննէս ԻԲ. պապին և Ֆրանսայի Փիլիպպոս Վարուս թագաւորին՝ արեւելեան քրիստոնեաներուն վիճակը ներկայացնելու և անոնց ձեռնառութիւնը խնդրելու համար: Բայց Ֆրանսան Ֆրանսայի հետ պատերազմ ունենալով՝ չկրցաւ օգնութիւն հասցնել Հայոց, և Օչին մինակ մնալով՝ իր յատուկ գորութեամբ պաշտպանեց երկիրը ինչպէս որ կրցաւ, մինչև 1320 թուական, որ մահուան տարին էր:

Անոր յաջորդեց տասնամեայ Լեւոն որդին, Օչին պապի ինամակադութեան տակ (1320): Այս Օչինը լատինականութեան դէմ մաքառելու համար, որուն ազդեմունացաւ թագաւորին մօր հետ և քիչ յետոյ դեռահասակ թագաւորը պատկեց իր աղջկան հետ: Չնայելով այնախազգուշութեանը, ներքին երկպառակութիւնները, որ նախորդ թագաւորներուն ժամանակ այնքան աղէտաբեր էին եղած Կիլիկիոյ համար, չուտով նոր գորութեամբ արծարսուեցան և այնուհետեւ չսլփի դադրէին մինչև որ այդ երկիրը կորստան անդունդը չձգէին: Կիլիկիան Լեւոն Ե. ի օրով իր նախնական սահմաններուն

մէջ ամփոփուած էր. սահմանագլուխներուն բերդերը նախընթաց արշաւանքներուն ժամանակ մեծ մասամբ կործանուած կամ վնասուած էին. իսկ նոյնը կրօնական-քաղաքական գժտութիւնները թող չէին տար իշխաններուն միարանելու երկրի պաշտպանութեան համար: Ընդհակառակը, Մամուլքներուն տէրութիւնը այդ ժամանակ իր գորութեան ծայրն էր հասած և Նեղոսի ափերէն մինչև Պարսից ծովը կը տարածուէր, Միջագետքի, Ատրիշի ու Պաղեստինի քրիստոնեայ ժողովուրդները կը հեծէին Մէլիք Նազար սուլթանի ծանր լուծին տակ, և այս կը մտածէր այժմ քրիստոնէութեան վերջին պատպալանը՝ Կիլիկիոյ Հայոց թագաւորութիւնը կործանել, որպէս զի այդպիսով արեւմտեան ազգերուն երուսազէմին տիրելու յոյսը կտրէ:

Լուր տեսնելով թէ Եւրոպայի մէջ նոր Խաչակրութիւն կը պատրաստուի Ֆրանսայի թագաւորին առաջնորդութեամբ, Մէլիք Նազար շտապեց դաշնակցութիւն կապել թաթարաց թիմուրիթաշ զօրապետին և թուրքմէններուն Արաման իշխանին հետ, որպէս զի Եւրոպայիք չհասած՝ իր մտադրութիւնը գլուխ հանէ: Արշաւանքը սկսաւ թիմուրիթաշ Գոնիայի կողմէն, որ այդ ժամանակ թաթարաց 30,000 հեծերաց իշխանութեան տակ կը գանուէր. 25 օր անըտարք անուեցան երկրին ամէն կողմերը և 25 օր անըտարք կոտորեցին, այրեցին ու թաղանցին. մինչև անգամ մեռելներուն զիտակները գերեզմաններէն հանեցին ու պղծեցին, և մեծ աւարով ու գերիներով ետ դարձան: Թիմուրիթաշէն յետոյ եկաւ Արաման իր թուրքմէններովը, և նախընթաց արշաւանքէն անվնաս մնացած տեղերը և նախապէս Երր աս ալ ետ քաշուեցաւ, Մէլիք Նազար աստրասակեց: Երբ աս ալ ետ քաշուեցաւ, Մէլիք Նազար իր լանակը զրկեց վերջին հարուածը տալու: Մամուլքները դաշտային Կիլիկիան քարուքանդ ընելէ յետոյ, մեծ բազմութեամբ գալլին Այսա հարուստ ու վաւարաւոր քաղաքը ծովի ու ցամաքի կողմէն պաշարե-



մուտ, եւրոպացոց յոխորտանքը լսելով՝ իր բոլոր կա-  
տաղութիւնը թափեց Հայոց վրայ: Մէմուրները երկու  
անգամ հետզհետէ արշաւեցին Կիլիկիա և երկիրը աւե-  
րակ դարձուցին (1335-1337): Լեւոն սարսափած թո-  
ղուց իր մայրաքաղաքը և ապաւինեցաւ լեռները. թըշ-  
նամին միայն այն ժամանակ ետ քաշուեցաւ, երբ Հա-  
յոց թագաւորը սուլթանին գեապանին ներկայութեանը  
Յաչի ու Աւետարանի վրայ երդում բրաւ բնաւ հաղոր-  
դակցութիւն չունենալ Եւրոպացոց հետ:

Այնուհետև Լեւոն Ե. քանի մը սաբի ալ սպրե-  
ցաւ և մեծաւ առանց ժառանց թողլու (1341).  
անորմով վերջացաւ Ռուբինեան հայկական ցեղի թա-  
գաւորութիւնը:

**ԼՈՒՍՈՒՆԵԱՆ ԹԱԳԱՆՈՐՆԵՐ**

66

Կիլիկիոց Լուսինեանց ծագումը.— Կոստանդին Գ. և իր  
յարարեկոտրիւնը Հռոմի նկատ (1342).— Գոռիտուս իր նա-  
կագրային ընթացքը և մահը (1343-1345).— Կոստանդին  
Գ. (1345).— Իր երկու յարարիւնները Եգիպտացոց վրայ.  
— Կոստանդինի մահը (1326):

Լուսինեան ֆրանսական ցեղը Ռուբինեան տոհմին  
հետ խնամացած էր Հելիոսմ Բ. ի օրով, որ իր Զապէլ  
քոյրը կնութեան սուած էր Տիւրոսի Ամօրի կոմսին  
(1295): Այս ամուսնութենէն քանի մը սաբի յետոյ,  
Ամօրին Օշին Հայոց թագաւորէն գրգռուած իր եղբորը  
Հենդիկու Բ. ը Կիպրոսի գահէն զրկեց և նոյն երկրին

իշխանութիւնը իր ձեռքը ձգեց: Սակայն Ամօրին այս-  
պէս անիրաւութեամբ ստացած թագը երկար ժամանակ  
չվայելեց: Կիպրոսի մեծամեծները դաւանանութեամբ  
սպաննեցին զայն և որոշեցին իշխանութիւնը նորէն Հնե-  
րիկոսին տալ, որ Լամբրոնի բերդին մէջ բանտարկուած  
էր: Բայց Օշին կ'ուզէր Կիպրոսի գահին վրայ նստեցնել  
իր Զապէլ հօրաքոյրը, սրպէսդի ազգսիրտով անոր որ-  
դէքը թագաւորութեան ժառանգորդ ըլլան. ուստի մեր-  
ժեց Հնրիկոսը բանտէն արձակել: Այն ժամանակ Կիպ-  
րոսի իշխանները վճռեցին Զապէլը իր երեք որդւոց  
հետ պատանդ պահել մինչև որ Հնրիկոս թագաւորին  
ազատութիւն չտրուի: Օշին տեսնելով որ խնդիրը ծանր  
կերպարանք կ'առնէ և կարող է պատերազմի համել,  
ստիպուեցաւ Հնրիկոսը արձակել, և այսպէսով զործր  
խաղաղութեամբ վերջացաւ:

Բայց այնուհետև Զապէլ այլ եւս կարող չէր Կիպ-  
րոսի մէջ մնալ: Ան ստաւ իր որդիները և բաղմամբիւ  
լատին իշխաններով չըջապատուած եկաւ Կիլիկիա: Լե-  
ւոն Ե. նոր գահ բարձրացեր էր. այս լատինասէր թա-  
գաւորը սիրալիւր բնդունելութիւն ըրաւ անոնց: Օշին  
պայքը տեսնելով որ լատին կուսակցութիւնը օրէ օր կը  
զօրանայ Հայոց արքունիքին մէջ, սկսաւ յայտնի մա-  
քառիլ այդ օտարական ազդեցութեան դէմ, որուն  
գլուխը կանգնած էր թագաւորին մեծ հօրաքոյրը,  
ԹՀամութիւնը այն աստիճան ստատկացաւ, որ երկու  
կուսակցութիւնները զէնքի զիմեցին և արիւնահեղ կռիւ-  
մը ըրին Սիսի դաշտին մէջ: Զապէլ յաղթուեցաւ և իր  
Հնրիկոս որդիին հետ բանտարկուեցաւ Սիսի բերդին  
մէջ. իսկ միւս երկու որդիքը, Յովհաննէս և Գուրանն,  
սպաւինեցան Կիպրոս և իրենց հօրեղբոր օգնութեանը  
գիմեցին: Կիպրոսի թագաւորը, որ շատոնց աւիթի մը  
կը սպասէր Հայերէն վրէժ առնելու, պատերազմ հրա-  
տարակեց Օշինին դէմ, և կը պատրաստուէր արշաւել

Կիլիկիա, երբ Յովհաննէս ԻԲ. պապը միջնորդեց և հաշտեցուց զայն Հայոց հետ (1322):

Զապէլի երկու որդիքը իրենց ակնկալութիւններուն մէջ խարուելով, անցան Յունաստան և կայսեր ծառայութեան մէջ մտան: Քանի մը տարիէն յետոյ Յովհաննէս Կիլիկիա կանչուեցաւ և տէրութեան պալլ կարգուեցաւ Օչինի տեղ: Այս պաշտօնով կառավարեց ան Կիլիկիան Լեւոն Ե. ի մահէն յետոյ, մինչև որ Գուխտոնն այ կեաւ Կիլիկիա և նոր թագաւորի ընտրութիւն եղաւ: Ընտրուեցաւ Յովհաննէս, որ թագաւոր հրատարակուեցաւ Կոստանդին Գ. անունով (1342):

Կոստանդին փոխանակ աշխատելու դարձան մը ընել այն չարիքներուն՝ որ իր նախորդին անհոգութիւնն ու անկարողութիւնը պատճառ եղած էին, իր բռնած ընթացքով նորանոր չարիքներու պատճառ եղաւ: Պենետիքատս ժ.Բ. խզճի հակառակ, Լեւոն Ե. ը սուլթանին սուած երգումէն արձակեր էր, պատճառարանելով թէ այդ երգումը բռնի եղած է և ոչ կամաւոր, ուստի նշանակութիւն չունի: Այս հիման վրայ նորընտիր թագաւորը սխալ շարունակել սուաջուան յարաբերութիւնները Հռոմի արքունիքին հետ, և հայ իշխանները տեսնելով որ ան զիջումներ կ'ընէ պապին, յորդորեց զայն որ իր ընթացքը փոխէ. բայց թագաւորը ոչ միայն բանի տեղ չդրաւ անոնց խօսքերը, այլ և ամէն տեսակ օժանդակութիւն ցոյց տուաւ Ռենիթոններուն, որոնց յանդերձութիւնը օր աւուր կ'աւելնար: Վերջապէս իշխանները և զօրքը չկարողանալով այլ եւս համբերել այն նախատինքներուն՝ որոնց ամէն օր կ'ենթարկուէր Հայոց Եկեղեցին, ապստամբեցան և սպաննեցին Կոստանդինը իր թագաւորութեան սուաջին տարիին մէջ (1343):

Անմիջապէս ժողով գումարուեցաւ Մխի մէջ նոր թագաւորին ընտրութեան համար, և Գուխտոն Յունաստանէն հրաւիրուեցաւ ելլոր տեղ նստելու: Կիլիկիոյ

այս ազմկալի վիճակը դարձեալ առիթ տուաւ Եգիպտացուց Հայոց սահմանները կոխելու: Գուխտոն անպատրաստ ըլլալով՝ փակուեցաւ բերդի մը մէջ և դեպքան զրկեց Կղեմէս Զ. պապէն օգնութիւն խնդրելու: Սա ալ դիմեց Ֆրանսայի և Անգլիոյ թագաւորներուն, որոնք այն ժամանակ պատերազմ ունենալով իրարու հետ՝ մերժեցին պապին սուաջարկութիւնը: Եգիպտացիք Կիլիկիան ստնակոխ ընելէ յետոյ՝ ետ քաշուեցան. բայց յաջորդ տարին կրկին եկան աւերումը ու աւարատութիւնը շարունակելու: Թագաւորը, փոխանակ երկրի մնացած զօրութիւնը միացնելու և գահի պաշտպանութեան համար ի գործ դնելու, չըջապատած էր ինքզինք լատին իշխաններով, որոնց յանձնած էր քաղաքներու ու բերդերու պահպանութիւնը. հայ իշխանները դժգոհ անորմէ՝ մէկ կողմ քաշուեցան, ոմանք մինչև անգամ Կիլիկիայէն հեռացան: Գուխտոն վերադառնալով պապին օգնութեանը դիմեց, խոստանալով որ ամէն ջանք կ'ընէ երկու եկեղեցիներու միութիւնը գլուխ հանելու. պապը անոր 1000 ձիաւոր և 1000 բիւզանդացիներու հակադպարին ընթացքը, յիշեցուցին անոր իր ելլոր հակադպարին ընթացքը, յիշեցուցին անոր իր ելլոր մահը և հասկցուցին թէ ինքն ալ նոյնպիսի վախճան մը կ'ունենայ, եթէ շարունակէ այդ ճամբով երթալ: Սակայն Գուխտոն արհամարհեց հայ իշխաններու յորդորները և մինչև անգամ անոնց կալուածները խեց ու լատինացոց պարզուեց: Այս անխոհեմ վարմունքը այնպէս զայրացուց իշխանները, որ սպաննեցին զայն թագաւորութեան երկրորդ տարիին մէջ (1345):

Գուխտոնի տեղ ընտրուեցաւ Կոստանդին Գ. (1345), Լեւոն Ե. ի մերձաւոր ազգականը և Պապին Հայոց սպարապետի որդին, որ 18 տարի թագաւորեց: Կոստանդին իր խելքով և ընդունակութիւններով արժանի էր աւելի բազումոր ժամանակներու մէջ թագաւորելու:

Հասկնալով որ Կիլիկիոյ դժբաղդութեան գլխաւոր պատճառը կրօնական երկպառակութիւններն են, ան աշխատեցաւ ներքին խռովութիւնները դադրեցնել, և բոլոր մտադրութիւնը երկրին պաշտպանութեան վրայ դարձուց: Եգիպտոսի սուլթանը Հայոց թագաւորին պատրաստութիւնները տեսնելով, իր բանակը ստուարացուց Բաբելոնի և Ասորոց զօրքերով, ինկաւ Կիլիկիոյ վրայ և ստաջին յարձակումով Այսա քաղաքն առաւ: Կոստանդին առանց Եւրոպացոց օգնութեանը սպասելու՝ գնաց սուլթանին դէմ և երբ ինքը Հոստոսի Դէողատ իշխանին աջակցութեամբ պատերազմը սկսաւ, Կիպրոսի Հիւզ թագաւորը Կոստանդին յարձակեցաւ թշնամիներուն վրայ. Եգիպտոսցիք մեծ կոտորածով ևս մղուեցան, միայն Այսաք անոնց ձեռքը մնաց:

Անմիջապէս դեպքն զրկուեցաւ Եւրոպա այս յաղթութիւնը աւետելու և միանգամայն Եգիպտոսացոց դէմ օգնութիւն խնդրելու: Հայ դեպքանը Հոսովէն հետզհետէ անցաւ Վենետիկ, Փարիզ և Լոնտոն, բայց ոչ մէկ տեղ օգնութիւն չգտնելով՝ դարձեալ Կղեմէսի գիմնաց: Այս անգամ պատը բացէ ի բաց յայտնեց դեպքանին թէ՛ Հայոց թագաւորը միայն այն ժամանակ կարող է օգնութեան վրայ յուսալ, երբ Հոսով բոլոր պահանջումները կը կատարէ: Այսպէսով Կոստանդին մինակ մնաց բոլոր թշնամիներուն առջեւ, որոնք վերստին արշաւեցին Կիլիկիա: Քաջարի թագաւորը առանց դաշնակցի և միայն Հոստոսի ասպաններուն թեթեւ օգնութեամբ՝ Եգիպտոսացոց վրայ գնաց և արիւնահեղ պատերազմով մը յաղթեց զանոնք և երկրէն դուրս քշեց: Յետոյ իր ընթացքը շարունակելով դէպի արևելք, յարձակումով առաւ Մամուրքներէն Ադէքսանդրէտա բերդաքաղաքը՝ Իսոսի ծոցին մէջ (1357):

Այս յաղթութիւններէն յետոյ Կիլիկիան քանի մը

տարի հանգստութիւն վայելեց. բայց Կոստանդին մահով այս խաղութիւնը վրդովեցաւ և երկիրը դարձեալ եգիպտական արշաւանքներուն ենթարկուեցաւ (1362):

67

Լեւոն Զ. (1363). — Եգիպտացոց կրկին արշաւանքները Կիլիկիոյ վրայ (1366-1371). — Մակրոքներուն վերջին արշաւանքը և Լեւոնի գերոտիւնը (1374-1375). — Լեւոնի ազատութիւնը (1382). — Անոր ջանքը Հայոց թագաւորութիւնը վերականգնելու. — Լեւոնի վերջին տարիներն ու մահը (1393). — Հայոց թագաւորի տիրոջ կրօններ:

Կոստանդին Գ. էն յետոյ Կիլիկիոյ գահը երկու տարի դատարկ մնաց, և այդ միջոցին շատ անձեր հետամուտ եղան երկրին թագը ձեռք ձգելու: Վերջապէս հայ և լատին իշխանները միաբանեցան թագաւոր նստեցնելու Լեւոն Լուսինեան իշխանը, որ Կիպրոսի Պետրոս թագաւորին ազգականն էր (1365): Լեւոն քաջ ու սուսքինի մարդ մըն էր, բայց այնպիսի ժամանակ Կիլիկիոյ գահը բարձրացաւ, երբ երկրին նիւթական ու բարոյական զօրութիւնները սպառուած էին: և անոր բոլոր ջանքերը անզօր պիտի ըլլային Հայոց տէրութեան կործանման առաջին ասնելու:

Լեւոնի թագաւորութեան երկրորդ տարին Եգիպտացիք յարձակեցան Կիլիկիոյ վրայ: Լեւոն իր ձեռքին սակունեցած զօրքով անոնց դէմ գնաց, բայց թշնամիներուն բազմութենէն յաղթուելով՝ ստիպուեցաւ հաշտութիւն

խնդրել (1366): Եգիպտացիք ետ քաշուեցան՝ հինգ տարի յետոյ նոր արշաւանք գործելու համար (1371): Լեւոն այս անգամ ալ դուրս եկաւ իր թագը պաշտպանելու, բայց կռիւին մէջ վերաւորուելով լեւոնին սպաւինեցաւ, և երկիրը անպաշտպան մնաց կատաղի թշնամիներուն առջև, որոնք ըստ սովորութեան ամէն բան կրակի ու սուրի մատնեցին: Մարիամ թագուհին կործնելով թէ իր ամուսինը պատերազմին մէջ մեռած է, շտապեց այս դժբաղդութիւնը գեապանի ձեռքով յայտնելու իր ազգական Փիլիպպոս Տարնտացի իշխանին, խնդրելով որ Կիլիկիոյ ցաւալի վիճակին դարման մը տարուի: Որոշուեցաւ Հայոց թագուհին ամուսնացնել Բրաւընչ-վէյզի Ոթոն իշխանին հետ, որ Գերմանացոյ կայսեր և Կիպրոսի թագաւորին հետ ազգականութիւն ունենալով՝ կարելի էր պէտք եղած օգնութիւնը գտնել անկէց: Բայց այս խորհուրդը խախտուեցաւ Լեւոնի անակնկալ երկուելով, որ իր գահը վերադառնալով՝ մեծ ուրախութիւն պատճառեց թէ՛ գերդաստանին և թէ՛ ազգին:

Սակաջն այս ուրախութիւնը երկար չտևեց: Մէլիք-Էյրէֆ Շապան Եգիպտոսի խուլթանը, Կիլիկիոյ անկեալ վիճակը տեսնելով, վճռեց Հայոց տէրութեանը վերջին հարուած մը տալ և այդ երկիրը իր իշխանութեան տակ առնել: Մամուրները սուլթանին կորոք Ահմէտի առաջնորդութեամբ մասն Կիլիկիա 1374ին և հուր ու սուր արեւելով երկրին դաշտային մասը գրաւեցին: Ի դուր Լեւոն 2. արեւմտեան քրիստոնեաներուն զթուլթեանը դիմեց, անոր աղաչանքները չլսուեցան: Հայերը իրենց երկրին աւերուած տեսնելով, մասամբ բերդերն ու լեւոնները սպաւինեցան, մասամբ ալ ձգեցին հեռացան Կիլիկիայէն: Լեւոն յուսահատած՝ իր գերդաստանին և քանի մը իշխաններուն հետ փախաւ ամրացաւ Կապանի բերդին մէջ: Այլազգիները ինկան անոնց կտեւէն և եկան Կապանը պաշարեցին, մինչդեռ ըստակին միւսը մասը կը տիրէր

Սիս, Ատանա, Մամեստիա, Անարզարա և ուրիշ քաղաքներուն, որ անոնք կործանեցին և թալանեցին՝ առանց վանքերուն ու եկեղեցիներուն անգամ խնայելու: Այս աւերումներով չբաւականանալով Ահմէտի զինուորները, թագաւորներու ու իշխաններու գերեզմանները փորեցին և անոնց ոսկորները այրեցին: Բռնուած գերիները խուճի խուճի բաժանուեցան և դառն տանջանքներու ենթարկուեցան, որպէսզի ստիպուին քրիստոնէական հաւատքը ուրանալ. անմեղ զիւգայիները ոչ ոք մարմագերծ եղան, քահանաներու ու կրօնաւորներու աչքերը կարմիրցած երկաթներով հանուեցան, ազնուականներու լիզուն ու մատները կարտուեցան, երախաները գերի տարուեցան ու վաճառուեցան:

Մինչ այս անցքերը կը կատարուէին, Լեւոն փակուած էր Կապանի բերդին մէջ, ուր չուտով սովը զգալի եղաւ: Բերդականները բոլոր պաշարը սպառելէ յետոյ, սկսան ամէն տեսակ անսուրբ կենդանիներ ուտել: Վերջապէս պաշարման իններորդ ամիսը Լեւոն անձնատուր եղաւ, նախապէս խօսք առնելով Եգիպտացոյ զօրապետին որ խնայէ իրեն և իր գերդաստանին. թագաւորին հետ էին Մարիամ թագուհին, Բիննա դուստրը և Շահան փեւան (1375): Սակաջն Ահմէտ իր երդման հակառակ՝ Լեւոնը շղթայեց և բերդին մէջ եղած թագաւորական զանձերը յաղչտակեց: Լեւոն և իր գերդաստանը տարուեցան նախ Երուսաղէմ և ախտեղէն Գահիրէ, ուր ներցան նախ Երուսաղէմ: Մէլիք Աշկայացան սուլթանին: Երբ տեսաւ անոնք, Մէլիք Աշկայացան զայրացած գոչեց. «Ինչո՞ւ չհնազանդեցաք ինձ և զթուլթեանն չապաւինեցաք»: և անմիջապէս հրամայեց Բանասարկի զանոնք: Պալատականներէն ոմանք թագաւորական գերդաստանի զժրազոյութեան վրայ խղճալով, միջնորդեցին որ իրաւունք տրուի անոնց պարսպադատ

քաղաքի մը մէջ ապրելու: Սուլթանը ըսաւ. «Թո՛ղ հրաժարին իրենց հաւատքէն և ձեր խնդիրքը կը կատարեմ»: Թագաւորը և թագուհին մերժեցին, լաւ համարելով բանտի կապանքներու մէջ մնալ քան քրիստոնէական հաւատքն ու բանալ: Անոնք այս վիճակին մէջ քանի մը տարի անցուցին Գահիրէի բանտին մէջ, երբ սուլթանը իր մերձաւորներուն ազաւանքներուն զիջանկով՝ պատուիրեց որ Մարիամ թագուհւոյն և արքայազատեր ազատութիւն տրուի երթալու ուր որ ուզեն. բայց անոնք չուզեցին Լեւոնէն բաժնուիլ, սուլթանն ալ անգորդուելի մնաց իր առաջին որոշման վրայ:

Այնուհետեւ Լեւոնին յոյս մը կը կր մնար գերութենէն ազատելու, այն էր արեւմտեան քրիստոնեաներուն միջամտութիւնը: Նամակներ գրեց պապին և Ֆրանսայի ու Սպանիոյ թագաւորներուն և զրկեց Եւրոպա իր փեսին ձեռքով, որ յաջողքը էր բանտէն ազատիլ: Շահան իշխանը պապէն և Ֆրանսայի թագաւորէն օգնութիւն չդանելով՝ անցաւ Սպանիա, ուր Գաղղիոյ Յովհաննէս թագաւորը մեծ համակրութեամբ ընդունեց զայն: Այդ միջոցին մէջ Մէլլիք էչրաֆը մեռած և անոր տեղ անցած էր եզրայրը Ահմէտ: Յովհաննէս թագաւորը պատուաւոր գեապանութիւն մը զրկեց նոր սուլթանին, խնդրելով որ բանտէն ազատէ Հայոց թագաւորը և իր գերզատանը: Իրեն օրինակին հետեւեցաւ նաև Արակոնի Պետրոս Գ. թագաւորը, և Ահմէտ հաւանեցաւ ազատութիւն շնորհել Լեւոնին (1382):

Լեւոն գնաց նախ Երուսաղէմ, ուր թագուհին և իր աղջիկը Ս. Յակոբայ Հայոց վանքը մտան, իսկ ինքը Կիպրոսի ճամբով ճամբորդեց նախ Հռոմ, որպէս զի Ռուբանոս Զ. պապը յորդորէ Խաչակրութիւն մը հանել Եւրոպային, որով յոյս ունէր իր կորսնցուցած թագը վերջտին ձեռք բերել. Հռոմէն Լեւոն գնաց Սպանիա շնորհակալ ըլլալու իր բարերարներուն և մամուաւորա-

պէս Յովհաննէս թագաւորին, որ տարեկան թոշակին հետ շնորհեց իրեն ցմահ Մատրիա, Վիլլարէալ և Անտուշար քաղաքներուն իշխանութիւնը (1383): Երեք տարիի չափ Սպանիա մնալէ յետոյ, Լեւոն անցաւ Ֆրանսա, ուր Կարոյոս Զ. արքայազաւակ ընդունելութիւն ըրաւ իրեն, 5000 ֆրանք տարեկան թոշակ կապեց և Ալէն-Տընիի Ս. Անտոնի պալատը ամէն կահ կառասնելով իրեն պարգևեց: Այդ ժամանակները Ֆրանսա և Անգլիա անդադար պատերազմներու մէջ էին: Լեւոն մտածեց այս երկու տէրութիւնները իրարու հետ հաշտեցնել, յուսաւով որ անոնց օգնութեամբ կը յաջողի Եգիպտացիները քշել Կիլիկիայէն և Հայոց թագաւորութիւնը վերականգնել: Այս նպատակով նախապէս Կարոյոս Զ. ի հաճութիւնն առնելով՝ Լեւոն քանի մը անգամ ճամբորդեց Անգլիա (1383-1386), և իր աստիճանին արժանաւոր պատուով ընդունուեցաւ անգլիական ազգէն և Քիչարտ Բ. թագաւորէն: Խորհրդարանը Հայոց թագաւորին միջնորդութիւնը յարգելով, դեպումներ զրկեց Պուլոնը քաղաքը Ֆրանսայի ներկայացուցիչներուն հետ հաշտութեան պայմաններուն վրայ խօսելու համար. բայց բանակցութիւնները յաջող ելք չունեցան և երկու ուսմները, կարճատեւ զինադադարէ յետոյ, պատերազմը դարձեալ նորոգեցին:

Լեւոն այնուհետեւ իր թագաւորութիւնը ձեռք բերելու յոյսը կորելով, քաջուեցաւ Բարիզի Կեղեատնեաց վանքը և իր կեանքին մնացած տարիները կրօնաւորական կերպով անցուց. ան մեռաւ վաթսուն տարեկան հասակին մէջ և փառաւոր յուղարկուորութեամբ թաղուեցաւ նոյն վանքին աւագ խորանին աջակողմեան պատին մէջ շինուած մարմարեայ գերեզմանին: Առաջին յեղափոխութեան ժամանակ անոր ոսկորները տեղափոխուեցան Սէն-Տընիի թագաւորական գերեզմանոցը, ուր մինչեւ այսօր կարելի է տեսնել Հայոց վերջին թագա-

ւորին տապանաքարը, որուն վրայ Լեւոն ներկայացուած է պառկած՝ իր բոլոր արքայական նշաններով, վրան ծիրանի հագած, գլխուն թագ, ձեռքին դայիտն, իսկ ոտքերուն տակ երկու առիւծ. չորքն այ այսպիսի արձանագրութիւն մը կայ ֆրանսերէն լեզուով. «Այսակց կը հանգստանայ գերազնիւ և փառաւոր Լեւոն Լուսինեան իշխանը, Հայոց թագաւորութեան հինգերորդ լատին թագաւորը, որ հոգին աւանդեց Աստուծոյ՝ Բարիցի մէջ նոյեմբեր 29ին փրկչական 1393 թուականին: Այսօթեցէք անոր համար»: Մեռնելէ առաջ Լեւոն Մնգիկոյ Րիչարտ թագաւորը կրտսերատար էր նշանակած և իր հարստութիւնը սնօրինած էր չորս մասի բաժնել ու յանձնել՝ մէկը իր անհարազատ սրգւոյն (\*), միւսը աղքատներուն և կրօնական հաստատութիւններուն, երրորդը իր սան վերակացուին և չորրորդ մասը իր ծառաներուն: Իսկ Մարիամ թագուհին և իր աղջիկը սրբակիաց կեանքով ապրեցան Երուսաղէմ և թաղուեցան Ս. Յակոբայ վանքին գաւթին մէջ: Մարիամ մեռաւ 1405ին:

Լեւոնի մահէն յետոյ Կիպրոսի թագաւորները դարու մը չափ Հայաստանի թագաւորին անունը կրեցին (1393-1489). բայց այս տիտղոսը լոկ անուանական էր: ԺՅ. դարու մէջ այս տոհմին վերջին շտաւիզը Հայաստանի թագաւորութեան պատուանունը վենետիկի հասարակութեան թողուց: Ապօ Լուսինեան տոհմէն իշխանուհի մը Սալօյեան սան դուքսի մը հետ ամուսնանալով, Բիէմոնտի թագաւորները իրենց տիտղոսներուն վրայ աւելցուցին նաև Հայաստանի թագաւորին անունը: Իսկ

(\* ) Լեւոնի այս սրգին, որուն անունն էր Գիւեօ, կրօնաւոր դարձաւ և եղաւ նախ Բրի քաղաքի աւագ սարկաւազ, և ապա Սօսաննի Կանոնիկոս:

Կիլիկիան ժՅ. դարու վերջերը նուաճեցաւ նախ Գաւրամանը Իպրահիմ պէյի ձեռքով, ապա անցաւ Օսմանցոյ ձեռքը և անոնց ընդարձակ տէրութեան նահանգներէն մէկը դարձաւ:

**ՆՆՐԻՆ ԿՍՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ  
ՆՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՌՆԵԱՆՅ ՕՐՈՎ**

Ռաջիկեան քաջառարեալն աւատական կազմակերպութիւնը.— Պալատական և պետական պաշտօններ.— Գաւառականներ.— Հարկեր.— Ժառանգութեան և նաւարկութեան և վերաբերեալ օրէնքորոշիւն.— Վաճառականութիւն.— Մարստուններ և մարքեր:

Ռուբինեանց ժամանակ երոստական ազգեցութիւնը կը սկսի զօրանալ Հայոց քաղաքական և մտաւոր կեանքին վրայ: Այս ազգեցութիւնը գրականութեան վրայ ծանրանալէ առաջ՝ Հայոց արքունիքը քաղաքականապէս ենթարկուեցաւ անոր զօրութեանը, սեփականելով այն կարգերը ու սովորութիւնները, որ կը տիրապետէին կաշն Լեւոն Բ., որ այս կարգերը իր տէրութեան մէջ մտցնող ու հաստատողը եղաւ, փոյթ տարաւ միանգամայն Արշակունեաց թագաւորութեան քանի մը սովորութիւնները նորոգելու, սրոնց յիշատակը ազգին մէջ տակաւին կենդանի մնացած էր:

Լեւոն Բ. ի օրէնսդրութեամբ Կիլիկիոյ Հայոց սէ-  
րութեան գլուխը կանգնած էր թագաւորը, որ ոչ մէ-  
կէն կախում չունէր՝ լայց միայն Աստուծմէ, որովհետեւ  
ինչպէս որ դրամներու արձանագրութիւնները և հրո-  
ւարտակներու վերտառութիւնները կը վկային, Հայոց  
թագաւորը «Աստուծոյ կարողութեամբ» կը ճանչցուէր  
այն երկրին տէրը, որ իր նախնիքը զէնքով նուաճեր  
էին: Թագաւորէն կախում ունէին երկրին բոլոր բնա-  
կիչները՝ ազնուականներէն սկսած մինչեւ հասարակ ժո-  
ղովուրդը. նախ իշխանական տոհմերը, որոնք Ռուբին-  
եան իշխանապետներու հետ միաժամանակ, ոմանք նաեւ  
անոնցմէ առաջ, զանազան կալուածներու ու բերդերու  
տէր դարձեր էին Կիլիկիոյ մէջ: Լեւոն Բ. ճանչնալով  
հանգերձ ասոնց իրաւունքները, արքայական բարձր  
իշխանութեանը կնիքակից անոնց անշարժ կալուածները,  
ճիշտ այն յարաբերութիւնները սահմանելով որ կային  
Եւրոպայի մէջ թագաւորութեան և կալուածատիրական  
ազնուականութեան մէջ: Իւրաքանչիւր իշխան, որ այլ  
ևս ոչ թէ նախարար՝ այլ արեւմտեան սովորութեամբ  
«պարոն» կը կոչուէր, պարտաւոր էր ճանչնալ թագա-  
ւորի գերիշխանութիւնը և իրրեւ սուստատու իրաւունք  
ունէր միայն ժառանգութեան կարգով փոխանցել իր  
անշարժ գոյքը, որ իսկապէս արքունի կալուած կը հա-  
մարուէր: Եթէ պարոնը անժառանգ մեռնէր կամ մեր-  
ժէր թագաւորին ծառայելու, անոր երկիրը արքունիք  
կը գրաւուէր, և թագաւորը կուտար զանոնք ուրիշ  
պարոնի մը, կամ վանքի մը, և կամ արեւմտեան գլխ-  
ուորական կարգերէն մէկուն, այն է՝ Հիւրընկախներուն,  
Տաճարականներուն և Տեւտոնեանց, որոնք Խաչակրաց  
արշաւանքներու ժամանակ հաստատուեր էին Կիլիկիոյ  
մէջ: Լեւոն Բ. ի թագաւորութեան հանդէսին ներկայ  
եղող քառասուն երեք սուստատու և բերդատէր պա-

րոններու թիւին մէջ Հայոց հետ կային շատ Փրանսացի  
և սակաւաթիւ գերմանացի և յոյն պարոններ:

Այս առաջին կարգի ազնուականներէն յետոյ կու-  
գային ստորին աստիճանի պարոններն ու ասպետները,  
որոնք առաջիններուն միջնորդութեամբ թագաւորէն  
կախում ունէին. և վերջապէս ժողովուրդը, այն է՝  
քաղաքացիք (պուրժուա) և գիւղացիք, որոնց մէկ  
մասը կը բաղկանար երկրին բնակիչներէն՝ յոյներէն, ա-  
ստորիններէն և մահմէտականներէն: Գիւղացիք թագաւոր-  
ին կամ պարոններուն հպատակներն էին, անոնք հողին  
հետ կապուած էին և անոր հետ միասին մէկուն ձեռ-  
քէն միւսին ձեռքը կ'անցնէին:

Ազնուականներու դասին յատկացուած էին բոլոր  
արքունի և պետական պաշտօնները, որոնց անունները  
ընդհանրապէս արեւմտեան տէրութիւններէն, մասամբ  
այ Բիւզանդիոնէն փոխ սուած էին. քիչ պաշտօններ և  
մանաւանդ տիտղոսներ կան Արշակունեաց թագաւորու-  
թենէն մնացած, որ Ռուբինեանց օրովը նորոգուած ըլ-  
լային: Այսպէս է նախ թագապրութեան պաշտօնը, որ  
Հեթում Ա. ի ժամանակ վերահաստատուեցաւ. Լամբրոնի  
Կոստանդին իշխանը առաջինը եղաւ որ «թագապր  
Հայոց» անունը կրեց: Դարձեալ Արշակունեաց ժամա-  
նակ Հայոց նախարարներուն մէջ մէկը կար նախապա-  
նակ միւսներէն, որուն ազդեցութիւնը հաւանաբար  
տիւ միւսներէն, որուն ազդեցութիւնը հաւանաբար  
մեծ էր տէրութեան կառավարութեան վրայ, և որ «երկ-  
րորդ արքայն» կը կոչուէր. Ռուբինեանց օրով նոյն ազ-  
դեցութիւնը ունեցող իշխանը «սուպ պարոն» կը կոչ-  
ուէր: Գլխաւոր պաշտօններէն մէկն այ զօրքին ընդհա-  
նուէր: Գլխաւոր պաշտօններէն մէկն էր, և այս պաշտօնին տէր  
նուր հրամանատարութիւնն էր, և այս պաշտօնին «գօնէսդապը»  
անձը եւրոպական բառով կը կոչուէր «գօնէսդապը»  
որ կը յիշեցնէ հին «մեծ արտապետ» բառը: Գօնէս-  
դապը իշխանութեան տակ և գրեթէ անոր երկրորդը  
կը համարուէր «մարաջախար»։ Դարձեալ արքունի սև-

նեկապետը կը կոչուէր ֆրանսական անուամբ «չամպայն» և արքունի ատենադպիրը — «չանարլիէ»։ ասոր իրաւասութեան տակ կը գտնուէին մասնաւոր քարտուղարները, թարգմանները և գրագիրները, որոնք արքունի հրովարտակները և ատենական գրուածները լատիներէն և ֆրանսերէն կը թագմանէին ու կը գրէին։ Նոյնպէս արքունի գանձերու հոգարարձուն յունական կոչումով կ'ըսուէր «պրոկսիմոս», և արդարութեան դիխաւոր պաշտօնեան «սէնէշալ»։

Լեւոն Բ. ի հիմնած հաստատութիւններուն մէջ նշաւոր տեղ կը բռնեն արդարութեան ատենաները կամ դատարանները, որոնք քանի մը կարգերու կը բաժնուէին։ Ամենաբարձր դատարանը արքունի ատենանն էր, որուն կը նախագահէր ինքը թագաւորը, կամ անոր բացակայութեան ժամանակ բարձրատիճան պարոններէն մէկը։ Այստեղ կը դատուէին քրէական գործերը, պարոններու վէճերը աւատական իրաւունքներու վերաբերութեամբ, և ընդհանրապէս բոլոր ծանր խնդիրները, որոնց վճիռը տարին դատարաններու իրաւասութիւնէն բարձր էր։ Արքունի ատենանէն յետոյ կուգար Սսի արքեպիսկոպոսի ատենանը, որ կը դատէր աւելի թեթեւ յանցանքները, պզտիկ գողութիւնները, ազգայիններու մէջ ծագած սարսափութիւնները, և վերջապէս հայ և օտարազգի ընտկիչներու մէջ եղած քաղաքային գործերը։ Այս վերջին տեսակ դատերը կը տեսնուէին նոյնպէս աւելի փոքր դատարաններու մէջ, եթէ Սսի ատենանը տարուելու չափ կարեւորութիւն չունենանային։ Բացի ասոնցմէ աւատասու պարոնները և ասպետական կարգերը իրաւունք ունէին իրենց կալուածներուն մէջ ընտկող ժողովուրդներու դատաստանը տեսնելու։ Օտարազգի հիւպատոսներն ալ ունէին նոյնպէս դատարաններ՝ իրենց ազգապիւններու մասնաւոր գործերը կարգի գնելու և անոնց վէճերը հաշտեցնելու համար. բայց ասոնք աւատասու

պարոններու և ասպետական կարգերու չափ ընդարձակ արտօնութիւններ չունէին։

Կիլիկիոյ մէջ, ինչպէս նաև ընդհանրապէս միջնադարեան Եւրոպայի մէջ, հասարակաց հարկեր չկային, դարեան Եւրոպայի մէջ, հասարակաց հարկեր չկային, որ միայն մասնաւոր տուրքեր, որ այլեւայլ դասի անձեր տեղական պաշտաններու համեմատ կը վճարէին թաւաւորին և աւատական իշխաններուն։ Բացի ստասնորդէն, որ կը ծանրանար գիւղացիներուն վրայ և կը վճարուէր երկրին բերքերով ու կենդանիներով, և գրելատարկէն, որ մահամտական հպատակները կը հաստատարկէին արքունի գանձարանին, մնացեալ տուրքերը մեծ մասամբ առեւտրական դասին կը վերաբերէին։ Այսպէս, խանութպանները որոշեալ տուրք մը կուտային վաճառանոցներու և տնտեսականներու մէջ կրպակ պաւտարկներու և նուազանդիստներու մէջ խարխիս գետաբերաններու և նուազանդիստներու մէջ այն կը ձգէր՝ հարկ կը վճարէր։ Ասոնցմէ տարբեր էր այն հարկը որ կը հատուցանէր թագաւորին կամ կալուածահարկը որ կը հատուցանէր թագաւորին կամ կալուածատեր իշխաններուն իրենց երկրներէ անցուած ապրանքներուն համար. կերճերէ ու գետերէ տարուած ապրանքներու համար աւելի կը վճարուէր։ Առանձին հարկ մըն էր գողցուած իրեղէններու խուզարկութեան համար նշաւոր գողցուած իրեղէններու խուզարկութեան համար նշաւոր անոնց արժեքին երրորդ մասը արքունի գանձարանը կ'երթար։ Բնութիւնեանց օրէնսդրութեամբ՝ թագաւորը կը ժաւանդէր այն բոլոր օտարականներու ստացուածքը, որոնք իր տէրութեան սահմաններուն մէջ կը մեռնէին։ Սակայն Լեւոն Բ. հրաժարեցաւ այս իրաւունքէն վերջապէս և ձեռնովացոյ վերաբերմամբ, որոնց կապով կամ անկապ (անտիպիթ) թողած ստացուածքը իրենց կամ անկապ (անտիպիթ) թողած ստացուածքը իրենց օրինաւոր ժառանգորդներուն կ'անցնէր. իսկ եթէ ժառանգորդները չկրեւային, Սսի արքեպիսկոպոսը որ արդարութեան երկրորդ ատենան նախագահն էր, մեռնու-

զին գոյքը կը պահէր մինչև որ երկու հասարակապետութիւններէն մէկը կամ միւսը պահանջէր իր հպատակին ժառանգութիւնը: Ուրիշ իրաւունք մը, որմէ Հայոց թագաւորները հրաժարեցան միայն յօգուտ վերոյիշուող հասարակապետութիւններու, Կիլիկիոյ ծովեզերքին մէջ խորատկուող նաւերու համար սահմանուած օրէնքն էր: Այս օրէնքին զօրութեամբ ամէն նաւ որ ալէկոծութենէն կը խորատկուէր, անոր բեկորները մէջի ապրանքներովը այն անձանց սեպհականութիւնը կ'ըլլար, երբ ծովի ալիքները դուրս կը նետէին իրենց կալուածներուն վրայ. նոյնպէս նաւարկութենէ ազատուած մարդիկ՝ տեղւոյն պարոնին իշխանութեանը կ'ենթարկուէին:

Ռուբինեանց օրով՝ Կիլիկիոյ վաճառականութիւնը սերտօրէն կապուած էր արեւմտեան ազգերու վաճառականութեան հետ: Հայոց թագաւորները մեծամեծ գիւրութիւններ և արածնութիւններ չնորհեցին Եւրոպայի վաճառաչահ ազգերուն և գլխաւորապէս իտալական երկու հասարակապետութիւններուն՝ ձկնալացոց և վենետիկացոց: Ասոնք ոչ միայն ժամանակաւոր յարաբերութիւններու մէջ կը գտնուէին Կիլիկիոյ հետ, այլ հաստատուն բնակութիւն ունէին երկրին գլխաւոր քաղաքներուն մէջ՝ Սիս, Մամեստիա, Տարսն և Այաս, և զբեթէ իբրև անկախ գաղթականութիւններ կը նկատուէին, որոնք յիշեալ քաղաքներուն մէջ ունէին իրենց սեպհական թաղերը, եկեղեցիները, բաղնիքները, խանութները, հրապարակները, վաճառանոցները և դատարանները: Իբրև հաստատուն բնակիչներ անոնք իրաւունք ունէին պարագիրու այլևայլ բերքերու արտադրութեամբ, — այգեգործութեամբ, բամբակի, ձիթենիի ու թիթենիի մշակութեամբ և այլ մշակութիւնէն արտադրուած բերքերը վաճառելու երկրին մէջ: Ձկնալացիք առաւելա-

պէս նուիրուած էին այս տեսակ պարագմունքներու, որ մեծ օգուներ կը բերէին անոնց. իսկ վենետիկցիք կը պահէին հիւրանոցներ, գինետուններ, կաշիի, կտաւի և երկաթի գործարաններ: Ձկնալացիներէն ու վենետիկցիներէն յետոյ կուգային Բիզացիք, Սիկիլացիք, Պրովասացիք, Գաթարնիացիք, Կրետացիք, Կիպրացիք և այլն, որոնք առաւել կամ նուազ առեւտրական հազորակցութիւններ ունէին Կիլիկիոյ հետ: Արեւմտեան վաճառականները Կիլիկիա կը բերէին՝ ցորեն, գարի, գինի, ձէթ, մետաքս, կտաւեղէններ, մահուղներ, գոյնզգոյն մետաքսեայ հագուստներ, համեմներ, լեղակ, դեղօրայք, բամբակ, շաքարաւաղ, սնդիկ, բուստ, անագ, պղինձ, թանկագին մետաղներ, սապոն, զէնքեր, հայկիներ, կերոններ, և այլն: Իսկ Հայոց վաճառականութեան գլխաւոր աղբիւրներն էին եղները, ոչխարները, ջղիները, կաշեղէն, ընդեղէն, խղային հատիկներ, բամբակ, աղ և այլն, որ Եւրոպացիք կ'արտածէին Կիլիկիայէն: Հայերը փայտի առուտուր ալ ունէին, որ կը կտրէին Տաւրոսի անտառներէն, և մետաղներու առուտուր՝ որ կը հանէին նոյն լեռան հանքերէն: Բացի ասոնցմէ անոնք կը ծառայէին իբրև միջնորդ եւրոպական ապրանքները Արեւելքի խորքեր տարածելու, որ կարաւաններով կը հասցնէին մինչև Պարսկաստան և Թաթարիստան ու Հնդկաստանի սահմանները:

Այսպիսի ընդարձակ վաճառականութեան վրայ հակելու համար՝ Կիլիկիոյ ծովեզերեայ տեղերու և կիրճերու ու գետերու անցքերու մէջ հին ժամանակներէն սահմանուած կային մաքսատուններ (բաժատուն), որոնց գլխաւոր սենակները կը գտնուէին Տարսն և Այաս քաղաքներու մէջ, և անոնց կառավարութիւնը յանձնուած էր պարոնի մը՝ բրօքսիմոսի հսկողութեան տակ:

Այս մաքսատուները սպառնալուծեան միջոց մըն էին տէրութեան համար, որոնցմով կ'արգելուէր արտածել այն բերքերը, որ միայն երկրին բնակիչներուն պէտքերը կարող էին լրացնել, և միեւնոյն ժամանակ եկամտաւի աղբիւր էին թագաւորական գանձարանին համար, ուր կ'երթային այն օտար ապրանքներէն ստնուած մաքսերը՝ որոնք անհրաժեշտ չէին երկրին համար: Օտարականները ներս բերուած և դուրս տարուած ապրանքներու համար ընդհանրապէս հարիւրին չորս կը վճարէին: միայն ձենուլացիք, Վենետիկցիք և վերջերը նաև Սիկիլիացիք հարիւրին մէկ կը վճարէին, կային ալ որ հարիւրին երկու կը հաստուցանէին: Բայց այս ընդհանուր մաքսէն, ևւրոպացի վաճառականները պարսաւոր էին առանձին մաքս վճարել կարգ մը ներս բերուած ապրանքներու համար, որպիսի էին զինին, ձէթը, կենդանիները, փայտը, երկաթը, մուշտակները, կաշիները, բուրգն ու մահուղը: Առանձին հարկ կ'առնուէր նոյնպէս ձողածու ոսկիի ու արծաթի համար, մետուղներ, հակեր և ճանապարհորդներու իրեղէնները գննելու համար, հակերով բերուած մահուղեղէնները չափելու համար, առեւտրական միջնորդութեան համար (սամորչէք), և այլն:

Ակեւարկ ԺԲ-ԺԴ դարերու մասեկագրութեան վրայ. — Վարդապետական գրռածեկեր. — Բաւստոտեղծոյթիւ. — Պատմագրութիւն:

Քաղաքական կեանքի վերականգնումը Ռուբինեանց ձեռքով և Արեւմուտքի հետ մշակուած յարաբերութիւնները բարեգլխակ նշաններ էին մեր գրականութեան համար: Կարծես հայ հանձարի համար ժամանակը եկած էր իր բողմադարեան կապանքներէն արձակուելու և աւելի լայն ասպարէզի մէջ մտնելու: Սակայն կրօնական խնդիրները, որ հայ միաքը շարունակ զրաղեցուցած էին անցեալին մէջ, չուտով նոր զօրութեամբ արծարծուեցան, և մեր մատենագիրները ստիպուեցան աւելի քան երբէք առաջուան նեղ շրջանին մէջ ամփոփուել: Վտանգն այս այս անգամ մեծ էր, որովհետեւ երկու հզօր կողմերէն կուգար. Բիւզանդիոնի կայսրերը և Հոռոմի պապերը քրիստոնէական միութեան պատրուակով՝ սկսան ամէն ջանք ու ճիւղ թափել Հայ Եկեղեցւոյ անկախութիւնը բաւնարու և իւրաքանչիւրը իր իշխանութեանը ենթարկելու: Մեր հայրապետները, նկատելով կրօնական թշնամութենէն առաջ եկած շարիքները, ազգի ողջամիտ մտաին հաւանութեամբ փորձեցին սէր և միութիւն հաստատել Աւետարանի հոգւոյն համաձայն. բայց երբ հակառակորդներուն գաղտնի դիտաւորութիւնները պարզուեցան, ամենայն նախանձախնդրութեամբ պաշտպանեցին Հայ Եկեղեցիին ինքնուրոյնութիւնը, որ անոնց աչքին ազգային

ինքնուրոյնութեան համահասար նշանակութիւն ունէր : Սակայն պապականութիւնը յաջողեցաւ վերջապէս երկպառակութեան որոմը սերմանել ազգին մէջ . կրօնական վէճերն ու կռիւները գործը այնտեղ հասցուցին , որ համարիւն եղբայրներ թշնամութեամբ և ատկութեամբ գինուեցան իրարու դէմ :

Գրականութիւնն ալ , որքան սկիզբները իր դրօշակը բարձր պահեց , այնքան յետոյ ստորնացաւ և մինչև հայհոյախօսութեան հասաւ պապականութեան մոլեռանդ կուսակիցներու կամ Ունիթոուներու կողմէն : Նոյնպէս և լեզուն , ժ.Բ. դարու գեղեցիկ արդիւնքներու մէջ վերջին անգամ փայլելէ յետոյ , սկսաւ արագօրէն իջնալ : Ունիթոուները՝ իրենց ոխերիմ ատկութիւնը կրօնէն և ազգէն , մինչև իսկ լեզուի վրայ տարածելով , հայկական մաքուր բարբառը խանգարեցին ու աղաւաղեցին , և կազմեցին անկենդան ու անձաշակ լեզու մը , որ թէև արտաքին կերպարանքով հայերէն էր , բայց իրապէս լատիներէնի վրայ կազապարուած էր : Այս ծանր վէրքերուն դարման տանկու համար ձեռնարկուեցաւ միայն այն ժամանակ՝ երբ արդէն հին հայերէնի կողքին կը սկսէր ծլլլ նոր հայերէնը , որուն շուտով պիտի վիճակուէր հալ մտքի թարգմանը ըլլալ ինչպէս կեանքի՝ այսպէս և գրականութեան մէջ :

Վերոյիշեալ հանդամանքներէն պարզ է որ այս շրջանին մէջ գրականութեան վարդապետական ճիւղը մանաւանդ պիտի ծաղկէր , և այս մասին մէջ առաջին տեղը կը գրաւէ Ներսէս Շնորհալին , Հայ Եկեղեցիին և գրականութեան ամենամեծ պարծանքներէն մէկը (1102—1172) : Հայրապետական աթոռը նստելով (1165) , Ներսէս Ընդհանրական թուղթ մը կամ շրջաբերական մը ուղղելով իր ցրուած հօտին , որուն մէջ հաւատքի գաւանդութիւնը դնելէ յետոյ , հայրական գեղեցիկ խրատներ կ'աւանդէ ամէն աստիճանի ու պայմանի անձերու ,

եկեղեցականներէն ու իշխաններէն սկսեալ մինչև երկրագործները ու զինուորները : Ընդհանրականը իր ընտիր լեզուին և մանաւանդ չքնաղ բովանդակութեանը համար այնպիսի ընդունելութիւն գտած է մեր մէջ , որ Շնորհալին յաջորդներէն ոմանք իրենց գահակալութեան առթիւ այս թուղթը ընդօրինակած և ժողովուրդին մէջ ցրուած են : Ընդհանրականէն յետոյ կուգան այն թուղթերը , ուր Շնորհալին Յունաց յուգած միութեան խնդրին պատճառով գրած է Կիւ Մանուէլ կայսեր , անոր Ալեքս փեսին և Միքայէլ պատրիարքին (թուով 5) , որոնց մէջ Հայոց Եկեղեցիին ուղիղ գաւանդութիւնը կը բացատրէ և ձէտերը ու արարողութիւնները կը պաշտպանէ , և երբ յունական մոլեռանդուները կը պաշտպանէ , և երբ յունական մոլեռանդուները կը ատով չի բաւականանար՝ ճրդ թուղթ մըն ալ կը գրէ «Աս համօրէն եպիսկոպոսունս և վարդապետս Հայոց աշխարհին» , որով կը հրաւիրէ զաննք գումարուիլ և ժողով ընելով պատասխանել Յունաց առաջարկութիւններուն : Բայց այս շրջաբերականին պատասխանը գեռ չտուցած՝ Շնորհալին վախճանեցաւ և գործը առ ժամանակ կախ մնաց : Թէ՛ այս միութեան և թէ՛ ուրիշ խնդիրներու առթիւ քանի մը ուրիշ թուղթեր ալ ունի գրած Շնորհալին , որոնք են՝ «Աս ժպիրճ ոմն» երեք թուղթ , որոնցմով կը յանդիմանէ անձանթ անձի մը յանդգնութիւնը , որ նախատալից թուղթեր գրած էր Շնորհալին՝ Յունաց հետ ունեցած յարաբերութիւններուն համար : «Գիր շրջաբերական ի կողմանս արևելից ի Կարս» , որով նոյն քաղաքին վախճանեալ եպիսկոպոսին տեղ նոր առաջնորդ կը կարգէ , և իմաստուն թեան համար : «Բան միթիթարութեան առ վասնդեպրան մարմնով» , որով կը միթիթարէ Եգիսիոյ այն բնակիչները , որոնք ուրականութեան ախաով բռնուած՝ կանարգուէին ու կը նախատուէին իրենց համաքա-

գաբացիներէն: «Յաղագս Արեւորդեացն դարձի», Սա-  
մաատի: Եպիսկոպոսին զրամ որով կ'ուսուցանէ թէ ինչ-  
պէս պէտք է աշակերտել նորադարձները, որոնք ազգով  
հայ էին և հին ժամանակներէն հեթանոսութեան մէջ  
մնալով՝ արեւին և բարդի ծառին պաշտօն կը մատուցա-  
նէին. Շնորհալին իր բեղմնաւոր զրիչը գործադրած է  
նոյնպէս քանի մը մեկնողական երկասիրութիւններ յօ-  
րինելու. այսպէս են՝ Մեկնութիւն Գաւթի Անյաղթի  
«Բարձրացուցէք զՏէր Աստուած մեր» սկզբնաւորու-  
թեամբ ճառի, որ իր իր իրթին ոճովը շատերուն անհաս-  
կընայի եղած էր. Մեկնութիւն Կաթուղիկեայց, համա-  
ուստ բայց ընտիր գրուած, և Մեկնութիւն Մատթէի, որ  
հեղինակին մահուան պատճառով անկատար մնաց և յի-  
տոյ Յովհ. Երզնկացին աւարտած է: Առանձին յիշատա-  
կութեան արժանի է դարձեալ Հուսատով խոստովանիմ  
հանրածանօթ ազօթքը, որ 24 տուն ունի՝ օրուան 24  
ժամերուն համար, և գրեթէ բոլոր ծանօթ նոր լիզու-  
ներով թարգմանուած է:

Շնորհալի ժամանակակիցներուն մէջ նշանաւոր են  
իր երկու ընկերակիցները: Իզնատիոս վարդապետ և Սար-  
գիս Շնորհալի: Իզնատիոս գրեց Ղուկասու Աւետարանի  
մեկնութիւնը, որ իր չքնաղ իմաստներով, ամբիտի ոճովն  
ու ընտիր լիզուովը հայ գրականութեան զեղեցիկ ար-  
դիւնքներէն մէկն է. իսկ Սարգիս յօրինեց Կաթուղիկ-  
եայց եօթն առաքելական թուղթերուն ընդարձակ մեկ-  
նութիւնը, յոյն եկեղեցական հայրերուն հետեւողութեամբ,  
որուն մէջ պերճախօս և ազգու լիզուով կը խօսի մտու-  
թիւններուն դէմ, և քաղցր ու մեղմ լիզուով կը ջատա-  
գովէ առաքինութիւնը:

Միութեան ինդիրը դարձեալ շարժեցաւ Շնորհալիի  
կըրօրորդիի և յաջորդ Գրիգոր Դ. Տղայի օրով, նոյն  
Մանուէլ կայսեր և Յունաց Միքայել պատրիարքի կող-  
մէն, որոնց երեք թուղթ հետզհետէ գրեց Գրիգոր Դ.

պաշտպանելով Հայոց եկեղեցիի ծէսերն ու արարողու-  
թիւնները. և թէպէտ կայսեր ստիպումով Հռոմկայի  
մէջ ժողով գումարուեցաւ (1179), բայց այս ժողովը  
երրեք արդիւնք չունեցաւ, և զանազան կողմերէն ամ-  
բաստանութեան թուղթեր թափուեցաւ կաթուղիկուսին  
վրայ: Գրիգոր Տղան այս ամբաստանութիւններու պա-  
տասխանելու համար՝ երկու թուղթ գրեց առ Հայրա-  
տաղիս և մասնաւորապէս առ Փր: Տուաէսրդի և առ  
վարդապետա Հիւսիսայ, որոնց մէջ իր դէմ եղած զըր-  
պարտութիւնները կը հերքէ և ազգային եկեղեցիի ան-  
կախութեան ախոյեան կը կանգնի: Ընդհանրապէս Շնոր-  
հալիի ոճին կը հետեւի Փր: Տղան իր թուղթերուն մէջ,  
բայց ոչ իր հօրեղբոր ոճի վեհմութիւնն ունի և ոչ անոր  
ընդհանրացած հեղինակութիւնը: — Նոյն ժամանակի  
կրօնական խնդիրներուն մէջ գործունակ մասնակցու-  
թիւն ունեցած է հայկական գրականութեան վաչրուն  
հանճարներէն մէկը, Ներսէս Լամբրոնացին (ծն. 1153ին),  
որ իր սքանչելի պերճախօսութեան համար Տարսնեան  
փող և երկրորդ Պօղոս առաքեալ կը շուրջաւորուի: Իր գրա-  
կան արդիւնքներուն մէջ մտադրութեան արժանի է  
նախ Հռոմկայի ժողովին մէջ խօսած ատենաբանու-  
թիւնը, որուն մէջ քրիստոնէական եղբայրսիրութեան և  
միաբանութեան ջատագով կը հանդիսանայ այնպիսի  
գերադանց պերճախօսութեամբ, որ օտար բանասէրնե-  
րէն ոմանք հայ հոետորը Գեմոսթենէսի ու Կիկերոնի  
հետ կը հուսասարքին: Յունական միութեան ինդիրը  
դեռ կը շարունակէր մտքերը յուզել, և ահա երևուան  
եկան պապական հետամտութիւնները, առաջարկելով  
եկան քանի մը ծիսական փոփոխութիւններ, որոնց չու-  
սով հետեւելու էին դաւանաբանական փոփոխութիւն-  
ներու պահանջումները (Հագւոյն Արքայ բղխման խըն-

դիր)։ Արևելեան վարդապետները (Չորագետացիք և Շիրակացիք) կասկածելով որ Կիլիկիոյ եպիսկոպոսներէն ոմանք լատինական առաջարկութիւններն ընդունելու համամիտ են, և Ն. Լամբրոնացիին այս կուտակցութեան պարագլուխ համարելով, ամբաստանեցին զայն Լեւոն Բ. ի առջև։ Լամբրոնացիին իր պաշտպանութեան համար գրեց իր հռչակաւոր թուղթն առ Լեւոն, որուն մէջ ցոյց կուտայ թէ ինքը իբրև Աւետարանի աշակերտ հարորդութիւն ունի ըրտը քրիստոնեայ ազգերն հետ, բայց միանգամայն իբրև հայ անդրդուելի կը մնայ իր հայրերու դաւանութեան մէջ։ Բացի այս գրուածներէն, որոնք սերտ կապակցութիւն ունին ժամանակակից ինդիւրներու հետ, Լամբրոնացիին թողած է նոյնպէս շատ մեկնողական գրուածներ և ճառեր։ Մեկնողականներու մէջ նշանաւոր է մանաւանդ Պատարազի իմաստալից մեկնութիւնը, որու մէջ հեղինակի մեծ հմտութեան հետ կ'երևայ և անոր լայն հայեացքը կրօնի վրայ. թո՛ղ ուրիշ մեկնութիւնները, որպիսի են Սաղմոսի, Սողոմոնի Առակաց, Ժողովողի և Իմաստութեան գրքերու և 12 բրոնացիին երիտասարդութեան տարիներուն գործեր են։ Իսկ ճառերէն ընտիր են մանաւանդ Լամբրոնացիին և Լոգեպալտեան վրայ խօսածները, թէև ի Փոխումն Կուսին, յՄնասակ որդին և ի Տնտեսն ճառերն ալ հեղինակի սրտին ու զրջին անարժան գործեր չեն։

Պապական ազդեցութիւնը ժամանակի ընթացքի մէջ զօրանալով, ԺՊ. դարուն մէջ առաջ բերաւ Ունիթոսներու կամ Միարարներու ընկերութիւնը, որ ազգային եկեղեցիին դէմ կոյր ատկութեամբ բեցուած՝ սկսաւ ամէն տեսակ աններկի միջոցներ ի դործ դնել անոր հիմերը խորտակելու։ Ստնց դէմ խօսքով և՛ գրելով զինուեցան Յովհաննէս Որոտնեցի և մանաւանդ Որոտնեցիին հռչակաւոր աշակերտը՝ Գրիգոր Տաթևացի (1340-

1444)։ Տաթևացիին գլխաւոր աշխատութիւնները, որոնցմով ան հզօր ակոյեան կը հանդիսանայ Հայոց Եկեղեցիի թշնամիներու դէմ, անոր են երկհատոր Բարդաղաբիքը, որ կը բովանդակէ 200ի չափ քարոզներ այլ և այլ բարոյական և վարդապետական նիւթերու վրայ, և Գիրք Հարցմանց, նոյնպէս երկու հատորով, որուն մէջ հարց պատասխանի ձևով կը խօսի, նախ Հրէից, Մանիքեցոց և ուրիշ աղանդաւորներու դէմ, սպա կը ճառէ արարածներու, մարդու կազմութեան, Բրիստոսի մարդեղութեան, աշխարհի վախճանի և հանդերձեայ կեանքի հատուցման վրայ։ Զօրաւոր և խիստ բեղու կը բանեցնէ Տաթևացիին ազգային կրօնի թշնամիներու դէմ, և այս խառութիւնը կատարելապէս կ'արդարացնէ Ունիթոսներու անվայել ընթացքովը, որոնց մոլեռանդութիւնը մինչև այնտեղ կը հասնէր՝ որ իրենց կողմը որոացողները վերստին կը մկրտէին և կը ձեռնադրէին։

Ինչպէս վարդապետական գրականութեան, այսպէս և բանաստեղծականին մէջ այս չրջանին գլուխը կայնած է Ն. Շնորհալին, վանկական և յանգաւոր տաղաչափութեան հաստատողը ու ծաղկեցնողը, որ նախորդ դարուն մէջ Գր. Մազխտորոս իւրացուցեր էր Արարացիներէն։ Եւ թէպէտ Շնորհալիի քերթողական երկասիրութիւնները միշտ անկեղծ ողբերութեան և կենդանի երեւակայութեան արդիւնք չեն, յանգերու միակերպ վերջաւորութիւնն ալ երբեմն ձանձրոյթ կը պատճառէ, բայց այս թերութիւնները կը փոխարինուի լեզուի ողորկութեամբ, իմաստներու զեղեցկութեամբ և տաղաչափական արուեստի կատարելութեամբ։ Երեք ընդարձակ քերթուած թողուց Շնորհալին. 1. Եղեախո՛ս ողբը, զոր յօրինելու չարժատիքը եղած է յիշեալ քաղաքին կործանումը Զանգի ամիրային ձեռքով (1444)։ Այս սրտաշարժ քերթուածը դիմառնաբար է չարա-

գրուած . Եղեախան լեզու կ'աննէ և մի առ մի կը թուէ իր անցեալ փառքը և ներկայ թշուառութիւնը : 2. Յիսուս Որդի, որ Հին և Նոր Կտակարանի համառօտութիւնն է աղօթքի ձեւով գրուած : 3. Վխարասանութիւն, որ Հայոց պատմութեան համառօտ բովանդակութիւնն է ութամեան չափով և նոյնայանգ «Եալ» վերջաւորութեամբ : Իսկ Ծնորնայիին մանր ոտանաւոր գրուածները այնքան շատ են, որ երկար կ'ըլլար մի առ մի թուել : Բաւական է յիշել անոր քանի մը շարականները և նուագները, ուր մինչև այսօր կ'երգուին Հայոց Եկեղեցիին մէջ . այսպէս են՝ Աշուհացի կիրակի օրերու շարականները, Ծաղկազարդի հարցը, Հոգեզայտեան չորս պատկերը, Վարդավառի երկու պատկերը, Հրեշտակագիտաց, Վարդանանց և Ղևնդեանց շարականները, Այսօր անձառը, Նորոգողը, Ատուած անգը, Նայեաց սիրովը, Սուսու լուսն, Աշխարհ ամենայնը և այլն : Այս վերջիններէն ոմանք այլուրեւակաւ կարգով յօրինուած են, ոմանց ալ սկզբնատառերը կը կադմեն հեղինակին անունը :

Ներսիսեան դարու ուրիշ բանաստեղծներն են՝ Յովհաննէս Սարկաւազ, որ երկաթիբաժնէ Պայծառացիի շարականը ի պատիւ Ղևնդեանց և ընտիր քերթուած մը Սարեակ թոշուեին վրայ : Ծնորնայիին անդրանիկ հղբայրը՝ Գրիգոր Պահլաւունին յօրինեց Աւետեաց (Խորհուրդն անձառ) և Ծաղկազարդի երկրորդ մասն (Մեծահրաշ այս խորհուրդ) շարականները, և ընտիր մեղեդի մը ի պատիւ Լուսաւորչի (Ի յերս արեւու արեւ) : Գրիգոր Տղան գրեց Ողբ մը Երուսաղէմի առման վրայ, նոյն չափով որով գրուած է Եղեսիոյ ողբը . բայց Տղայի հետեւողութիւնը Ծնորնայիի քերթուածին աշխոյժն ու խանդը չունի : Խաչատուր Տարօնեցին ձգեց բազմաթիւ երգեր ու դանձեր, որոնց մեծ մասին սկզբնատառերը իր անունը կը կադմեն .

ա մենանշանաւորն է Խորհուրդ խորին երգը, որ կ'երգուի պատարագի սկզբին :

ԺԳ. դարը միայն ընտիր մէկ բանաստեղծ ունի, Յովհան Երզնկացին, յայտնի է իր եռանդուն տաղերով ու շարականներով, որոնց մէջ նշանաւոր են Զորհնեաց տաղերը (Յամենայն ժամ օրհնեմք և Այսօր ձայնն հայրագեան) և Լուսաւորչի երկու շարականները (Լերինք ամեկան և Այսօր զուարճացեալ), Ս. Ներսէսի շարականը (Որ էլ յայն անձառ), և Խոտաճարակաց շարականը (Յաւուրս վերջին ժամանակի) : Երզնկացին մեր հին գրաւուրս վերջին ժամանակի : Երզնկացին մեր հին գրականութեան վերջին ընտիր մասնագիրը կը համարուի : Անոր բազմաթիւ երկաթիութիւններուն մէջ ամենանշանաւոր և միանգամայն խորհրդաւորն է Քերականութեան մեկնութիւնը . խորհրդաւոր, սրտհեռու այս գործին մէջ հեղինակը մանրամասն հետազօտութիւններ կ'ընէ հին հայերէն լեզուին վրայ, որ արդէն գործածութիւնէն ինկած էր և միայն գիրքերու միջնորդութեամբ կարելի էր ուսումնասիրել :


Լեզուի անկումը նշմարելի է մանաւանդ ներկայ շրջանի պատմական գրուածներու մէջ, որոնք երբեմն մինչև Թամկարանութեան կը հասնին : Ասանք ոչ այնքան պատմութիւն են՝ որքան սովորական ժամանակակազրութիւններ, հրաշալի գէպքերու և անհաւատալի աւանդութիւններու յիշատակութեամբ համեմատած : Այս թերութիւններով հանդերձ հայ պատմագրութիւնը մեծ արժէք ունի արեւմտեան Ասիոյ պատմութեան նկատմամբ . և այս է պատճառը որ եւրոպական գիտնականները այս կարգի գրուածները այլ և այլ թարգմանութիւններու ու հետազօտութիւններու նիւթ բրած են :

Այժմ գանք յիշատակելու այս պատմիչները : Մատթէոս Ուռհայեցին գրեց հետաքրքրական ժամանակագրութիւն մը, որ կը բովանդակէ գլխաւորապէս իր ժամանակի անցքերը մինչև 1136 թուականին : Թէև մայր

հայրենիքէն հեռու՝ օտարազգիներու մէջ կ'ապրէր Մատթէոս, բայց և այնպէս անոր սիրտը ջերմ հայրենասիրութեամբ վառած է. այս զգացումն է որ հաւասարատեղութեամբ կը գինէ զայն յունական մոլորանդութեան դէմ, մահմէտական բռնակազմներու դէմ, որոնք Հայաստանը արիւնով կ'ողողէին, և նոյնիսկ Եւրոպացոց դէմ, որոնք Հայոց քանի մը գաւառներուն վրայ կ'իշխէին: Ասոր հակառակ մեծ ոգևորութեամբ կը խօսի հայրենի յիշատակներուն վրայ. ան կը փառաբարէ Տարսուսի Հայոց քաջութիւնն ու անձնութիւնը, որոնք ամէն տեսակ օգնութիւններ ցոյց տուին Առաջակիրներու՝ մահմէտականներու դէմ. սրտաշարժ լեզուով կը խօսի Բագրատունեաց վերջին թագաւորին վրայ, որ իր ազգակիցներէն մասնուած՝ թագաւորութիւնէն զրկուեցաւ և իր կեանքը օտարութեան ու թշուառութեան մէջ աւարտեց: Իր հետաքրքրական տեղեկութիւններու հետ՝ երկու թանկագին յիշատակարաններ ալ կ'աւանդէ մեզ Մատթէոս, այն է Չմշկիկ կայսեր Սշոտ Գ. թագաւորին գրած թուղթը և Գաղիկ Բ. ի Բելզանդիոնի մայր եկեղեցւոյն մէջ Կոստանդին կայսեր և յոյն կղերին առջև խօսած ճառը Հայոց Եկեղեցիին պաշտպանութեան համար: Ուստայեցիի շարունակազր եղաւ Գրիգորիւնից, որ զրկուաւ Յովհ. Կոմնենոս կայսեր ատարտակութիւնները գէպի Ասորիք և Կիլիկիա, Եդեսիոյ առումը Չանգլիի ձեռքով, Գոնիայի սուլթաններու յարաբերութիւնները Ռուբինեանց հետ, Առաջակիրներու պատերազմները Նուբէտոնի դէմ, Վրաց թագաւորներու գործերը վերին Հայաստանի մէջ, և այլն: Ինչպէս Մատթէոսի, այսպէս նաև Գրիգորի ոճը անարուեստ է. երկուքն ալ գրեթէ իրենց ժամանակի խօսուած լեզուովը կը գրեն: — Մատթէոսի գրեթէ ժամանակակից էր Սամուէլ երէց Անեցիին, հեղինակ համառօտախօս ժամանակագրութեան մը, որ կը սկսի առաջին մարդերէն և կը հասնի մինչև Քրիստոսի


1179 թուականը. բայց իրենցմէ յետոյ զանազան անձեր շարունակած են մինչև ժ. Գարու վերջը (1696): Սամուէլի զլխաւոր ազրիւրներն են հին ժամանակներու համար՝ Եւսերիոս Կեսարացին և Մովսէս Խորենացին: — Ժ. Գ. Գարու նշանաւոր մատենագիրներէն Վարդան վարդապետ, Յովհ. Վանական վարդապետին աշակերտը, որ բացի բազմաթիւ կրօնական գրուածքներէն և շարականներէն, թողուց Պատմութիւն մը՝ աշխարհի սկզբնաւորութենէն մինչև իր օրերը (1265): Այսպիսի ընդարձակ ժամանակի պատմութիւնը գիրքի մը մէջ ամփոփելու համար՝ հարկ էր յաճախ լոկ անուններու յիշատակութեամբ բաւականանայ, ինչպէս որ ըրաւ պատմիչը. միայն Արշակունեաց պատմութեան գէպքերը նորանոր պարագաներով կը լուսաւորէ. իսկ իր ժամանակի անցքերու նկարագրութիւնը այնպիսի հետաքրքրութիւն կուտան զիրքին, որ թէ՛ հայ և թէ՛ օտար բանասէրներու մտադրութեանը արժանի եղած է: Հայաստանի համառօտ Աշխարհագրութիւնն ալ թողած է Վարդան, որ Սէն-Մարգէն հայադէսը թարգմանեց Ֆրանսերէն: — Կիրակոս Գանձակեցիին, Վարդանի ընկերակիցը, գրեց համառօտ պատմութիւն մը Ս. Գրիգոր Լուսաւորչէն մինչև իր ժամանակները, ազգային և արտաքին քաղաքական անցքերը միայն երկրորդարար յիշատակելով: Բայց երբ կը մօտենայ իր ժամանակին, բաւական ընդարձակ կերպով կը նկարագրէ Թաթարաց ժողովը, բարքն ու սովորութիւնները, անոնց պատերազմները, Հայոց աշխարհին մէջ զործուած անցթութիւններն ու աւերումները, ժողովուրդը ծանր հարկատուութեան տակ դնելը, և այլն: Գիրքին այս հետաւորութեան տակ դնելը, և այլն: Գիրքին այս հետաւորութեան տակ ժամանակագրութեան մը, որու մէջ արձանագրուած ժամանակագրութիւն մը, որու մէջ արձանագրուած

բուժ է Յունաց և Հայոց երկիրներու մէջ հանդիպած նշանաւոր դէպքերը: Մօտ չորս հարիւր տարուան անցքեր կը բովանդակէ այս գիրքը (951-1331), բայց վերջին վաթսուն տարիներու դէպքերը ուրիշ ձեւքով են գրուած: — ԺԳ. դարու վերջը և ժԴ. ի սկիզբը ծագկեցաւ Ստեփանոս Օրբէլեան Սիւնեաց եպիսկոպոսը, որ գրեց Սիւնեաց ցեղի պատմութիւնը իր ծագումէն մինչև նոյն տոհմի իշխանութեան բարձումը, նշանակելով միանգամայն Սիւնեաց աշխարհին մէջ հանդիպած քաղաքական և կրօնական դէպքերը: Օրբէլեանի երկասիրութեան Թաթարաց վերաքերեալ հատուածները թարգմանուած են լատիներէնի, իսկ ամբողջ պատմութիւնը հրատարակուած է ֆրանսերէն թարգմանութեամբ: — ԺԴ. դարու պատմիչներն են նոյնպէս Մաղաքիա արեղայ և Մխիթար Այրիվանեցի: Մաղաքիան կը նկարագրէ Թաթարաց արշաւանքը, Հեթում Ա. ի գաշնակցութիւնը Հուլաղուի հետ, Յնդխտարի Կիլիկիա արշաւը, Լեւոն արքայորդիի գերութիւնը և ազատութիւնը: Իսկ Մխ. Այրիվանեցին թողուց համառօտ ժամանակագրութիւն մը աշխարհի ստեղծագործութենէն մինչև իր օրերը (1328): Այս աշխատութիւնը պարզապէս անուններու և դիպուածներու շարք մը կը ներկայացնէ, որու մէջ ժամանակագրական կարգով դասուած են ազգային և օտար իշխաններու ու հայրապետներու յաջորդութիւնը: Գրքին վերջը գրած է հայ պատմագիրներու ցուցակը, որու մէջ քանի մը անձանօթ պատմիչներու անուններ ալ կը յիշատակուին:



### ՎԵՅԵՐՈՐԴ ՇՐՋԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ԱՆՆՈՒՄԷՆ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ՕՐԵՐԸ  
(1080 — 1885)



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԹԱՐԱՅ ԱՐՇԱՒԱՆՔՆԵՐԷՆ  
Ա. Ռ. Ա. Ջ

70

Հայաստանի վիճակը քաղաքական կեանքի ակնուակն յետոյ Մեղիքշան (1086-1092). Հայկական իշխանութեան մնացորդները ԺԲ. դարու մէջ. — Այրազցի իշխանութեանը. — Անի քաղաքը և Վրաց պատերազմները Թրքաց և Պարսից հետ Հայաստանի հիւսիսային և արևելեան մասերուն հասար:

Հայաստանը Յունաց ձեռքն անցնելէ յետոյ ևն թարկուեցաւ Պարսկաստանի Սելճուզեանց արշաւանքներուն: Տուզքիլ և Արիսաղան իրենց վայրենի հրոսակներուն գլուխն անցած՝ տարիներով երկիրը տակն ու վրայ ըրին, բազմամարդ ու շէն քաղաքները կործանեցին և բիւրաւոր մարդիկ սուրբ ու գերութեան մասնեցին: Յոյները այս բուռն արշաւանքներուն դէմ դնելու անկարող ըլլա-

լով՝ ետ քաշուեցան և հաղիւ արեւմտեան քանի մը քաղաքները կարողացան իրենց ձեռքը պահել, մինչև որ Մելիքը՝ Արիսապանի որդին ու յաջորդը եկաւ և առանց դժուարութեան բովանդակ երկիրը իր իշխանութեան տակ առաւ (1086—1092):

Մելիքը՝ իր նախորդներուն հակառակ, բարեմիտ ու արդարասէր մարդ մը ըլլալով՝ քաղցրութեամբ վարուեցաւ Հայոց հետ: Անոր մահէն յետոյ նեւաճուած ալլազգի իշխանները դարձեալ դյուխնին բարձրացուցին և բոլոր երկիրը, մանաւանդ Միջնաշխարհը, իրենց մէջ բաժնելով՝ ժողովուրդը կը կեղեքէին: Բայց միևնոյն ժամանակ Հայաստանի սահմանաձայրերը քանի մը հայկական իշխանութեան մնացորդներ ալ կային, որոնք իրենց գոյութիւնը շարունակեցին ամբողջ ժ.հ. դարը, ունենալով մինչև թաթարաց ժամանակ, ամէն մեծ ու փոքր իշխանութիւններուն վերջ արուեցաւ: Այսպէս էին՝ 1. Տաւուշի և Մաճնաքերդի իշխանութիւնները, որոնք կը գտնուէին Գուգարաց և Ուտէացոց սահմաններուն վրայ, և որոնց պայազատները Զորագետի Բաղրատունիներէն կը սերէին: 2. Աղուանից փոքր թագաւորութիւնը՝ յիշեալ Ուտի նահանգին և Արցախի կողմերը, որուն թագաւորները ալլալով հայ էին, ասոնցմէ ծագեցան Խաչէնի իշխանները, որոնց սերունդները երկար ժամանակ պահեցին իրենց հայրական երկիրները: 3. Սիւնեաց իշխանութիւնը՝ որ թէև տարացած ու նուազած էր, բայց անոր պայազատները թագաւոր անուամբ շարունակեցին իշխել Կապանի և քանի մը ուրիշ բերդաւաններու վրայ. մինչև որ Թուրքերէն նեւաճելով՝ ստիպուեցան իրենց երկիրը ձգել և Խաչէն քաշուիլ (1169): 4. Վասպուրականի իշխանութեան մնացորդը՝ Վանայ ծովուն արեւելեան կողմը, որուն պայազատները Սմիկ բերդաքաղաքը նստելով՝ Արժրոնեաց ցեղը շարունակեցին թագաւոր անուամբ մինչև ժ.հ. դարուն սկիզբը. երբ

Կիլիկիոյ թագաւորութիւնն անդամ կործանուած էր: 5. Վերջապէս Տարօն և Սասուն գաւառներուն իշխանութիւնը՝ Տուրուքերանի և Աղձնեաց սահմաններուն մէջ, ուր Մամիկոնեան նախարարութեան շառաւիղները տիրեցին մինչև ժ.հ. դարուն վերջերը, երբեմն Յունաց կայսերու խնամակալութեան տակ, երբեմն ալ անոնցմէ անկախ:

Այսքան հայ իշխանութիւններ կային Հայոց երկրին մէջ ժ.հ. դարուն. բայց անոնց մէջ կապ ու միութիւն չկար և կարելի ալ չէր, քանի որ իրարմէ հեռու և այլազգի իշխանութիւններով անջատուած էին: Այս վերջիններէն իր ընդարձակութեամբն ու զօրութեամբը նշանաւոր էր Վանայ ծովուն արեւմտեան հիւսիսային կողմը կաղմուած տէրութիւնը, որ կը բովանդակէր տասներկու քաղաք իրենց շրջականերով, և ուր արաբ կամ պարսիկ ամիրան Շահի-Արմէն անուանով կը նստէր նախ Խաթ և ապա Մանազկերտ քաղաքին մէջ: Շահի-Արմէնի տէրութիւնէն յետոյ կուգային Գունի, Անիի, Կարսի կուսակալութիւնները, որ մէջ մէկ այլազգի ամիրա կը նստէր:

Հայաստանի քաղաքներուն մէջ ամենէն աւելի փոփոխական բաղդ ունեցաւ Բաղրատունեաց մայրաքաղաքը Անին, որ իր փարթամութեան ու պայծառութեան չնորհիւ ամէն մեծ ու փոքր իշխանի ազանութիւնը կը զրդուէր: Յունաց ձեռքն անցնելէ և ապա Արիսապանի կատաղութեամբ մասնուելէ յետոյ, Անին Մանուչէ անուանով Թուրք ամիրայի մը կուսակալութիւնը եղաւ: Մելիքը՝ շահը ուրիշ այլազգի իշխաններուն հետ Մանուչէն ալ նուաճեց և վերստին իր իշխանութեան մէջ հաստատեց: Անոր յաջորդեց որդին Արուս Սեւար, որ թող մարդ մը ըլլալով չկրցաւ օտառ ռապատակութիւններուն առաջին առնել և միտքը դրաւ Անին ծախել Կարսի ամիրային: Այս որ իմացան Անեցիք, Վրաց Դաւիթ թագաւորին

պաշտպանութեանը դիմեցին, որ այդ ժամանակները զօրանալով՝ Վրաստանի սահմանակից Հայաստանը այլազգիներէն մաքրեր և իրեն դիմող Հայոց բնակութեան տեղեր տուեր էր: Դաւիթ զօրքով եկաւ Անին զրաւեց, մայր կեկեղեցին, որ Պարսիկները մղկիթի էին փոխած, Հայոց յանձնեց և Արուս Սուարը հեան առնելով տարաւ իր երկիրը և բանտարկեց (1124):

Քիչ յետոյ Դաւիթ մեռաւ և Արուս Սուարի երէց որդին Փապուն, չրջակայ ամիրաներէն օգնութիւն առնելով, եկաւ Անին պաշարեց: Անեցիք իրենց վրացի քաղաքապետին առաջնորդութեամբ քաջութեամբ պաշտպանուեցան. մինչև իսկ կանայք իրենց ներկայութեամբ կը խրախուսէին իրենց ամուսինները: Քաջամիտ կին մը, Այծեանն անուշով, պարիսպին վրայ կանգնած՝ քարերով կը հարձէր թշնամիները, և անոնց արձակած նետերը վէրքերէն հանելով կրկին անոնց զլստն կը թափէր: Պաշարումը երկար տեւելով, Փապուն բանակցութեան մէջ մտաւ Անիի մեծամեծներուն հետ, խոտոտնալով որ եթէ անձնատուր ըլլան՝ քաղաքը խաղաղութեան մէջ կը պահէ. և որովհետև պաշարի պակասութիւն կար, Վրացիք ալ անփոյթ եղան օգնութեան հասնելու, Անեցիք ընդունեցին իրենց առաջուան իշխողին (1126): Այնուհետև Փապուն ամբողջ Շիրակը իր իշխանութեան տակ առաւ և քաղաքն ու գաւառը հանդիսա պահեց մինչև իր մահը (1132):

Սակայն Վրացիք դարձեալ զօրացան Գէորգ թագաւորին օրով, որ Շիրակի երկիրը արչաւելով՝ Անին առաւ Փապունի եղբորորդւոյն համանուն Փապունի ձեռքէն: Մանազկերտի ամիրան, որ բազմաթիւ զօրքով օգնութեան էր հասած իր հաւատակցին, չարաչար յազթուեցաւ և հոռ քաշուեցաւ (1161): Դուինի առումով, ուր Գէորգ չատ մարդ կուտրեց, շատն ալ գերի տարաւ, մեծ պատերազմ մը գրգռուեցաւ: Պարսից թագա-

ւորը սնձամբ եկաւ Վրացոց վրայ, չորս տարի շարունակ Շիրակը և վրաց սահմանները ասպատակեց, և Գէորգ ասպարեցաւ: Անին Պարսից ձգել. մինչև որ նոր զօրութիւն հաւաքելով դարձեալ անոնց ձեռքէն իրեց և Օրբէիան իշխաններուն տեսչութեանը յանձնեց (1174): Վրացոց ազդեցութիւնը Հայաստանի վրայ զօրացաւ մանաւանդ Գէորգի աղջկան՝ Թամար թագուհիին ժամանակ, որուն թագաւորութեան սխներն եղան երկու հայազգի իշխաններ՝ Զաքարիա սպասալար և Իւանէ Աթաբէկ: Ասոնց առաջնորդութեամբ Վրացիք նախ հիւսիսային Հայաստանը այլազգիներէն մաքրեցին, և ապա Պարսից դէմ երկար պատերազմներ մղելով՝ արեւելեան Հայաստանին ալ արկեցին, և հայ ժողովուրդը անդրբորութեան մէջ պահեցին մինչև Թաթարաց արչաւանքներուն ժամանակ:

## ԹԱԹԱՐԱՅ ԱՐՇԱՒԱՆՔՆԵՐԸ

### ՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՆԸ

71

Թարարաց ծագունը և ձիկիզ խոսի աշխարհակարոյքիւնները.— Ճերպտտի.— Թարարաց արչաւանքը Հայաստան Չարսեղակի առաջնորդութեամբ (1236).— Անիի և Կարսի տառնը (1239).— Բալու և Կարսիի տառնը.— Հոչարու, Հայոց կանոնաւոր հարկատուութեան տակ մտնելը (1254).— Մոնղոյներու պետութեան քայքայութիւնը (1340):

Ասիական լեռնադաշտի վրայ, Սիպերիոյ և Չինաստանի մէջտեղ, հին ժամանակներէ կը լինակին զա-

նազան-թախառական ցեղեր, որոնք ընդհանուր անուամբ Թաթար կը կոչուէին: ԺԳ. դարու սկիզբին զօրացաւ Մոնղոլ Թաթարներու առաջնորդը, քաջ ու պատերազմատէր Ճինկիզ խանը, որ բոլոր Թաթար ցեղերը իր իշխանութեան տակ միացնելով՝ իր երկրէն դուրս ելաւ ուրիշ երկիրներ նուաճելու: Անցաւ չինական պարսպը, նուաճեց լայնատարած «Երկնային Պետութիւնը» և դահընկէց ըրաւ իշխող տոհմը: Շուտով Հնդկաստանն ալ ճանչցաւ հզօր աշխարհակալին իշխանութիւնը. անոր յաղթական ընթացքին առաջքը առնել չկրցաւ մինչև անգամ Խուարէզմի մեծ պետութիւնը, որ կը տարածուէր Կասպից ծովէն Պարսկաստանի վրայէն մինչև Հնդկաստան: Մէհմէտ Շահը իր ձելալէտաին որդւոյն հետ փախաւ. միւս որդիքը սպաննուեցան: Պուխարա, Սըմըրղանտ, Պահլ և ուրիշ ճոխ ու մարդաշատ քաղաքներ կրակի դոճ դարձան և մոնղոլական բարբարոսութիւնը ոտնակոխ ըրաւ բոլոր ազգերն ու թագաւորութիւնները Ինդոս գետէն մինչև Կասպից ծովը: Աշխարհակալը կը պատրաստուէր արդէն Եւրոպա արշաւել կրը մահը վրայ հասաւ և այս մտադրութիւնը թոցուց անոր որդոց ու թոռներուն կատարելու:

Ճինկիզ խանի մահէն յետոյ ձելալէտաին փորձեց իր հօր ժառանգութիւնը ձեռք ձգելու. բայց չարաչար յաղթուեցաւ և իր զօրքով Հայաստան փախաւ (1226): ձելալէտաին իր պարտութեան վրէժը Հայերէն հաննց սոսկալի անդթութիւններ գործելով իր անցած ճանապարհին վրայ: Սիւնիքը և Այրարատը ոտնակոխ ընելէն յետոյ, Գառնի աւանին մօտ ճակատեցաւ Իւանէ Աթաբէկի դէմ, որ վրացի ու հայ զօրքով կուգար անոր ասպատակութիւններուն առաջքը կտրելու: Ապա անցաւ Բիսունեաց երկիրը, պաշարեց ու առաւ Խլաթը և այնտեղէն դիմեց արեւմտեան կողմը՝ Գոնեայի սուլթանին երկիրները ասպատակելու: Փոքր-Սախոյ և Ստրոց այ-

լազգի ու լատին իշխանները Կիլիկիոյ Հեթում թագաւորին հետ միարանելով՝ հաղիւ կարողացան այս յանդուգն ասպատակին զօրութիւնը խորտակել. ձելալէտաին փախաւ ապաւինեցաւ Կորդուաց լեռները, ուր և սպաննուեցաւ:

Հաղիւ թէ Հայաստանը ազատուեցաւ այս ասպատակութենէն, որ շուտով մը ուրիշ աւելի մեծ թշուառութեան մասնուեցաւ: Ուխաթա խանը, Ճինկիզ խանի յաջորդը, իր խառնիճազանճ զրքին հրաման դրկեց Աղուանից, Վրաց և Հայոց երկիրները արշաւելու: Թաթարները առաջին անգամ ոտք կոխեցին Հայոց երկիրը 1236ին Չարմազան զօրապետին առաջնորդութեամբ: Սարսափելի տեսարան կը ներկայացնէր այս մեծագրուի, անմօրուս, նեղաչո-ի, տափաքիթ, կարճօտն, սրածայն բարբարոսներու բազմութիւնը, որոնք արազընթաց ձիերու վրայ հեծած՝ սուրով ճամբայ կը բանային իրենց ետեւէն սայլերով եկող կիներուն ու որդոց համար: Մարախի բազմութեամբ ծածկեցին անոնք բոլոր երկիրը և անխնայ կոտորեցին ամէն հասակի ու պայմանի մարդիկ. կաթնկեր մանուկները քորներուն կը դարնէին, մատաղաս աղջիկները կը յափշտակէին, հողուոր հովիւներու արիւնը խառն կը հոսէր անմեղ հոտի արեան հետ ոչ մայրերու արցունքներուն կ'ոգորմէին, և ոչ ձերբուր սպիտակ մազերուն կը խղճային: Հայոց աշխարհը ծածկուեցաւ դիակներով, կ'ըսէ Կիրակոս Գանձակեցի ժամանակակից սրտամիշը, ոչ ոք չկար որ թաղէր զանոնք, որովհետեւ կենդանի մնացողները անձանօթ տեղեր կը պահուըտէին անօրէններու սուրէն աղատելու համար:

Այս ընդհանուր կոտորածի ու աւարաւորութեան հետ, որոնց զլխաւոր ասպարէզը հիւսիսային Հայաստանը եղաւ, մի առ մի առնուեցան նոյն կողմերը գլուխուած բերդաքաղաքները, ուր հայ իշխանները ամրացել էին իրենց ժողովուրդին հետ: Թաթարները այստեղ

ալ նոյն անգլթութիւնները գործեցին, և միւսն այն քա-  
ղաքներուն խնայեցին՝ որոնց տէրերը ինչնայօժար հալա-  
տակեցան անոնց և տարեկան տուրքի հետ խոտաւցան  
անոնց թնամիներուն դէմ պատերազմի: Այնուհետեւ  
Չարմաղան, որ իր գլխաւոր գորութեամբ Գեղամայ  
ծովուն ափը բանակ գրեւ էր, դիմեց Անիի վրայ, ուր  
չըջակայ ժողովուրդը իր անասուններով ու ստացուած-  
քով ապաւինած էր, յուսարով թէ անվնաս կը մնայ  
անոր պարիսպներուն ետեւ: Գեւ չհասած՝ Թաթար զօ-  
րապետը գեղական գրկեց Անեցոց և սրահանջեց որ ան-  
միջապէս անձնատուր ըլլան. բայց ամբողջ ինկաւ գեւ-  
պաններուն վրայ և բոլորն ալ կոտորեց: Չարմաղան  
զայրացած՝ եկաւ քաղաքը սրաշարեց, որ դուցէ անվնաս  
մնար, եթէ քանի մը մեծամեծներ աւելի իրենց ան-  
ձանց փրկութեան քան ընդհանրութեան օգտին վրայ  
մտածելով՝ թնամիներուն կողմն անցած և քաղաքը  
անոնց ձեռքը մատնած չըլլային: Թաթարները մտան Անի,  
տուներն ու եկեղեցիները կողտուցեցին և բնակիչները  
իրենց մէջ բաժնելով՝ անտրամաբար կոտորեցին, բացի  
սակաւաւոր կիներէ ու մանուկներէ՝ որոնք գերի տա-  
րին: Կարսի բնակիչները Անեցիներուն ողորմելի վիճակը  
տեսնելով, իրենց քաղաքին բանալիները գրկեցին Չար-  
մաղանին, կարծելով թէ այսպիսով անոր սիրտը կը շա-  
հին: Բայց Թաթարները նոյն անգլթութիւնները գործե-  
ցին և այստեղ. քաղաքը կողտուցեցին ու աւերեցին,  
բնակիչներն ալ մասամբ կոտորեցին, մասամբ ալ գերի  
վարեցին (1239):

Չարմաղանը չուտով հիւանդացաւ և զօրքերը ա-  
ռաշնորդելու անկարող ըլլալով՝ իր տեղը եկաւ Բանջու-  
զօրավարը, որու առաջնորդութեամբ Թաթարները իրենց  
արշաւանքը շարունակելով մտան Կարնոյ գաւառը, քա-  
ղաքը յարձակումով առին և ամէն բան սուրբ ու կրակի  
մատնեցին: Դարաւէտալին Գանիայի սուլթանը եկաւ Բա-

չուի ձեռքէն Կարինը ազատելու, որ նոյն ժամանակ իր  
իշխանութեան տակն էր, բայց յողթուեցաւ ու փա-  
խաւ՝ իր բանակն ու զանձերը թնամիներուն ձեռքը  
թողլով: Թաթարները Հայաստանի այդ կողմերը իրենց  
իշխանութեան տակ առնելով և ժողովուրդին վրայ հարկ  
դնելով՝ անցան Ծոփաց աշխարհը, ամբողջ Վասպուրա-  
կանն ու Տուրուբերանը ասպատակեցին ու աւերեցին և  
ապա մտան Միջագետք, որու ճոխ ու բազմամարդ  
քաղաքները անոնց ազահութեան ու անգլթութեան զոհ  
եղան (1242):

Երբ այս կերպով լուծանդակ Հայաստանը նուաճուե-  
ցաւ, արիւնահեղութիւնները դադարեցան, կործանուած  
տեղերը նորոգուեցան և հաստատուն կառավարութեան  
սկիզբը դրուեցաւ: Մանգոյ խանի հրամանով անոր եղ-  
բայրը Հուբաղու եկաւ ընդհանուր աշխարհագիր բրաւ-  
(1254): Այս աշխարհագիրը ամենամեծ խստութեամբ  
կատարուեցաւ, բոլոր Հայերը տառը տարեկանէն վեր՝  
հարկի տակ դրուեցան, բացի կիներէն ու հոգեւորական-  
ներէն: Ով որ հարկերու ծանրութենէն կը փախչէր, կը  
բռնուէր ու կը սպաննուէր. իսկ ով որ այնքան չունէր  
որ նշանակած հարկը վճարէր, պարտքի տեղ անոր որ-  
դիքը կ'առնէին: Հարկը կ'առնուէր գրամով և մանա-  
ւանդ բերքերով. իւրաքանչիւր հայ մարդ պարտաւոր  
էր հատուցանել մէկ սալիտած (գրամ), 100 լիտր ցորեն,  
50 լիտր զինի, 2 լիտր բրինձ, երեք տոպրակ, երկու  
պարան, նետ մը, պայտ մը, նոյնպէս և քսան անասու-  
նէն անասուն մը և 20 սալիտակ. թո՛ղ ուրիշ կաշառներ  
և անիրաւութեամբ խլուած կենդանիները, մանաւանդ  
ձիերը, որ Թաթարաց մէջ շատ յարգի էին: Բացի աս-  
կէ, երկրի ծովակներն ու լիճերը, երկաթահանքերն ու  
ազահանքերը իշխողներու ձեռքն էին և ինչպէս պատ-  
մագիրը կ'ըսէ՝ ապրուստի բոլոր դուռները ժողովուրդին  
առջեւ փակուած էին:

Թաթարաց այս միահեծան իշխանութիւնը Հայոց աշխարհին վրայ տեւեց մինչև ժ.Գ դարուն կեսերը, երբ Մոնղոլներուն պետութիւնը, որուն կրղրոնը կը կազմէր Կարակորում կոչուած մեծ քաղաքը Պայքայեան լիճին վրայ, քայքայուեցաւ և այլևայլ անկախ տէրութիւններ կազմուեցան (1340): Այդ միջոցին Հայաստան կը համարուէր Հուլալուի յաջորդներուն իշխանութեան տակ, որոնք Պաղտատ կը նստէին. բայց միեւնոյն ժամանակ երկրին զանազան գաւառներուն մէջ այլևայլ մեծ ու փոքր իշխանութիւններ կազմուեցան՝ մասամբ Պաղտատի խանին հարկատու, մասամբ ալ անկէ անկախ. արեւմտեան կողմը բունեցին Թուրքմէնները, արեւելեան կողմը Պարսիկները, իսկ հարաւային կողմը գրաւեցին Քիւրդ պէյերը՝ Սասունի գլխաւոր ամիրայի իշխանութեան տակ: Այս վիճակին մէջ մնաց Հայոց աշխարհը մինչև Լէնկթիմուր, որուն արշաւանքները նոր տառապանքներու մէջ ձգեց հայ ժողովուրդը:

Լեւկթիմուր և սևոր աշխատեցր Հայաստան (1387). — Այրազի իշխաններուն ընդդիմութեան հետեւեցր. Դարա-Եռուռծ. — Վանի ստաւր. սով (1393). — Լեւկթիմուր Բարձր-Հայրի մէջ. Սերաստիոյ կոտորածը. — Շահրուսի և Իսկեհտերի պատերազմները (1421—1437). ևոր սով (1431). — Ծիւսնէշան և Ծիւսնկիր. Ռզզան Հասան միահեծան տեր Հայաստանի (1468):

Լէնկթիմուր կամ Թիմուրլէնկ (կազ Թիմուր), Էօզպէկ Թաթարներուն անկող առաջնորդը, ծինկիգիսանի շա-

ռաւիղներէն մէկն էր, որուն քայքայուած պետութիւնը վերականգնելու միտքը յղացած էր: Հովուական ամիրտներուն գլուխն անցնելով՝ այս ստակալի մարդը գուրս եկաւ Սըմըրղանտ մայրաքաղաքէն, որ երթայ նուաճէ այն բոլոր ազգերը որ կը ընակէին Չինաստանէն սկսեալ մինչև Միջերկրական ծովը և Եգիպտոսի սահմաններէն մինչև Ռուսաց միջնաշխարհը: Պարսկաստանը արիւնով ողողուեցաւ, Հնդկաստանի մէջ մարդիկ անասուններու պէս մորթուեցան և անոնց գլուխներէն բուրգեր կազմուեցան: Պաղտատը կործանելէ՝ Դամասկոսը այրել է և Ստորիքը Մամլուքներու ձեռքէն խլել է յետոյ, Լէնկթիմուր Հայաստան մտաւ (1387): Արդէն իր անգլթութիւններուն լուրը իրմէն առաջ հասած բլլալով, երբ իր արշաւանքին լուրն ալ տարածուեցաւ երկրին մէջ, շատերը իրենց սուներ տեղը ձգեցին և ապահովութեան համար լեռներն ու ձորերը քաշուեցան:

Սիւնիքը եղաւ առաջին երկիրը որ Լէնկթիմուրի դօրքերը ողողեցին, և ուր որ կենդանի արարած գտան, անխնայ կոտորեցին, քաղաքներն ու աւանները թալանեցին ու կործանեցին, և այս կերպով առաջ երթալով՝ Այրարատի, Տուրուքերանի ու Վասպուրականի գաւառները ամալի անապատ դարձուցին: Սնթիւ անմեղներու ամալի անապատ դարձուցան, շատերը գերի տարուեցան Սըմըրղանը թափուեցաւ, շատերը հաւատքին մէջ հաստատ բանտ, ուրիշ շատերն ալ իրենց հաւատքին մէջ հաստատ մնալու համար ստակալի տանջանքներով սպանուեցան: Հայաստանի այլազգի իշխանները մի առ մի ստիպուեցան խոնարհիլ այս աշխարհաստանն բռնաւորին առջև, ոմանք ալ ընդգլխութիւն ցոյց տալով՝ մեծամեծ արիւնատանութիւններու պատճառ եղան: Սմնէն աւելի գիմուհեղութիւններու պատճառ եղան: Դարա-Եռուռծ քիւրաք, որուն իշխաւ Սասունի տէր Դարա-Եռուռծ երկրին հարաւային մասը. խանութեան տակ կը գտնուէր երկրին հարաւային մասը. իրայց վերջապէս ան ալ ընկճուեցաւ և ստիպուեցաւ Հայաստանէն փախչիլ: Անտանիլի էր ժողովուրդին վիճակը



երկու կողմի զօրքերէն ոսնակոխ եղաւ, բազմաթիւ քա-  
վաքներ ու գիւղեր կողոպտուեցան, շատ մարդիկ սուրի  
կամ գերութեան մատնուեցան, լեռներուն ու ձորերուն  
մէջ ապաւինողներն ալ սովէն կամ ջուրտէն մեռան: Այս  
բոլոր աղէտներուն վրայ սովն ալ եկաւ և մեծ կոտորած  
գործեց. մարդիկ ամէն բան ուտելէ յետոյ՝ սկսան իրար  
սպաննել և ուտել սուանց օտարն ու աղղականը որոշե-  
լու: Ճանապարհներուն վրայ թափթփած գիւղներուն  
հօտը առնելով, գաղանները համարձակեցան գիւղերն ու  
քաղաքները մտնել և մայրերու գիրկէն երախաններ յա-  
փըշտակել (1431): Վերջապէս Իսկէնտէրի զօրքը երկա-  
րատեւ պատերազմներէն ձանձրացած՝ ձգեցին ու հեռա-  
ցան իրենց անհանգիստ ստաջնորդէն. բաժնուեցան ան-  
կէ և իր մերձաւոր աղղականներն ու Շահրուխի կողմն  
անցան, և հարագատ որդին մօր հետ միարանելով սպան-  
նեց զայն Երնջակի բերին մէջ քնացած պահուն:

Իսկէնտէրի տեղ Շարուխ անոր տեղ գրաւ ձիհանչան  
եղբայրը, որ Ատրպատականի մէջ նստելով կ'իշխէր Հա-  
յաստանի արեւելեան և հիւսիսային մեծագոյն մասին  
վրայ, իր ձեռքին տակ ունենալով այլեւայլ գաւառնե-  
րու մէջ նստող քիւրտ պէյերը: Բայց միեւնոյն ժամա-  
նակները Միջագետքի մէջ զօրացած էր ձիհանկիր թուրք-  
մէն իշխանը, որ Տիգրանակերտ նստելով՝ գրաւած էր  
Հայաստանի հարաւային մասը՝ Աղձնիքն ու Տուրուբե-  
րանը և կը կառավարուէր առանձին իշխաններու ձեռ-  
քով (1400): ձիհանչանի մահէն յետոյ, Ուզուն-Հասան,  
ձիհանկիրի որդին, զօրանալով՝ Պարսից զահը բարձրա-  
ցաւ և Հայաստանի միահեծան տէրը դարձաւ (1468):

ՕՍՄԱՆՅՈՑ ԵՒ ՊԱՐՍԻՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ  
ՀԱՅՍՏԱՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

73

Օսմանցոց ծագումը և յառաջիմուքիները.— Օսմանցոց և  
Պարսից պատերազմներու սկիզբը. Սուրան Մեհմետ Բ. և  
Ռզոն-Հասան (1473).— Շահ-Իսկայիի և Սեյիմ Ա.ի պա-  
տերազմը և Օսմանցոց արեւմտեան Հայաստանի տիրելը  
(1514).— Թահմասպի և Սիւլէյման Ա.ի պատերազմները  
(1533-1555).— Լարս Մուսրամա փաշայի արշաւանքը և  
բովանդակ Հայաստանի Օսմանցոց իշխանութեան տակ  
մտնելը (1575-1585):

Օսմանցոց նախնական հայրենիքն էր թուրքաս-  
տանը՝ Վերին Ասիոյ մէջ, որու արեւմտեան մասը կը  
ընակէին անոնք ուրիշ թուրք ցեղերու հետ: Անոնց  
ցեղապետը կը համարուի Գէօք-խան, որու սիրունդնե-  
րէն մէկը, Սիւլէյման, թաթարաց արշաւանքներէն  
ստիպուած թողուց իր երկիրը և իր ընտանիքով ու  
50,000 զօրքով եկաւ իր բնակութիւնը հաստատեց Հա-  
յաստանի արեւմտեան կողմերը, Երզնկայէն մինչեւ  
Սլաթ: ձիհանկի խանէն յետոյ Սիւլէյման ուզեց վերա-  
դառնալ իր հայրենի երկիրը. բայց եփրատէն անցնելու  
ժամանակ խեղդուեցաւ և անոր երէց որդին էրթօղլու  
խումը մը հաւատարիմ մարդոց ուղեկցութեամբ դար-  
ձաւ եկաւ Բարձր-Հայք, այնտեղէն ալ անցաւ արեւ-  
մրտեան կողմը Սեղծուզեանց աէրութեան սահմանները:  
Ապայէտօրէն Գոնիայի սուլթանը սիրով ընդունեց զայն



Թշնամիներու կողմը անցեր էին: Սուլթան Սիւլէյման Ա., Սէլիմի յաջորդը, Իպրահիմ փաշա եպարքոսը (մեծ վէզիր) զրկեց Պարսից դէմ, որոնց վրայ կը թագաւորէր Թահմասպ Իսմայիլի որդին: Օսմանցիք հետըզնտէ առին Հայաստանի հարաւային բերդաքաղաքները՝ Արծիկէն, Արձէշն ու Խլաթը, որոնք նախորդ արշաւանքէն յետոյ Պարսից ձեռքը մնացեր էին (1533):

Մինչդեռ Թահմասպ յարմար առիթի կը սպասէր իր կրօնացուցած երկիրները կրկին ձեռք ձգելու, եղբայրը էլիսաս ապստամբեցաւ անոր դէմ և Օսմանցոց կողմը անցնելով յորդորեց զանոնք Պարսից վրայ արշաւելու: Սուլթան Սիւլէյման էլիսասին բազմաթիւ զօրք տուաւ և իրմէ առաջ զրկեց Պարսից սահմանները. յետոյ ինքն ալ Հայաստան եկաւ և առանց արգելքի հասաւ մինչեւ Թաւրիզ. այնտեղէն զնաց Վանի վրայ, որ կարճատեւ պաշարումէ յետոյ անձնատուր եղաւ: Այդ միջոցին Թահմասպ տոնակոխ կ'ընէր Արծիկէն, Մուշը ու Խլաթը: Օսմանցիք հասան չափն ետեւէն և մեծ կոտորածով ետ մղեցին զայն այնտեղէն: Սակայն երբ Սիւլէյման ետ քաշուեցաւ, Թահմասպ դարձեալ մտաւ Հայաստան և շատ քաղաքներ խլեց անկէ. զօրարածին մըն ալ Կարինի կողմերը զրկեց իր որդւոյն ձեռքով, որ դարան մանկով՝ Օսմանցոց միացեալ զօրութիւնը խորտակեց և շատ մեծամեծներ գերի բռնեց: Սիւլէյման ստիպուեցաւ նոր արշաւանք յանձն առնել և Կարինի ու Կարսի ճամբով զնաց արեւելեան Հայաստան մտաւ, որ դեռ Պարսից ձեռքն էր. Երեւանի ու Նախիջեւանի գաւառները ասպատակեց, և այս երկու քաղաքներուն նշանաւոր շինութիւնները կործանեց: Ապա անցաւ Սիւնեաց երկիրը և ուր որ հասաւ այրեց ու քանդեց, այնպէս որ հինգ օրուան ճամբայ չորս կողմը ո՛չ արտ կ'երեւար և ո՛չ անկործան ընակութիւն: Այս վրէժխնդրութենէն յետոյ Սիւլէյման ետ դարձաւ, և Ամասիոյ մէջ հաշտութիւն կնքեց Պարսից

հետ, որով Հայաստանէն դուրս քանի մը քաղաքներ Օսմանցոց ձեռքը մնացին (1555):

Շահ Թահմասպ յիտուն տարի թագաւորելէ յետոյ մեռաւ իր մեծամեծներէն թռուաւորուելով. նմանապէս անոր տղաքներն ու թոռներն ալ հետզհետէ թոյնով կամ սուբով սպաննուեցան: Այս շիոթութիւններուն լուրն առնելով, սուլթան Մուրատ Գ. յարմար առիթ համարեց առնելով, սուլթան Մուրատ Գ. յարմար առիթ համարեց Պարսից վրայ արշաւելու (1575): Օսմանցիք Լաթ Մուսթաֆա փաշայի զօրավարութեամբ զիմեցին նախ Վրաստանի վրայ, Պարսից կուսակալները քշեցին և բոլոր երկիրը իրենց իշխանութեան տակ առնելով չորս կուսակալութեան բաժնեցին: Ապա Մուսթաֆա իր զօրքը կեդրոնացնելով Կարին, իր օգնականները զանազան կողմեր զրկեց Պարսից հետ պատերազմելու, որոնց կ'առաջնորդէր Համզա արքայորդին իր քաջատիրտ մօրը հետ, որ կառավարութեան սանձը ձեռքը առած էր իր հիւանդոտ ամուսնին փոխարէն: Երկու հակառակորդ կողմերը քանի մը տարի փոփոխակի բազդով կռուեցան իրարու հետ, մինչեւ որ վերջապէս Օսմանցիք զօրանալով մէկ կողմէն հասան ու առին Պաղտատը, իսկ միւս կողմէն Թաւրիզը: Այս պատերազմներուն ժամանակ Համզա արքայորդին սպաննուեցաւ և անոր տեղ անցաւ եղբայրը Շահարաս, որ թագաւորեց իր հօր Խուսարանտի կենդանութեան ժամանակ: Նոր թագաւորը ներքին և արտաքին թշնամիներէն շրջապատուած ըլլալով՝ ստիպուեցաւ հաշտութիւն խնդրել Օսմանցիներէն: Այս հաշտութեամբ ամբողջ Հայաստանը, Վրաստանը և Ատրբայտականի մէկ մասը Թաւրիզ մայրաքաղաքով Օսմանցոց իշխանութեան ներքեւ մտան (1585):

Շահարասի արշաւանքը Հայաստան (1603). — Ճղարեգատէ Սիւնաւ փաշայի Պարսից փրայ գաղը եւ Շահարասի արտորաստոչիւնը արեւելեան Հայաստանի բնակիչները Պարսկաստան գաղթել տարու. — Հայոց քաջած նեղոչիւնները Երասխէն անցնելու ստեղծ. — Չոքայեցոց գաղթականութիւնը (1605). — Հայ գաղթականներուն բնակութեան տեղերը. Եւր Չոքայ. — Շահարասի շերտած արտոնութիւնները Հայոց. — Սալպատարիւններ Հայոց երկրի մէջ (1606—1608). — Շահարասի կրիւնները Օսմանցոց հետ եւ արեւելեան Հայաստանի Պարսից մեալը (1639). — Խաղաղութեան արդիւնքը. — Հայոց կարողութեան վիճակը անհիստորեան առայիս դարու. — Փիլիպպոս Աղբակեցի եւ անոր գործերը (1633—1655):

Հայաստանը ամբողջապէս Օսմանցոց ձեռքն իյնալէ յետոյ, անոնց կուսակալները սաստիկ նեղել սկսան ժողովուրդը: Այս հարստահարութիւնէն ազատելու համար՝ շատերը ստիպուեցան իրենց տեղերը ձգել եւ օտար երկիրներ գաղթել: Հայ մելիքներէն տմանք տունով տեղով անցան Պարսկաստան եւ շահի օգնութիւններ ապաւինեցան: Նոյնպէս ժամանակի կաթողիկոսը Մելքիսեդէկ ընչաքաղց կուսակալներուն ծանր հարկապահանջութիւնէն ձանձրացած՝ Պարսից արքունիքը դիմեց, յուսարով որ այնտեղ իր նեղութիւններուն դարման մը կը գտնէ: Շահարաս՝ որ վաղուց արդէն կը պատրաստուէր Օսմանցոց վրայ յարձակելու, ասոնց լսողոն ալ սիրով ընդունեց եւ խարուսիկ յոյսեր աարով՝ ամէն հարկաւոր տեղեկութիւն-

ներն առաւ անոնցմէ Հայոց ետկրի հանգամանքներուն վրայ: Վերջապէս երբ քանի մը քիւրտ պէյեր ալ Օսմանցոց իշխանութիւնէն դժգոհ՝ դիմեցին Պարսից թագաւորին եւ խոստացան օգնել անոր, Շահարաս յարմար առիթ համարեց իր մտադրութիւնը գործադրելու: Ան յարձակեցաւ Ատրպատականի վրայ եւ Թաւրիզին տիրելէ յետոյ՝ մտաւ Հայաստան, Նախիջևան քաղաքն առաւ եւ գնաց Երեւանի բերդին առջեւ բանակ դրաւ: Միւսմոյն ժամանակ առանցին գունդեր ակուց Հայաստանի զանազան կողմերը, որոնք ուր որ հասան՝ թաղանցին ու քանդեցին, եւ շատ մարդիկ գերի տարին, որոնք Շահարաս Պարսկաստան դրկեց (1603—1604):

Երեւանը առնելէ եւ Ամիրգունա խանը Արարատեան նահանգին վրայ կուսակալ կարգելէ յետոյ, Պարսից թագաւորը իր գլխաւոր բանակով առաջ գնաց: Արդէն կարսի մօտ էր հասեր. որ լհւր առաւ թէ ձղալէգատէ Սինան փաշան մեծ պատրաստութեամբ իր վրայ կուգայ: Շահարաս Օսմանցոց պատերազմով յաղթելու յոյս չուննալով, միտքը գրաւ իր վաղուց յղացած խորհուրդը գլուխ հանել, այն է արեւելեան Հայաստանի բնակիչները իր երկիրը գաղթեցնել, եւ այս՝ կրկին նպատակով. նախ որպէսզի Պարսից սահմանակից երկիրները անշէն ու ամայի դարձնելով, Ատրպատականը՝ Պարսկաստանի այս հարուստ եւ բարեբեր նահանգը Օսմանցոց ձեռքէն ազատէ, երկրորդ՝ որպէս զի իր երկրի վաճառականութիւնը ու արհեստները Հայոց ձեռքով ծագկեցնէ: Ուստի իր զօրքը Ազճէգալէի մէջ (հին Երուանդակերտ) կեդրոնացնելով, Հայոց գլխաւորը կանչեց եւ երեսանց ժողովրդի վիճակին զաւակից ձեւանալով՝ մի առ մի շարեց անոնց առջեւ պատերազմի աղետայի հետեւանքները եւ յորդորեց որ ամենքն ալ իրենց ընտանիքը ու ստացուածքը առնեն եւ հեռաւոր տեղ մը քաշուին միեւն որ պատերազմը վերջանայ, եւ յետոյ ամեն մարդ իր տեղը կը





լով զէնք առաւ անոնց զէմ, մինչև որ Օսմանցիք զիջան արեւելիան Հայաստանը անոր ձգել (1620): Սակայն Շահարաս այնուհետև այ հանգիստ չմնաց: Օգուտ քաղելով Ենիշէրներուն հանած շարունակ խռովութիւններէն, յարձակեցաւ Օսմանցոց երկիրներուն վրայ և քանի մը տեղեր խրեց անոնցմէ. որով և առիթ տուաւ սուլթան Մուրատ Գ.ին անձամբ Հայաստան արշաւելու: Կարինէն ձամբայ ելլելով՝ Մուրատ մտաւ Պարսից Հայաստանը, Երևանն առաւ և հասաւ մինչև Թաւրիզ: Բայց որովհետև ձմեռը վրայ հասած էր և Հայոց երկիրը բաւական պաշար չէր կրնար մատակարարել իր բանակին, սուլթանը ստիպուեցաւ ետ քաշուիլ: Այս բանէն քաջաիրուած՝ Պարսիկները դարձեալ եկան Երևանն առին: Վերջապէս երկու կողմն այ երկարատև պատերազմներէն ձանձրացած՝ յօժարեցան իրարու հետ հաշտուիլ և հաստատուն դաշինք կնքել, որով Երասխ և Կուր գետերուն մէջ եղած երկիրը դարձեալ Պարսից ձեռքը մնաց (1639):

Այնուհետև Հայաստանը ութսուն տարիէն աւելի խաղաղութիւն վայելեց և ժողովուրդը այս խաղաղութեան տարիներուն փոքրիչատէ ազատ չունչ քաշկով իր վրքերը բուժելու ետէ եղաւ: Եւ յապէս Ս. Էջմիածինը, բարեկարգուեցաւ և որուն արժանաւոր գահակալները սկսան հոգ տանիլ քանդուած սրբավայրերը նորոգելու և իրենց հօտը խնամելու:

Ռուբինեան թագաւորութեան անկումէն յետոյ Հայոց կաթողիկոսները շարունակեցին նստիլ Սիսի մէջ մինչև ԺԾ. դարու կէսը: Այդ միջոցին Կիլիկիան հետզհետէ հայ ժողովուրդէն դատարկանալով և կաթողիկոսները անտանելի հարստահարութիւններէն նեղուելով՝ Սիսի աթոռը յետին աստիճանի անջքութեան էր հասած. կաթողիկոսները շատ անգամ սողին անդին կր թափառէին և միայն ձեռնադրութեան համար կ'երեւային կիսաւեր կաթողիկոսարանին մէջ. հայրապետներուն ընտրութիւնը

հեռաւորութեան և յարաբերութիւններուն ընդհատման պատճառով՝ առանց ազգի հաւանութեան տեղի կուսնար և կիլիկիոյ մէջ տեղ տեղ ծիսական փոփոխութիւններ մտած էին: Այս ցաւալի վիճակը տեսնելով, աղբային և կեղեցիի պատուին ու անարատութեանը նախանձախընդիր անձինք մտածեցին հայրապետական գահը վերստին իր ընտրւելով: Ս. Էջմիածին փոխադրել: Այս մտքով 1441ին մեծ ժողով մը գումարուեցաւ Վաղարշապատի մէջ, որուն չուղեց մասնակցիլ Սիսի ժամանակի կաթողիկոսը Գրիգոր Մուսարէզեան. ուստի ժողովականները զիկոսը հաւանութեամբ կաթողիկոս ընտրեցին Կիրաւընդհանուր հաւանութեամբ կաթողիկոս ընտրեցին Կիրաւընդհանուր հայ ազգը երեք կաթողիկոս Վիրապեցին: Այսպիսով հայ ազգը երեք կաթողիկոս, սակայն աթոռ ունեցաւ՝ Էջմիածին, Սիս և Աղթամար, որոնք մինչև այսօր իրենց գոյութիւնը կը պահպանեն: Բայց այս բաժանումով Եկեղեցին միութիւնը չխախտեցաւ, այլ ազգը հաւատարիմ մնաց իր մայրնի Եկեղեցին, Էջմիածինը ընդհանուր հայրապետական գահ համարելով, իսկ Սիսն ու Աղթամարը մասնաւոր աթոռներ որոնցմէ վերջին երկուքը լակ Հայոց ցրուած ու տարբեր քաղաքական վիճակին կը պարտին իրենց յարատեւութիւնը:

Սակայն ընդհանուր հայրապետութիւնը Էջմիածին փոխադրելէ յետոյ այ անկարող եղաւ որ վայելուչ դիրքը պահել: Մէկ մողմէն այլ ազգի իշխաններուն հարստահարութիւնները և միւսէն երկարատև պատերազմներուն ազդաները այն աստիճանի թշուառութեան մէջ կը սատէրերուն վախէն կը փախչին ու կը սահուբալին, և ոմանք անգուլթ իշխողներու տառապանքներէն կը տանջուին ու կը մաշուին: Եկեղեցիներն ու վանքերը կը կողոպտուին, կ'ամաշանան ու կը քայքայուին. եկեղեցական սպանները կը ծախուին կամ դրաւի կը դրուին Աթոռը պարտքէն ազատելու համար: Կաթողիկոսները թե-

Թեւութիւն մը գանձելու յոյսով՝ ակթոսակիցներ կ'ընտրէին իրենց, որով միեւնոյն ժամանակ երկու և երբեմն երեք կաթողիկոս կը նստէին (Դաւթ, Մեկքիսեղէկ և Սրապիոն)։ Այս թշուառ վիճակը տեւեց մինչև Մովսէս Գ. կաթողիկոսը (1629—1633), որ մեծ աշխատութեամբ Ս. Աթոռը պարտքէն և տարեկան հարկէն ազատեց, և այսպէսով միջոց տուաւ իրեն յաջորդող Փիլիպպոս Ազրակեցիին (1633—1655) հայրապետական պարտաւորութիւնները կատարելու։ Էջմիածինը և ուրիշ վանքեր նորոգելէ ու բարեկարգելէ յետոյ, Փիլիպպոս Մայր Աթոռին մէջ ուսումնարան մը հիմնեց բարեկիրթ եկեղեցականներ պատրաստելու համար։ Այնուհետև ուղեւորեցաւ Երուսաղէմ ուր Սիսիկաթողիկոսին և Երուսաղէմի պատրիարքի խորհրդակցութեամբ ժողով կազմեց և Էջմիածնի ու Սիսի կաթողիկոսներուն յարաբերութիւնները որոշեց։ Այնտեղէն գնաց Կոստանդուպօլիս, ուր պատրիարքական իշխանութեան պատճառով ժողովուրդը գժտութեան մէջ էր. այս խռովութիւնները իր բարձր հեղինակութեամբ հանդարտեցուց և նոր պատրիարք կարգելով՝ վերադարձաւ իր աթոռը։ Այսպիսով երկար դարերէ յետոյ՝ Փիլիպպոս կաթողիկոսն եղաւ սր առաջին անգամ Էջմիածնին և ցրուրուած հայ ազգին մէջ բարոյական կապը նորոգեց։

Պարսկաստանի ներքին խռովութիւնը Միր-Մանուտ. — Լեւոնականներուն արշաւանքը Սիւնեաց երկրի վրայ (1721). — Արցախի և Սիւնեաց մեյիքները և անոնց անկախութեան ձգտումները. — Դաւիթ Բէկ Սիւնեցի և անոր առաջին յարոտրիւնները. (1722—1724). — Թորոս իշխանի ներստակաւ մահը. Մեղրիի կոտորածը (1725). — Օսմանցոց արշաւանքը Պարսից վրայ. — Հոյիճորի արշարունք և Օսմանցոց արարտարիւնը (1726). — Դաւիթի մահը (1728). — Սիւնեաց երկրի շարժման վախճանը։

ԺԸ. դարուն սկիզբները Պարսկաստանը մեծ խռովութիւններու մէջ ինկաւ։ Աֆղանիստանի էմիրը Միր-Մանուտ դուրս եկաւ Կանդահարէն Հիւսէյին շահին թագաւորութիւնը նուաճելու, և անարգիկ հասաւ մինչև Թագաւորութիւնը, իրրեւ մայրաքաղաքի արուարձան։ Նոր-Ջուղան, իրրեւ մայրաքաղաքի արուարձան, այս արշաւանքին առաջին զօնը պիտի ըլլար։ Կառավարութիւնը յուսալով թէ Աֆղանները Ջուղայի անուսկարութիւնը յուսալով թէ Աֆղանները Ջուղայի անուսկարութիւնը կողոպտելով զո՞ն կ'ըլլան ու ետ կը քաշուին, ոչ միայն հոգ չտարաւ Հայերը պաշտպանելու, այլ զինաթափ ըրաւ զանոնք. և Ջուղայեցիք ասպատակներու անդթութիւններէն ազատելու համար, տոբալուեցան 70,000 թու ման տուգանք վճարել անոնց իշխողին և 60 հայ ազջիկ զրկել անոր կանանոցը. թո՞ղ ուրիշ անային իրեղէններն ու եկեղեցական թանկագին անօթները, որ Աֆղանները յախտակեցին անոնցմէ։ Շուտով Սպահանն ալ պաշարուով առնուցաւ, Հիւսէյին շահը դահրնկէց եղաւ և անոր տեղը նստաւ Մահ-



անցաւ : Միւսնոյն ժամանակ զանազան զաւառներու մէջ առանձին գունդեր կազմուեցան իւրաքանչիւր իշխանի զօրավարութեան տակ . ասոնցմէ նշանաւոր էին Դափանի մէլիք Փարսաղանի փեանն՝ Տէր Աւետիք քահանան , որ Դաւիթ Բէկ Մխիթար սպարապետին օգնական կարգեց զայն , Չափեղուրի Թորոս իշխանը և Գեւորուզի Ստեփաննոս Շահումեան իշխանը՝ Դաւիթի մտերիմն ու ջերմ գործակիցը : Այսպիսով Հայոց բովանդակ զօրութիւնը 7000 զօրքի հասաւ՝ բոլորն ալ Դաւիթ բէկի բնդհանուր հրամանատարութեան տակ :

Պարսից խաները տեսնելով որ շարժումը քանի կ'երթայ կը տարածուի , աճսպարեցին ամէն կողմէն Հայոց վրայ երթալ , որպէսզի ժամանակ չիտան անոնց աւելի եւս զօրանալու : Դաւիթ անձամբ կամ իր զօրավարներուն ձեռքով անոնց բոլորին ալ յաղթեց և քանի մը ամուր բերդերու ալ տիրեց : Միայն Նախիջևանի խանին դէմ տուած պատերազմը անջաջող կ'ը ունեցաւ . այստեղ Հայերը ըստ սովորութեան քաջութեամբ կռուեցան և սկիզբները ետ մղեցին Պարսիկները , բայց յետոյ անոնց ահագին բազմութենէն ընկճուելով՝ յաղթուեցան և մէկ մասը սպաննուեցաւ կամ գետին մէջ խեղդուեցաւ . իսկ մնացածները քաշուեցան Հալիճոր աւանը , ուր Դաւիթ ամուր բերդ մը շինեց և իր բնակութիւնը այնտեղ հաստատեց (1724) :

Նոյն ժամանակները Հայերը քանի մը արիւնահեղ պատերազմներ ալ ունեցան չրջակայ Պարսից խաներու հետ : Այսպէս Բարգուշատի Ծափալի խանը 12,000 զօրքով յարձակեցաւ Չափեղուրի վրայ . Թորոս իշխանը մեծ կոտորածով ետ մղեց թշնամիները և անոնց երկիրը մտաւ , ուր թէև Պարսիկները երեք անգամ աւելի էին Հայերէն , բայց անոնց յանդուգն յարձակմանը չկրցան դիմադրել և սկսան վախչիլ : Այս միջոցին երկրպանիկի մէլիք Չրանիկուլը զաւաճանութեամբ Պարսից կողմը

անցաւ և Հայերը յանկարծ չրջապատուած տեսան ինքզինքնին թշնամիներով . 3000 կորիճ զինուորներ ինկան պատերազմի դաշտին վրայ իրենց քաջ առաջնորդին հետ : Այս պարտութեան վրէժը Հայերը լուծեցին Մեղրի քաղաքին մէջ : Շրջակայ Պարսիկները ահագին բազմութեամբ դիմեցին Չափեղուր գաւառին վրայ և ճամբուն պատահած զիւղերը ասպատակելով՝ եկան պաշարեցին Մեղրը : Քաղաքը արդէն առնուելու վրայ էր , երբ վրայ հասաւ Ստեփաննոս Շահումեան իշխանը և ձեռքին տակ ունեցած 2,000 զօրքով ու Մեղրոցոց օգնութեամբ այնպիսի ջարդ մը տուաւ թշնամիներուն , որ 11,000 հոգի ինկան , իսկ մնացածները ցիր ու ցան եղան : Քիչ յետոյ լեռնարձակ Թուրքմէնները փորձեցին Դաւիթի երկիրը ասպատակել . բայց Մխիթար ու Տէր Աւետիք զօրավարները անոնց առաջը կորեցին և յաղթութեամբ ու աւարով ետ դարձան (1725) :

Այսպիսով Դաւիթ բէկ կարճ միջոցի մէջ յաջողեցաւ Միւսնայ երկիրը ասպատակութիւններէն մաքրել և գոռոզ խաներու զօրութիւնը խորտակել , որով և իր իշխանութիւնը հաստատուեցաւ նոյն երկրին մէջ : Գրծուարութիւնները այն ժամանակ սկսան՝ երբ պէտք եղաւ Օսմանցոց հետ գործ ունենալ : Թահմազ արքայորդին հօրը գահը արտաքին օգնութեամբ ձեռք ձգելու յոյսով բանակցութեան մէջ մտած էր Պետոս Մեծի հետ , խտրանակցութեան մէջ մտած էր Պետոս Մեծի հետ , իսկ քաղաքներն ու գաւառները , ուր Ռուսերը արդէն առաջուրնէ գրաւած էին : Նոյն նպատակով գիմեր էր նաև Օսմանցոց . բայց ասոնք Ռուսաց միջամտութիւնը Պարսից գործերուն մէջ իրենց շահերուն աննպաստ համարելով , անմիջապէս իրենց զօրքերը զրկեցին Պարսից սահմանները :

Օսմանցիք Քէօիբրիւլու Ապտուլահան փաշայի զօրավարութեամբ անդադար առաջ երթալով , հեռզնաւէ

ստին Պարսից ամուր քաղաքները՝ Երեւանը, Նախի-  
ջեւանը, Թաւրիզը ու Համատանը: Զօրաբաժին մըն ալ  
Հաճի Մուսթաֆա փաշայի առաջնորդութեամբ զրկուե-  
ցաւ Սիւնիք Դաւիթ բէկի վրայ: Հայերը Օսմանցոց  
վախէն վնասած՝ ձգեցին հետացան Դաւիթէն, ոմանք  
հասե ալլազգիներու հետ միարանեցան իրենց իշխանին  
դէմ. Դաւիթին հաւատարիմ մնացին միայն քանի մը  
բնակիւրներ և բուռ մը քաջեր, որոնց թիւը 450ի կը  
հասնէր: Այս ճնշին ուժերով անվեհեր զօրապետը վճռեց  
մինչեւ վերջին շունչը պաշտպանուիլ Օսմանցոց դէմ,  
որոնք շուտով եկան Հոլիձորը պաշարեցին և սկսան  
ամէն կողմէ ուժերով: Պաշարուած քանի մը օր տեւեց  
ամենայն սաստկութեամբ, բայց Օսմանցոց բոլոր ջան-  
քերը ի զուր եղան բերզը առնելու: Անոնք փորձեցին  
քանի մը անգամ վերելակներով պարխապներուն վրայ  
բարձրանալ, բայց ամէն անգամուն ալ մեծ կոտորա-  
ծով ետ մղուեցան բերդակառններէն. կոտորածը այնպէս  
սաստիկ էր, որ ամբողջին շուրջը դիակներու կոյտեր  
կազմուեցան: Յաղթութիւնը կրտարեալ եղաւ, երբ  
կուռին տարցած ժամանակ Մխիթար և Տէր Աւետիք  
զուժարտակով մը բերդին ծածուկ դուռնէն դուրս ելան  
և այնպիսի շփոթութիւն մը ձգեցին թշնամիներուն մէջ,  
որ անոնք փախան 148 դրօշակ և ահազին աւար թող-  
լով Հայոց ձեռքը: Մուսթաֆա իր բանակին մնացորդը  
թարմ գունդերով ստուարացնելով, նորէն դիմեց Հալի-  
ձորի վրայ. բայց հանձարեղ զօրապետը այս անգամ ալ  
հնարը գտաւ Օսմանցիներէն ազատելու: Գիշերով թըշ-  
նամիներուն բանակին մէջ մատակ ձիերու երամակ մը  
արձակեց, որոնց խրինջիւնէն բանակին ձիերը կատղե-  
լով սկսան այս ու այն կողմը վազվզել: Այս շփոթու-  
թեան ժամանակ վրայ հասաւ Դաւիթ իր մարդիկներով  
ու շուարած թշնամին հարուածելով փախցուց (1726):  
Թահմազ շահը լսելով Դաւիթի տարած յաղթութիւն-

ները Պարսկաստանի թշնամիներուն վրայ, զանազան  
արտօնութիւններ չնորհեց անոր. ան զրկեց Դաւիթին  
ընծաներու հետ հրովարտակ մը, որով կը հաստատէր  
զայն Սիւնեաց իշխանութեան մէջ՝ իշխանաց իշխան ան-  
ուանելով և իր անունով դրամ կորելու իրաւունք տա-  
լով: Բայց մահը ժամանակ չտուաւ Դաւիթին իր յաղ-  
թութիւններուն պտուղը վայելելու. ան մեռաւ իշխա-  
նութեան վեցերորդ տարիին մէջ՝ իր քաջութեան ու  
հայրենասիրութեան յիշատակը անջինջ թողլով իր հայ-  
րենակիցներու սրտին մէջ (1728):

Դաւիթին տեղ իշխաններուն ու զօրքին հաւանու-  
թեամբ կարգուեցաւ անոր գլխաւոր աջակիցը Մխիթար.  
բայց ասոր իշխանութիւնը հազիւ տարի մը տեւեց:  
Որովհետեւ Օսմանցիք նոր զօրութեամբ Հոլիձորի վրայ  
գալով՝ բերդակառններուն մէջ դժուրութիւն ինկաւ և  
վճռեցին անձնատուր ըլլալ: Թուրքերը Հալիձորը առ-  
նելէ և իրենց խոստման հակառակ բնակիչները սուրէ  
անցնելէ յետոյ՝ ինկան Մխիթարի ետեւէն, որ յաջողած  
էր բերդէն փախչիլ և նոր զօրք ժողովելով՝ քանի մը  
քաղաքներ զրաւեց: Խնձորէսք բերդին մէջ զանուած  
ժամանակ քանի մը հայեր դաւով սպաննուցին զայն և  
գլուխը Թաւրիզի փաշային տարին, որ այսպիսի քաջ  
մարդուն մահուան վրայ ցաւելով անարգ գաւազանները  
գլխատիկ տուաւ (1729): Իսկ Տէր Աւետիքը յուսանա-  
տելով իր բնասնիքն առաւ ու գնաց Երուսաղէմ, ուր  
կրկար ժամանակ ապաշխարելէ յետոյ՝ Արրահամ Բ. կա-  
թողիկոսէն ներում առաւ քանանայ ըլլալով հանգերձ  
այնքան սրտերազմներ մղելուն համար:

ԷջրէՑ, իր յայրուհիներ Օսմանցոց վրայ (1727).— Նատրր Ալի կա՛ն Թա՛նուզ-Գուլի խան. Կուրիճանի ճակատամարտը (1732).— Թա՛նուզ շահի գահընկեցութիւնը և Նատրր Ալիի յայրուհիները (1733—34).— Նատրր շահ (1736).— Նոր սրտերազմ Օսմանցոց հետ և արեւելեան Հայաստանի դարձեալ Պարսից իշխանութեան տակ մտնելը (1746).— Եզրակացութիւն:

Միւսնայ երկրին նուաճումով Պասկաստանի արեւմտեան և հարաւային դաւառներու գրաւումը կատարեալ եղաւ, և Օսմանցոց զօրքերը առժամանակ դադար առին: Թուրքերու այս յաջողութիւններուն ոչ սակաւ նըֆաստեցին Պարսից ներքին խռովութիւնները, ուր գահազան իշխաններ կ'աշխատէին երկրին թագը իրարու ձեռքէ յափշտակել: ԷջրէՑ, Միր-Մահմուտի հօրեղորորդին, յաջողեցաւ ապստամբները նուաճել, և Մահմուտը սպաննելով՝ ինքը գահը բարձրացաւ: Ապա Համաստանի մօտ Օսմանցոց դէմ ճակատեցաւ, յաղթեց զանոնք հաշտութեան ստիպեց: Հաշտութիւնը կայացաւ այն պայմանով որ Օսմանցիք իրենց գրաւած երկիրներու փոխարէն՝ ԷջրէՑը Պարսից թագաւոր ճանչնան. որով և Հայաստանը Ատրպատականի հետ դարձեալ Օսմանցոց ձեռքը անցաւ (1727):

ԷջրէՑ այս նուաստացուցիչ պայմանները յանձն առաւ, որպէսզի կարողանայ լոյրը զօրութիւնը իր ներքին հակառակորդներուն դէմ դարձնել. որովհետեւ Թահմազ

իւր կուսակիցներուն թիւը հեազնեալ ստուարացնելով՝ զօրացցեր և սպառնական դիրք էր բռնել: Ասոնց մէջ նըշանաւոր էր իր արիութեամբ Նատրր Ալի Խորասանցին, որ Սէֆիան տոճմին ունեցած հաւատարմութիւնը ցոյց տալու համար՝ Թահմազ-Գուլի անունն էր առած: Նատրր քանի մը անգամ ճակատեցաւ ԷջրէՑի դէմ, անոր զօրութիւնը խորտակեց և Կանդահարի կողմերը բռնեց ու սպաննեց: Իսկ Թահմազ շահը մեծ հանդէսով մտաւ ըԱպահան և հօրը գահը բազմելով՝ անմիջապէս դեռպան զրկեց Կոստանդնուպոլիս ու պահանջեց որ Պարսիկներէն առնուած երկիրները ետ տրուին. միանգամայն իր զօրավարները Օսմանցոց կուսակախներուն վրայ արձակեց, որոնք բաւական պատրաստութիւն չունենալով՝ ստիպուեցան իրենց բռնած տեղերէն ետ քաշուիլ, իսկ Ապտալլահ փաշան Թուրքիզէն քշուեցաւ մինչև երեւան (1730): Այս ճախորդութիւններուն ժամանակ Օսմանցոց մայրաքաղաքը Եէնիչէրներու հանած ապստամբութեան պատճառով պէկոծութեան մէջ էր. Սուլթան Ահմէտ Գ. ստիպուեցաւ գահէն հրաժարիլ, և անոր յաջորդը Մահմուտ Ա. Հէքիմ-գառէ Ալի փաշան ուղղակի զրկեց Պարսից վրայ, որոնց վրայ ինք կ'առաջնորդէր Թահմազ շահը, որովհետեւ Նատրր Ալին այդ միջոցին Հէքաթի պաշարուածին էր սպաղած: Համատանի մօտ Կուրիճանի դաշախն մէջ արիւնհանեղ պատերազմ մը եղաւ, որուն մէջ Պարսից բանակը իսպառ ջնջուեցաւ, և Թահմազ պարտաւորուեցաւ հաշտութիւն խնդրել Օսմանցիներէն, որով Երասխ գետը իրտե սահման ընդունուեցաւ երկու տերութեանց երկիրներուն մէջ (1732):

Երբ Նատրր Ալի յաղթութեամբ դարձաւ Հէքաթէն և Օսմանցոց հետ կապուած դաշինքին պայմանները իմացաւ, սաստիկ զայրացաւ և Պարսից իշխանները իր կողմը գրաւելով՝ Թահմազը իշխանութիւնէն ձգեց և անոր նորածին որդին լսկ անուամբ թագաւորեցուց: Ապա Կոս-



անհետ եղան և ժողովուրդը՝ ս'րբ բռնի, ս'րն ալ ինքնակամ զանազան հեռաւոր տեղեր գաղթեցին ու սկսան իրենց առանձին կեանքով ապրել: Այս գաղթականութիւններ այնպիսի մեծ տեղ կը բռնեն Հայոց պատմութեան մէջ, որ հարկ է գիտնալ թէ՛ կ'ըր և ինչ պայմաններու մէջ կատարուեր են, սկսելով հին դարերէն և համակով մինչև նոր ժամանակները:

### ՀԱՅՈՑ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆԵՐ

27

Քրիստոնէոքիւնը իբրև սկիզբն Հայոց գաղթականութեան. — Սասնեանց Հայաստանէն հանած գաղթականութիւնները. — Արարաց հանած գաղթականները. — Յունաց տուած հարուստները հայ ազգութեան. — Կամաւոր գաղթականութիւններ Բիւզանդական երկիրներու մէջ. — Կայսրերուն հանած գաղթականները. — Իտալիոյ հայ գաղթականութիւնը:

Նորագոյն հետազոտութիւնները ցոյց կուտան թէ՛ հայ ազգը տակաւին նախապատմական շրջաններուն իր երկրէն գաղթականութիւններ հանած է Փոքր-Ասիա և Փոքր-Ասիա, որոնք ան կողմի ժողովուրդներուն հետ ազգախառնութեամբ ընտելացած էին արդէն, երբ յոյն պատմիչները սկսան նոյն ժողովուրդներուն վրայ խօսիլ: Այս գաղթականութիւնները, իբրև հետեւանք հայ ազգի վաճառաչան և տարաշխարհիկ ըլլալու բնաւորութեանը, զանազան ուղղութեամբ կը շարունակուին և հետզհետէ

կ'ածին Հայկազանց թագաւորներու և հեթանոս Արշակունեաց օրով: Սակայն ընդարձակ ու բազմամարդ գաղթականութիւնը, որ հայ ազգաբնակչութեան նուազերուն ու սպառելուն գլխաւոր պատճառն եղաւ, քրիստոնէութեանէն յետոյ սկսաւ և տեւեց մինչև նոր ժամանակները, յօգուտ օտար ազգերու և ի մեծ վնաս հայութեան: Այս բանը կը բացատրուի այն քաղաքական ու պատմական հանգամանքներով, որոնց մէջ գտնուեցաւ յանկարծ նոր քրիստոնեայ գարձած Հայաստանը: Քանի որ Հայերը հեթանոս էին և Արշակունեաց սոհմի երկու ճիւղերը կը թագաւորէին Հայոց և Պարսից վրայ, հայ ազգը սերտ կապուած էր Պարսից հետ քաղաքականապէս և կրօնականապէս. իսկ երբ Գ. դարուն Արշակունեաց տեղ Սասնեանց հարստութիւնը բռնեց Պարսկաստանի մէջ և Գ. ի սկիզբին քրիստոնէութիւնը տարածուեցաւ Հայոց աշխարհին մէջ, այդ բազմադարեան յարաբերութիւնները խզուեցան և քաղաքական ու կրօնական անհաշտ ստեղծութիւն ինկաւ կրկու ազգերուն մէջ: Հայերը, որոնք մինչև այն ժամանակ ասիական ազգերուն հետ միացած հոռմէական աշխարհակազութեան դէմ կը մաքառէին, այնուհետեւ բաժնուեցան հեթանոս Արեւելքէն և իրենց աչքերը դարձուցին քրիստոնեայ Արեւմուտքին վրայ, յոյս ունենալով օգնութիւն գտնել այն մեծ պատերազմին մէջ, որ Պարսկաստանի կրակապաշտութիւնը բացաւ մէջ, որ Պարսկաստանի կրակապաշտութիւնը բացաւ մէջ, որ Պարսկաստանի դէմ: Սակայն Բիւզանդիոն քրիստոնեայ Հայաստանի դէմ: Սակայն Բիւզանդիոն ոչ միայն իրական օգնութիւն մը չհասցուց Հայոց, այլ ոչ միայն իրական օգնութիւն մը չհասցուց Հայոց, այլ իր կրօնական վէճերուն պատճառով մեր երկիրը վրայ և իր կրօնական վէճերուն պատճառով միմիայն ձգեց Հարաւորեանց գաղթականութեանէն զրկելով միմիայն ձգեց Հայերը իրենց հզօր թշնամիներուն առջև, որոնց անտանելի նեղութիւններէն ասիականացան հետզհետէ ձգել իրենց հայրենիքը և աշխարհի ամէն կողմերը ցրուել:

Արդէն Սասանեան անաշխն թագաւորը Արտաշիր, Մեծն Խորոյրը դաւով սպաննել տալէ և Հայաստանը նուաճելէ յետոյ, շատ նախարարներու հետ բազմաթիւ ժողովուրդ գերութեամբ տարաւ Պարսկաստան՝ իր երկրին ամալի սեղերը չէնցնելու և մշակել տալու համար: Արտաշիրի օրինակին հետեւեցան անոր յաջորդները: Եւստի Բ. Գ. դարուն քանի մը անգամ Հայաստան արշաւեց, շատ մը բազմամարդ քաղաքներ կործանեց և 700,000 հայ տարաւ ու բնակեցուց Բագարիացոց, Պարթևաց և Արեաց նահանգներուն մէջ: Յաջորդ դարուն կը բացուի կրօնական պատերազմներուն շրջանը (450—550), որուն ընթացքին Հայաստանը ոչ միայն իր որդոց արիւնով ուռուցեցաւ, այլ և իր բնակիչներէն դատարկուեցաւ: Յազկերտ Բ. ի և անոր յաջորդներուն հրամանով Հայերը խուսն բազմութեամբ տարուեցան Պարսկաստանի հեռուոր նահանգները՝ Մազանդարան, Խորասան ու Խուժաստան:

Պարսիկներուն Է. դարուն յաջորդեցին մահմէտական Արաբացիք, որոնք ամէն տեսակ բռնութիւններ ու անգլխութիւններ գործելով Հայոց աշխարհին մէջ, մեծ բազմութիւն այ գերի տարին Եգիպտոս, Արաբիա, Պաղեստին և Ասորիք: Այս կողմերէն Հայոց թիւը հեռոջնեալ այնչափ բազմացաւ, որ Գրիգոր Բ. Վկայասէր կաթողիկոսը անհրաժեշտ համարեց ժԱ. դարու մէջ առանձին եպիսկոպոսութիւններ հաստատել յիշեալ երկիրներու Հայոց հոգեւոր և բարոյական պիտոցքներու մատակարարութեան համար: Միայն Եգիպտոսի մէջ, ուր այն ժամանակները 30,000է աւելի զաղթական Հայեր կային, որ Պաղեստինի և Ասորոց երկրի բազմամարդ զաղթականութիւններու հետ՝ միջին դարերու մէջ մեծ ծառայութիւններ ըրին արեւմտեան ազգերուն, մէկ կողմէն Խաչակիրներուն իրենց ձեռքէն եկած օգնութիւնը հասցնելով, և միւս կողմէն Արեւմուտքի վաճառականու-

թեան բարգաւաճմանը նպաստելով Արեւելքի մահմէտական ազգայնակութիւններու ասպարէզին մէջ:

Յոյնիքը Պարսիկներէն ու Արաբներէն նուազ հարուածներ չտուին հայ ազգութեան: Հայաստանը Գ. դարու վերջերը Պարսից և Յունաց մէջ բաժնուելէ յետոյ, կայսրերը ամէն տեսակ նենգաւոր հարքներ ի գործ դրին Հայոց ազգային միութիւնը խզելու և իրենց իշխանութեան տակ եղած ժողովուրդը Յունաց իրենց իշխանութեան տակ եղած ժողովուրդը մայրենի լեզուի ուսումը դպրոցներու մէջ և ստիպեցին հետ միացնելու: Այս նպատակով անոնք արդիւնցին կաթողիկոսին այ թոյլ չտուին իր հոգեւոր իշխանութիւնը վարելու արեւմտեան Հայոց վրայ, որով շատ Հայեր, մանաւանդ Քաղկիդոնի ժողովէն յետոյ, հարկադրուեցան ազգային եկեղեցիէն բաժնուիլ և Յունաց դաւանանքը ընդունիլ: Այս Հայերը որոնք պատմութեան մէջ յայտնի են Հայ-Նուստ անունով, ժամանակի անոնց ընթացքի մէջ գրեթէ բոլորն այ ձուլուեցան. անոնց սակաւաթիւ մնացորդները տակաւին կ'երեւին Փոքրսասիակաթիւ մնացորդները և գիւղերու մէջ, որոնք Ասիոյ քանի մը քաղաքներու և գիւղերու մէջ, որոնք պահպանած են հայ լեզուն ու ստիպութիւնները, միայն Յունաց կրօնը կը դաւանին և անոնց պատրիարքէն կախում ունին:

Չնայեցով Յունաց ի գործ դրած բարոյական ճնշումը, Հայերը նախ Պարսից և ապա Արաբացոց հարստահարութիւններէն նեղուած Գ. դարէն մինչև ժԱ. դարը անընդհատ կը զաղթեն բիւզանդական կայսրութեան նահանգները, յուսալով որ կեանքի ու ստացուածքի ապահովութեան հետ՝ օտարութեան մէջ աւելի լայն ասպարէզ կը գտնեն իրենց ընդունակութիւնները ի գործ դնելու: Եւ յերաւի, այս զաղթականները բազմաթիւ արուեստագէտներ՝ ճարտարապետներ, նկարիչներ ու քանդակագործներ տուին Բիւզանդիոսին, ինչպէս նաև



Հարց յարարերոսիւնը Կասպից ծովեզերեայ ժողովուրդներուն հետ. Թարարիստանի գաղթական Հայերը. — Խրիմի Հայ գաղթականները. — ասանց կրած ներարիւնները Օսմանցիներէն և զյառիլը. — Ռուսական գաղթականները և անոնց այժմեան վիճակը. — Դրանսիականի Հայերը. — Հունգարիոյ Հայերը. — Պոչրովիսիոյ Հայերը:

Յայտնի է որ Հայերը արդէն քրիստոնէութենէն առաջ առեւտրական հորդակցութիւններ են ունեցիր Կասպից ծովի և Սև ծովի եզերքներուն վրայ բնակող ժողովուրդներուն հետ, որոնց կը վաճառէին Հողկաստանի և Բաբելաստանի թանկագին ապրանքները: Այս յարարերութիւնները աւելի ևս զարգացան երբ քրիստոնէութիւնը Հայոց քարոզութեամբ մուտ գործեց Ազուսանից երկիրը և այնտեղէն ալ Հոնաց աշխարհը տարածուեցաւ: Ե. դարու մէջ բարեկամական դաշինքը կնքուեցաւ Հայոց ու Հոնաց մէջ կրակազաչա Պարսից ղէմ. իսկ յաջորդ դարուն մէջ Հայերը Պարսիկներէն նեղուելով՝ բազմութեամբ անցան Կովկաս ու գաղին միացան Հոնաց թագաւորի բանակին հետ: Այդ ժամանակները արդէն Հայերը իրենց բազմաթիւ վաճառատեղիներն ունէին Կասպից ծովու արեւմտեան և հիւսիսային եզերքները և նոյն ժովը թափուող գետին վրայ: Ղազանէն 90 վերստ հեռու՝ Պուլկարներու հին մայրաքաղաքի աւերակներուն

մէջ գտնուած է հայ արձանագրութիւններով ծածկուած տապանաքարեր, որոնք Զ. Թ. և ԺԱ. դարերու թուականը կը կրեն, կը վկայեն որ հայերը շատ հին ժամանակներէն հաստատուած են եզեր այս կողմերը: ԺԳ. դարու մէջ, երբ Թաթարները տիրեցին Հայաստանին, բազմաթիւ հայ գաղթականներ տարին իրենց երկիրը և բնակեցուցին Սարայ, Աժաէրիսան և Ղազան քաղաքներուն մէջ՝ Վոլկայի տիրուէն վրայ: Ասոնք իրենց բազմապատիկ ձիրքերով ոչ միայն երկրին վաճառականութիւնն ու արուեստները ծաղկեցուցին, այլև պատերազմներու մէջ անուն հանեցին. թաթար խաներու գործին մէջ հայ գունդեր ալ կային, որոնք քաջութեամբ կը պատերազմէին անոնց թշնամիներուն դէմ:

Սակայն Թաթարիստանի Հայերը իրենց հաւատարմութեան ու ծառայութիւններուն փոխարէն միայն բռնութիւնն ու հալածանք տեսան բարբարոս իշխողներէն: Այս նեղութիւններէն ազատուելու համար՝ անոնք դիմեցին ձկնովացոց, որոնք նոյն ժամանակները կ'իշխէին Խրիմի Քէֆէ կամ Թէոդոսիա քաղաքին և քանի մը ամուր տեղերու վրայ: ձկնովացոց իշխանին հետ դաշինք կապելէ յետոյ՝ ղէնքը ձեռքերնին ճամբայ բացին իրենց համար, և եկան բնակեցան Խրիմի զանազան քաղաքները, ուր տակաւին ձկնովացոց տիրապետութենէն առաջ շատ հայեր Հայաստանէն և Պուլկարիայէն եկիր և բնակութիւններ հաստատել էին: Քիչ յետոյ, երբ Ահմեթ թիմուր Մանկոյներու գորութիւնը խորտակեց, նոր հաստատուած մըն ալ Վոլկայի տիրէին եկաւ նոյն թերակողին ապաւինեցաւ իր հայրենակիցներուն մօտ: Այսպիսով Խրիմու Հայոց թիւը հետզհետէ բազմացաւ և անոնց հոգեւոր պիտոյքներուն մատակարարութեան համար երկու առաջնորդութիւն հաստատուեցաւ. միայն թէոդոսիայի մէջ 100,000 հայ կար որոնց ազգեցութիւնը մեծ էր տեղական կառավարութեան առջև: Իր յաջորդ ղիւլին և հայ գաղթականներու առեւտրական գործունէութեան

չնորհել Սրիմը, որ առաջ ազքատ երկիր մըն էր, կարճ միջոցին մէջ հարստացաւ և արտաքոյ կարգի պայծառութեան հասաւ: Թերակղիի ամայի ու անբնակ տեղերը գիւղերով լեցուեցան, լեռներն ու գաշտերը վանքերով ծածկուեցան, որոնց քանի մը աւերակները մինչև այսօր կը վիպին Հայոց անցեալ մեծագործութիւնը:

ժՆ. դարու սկզբները Թաթարները, որոնց բռնութիւնէն Հայերը փախեր էին, Սրիմի մէկ մասին տիրեցին. բայց Թէոդոսիան չկարողանալով ստնկ, Օսմանցոց օգնութեանը գիմեցին: Հայերը որոնց պաշտպանութեանը յանձնուած էր քաղաքը՝ յանձնեցին անոնց (1475): Բայց փաշան իր սուած երդումը դրժեց, Հայոց գլխաւորները գիշերով իր մօտ հաւաքեց անգէն և ինճոյքէն յետոյ մէկիկ մէկիկ սպանեց տուաւ. ապա ինկաւ անպաշտպան ժողովուրդին վրայ և շատերը անգլխարար կոտորեց: Մնացած Հայոց մեծ մասը ստիպուեցան թողուլ իրենց դարաւոր բնակութիւնները և արդիւնաւէտ կալուածները և իրենց ազգակիցներուն մօտ գաղթել Մոլտաւիա և Լեհաստան: Այսօր Սրիմի մէջ հազիւ 5,000 հայ կայ, որոնք ցրուած են թերակղիին զանազան քաղաքները և մանր առուտուրով կը պարապին: Այս թըւականէն դուրս են ոսկաւաթիւ հոտէտուաւան հայեր, որոնց հոգեւոր վարչութեան կեդրոնն է Խորասու-Բազար քաղաքը:

Մոլտո-Վալաքիայի (Ռումանիա) Հայերը մատամբ բուն Հայաստանէն և մասամբ ալ Սրիմէն գաղթած են: Մոլտաւիացիք, որ առաջուրնէ ստուար մեծամասնութիւն կը կազմէին որ ոմանք տեղական իշխանութիւնը ձեռք բերին. թէև երբեմն անոնց կրօնական ազդեցութիւնը կը բռնաբարուէր, և տեղացի ժողովուրդներու հետ հաւասար իրաւունքներ չէին վայէր Ռումանիոյ այժմեան Հայոց թիւը 20,000 կը համարուի, բոլորն ալ ազգային եկեղեցիին հաւատարիմ մնացած. անսնք ունին

հոյակապ եկեղեցիներ և ուսումնարաններ հաստատուն եկամուտներով, որոնց մատակարարութիւնը տեղական հոգարարձութիւններուն է յանձնուած: Կոստանդնուպոլիսի Հայոց Պատրիարքը, որու հոգեւոր իշխանութեան տակը կը գտնուին, երբեմն նախակներ կը դրկէ քահանաներ ձեռնադրելու և գաղթականներու հոգեւոր պատշգններ հոգալու համար: Ռումանիոյ Հայոց գլխաւոր գրադմուքը գիւղատնտեսութիւնն է իր բոլոր ճիւղերով: Փարիզի գաշնադրութիւնէն յետոյ (1856), երբ այս աշտասէր ժողովուրդը կալուածական և ուրիշ իրաւունքներ ստացաւ, շատ հայեր մեծամեծ կալուածներ ձեռք բերին, և այսօր ոմանք իրենց հարստութեամբ կարող են տեղացի առաջնակարգ կալուածատէրներու հետ մրցիլ: Դժբազդարար ազգութեան ոգին քանի կ'երթայ կը թուրնայ անոնց մէջ, և հայերէն լեզուն միայն ձերբու բերնէն կը լսուի: Անոնց ուսումնարանները, որ երբեմն պայծառ վիճակի մէջ էին, հազիւ ազգային լեզուի ու կրօնի տարրերը կը մատակարարեն փոքրահասակ երախաներուն, որոնք իրենց բարձրագոյն կրթութիւնը կը ստանան տէրութեան ուսումնարանները և գերմանական համալսարաններուն մէջ, և կը վերադառնան հմուտ փաստարաններ, ճարտար բժիշկներ և բանի բուն անտէսագէտներ, բայց հայութեան համար ընդհանրապէս կորած են: Այս ցաւալի վիճակին դարման տանելու միակ միջոցն է առանձին առաջնորդութիւն մը հիմնել Ռումանիոյ և մօտակայ երկիրներու մէջ բնակող Հայոց համար, որու գլխաւոր պարտականութիւնը ըլլար այս գաղթականներու ազգային կրթութեան վրայ հոգ տանիլ: Մի քանի տարի առաջ Ֆօքշան քաղաքին մէջ կազմուեցաւ բնկերութիւն մը, որուն նպատակն էր ժամանակին կեդրոնական ազգային ուսումնարան մը բանալ յիշկալ քաղաքին մէջ:

ժէ. դարու վերջերը Օսմանցոց ու Լեհաց մէջ տեղի

ունեցած պատերազմին պատճառով Մոլդավեան տակնու-  
վրայ բլլալով, 10,000ի չափ Հայեր սպառնեցան Դրան-  
սիլիանայի լեռներու վրայ և բնակութիւնները այնտեղ  
հատուակեցին: Ասոնք իրենց աշխատութեամբ և վաճա-  
ւականութեան մէջ ցոյց տուած յաջողութեամբ չուտով  
գրաւեցին Դրանսիլիանիոյ իշխաններու և Աւստրիոյ  
կայսրներու ուշադրութիւնը և զանազան արտօնութիւն-  
ներ ստացան անոնցմէ: Հայաքաղաք կամ Գերլա և  
Պապարով, որ իրենք շինեցին ու շէնցուցին, Գարլու Զ.  
կայսեր հրովարտակներով թագաւորական ազատ քաղաք-  
ներ հրատարակուեցան՝ իւրաքանչիւրը իր հայ քաղա-  
քացիներով ու դատարաններով, և այս արտօնութիւնը  
մինչև այժմ կը վայելն նոյն քաղաքները: Հայաքա-  
ղաքը (Արմէնիէնչատտ) յատկապէս գրեթէ ինքնադրուի  
փոքրիկ իշխանութիւն մըն է կազմած, որու քաղաքա-  
պետէն մինչև յետին պաշտօնականները գրեթէ բոլորը հայ են:  
Ծերակուտի անդամները 52 հոգիէ բաղկացած են, և  
իրենց ձեռքն ունին ամէն օրէնք, իշխանութիւն, դա-  
տարութիւն, աստիկանութիւն և այլն: Քաղաքին եկա-  
մուտներով կը պահուին երկու երկսեռ ուսումնարաններ,  
որոնք «Հայկազեան դպրոց» անունը կը կրեն:

Դրանսիլիանիոյ Հայերը յառաջանալով սկսան ցրուիլ  
Հունգարիոյ զանազան կողմերը և այս բարերը երկրին  
մէջ մեծամեծ կարուածներ ձեռք բերին: Նիւթական ա-  
պահովութեան հետ անոնք ուսման ու կրթութեան հե-  
տամուտ եղան. որով շատերը իրենց ցոյց տուած ձիր-  
քերու փոխարէն ազնուականութեան արտողոսներ ստա-  
ցան Աւստրիոյ կայսրերէն: Դրանսիլիանիոյ և Հունգարիոյ  
Հայերը, որոնց մէկ մասն ալ Լեհաստանէն դաղթած են,  
18,000ի չափ կը համարուին: Հոռու իր արքանեակնե-  
րուն ձեռքով յաջողեցաւ այս ժողովուրդին մեծ մասը  
որսալ և կաթովիկ դարձնել, բայց և այնպէս անոնք դեռ  
ազգութենէն բոլորովին օտարացած չեն. ժամկրդութիւնը

հայերէն լեզուով կը կատարուի, և քահանաները հայե-  
րէն կը քարոզեն:

Մոլդավիոյ գաղթականութեան մէկ ճիւղն ալ կը  
կազմեն Պուքովինայի Հայերը որ 3,000ի կը համարուին:  
Կաթովիկ կղերը իր բոլոր մեքենայութիւններով հանդերձ չի  
յաջողեցաւ դաւանափոխ ընել այս գաղթականները,  
որոնցմէ 300 բնասանիքի չափ կը բնակին Սուչովա քա-  
ղաքին մէջ և անոր շրջակաները, պահպանելով մինչև  
այսօր հայերէն լեզուն թէ՛ դպրոցին և թէ՛ կեանքի մէջ:

39

Լեհաստանի նոյ գաղթականութեան գլխաւոր ժամանակները  
և բնակութեան տեղերը. — Լեհ բազաւորներուն շնորհած  
արտօնութիւնները. — Նիկոյ Թորտալիէ և իր գործերը  
(1626—1681). — Լեհաստանի Հայոց բնի միւտրիւնը կա-  
րդիկ եկեղեցոյն հետ (1689):

Հայ գաղթականութիւններուն մէջ նշանաւոր տեղ  
կը բռնեն Լեհաստանի Հայերը թէ՛ իրենց թիւով, թէ՛  
գործունէութեամբ և թէ՛ մանաւանդ սրտամական բաղ-  
դով, որ որքան ցաւալի՝ նոյնքան իրատական է մեզ  
համար:

Հայերը երեք գլխաւոր գաղթականութիւն ունեցած  
են Լեհաստան. 1. Բազաւորութեան թագաւորութեան  
անկումէն յետոյ, 2. Արիստոսի արշաւանքին ժամանակ  
և 3. Խրիմը Օսմանցոյ ձեռքն անցնելէ յետոյ: Այս

գլխաւոր ժամանակներու միջոցին և այնուհետեւ ալ զանազան հատուածներ Հայաստանէն կամ օտար երկիրներէն եկան յարեցան իրենց հայրենակիցներուն, որով Լեհաստանի գաղթականներուն ընդհանուր թիւը 40,000 ընտանիքի կամ մօտաւորապէս 200,000 հոգիի հասաւ: Ասոնք իրենց ընակութիւնը հաստատեցին Կալիցիա, Պիլզնիա, և Վալոնիա նահանգներուն, քաղաքներուն ու գիւղերուն մէջ. բայց նախապէս մեծ բազմութեամբ բնակեցան Կալիցիայի Իլով կամ Լէմպերկ մայրաքաղաքին մօտերը իբրև առանձին արուարձանի մէջ, որպէս զի օտարազգի ընակիչներուն հետ չխառնուին: Իսկ երբ սկսան Լեհացիներուն լեզուն հասկնալ և վաճառականութեամբ ու պէսպէս քաղաքական ու ղինւորական սրատօններով յառաջանալ, մտան նաև բուն քաղաքը, և անմիջապէս ձեռք զարկին եկեղեցիներ և ուսումնարաններ շինելու: 1363ին կառուցին հոյակապ մայր եկեղեցի մը և առանձին առաջնորդութիւն մը հաստատեցին, որուն հոգեւոր իրաւասութիւնը կը տարածուէր ոչ միայն Լեհաստանի, այլ և Մորաւիայի Հայոց վրայ:

Լեհաց թագաւորները Հայոց ընդարդս ձիրքերը տեսնելով և ուզելով անոնց ձեռքով իրենց երկրին վաճառականութիւնն ու արտեւտները ծաղկեցնել, կրօնի կատարեալ ազատութիւն տուին և քաղաքական արտօնութիւններ չնորհեցին անոնց: Այսպէս Կալիմիր Դ. թագաւորը Կամենեցի Հայոց իրաւունք տուաւ առանձին վարչութիւն ունենալ իրենց յատուկ հայ քաղաքապետ խով, որ վոյք կը կոչուէր (1344). նոյն իրաւունքը չնորհեց ան քանի մը տարի յետոյ Իլովի Հայերուն ալ: Վոյթը կամ ազգային գլուխը 12 հայ դատաւորներու աջակցութեամբ ամէն տեսակ դատեր կը տեսնէին և վճիռներ կուտային: Այս կարգը պահպանուեցաւ մինչև Սիդիսմունտ թագաւորը, որուն հրովարտակով Իլովի մէջ բացուեցաւ առաջին հայ դատարանը (1516): Լեհաս-

տանի Հայոց լեզուն Անեցոց բարբառն էր, որուն հետքը մինչև և այժմ մնացած է թէ այն կողմերը, թէ Հունգարիոյ ու Ռումանիոյ և թէ Երիմի ու Նախիջևանի Հայոց մէջ. այդ լեզուն նախապէս կը գործածէին դատարաններուն մէջ ալ: Սակայն ԺՉ. դարէն հայերէնի տեղ կամաց կամաց սկսաւ բռնել թաթարերէն լեզուն, որովհետև նոյն ժամանակները թաթարիստանէն նոր գաղթականներ եկան մեծ բազմութեամբ, որոնք բացի թաթարերէնէն ուրիշ լեզու չէին հասկնար: Այդ ժամանակներուն կը վերաբերի մեր քանի մը եկեղեցական գիրքերուն ու ժամանակագրութեան ազօթքներու թաթարերէն թարգմանութիւնը, ինչպէս նաև նոյն լեզուով գրուած դաշնագրեր և ուրիշ դատաստանական գրուածներ, որոնք մինչև և այսօր կը պահուին Լեհաստանի գիււաններուն մէջ: Բայց որովհետև թաթարերէնը իբրև անկատար լեզու իրաւարանական նրբութիւնները բացատրելու անընդունակ էր, Հայերը Լեհացոց օրինակին հետեւելով լատիներէն լեզուն մտցուցին իրենց դատարաններուն մէջ. իսկ խօսուած լեզուն ժողովուրդի մեծ մասին համար առաջուան պէս մնաց հայէնը խառն թաթար և լեհ բառերով:

Հայ գաղթականներուն վայելած արտօնութիւններուն արդիւնքը շուտով երեւցաւ: Ետեւէ ետև Լեհաստանի մէջ նոր նոր քաղաքներ ու գիւղեր շինուեցան, երկրին ներքին ու արտաքին վաճառականութիւնը բարգաւաճեցաւ, և շատ հայեր քաղաքական ու ղինւորական սրատօններուն մէջ ցոյց տուած մեծամեծ ծառայական պաշտօններուն մէջ ցոյց տուած մեծամեծ ծառայութիւններով պայծառացուցին իրենց նոր հայրենիքը: Երբ Հայերը այսպէս օրէ օր յառաջգիմելու վրայ էին յանկարծ անիրաւ ու անխիղճ հալածանք մը յարուցուեցաւ անոնց դէմ, որուն նպատակն էր Լեհաստանի հայ ազգաբնակչութիւնը բռնի անջատել մայրենի եկեղեցիէն և Հոմի պապին հպատակեցնել: Այս ազգալիործան գործին սկզբը-

նապատճառ ու պարագլուխ եղաւ Նիկոյ Թորոսովիչ ա-  
նունով փառամով ու ամբարիշտ եկեղեցականը, որ 1605ին  
Իլլովի մէջ ծնած և երիտասարդութեան հասակին սար-  
կաւազութեան աստիճանը ընդունած էր Կոստանդնու-  
պոլսոյ մէջ:

Լեհաստանի Հայոց առաջնորդները առաջուրնէ ի վեր  
Ս. Էջմիածնի աթոռէն կ'ընդունէին իրենց ձեռնադրու-  
թիւնն ու հաստատութիւնը: Այս կարգը պահպանուե-  
ցաւ մինչև Մետրոպ Եպիսկոպոսը, որ վախճանեցաւ  
1622ին և աթոռը չորս հինգ տարի դատարկ մնաց: Այդ  
ժամանակները Ս. Էջմիածինը պարսկական բռնութեան  
ու հարկապահանջութեան տակ կը հեծէր, և Մելքիսեղէկ  
կաթողիկոսը թեթևութիւն մը գտնելու յոյսով՝ մտածեց  
գաղթական Հայւց օժանդակութեանը դիմել: Ան զնաց  
նախ Կոստանդնուպոլիս, բայց այնտեղ լաւ ընդունելու-  
թիւն չգտնելով՝ անցաւ Լեհաստան: Նիկոյ, որ վաղուց  
կ'ուզէր Իլլովի առաջնորդութիւնը ձեռք ձգել,  
իր կուսակիցներուն միջնորդութեամբ և շատ ըն-  
ծաններ տալով կաթողիկոսին, յաջողեցաւ եպիսկոպոսու-  
թեան խոստումն առնել անկէ: Ի զուր աշխատեցան Իլ-  
վովցիք համոզել Մելքիսեղէկը որ իր դիտաւորութենէն  
հտ կենայ, հասկցնելով անոր՝ Նիկոյի խռովարար ու ամ-  
բարտաւան բնաւորութիւնը և անտակ կեանքը: Կա-  
թողիկոսը ականջ չկախեց ժողովուրդին աղաչաքներուն  
ու բողոքներուն, առաւ Նիկոյը ծածուկ քաղաքէն դուրս  
տարաւ Ս. Սաչ վանքը, և այնտեղ գիշերով եպիսկոպոս  
ձեռնադրեց զայն (1626): Ժողովորդը գայթակղեցաւ  
այս արարքէն, բայց իր զայրոյթը զսպեց, պատկառելով  
Մելքիսեղէկի ձգած կոնդակէն, որով կը նդովէր Նիկոյին  
չհետևողները: Ժամանակ մը խաղաղութիւնը տիրեց,  
բայց յայտնի էր որ երկար չպիտի տևէր. առիթ մը պէտք  
էր որ վոթորիկը բարձրանար:

Առիթը չուտով ներկայացաւ: Նիկոյի առաջնորդու-

թեան առաջին սարիներուն հետզհետէ երկու նուիրակ  
այցելութեամբ Լեհաստան եկան: Նիկոյ ոչ միայն սովո-  
րական յարգանքը ցոյց չտուաւ նաւիրակներուն, այլ  
անոնցմէ մէկը որ էր Կեսարացի Սաչատուր վարդապետը,  
հրապարակաւ անարգեց եկեղեցիին մէջ: Վարդապետը  
զայրացած անիծեց Նիկոյը և եկեղեցիէն դուրս ելաւ.  
անոր օրինակին հետեւեցաւ բոլոր ժողովուրդը, և տա-  
ճարին մէջ մնաց միայն Նիկոյ իր քանի մը կուսակիցնե-  
րուն հետ: Երբ ժամերգութիւնը վերջացաւ Իլլովի Հայոց  
գատաւորները եկեղեցիին դուռները փակեցին և Նիկոյը  
գատի կանչեցին: Ամբարտաւան եպիսկոպոսը ներկայա-  
յացաւ ատեանին առջև՝ բայց ոչ գատուելու, այլ ինքը  
գատաւոր կանգնեցաւ այն անձերուն վրայ, որոնք աշ-  
խարհական ըլլալով՝ կը յանդգնէին եպիսկոպոս մը գատի  
ենթարկել. միանգամայն կաթողիկոսական նուի-  
րակը քաղաքական իշխանութեան առջև ամ-  
բաստանեց՝ իրբև Թուրքիայէն եկող լրտես: Ատեանը  
լուծուեցաւ, և Նիկոյ այս յաղթութենէն սիրտ առած՝  
սկսաւ այնուհետև կեղծաւորութիւնը ձեռք առնել. մար-  
դիկ զրկեց վարդապետին և իշխաններուն, որ գան հետը  
հաչաուին և եկեղեցիին դուռը բանան: Սաչատուր վար-  
դապետ այս հակառակութենէն ստաջ գալիք վնասները  
գուշակելով. ուզեց գործը խաղաղութեամբ վերջացնել.  
բայց Իլլովցիք, որոնց յայտնի էր իրենց առաջնորդին  
խաբդախ ու նենգաւոր բնաւորութիւնը, չհատացին  
սաչատուրը և չհամաձայնեցան հաչաութեան: Թըշ-  
անոր խօսքերուն և չհամաձայնեցան հաչաութեան: Թըշ-  
անունով թանկ գնաց սաստկացաւ, և Նիկոյ տեսնե-  
լով որ իր հակառակորդները յաղթելու ուրիշ հնար չունի,  
գիւմեց ձիգուիզներուն պաշտպանութեանը, որոնք այն  
ժամանակ մեծ աղղեցութիւն ունէին Լեհաստանի մէջ.  
ժամանակ մեծ աղղեցութիւն ունէին Լեհաստանի  
զովուրդը Հայոց կաթողիկոսի իշխանութենէն կը հեռանան  
Հատի պապին իշխանութեան տակ կը մտնեն: Զիզուիզները

ուրախացած՝ անմիջապէս առին տարին զայն Իլլովի արքեպիսկոպոսին մօտ, և ամէն բան հասկցուցին: Արքեպիսկոպոսը որքան և հաւանեցաւ եղած առաջարկութեանը, խոհեմութիւն չհամարեց ուղղակի խառնուելու գործի մը մէջ, որ աւելի քաղաքական կուտի քան կրօնական խնդրի կերպարանք ունէր. ուստի եկողները քաղաքապետին դրկեց: Սա պատուէր դրկեց Հայոց իշխաններուն որ կամ եկեղեցին բանան, և կամ գատաստանի գան. բայց իշխանները ակամջ չդրին անոր: Այն ժամանակ ձիգուիդները գործը իրենց վրայ առին. զինուորներով եկան եկեղեցիին դուռները կտորեցին և տաճարը մէջի սպաններովը Նիկոլին յանձնեցին:

Այնուհետեւ զօրացաւ Նիկոլ ձիգուիդներու պաշտպանութեամբը, Հայոց միւս եկեղեցիներն ալ գրաւեց, և ժողովուրդը առանց եկեղեցիի մնաց: Գրաւեց նոյնպէս բոլոր եկեղեցական կալուածները, սուները ու խաւութեանը, և անոնց եկամուտները կը գործածէր իր անխիղճ կուր ժողովուրդին հետ շարունակելու համար: Իլլովիքը ճարահատած՝ քահանայ մը և պատուաւոր աշխարհական մը դրկեցին Էնմիածին Խաչատուր վարդապետին հետ, որ ամէն բան մանրամասնօրէն հասկըցնեն Մովսէս կաթողիկոսին և անոր օգնութիւնը խնդրեն: Կաթողիկոսը աղաչանքի թուղթեր գրեց Ուրբանոս Ը. պապին, Լեհաց Վլադիսլաւ թագաւորին և Իլլովի արքեպիսկոպոսին, որ խզման Հայոց և առանց եկեղեցիի թողուն զանոնք: Թագաւորը, իշխանները և արքեպիսկոպոսը անգամ չզթացին անպաշտպան ժողովուրդին վրայ, և հրամայեցին Նիկոլին որ եկեղեցիները ժողովուրդին յանձնէ. բայց յանդուգն ձիգուիդները անոնց ամէնուն հակառակ կայնեցան: Թագաւորը անձամբ գնաց Հայոց եկեղեցին, որ բռնութեամբ առնէ և ժողովուրդին յանձնէ. բայց Նիկոլ ձիգուիդներու թիւ լաղրութեամբ՝ զգետաւորուած և հալորդութեան խոր-

հուրդը ձեռքը առած՝ անոր առջեւ ելաւ և Վլադիսլաւ չհամարձակեցաւ ներս մտնել: Հայերը տեսնելով որ աշխարհական իշխանութիւնը անգոր գտնուեցաւ Նիկոլի գէմ, առին կաթողիկոսին թուղթը, թագաւորէն ու արքեպիսկոպոսէն ալ յանձնարարական նամակներ ստացան և զացին Հոռոմ, որ պապէն օգնութիւն գտնեն: Հասաւ հոռոմէն Նիկոլը, և Հոռոմի ձիգուիդներու ձեռքով գործը այնպէս բերաւ՝ որ պապը անոր իրաւունք տուաւ և խեղճ Հայերը արտում ախուր հտ գարձան:

Երբ այսպէս ամէն կողմէն անօգնական մնացին, Իլլովիքը ստիպուեցան իրենց անօրէն առաջնորդին ոտքը ինչպէ, աղաչելով որ խնայէ իրենց և եկեղեցիներէն ի սպառ չզրկէ: Բայց անգո՛ւթ բռնաւորը անոնց բոլոր աղաչանքներուն միայն պատասխան մը կուտար. «Ընդունեցէ՛ք կաթողիկոսութիւնը և եկեղեցիները կը բացուին»: Յուսահատութիւնը ախրեց խեղճ ժողովուրդին վրայ, ալ ինչ ընելը չէր գիտէր իր թշուառ վիճակէն ազատելու համար: Նոր ծնած երախաները տարիներով անկունք մնացեր էին, հարսերն ու փեսաները անպտակ և մեռկաները անթաղ. որովհետեւ անօրէն Նիկոլը արգիլեր էր ամէն եկեղեցական արարողութիւն կատարելու: Եթէ ամանց թող տար մկրտութիւն կամ պտակ ընելու, և կամ մեռել թաղելու, սուգանք կ'առնէր և այնպէս հրաման կուտար: Ոմանք ուրիշ քաղաքներ կ'երթային և այնտեղ կը մկրտէին կամ կը պտակէին իրենց զաւակները. բայց եթէ վերստին Իլլովի դառնային. ծանր սուգանքներու կ'ենթարկուէին: Իսկ մեռններուն համար ուրիշ ճար չկար. ամէն մարդ իր ննջեղեակը փայտէ արկիլ մը մէջ կը դնէր, հարած ձիգուիդ կը պտակէր և դուրս տեղ տարիներով կը ձգէր: Այս դառն հալածանքը քսաներեք տարի տեւեց (1630—1653), և այդ միջոցին շատերը հե-

ուսացան Իլլովէն ու ցրուեցան Եւրոպայի զանազան կրկիրները՝ Սաքսոնիա, Պաւերա, Հոլանտա և Մեծն Բրիտանիա, այնպէս որ 50,000 Հայերէն հազիւ 5,000 հոգի մնացին Իլլովի և չրճակայքին մէջ:

Այն ժամանակ միայն տեսաւ Նիկոլ որ իր բռնած ընթացքով նպատակին չհասաւ. ուստի սկսաւ կեղծաւորութեամբ հաշտութիւն խօսիլ մնացած ժողովուրդին հետ, բայց խօսքին ականջ դնող չզտնուեցաւ: Լսեց որ Փիլիպպոս կաթողիկոսը Կոստանդնուպոլիս եկած է, մտածեց, որ ինքն ալ այնտեղ երթայ կաթողիկոսին սպաւինի, որպէս զի այս անկ վիճակին դարման մը գտնուի: Փիլիպպոս կաթողիկոսը անյիշաչարութեամբ ներեց Նիկոլին իր բոլոր արարմունքները, այն պայմանով որ 1. Հայոց եկեղեցիին վարդապետութիւնը դաւանի. 2. եկեղեցական բոլոր ծէսերն ու արարողութիւնները անխախտ ու անփոփոխ պահէ, 3. Նիկոլի յաջորդները էջմիածնի կաթողիկոսէն եպիսկոպոս ձեռնադրուին և անոնց հրամանով առաջնորդ հաստատուին. 4. Եկեղեցիին մէջ ընաւ չյիշատակուի պապին անունը: Միայն Նիկոլ ինդրեց և հրաման առաւ որ ինքը պատարագի ժամանակ պապին անունը չիչէ, պատճառելով որ իր առեւած ձեռագրին զօրութեամբ ձիգուիդները կարգալոյժ կ'ընեն զինքը, գուցէ և կեանքին ալ վնասն: Այս յօդուածները իր ստորագրութեամբ ու կնիքով հաստատեց Նիկոլ և ներկայացուց կաթողիկոսին, ան ալ յանձնեց Սազիս անունով դատաւորին որ Իլլով տանի: Սակայն Իլլովցիք, որ լաւ գիտէին Նիկոլի կեղծաւորութիւնն ու անգգամութիւնը, ամենեւին հաւատ չընծայեցին անոր առեւած խոստումներուն, և ոչ միայն հաշտուիլ՝ այլ երեսն անգամ տեսնել չէին ուզեր. կաթողիկոսի նուիրակը շատ աշխատեցաւ, մինչև որ յաջողեցաւ ժողովուրդին բարկութիւնը իջեցնել և Նիկոլը իր հօտին հետ հաշտեցնել:

Նիկոլ յոյսը կորելով այնուհետև իր ժամանակի

ժողովուրդը կաթողիկ դարձնելու՝ մտածեց բանն այնպէս ընել, որ գոնէ անոնց որդիները իրենց կրօնը ձգեն և ինքը իր նպատակին հասնի. ան առաջարկեց Աղէքսանդր է. պապին՝ որ Իլլովի մէջ Հռոմի ծախքով դպրանոց մը հիմնուի, ուր հայ մանուկները կաթողիկեան հոգով կրթութիւն: Գպրանոցը բացուեցաւ 1664ին, և Նիկոլ իր բռնութեամբ դարձուց սրագականութեան այս սերմարանին վրայ մինչև իր մահուան տարին (1681): Անոր յաջորդեց Յովհաննէս Քարմատանեանց, որ միայն երեք տարի առաջնորդութիւն ըրաւ, և ապա եկաւ Վարդան Յունանեան սղգուրաց կրօնաւորը՝ Պրոպագանտայի ու Նիկոլի աշակերտը: Սա իր նախորդին տուած խոստումը մէկ կողմ դնելով, ինքնակամ բաժնեց Իլլովի հայ ժողովուրդը էջմիածնի կաթողիկոսի հաղորակցութենէն և Հռոմի եկեղեցիին հետ միացեալ հրատարակեց (1689): Այսօր Կալիցիոյ մէջ 5,000ի չափ կաթողիկ հայ կայ, որ կը բնակին Լէնայէրկի և քանի մը ուրիշ քաղաքներու մէջ: Ժամերգութիւնը հայերէն լեզուով կը կատարուի, բայց ժամերգութիւնը կը հասկնայ այդ լատին հնչումով ազաւճ ժողովուրդը կը հասկնայ այդ լատին հնչումով ազաւճեալ հայերէնը, և ոչ իսկ շատ անգամ ժամատոց քահանան:

Հնդկաստանի հայ գաղթականութեան ծագումը և յառաջ-  
դիմելու ճիւղերը.— Հնդկաստանի ուսումնասիրութիւնը և ևն՝  
գործնականը.— Բարերար Հնդկաստանը.— Հարստական և  
կիրակներու Հայեր.— Հնդկաստանի վիճակը:

Հնդկաստանի հայ գաղթականները Պարսկաստանի  
գաղթականութեան մէկ ճիւղը կը համարուին, որոնք  
Աֆղանիստանի վրայով կամ Պարսկային ծոցով անցան  
Հնդկաստան, և դեռ Անգլիացիք այդ երկիրը ոտք կո-  
խած չէին՝ որ անոր այլ և այլ կողմերը բռնեցին իրենց  
առեւտուրով: Գաղթականութեան բունը կազմեցին  
խումբ մը Նոր Զուգայեցի վաճառականներ, որոնց թիւը  
աճեցաւ ուրիշ տեղերէ հեռո՞հեռէ եկած և անոնց հետ  
խառնուած ազգակիցներով: Հնդկաստանը թէեւ սակա-  
ւաթիւ՝ (ըստ ոմանց 20,000, և ըստ այլոց միայն 10  
հազար) բայց իրենց ճարտարութեամբը և երկրին թա-  
գաւորներէն ձեռք բերած արտօնութիւններու շնորհիւ՝  
չուտով յառաջացան և մեծ անուն հանեցին թէ՛ վաճա-  
ռականութեան և թէ՛ քաղաքական ու զինուորական  
պաշտօններու մէջ. այնպէս որ անոնց ազդեցութիւնը  
մեծ եղաւ տեղական ազգաբնակչութեան վրայ: Հայ  
գաղթականներու կեդրոններն էին այն ժամանակ Սու-  
րատ, Մատրաս, Կալկաթա, Չիչրա և Սէդապատ:

Երբ Անգլիացիք սկսան յարարելութեան մէջ մտնել  
Հնդկաստանի հետ, Հայերը պատուաւոր միջնորդներու  
գեր կատարեցին այս հզօր ազգին և տեղական իշխան-

ներու մէջ, որով հաւասարապէս պատկանելի եղան  
թէ Անգլիացիներուն և թէ Հնդիկներուն: Արե-  
ւելեան Հնդկաստանի ընկերութեան մէկ հրովարտակէն  
կ'երեւայ որ Հայերը մաս ունին այդ ընկերութեան գոր-  
ծերուն և նպաստներուն մէջ, և իբրեւ ազատ ազգ լիա-  
կատար արտօնութիւն ունէին Հնդկաստանի զանազան  
կողմերը նաւարկելու նոյն ընկերութեան նաւերով: Նոյն-  
պէս կարող էին երթեւեկութիւն ընել անխտիր ամէն  
գաւառները, բնակութիւն հաստատել ուզած քաղաք-  
ներուն մէջ, գնել ու վաճառել շարժական և անշարժ  
գոյքեր: Այս հրովարտակէն մէջ կը կարգացուին, ի մէջ  
այլոց, հայազգի Բենիամին նախարարին, Յեռու փոխ-  
նախարարին և երեք ուրիշ արքունի անձանց ստորագրու-  
թիւնները, որոնք կը հաստատեն թէ ինչ փառասիրու-  
թեան հասած էին Հայերը Հնդկաստանի մէջ:

Տնտեսական ապահովութեան և քաղաքական փայ-  
լուն գիրքի արդիւնքը եղաւ Հնդկաստանի մասնորական  
զարգացումը և այն հասարակային հաստատութիւնները,  
որոնց փառաստար հեռքերը մինչև այսօր կը տեսնուին:  
Հնդկաստանի մէջ, ուր մարդկութիւնը կիսավայրենի  
վիճակի մէջ ինկած էր և ուր ոչ ոք չէր մտածեր գա-  
տիարակութեան վրայ, Հայերը եղան որ ամէն ազգերէն  
առաջ բացին ուսումնարաններ ու տպարաններ, հրա-  
տարակեցին գիրքեր ու լրագիրներ, հիմնեցին մարդա-  
սիրական հաստատութիւններ: Չիչրայի Հայոց եկեղե-  
ցին, որ շինուեցաւ 1695ին, քրիստոնէական տաճարնե-  
րու մէջ հնազոյնը կը համարուի: Կալկաթայի մէջ, ուր  
միայն 70-80 սուն Հայեր կային, առանձին թաղի մը  
մէջ, որ մինչև այսօր «Հայոց թաղ» կը կոչուի, կը  
բարձրանայ Զուգայեցի իճմա Նազարէթի շինած Ս. Նա-  
զարէթ հոյակապ եկեղեցին իր գեղեցիկ զանազանու-  
նով, որու ճակատը հնչող ժամացոյցով զարգարուած է:

Պարխուզին մէջ կայ կրկնայարկ տուն մը քահանաներու  
ընտելութեան համար. իսկ պարխուզէն դուրս կայ ուրիշ  
կրկնայարկ մեծ շէնք մը բազմաթիւ խանութներով,  
ինչպէս և քարաշէն բաղնիք մը, որ Հայոց եկեղեցիին  
սեփականութիւններն են: Քիչ մը հեռու կը գտնուի  
«Հայոց հիւրանոցը», որու մէջ պանդուխտ Հայերը այ-  
սօր իսկ իրաւունք ունին երևք ամիսի չափ ձրի բնա-  
կելու: Բացի ստոնցմէ, Կալիթայի մէջ Արարատեան  
ընկերութեան ջանքով հիմնուեցաւ «Մարգասիրական  
ճեմարանը» իր սպարանով, որու մէջ ներկայ դարու  
կէսին կը սպուէր «Ազգասէր» օրազրրը Մեարոյ Թա-  
ղիազեանի խմբագրութեամբ: Կալիթայի հետ կը մըր-  
ցէր Մատրասը իր գպրոցով, սպարանով, հիւրանոցով  
ու հիւանդանոցով և Ս. Սատուածածնի փառաւոր եկե-  
ղեցիով, որ Պեարոս Ոսկանեան հայազգին շինել տուաւ  
ըստ աւանդութեան Թոմաս ստաքիայի նախատուած  
տեղը. թո՛ղ ուրիշ քաղաքները, ուր հայ գաղթական-  
ներու մեծագործութեան յիշատակները դեռ կանգուն  
մնացած են:

Հնդկաստանի Հայոց մէկ մեծ մասի արժանիքն ալ  
այն է, որ բոլոր հայ գաղթականներուն մէջ ամէնէն  
առաջ անոնք իրենց մասնաւոր շրջանէն դուրս՝ ընդհա-  
նուր ազգային շահերուն վրայ մտածեցին: Ահազին հա-  
րըստութիւն գիշկելով և փարթամ կեանք վարելով այն  
հեռաւոր օտարութեան մէջ, անոնք չմոռցան մայր հայ-  
րենիքը և զանազան փորձեր ըրին իրենց ազգակիցնե-  
րը ազիտութենէն ազատելու համար: Սամուէլ Մու-  
րատեան Մատրասի հայ վտճառականը մեծ գումար մը  
կտակեց, որպէսզի տոկոսովը գիշկրօթիկ վարժարան մը  
պահուի ազգին որը ու աղքատ զաւակներուն համար,  
և վարժանին զատմնական և սնտեսական մասակա-  
րարութիւնը Վենետիկի Միսիթարեան միաբանութեանը  
յանձնեց: Մուրատեան վարժարանը բացուեցաւ նախ

Իտալիոյ Բատուա քաղաքին մէջ, ապա տեղափոխուե-  
ցաւ Բարիդ, ուր և քանի մը կարգ ընտիր աշակերտներ  
հանց: Սամուէլ Մուրատեանի օրինակին հետեւելով,  
ուրիշ Հնդկաստանցի հայ վաճառական մը, եղուարդ  
ուրիշ Հնդկաստանցի, կտակով մեծ գումար թողած է,  
որով իր անունով Վենետիկի մէջ հիմնուեցաւ Ռափայէլ-  
եան վարժարանը՝ նոյն պայմաններով և միեւնոյն միա-  
բանութեան տեսութեան տակ: 1870ին Մուրատեան  
վարժարանը փոխադրուեցաւ Վենետիկ և Ռափայէլեան  
վարժարանին հետ միացուեցաւ, Այս այնքան ցաւալի չէ  
վարժարանին հետ միացուեցաւ, որ չբաւոր հայ պատանի-  
ները անխտիր շէն վայելի բարերարներուն չնորձը, այլ  
միայն հոռմէազաւան Հայերը: Ուրիշ շատ բարերարներ  
եղած են Հնդկահայոց մէջ, որոնք կտակներ ձգեր են  
ազգային նպատակներու համար. այդ կտակներուն ոմանց  
արդիւնքը ներկայիս կը վայելին այլեւայլ հայ հասարա-  
կութիւններ, բայց շատ կտն որ անհոգաբար տակաւին  
անգործադրելի մնացած կամ բոլորովին մոռացութեան  
տրուած են:

ԺԹ. դարու սկզբին հայ գաղթականները անդլիա-  
կան Հնդկաստանէն տարածուեցան հոլանտական երկիր-  
ները, և մասնաւորապէս Ճաւա կղզին, որ նոյնպէս մեծ  
պայծառութեան հասան և այլ և այլ մարգասիրական  
հաստատութիւններ հիմնեցին: Ստոնցմէ այս դարուն ա-  
ռաջին քառորդին նշանաւոր եղած է իր անբաւ հարըս-  
տութեամբը Գէորգ Մանուկեան, որուն համար կը սրտ-  
մուխ թէ երբեմն մեծամեծ գումարներ փոխ տուած է  
Հոլանտացոց տէրութեան: Ասոր ժամանակակից և երկրա-  
մասնակ մեծ ծառայութիւններ ըրած է Հոլանտացոց:  
Ս.յօսր Հնդկահայերը առաջուան յաջողութեան մէջ  
չեն, մասամբ որովհետեւ չկրցան մրցիլ Անգլիացոց հետ,

մասամբ այ որովհիտեւ ուրիշ տեղեր գրուեցան . շատ տարի չէ որ հայ վաճառականներու ընկերութիւն մը անցաւ Չինաստան և այնտեղ հաստատուեցաւ : Բայց դեռ շատ առեւտրական հայ տուներ կան Հնդկաստանի՝ Պոմպէյ , Կարիպթա , Մատրաս , Պաթալիա և Սինկափուր քաղաքներուն մէջ , որոնք Անգլիացոց իշխանութենէն անկախ տեղերու վաճառականութեան մեծ մասը իրենց ձեռքը պահած են :

**ՀԱՅՈՅ ՅԱՐԱՔԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՅ ՀԵՏ. —  
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ**

81

Հայոց ստացիւ յարաբերութիւնները Ռուսաց հետ. — Ռուսաց արքունիքիև քաղաքականութիւնը Հայոց վերաբերմանը. — Պարսկաստանի Հայոց առեւտրական դաշնայնութիւնը Ռուսիոյ հետ (1659). — Պետրոս Մեծի Հայոց ցոյց տուած պաշտպանութիւնը. — Ղարաբաղի մէլիքներու քաղաքական յարաբերութիւնները Պետրոս կոչակի հետ . Իսրայել Օրի և Միկաս վարդապետ. — Մելիքներու ներքին քաղաքականութիւնները. — Կատարիկէ Բ.ի խնամքը Հայոց վրայ. — Մելիքներու հաշտարարութեան երդումը Ռուսիոյ տերութեան (1787). — Ադա Մեհմետ-խանի արշաւանքը դեպի Հայաստան և Վրաստան (1795-1797) :

Հայոց յարաբերութիւնները Ռուսիոյ հետ շատ հին ժամանակներէն կը սկսին , երբ դեռ Ռուսները իրենց երկրին մէջ ամփոփուած և այլ և այլ իշխանութիւններու

բաժնուած էին : ԺԱ. դարու կէսերը Աղէքսանդր Բիելի մեծ իշխանը Լեհաց դէմ պատերազմ ունենալով , Նախտաի Հայերը օգնութեան կանչեց , կրօնի , վաճառականութեան և արհեստներու ազատութիւն խոստանալով՝ Հայերն այ ընդունեցին անոր հրաւերը (1060) : Կէս դար յետոյ արդէն հայ գաղթականներուն թիւը բաւական մեծ էր Բիելի մէջ , ուր քարայէն եկեղեցի մըն այ ունէին : Հայերը այդ ժամանակները ոչ միայն վաճառականութեան և գինուորական գործերուն մէջ անուն հանած էին , այլև արքունի ամենահմուտ բժիշկներն էին :

Ռուսաց տերութիւնը հայ ազգին նկատմամբ հետեւեալ քաղաքականութեան հետեւեցաւ : Աչքի առջև ունենալով իր երկրին վաճառականութեան ու արուեստներուն բարգաւաճումը և իր ապագայ աշխարհակալութիւնները Ասիոյ մէջ , ուստի պետութիւնը անցեալ երկու դարերուն պաշտպան ու բարեկամ հանդիսացաւ Հայոց : Ռուսաց թագաւորները մեծամեծ խոստումներ տուին Հայոց , արտօնութիւններ չորհեցին , ստորագրեցին ու պատուանշաններ բաշխեցին որպէս զի անոնց համակրութիւնը գրաւեն :

Պարսկաստանի հայ վաճառականներուն ընկերութիւնը 1659ին պատուաւոր պատուիրակութիւն մը զրկեց Ռուսաստան , որ Ալեքսէյ Միխայիլովիչ թագաւորին դուհարեղէններով զարդարուած ոսկի գահ մը ընծայ բերաւ , հայ արուեստագէտներուն ձեռքէն ելած , որ մինչև հիմա կը պահուի և միայն մեծամեծ հանդէսներու ժամանակ մէջտեղ կը հանուի : Այս բանին վրայ առեւտրական դաշինք մը կնքուեցաւ Ռուսաստանի և իշխող ընկերութեան միջև , որուն զօրութեամբ Հնդկաստանի ու Պարսկաստանի թանկագին ապրանքները սկսան Ռուսաց երկիրը թափուիլ Պարսկաշին ծոցին , Սպահանի և Կասպից ծովի ձամբով : Բազմաթիւ հայ վաճառականներ եկան ընակեցան Նովկորոտ , Արխանկէյ , Մոսկուա և քիչ յետոյ

Բեղերսպուրկ, և առևտրական տուներ հաստատեցին յիշեալ քաղաքներուն մէջ: Անոնք կը վաճառէին Ռուսաստանի մէջ գոհարեղէններ և մետաքսեղէններ, անուշահոտ խուսկեր ու համններ, խակ այդ երկրէն կ'արտածէին թանկագին մուշտակներ և մետաքսեր:

ԺԸ. դարու սկիզբին Պետրոս մեծը աւելի հեռու գնաց: Առանձին հրովարտակով պատուիրեց Մերակոյտին պաշտպանել Պարսկաստանի Հայերը և ամէն միջոց չինսոյել զանոնք Ռուսաստան քաշելու համար: Ռուսիչ հրովարտակով մըն այ Պետրոս Ապրո Զմիւռնիացի հարուստ վաճառականին անուամբ տուած, որով Թուրքահայոց ճամբան կը բանար դէպի Ռուսաստան: Այնուհետև շատ հայեր Լեհաստանէն, Պարսկաստանէն ու Տաճկաստանէն անցան Ռուսաստան և իրենց վաճառականութեամբ, արհեստներով ու երկրագործութեամբ նոյն երկիրը պայծառացուցին: Սափար Վասիկեան հայազգին առաջինն եղաւ որ Պետրոսին օրով թիկնիներ անկեց Թէրէքի ավերուն վրայ և նոյն տեղը առաջին մանարանը հաստատեց: Նոյնպէս յայտնի է թէ Հայերն եղած են, որ Պետրոս կայսեր յորգործմով առաջին մետաքսի գործարանները հաստատեցին Ռուսիոյ մէջ և կերպասեղէն գործել սովորեցուցին Ռուսաց:

Ահա այդ ժամանակները կը սկսին Ղարապաղի մէլիքներուն քաղաքական յարաբերութիւնները Ռուսաց արքունիքին հետ: Ղարապաղը ԺԸ. դարու սկզբին բաժնուած էր հինգ գաւառներու՝ Զրաշերդ, Կիւլիստան, Վարանդայ, Խաչէն և Տիգակ կամ Դուզախ, իւրաքանչիւրը մէջ մէկ հայ մէլիքի իշխանութեան տակ: Բնակիչներուն թիւը 300,000ի կը հասնէր, որոնցմէ երկու մասը հայ, և մէկ մասը թուրք կա պարսիկ: Օղուտ քաղկով Պարսկաստանի անկեալ վիճակէն, Ղարապաղի մէլիքները մտածեցին օտար լուծը թօթուել և մտնել քրիստոնեայ աէրութեան մը հովանաւորութեան տակ:

Այս դիտաւորութեամբ անոնք դադանի դեպանութիւն մը գրկեցին Եւրոպա, քրիստոնէական աշխարհին համակրութիւնն ու օժանդակութիւնը խնդրելու: Դեպանութեան գլուխն էին Իսրայէլ Օրի անունով հնգաստանցի հայը և Մինաս վարդապետը, որոնք օգնութեան խոստումն առին Պաւլիէրայի կայսրնափր իշխանէն և անոր յանձնարարական թուղթովը գրկուեցան Բեղերսպուրկ Պետրոս Մեծի աջակցութիւնը խնդրելու համար (1706): Կայսրը այս դործին մէջ Ռուսաստանի ազգեցութեան և ապագայ աշխարհակարութիւններուն գրուականը տեսնելով, ուրախութեամբ ընդունեց եղած առաջարկութիւնը: Անմիջապէս Իսրայէլ Օրին գրկուեցաւ Արեւելք իբրև դեպան Հիւսէին շահին մօտ, բայց իրօք Պարսկաստանի վիճակն հակնալու և Հայոց ապստամբութիւնը պատրաստելու համար: Իսկ Մինաս վարդապետը մնաց Ռուսաստան և այն տեղ բանակցութիւնները կը շարունակէր Գանձասարի վանքին հետ, ուր հայ մէլիքները կը ժողովուէին իրենց խորհուրդներուն համար: Օրին՝ դեռ Սպահան չհասած՝ մեծ խրտուժ ինկաւ շահի պարտին մէջ, պարսիկ ժողովուրդին և Հայոց մէջ: Այս վերջիններուն ուրախութիւնը շափ չունէր անոնք կը դուշակէին արդէն Պարսից սէրութեան անկումը: Պարսիկները մօլաւաներէն գրգռուած՝ կը պահանջէին որ կայսեր դեպանը չընդունի. ամբողջին զայոյթը կը գրգռէին նոյնպէս և բուպացի վաճառականները, որոնք վախնալով թէ մեծ վնասներ կը կրնն եթէ Հանց ազգեցութիւնը գործանայ, կը հաւտայնէին թէ արդարև Իսրայէլ Օրին թաղաւոր պիտի դառնայ, և թէ այդ կ'ապացուցանեն նոյն իսկ անոր անունն (Israel Ori) տառերը, որոնք եւս ու առաջ դասուելով՝ կը կազմ են ֆրանսերէն il sera roi (ան թագաւոր պիտի ըլլայ) բառերը: Օրին շահէն ընդունուելէ յետոյ՝ վերագարձաւ և յայտնեց կայսեր թէ Հայերը ապստամբ են և միայն նշանի մը կը սպասեն ապստամբութիւնը սկսելու համար:

Այդ միջոցին տեղի ունեցաւ Աֆղաններուն սպասամբութիւնը, որուն հետեանքն եղաւ Հիւսիցին շահին գահընկէցութիւնը և Կովկասեան լեռնականներուն Պարսաստան արշաւելը: Ղարստաղը յամար առիթ սեպեց անկախութեան դրօշակը բաժրացնելու, մանաւանդ որ Պետրոս կայսրն ալ եկեր էր Տէրպէնտ: Հայ մէլիքները Վրաց Վախթանկ թագաւորին հետ միարանած՝ 40,000 զօրքով գացին զայն դիմաւորելու Կուր գետի ափերուն վրայերկու վիճակակից ազգերը յոյս ունէին վերջապէս հզօր կայսեր օգնութեամբ իրենց հայրենիքը դարաւոր բռնակալութենէն ազատել: Բայց Պետրոս Տէրպէնտը, Պաքուն և Կիւմըր գրաւելէ յետոյ՝ դարձաւ իր մայրաքաղաքը և Հայերը միակ մնացին իրենց թշնամիներուն առջև: Ռուսաց միջամտութիւնը արեւելեան գործերուն մէջ սաստիկ զայրացուց Օսմանցիները, որոնք կայսեր ետ քաշուելէն խրախուսուած՝ ինկան պարսկականնահանգներուն վրայ: Մէլիքները իրենց երկրին մէջ և Դաւիթ բէկ Հոյիձորի առջև քանի մը տարի քաջութեամբ պաշտպանուեցան անոնց դէմ, և այդ միջոցին անդադար դեպատեութիւններ կը գրկէին Ռուսաց արքունիքին օգնութիւն խնդրելու: Բայց ակնկալուած օգնութիւնը չհասաւ, և Հայերը ընկճուելով՝ պարտաւորուեցան նախ Օսմանցոց և ապա Նատրը-շահի գերիշխանութիւնը ճանչնալ: Այս աշխարհակալ թագաւորը մէլիքները իրենց իշխանութեան մէջ հաստատեց կրկին նպատակով, նախ՝ որպէսզի իր թագաւորութիւնը ճանչնան և երկրորդ՝ որպէս զի Ռուսաց արքունիքէն հետու պահէ զանոնք:

Նատրը շահի մահէն յետոյ Պարսկաստանը գարձեալ անիշխանութեան մասնուեցաւ (1747): Այդ ժամանակները Ղարսաղի մէլիքներուն մէջ ալ մեծ գտնութիւն մը ինկաւ, որ երկար տարիներ տեւեց և աղէտալի հետեանքներ ունեցաւ Հայոց անկախութեան համար: Վարանտայի մէլիք Շահնազարը իր անդրանիկ եղբայրը

սպաննելով՝ յափշտակեց անոր իշխանութիւնը: Միւս մէլիքները այս եղեռնագործութեան վրէժը առնելու համար՝ միարանեցան և իրենց զէնքերը դարձուցին եղբայրասպանին դէմ: Շահնազար՝ միարանած մէլիքներուն զօրութեան դէմ զնելու համար՝ բարեկամացաւ ճիւղանշիրներու առաջնորդ Փանահ խանին հետ, և Շուշուա բերդը ու իր հարազատ աղջիկը անոր կնութեան տուաւ: Այսպիսով արիւնհեղ պատերազմ մը սկսաւ մէկ կողմէն մէլիք Շահնազարի և Փանահ խանի, և միւս կողմէն Ջրարբերդի մէլիք Աղամի և Կիւլիստանի մէլիք Յովսէփի միջև: Տաններկու տարի անընդհատ երկու կողմի պատերազմողներուն երկիրները ոտնակոխ եղան, մինչև որ վերջապէս Աղամ և Յովսէփ ընկճուեցան և քաշուեցան Վրաստան. Փանահ խանն ալ անոնց երկիրներուն տէր եղաւ: Քանի մը տարիէն յետոյ՝ Աղամ և Յովսէփ Գանձակի խանին միջնորդութեամբ հաշտուեցան Փանահի հետ և անոր իշխանութիւնը ճանչնալով՝ իրենց երկիրները ետ ստացան:

Այդ ժամանակները Ռուսիոյ գահին վրայ բարձրացաւ Կատարինէ Բ. կայսրուհին (1762), որ Պետրոս Մեծի օրինակին հետեւելով՝ սկսաւ ուշադրութիւն դարձնել Հայոց և Հայաստանի վրայ: Բայց այս անգամ խնդիրը այլ եւս Հայաստանի անկախութեան վրայ չէր, ինչդիրը այլ եւս Հայաստանի անընակ տեղերը հայ գաղթականներով այլ Ռուսաստանի անընակ տեղերը թող տուին շէնցնելու, մինչև որ հանդամանքները թող տուին քրիստոնէայ հայ նահանգները պարսիկներու ձեռքէն կորզել: 1779ին, քանի որ դեռ Խրիմը Օսմանցոց տիրապետութեան տակ էր, 15,000 հայ կայսրուհին հրաւէրով գաղթեցին յիշեալ թերակղզիէն և երկու քաղաք հիմնեցին Ռուսիոյ հովանաւորութեան տակ, մէկը զաք հիմնեցին Ռուսիոյ հովանաւորութեան տակ, մէկը զապօ՛ Պետրապոլիոյ նահանգին մէջ, Գաղթականները զապօ՛ Պետրապոլիոյ նահանգին մէջ, Գաղթականները զանդան արածնութիւններ ստացան տէրութենէն, ինչպէս



Բայց այս հաշտութիւնը Պարսից կողմէն դիտողա-  
 դար մըն էր: Արաս-Միրզայի միտքն այն էր, որ իր ոյ-  
 ժերը կազդուրէ և նորոգուած զօրութեամբ յարձակում  
 գործէ թշնամիներուն վրայ: 1826ի ամառը Պարսից ար-  
 քայրդին 80,000 զօրքով անցաւ Երասխը և Ղարստաղ  
 մանկով Շուշին պաշարեց. զօրաբաժին մըն ալ զրկեց  
 գանձակի կողմերը. որ նայն քաղաքի բերդին տիրելէ  
 յետոյ՝ յառաջացաւ մինչև Շամքորի գետը և այնտեղ  
 սպասեց Պարսից գլխաւոր բանակին, որ միաբան զօրու-  
 թեամբ Թէֆլիսի վրայ երթան: Բայց Շուշիի պաշարումը  
 անյաջող կ'երեւար: Թէև բերդին մէջ քիչ մը ուռւ զօրք  
 կար միայն, որ ոչ բաւական պաշար և ոչ հրանօթներ  
 ունէր, բայց Հայերը բերդապահ զօրքին հետ միանալով՝  
 քաջութեամբ կը պաշտպանուէին թշնամիներուն դէմ. մին-  
 չև անդամ հայ կիներ ու աղջիկներ պատնէշներուն վրայ  
 կանգնած կ'օգնէին պաշարուողներուն կռուի ժամանակ  
 փամփուռաներ բաժնելով անոնց: Պարսից արքայորդին  
 գանազան խտատումներով փորձեց համոզել Հայերը որ  
 Ռուսերէն ժաժնուին և բերդն իրեն յանձնեն. բայց Հա-  
 յերը անյողողղ մնացին իրենց հաւատարմութեան մէջ:

Այս մեծոցին Մատաթեան հայազգի իշխանը գունդ  
 մը ուռւ զօրքով Թիֆլիսէն զրկուեցաւ Պարսից արչա-  
 ւանքին ստաջքն առնելու: Հասնելով Շամքոր, ան այն-  
 պիսի ջարդ մը տուաւ թշնամիներուն, որ սարսափած  
 փախան իրենց բոլոր սաղմամթերքը յաղթողին ձգելով:  
 Մատաթեան Պարսից կաներ ինկաւ, որ ժամանակ չտայ  
 անոնց Գանձակի մօտ կանգ առնելու, ուր կրնային ի-  
 րենց պարսութեան վրէժը տեղացի Հայերէն հանել: Այս-  
 տեղ ան Հայերէն իմացաւ որ Արաս-Միրզան իր զօրքին  
 մէկ մասը Շուշուայ բերդին մօտ ձգելով՝ աճապարանքով  
 իր վրայ կուգայ: Ծակատամարտը տեղի ունեցաւ Գան-  
 ձակի մօտերը. Պարսիկները, չնայելով իրենց ահազին  
 բազմութեանը, չարաչար յաղթուեցան և հալածուեցան,  
 մինչև իրենց երկրին սահմանները:

Պարսից յարձակումները Ռուսաց գրաստ երկիրներուն վրայ.  
 Կիւյատանի դաշնագրութիւնը (1813).— Արաս-Միրզայի  
 նոր արշաւանքը (1726). Շուշիի պատերազմը.— Մատաթ-  
 եանի յարրութիւնները Շամքորի և Գանձակի առջև.—  
 Ռուսերը Պարսից Հայաստանի մէջ (1827). Պակեկիյի  
 յարրութիւնները.— Ռուսաց նոր յաշտութիւնները Ատրպա-  
 տականի մէջ Թուրքմէնայի հաշտութիւնը և Ատրպատականի  
 Հայոց Ռուսաց երկիր գաղթելը (1828).— Ռուս-տաճկական  
 պատերազմը (1828—1829).— Ադրիանուպոլիսի հաշտու-  
 թիւնը.— Տաճկանայ գաղթականութիւնը (1830):

Պարսիկները չէին կրնար դիւրութեամբ մոռնալ ի-  
 րենց կրանցուցած երկիրները. սրանց Ռուսերը տիրելը  
 էին առանց կաթիլ մը արիւն թափելու: Թէև Աղա-Մահ-  
 մուտ խանի յաջորդը, Տաթալի շահը, խաղաղասէր մարդ  
 մըն էր, բայց անոր երէց որդին, անձնախտահ Արաս-  
 Միրզան, Ռուսերը ետ մղելու յոյսով՝ զէնք առաւ:  
 Կռիւք քանի մը տարի տեւեց և ձեռ վիաս հարցուց նոր  
 գրուած երկիրներու ժողովուրդներուն: Ռուսերը թէև  
 սակաւաթիւ էին, բայց ի վերջոյ խորտակեցին Պարսից  
 զօրութիւնը: Այս հակառակութիւններուն ժամանակ Հա-  
 յերը մեծ օգնութիւններ ըրին իրենց նոր տէրերուն, պա-  
 տերազմի ժամանակ անոնց հաւատար արիւն թափելով  
 և հայի պակասութեան ժամանակ պաշար հապնելով:  
 Պարսիկները ստիպուեցաւ հաշտութիւն ինդրել և Կիւլիս-  
 տանի դաշնագրութեամբ Ղարստաղը և քանի մը ուրիշ  
 գաւառներ Ռուսաց ձգել (1813):

Նիկողայոս կայսրը յաղթութիւններէն չբաւականանալով, պատուէր դրկեց Կովկասեան բանակին որ Պարսից երկիրը արչաւէ: Մատթեան իր ձեռքին տակ ունեցած սակաւաթիւ զօրքով և հայ կամաւորներուն օգնութեամբ անցաւ Ղարապաղ և յաղթութեամբ հասաւ մինչև նոր նահանգին գլխաւոր քաղաքը՝ Ահար: Իսկ Ռուսաց գլխաւոր բանակը Պասկելի զօրապետին ընդհանուր հրամանատարութեան տակ պարսկական Հայաստանը մտաւ. անոր կ'ընկերանար Վրաստանի Հայոց առաջնորդ Ներսէս արքեպիսկոպոս Աշտարակեցին, որ ձի նստած և խաչը ձեռքին՝ կ'առաջնորդէր Հայոց կամաւորներուն զունդը (1827): Հայերը Պարսից դարաւոր բռնութիւններէն զզուած ըլլալով, գրկարաց ընդունեցին Ռուսերը և ամէն հարկաւոր օգնութիւնները ըրին անոնց: Մէկ կողմէն Բէնիկէտօրֆ զօրավարը իր գումարաակով դէպի Երասխ գետը յառաջացաւ և Էջմիածնին տիրեց՝ իսկ միւս կողմէն Պասկելի զօրապետը մինչև նոյն գետը առաջ երթալով՝ Նախիջևեանն առաւ և Աբասապատ բերդը պաշարեց: Պարսիկները իրենց ձախարհութիւններուն վրէժը Հայերէն հանեցին՝ անոնց գիւղերը թալանելով ու այրելով, բնակիչներն ալ Երասխի միւս կողմը քշեցին. բայց և այնպէս շատ Հայեր ամէն վտանգ աչք առնելով՝ կ'առաջնորդէին Ռուսերը անձամբ ձամբաներով, թըշնամիներուն բոլոր շարժումները կը հասցնէին անոնց և մենչև իսկ պատերազմի դաշտին մէջ կը խառնուէին: Պարսիկները Աբաս-Միրզայի առաջնորդութեամբ խմբուեցան ձէվանրուզի սուլև, ուր Պասկելիչը նոր յաղթութիւն մը տարաւ անոնց վրայ և նոյն բերդն ալ զօրքով գրաւեց: Ապա իր ընթացքը շարունակելով՝ Սարտարապատ բերդին տիրեց և բանակ դրաւ Երևանի սուլև, որ կարճատե պաշարումէ յետոյ անձնատուր եղաւ (1 հոկտ.):

Այս յաղթութիւններէն յետոյ Ռուսերը անցան Ասորպատական և Մարանդ ու Թաւրիզ քաղաքներուն տիրելով ուղեցին հաշտութիւն կնքել պարսից հետ: Բայց

Յաթալի շահը անոնց առաջարկութիւնը մերժեց, ուստի Պասկելիչ իր յաղթական արչաւանքը առաջ տարաւ և Որմիոյ ու Արտեցիլ բերդերուն ալ տիրեց: Այն ժամանակ Պարսից թագաւորը ստիպուեցաւ Նիկողայոս կայսր նակ Պարսից թագաւորը ստիպուեցաւ Նիկողայոս կայսրն առաջարկած հաշտութեանը զիջանիլ և Թուրքմէնչայի դաշնագրութիւնը ստորագրել, որուն գլխաւոր պայմաններն էին՝ Ա. Երասխ և Կուր գետի մէջ եղած Հայաստանի մասը Ռուսաց ձգել և Բ. Պարսկաստանէն Ռուսաստան գաղթել ուղղներուն ոչինչ արգելք չընել (1828 Վեարձարի 10):

Վերջին պայմանը գլխաւորապէս Ասորպատականի Հայոց կը վերաբերէր: 40,000 հայ Լազարեան Ղազար գնդապետին յորդորմամբ ձգեցին իրենց տունուտեղը և անցան Ռուսաց նոր տիրած Նախիջևանի ու Երևանի գաւառները: Ի զուր եղան Աբաս-Միրզայի բոլոր ջանքերը զաղթողներուն միտքը փոխելու, ներկայացնելով անոնց այսպիսի սեղախտութեան նեղութիւնները և այն աղքատութիւնը որ կը սպասէր անոնց օտարութեան մէջ: «Լաւ է Ռուսաց խոտն ուտենք՝ քան Պարսից համար», պատասխանեցին անոնք, և Ռուսաց սուլեաներուն պաշտպանութեան տակ սահմանն անցան: Այսպիսով Պարսկաստանը՝ արեւելեան Հայաստանի հետ կորսնցուց նաև մեծ բազմութիւն մը աշխատասէր ու զործունեայ ժողովրդեան, որով այնուհետև Պարսից իշխանութեան տակ գտնուած Հայերը շատ նուազեցան և հազիւ 120,000 հոգի մնացին, որոնք կը բնակին Պարսկահայքի աննշան մասին մէջ, Ասորպատականի, Թէհրանի և Սպահանի մէջ:

Նոր վերջացեր էր պարսկական արչաւանքը, որ 1828 ապրիլ 14ին հրատարակուեցաւ ուսուսածկական պատերազմը: Պասկելիչը 12,000 զօրքով և 70 թնդաւորներով Կիւմրիէն (Սլէքսանդրապոլ) ճամբայ ելաւ և առաջնորդութեամբ առաջ երթալով հասաւ ու պաշարեց Կարսը, որ կարճատե գիւմարութիւնէ յետոյ իր գունդները

բացաւ յազթողին առջև: Այստեղէն Ռուսերը Ախալց-խայի վրայ գացին և նոյն քաղաքին բերդը յարձակու-մով առին, որով Արտասան քաղաքն ալ կնքն իրեն անձ-նատուր եղաւ: Գիւրսերը երկրին խառնակ վիճակէն օգուտ քաղելով, սկսան սովորականէն աւելի նեղել Հա-յերը, և բազմաթիւ հայաբնակ գիւղեր թալանեցին: Պա-յազխայի գաւառը այս նեղութիւններէն ազատուեցաւ, երբ Ռուսերը աարւոյն վերջերը այն կողմերը զօրքով գրաւեցին: Այնուհետև ձմեռն վրայ հասնելով, պատե-րազմական գործողութիւնները դադարեցան, և երկու-կողմերը սկսան յաջորդ տարուան համար պատրաստու-թիւններ տեսնել: Օսմանցիք գիտնալով որ Ռուսերը իրենց բոլոր զօրութիւնը Կարինի վրայ պիտի դարձնեն, 50,000 զօրքով եկան կանգնեցան նոյն քաղաքին առջև: Ձմեռուան խոտութեան պատճառով պատերազմը հաղիւ-յունիտի սկիզբին նորոգուեցաւ: Պատկեւիչ երկու ճակա-տամարտի մէջ բոլորովին խորտակեց Օսմանցոց բանակը և հասաւ Կարինի առջև: Այս քաղաքը, որուն ամրու-թիւններուն վրայ Թուրքերը ամբողջ ձմեռ աշխատոցու-ցեր էին Հայերը, կարող էր երկար ժամանակ դիմանալ. բայց Օսմանցիք այնքան ճախորդութիւններէն վհատած՝ գրեթէ առանց արիւնահեղութեան բերդին բանալիները յանձնեցին Ռուսաց զօրապետին (1829 յունիս 26):

Սուլթան Մահմուտ տեսնելով որ Ռուսերը մէկ կող-մէն մինչև Կարին և միւս կողմէն մինչև Աղբիւնու-պոլիս հասան, ստիպուեցաւ հաշտութիւն խնդրել: 1824ի սեպտեմբեր 2ին կնքուեցաւ Աղբիւնուպոլիսի դաշնա-դրութիւնը, որուն զօրութեամբ Թուրքիան պատերազ-մական տուգանքին տեղ ձգեց Ռուսաց կայսեր Անապան, Փոթին, Ախալցխան և Ախալքալաքը իր շրջակայ գիւ-բերով:

Այս պատերազմին ինչպէս նաև պարսկական արշա-ւանքի ժամանակ, Հայերը մեծ համահրութիւն ցոյց

առին Ռուսաց, և այս պատճառով Օսմանցոց բարկու-թիւնը շարժեցին իրենց դէմ: Ասանց զարթոյթը մեծ եղաւ մանաւանդ՝ երբ ձեռք ձգեցին Եփրեմ կաթողիկոսին կնք-դակը, որով կը յորդորէր Կարնեցոց հարկաւոր օգնու-թիւններն ընել քրիստոնեաներուն՝ մահմէտականներուն դէմ: Թէև սուլթանը նոր դաշնադրութեամբ կհանքի ու կրօնի ապահովութիւն կը խոստանար իր քրիստոնեայ ու հպատակներուն, բայց և այնպէս Կարինի առաջնորդ Կա-րապետ Լալիսկոպոսը Օսմանցոց վրէժինդրութենէն վախ-նալով՝ յորդորեց իր ժողովուրդը Ռուսաց զօրքին հետ միասին գաղթել Ռուսաստան: Այսպիսով 1830ի ամառը 90,000 հայ Կարինէն, Կարսէն ու Պայաղխէն գա-րս եկան և ձամբան մեծ նեղութիւններ կրելով՝ գացին բնակեցան Ալէքսանդրապոլի, Ախալցխայի և Ախալքա-լաքի գաւառները:

Կանոնագրութիւն Ռուսաստանց եկեղեցական վարչութեան (Պօթժեկիս) (1836).—Ռուսաստանց եկեղեցական և մտաւո-րական յառաջդիմութիւնը.—Լազարեանց տունը և ակունց կառուցած ձեմարսեր (1816).—Ներսիսեան դպրոց (1825).—Բարձրագոյն կրթութեան արդիւնքը.—Աղբիւնց ուսում-նարանները.—Տպագրութիւնը և մամուլը Ռուսաստանց մէջ:

Ռուսաստանը Հայաստանի մէկ նշանաւոր մասին տիրելէ յետոյ, որուն մէջ կը գտնուէր Ս. Էջմիածնի



տունն ու արհեստները պիտի ծաղկեցնէր: Եւ յիրաւի, Հայերը իրենց նոր կայտութեան մէջ կեանքի ու ստացուածքի արահայտութիւն վայելելով, սկսան մեծ եռանդով վաճառականութեան եռուէ բլլալ, որով Կովկասի առուտուրը կարճ միջոցի մէջ մեծ պայծառութեան հասաւ: Նիւթական արահայտութիւնը Ռուսաստանի Հայոց միջոց տուաւ կրթութեան հոգ տանելու, և այս կողմէն Ռուսահայերը սուկի յառաջդիմեցին քան Քուրքիոյ Հայերը՝ իրենց կանոնաւոր ուսումնարաններով: Տակաւին ներկայ դարու սկիզբը դուրս եկան քանի մը ականաւոր անձեր, որոնք իրենց ստատաձեռնութիւնն ու ազգկցութիւնը ի գործ դրին Ռուսահայոց մտաւոր և բարոյական կրթութիւնը հաստատ հիման վրայ դնելու: Նախաձեռնութիւնը այս գեղեցիկ գործին մէջ կը պատկանի Լազարեանց տոճմին և Ներսէս Ե. Կաթողիկոսին:

Լազարեանց նախնիքը բնիկ Հին-Ջուղայեցի էին, որոնք նոյն աւանի հարուստ բնակիչներուն հետ: Եա հարաւի օրով դաղթեցին Սպահան, և այնտեղ յառաջանալով մեծամեծ պաշտօններու հասան՝ իբրև փողերանոցի տետու և արքունի գանձերու ոստիական և իբրև ազգապետ Նոր-Ջուղայի Հայոց: Նաորը շահի մահէն յետոյ Պարսկաստանը ներքին խռովութիւններու մատնուելով, շատ Հայեր ստիպուեցան Սպահանն ու Ջուղան թողուլ և օտար երկիրներ արաւելնլ: Ասոնց մէջ կը գանուէր նաև Ղազար Նազարեան Լազարեանը, որ իր ընտանիքով ու ստացուածքով անցաւ Ռուսաստան և բնակութիւն հաստատեց Մոսկուայի մէջ: Ետևով քաղաքին չրջակայքին մէջ մտաբար գործարան մը հիմնեց ան, որ կարճ միջոցի մէջ այնպիսի կատարելութեան հասաւ, որ անոնցմէ յառաջ եկած կերպասեղէնները ըստ սկսան գործածուել կայսերական պալատի դահլիճները զարդարելու, միայնգամայն և նուէր կը զրկէին եւրոպական արքունիքներուն: Այս և ուրիշ ծառայութիւն-

ներու փոխարէն՝ Ղազար Լազարեանը ազնուականութեան հրովարտակ ընդունեց Կատարինէ Բ. կայսրուհիէն: Որովիքը հօրը շաւիղովը ընթանալով տէրութեան մատուցած ծառայութիւններու հետ չզլայան ձեռքերուն եկած օգնութիւնը ընկ գանազան հայ հասարակութիւններուն և իրենց հախաութենէն մաս ու բաժին հանել ազգային հաստատութիւններու համար: Անոնց միջնորդութեամբ գանազան ստանձնաչորհութիւններ ստացան Սժտէրխանի, Ղզարի, Մոզդուկի, Գրիգորիսպոլի և Նոր-Նախիջևանի Հայերը. անոնց ծախքով շինուեցան Մոսկուայի ու Բեղերպուրիի հայ եկեղեցիները և հաստատուն եկամուտներով արահայտեցան, վերջապէս անոնց ստատաձեռնութեան արդիւնքը եղաւ Մոսկուայի Լազարեան ձեմարանը արևելեան լեզուներու, որ 1818ին հիմնեց արժանաշիշտակ Յովակիմ Լազարեանը՝ բանիբուն ուսուցիչներ, ուսնալ եկեղեցականներ և ընդհանրապէս բարեկիրթ քաղաքացիներ պատրաստելու նպատակով:

Գրեթէ նոյն ժամանակները և նոյն նպատակով հիմնուեցաւ Թիֆլիզի մէջ Ներսիսեան դպրոցը Վրաստանի ստաջնորդ Ներսէս արքեպիսկոպոսի աշխատութեամբ և քաղաքին հայ բնակիչներու օժանդակութեամբ (1825): Ներսէս իր հաստատութեան համար բերել տոտաւ Փարիզէն Եահան Զրոյ տ անուով զիմնականը՝ իբրև գաւառապետ հայկարանութեան, և Մոսկուայի Լազարեան ձեմարանէն Աղադարեան Յարութիւն վարդապետը՝ իբրև ուսուցիչ կրօնագիտութեան: Ուսումնարանի համբաւին հետ կարճ միջոցի մէջ աշակերտներու թիւը աւելցաւ և մինչև 400ի հասաւ, բոլորն ալ ձրիալարծ և ցերեկոթիկ, մէկ մասն ալ յատկապէս քահանաներու որդիքը՝ զէշերթիկ: Ընդհանրապէս Լազարեան ձեմարանը, Ներսիսեան դպրոցը, որոնց հետ պէտք է միաջնել և Սժտէրխանի Աղապապեան ուսումնարանը, եղանցնել և Սժտէրխանի Աղապապեան ուսումնարանը, եղանցնել և Սժտէրխանի Աղապապեան ուսումնարանը, որոնցմէ դուրս կըն Ռուսահայոց այն սերմնարանները, որոնցմէ դուրս կըն Ռուսահայոց



բակութեան վրայ իր ծանրակշիռ յողուածներով, որոնք ընդհանրապէս ազգին բարոյական և մտաւորական կըրթութեան կը վերաբերին. սակայն որովհետեւ խմբագիրը հայաբնակ կեդրոնէն հեռու կ'ապրէր, անոր խորհրդածութիւնները յաճախ վերացական են և անմիջական գործադրութիւն չէին կրնար ունենայ: Այս կողմէն աւելի համեստ՝ բայց և աւելի կենդանի թերթ էր «Կուռնի Հայոց աշխարհի» ամսագիրը, որ 1860ին սկսաւ հրատարակուիլ Թիֆլիսի մէջ Մ. Սղարեկեանի խմբագրութեամբ: Նորագոյն հրատարակութիւններու մէջ նշանաւոր տեղ կը բռնեն «Մշակ» լրագիրը Գր. Արծրունիի խմբագրութեամբ (1872—1883), որ առանձին զարկ տուաւ լրագրական գործին՝ Ռուսահայոց մէջ, և «Փորձ» ամսագիրը՝ Աբգ. Յովհաննէսեանի խմբագրութեամբ (1876—1881), յայտնի իր ճոխ բովանդակութեամբ և բնութեան ընտիր հեղինակներու թարգմանութեամբ: Դպրոցական գործին նպաստելու յատուկ նպատակ ունեցած են՝ վերջին տարիներս հրատարակուած «Դպրոց՝ Մանկավարժական թերթ և Վարժարան»: Այս բոլոր հրատարակութիւնները աւելի կամ նուազ գոյութիւն ունենայէ յետոյ՝ դադրած են: Ներկայիս Ռուսահայոց մէջ կը հրատարակուին «Նոր-Դար» և «Մեղու հայաստանի» լրագիրները: «Արձագանք» շաբաթաթերթը, «Արարատ» ամսագիրը և «Ազգութ. ու Մանկավարժանոց» կրթական թերթերը:

Ինչպէս Թուրքիոյ՝ այսպէս և Ռուսաստանի Հայոց մէջ գաղօցը և լրագրութիւնը նպաստեցին և կը նպաստեն երկու կողմի գրական լեզուներու մշակութեանը, որոնք այն աստիճանի կատարելութեան հասած են, որ ընդունակ են յաջողութեամբ բացատրելու և բնութայական գրականութեան ամենանշանաւոր արդիւնքները:

## ԹՈՒՐԿԻՈՅ ՀԱՅԵՐԸ

84

Թուրքիոյ Հայոց վիճակը սկսեալ երեք դարերու մէջ. — Կոստանկեռպոլսոյ պատրիարքութեան հաստատութիւնը (1461). — Ամիրսները և անոնց կշակերտները. — Պատրիարքներու գործած զեղծումները արտակարգութեան համար. — Յովհ. Կոլոտ պատրիարք (1715-1741):

Օսմանցիք Մեծ Հայքի մեծագոյն մասը և ամբողջ Փոքր-Հայքն ու Կիլիկիան նուաճելով, իրենց իշխանութիւնը սարածեցին Հայ ազգին մեծամասնութեան վրայ, որուն թիւը երկուք ու կէս միլիոնի կը հասի: Թէեւ սկիզբէն ի վեր Հայքը միւս քրիստոնէայ հպատակներու հաւասար՝ կը վայելէին իրենց կրօնական-ազգային արտօնութիւնները, բայց և այնպէս քաղաքական իրաւունքներու կողմէ շատ կը տարբերէին տիրապետող մահմետական տարրերէն, որ անարգական աչքով կը նայէին անոնց վրայ՝ իբրև սնհաւատներու (կեալութ) ու ստրուկներու վրայ: Հայքը մինչև անգամ հազուադէպ կը զանազանուի բուն Օսմանցի-գուստով պարտաւոր էին զանազանուիլ բուն Օսմանցիներէն և ոչ միայն զէնք կրկու իրաւունք չունէին, այլև ստիպուած էին որոշեալ գոյնի ու ձևի զգեստներ հագնիլ, և ով որ այս կանոններէն կը շեղէր, տուգանքի և նոյն իսկ մահուան կ'ենթարկուէր: Հարկերը սովոր-





վեննէն կամ հրդեհէն քաղքայաւած էին, որք նորագեց, որն ալ հիմէն շինեց: Այս շինութիւնները գրախ հանելու զժողարութիւնը համարու համար, պէտք է մասըրկել որ իւրաքանչիւր նոր եկեղեցի շինելու կամ քանդուածը նորագելու համար՝ մեծ աւարք կը տրուէր աւրութեան:

## 85

Կարողիւորեան սկզբնաւորութիւնը Տաճկանայց մէջ. — Համեակակալ Հայերը սզգայի եկեղեցիի գիւղը դարձնելու փորձ (1820). — Համեակակալ Հայոց ջանքը առանձին սզգայեալ ունենալու (1827). Համեակալուսնեկերու սքարը (1827-28). — Կարողիւորեան նաստաւորութիւնը (1830). — Յարութիւն Պեգնեան եւ իր գործերը (1774-1834):

Հատկապէս իր արբանեակներուն ձեռքով շատ կանուխ ժամանակներէ սկսել էր նետամուտ ըլլալ Թուրքիոյ Հայերը իր կողմը սրաւոյ: Սղուտ քաղկեդով պատրիարքներու աթոռակարութեան կոխներէն, գանաղան կարգերու բառին կրօնաւորներ, մասնաւորապէս ձիգուխները իրենց բանաստեղծութիւններուն — չորսիւ յաջողեցան երկարատեւութեան սրտը սերմանել ազգին մէջ: ձիգուխները արդէն 1668ին առաքելութիւն մը հաստատել էին Կարնայ մէջ, որ երկու ձիգի կը բաժնուէր. առաջինը կը կոչուէր Ս. Գրեգոր, և կը գործէր Գերջան, Հասան-Պոլ, Կարս, Պալապխա քաղաքներուն մէջ իրենց զիւղերով. իսկ երկրորդը Ս. Իգնատիոս անունով, և կը բաժնուակէր Սպիր, Բարկերգ, Տրապիզոն և Կիւմիւշխանէ քաղաքները չրջակայ զիւղերով:

Փոքրատուքը կազմուեցաւ կաթողիկէ հայ հասարակութիւն մը, որուն անդամները սկսան խորշիլ հոգեւոր հաղորդակցութիւն ունենալու իրենց ազգակիցներուն հետ, և միայն մկրտութիւնը, պատկն ու թաղումը կ'ընդունէին Հայոց եկեղեցիներէն: Պատրիարքներէն Կործնեցին քաղցրութեամբ կանգնեցնել այս շարժումը, որիչները խիստ միջոցներ ի գործ դրին. բայց թէ առաջիններուն ներազամտութիւնը, և թէ վերջիններուն խառութիւնները անգոր եղան կրօնական պատկաման առաջին առնելու: Կաթողիկէ կղերը փրանսական զեպանիս պաշտպանութիւնը վայելելով, սկսուաւ ի համարձակ գործել, և որովհետեւ Օսմանեան տէրութիւնը չէր ուզել հայ կաթողիկէներու առանձին դաստեղծութիւն մը ձանջնալ, որ չըլլայ թէ անոնց պատճառով եւրոպական տէրութիւնները իրաւունք ստանան իր ներքին գործերուն իրաւունքու, այս պատճառով Պապը բաւականացաւ ժամանակ մը նորադարձներուն համար հայ եպիսկոպոս մը առաջնորդ նշանակել Կոստանդնուպոլսոյ բառին նա իրակին իրաւասութեան տակ (1758):

Մինչդեռ այս պապականներուն ցանած սկսմըր օրէ օր կ'աճէին, գանուեցան քանի մը բարեխիտ անձեր երկու կողմի սզգայիներուն մէջ, որոնք այս կրօնական բաժանման իրանները նկատել առնելով՝ մտածեցին հարք մը գանել միութեան: Այս փորձը եղաւ ներկայ դարու առաջին քառորդին, Ալբրանտսպոլսեցի Պօղոս պատրիարքին օրով: Բայց որովհետեւ խնդիրը փախուկ էր և հարկ եղած կարեւոր զգուշութիւններով յառաջ շարուեցաւ, ոչ միայն ցանկացած արդիւնքը չունեցաւ, այլև մեծամեծ չարիքներու պատճառ եղաւ, մանաւանդ երբ տէրութեան քաղաքականութիւնն ալ գործի մէջ խառնուեցաւ:

Երբ 1819ին հոռովէպոսան Տիւղեան գերդաստանը փոզերանոցի գործակարութեան զրկուելով խիստ







Թիւնը ի գործ դրաւ ան լիովին ուրիշներուն քարիք ընելու: Ի ընէ սղորմած և մարդասէր ըլլալով, իր անսահման աւատածեանութիւնը վայելցցին ամեն հասարակութիւնները առանց ազգի և կրօնի խտրութեան: Իր ծախքովը Կ. Պոլսոյ և գաւառներու մէջ Հայոց և Յունաց եկեղեցիներ շինել սուտ, ինչպէս նաև ուսումնարաններ իր ազգակիցներու կրթութեան համար, որ առատ եկամուտներով ապահովեց: Նոյնպէս և Ետիպուլէի Ս. Փրկչի եկեղեցին շինեց ազգային հիւանդանոցով, և արքունի հրովարտակով հրաման ստացաւ նոյն վանքին մէջ մտնարան հաստատելու և եկեղեցիներուն մոմ ծախելու, արածնութիւն՝ որ մինչև այն ժամանակ չունէին քրիստոնեաները. ուրիշ հրովարտակ մըն ալ յաջողեցաւ հանել սուլթանէն, որով քրիստոնեայ ազգերու եկեղեցական կարեւորները կորուստի վտանգէն ազատեց: Մեծ եղան և աւերութեան մատուցած ծառայութիւնները, մահուանոց 1828ի պատերազմի ժամանակ, կրք արքունի գանձարանի գրամը նուազած և մայրաքաղաքին հացը պակասած էր. Պէդճեան իր հնարազիրութեամբ թէ գրամ ձարեց և թէ քաղաքը սաւառութեամբ լեցուց, որով և սղքատ դատին պոնդիսակուն առաջքը սուտ: Պէդճեան մեռաւ 1834ին և թաղուեցաւ Մայր եկեղեցիին գաւթին մէջ: Ամենքը՝ սուլթանէն սկսած մինչև վեջին հպատակը, սղքացին անոր մահը:

«Քանգիմարը» և անոր սգիեցարիւնը Տաճկանացոց և երբիկ Կեանքիկ շրայ (1839).— Սկիւտարի ձեւարանը.— Յակոբոս պատրիարք և բողոքականութեան առաջին քաղաքաբիւնները.— Ժորժիոյսիս և ճգարարձոնիս.— Քանկեւեօքներու ժողով (1831).— Մատրեոս պատրիարք (1844).— Տաճկանացոց յարարեութիւններու վերակնիք Ս. Էջմիածնի ևն. Ներսէս Ե. Աշտարակեցի:

Սուլթան Ապտուլ Մէճիտի թագաւորութիւնը նոր դարագլուխ մը եղաւ Թուրքիոյ քրիստոնեայ ազգերուն համար: Մահմուտի երիտասարդ որդին զահը նստելով, 1839ի նոյեմբերի սկզբին՝ հրովարտակ մը հանեց, որով իր բոլոր հպատակներուն անխափր կեանքի, պատուի ու ստացուածքի ապահովութիւն կը խոստանար ու հարկատուներու համահաւասար բաժանման սկզբունքը կ'ընդունէր: Այս հրովարտակին հիման վրայ պատրաստուեցան նոր «Թանօրէնքներ, որոնց բովանդակութիւնը յայտնի է «Թանօրէնքներ» անուամբ: Հաստատուեցան գաւառական մուղթներ (մէճլիս) կուսակախերու նախագահութեամբ՝ իսկան մահմէտականներէն և քրիստոնեաներէն, և կառավարիչ վաշաններուն արգիլուեցաւ առանց այդ ժողովներուն դատելու կամ հարկ ստնելու: Նոյնպէս քրիստոնեաները իրաւունք ստացան քաղաքական պաշտօններու մէջ մտնել. Հայերը շուտով որչա՞նչ սուլթան իրենց ընդունակութիւնը այս նոր ասպարէզին մէջ և անոնցմէ



խոթեամբ մաքառել, այնպէս որ Հայերը ստիպուած չըլլան այրեալ իրենց սպաքը բողոքականներուդ պրոցները զրկել :

Արդէն այս նպատակով հիմնուած էր Սիլուարի ձեմարանը, և պատրիարքը իր բոլոր խնամքը դարձուց այս հաստատութեան վրայ : Թէև Երուսաղէմի վանքը իր գանձարանէն տարեկան 120,000 զրուշ յատկացուցիր էր ձեմարանին, բայց այս գումարը բաւական չէր բոլոր ծախքերը հոգալու : Յակորոս ամիրաներուն օրինակ սպառ համար՝ իր վիճակէն երկու չքաւոր աշակերտ բերել տուաւ և իր ծախքովը պահեց ձեմարանին մէջ . նոյնը յանձն առին ընել նաև ամիրաներէն քսան հոգի : Բայց սրով նեղու ասոնք ձեմարանին գլխաւոր հիմնադրին դէմ լինումով իւր սենէին, ուստի ոչ միայն իրենց խոստումը չկատարեցին, այլ և աշխատեցան որ Երուսաղէմի պատրիարքը խոստացած գումարը չհատուցանէ : Այս տեսնելով Յակորոս պատրիարք մտածեց որ ամէն մէկ ճամբորդ Պատրիարքարանէն անցազրի վկայական հանկուան՝ 5 զրուշ վճարէ յօգուտ ձեմարանին : Ապա աւելի ասած՝ երթալով, յաջողեցաւ ամիրաներու հետ սնուով իւրան առնել որ սղղային հաստատութիւններու պահպանութեան համար յատուկ սուրք հաւաքուի ժողովուրդէն, և այդ սուրքին վրայ 24 հոգի հոգարարձու կարգուին արհեստաւորներէն գանազան գասերէն : Բայց երբ քսանըչորս հոգարարձուներ ժողովեցան Պատրիարքարան և առաջարկութիւն եղաւ որ վեց հոգի ալ ամիրաներէն կարգուին իբրև անսուշ ժողովի գործաւնէութեան վրայ ասոնք գտուգարար մերժեցին արհեստաւորներու հետ միասին նստիլը իրենց պատուին նախապէս համարելով : Այսպէսով գործերու բոլոր բեռը քսանըչորսներու վրայ մնաց, որոնք չկարողանալով ազգային պէտքերու համար ստձեռն պէտք եղած 80,000 զրուշի գումարը զանել, հրաժարեցան իրենց պաշտօնէն : Պատրիարքը վերջին փորձ մըն ալ փորձեց, ամի-

րաները իր մօտ հրաւիրեց և սղղային հաստատութիւններու սղղումի վիճակը ներկայացնելով խնդրեց որ հոգ տանին պէտք եղած դրամը ժողովուրդ : Ամիրաները յանձն առին գումարին կէսը սալ, այն պայմանով որ մնացած կէսն ալ արհեստաւորները տան . բայց երբ ասոնք յօժարութիւն ցոյց տուին, ամիրաները ևս քաշուեցան, յուսալով որ աշխատի ժողովուրդը կը յուսահատի և ասպարէզը դարձեալ իրենց կը մնայ : Այս բաներէն յետոյ Յակորոս պատրիարք պարտաւորուեցաւ հրաժարիլ, և անոր տեղը անցաւ նախորդ Սեփան պատրիարքը, որ թող ու երկչոտ մարդ ըլլալով ամիրաներու կամքը կը կատարէր :

Ստեփան ձեմարանին վիճակը երթալով կը վստայմարանար : 1841 սղղիլին քննութեան հանդէպին ժամանակ՝ դպրոցի սնօրէնը սղղուտ աստեղծութիւն մը ըրաւ, որուն սղղապութեան սակ ներկայ եղողներուն մէջ Միսկիամ անունով յնկերութիւնը կազմուեցաւ յիշեալ հաստատութիւնը կանգուն պահելու նպատակով : Գործը սղղուեցաւ անով որ ձեմարանի աշակերանները ստլիանին աղերսողիլը մատուցին, և տէրութեան հաւանութեամբ քսան շարս արհեստաւորներու հոգարարձութիւնը ընտրուեցաւ ազգային գործերու տեսչութիւնը վարելու, բայց ան գործին ձեռնամուխ ըլլալ չկարողացաւ, սրով նեղու ամիրաները յաջողեցան հաստատութեան հրաւարակը գաղթեցնել : Ժողովուրդը վշտացած աղերսողիլը սուտ ստլիանին, որ գործին քննութիւնը Բ. Գրան յանձնեց : Ստեփան տէրութեան սղղանեանները յարմիր պաշտպանութիւն ցոյց կուտային ամիրաներուն . ասոնց թերաղբութեամբ փնտուեցան քսանըչորս հոգարարձուները և աղերսողիլը ստորագրողները և մէկ գարարձուները : Այս որ բեցին արհեստաւորները, մէկ բանտարկուեցան : Այս որ բեցին արհեստաւորները, մէկ թանտութիւնը փակեցին և 3,000 հոգի Բ. Գուտ գլխաւորով՝ եղածներուն դէմ բողոքեցին և իրենց յնկերներուն

ազատութիւնը պահանջեցին: Բ. Դուռը ժողովուրդը հանդարտեցնելու համար՝ ստիպուեցաւ բանտարկեալները ազատ արձակել. բայց քանի մը օր յետոյ շորժման պարագլուխները աքսորուեցան, Ստեփան պատրիարքը պաշտօնանկ եղաւ և անոր յաջորդեց Սասունաձառուր եպիսկոպոսը. ձեմարանն ալ իրրեւ պատճառ խռովութեան փակուեցաւ: Այս իրողութիւնները փոխանակ վհատ ցնելու՝ աւելի եւս զայրացուց ժողովուրդը, որոշուեցաւ ամէն զոհողութիւն յանձն առնել ամիրաներու բռնութիւնէն ազատելու համար: Զարնուրեցան ամիրաները այս հաստատակամութիւնը տեսնելով և այն մարդիկը որ Դրան պաշտպանութեամբ ժողովուրդին բոլոր ջանքերը ի դերեւ կը հանէին, այժմ նոյն Դրան կը դիման ժողովրդին սիրտը չահելու: Վերջապէս ժողովուրդին ձայնը բնկի եղաւ, և վերջին ազերսազրին հիման վրայ՝ արքունի հրովարտակով հաստատուեցաւ 27 անձերէ բաղկացած ժողով մը, որ բոլոր ազգային գործերը պատրիարքէն ու ամիրաներէն անկախ պիտի վարէր (1841 դեկտ. 12):

Այս յազմութիւնէն յետոյ, ժողովուրդին ներկայացուցիչները շուտով սկսան զգալ իրենց վրայ դրուած պարտաւորութեան ծանրութիւնը: Ազգային հաստատութիւնները՝ Պատրիարքարանը, ուսումնարանները, հիււանդանոցը և սրբոտուն ու աղքատներուն խնամքը մեծ ծախքեր կը պահանջէին, և անոնք անկարող էին այս պէտքերը հոգալ առանց ամիրաներու մասնակցութեանը: Տրտունջը քանի զնաց սասակացաւ, և քոսնեօթները տարին չի լրացած՝ ստիպուեցան պաշտօնէ հրաժարիլ և վարչութեան ղեկը ամիրաներուն յանձնել: Բայց անոնք ալ համկցան որ առանց ժողովրդին նուիրատուութիւններուն չպիտի կարողանան երկար դիմանալ, ուստի պատուաւոր կը մը գտնելու համար որոշեցին պատրիարք նստեցնել Զմիւռնիայի առաջնորդ Մատթէոս և

պիսկոպոսը, որ այն ժամանակ մեծ ժողովրդականութիւն կը վայելէր: Եւ յիրաւի նոր պատրիարքը յաջողեցաւ երկու կուսակցութիւնները հաշտեցնել և վարչական ժողով մը կազմել 30 հոգիէ, որոնց 16ը ամիրաններ էին և 14ը պատուաւոր արհեստաւորներ (1844):

Մատթէոս պատրիարքին առաջին գործերէն մէկը եղաւ Տաճկահայոց յարարերութիւնները վերականգնել Ս. Էջմիածնի հետ: Հայոց կաթողիկոսները սովորութիւն ունեցած են սկիզբէն ի վեր նուիրակներ և օրհնութեան կոնդակներ գրկել ամէն հայաբնակ երկիրները: Այս նուիրակները ժամանակէ մը սկսան աւելի յաճախ երթեւեկութիւն ունենալ Կոստանդնուպոլիս, ուր իրրեւ կաթողիկոսական ներկայացուցիչներ՝ անոնք կը վայելէին ժողովուրդին յարգանքը, երբեմն նաև պատրիարքական աթոռը կը բարձրանային: Սակայն ներկայ դարուն սկիզբները այս յարարերութիւնները ընդհատուեցան քաղաքական գէպքերուն պատճառով: Դանիէլ կաթողիկոսին երկու յաջորդները՝ Եփրեմ և Յովհաննէս կաթողիկոսները առանց Տաճկահայոց մասնակցութեան ընտրուեցան: Իսկ 1828ի ուսուստաճկական պատերազմէն յետոյ, Օսմանեան տէրութիւնը իր հպատակ Հայերը Ռուսաստանի ազգեցութիւնէն ազատ պահելու դիտաւորութեամբ նուիրակներուն երթեւեկութիւնը բարորդին գաղբեցուց և մինչև անգամ արգելեց Էջմիածնի կաթողիկոսին առաջնորդ յիշատակել եկեղեցիներուն մէջ: Այսպէս մնաց նաև Յովհաննէս Կարբեցիին մահը, երբ Տաճկահայոց հրաւէր եկաւ նոր կաթողիկոսի ընտրութեանը մասնակցելու: Անոնք իրենց կողմէն պատուիրակ գրկեցին Էջմիածին՝ Նիկողայրսի առաջնորդ Պետրոս վարդապետը, որ իր ձայնը ժողովակրտներուն մեծ մասին հետ տուաւ Ներսէս Ե. Աշտարակեցիին (1843): Յաջորդ տարին

Մատթէոս Պատրիարքը Բ. Դրան հաճութիւնն առնելով ժողովով որոշեց որ Ընդհանրական կաթողիկոսի անունը վերադին սկսի յիշատակուիլ Թուրքիոյ Հայոց եկեղեցիներուն մէջ, միայն վճուուեցաւ, որ նուիրակութիւնը խապառ վերցուի և Կոստանդնուպոլսի պատրիարքը կաթողիկոսական փոխանորդ համարուի, անոր ձեռքով հաւաքուին և զրկուին էջմիածնի եկամուտները և Ս. մկուսնը բաժնուի եկեղեցիներուն:

Մատրեոս պատրիարքի գործունէութիւնը. — Հոգևոր և Գերագոյն ժողովներ (1847). — Մատրեոսի հրամարտը (1848). — Բողոքակներու հաստատութիւնը Հայոց մէջ (1850). — Յակոբոսի և Կարոսի պատրիարքութիւնը (1848—1858). — Մատրեոս կարողիկոսի ընտրութիւնը (1858). — Գեորգ պատրիարք. — Սարգիս պատրիարք և Ազգային Սանակաւորութեան հաստատութիւնը (1860 մայիս 24). — Սանակաւորութեան գլխաւոր սկզբունքները. — Ազգային ընդհանուր ժողովի կազմութիւնը և պարտաւորութիւնները. — Կրօնական և Բարոյական ժողովներ և խորհուրդներ. — Դատական ժողովներ:

Մատթէոս պատրիարք իր չորսամեայ պաշտօնավարութեան ժամանակ մեծ գործունէութիւն ցոյց տուաւ: Անոր օրով զանազան ընկերութիւններ կազմուեցան թաղական գաղութներ բանալու, դրատուն և ընթերցանու-

թեան թանգարան հիմնելու, և այնուհետեւ սկսաւ սովորութիւն մտնել ազգային հաստատութիւնները ընկերութեամբ և ժողովուրդին օժանդակութեամբ պահելու, և ոչ լակ ամիրաներուն նպատակով, ինչպէս որ մինչև այն ժամանակները կ'ըլլար: Սկիւտարի ձեւարանը, որ տէրութեան ձեռքն անցեր և արքունի գործերու հիւանդանոց էր դարձեր, պատրիարքին միջնորդութեամբ և առնուեցաւ և վերադին բացուեցաւ: Նոյնպէս լրացուցանալ սկսան հրատարակուիլ պատրիարքին աշխատութեամբ հիմնուեցաւ պաշտօնական օրագիր մը «Հայաստան» անունով (1830), որ յետոյ կոչուեցաւ «Մասիս» (1852):

Սակայն Մատթէոս պատրիարք իր գործունէութեան մէջ ինքնիշխանաբար կը վարուէր և շատ բան կ'ընէր առանց ամիրաներու հետ խորհրդակցելու, և այս հարկաւ մեծ ահաճութիւն կը պատճառէր ասոնց: Դժգոհութիւնը թշնամութեան փոխուեցաւ գաւառական առաջնորդներու փոփոխութեան խնդրի առիթով. ամիրաները կ'ուզէին առաջուան պէս առաջնորդներ փոխել և ուղած անձերը կարգել. լակ պատրիարքը կը սնդէր թէ այդ իրաւունքը գաւառացի ժողովուրդինն է, որ իր ցանկացած եկեղեցականը պատրիարքի հաւանութեամբ առաջնորդ կ'ընողունի, և թէ աշխարհական անձեր իրաւունք չունին հոգևոր գործերուն մէջ խառնուելու: Ամիրաները ստիպուեցան առժամանակ լուիլ, որովհետեւ Պատրիարքը ժողովուրդին սիրելի էր և նոյն լակ ամիրաներու մէջ պաշտպաններ ունէր, ինչպէս էր օրինակի համար ձեղալիլիան Մկրտիչ ամիրան, որ այն ժամանակները մեծ ազդեցութեան տէր էր: Իսկ երբ աս ալ չնչին պատճառով մը թշնամացաւ Մատթէոսի հետ, ամիրաները միաբանեցան իրենց վրէժն առնելու Պատրիարքէն: Չհամարձակելով յայտնի հրաժարեցնել զայն, մտածեցին անոր իրաւունքները սահմանափակել: Այս գիտաւորութեամբ արքունի հրովարտակ հանեցին, որով

կը պատուիրուէր երկու ժողով հաստատել Պատրիարքարանի մէջ, մէկը կրօնական և միւսը քաղաքական գործերու համար. երկու ժողովներու մէջ ալ Պատրիարքը պիտի նախագահէր. բայց առանց անոնց դիտութեանը Բ. Դրան հետ ոչինչ հաղորդակցութիւն չպիտի ունենար: 1847ի մայիսի ընդհանուր ժողով կազմուեցաւ Մայր եկեղեցիի մէջ, ուր Պատրիարքին ներկայութեանն ընտրուեցան 13 եկեղեցական՝ «Հոգեւոր» ժողովի համար և 20 աշխարհական անձեր «Գերագոյն» կոչուած ժողովին համար՝ ամիրաներէն, արհեստաւորներէն և վաճառականներէն: Որոշուեցաւ որ իւրաքանչիւր ժողով շաբաթը մէյմէկ անգամ գումարուի ընթացիկ գործերը կարող դրելու: Հոգեւոր ժողովի պարտականութիւնը պիտի ըլլար եկեղեցիներու պայծառութեանը հոգ տանիլ, առաջնորդներ նշանակել և անոնց մէջ ծագած վէճերը քննել, դատաներու ժողովուրդը փաշաներու հարստահարութիւնէն և այլազգիներու անիրաւ պահանջներէն պաշտպանել. իսկ եթէ խնդիր մը քաղաքական բնուորութիւն ունենար, Պատրիարքին ստորագրութեամբ պիտի հաղորդուէր Գերագոյն ժողովին, որու պարտաւորութիւնն էր ընդհանրապէս խնամք տանիլ, ուսումնարաններու, հիւանդանոցներու, աղքատներու ու որբերու վրայ: Նոյնպէս սրոշուեցաւ որ յիշեալ ժողովներու անդամները երկու տարին անգամ մը փոխուին և անոնց տեղ ընտրուածները աէրութեան հրովարտակով հաստատուին:

Շատ չանցաւ, ամիրաները զգացին, որ այս կերպով Պատրիարքէն վրէժ առնել չկարողացան, այլ ընդհակառակն ընտրողական և ազգային վարչութեան հիմը դնելու նպատակցին, որու համար ժողովուրդը այնքան աշխատեց և իրենք արգելք էին եղեր, ուստի վճռեցին անպատճառ հրաձարեցնել Պատրիարքը: Բայց Մատ-

թէսը չուզեց իր յօժար կամքովը հրաժարիլ մինչև որ Բ. Դուռը ստիպեց զայն գործէն հեռանալ (1848):

Մատթէոս պատրիարքին անուան հետ կապուած է բողոքականութեան հաստատութիւնը Տաճկահայոց մէջ: Յակոբոսի անցալոյ փորձերէն խրախուսուած քարոզչները քանի մը տարուան ընթացքին բաւական նշանաւոր բազմութիւն մը որսացեր էին ազգային եկեղեցիին գիրկէն: Մատթէոս պատրիարքը իր բոլոր զբաղումներովը հանդերձ կարող չէր ուշադրութիւն չդարձնել այս մեծ վտանգին վրայ: Զբաւականանալով եկեղեցիները խօսած յաճախակի քարոզներով, ան կը հրաւիրէր իր մօտ մոլորեալները, քաղցրութեամբ կը քարոզէր զանոնք հաստատա մնալ իրենց կրօնին մէջ, չքաւորներուն ալ դրաւ կարողացաւ ետ դարձնել: Մնաց միայն խուճի մը յաճախակիներ, որոնց վրայ ոչ համոզմամբ և ոչ խոստումներով կարելի եղաւ ներգործել. և անս ասոնց դէժ Պատրիարքը սովորական զէնք ի գործ դրաւ՝ բանս և հարածանք: 1846 յունուար 15ին շրջաբերական թուղթ հանեց, որով կը բանադրէր բողոքականութեան հանեց, որով կը բանադրէր բողոքականութեան անուորները, և կը պատուիրէր իր հօրը հաղորդակցու թիւն չունենալ մոլորեալներուն հետ, ոչ ազգական ընել, ոչ առնելիք տալիք ունենալ և ոչ անգամ տեսնուիլ ա, իրան կողմէն պաշտանց հետ: Բանադրեալները Բ. Դրան կողմէն պաշտանց հետ չի գաներով, բողոքական տէրութիւններուն պանութիւն չի գաներով, բողոքական տէրութիւններուն օգնութեանը դիմեցին: Վերջապէս Անդրկասեղոց կապանք Բէտկլիթի յաջողեցաւ բողոքականները Հայոց պատրիարքին իշխանութիւնէն հանել կայսերական հրովարտակով: և այնուհետեւ Հայ-բողոքականները անկախ կրօնական հասարակութիւն մը կազմեցին առանձին ազգապետին իշխանութեան տակ (1850):

Մատթէոսի տեղ ժողովուրդի փախաբով և ամիրաններու կամքին հակառակ ընտրուեցաւ գարձեալ Յա-

կորուսը: Յակոբոսին երկրորդ պատրիարքութեան տարիներուն (1848—1858) Պոլսոյ Հայոց մատաւոր և բարսյական կեանքին մէջ զգալի շարժում մը երեւցաւ. զպրոցներուն թիւը շատցաւ, լրագրութիւնը սկսաւ ծաղկիլ, և այս շարժումը գաւառներու ժողովուրդին վրայ ալ իր ազդեցութիւնն ունեցաւ: Սակայն Սկիւտարի ճեմարանը չքաւորութեան պատճառով տեղափոխուեցաւ Նախագուլէի Ս. Փրկչի վանքը, ուր արդէն բաւական որր ու ազքատ աղաքներ կը կրթուէին՝ թէ՛ թէ՛ քաղաքի բնակիչներէն և թէ՛ գաւառացիներէն:

Յակոբոս պատրիարքը իր նախորդին նման որդիական յարաբերութիւնը պահպանեց Ս. Էջմիածնի Ընդհանրական Հայրապետին հետ: Երբ 1857ին փետրվարի մէջ Ներսէս Ե. մեռաւ, Տաճկահայք հրաւիրուեցան նոր կաթողիկոսի ընտրութեանը մասնակցելու. անոնք ընդհանուր ժողովով երեք ընտրելիներու ցուցակ մը կազմեցին և Թիֆլիզի պատգամաւորներուն զրկեցին, պատուիրելով որ իրենց քուէն երեքէն մէկուն տան: Ընտրութիւնն ինկաւ նախորդ Մատթէոս պատրիարքին վրայ, որ և Ռուսաց կայսեր հրովարտակով հաստատուեցաւ (1858): Մատթէոս կաթողիկոսը իր նոր կացութենէն դժգոհ ըլլալով, ընդհանրապէս քաշուած կեանք վարեց և գրեթէ միայն գրաւորական աշխատութիւններով զբաղեցաւ: Սակայն և այնպէս անոր ջորհիւ զպրոցական գործը մեծ զարգացում ստացաւ Ռուսահայոց մէջ ուսումնասիրաններուն վարչութիւնը աշխարհական հոգաբարձուներու ձեռքն անցաւ, և անոնց պահպանութեան համար եկեղեցականներէն ու վանքերէն եկամուտներ նշանակուեցան:

Տակաւին Մատթէոս կաթողիկոսը Կոստանդնուպոլիս էր, որ Յակոբոս պատրիարքը ծերութեան պատճառով հրաժարեցաւ և անոր տեղ ընտրուեցաւ Պրուսայի առաջնորդ Գէորգ կաթողիկոսը: Արդէն տասը տարիէ

աւելի էր, որ Հոգեւոր և Գերագոյն ժողովները հաստատուելէն, և այդ միջոցին յիշեալ ժողովներուն անդամները քանի մը անգամ փոխուեցան, բայց և այնպէս ազգային վարչութեան եղանակին մէջ փոփոխութիւն չէր նշմարուեր, որովհետեւ ամէն անգամ միեւնոյն անձերը կամ նոյն զաղափարի տէր անձեր կ'ընտրուէին: Ժողովները որոշ կանոնադրութիւն մը չունէին, որով կարողանային առաջնորդուիլ իրենց գործունէութեան մէջ. և նային առաջնորդուիլ իրենց գործունէութեան մէկ կամ թէպէտ քանի մը փորձեր եղան վարչութեան մէկ կամ միւս ճիւղին վերաբերեալ կանոններ սահմանելու, բայց այդ փորձերը, ապարդիւն մնացին: Վերջապէս Գէորգ այդ փորձերը, ապարդիւն մնացին: Վերջապէս Գէորգ պատրիարքին օրով Գերագոյն ժողովը մեծ յանձնաժողով մը կազմեց և առաջարկեց պատրաստել կանոնադրութիւն մը, որով որոշուէին վարչական ժողովներուն ընտրութեան եղանակը, անոնց իրաւունքներն ու պարտաւորութեան եղանակը, և այլն: Ահա այսպիսով կազմուեցաւ 1860ի Ազգային Սահմանադրութիւնը, որուն խմբագրութեան վրայ աշխատեցան նոյն ժամանակի բանիբուն և բիտասարգները՝ Նիկողայոս Պալեան, Գրիգոր Օսեան, Ռուսինեան, Ալաթոն և այլք:

Գէորգ պատրիարքը դժգոհ ըլլալով նոր օրէնսդրութենէն, որ պատրիարքական իրաւունքները սահմանափակ և ազգային ժողովին կամքին կ'ենթարկուէր, հակառակեցաւ Սահմանադրութեան գործադրութեանը. Սահմանադրութեան հակառակեցաւ և անոր տեղ անուստի և պարտաւորեցաւ հրաժարիլ, և անոր տեղ անցաւ Ագրիանուէուպոլսեցի Սարգիս կաթողիկոսը: 1860 մայիս 24ին ընդհանուր ժողով զուամարուեցաւ, ուր ազգին նշանաւոր եկեղեցականներուն ու աշխարհականներուն և ժողովուրդի խումն բազմութեան ներկայութեանը կարողացուեցաւ Ազգային Սահմանադրութիւնը, թեանը կարողացուեցաւ Ազգային Սահմանադրութիւնը, և անոր մէջ կրօնի ու եկեղեցական կանոններուն հակառակ ոչինչ չգտնուելով՝ ըրոր ժողովականներուն ստորագրութեամբ վաւերացուեցաւ: Այս սահմանադրու-



բաձայնութիւնը բառնայու համար. Ազգային Վարչութեան երկամեայ ընթացքին տեղեկագիրը լսելու, ելեմտական պաշտօնատարներու ձեռքով ժողոված ու գործածուած գումարներու ընդհանուր հաշիւը քննելու, և յետագայ երկու տարուան մէջ ազգային տուրքը ինչպէս անօրինուելիք սահմանելու համար:

Կրօնական ժողովը կը բաղկանայ 14 եկեղեցական, իսկ Բաղաքական ժողովը 20 աշխարհական անդամներէ: Երկու ժողովներն ալ կ'ընտրուին Ընդհանուր ժողովէն, և երկու տարին անգամ մը կը նորոգուին:

Բաղաքական ժողովը իր կողմէ կը կազմէ չորս Խորհուրդ՝ Ուսումնական, Տնտեսական ու Գատաստական գործերու և վանքերու տեսչութեան համար. երեք ալ Հողաբարձութիւն՝ ելեմուտքի, կտակներու և հիւանդանոցի հողաբարձութիւններ: Ասոնց տեսչութեան տակ կը գտնուին Թաղական խորհուրդները, որոնց պարտականութիւնն է իւրաքանչիւրը իր թաղի եկեղեցւոյն և դպրոցներուն պիտոյքները հողալ, աղքատները խնամել, և մասնաւոր անձանց մէջ պատահած վէճերը քննել ու խաղաղել:

Ազգային Վարչութեան պաշտօնական գլուխը Կոստանդնուպոլսոյ Պատրիարքն է և Կեդրոնը՝ ազգային Պատրիարքարանը: Պատրիարքը կը նախագահէ Ազգային Ժողովներուն և անոնց գործադիր իշխանութիւնը կը վարէ:

Այսպէս և գաւառներուն մէջ Առաջնորդը գաւառական ժողովներուն նախագահն է, և անոնց գործադիր իշխանութիւնը կը վարէ: Իր պարտականութիւնն է գաւառի մէջ Սահմանադրութեան գործադրութեանը հսկել:

Զեյրուհի անցքերը (1862—63). — Պողոս պատրիարք և Սահմանադրութեան դատարանը (1863—68). — Խրիմեանի չորսամեայ պատրիարքութիւնը (1869—1873). — Ընտրութիւն Ներսէս պատրիարքի (1874). — Հասունեանց և Հակոբաւանեանց վիճերը:

Կիլիկիոյ բարձրութիւններուն վրայ անյիշատակ ժամանակներէ կ'ապրէ կէս անկախ հայ հասարակութիւն մը, որուն կեդրոններն են Զէյթունն ու Հաճընը: Զէյթունը լեռներով չրջապատուած ամուր դիրքով երկիր մըն է, որ ունի երեք հազար տուն և տասներկու եկեղեցի: Ան կը կազմէ գաշնակցութիւն մը տասը դիւղերով, որոնց վեցը զուտ հայաբնակ են իսկ չորսը Թուրք մէններու հետ խառն: Այս գաշնակցութիւնը կը կառավարուի չորս հայ իշխաններով, որոնք իրենց ձեռքին տակ ունին օգնականներ կամ քեանեաներ (դիւղապետ): Զէյթունցիք բարձրաձայն, յաղթանդամ ու քաջ մարտիկ են. յաճախ պատերազմներ ունենալով Խօզան-Օղլու լատեւ չրջակայ թուրքմէն ցեղին հետ, անոնք միշտ ըստած չրջակայ թուրքմէն ցեղին հետ և իրենց անկախութեամբ պաշտպանուած են և իրենց անկախութիւնը պահած են: Նոյն իսկ Օսմանեան տէրութիւնը չկարողացաւ կատարելապէս նուաճել և կանոնաւոր հարկատուութեան տակ դնել այս քաջ լեռնականները, այլ կատուութեան տակ դնել այս քաջ լեռնականները, այլ ըստականացած է լոկ թեթև տուրք մը առնելով անոնցմէ: Սակայն ներկայ դարու կէսերէն Կիլիկիոյ կուսակալները զանազան պատրուակներով

սկասն միջամուխ ըլլալ Ձէյթունի ներքին գործերուն մէջ, աշխատելով կերպով մը անոր բնակիչները հնազանդեցնել: Այսպէս, Խրիմի պատերազմէն յետոյ, երբ Ռուսաստանէն բազմաթիւ մահմետականներ գաղթեցին Օսմանցոց երկիրը, Մարաշի Խուշիա փաշան ուզեց գաղթականներուն մէկ մասը բռնի Ձէյթունցիներուն երկիրը բնակեցնել. բայց Հայերը ընդդիմացան և զէնքով ստիպուեցան կուսակալը իր գիտաւորութենէն հա կեցնել (1859):

Աւելի մեծ արիւնհեղութիւն անցի ունեցաւ Ձէյթունի լեռներուն մէջ 1862ի ամառը, սր մինչև հեռաւոր Եւրոպայի մէջ արձագանգ գտաւ: Մարաշի Ազիզ փաշան յարմար առիթ համարելով Ձէյթունի դաշակցութեան պատկանող Ալարաշ հայ գիւղի և Ֆէյթման թուրք գիւղի բնակիչներուն մէջ ծագած կռիւք, 30,000 անկանոն զօրքով յանկարծ կոխեց Ձէյթունցիներու երկիրը: Ալարաշը քանդուեցաւ և հարիւրաւոր հայ բնակիչներ կոտորուեցան. Ս. Փրկչի վանքը կողոպտուեցաւ ու կործանեցաւ իր փլատակներուն տակ առնելով անմեղ վանականներու դիակները (յուլիս 28): Այս անգիթութիւններէն յետոյ թուրքերը գացին պաշարեցին Ձէյթունը (օգոստոս 2), Ձէյթունցիք իրենց սովորութեան համեմատ՝ եկեղեցական թափօրով դուրս կկան թշնամիներու առջև, և պատերազմը սկսաւ: Հայերը թէև սակաւաթիւ, բայց ազատութեան սիրով վառուած՝ քաջութեան հրաշքներ գործեցին. թշնամիներու անդ զօրութիւնը խորասակուեցաւ և մեծ կոտորածով քշուեցաւ՝ հարուստ աւար ու ուղղամթիւք թողլով յաղթողներու ձեռքը: Այդ նշանաւոր օրը այլապէսներէն 6,000 հոգի ինկան և իրենց գիւակներով ծածկեցին ձորերն ու կիրճերը, իսկ Հայերը աննշան կորուստ ունեցան: Շուտով տէրութեան կողմէ յանձնաժողով մը կազմուեցաւ Մարաշի մէջ իբր թէ քննելու և յանցաւորները

պատժելու համար: Քանի մը նշանաւոր Ձէյթունցիք խարէութեամբ բերուեցան Մարաշ ու բանտարկուեցան, Հայերը բացէ ի բաց մերժեցին և պատգամաւորութիւն մը գրկեցին Փարիզ Նարոյէն Գ. կայսեր պաշտպանութիւնը ինդրելու, ուրիշ պատգամաւորութիւն մըն ալ գնաց Կոստանդնուպոլիս, ճշմարտութիւնը կեղանական կառավարութեան հասկնելու համար: Գործը ձգձգուեցաւ մինչև որ Ֆրանսայի միջնորդութեամբ բանտարկուեալ Ձէյթունցիք տղատութիւն գտան և կարգը վերանալ Ձէյթունցիք տղատութիւն գտան և կարգը վերահաստատուեցաւ անոնց երկրին մէջ: Սուլթանին հրովարտակի հիման վրայ՝ Ձէյթունի վարչութիւնը, գատաւորութիւնը և ոստիկանութիւնը բացասապէս տեղատաւորութիւնը և ոստիկանութիւնը բացասապէս տեղատաւորութիւնը լանձնուեցաւ: Տասանորդը և ուրիշ տուրքերը ցիններու լանձնուեցաւ: Տասանորդը և ուրիշ տուրքերը տեղական իշխանութեան ձեռքով պիտի հաւաքուէին և Մարաշի կուսակալին զրկուէին, որու հետ Ձէյթունը անմիջական յարաբերութիւններու մէջ պիտի ըլլար:

Առաջին սահմանադրական Պատրիարքը հազիւ տարի ու կէս մնաց իր պաշտօնին մէջ: Երեսուցէմի պատրիարքին ընտրութեան առիթով հակասահմանադրական ընթացք բռնելով Մարգիս պատրիարքը ստիպուեցաւ հրաժարիլ, և աթուր երկար ժամանակ պարապ մնալէ յետոյ՝ ընտրուեցաւ Չմիււնիոյ առաջնորդ Թաքիթաքեան Պօղոս եպիսկոպոսը (1863): Նորընտիր Պատրիարքը իր բարեարտութեամբն ու խաղաղասիրութեամբը հանդերձ թարեարտութեան տէր էր, և այս յատկող ու դանդաղ բնաւորութեան տէր էր, և այս յատկողութիւնները անընդունակ կ'ընէին զինքը ազգային գործերու զլուխը կանդնելու այն գծուար ժամանակին մէջ, երբ վարչական մարմինները իրենց անկանոն ընթացքով աւելի ոյժ կուտային Սահմանադրութեան թընամիներու, որոնք ամէն կերպով կ'աշխատէին նոր օրէնադրութիւնը խախտելու: Անկարգութեան զլխաւոր պատճառն այն էր՝ որ կրօնական ու Բողոքական ժողովները և Խորհուրդները առանձին գիւանակներ կանոններ

սկսան միջամուխ ըլլալ Չէյթունի ներքին գործերուն մէջ, աշխատելով կերպով մը անոր բնակիչները հնազանդեցնել: Այսպէս, Խրիմի պատերազմէն յետոյ, երբ Ռուսաստանէն բազմաթիւ մահմետականներ գաղթեցին Օսմանցոց երկիրը, Մարաշի Խուշիա փաշան ուղեց գաղթականներուն մէկ մասը բռնի Չէյթունցիներուն երկիրը բնակեցնել. բայց Հայերը ընդդիմացան և զէնքով ստիպուեցան կուսակալը իր դիւաւորութենէն հա կեցնել (1859):

Աւելի մեծ արիւնհեղութիւն տեղի ունեցաւ Չէյթունի լեռներուն մէջ 1862ի ամառը, սր մինչև հեռաւոր Եւրոպայի մէջ արձագանգ գտաւ: Մարաշի Աղիզ փաշան յարմար առիթ համարելով Չէյթունի գաշակցութեան պատկանող Այարաշ հայ գիւղի և Ֆէթման թուրք գիւղի բնակիչներուն մէջ ծագած կռիւք, 30,000 անկանոն զօրքով յանկարծ կոխեց Չէյթունցիներու երկիրը: Այարաշը քանդուեցաւ և հարիւրաւոր հայ բնակիչներ կոտորուեցան. Ս. Փրկչի վանքը կողպուեցաւ ու կործանեցաւ՝ իր փրատակներուն տակ առնելով անմեղ վանականներու դիակները (յուլիս 28): Այս անգիթութիւններէն յետոյ Թուրքերը զայցին պաշարեցին Չէյթունը (օգոստոս 2), Չէյթունցիք իրենց սովորութեան համեմատ՝ եկեղեցական թափորով դուրս կկան թշնամիներու առջև, և պատերազմը սկսաւ: Հայերը թէև սակաւաթիւ, բայց ազատութեան սիրով վառուած՝ քաջութեան հրաշքներ գործեցին. թշնամիներու ահեղ զօրութիւնը խորատուեցաւ և մեծ կոտորածով քշուեցաւ՝ հարուստ աւար ու ռազմամթերք թողլով յաղթողներու ձեռքը: Այդ նշանաւոր օրը այլազգիներէն 6,000 հոգի ինկան և իրենց դիակներով ծածկեցին ձորերն ու կիրճերը, իսկ Հայերը աննշան կորուստ ունեցան: Շուտով սէրութեան կողմէ յանձնաժողով մը կազմուեցաւ Մարաշի մէջ իբր թէ քննելու և յանցաւորները

պատժելու համար: Քանի մը նշանաւոր Չէյթունցիք խարէութեամբ բերուեցան Մարաշ ու բանտարկուեցան, Հայերը բացէ ի բաց մերժեցին և պատգամաւորութիւն մը զրկեցին Փարիզ Նարդէոն Գ. կայսեր պաշտպանութիւնը խնդրելու, ուրիշ պատգամաւորութիւն մըն ալ զնաց Կոստանդնուպոլիս, ճշմարտութիւնը կեղծական կառավարութեան հակեցնելու համար: Գործը ձգձգուեցաւ մինչև որ Ֆրանսայի միջնորդութեամբ բանտարկուեցաւ Չէյթունցիք ազատութիւն գտան և կարգը վերականգնուեցաւ անոնց երկրին մէջ: Սուլթանին հրովարտակի հիման վրայ՝ Չէյթունի վարչութիւնը, գաւառաւորութիւնը և ոստիկանութիւնը բացառուեցին և տուրքերը լանձուեցաւ: Տասանորդը և ուրիշ տուրքերը տեղական իշխանութեան ձեռքով պիտի հաւաքուէին և Մարաշի կուսակալին ղրկուէին, որու հետ Չէյթունը անմիջական յարաբերութիւններու մէջ պիտի ըլլար:

Առաջին սահմանադրական Պատրիարքը հայիւ տարի ու կէս մնաց իր պաշտօնին մէջ: Երուսաղէմի պատրիարքին ընտրութեան առիթով հակասահմանադրական ընթացք բռնելով Մարգիս պատրիարքը ստիպուեցաւ հրաժարիլ, և աթոռը երկար ժամանակ պարսպ մնալէ յետոյ՝ ընտրուեցաւ Զմիւռնիոյ առաջնորդ Թաքէթաքեան Պօղոս եպիսկոպոսը (1863): Նորընտիր Պատրիարքը իր բարեարտութեամբն ու խաղաղասիրութեամբը հանդերձ ինչպէս զանդալ ընաւորութեան աէր էր, և այս յառթողութիւնները անընդունակ կ'ընէին զինքը ազգային գործերու գլուխը կանգնելու այն զժուար ժամանակին մէջ, երբ վարչական մարմինները իրենց անկանոն ընթացքով աւելի ոյժ կուտային Սահմանադրութեան թըշնամիներու, որոնք ամէն կերպով կ'աշխատէին նոր օրէնսդրութիւնը խախտելու: Անկարողութեան գլխաւոր պատճառն այն էր՝ որ Կրօնական ու Քաղաքան ժողովները և Խորհուրդները առանձին ղիւանդակներ կանոններ







բատաղ) անկախ տէրութիւններ ճանչցուեցան. Պօւնա-  
Հերսէքը Աւստրիոյ հետ միացան. Պուլկարիան առանձին  
խշտանութիւն մը կազմեց Օսմանեան տէրութեան հար-  
կատու, իսկ Սրբեւելեան Բուժէլիին տեղական ինքնա-  
վարութիւն շնորհուեցաւ քրիստոնեայ նահանգապետով:

Տաճկահայոց բարեկարգութեան խնդիրն ալ Վեհա-  
ժողովին խորհրդածութիւններու նիւթ եղաւ: Երկու  
բարձրաստիճան եկեղեցականներ Ներսէս Պատրիարքին  
կողմէն զրկուեցան նախապէս եւրոպական արքունիք-  
ներու կարեկցութիւնը հրաւիրելու օսմանեան Հայաս-  
տանի թշուառ վիճակին վրայ. Մկրտիչ Արիմեան  
սրբազանը ուղեւորեցաւ Հոռոմ, Վիեննա, Փարիզ և  
Լոնտոն, իսկ Աորէն եպիսկոպոս Նարպէյ այցելեց Ռու-  
սաստանի մայրաքաղաքը: Այնուհետեւ երկու պատ-  
ուիրակները Պերլինի մէջ միանալով՝ յիշատակազէր մը  
մատուցին Վեհաժողովին, որուն մէջ Օսմանեան Հա-  
յաստանի համար տեղական ինքնավարութիւն կը  
խնդրէին, նոյն երաշխաւորութեամբ որով ապահոված է  
Լիբանանի վարչութիւնը, այն է՝ երկրին կառավարու-  
թիւնը հայ պաշտօնեաներուն յանձնել, որոնք կարե-  
նային հաւասարակշռութիւնը պահպանել մահմետական-  
ներու ու քրիստոնեաներու մէջ: Վեհաժողովը չափաւոր  
ու արդարացի գտաւ Հայոց պահանջը. մասնաւորապէս  
Անգլիոյ ներկայացուցիչ կոմս Սալզպըրի նպատաւոր  
կերպով խօսեցաւ Հայոց համար, ըսելով թէ՛ «Պէտք է  
պահպանել Հայոց շահերը և յառաջդիմութեան միջոց  
տալ անոնց»: Այս յայտարարութեան վրայ Վեհաժողո-  
վին անդամները ընդհանուր հաւանութեամբ խմբագրե-  
ցին գաշնադրութեան ՅԱրդ յօդուածը, որ հետեւեալն է.  
«Բ. Դուռը յանձն կ'առնէ անյապաղ իրականացնել այն  
բարեօրումները ու բարենորոգումները՝ որ կը պահան-  
ջեն տեղական պէտքերը Հայոց բնակած նահանգներուն  
մէջ, և երաշխաւորել անոնց ապահովութիւնը Չէրքէզ-

ուին մինչև որ տէրութեան հրատարակած հաւասարու-  
թեան օրէնքը չգործադրուի գաւառներու մէջ, և Հա-  
յերը մահմետականներու հետ հաւասար՝ վարչական  
բարձր պաշտօններու հասնելու իրաւունք չունենան:  
Ազգային ժողովը ընդարձակ տեղեկագիր մը պատրաս-  
տեց, որու մէջ Քիւրտերու գործած հարստահարութիւն-  
ները և տէրութեան պաշտօնեաներու զեղծումները  
միառմի ցոյց տրուելէ յետոյ՝ զանազան միջոցներ նշա-  
նակուած էին Հայոց երկրին բարեկարգութեան համար:  
Այս տեղեկագիրը Պատրիարքին ձեռքով մատուցուեցաւ  
օսմանեան տէրութեան, որ խոստացաւ Հայաստանը բա-  
րեկարգել:

Արիմեանի չորսամեայ պատրիարքութեան զվաւոր  
արդիւնքը այն եղաւ, որ անոր պաշտպանութեամբ ժո-  
ղովուրդին միջին դասու ազդեցութիւնը գորացաւ ազ-  
գային գործերու մէջ, այնպէս որ Ընդհանուր և Բա-  
զային գործերու մեծ մասամբ նոյն դասին պատ-  
գաքական ժողովները կը բաղկանային, մինչդեռ առաջ  
կանոյ անդամներէն կը բաղկանային, մեծամասնութիւնը  
այդ ժողովներուն ազդեցութիւնը կամ հարուստ դասի  
տէրութեան մեծ պաշտօնեաները կամ հարուստ դասի  
անձերը կը կազմէին: Այս բանէն դժգոհ մնացին կարգ  
մը եկեղեցական և աշխարհական անձեր, որոնք ազ-  
գային գործերու մէջ իրենց անձնական շահը կ'որոնէին.  
Գային գործերու մէջ իրենց անձնական շահը կ'որոնէին.  
Կազմուեցաւ կուսակցութիւն մը, որ Պատրիարքը տա-  
պալելու համար՝ անդադար կը յուզէր ու կը զրդուեր  
ժողովուրդը: Արիմեան ուզելով վերջ տալ այդ յուզ-  
մունքներուն, նշանաւոր հրաժարագիր մը տուաւ, որ  
մեծ տպաւորութիւն գործեց ժողովուրդին վրայ և պաշ-  
տօնէն հեռացաւ (1873 Հոկտ. 2):

Յաջորդ տարուան Ապրիլ 24ին Պատրիարք Ընտ-  
րուեցաւ Ներսէս եպիսկոպոս վարժապետեան, որ Սիս

ձեռնադրուած ըլլալով՝ նախապէս Էջմիածին գացած և Ընդհանրական Կաթողիկոսի հպատակութիւնը ընդունած էր, որովհետեւ ըստ Սահմանադրութեան Կ. Պոլսոյ Պատրիարք ընտրուողը պէտք է Ս. Էջմիածնի մէջ եպիսկոպոսացած կամ Մայր Աթոռի միաբան ճանչցուած ըլլայ:

Մինչդեռ Կ. Պոլսոյ մէջ Հայերը մէկ կողմէն կը մաքառէին ազգային վարչութեան հաստատութեան համար, և միւս կողմէն խնամք կը տանէին ազգային կրթութեան վրայ, հռոմէական Հայոց մէջ ալ սկսան բարոյական մերձաւորութեան նշաններ երեւիլ ընդհանուր ազգին հետ: Այս ձգտման առաջին արտայայտութիւնը եղաւ Համազգեաց ընկերութիւնը, որ հիմնուեցաւ Կ. Պոլսոյ մէջ 1846ին Մուրատեան և Ռափայէիան վարժարաններու ուսումնաւարտ աշակերտներու աշխատութեամբ: Ընկերութեան նպատակն էր Հայաստանի մէջ ուսում ու կրթութիւն տարածել, երկրագործութիւնը ծաղկեցնել և ազգային հասակներու թանգարան մը հաստատել: Ընկերութեան անդամ կարող էին դրուիլ ոչ միայն Հռոմէական, այլև Լուսաւորչական ազգայիններ, և արդէն ընկերութեան սկզբունքն էր (ինչպէս որ արդէն անունէն ալ կ'երեւայ) բառնալ ազգին մէջէն այդ ախուր բաժանումը: Սակայն հռոմէականներուն պատրիարքը Հասուն սոյն ընկերութիւնը իր նպատակներուն հակառակ համարելով, սկսաւ իր հօտը համոզել որ «ճերտիկոս» Հայոց հետ հաղորդակցութիւն ունենալու զգուշանան, և սպառնաց արձակում և հազորդակցութիւն չտալ այն անձերուն՝ որոնք այդպիսի փաստակար ընկերութենէն չեն խորշիր: Այս չափով գոհ չըլլալով, Հասունը Հռոմի պապէն կրնդակ բերել տուաւ և ամէն ճիգ թափեց ընկերութիւնը կործանելու. վերջին միջոցն այն եղաւ որ Բ. Դրան դիմեց և Ընկերութեան

անդամներու վրայ ամբաստանութիւններ բարդեց, որով և ասոնք ստիպուեցան ցրուիլ:

Այդ ժամանակներէն հռոմէական ազգայիններու մէջ սկսաւ դժգոհութիւն մը երեւիլ իրենց հոգեւոր պետին դէմ, որ տարիներու ընթացքի մէջ աստիճանական փոխուեցաւ. Հասունի հետոյնէ ցոյց տուած հակազգային վարմունքին պատճառով: 1867ին, երբ հռոմէական Հայոց Լիբանանի կաթողիկոսը մեռաւ, Հասուն գնաց Հռոմ և առանց իր հօտին հաւանութիւնն առնելու՝ կաթողիկոսական աստիճանը ընդունեց: Այս որ լսեցին Կոստանդնուպոլսոյ կաթողիկէ հայերը, և յատկապէս լուսաւորչական կաթողիկէ հայերը, և յատկապէս լուսաւորչական կաթողիկէ հայերը, որով կաթողիկէ Հայոց բոլոր եկեղեցիները ու ազգակը, որով կաթողիկէ Հայոց բոլոր եկեղեցիները ու ազգային այլեայ հաստատութիւնները և ստացուածքը պապական աթոռին իրաւասութեան տակ կը դնէր և Հասունը հռոմէական Հայոց եկեղեցիի գլուխ կը հռչակէր: Կաթողիկէ ժողովրդին լուսաւորեալ մասը մերժեց պապին կրօնակը, իսկ կարգ մը ազգաւոր մտնող կաթողիկէներ ընդունեցին. ասոնցմէ առաջինները կոչուեցան Հասունի կահասունեանք և վերջինները Հասունեանք: 1869ի կահասունեանք և վերջինները Հասունեանք եկեղեցական սկիզբը, երբ վատիկանի մէջ գումարուող եկեղեցական ժողովը կը պատրաստուէր Պապին անսխալականութիւնը հրատարակելու, բաղմաթիւ Հակահասունեանք ժողովուեցան և դաւանադիր ստորագրեցին, որով Պապին անիրաւ պահանջումները կը մերժէին: Այս դաւանազիրը ստորագրողները կոչուեցան «Արեւելեան կաթողիկէ Հայք»: Անոնք Դրան պաշտպանութեամբ յաջողեցան իրենց կրօնական իրաւունքները պահել և առանձին պատրիարքական հաստատել: Հասուն ստիպուեցաւ ժամանակ մը հանդամանքներուն առջև խոնարհիլ և իր կուսակիցները հովուելով գոհ ըլլալ: Բայց շուտով քաղաքակրթութիւնը փոխուեցաւ և Հակահասունեանց ձեռքը եղած



Թիւնը Ազգային Սահմանադրութեան արմադրութեան համեմատ՝ ձեռնարկեց ընտրութեան մասնակցութեան նախապատրաստութիւնները տեսնելու: Կոստանդնուպոլսոյ Մայր եկեղեցիին մէջ մեծ եկեղեցական ժողով մը գումարուեցաւ, ուր Հայոց եկեղեցիին եպիսկոպոսներուն ընդհանուր ցուցակէն զազանի քուէարկութեամբ եօթը արժանաւորագոյն անձինք որոշուեցան Արարատեան Մայր-Աթոռին գահակալութեան համար (1884 Մարտ 12 և 19): Այս ժողովին անձամբ մասնակցեցան միւր ձաւոր վիճակներու առաջնորդները, վանահայրերը և մայրաքաղաքին եպիսկոպոսները, վարդապետները և տազերէցները, ընդամէնը 96 հոգի, իսկ հեռաքնակ վիճակաւորները և անպաշտօն եպիսկոպոսները իրենց քուէները գրով զրկեցին: միայն Սիւի Մկրտիչ կաթողիկոսը, որ Խրիմեան սրբազանի պատրիարքութեան օրով այդ պաշտօնին համար ընտրուած էր, նախապէս Ընդհանրական Հայրապետին գերագահութիւնը ձանձնաւով և ապա նաև ստորագրութեամբ նոյնը վաւերացնելով, — առանձին գրութեամբ մերժեց առաջիկայ ընտրութեանը մասնակցելու, պատճառ բռնելով թէ հանգուցեալ Գէորգ կաթողիկոսը Սիւի աթոռը անվաւեր և կաթողիկոսութիւնը հետեալ ու հերձեալ կ'անուանէր իր կոնդակներուն մէջ:

Եկեղեցական համագումար ժողովին կազմած եօթը ընտրելիներու ցանկը բոլոր անդամներու ստորագրութեամբ ներկայացուեցաւ Երեսփոխանական ընդհանուր ժողովին, որ Կաթողիկոսական յանձնաժողովին առաջարկութեան վրայ և Թուրքիոյ սահմաններէն դուրս եղած Հայոց ձայները չխեղդելու համար՝ որոշեց 1866ի ընտրութեան եղանակը բարեփոխել հետեւեալ կերպով. Տաճկաստանի Հայոց Երեսփոխանական Ազգային ժողովը Կ. Պոլսոյ պատրիարքին իրաւասութեան տակ եղած առաջնորդական վիճակներու անունով Համագումար եկեղեցական ժողովին մէջ նախապէս քուէարկուած ցան-

կին մէջէն մէկ քուէարկութեամբ երեք ընտրելի եպիսկոպոս կը ներկայացնէ ամենայն Հայոց կաթողիկոսութեան համար: Տաճկաստանի Հայոց եկեղեցին կը պատրաստէ և այն ընտրելիներուն նշանակութեամբ Ս. Էջմիածնի Տաներու քուէներուն նշանակութեամբ Ս. Էջմիածնի Տաներուն մէջ կատարուած քուէարկութեան տուփին մէջ մտնէ. և այն ընտրելիներուն Ազգային ժողովին ստացած քուէներուն վրայ բարդուելով Ռուսաստանի, Պարսկաստանի և Հնդկաստանի Հայոց քուէները ձայներու մեծամասնութիւն կը ստանայ, ան է ամենայն Հայոց ընտրեալ Հայրապետը: Այս որոշման համեմատ՝ Ազգային ժողովը եօթնամուն ցանկէն քուէարկեց երեք ընտրելի եպիսկոպոսներ, և միանգամայն որոշեց որ Պատրիարքը սոյն եռանուն ցանկը հաղորդէ Արարատեան Մայր-Աթոռի Տեղակալին առանձին պատուիրակի ձեռքով, պաշտօն տալով անոր Ս. Էջմիածնի ժողովին ներկայ բլպալու և ընտրական գործողութիւններուն նշանակեալ պաշտօններուն մէջ մասնակցելու Թուրքիոյ Հայոց անունով (Ապրիլ 2): Ինչպէս Եկեղեցական ժողովին կազմած եօթնամուն ցանկէն, այսպէս և Ազգ. ժողովին քուէարկած եռանուն ցանկին գլուխը դասուեցաւ Կոստանդնուպոլսոյ Ներսէս Պատրիարքը, չնայելով որ առ իր սկարութիւնն ու անկարողութիւնը առաջ բերելով իր անունը ընտրելիներուն ցուցակէն հանուի:

Սակայն Եկեղեցական և Ազգային ժողովներու նիստերու միջոցին Կ. Պոլսոյ Ռուսաց դեսպանը յայտնեց թէ կայսերական կառավարութիւնը կը պահանջէ որ այս անգամ կաթողիկոսական ընտրութիւնը Պոլսէնիայի արագամագրութիւններու համեմատ կատարուի, այսինքն Տաճկաստանի Հայոց Երեսփոխանական Ազգային ժողովը և մէկ աշխարհական) պատգամաւոր ներկայանան Ս. Էջմիածնի ժողովին և անձամբ իրենց քուէները տան միւս պատգամաւորներու հետ միասին. հակառակ պարագային

այսինքն եթէ միայն երկու պատուիրակ գրուին, լոկ իբրև Կ. Պուսոյ Հայոց ներկայացուցիչ պիտի նկատուին և միայն երկու ձայն տալու իրաւունք պիտի ունենան: Այս դժուարութենէն ելք մը գտնելու համար՝ Պատրիարքարանը Ազգային ժողովի քուէարկած եռանուն ցանկը գրկեց Ս. Էջմիածին, նշանակելով իւրաքանչիւր ընտրելի ստացած քուէները հետեւեալ կարգով. Ներսէս Պատրիարք (62 քուէ), Մկրտիչ կաթսկոպոս Խրիմեան (50) և Մելքիսեղէկ կաթսկոպոս Մուրատեան՝ առաջնորդ Չմիւռնիոյ (42). միանգամայն առանձին թուղթով Օսմանեան Հայոց կողմէն պատուիրակ նշանակեց կաթողիկոսական Տեղակալ Ս. Մակար արքեպիսկոպոսը, յանձնելով անոր որ Տաճկահայոց մասնակցութեամբ իրաւունքները նեկրայացնէ Ընտրողական ժողովին և Ազգային ժողովի այս մասին ըրած որոշումներուն գործադրութիւնը խզրէ:

Նշանակեալ օրը ընտրութեան գործը սկսաւ Ս. Էջմիածնի Տաճարին մէջ և ըստ սովորութեան երեք օր տեւեց (Մայիս 7—9): Տեղակալ Սրբադանի առաջարկութեան վրայ ժողովականները որոշեցին Պատրիարքարանի եռանուն ցանկը անխփփս ընդունել, որով թէ օրէնքը անթերի կատարուեցաւ և թէ Տաճկահայոց պահանջները գոհացում տրուեցաւ. միայն Պօլստէնիայի տրամադրութեան համեմատ՝ չորրորդ ընտրելի մը ևս աւելցուեցաւ, այն է՝ Ս. Երուսաղէմի պատրիարք Տ. Եսայի արքեպիսկոպոսը: Քուէարկութենէն առաջ կարդացուեցաւ Ներսէս պատրիարքին հրաժարագիրը, որ համագումար և Երեսփոխանական ժողովներու մատուցած հրաժարագրերու քաղզն ունեցաւ. Ներսէս պատրիարք ձայներու թուար մեծամասնութեամբ և Մելքիսեղէկ սրբազան համեմատական առաւելութեամբ առաջին ընտրեալներ հրառարակուեցան՝ կայսերական հաստատութեանը առաջարկելի, առաջինը որպէս Կաթողիկոս, իսկ

ներու և Քիւրտերու ղէմ: Բ. Դուռը այս նպատակին համար ձեռք առնուած միջոցները պարբերապէս պիտի ծանօթացնէ տէրութիւններուն, որոնք պիտի հսկեն առնոց գործադրութեան վրայ»: Այսպիսով Եւրոպան Հաստատանի բարեկարգութեան խնդիրը իր հսկողութեան տակ կ'առնէ:

Վերջին պատերազմին ժամանակ Օսմանեան Հայաստանի Հայերը մեծ տառապանքներ կրեցին: Քիւրտերը և տեղ տեղ նաև Չէրքէզները երկրին խառնակ վիճակէն օգուտ քաղելով, իրենց վայրենի կիրքերուն ազատութիւն տուին և շատ յափշտակութիւններ ու սպանստութիւններ գործեցին: Արաշկերտի և Պայազիտի Հայերը նութիւններ գործեցին: Արաշկերտի և Պայազիտի Հայերը այս նեղութիւններէն ազատելու համար՝ Երևանի նահանգը գաղթեցին, բայց շատերը քաղցէն ու ցուրտէն մեռան. մնացեալները բնակութեան տեղ ու մշակելու հող չունենալով, երբ Օսմանեան կառավարութենէն ազանութեան երաշխաւորութիւն ստացան մեծ մասամբ իրենց տեղերը վերադարձան: Պատերազմի ուրիշ մէկ հետեւանքն ալ եղաւ սովը, որու աղէտներէն Հայաստանի ժողովուրդը ազատելու համար՝ Կոստանդնուպոլսան մէջ կազմուեցաւ «Սովերոց Յանձնաժողովը», և առանձին ճիւղ մըն ալ վանի մէջ Խրիմեան Հայրիկի հովանաւորութեան տակ: Հայերը ամէն կողմէն սկսան առատ առատ նպաստներ հասցնել իրենց ազգակիցներուն, որով ոչ միայն շատ խեղճերու մահուան առաջին տարուեցաւ, այլ բարոյական կապ մը հաստատուեցաւ գաղթական Հայոց և հայրենի երկիրը բնակող ժողովուրդին մէջ:

Պատերազմը առանց ազդեցութեան չմնաց նոյն իսկ Կիլիկիոյ հեռաւոր լեռներուն վրայ: Օսմանեան կառավարութիւնը Չէթնուի վերաբերմամբ ոչ միայն 1864ին իր վրայ առած պարտականութիւնները անկատար էր թողած, այլև վերջին պատերազմին ժամանակ ուղեց

այս երկրէն զօրք առնել: Ձէյթուցիք այս նոր հարկէն ազատելու և իրենց շուրջը հաւաքուած Ձէրքէզներն ու Քիւրտերը հալածելու համար՝ ոսքի կանգնեցան և թուրք կառավարիչը (գայմադամ) երկրէն զուրս քշեցին: Ձինուորագրութեան սովորական հարկը մերժելով, անոնք յանձն կ'առնէին զինուոր տալու այն պայմանով որ իրենց տուած զինուորներէն առանձին գունդեր կազմուին քրիստոնեայ սպաներու հրամանատարութեան տակ: Նոյնպէս անոնք կը պահանջէին որ ստիկանութիւնը տեղացիներու ձեռքը մնայ, սուրքերը տեղացիները հաւաքեն՝ և յանձնեն Մարաշի կուսակալին, և իրենց երկրին կառավարիչը փոփոխակի թուրք և քրիստոնեայ ըլլայ: Կառավարութիւնը այս պայմանները ընդունեց, բացի քրիստոնեայ սպաներու հրամանատարութենէն, և որովհետեւ Ձէյթուցիք հաստատ մնացին իրենց պահանջման մէջ, համաձայնութիւնը չգոյացաւ: Այս գործին մէջ զօրքն ալ խառնուեցաւ, և շատ մը հայեր բանտարկուեցան: Ներսէս պատրիարքը շատ աշխատեցաւ մինչև որ յաջողեցաւ բանտարկեալները արձակել տալ (1879 յուլ.):

Ուրիշ գործ մըն ալ՝ որուն համար Ներսէս պատրիարքը մեծամեծ ջանքեր ըրաւ՝ Տաճկահայաստանի բարեկարգութեան խնդիրն էր: Հայաստանի այլեայլ կողմերուն մէջ կատարուած հարստահարութիւնները զրի առնելով, մանրամասն տեղեկագրեր հաղորդեց թէ Օսմ. կառավարութեան և թէ Պերսիսի դաշնագրութիւնը ստորագրող տէրութեանց դեպքաններուն, որոնք միանալով ծանուցազիր մը զրկեցին Բ. Դրան: Տէրութիւնը խոստացաւ չուտով Հայաստանի բարեկարգութեան ձեռնարկել, բայց այդ խոստումը չհատարուեցաւ: Պատրիարքը տեսնելով որ իր բոլոր ջանքերը արարդիւն կը մնան, 1881ի աշնան պաշտօնէն հրաժարեցաւ և տարիէն աւելի քաշուած կեանք վարեց: Մինչդեռ Ազգային վարչութիւնը կը սպասէր որ Բ. Դուռը վերջնական անօրինու-

թիւն մը ընէ Պատրիարքին հրաժարականին մասին, որու պատճառով ազգային գործերը երեսի վրայ էին մնացեր, Սուլթան Համիտ յանկարծ մերժեց Ներսէս Արրազանի հրաժարականը և վերահաստատեց զայն իր պաշտօնին մէջ (1882 նոյեմբեր 29): Պատրիարքը հրաւիրուեցաւ կայսերական պալատը և մեծագին ընծաներով պատուատիրուեցաւ Սուլթանէն: Այս գէպը իբրև բարի գուշակութիւն մը՝ մեծ ուրախութեամբ ընդունուեցաւ մայրաքաղաքի հայ ժողովուրդէն, սակայն այն մեծ խնդիրը՝ որուն համար էր իսկապէս Պատրիարքին հրաժարականը, դարձեալ նոյն վիճակին մէջ մնաց, և մինչև այսօր Պերսիսի դաշնագրութեան ճիւղ յօդուածը դեռևս ոչ մէկ գործագրութիւն ունեցած չէ:

Վերջին տարիներուն Պոսոյ մէջ զանազան ընկերութիւններ կազմուեցան Հայաստանի ժողովուրդին մէջ ուսում ու կրթութիւն ծարուելու համար: Ասոնց մէջ ստանձին տեղ կը բռնէ «Միացեալ ընկերութիւնք Հայոց»՝ որ 1880ին ձուլուեցաւ մինչև այն ժամանակ առանձին դոյութիւն ունեցող «Արարատեան», «Արևելեան-Իպրոզասիրոց» և «Կիլիկեան» ընկերութիւններէն: Միացեալ ընկերութիւնը այսօր 27 ուսումնարան կը պահէ Հայաստանի մէջ, որոնցմէ 23ը մանչերու և 4ը աղջկանց: Համանման նպատակ ունի «Ազգանուէր Հայունեաց» ընկերութիւնը (1878), որու հաշուով և Միացեալ ընկերութեան հակողութեան տակ երեք աղջկանց ուսումնարաններ կը պահեն զանազան գաւառներու մէջ և Իպրոզասէր Տիկնանց ընկերութիւնը (1879), որ գաւառներու համար ուսուցչուհիներ կը պատրաստէ: Ուշագրութեան արժանի է նոյնպէս «Սախկան Ընկերութիւն»ը (1877), որուն նպատակն է օգտակար գրքերու հրատարակութեանը նպաստել:

Գեորգ Գ. կարողիկոսի գործերը և մահը (1866—1882).—  
Նոր կարողիկոսի ընտրութեան և անապատաւարութեանը.—  
Ընտրութեան արդիւնքը և նեւեռները.— Ներսէս պատրի-  
արքի մահը (1884 նոյն. 26) և իր յաջորդին ընտրութեանը  
(1885 յունիս. 26).— Ընտրութեան և անապատաւարութեան Տ. Մա-  
կար կարողիկոսի (ապրիլ 21 և յուլիս 18).

Ժամանակակից դէպքերու մէջ նշանաւոր տեղ կը  
բռնեն Ընդհանրական կաթողիկոսի մահը և նոր Հայրա-  
պետի ընտրութեան պարագաները: Գեորգ Գ. ի տասնե-  
վեց տարուան կաթողիկոսութեան ժամանակ (1866—  
1882) քանի մը յիշատակութեան արժանի գործեր կա-  
տարուեցան, որ կարելի չէ զանցառութեան տալ: Իր  
օժումը ընդունելէ յետոյ, նորընտիր Հայրապետը ճանա-  
պարհորդութիւն մը յանձն առաւ Ռուսաստանի հայաբնակ  
քաղաքները, նոյնպէս և Լեհաստանի և Աւստրիոյ քանի  
մը տեղերը՝ իր ցրուեալ հօտին բարոյական և մատուրն-  
ական վիճակին անձամբ տեղեկանալու համար: Այս երկար  
ուղևորութենէն Ս. Էջմիածին վերադառնալով առաջին  
գործը եղաւ հիմնել «Արարօտ» կրօնական պաշտօնական  
ամսաթերթը (1868), որուն արդիւնքը յատկացուց Մայր-  
Աթոռի տալանին և ձուլարանին բարեօրմանը: Նոյն  
թուին Ռուսահայոց օժանդակութեամբ ձեռնարկեց չինել  
Մայր տաճարին կից՝ արեւելեան կողմէն ընդարձակ պա-  
հարան մը երեք առանձին բաժանումներով, ուր զետե-  
ղուած են այժմ Ս. Էջմիածնի բոլոր սրբութիւնները,  
հնութիւնները և թանկագին իրեղէնները, Հայ եկեղեցի-

երկրորդը որպէս զանոյտա: Սակայն Ռուսաց կայսրը  
այս ընտրութիւնը անլուեր համարեց զիսաւորապէս այն  
պատճառով որ Ս. Էջմիածնի ժողովը Կ. Պոլսոյ Պատ-  
րիարքին հրաժարականը ի նկատի չէր առեր: Ուստի  
բարձրագոյն իշխանութեան կարգադրութեամբ՝ Սինոդը  
աճէպարեց նոր հրաւիրազիր զրկել և նոր ընտրութիւն  
նշանակել 1885 Ապրիլ 19:

Այս միջոցին Ներսէս Պատրիարքը, որու տկարու-  
թիւնը քիչ մը ժամանակէ ետքը սասկացեց էր, ա-  
նակնկալ կերպով վախճանեցաւ (1884 Հոկտեմբեր 26),  
և փառաւոր յուղարկաւորութեամբ թաղուեցաւ Մայր  
և կեանքի ին մէջ. անոր մահը բովանդակ հայ ազգին մեծ  
ցաւ պատճառեց: Ազգ. ժողովը ամիս մը սուգ պահելէ  
յետոյ, ձեռնարկեց նոր Պատրիարքին ընտրութեանը.  
ընտրուեցաւ Կարինի նախորդ առաջնորդ և Ս. Երու-  
սաղէմի միաբան Յարութիւն կախկոպոս Վեհապետեան  
(1885 Յունուար 26):

Նորընտիր Պատրիարքին հաստատութեան հրովար-  
տակը դեռ եկած չէր, որ Ազգային ժողովը աճապարեց  
գումարուիլ իր մասնակցութեան եղանակը որոշելու հա-  
մար առաջիկայ կաթողիկոսական ընտրութեան մէջ. ո-  
րովհետեւ Ս. Էջմիածնի Սինոդը Բարձրագոյն իշխանու-  
թեան կարգադրութեամբ հրաւիրազրկեց Կոստանդնու-  
պոլսոյ Պատրիարքարանէն անկախ ուղղակի վիճակաւոր  
առաջնորդներուն զրկել էր: Ժողովը որոշեց անցեալ  
առաւորութեան եղանակը անփոփոխ պահել և իր  
եռանուն ցանկը լրացնելով վերահաստատել, երրորդ  
ընտրելի դնելով Արմաշի վանքին վանահայր Խորէն  
Աշքեանը (մարտ 1): միանգամայն իր Ատե-  
կախկոպոս Աշքեանը (մարտ 1): միանգամայն իր Ատե-  
նապետներու դիւանին յանձնարարեց պատուիրակու-

Թեան եղանակը սահմանել և ի հարկին Կոստանդնուպոլսէն պատուիրակ ղրկել: Եռանուն ցանկը Համազգային ընտրողական Ժողովի ատենապետին անունով գրուած պատուիրակութեան թուղթին հետ ղրկուեցաւ Ս. Էջմիածին Տ. Յովհաննէս Մկրեան քահանային ձեռքով: Ապրիլ 20ին այո ցանկին վրայ աւելցուեցաւ չորրորդ ընտրելի՝ Նախիջեւանի և Պեսարապիոյ առաջնորդ Մակար Սրբազան, իսկ հետեւեալ օրը վերջնական քուէարկութեամբ ընտրուեցան Մելքիսեդէկ Սրբազանը և Մակար Սրբազանը: Յուլիս 18ին Տ. ՄԱԿԱՐ Ա. հաստատուեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Իրեց՝ ՍՏԵՓԱՆՆՈՍ ՊԱՆԱՍԱՆԵԱՆ

Պ Ե Ր Ձ

ԾԱՆՕԹ. «ԿԻՐՔԻՄՊԷՐԿ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ. — Մեր այս «Պատկերազարդ Հայոց Պատմութեան» շարունակութիւնը կազմող հատորը՝ «Ժամանակակից Պատմութեան Հայոց», նոյնպէս պատկերազարդ, զոր մասնատր խնամքով և երկար աշխատութեամբ պատրաստած է հմուտ պատմագէտ Արխատակէս Է.Ֆ. Պոյաձեան, մօտ օրէն կրապարակ կ'երթ հատորով իր՝ ամենափայլուն տպագրութեամբ:

	Գր.	առաջ
Հայկ		2300
Արամ		1300
Թագղաթփաղասար Ա.ի արշաւանքը Նայիրի երկիրը		1130
Սաղմանասար Գ.ի արշաւանքը Ուրարտուի երկիրը		841
Սարուքինի պատերազմը Ուրարտուի Ուրաս թագաւորին հետ		714 606
Պարոյր թագաւոր		
Հրաչեայի արշաւանքը Հրէաստան Բարեկացոց դաշնակցութեամբ		600—588 558
Տիգրան Ա.ի յաղթութիւնը Մարաց վրայ		330
Հայկազանց թագաւորութեան անկումը		301
Հայաստանը Սելեւկիացոց նահանգ		149
Արշակունեաց հաստատուիլը Հայոց երկիրը		149—127
Վաղարշակ Ա.		127—114
Արշակ Ա.		89—36
Տիգրան Բ.		64
Տիգրանակերտի պատերազմը		64
Տիգրանի հաշտութիւնը Պոմպէոսի հետ		53
Խառանի յաղթութիւնը		
Բարզափրանի յաղթութիւնը Հռոմայիցոց վրայ		40 36—33
Արտաւազգ Ա.		33—21
(Արտաշէս Բ.)		20
(Տիգրան Բ.)		5
(Տիգրան Փոքր և Երասոյ)		33—3
Արշամ		3
Արգարի թագաւորիլը		

## Քր. յետոյ


(Սրիորարդան)	2
(Երատոյ թագունի շրդ անդամ)	15
(Արտաչէս Գ.)	18
Արգարի մահը	35
Անանուն	35
Սանատրուկ	35—65
(Տրդատ)	66
Երուանդ Արշակունի	65—85
Արտաչէս Բ.	85—131
Արտաւազդ Բ.	131
Տիրան Ա.	131—151
Տիգրան Գ.	151—193
Վաղարշ	193—213
Խոսրով Ա.	213—261
Սասանեան հարստութիւնը Պարսից Երկրին մէջ	226
Ս. Քր. Լուսաւորչի ծնունդը	257
Անիխանութեան ժամանակ	261—287
Տրդատի թագաւորելը	287
Քրիստոնէութեան ձաւատութիւնը	301
Ս. Էջմիածնի հիմնադրութիւնը	301
Արիստակէս հայրապետը Նիկիոյ ժողովին մէջ	325
Ս. Գրիգորի մահը	332
Տրդատի մահը	342
Խոսրով Բ.	343—352
Տիրան Բ.	353—364
Արշակ Բ.	364—382
Պապ	382—388
Ներսէս Մեծին մահը	383
Վարազդատ	391—394
Արշակ Գ. և Վաղարշակ Բ.	394
Խոսրով Գ.	396—400

Վուամշապուհ	400—421
Հայոց տառերուն գիւտը	406
Ս. Գիրքերուն թարգմանութիւնը	411—436
Խոսրով Գ. երկրորդ անգամ	421
Արտաչէս Գ.	426
Արշակունեաց թագաւորութեան բարձումը	432
Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահը	440
Աւարայրի ճակատամարտը	451
Սահակ Բագրատունի մարզպան և Վահան Մամիկոնեան սպարապետ	481
Նուարասիի դաշնադրութիւնը	484
Վահանի մարզպանութիւնը	485—511
Քաղկեդոնի ժողովին մերժուիլը Վաղարշապատի ժողովին մէջ	491
Մժէժ Գնունի մարզպան	518—548
Հայոց տօմարին նորոգումը	551
Դաւիթ Սահառունի մարզպան	600—623
Գայլ Վահանի յաղթութիւնը	604—606
Արարացոց առաջին արչաւանքը	640
Անոնց պատերազմները Յունաց հետ Հայաստանի տիրապետութեան համար	647—693
Արարացոց անմիջական իշխանութիւնը Հայոց վրայ	694—859
Աշոտ Բագրատունի իշխանաց իշխան	859—885
Աշոտ Ա. թագաւոր	885—889
Սմբատ Ա.	892—914
Վասպուրականի թագաւորութեան սկզբնաւորութիւն	908
Աշոտ Բ. երկաթ	915—928
Արաս թագաւոր	928—951
Աշոտ Գ. Ողորմած	951—977
Կարսի թագաւորութեան սկզբնաւորութիւնը	968
Սիւնիաց թագաւորութեան հաստատութիւնը	970

Սմբատ Բ.	977—999
Լօռիի թագաւորութիւնը	988
Գաղիկ Ա.	990—1020
Յովհաննէս Սմբատ	1020—1040
Վասպուրականի թագաւորութեան վախճանը	1021
Գաղիկ Բ.	1042
Բաղրատունեաց թագաւորութեան անկումը	1045
Սնիի առումը Արիարանի ձեռքով	1064
Կարսի թագաւորութեան վախճանը	1065
Գաղիկ Բ. ի մահը	1079
Ռուբինեան իշխանութեան հաստատութիւնը	
Կիլիկիոյ մէջ	1080
Ռուբէն Ա.	1080—1095
Մէլիքշահի իշխանութիւնը Մեծ Հայքի վրայ	1086—1091
Կոստանդին Ա.	1095—1100
Թորոս Ա.	1100—1123
Լեւոն Ա.	1123—1136
Լնւոն Ա. ի մահը	1141
Թորոս Բ.	1145—1168
Մլեհ	1170—1175
Ռուբէն Բ.	1175—1185
Լեւոն Բ.	1185
Լեւոն Բ. թագաւոր Կիլիկիոյ	1198
Լեւոն Բ. ի մահը	1219
Չապէլ և Փիլիպպոս	1222—1225
Հեթում Ա.	1226
Թաթարաց արշաւանքի սկիզբը	1236
Հեթում Ա. ի ուղեւորութիւնը Թաթարստան	1253
Մեծ-Հայքի կանոնաւոր հարկատուութիւնը	
Թաթար խանին	1254
Հեթում Ա. ի մահը	1270
Լեւոն Գ.	1270—1289
Հեթում Բ.	1298—1305

Թորոս Գ.	1293
Լեւոն Դ.	1305
Հեթում Բ. ի և Լեւոն Գ. ի մահը	1307
Օչին	1308—1320
Լեւոն Ե.	1320—1341
Կոստանդին Գ. Լուսինեան	1342
Գուխտոն	1343—1345
Կոստանդին Դ.	1345—1362
Լեւոն Զ. վերջին	1365
Լեւոնի գերութիւնը	1375
Լէնկիթիմուրի արշաւանքը Հայաստան	1387
Լեւոն Զ. ի մահը	1393
Կաթողիկոսութեան տեղափոխութիւնը Կիլիկիայէն Ս. Էջմիածին	1441
Կոստանդնուպոլսոյ Հայոց պատրիարքութեան հաստատութիւնը	1461
Ուզուն Հասան միահեծան տէր Հայաստանի Օսմանցոց և Պարսից պատերազմներուն սկիզբը	1468
Հայաստանի տիրապետութեան համար Օսմանցիք կը գրաւեն արեւմտեան Հայաստանը	1473
Օսմանցոց տիրապետութիւնը ամբողջ Հայաստանին վրայ	1514
Շահարափ արշաւանքը	1585
Հայոց տարագրուիլը Պարսկաստան	1603
Նիկոլ Թորոսովիչ	1605
Հայաստանի բաժանումը Օսմանցոց և Պարսից մէջ	1626—1681
Փիլիպպոս Ազրակեցի կաթողիկոս	1639
Լեհաստանի Հայոց անջատուիլը ազգային և կեղեցիէն	1633—1655
Դաւիթ Բէկ Սիւնեցի	1689
Նատորը շահի պատերազմները Օսմանցոց հետ	1722—1728
	1733—1746

Աղա-Մահմուտ-խանի արշաւանքը	1795—1797
Հաղարեան ճեմարանին բացումը	1816
Ներսիսեան դպրոցին բացումը	1825
Ատրպատականի Հայոց Ռոսահայք զաղթելը	1828
Տաճկահայքէն արտաղաղթը	1830
Կաթողիկոսութեան հաստատութիւնը	1830
Յարութիւն Պէղճեանի մահը	1834
Պոլոժէնիայի հաստատութիւնը	1836
Թանգլիմաթի հրատարակութիւնը	1839
Ներսէս Ե. Աշտարակեցի	1843—1857
Բողոքականութեան հաստատութիւնը	1850
Գէորգ Դ. կաթողիկոս	1866—1882
Պերլինի Վեհաժողով	1878
Ներսէս պատրիարքի մահը	1884
Ընտրութիւն և հաստատութիւն Տ. Տ. Մա- կար կաթողիկոսի	1885



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	Էջ
Նախադիտելիք	5
<b>ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ</b>	
Մեր ազգին ծագումէն մինչև Պարբեաց Հայաստան գալը (2300—150 Բր. Ա.)	
Առաջին նահապետները	10
Նահապետական միապետութիւն — Արամ և Արայ Գեղեցիկ	16
Հայաստանը Ասորեստանի զերիշխանութեան ժամանակ	24
Հայկազանց Թագաւորութիւն	36
Հայաստանը Մակեդոնական-սելեւկեան իշխանութեան ժամանակ	45
Հայաստանի ներքին կեանքին պայմանները հին դա- րերու մէջ	49

ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ

Պարբեաց Հայաստան գալէն մինչև քրիստոնէոս- րեան հաստատութիւնը (150 Բ. Ա. 300 Բ. Յ.)	
Արշակունեաց հաստատուիլը Հայոց երկրին մէջ	60
Աշխարհակալ Արշակունիք	70
Արտաւազդ Ա. ի յաջորդները ըստ օտար պատմիչ- ներու	89
Միջադեռքի Հայոց Թագաւորները	100
Արտաշէս Բ. և որդիները Վաղարշ, Խոսրով Ա., Տրդատ՝ մինչև Թագաւորութեան սկիզբը	110
Ներքին կրանքի պայմանները՝ Հեթանոս Արշա- կունեաց ժամանակ	129

**ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ**

Քրիստոնեւորեան հաստատութիւնէն մինչև  
Արարացոց արշաւանքները (300 — 640)

	Էջ
Քրիստոնէութեան հաստատութիւնը Հայոց մէջ. —	
Տրդատ և Ս. Գրիգոր Լուսաւորիչ	140
Տրդատի անմիջական յաջորդները	152
Վերջին Արշակունիք	169
Առաջին կրօնական պատերազմ	178
Երկրորդ կրօնական պատերազմ	200
Պարսկական իշխանութեան վերջը	214
Քրիստոնէական գրականութեան սկիզբը և բարգաւաճումը	222

**ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ**


Արարացոց արշաւանքներէն մինչև քաղաքական  
կեանքի անկումը (640 — 1080)

Արարացոց արշաւանքները և սիրապետութիւնը	237
Բագրատունեաց թագաւորութեան սկզբնաւորութիւնը	247
Սմբատ Ա. և Աշոտ Բ. Երկաթ	254
Աբաս, Աշոտ Գ., Սմբատ Բ., Դադիկ Ա. — Անիի շինութիւնը	265
Յովհաննէս-Սմբատ և Դադիկ Բ. — Սկզբնական արշաւանքները	272
Հայոց գրականութիւնը այս շրջանին մէջ	288

**ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇՐՋԱՆ**

Հայոց իշխանապիսեր Կիլիկիոյ մէջ (1080—1375)

Ռուբինեան իշխանապետներ	296
Լեւոն Բ. թագաւոր Կիլիկիոյ	315
Զապէլ և Փիլիպպոս, Հեթում Ա., Լեւոն Գ.	324



Լուսինեան թագաւորներ	346
Ներքին կեանքի պայմանները և գրականութիւնը Ռուբինեանց օրով	357

**ՎԵՅԵՐՈՐԴ ՇՐՋԱՆ**

Քաղաքական կեանքի անկումէն մինչև  
մեր օրերը (1080 — 1885)

Հայաստանը Թաթարաց արշաւանքներէն առաջ	377
Թաթարաց արշաւանքները և սիրապետութիւնը	384
Օսմանցոց և Պարսից պատերազմները Հայաստանի սիրապետութեան համար	394
Հայոց գաղթականութիւնը	416
Հայոց յարաբերութիւնները ռուսաց հետ. Ռուսաստանի Հայերը	440
Թուրքիոյ Հայերը	461
Տեսութիւն ժամանակակից անցքերու	500





14088

# ԻՆՆՍՈՒՆ ԵՐԵՔՐ

## (ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ)

Օտարութիւն պատահելէ՛ր բարձր քաղաքացեալներն ՎԵՐՔՕՐ ՀԻՒԿՕ-ի ակնկերտեացոյ անձան զուէլ զարմայր՝ ՊԵՏԵՆՅԱՆՍԿԻ ԵՐԵՔՐ-ը, ուր ՅՐԱՆՅԱՆՍԿԻ ԵՆԴԱՔՈՒՄԻՅԵՐԱՆ ամենա արտապրելի՛կ էջերը կը նկատուի՛ն ՀԻՒԿՕ-ի այնքան կոր շունչովը:

Շատ խնամով պատրաստուած ԲԱԶՄԱՅԻՆ ՊԵՏԵՆՅԱՆՍԿԻ պատկերաբանն այս վերքը ՀԻՒԿՕ-ի մին զամենախորտեանն իւր զանց կը կու տեսչելով:

ՎԵՐՔՐ քաղաքաւստ է Պոլսոյ նոյ քաղաքեանն և ծանօթ քաղաքն էր որտե՛ս հաշտեցած բազմաթիւ գէղերը՝ ՎԵՐՔՐ-ի ակնկերտեանն արժանացած են ընկերացոյ հասարակութեան կողմէ:

Ամբողջ գիւրքը պիտի պատահակն 400-է աւելի պատկերներ:

ՎԵՐՔՐ-ին ամենափայլուն արտաբերեանն համար անկէ խնամք ստացած է:

Անկէ որ կանխեալուր զիս պիտի կուսարանցիւր 46 Պեճաղի շերտը 40 փորս:

Ամբողջ ՎԵՐՔՐ-ին բաժանորդագրութիւնն է զուարթ համար՝ 15 դր., արտառնեման 4 հրանն:

Հասցի՝ Պոստք-Ալի, Բոսան կամ, «Երկրի լիւր» Կոնստանտնուպոլիս:

Օրն այս «Պատկերազարդ Հայոց Պատմութեան» շարունակութիւնը զարմանք հասարկը՝ «Ժամանակակից Պատմութիւն Հայոց», նշնակեալ զուարթագրոյ, զոր մասնաւոր խնամով կը երկար պիտաւորեանքը արտաբերած է: Ինձու պատկերա Սթիպանակէ ԼԵ. Պոյնճեան, զոր օրն կը արտաբերակ կ'ելլէ: հասարկ վճար՝ ամենափայլուն արտաբերեանք: